



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2495

2496

50852 - 412

Umpoipon

Zun III

84
U-63

9 Spentipon

1870

2011


2003

84  
U-63  
պր.

ԷՕԺԷՆ ՍԻԻ

# ՄԱԹԻՆՏ

ՆՈՐԱՏԻ ԿՆՈՋ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ




ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԳՐ. ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ



ՀԱՏՈՐ ԵՐՐՈՐԴ



ՏԷՐ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՏԵԱՆ



ԶՄԻՌՆԻԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՏԷՏԵԱՆ

1870



# ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

## ԱՄՈՒՄՆՈՒԹԻՒՆԸ

### ՔԼՈՐԻ ԱՌԱՋԻՆ

ՈՐՍԸ

**ԳԻՇԵՐՆ** անհնարին եղաւ ինձ դաղտնապէս խօսիլ ազգա-  
 կանուհիս հետ, վասն զի էրիկին հետ մէկ սենեակ կը պառկէր  
 և ընթրիքէն ետքն ալ երկու կամ երեք անգամ թուեցաւ ինձ թէ  
 Իւրսիւ կզգուշանար հետս տեսնուելու: Գիշերը դառնապէս տառա-  
 պեցայ: Մեծ տրամութիւն մ'ալ աւելցաւ այն Ֆիզիզական անհան-  
 դատութեան վրայ որ ժամանակէ մ'ի վեր կը նեղէր զիս:

Նախանձոտութեան ամենէն կսկծալի և դառն չարչարանքները  
 կրեցի: Պարապ տեղն ուզեցի համոզուիլ իւրովի թէ կասկածներս  
 անիրաւ և ծայրայեղ էին. 'ի նանիր իւրովի ըսի թէ դուցէ  
 Իւրսիւ ընթացքին մէջ իրապէս ոչ այլ ինչ կար բայց միայն  
 անմեղ պչրասիրութիւն մը. չկրցայ ինքզինքս հանդարտել:

Խոստացայ ինքնին այն աղետալի օրն ուշադրութեամբ դիտել ազ-  
 դականուհիս և էրիկս, և հետևեալ օրն անկատակ կերպով խօսիլ  
 Իւրսիւին հետ:

Ածնթրան չսխալած էր իր ակնկալութեան մասին: Իրօք դեղածի-  
 ծաղ էր օղը. հսկողութեան պայծառազեղ արև մը կաւետէր այն աշ-  
 նային յետին օրերուն մին որք զրեթէ ամառնային օրերուն պէս



2517  
 399

դեղեցիկ են . . .

Ահսորին մեկնեցանք որսի ժամադրութեան տեղն երթալու համար :

Պ. Տը Լանդրի իր որսական կազմուածներու սպասաւորներուն փառաւորապէս միանշան զգեստներ հաղցնել տուած էր . զղեկին պատուհաններէն տեսեր էինք շուներով և փողերու բարձրահնչուն ձայներով անոնց մեկնիլը : Քառաձի կառք մը սլաքափղին սանդուղին մօտեցաւ . ես և Պ. Սեշքրէն այս կառքը մտանք :

Փարթամութեան այս տղայական մանր սլաքաղաները մի տու մի յիշելու երկու սրածառ ունի . նախ , վասն զի Բւրսիւլի կերպարանքը գլխու լուր տեսայ որ այս շնայլութիւնն անոր հիացում ու միանդամայն նախանձ կուտար . երկրորդ , վասն զի զբօսանքի այս հանդերձանքը զաւալի հակապատիւր մը կը նմայէր իմ վշտի հետ :

Անհամբերութեամբ Բւրսիւլին երևալուն կսպասէի : Հետաքրքիր էի տեսնելու թէ ձիւ վրան ալ ունէ՞ր ազգականուհիս այն լազերքը , ինչպէս կըսէր էրիկը . կը յուսայի հակառակը տեսնել . կը փափաքէի որ ան չէ թէ վտանգաւոր գիպուածի մը , այլ ձախողութեան մը հանդիպելով ծիծաղելի տեսլի Աօնթրանին առջև և իր ժայռութեան պատիժը կըսէ :

Բարէ , շունեցայ այս ողորմելի գոհունակութիւնը : Երբ ազգականուհիս ձի հեծնելով մեր քովն եկաւ էրիկիս հետ , ստիպուեցայ իւրովի խոստովանելու թէ երբէք այնքան աղոր դոտած չէի դան ուրիշ ժամանակ :

Հոս տեղն է ըսելու որ ես երբէք չհասկցած եմ թէ նախանձութիւնն ինչպէս կուրանայ կամ կայրատեւէ ոտխուհիւն ձիւքերը . ես ընդհակառակն միշտ գրգուած եմ դանոնք չափանցելու : Բայց առանց չափանցութեան՝ Բւրսիւլ ձիին վրայ այնքան կատարելապէս վայելչազեղ և շնորհալի էր որ քիչ մնաց սրամտութեամբ սխալ լայի անոր գեղեցկութեանը համար :

Տոկաւին աչքիս առջևն է Բւրսիւլ . իր ամաղոնական մութ կապոյտ շախայէ զգեստին վարի մասն այնքան երկար էր որ զբեթէ մինչև գետինը կը քսուէր . այս զգեստին միջին մասը բաձկնակի

ձև ունէր , իսկ թեզանիքը ճիշդ Բւրսիւլին թեւերուն չափ երկայն և յարմար էր . այս ամաղոնական զգեստն անոր սիրուն հասակը զմայլելի կերպով մը կը ծրագրէր . ազգականուհիս մարդու զլսարկ մ'ե մնդուսէ սլաքի վզնոցի մը վրայ դարձած շապիկի օձիք մը զըրուեր էր . սոյն հագուստին շնորհիւ անոր աղոր , թարմաւէտ և վարդազեղ երեսն ընդունած էր ազգու և համարձակ երևոյթ մ'որ շատ աղէկ կերթար անոր . թխաղոյն գեղեցիկ մազերն իր փոսաւոր այտերը կը շքանակէին : Բւրսիւլի աչերուն այնքան յստակապէս կապոյտ գոյն մ'ունենալը չտեսեր էի . կրնար ըսուիլ թէ երկինք անոնց մէջ կանդրադառնար իբր հայելիի մը մէջ :

Մատակ ձի մը հեծած էր այնպիսի համարձակութեամբ որ կը զարմանայի . այս ձին ոսկիի պէս աշխէտ էր , որու բոցանման ցուամներն արևուն կը վէտվեաէին , և երկար ու սևաթոյր մազերը հովէն կը տատանէին և կը ծփային : Աարծես թէ այս կենդանին իր կրած թեթև բեռը երջանկութիւն կը սեպէր իրեն , և այնպիսի ներդաշնակութեամբ կը քայլէր որ հազու հազ դալարիին կը դըպնար :

Աօնթրան երենոսի պէս սև ձի մը հեծած և որսորդի միանշան զգեստ մը հաղած էր . զգեստին գոյնը բաց կապոյտ էր և ունէր նաքնջեղոյն թաւիշէ օձիք մ'և ոսկեզօծ արծաթէ կոճակներ զինանշանի ձևով :

Նաև կիսովին ոսկիէ որսական դանակ մ'ունէր որու դօսին իր վայելուչ մէջքը կը սեղմէր : Աերջապէս սև թաւիշէ կրկնոց մը Աօնթրանին դէմքը երեսն հանելով ասոր ազնուութիւնը և վայելչազեղութիւնը կաւելցնէր :

Աօնթրան ամեն անգամ որ որսի կերթար , սովորութիւն ունէր բողբոլին անսլաճոյճ կերպով մը հագուելու , հետևաբար ևս աւելի զարմացայ երբ անոր այսպէս շքեղապէս հագուած ըլլալը տեսայ :

Ազգականուհիս հետս խօսելու համար ուզեց մեր կառքին մօտիլ : Իր ձին՝ անշուշտ խրտչելով հովանոցէս՝ չուղեց յառաջանալ :

Յմշնալով կը խոստովանիմ թէ մեծ ուրախութիւն պատճառեց

ինձ այս ձախորդութիւնը որու շնորհիւ Բւրսիւլին յաջողակութիւնը աներեւոյթ կը լըսար. սակայն մեծ եղաւ զարմանքս, չեմ համարձակիր մեծ եղաւ վախս ըսելու, երբ տեսայ որ Բւրսիւլ իր աղօր ունքը սուտակելով խարազանը վեր ըրաւ և սկսաւ աներկիւղաբար պատճել իր անդրուվարը:

— Զգուշացի՛ք, աիկի՛ն, մի՛ զարնէք Սթեւլայն, շատ կրակոտ է ան, գոչեց Աօնթրան Բւրսիւլին յանդգնութենէն վախնալով:

— Մի՛ յամառիր, սիրուն Բւրսիւլս, կաղերսեմ, գոչեց էրիկը անձկութեամբ ձեռները միացնելով և գէպ իր կինը երկնցնելով:

Բայց Բւրսիւլ՝ որու այտերը շառագունած, ուռնդերը բացուած, աչերն բարկութեամբ փողփողուն և վարդաղոյն շուրթերն ալ անարդու ժպտով մը բացուեր էին, բանի տեղ չդրաւ այս աղղարարութիւնները:

Համարձակապէս նորէն պատճեց Սթեւլայն. ձին այնպիսի սաստկութեամբ մը ծռուեցաւ որ ես սարսափելով աղաղակ մը հանեցի:

Բւրսիւլ առանց բնաւ վախնալ ձեացնելու Սթեւլայն պարանոցին վրայ ծռուեցաւ անոր սանձը թող տալով. այս ամենն այնպիսի բընական շարժումով մ'եղած էր որ կարծես թէ Բւրսիւլ ամենևին վտանգ մը չէր կրեր:

— Աղբի՛ս, աիկի՛ն, աղէ՛կ, շա՛տ աղէ՛կ, գոչեց Աօնթրան առանց կրնալու պահել իր սքանչալու մը. ի՛նչ անխուովութիւն, ի՛նչ աներկիւղութիւն:

Բւրսիւլ Աօնթրանին այս հաճութենէն ևս աւելի զրդուելով ուղեց յաղթել իր ձիին յամառութեանը և կառքին մօտելու բռնագատել կենդանին: Երբ հաստատուն ձեռքով մը քանի մ'անգամ ևս մտրակեց ձին, Սթեւլայն որոչեց մօտիկ քանի մը վայրկեան վերբասին դիմադրելէն ետք, դիմադրութիւն տու մէջ ձին փոխանակ ծռուելու ցայտեց: Բւրսիւլ՝ որու բողբոջի նուրբ և կլորած և հասակն օձի մ'արագաշարժութեամբը կը տատանէր՝ այնքան վայելչապէս հեռակեցաւ իր անդրուվարին անկարգ շարժումներուն որ և ոչ իսկ վայրկեան մը նստած տեղէն հեռացաւ:

Ար յուսայի թէ աղղականտ հիւս համար հակառակ հետևութիւն

մը պիտի ունենայ այս դիպումն որ սակայն նոր հրատոյր մ'ևս սուտաւ անոր միայն. Բւրսիւլ զսպեց անհնազանդ կենդանին և ստիպեց կառքին քովը կենալու: Անտան Բւրսիւլ իր թաւրին վրայէն թեթեւապէս ծռուելով, սիգալով, ժպտելով և Սթեւլայն ջղուս վիզը դղուելով իր սղափ և սպիտակ ձեռնովն որու թաթպանը հանած էր սչրոսպէս, հրճուեցաւ իր յաղթանակին վրայ և փողփողուն նայուածքով մը Աօնթրանին նայեցաւ գոզցես ուզելով ըսել էրիկիս թէ իր ներկայութիւնն էր իրեն այնքան արիութիւն սուտղը:

— Է՛, սիրելիդ իմ աիկի՛ն Տը Լանդրի, ի՛նչ ըսեր էի քեզ: Ի՛նչ կըսես, մի՛ թէ յանդուգն չէ Բւրսիւլ: Խոստովանէ՛ թէ ճշմարիտ մանկլաւիկ մ'է ան,

— Յիրաւի, աիկի՛ն, ըսաւ Աօնթրան Բւրսիւլին՝ մօտելով և բողբոջովն յուզուած, դեռ կարանչանամ աներկիւղութեանդ և շնորհադեղութեանդ վրայ: Մարդ կը մոռնայ քեզ սպառնացող վտանգը, որպէս զի լոկ սքանչանայ քու վրայ:

— Ա՛հ, ո՛րքան զուարճալի է ձի հեծնալը, ըսաւ Բւրսիւլ պարզամտապէս: Ասրա ինձ ուղղելով խօսքը, շարայարեց. — Ի՛նչպէս ինքզինքդ կը զրկես այս զմայլելի զրօսումէն: Մանաւանդ մեզի համար՝ որ կլին ենք՝ ի՛նչ երջանակութիւն է մեր ակարութեան հակառակ զսպել, սանձել, նուաձել կենդանի մ'որ թերևս հազար անգամ ուղէ մեռցնել մեզի եթէ յաջողակութիւնը զօրութեան, իմացական կամք մ'անոր անասնային յամառութեան չդիմադրէ:

— Ատի ընդհանրապէս ձեր արիարկետութեան պատմութիւնն է փոքր ինչ, ըսաւ Աօնթրան ժպտելով, և դուք կը զսպէք մեզի՝ մարդերս՝ դրեթէ մի և նոյն միջոցներով...: Բայց Աստուած իմ, ի՛նչ ունիս, սիրելիդ իմ Մաթիլա, ըսաւ ինձ Պ. Տը Լանդրի՝ գէմքիս այլայլումը տեսնելով, վտան զի Բւրսիւլին յաղթանակը և Աօնթրանին անոր վրայ սքանչանալը ստակալի վիշտ մը կուտային ինձ:

— Բան մը չունիմ, բարեկամ, միայն թէ Բւրսիւլին օրինակը զիս կը խրախուսէ և վաղուանէ սկսելով բացարձակապէս կուզեմ ձի հեծնալ:

— Բայց , սիրելիդ իմ , ամենեւին այդ վարժութիւնը չորած ես , ասկից 'ի դատ կարծեմ թէ շատ տրամադրութիւն չունիս . շատ վախկոտ ես . . . . :

— Ար կրկնեմ թէ պիտի հեծնամ , եթէ նաև դիտնամ թէ դե- տինը թաւալաղլոր ընկնելով պիտի մեռնիմ , գոչեցի :

— Աղէկ , աղէկ , ուրիշ անգամ կը խօսինք այդ բանին վրայ , ըսաւ ինձ Աօնթրան . բայց մեկնինք դէպ որսի ժամադրութեան տե- դը , վասն զի արդէն ուշ է : Տիկի'ն , ըսաւ Իւրսիւլին , պատրաստ եմ հրամանիդ :

— Հիմա նորէն կը տեսնուինք , մնա'ս բարեաւ , Փաթիլա , ը- սաւ Իւրսիւլ' ձեռնովը նշան մ'ընելով :

— Անխոհեմութիւն մի' ըներ սիրելիդ իմ Իւրսիւլի'կս . . . քե'զ կը յանձնեմ կինս , Պ . Տր Անդրի , գոչեց Պ . Սեշորէն :

— Հանդիստ եղի'ր , սիրելի բարեկամս , ըսաւ էրիկս , կին մ'երբ այսքան թեթեալարժ , ճարպիկ և յանդուգն է , ամենեւին վտանգի մը չենթարկիր :

Իւրսիւլ և Աօնթրան մեկնեցան քով քովի և յամբարար ար- շաւելով դալարադեղ մարդագետնի մը վրայ , որով կերկարէր այն ծառուղին ուսկէ կերթար մեր կառքը :

Ժամանակ մ'անոնց հետ դայինք : Աչերս անոնցմէ չհեռացուցի որքան որ կրցայ . բայց շուտ մ'աներեոյթ եղան խեղաթիւր ծառու- ղի մը մտնելով և ալ չկրցայ տեսնել զանոնք :

Այս ամեն մանր պարագաները թերեւ տղայական երեւանայն ան- ձերու որք չեն ճանչնար նախանձառութեան անթիւ անձկութիւննե- րը և թշնամանուած անձնասիրութեան կսկծալի վէրքը : Սակայն առ երևութապէս խիստ աննշան կարծուած այս իրողութիւնն այն- քան խռովեցուց զիս որ քիչ մնաց վատութիւն մը պիտի ընէի . . . պիտի յայանէի Պ . Սեշորէնին իր կնկան ընթացքը և ասոր դէմ ունեցած կասկածներս անոր ալ պիտի հաղորդէի :

Բարեբաղդարար ամօթը շուրթերուս վրայ կեցուց այս սոսկալի խոստովանութիւնը : Եթէ ազդականս ամենափոքր կորովատեսութիւն չունենար , կրնար դուշակել յուզուելուս և խռովելուս պատճառը :

Պ . Սեշորէնին սրատասխան կուտայի , բայց խելքս միտքս ուրիշ տեղ էր . և երբեմն կը դրառէի խորունկ մտախոհութիւններով զոր հաղիւ հաղ իր ձայնովը կրնդ հատէր էրէն երբ մերթ ընդ մերթ կանցնէր բոլորչի մայրաններու յանդող լայն ծառուղիներէն . մենք Պ . Տր Անդրիի մարդերուն մէկին առաջնորդութեամբն այն բոլորչի մայրանները կերթայինք կենալու և էրէին անցնիլը տեսնե- լու համար :

Բան մ'ինձ սաստիկ , աղետալի և տարօրինակ տպաորութիւն կը սրտաճատէր , այսինքն մերթ ընդ մերթ Աօնթրանին և Իւրսիւլին միշտ քով քովի դանուելով հովանաւոր ծամբու մը ներսն արագա- սէս երևանին տեսնելս : Ստուերներով ողորուն բարձրաբերձ ծա- ուանատներուն մէջ հնչող փողերուն հետաւոր և մեղամաղձային հնչիւնը և պառականներուն խորին հաշումներն աղետալի , ահարկու կերևային ինձ . . . Բա'րէ . մտքին և հողիին արամալի տրամադ- րութիւնն ամենէն զուարթացին առարկաները սգային քողերով կը վարադուրէ , և սոսկալի դուշակներ կը փնտռէ այն բանին մէջ որ ամենուն ուրախութեան և հրճուանաց պատճառն է . . . :

Պ . Սեշորէն այնքան կզմայլէր իր առջևն ունեցած այս շարժուն տեսարանին վրայ որ շէր նշմա եր իմ նուազուն և արամաբեկ վի- ճակս . հեազհետէ կուէնար այն անհանդատութիւնը զոր ժամանա- կէ մ'ի վեր կը կրէի : Շատ անգամ անյայտ սարսուռներ կզգայի , և կը կարծէի թէ ջղային պատճառի մը հետեւանքն է այս : Գլուխս ծանր , ցաւաղին և տկար էր :

Անտառին քառուղիի բերաններուն մին հասնելով կանկ առինք : Իւրսիւլ և Աօնթրան խոտորնակ ծառուղիէ մը կը յառաջանային ար- րագասէս : Կարծեցի թէ մեր քովը կուգան . կառքէն դուրս յա- ուաջայայ :

Իրօք շուտ մը մեր քովը հասան , բայց կանկ չառին :

— Փաթիլա , գոչեց ինձ Իւրսիւլ' արագութեամբ անցնելով և ձեռներովը զիս բարեկելով , որսորդութիւնը խելքս միտքս ուրախու- թեամբ և արբշուութեամբ կը համակէ :

Եւ Իւրսիւլ' որու այսերը դունաւ որուած , նայուածքն ալ փայլուն

և յանդուգն էր՝ ձիին ընթացքը ձեռելու համար անդամ մը դարկա-  
խարաղանովը :

— Եղջերուն ա՛լ կէս ժամ չպիտի սպրի՛, գոչեց մեղ Աօնթրան.  
շուները սքանչելի կերպով կը հալածեն . . . հիմա կը տարանտառի  
(débucher) այն :

Եւ Աօնթրան իր ձիին վզին վրայ ծուռելով հասաւ Խրսիւլին որ  
պահ մ'անցած էր իրմէն , և երկուքն ալ վերստին աներեւոյթ եղան :

— Ինչպէ՛ս կը զուարճանայ կի՛նս . . . տե՛ս , ինչպէ՛ս կը զուար-  
ճանայ . . . ըսաւ Պ . Սեշերէն ուրախութեամբ , բայց , սիրելի տի-  
կի՛ն , Պ . Աօնթրան ի՛նչ ըսել կուզէ հի՛մա կը որարանորո՛ւի այն ըսե-  
լով :

Հատ անդամ էրիկիս որսի վրայ խօսիլը լսած ըլլալով կրնայի Պ .  
Սեշերէնին հարցումին պատասխանել :

— Ըսել կուզէ թէ գծբողգ կենդանին անտառներէն հալածուե-  
լով ա՛լ դաշտը պիտի գայ . այս է իր հաւանական փրկութեան վեր-  
ջին միջոցը . . . ապա պիտի մորթուի . . . առանց գթութեան :

Զիզերս այնքան գրգռուեր էին , արցունքս այնքան երկար ատե-  
նէ ՚ի վեր զսպեր էի որ այս ծիծաղելի պարազան սաստիկ զգայուն ըլլա-  
լու առիթ մը սեպելով ինձ սխայ արցունք թափել :

Պ . Սեշերէն շուարուն կերպով մ'ինձ նայեցաւ և ըսաւ հողա-  
սիրաբար .

— Տէ՛ր Աստուած , եղջերուի մը մահուան վրայ այդքան տրտմի՛լ,  
գու որ սովորած ես անշուշտ ասանկ բաներու . . . : Հանդարտէ՛ , տի-  
կի՛ն , խօսք հասկցի՛ր . գուցէ վերջապէս եղջերո՛ւն , այն խեղճ նա-  
հատակը պիտի ազատի իր ճակատագրէն :

Որոնք որ ներքին , զսպուած և բռնապէս պահուած վիշտով մը  
տառապեր են սաստիկ , արհամարհանօք չպիտի ժպտին եթէ ըսեմ  
թէ Պ . Սեշերէնին վերջին խօսքերուն պատասխանելով ընէ ինչի՛ն համար  
տեսակ մ'ակնարկութիւն ըրի նոյն խի իմ ճակատագրիս որպէս զի  
կարենամ փոքր ինչ բարձրաձայն լուրս տալ այն վիշտերը որք կը  
ձգմէին զիս :

Այսպիսի ակնարկութիւն մը ծիծաղելի է , բա՛րէ , դիտեմ թէ

դառնապէս ծիծաղելի է , բայց երանի՛ անոնց որք չգիտեն թէ ա-  
մենէն կսկծալի վիշտն երբեմն ծիծաղաշարժ է իր արտայայտու-  
թեան մէջ , և այս ծիծաղաշարժութիւնն ալ կարծեմ թէ բարո-  
յական չարչարանաց յետին սաստիկութիւնն է . . . :

Ռեստի լալով պատասխանեցի Պ . Սեշերէնին .

— Ո՛չ , ո՛չ , նահատակը չպիտի կրնայ աղատիլ . ի՛նչ կրնայ ը-  
նել : Առուիլ , այնպէս չէ՞ . բայց կուռելու համար ոյժ պէտք է ,  
բայց ոյժ չունի այն : Երկար ատենէ ՚ի վեր կը աւէ այս կուռը .  
նահատակն ալ կը պարտաւորի համակերպելու . . . վիզը դանակին  
երկնցնելու և մեռնելու . . . : Այլ սակայն կեանքը զեղեցիկ երեւած  
էր անոր . . . սակայն ո՞վ կրնայ մեռնիլ ուզել երբ այսքան շքեղ  
է օդը , երբ այսքան զեղեցիկ է արևը . . . մինչդեռ որսորդները  
փողեր հնչեցնելով կերդեն և ուրախութեան աղաղակներ կը հանեն  
. . . որո՞ւ մտքէն կանցնի մեռնիլ . որո՞ւ համար սուգ մ'է այս ու-  
րախութեան հանդէսը . . . միայն նահատակին համար . . . որ պիտի  
լայ , ե՛ւ պիտի ծաղրեն իր արցունքը , և պիտի մեռցնեն զան անդը-  
թաբա՛ր . . . անողորմապէ՛ս :

— Իրա՛ւ է որ , ըսաւ Պ . Սեշերէն զրեթէ արգահատանք զդա-  
լով , խեղճ կենդանիները մեռնելու ժամանակ կը լան . . . բայց ինձ  
նայէ՛ , տիկի՛ն , կըսուի նաև թէ եղջերուները մեռնելէ առաջ եր-  
բեմն քաջաբար դէմ կը դնեն , և թէ նահատակը մեռնելով գէթ  
վրիժառութեան հաճութիւնը կզգայ :

Մոլորազին կացութեանս մէջ փոխանակ Պ . Սեշերէնին պատաս-  
խանելու իմ մտքիս պատասխանելով արցունքս սրբեցի . անոր նա-  
յեցոյ ակնայեռ և դառնազին ժպիտով մ'ըսի .

— Ո՛հ , վրիժառութի՛ւն . . . այնպէս չէ՞ . . . վրիժառութի՛ւն . . .  
տկարութեամբ , արհամարհուելով , ծաղրուելով , նախատուելով  
չմեռնի՛լ , ինքն ալ լացնել այն մարդիկը որ իր վիշտերը ծաղրեցին  
ո՛հ , վրիժառութի՛ւն , այնպէս չէ՞ . . . վրիժարութի՛ւն , մանա-  
ւանդ պատժելու համար նախատիչը , վա՛տ և ապիրա՛տ նախատիչը  
. . . ա՛յն նախատիչը որ իր անպատիժ ըլլալը գիտէ . . . որ կը  
կարծէ անպատիժ ըլլալ , վասն զի պատիւը , ազնիւ սրտի մը վսե-

մութիւնը չկրնար վատ մասնութեան մը հաւանիլ . . . : Բայց, ո՛հ, այս բանը վերջապէս կը սարսուռի վախճան մ'ունենալ, այնպէս չէ: Այո՛, իրաւունք ունիս . . . վրիժառութիւնը . . . :

— Բայց ինձ նայ՛, տիկին, դու չես Գ. Սեշորէն հաղիւ զսպելով իր խնդալու վաճառքը, ինչպէս կարելի է որ եղջերու մը նախատուի և ուղէ վրէժ առնուլ:

Գ. Սեշորէնին նայեցայ. նախ չհասկցայ ինչ ըսել ուզելը:

Քանի մը ըտպէէն ետք ուշաբրեցայ և ըսի անոր.

— Ներէ՛, ներէ՛, սիրելիդ իմ սարոն, յիրաւի խենդ մ'եմ. իրաւունք ունիս, զգայնութիւնս խելքս առաւ . . . :

— Ես ալ այդպէս կըսէի իւրովի, ազգականուհիս այս խեղճ եղջերուին վրայ իբր բնական անձի մը վրայ կը խօսի . . . : Բայց նորէն պիտի սխալուիք քայլել: Ար ըսի՞ս հեռուէն եկող սա շեփորին ձայնը. ո՛րքան գեղեցիկ է այն: Յիրաւի արքայական զբօսանք մ'է որսորդութիւնը:

Աստքը սկսաւ զլորիլ:

Ամենադառն մտմտութի մ'երթալու սրտեհ առիթ մը սեպեցի այս շարժումը: Աերեակայէի թէ Աօնթրան և Իւրսիւլ երկար արշաւում մ'ընելէն ետք յոյնած ըլլալով հանդատանալու համար քով քովի կը քայլէին հետի, թող տալով որ իրենց ձիերն ինքնազուխ երթան ուր որ ուզեն այն անվերջանալի պողոտաներու մէջ որք դալարագեղ խոտերով ծածկուած են և զորս աշնան ամենէն ձօխ երկններովն զոյն զզոյն փայլող ծառերը կը հովանաւորեն . . . :

Արսէի իւրովի թէ Անթրան և Իւրսիւլ փոխադարձ սիրով և երջանկութեամբ համակուած՝ եռանդալին կը վայելէին այս գեղեցիկ և բարեխառն օրը, արքայական շուայլութիւնը, տօնախմբային կեանքը աւելի հեշտաւէտ ապագայի մը վրայ խորհելով, սիրաշունչ և կաթողին խօսքեր ըսելով իրարու, երկար և հրաբորբոք նայուածքներ փոխանակելով . . . : Թերևս իսկ . . . անտառն այնքան և մենական է որ Աօնթրան՝ գէպ Իւրսիւլ ծոռելով մ'անոր բարակ մէջ կը բռնէ և արշաւէն ևս աւելի կենդանութիւն առած շառագայտերէն համբոյրներ կը քաղէ:

Ո՛հ, ինչ կատաղութիւն . . . ո՛հ, ինչ վիշտ, ո՛հ, ինչ շարձարանք . . . ըսի մտապէս . . . : Եւ ես . . . ես . . . հոս կը կենամ վշտանալով, նախատուելով, մոռցուելով, ծաղրուելով, վաճառ գլխ կը ծաղրեն և կը խնդան, զի՛ս որ . . . հանդարտօրէն ման կուգամ այս էրիկին հետ զոր կը խաբեն և կը նախատեն . . . : Եւ ե՛ս տուած եմ այս աղքատ և գրեթէ անպատիւ մարդուն այն գլղեկակն ուր ոտխուհիս կը փաղաքշէ սիրով, այն շուայլութիւնն սրով կարբշուէ զան:

Ո՛հ, բայց սոսկալի՛ բան մ'է այս . . . սոսկալի՛ է . . . : Չկրնար տեսլ այս բանը . . . : Ասշորէն դժբաղդ ըլլալով կը յոյնիմ զուր տեղը . . . ա՛լ չեմ ուզեր, չեմ ուզեր համբերել . . . : Ահա քովս է սա պարկեշտ և բարեսիրտ էրիկը զոր կը ծաղրեն, կը թշնամանեն . . . : Իմացնեմ ուրեմն անոր ամեն բան . . . : Իմացնելն է ոչ թէ նենդամտութիւնը և ապականութիւնը մատնել այլ չթողուլ որ ա՛լ պատիւը, ուղղամտութիւնն իսկ մասնութենէ խաբուի:

Այս անգամ ալ քիչ մնաց պիտի յայտնէի իրողութիւնը Գ. Սեշորէնին, բայց այս անգամ ալ ընկրկեցայ այս մատնութեան առջև . . . :

Գրեթէ կէս ժամէն ետք Աօնթրան իր մարդերուն մէկը զրկեց իմացնելու համար մեզ թէ եղջերուն լճակի մը մէջ բռնուած էր, թէ սակայն այս լճակը տանող ձամբան շատ գէշ ըլլալուն համար կառքը չէր կրնար անցնիլ անկից և կը յորդորէր զիս գղեակը դառնալու ուր սրահ մ'ետք ինքն ալ պիտի գար տիկին Տը Սեշորէնին հետ:

Հասանք Մարան ուր քանի մը ըտպէէն ետք եկան նաև Իւրսիւլ և Աօնթրան: Ճաշելու համար հաղուելէն ետք սրահը մտանք: Հոն դտայ ազգականուհիս, Գ. Սեշորէնը և էրիկս: Ճաշի ժամանակ խօսակցութեան նիւթն եղաւ այն որսորդութիւնը: Աօնթրան մեծամեծ զովեստներ տուաւ Իւրսիւլին քաջասրտութեան և յաջողակութեան նկատմամբ. ազգականուհիս ալ ըսաւ թէ երբէք այսպիսի մեծ զբօսանք մը վայելած չէ:

Ազգականուհիս առջի օրուանէն շատ աւելի զուարթ երևցաւ. կար-

Տես թէ ոչ այնքան հոգ ըրաւ իմ առջև պահելու իր ատերեւոյթ թաղ-  
ծութիւնը :

Համարձակութեամբ հաւանեցաւ քանի մ'անդամ գինի խմելու  
կենացս Աօնթրանին առաջարկութեամբ և առանց թախանձուելու  
քանի մը բաժակ շաքարեղէն խմեց 'ի մեծ հիացումն Պ. Սեշերէնի  
որ անդադար կը դռէր :

— Ճշմարիտ գե'ւ մ'է կինս :

Առաջին անգամ՝ ազգականուհիս ողորկելու, զուարթանալու և ե-  
ռանդագին զուարճանալու տեսնելով կանխապէս զգացի թէ ինչպիսի  
յանդուդն և անդուսպ հանգամանաց տէր էր ան :

Մինչև անատեն բոլորովին կեղծաւոր երևած էր ինձ Իւրսիւլ :  
Իր անամօթ ստախօսութիւնները կեղծ ձևերով ծածկուած էին  
միշտ . արցունքով ողորուն մեծ աչերը թաղծութեամբ դէպ եր-  
կինք վերցնելով կուրանար յայտնի իրողութիւնը : Բայց սեղանին  
վրայ այնքան զուարթ և համարձակ տեսնելով զայն, բայց լսելով  
իր հանձարեղ խօսքերը որք ազդու, անակնկալ և շատ անգամ փող-  
փողուն էին, ևս աւելի վտանգաւոր կը դռնէի ազգականուհիս :

Երիկս չէր պահեր այն տեսակ մը սքանչացումը զոր իրեն կը  
նորոշէր Իւրսիւլ : Հանձարամտութեան տեսակ մը կռիւ բացուած  
էր ասոր և Աօնթրանին մէջ . սա շատ անգամ չկրցաւ յաղթանա-  
կը տանիլ : Այս կնկան ազդեցութեան տակ շլացած և զսպուած կե-  
րևար էրիկս, որ քանի մ'անգամ Իւրսիւլէն կծու հեղձութեամբ  
լի խօսք մը լսելով անմուռնչ մնաց :

Պարագայ մը կայ որ թերևս տարօրինակ և անհնարին երևայ .  
ըսել կուզեմ թէ անատեն միշտ կը պատճառէր ինձ այն տեսակ մը  
հեղինասիրական հանձարամտութիւնն որով Իւրսիւլ էրիկիս կը պա-  
տասխանէր :

Ազգականուհիս այս կերպարանափոխութիւնը տեսնելով կը զար-  
մանայի շուարումով :

Պ. Սեշերէն անգամ կամաց մը կըսէր ինձ թէ բնաւ չէր կարծեր  
իր կնկան այսքան խելք ունենալը :

Հիմա կը հասկնամ այս փոփոխութեան պատճառը . կան ինչ ինչ

բնաւորութիւններ որք կրնայ ըսուիլ թէ երբէք կատարելապէս  
չեն յայտնի մինչև որ չգտնուին ուր որ է իրենց ճշմարտը : Այս-  
պէս Իւրսիւլ ստուգապէս ծնած էր շոայլութեամբ, շքեղութեամբ,  
հանդէսներով և անսանձ զբօսանքով լի կեանք մը վարելու հա-  
մար : Եթէ Իւրսիւլ դար մ'առաջ ծնէր, պիտի ըլլար այն խելացի  
և անամօթ կիներուն մին բըք Ֆրանսայի ինսամակալութեան ժա-  
մանակի շուայտութեանց թաղուհիներն եղան :

Պարզուելէն 'ի վեր Իւրսիւլին համար թերևս առաջին անգամն  
էր իր ճաշակներուն յարմար այսպիսի կացութեան մը մէջ դանուի-  
լը, և անշուշտ իր բուն բնաւորութիւնն երևան կելնէր դրեթէ ա-  
ռանց իր գիտութեան :

Ընթրիքէն ետք դղեկին գաւիթին մէջ շուներն ալ պիտի կերա-  
կրէին եղջերուէն իրենց ընկած մասովը, վասն զի Աօնթրան ուզած  
էր այս արիւնաբոյր տեսարանը Տիկին Սեշերէնին ցուցնել :


Ժամն ինին մօտ շուներու պահապանները քանի մը փող հնչեցու-  
ցին : Գայլինք կեցանք դարատափի մը վրայ որ պատուոյ գաւիթը կը  
նայէր և կը տարածուէր սրահին պատուհաններուն առջև ուսկէ  
գուրս ելեր էինք սրահ մ'առաջ :

Միանշան շքեղ զդեստներ հաղած ծառաները ջահեր բռներ  
էին . այս ջահերէն կարմրիկի լոյս մը կարձակուէր շէնքերուն վը-  
րայ որոնց մէկ մասը բոլորովին մթին էր :

Աղետալի երևցաւ ինձ այս բանը . . . . : Շուներն որք անցադու-  
թեամբ և անհամբերութեամբ համակուած ըլլալով հազիւ հազ  
կը զսպուէին որսորդապետներուն խարաղաններովը, զազանական գո-  
ռումներով կը հաչէին . մութին մէջ կը փողփողէին անոնց վայրե-  
նական աչերը :

Գաւիթին մէջ տեղը Պ. Տը Լանդրիին շնապահներուն (piqueur)  
մին եղջերուին բեկորները, ոսկրները և մորթը գտնելով, անոր դը-  
լուխը բռնեց եղջուրէն և շուներուն առջև սաստկապէս շարժեց :

Շուները, որք զսպուելով կը համբերէին տակաւին, կատարար  
դուային մինչև այն բոպէն ուր թոյլ տրուեցաւ անոնց այս արիւ-  
նաթաթաւ բեկորներուն վրայ յարձակիլ, մինչդեռ շեփորներն ուժ-



գնապէս կը հնչէին : Անտան հատաղարար սկանն կռուիլ այս քսան  
ու չորս շուներն իրարու վրայ խուժելով, դուռալով, հաշիւով և  
մարտնչելով և մէկ մէկէ յափշտակելով կենդանիին արիւնարոյր բե-  
կորները :

Այս անտարանն և աղաղակները զայրոյթս գրգռեցին . զայցի սը-  
րահը մտայ որու պատահանները դարատափին վրայ կը նայէին : Պ .  
Սեշըրէն իշած էր շուներուն կերակրիլը աւելի մօտէն տեսնելու  
համար : Ազգայի թէ բոլորովին ֆիզիկական անհանգստութիւն մը  
կը նեղէր , անսովոր կերպով մը կը նեղէր զիս . առաջին անգամն  
ըլտալով հարցուցի իւրովի թէ ի՞նչ կրնար ըլլալ այս անհանգստու-  
թեան պատճառը :

Աարադոյրներէն կիսովին ծածկուած պատահանի մը քով աթոռ  
մը կար որու վրայ նստայ ընկնելու պէս : Շուներուն կերակրիլը լը-  
մնցած ըլլալով, ջահերուն վերջին ճառագայթներուն ցոլումին ե-  
րերումը և մարիլը կը դիտէի մեքենայարար , երբ Եւրսիւլին և Աօն-  
թրանին պահ մ'այս պատահանին առջև կանկ առնելը տեսայ . . . :  
Աօնթրան մէկ թեւով Եւրսիւլը բռնեց մէջքէն և իր շուրթերը մօ-  
տեցուց ազգականուհիս այտերուն՝ ասոր ըրած մէկ դիմադրութեան  
հակառակ . . . :

Երբէք չսխախ մտնամ ինչ որ զգացի նոյն միջոցին : Տարօրի-  
նակ ճակատադիր մ'ուզեց որ կենացս մէջ զգացած ամենէն անապո-  
րոյն վիշտը կերպիւ իւր յայտնէ ինձ նաև այն ամենամեծ ուրախու-  
թիւնը զոր գեռ չճանչեր էի . . . :

Արած հարուածս չզխտեմ ինչպիսի բնական երևոյթով մ'այնքան  
սաստիկ եղաւ որ մի և նոյն միջոցին խորին սարսուռ մը . . . որ սըր-  
տիս պատասխանեց , յանկարծ իմացուց ինձ քանի մը ժամանակէ  
ի վեր կրած անհանգստութեանս պատճառը . . . : **Զգացի թէ ՄԱՅՐ  
էի . . . :**

Հեշտալի ուրախութեան և շանթարձակ դժբաղդութեան այս կըր-  
կին ստրաւորութիւնն այնքան սաստիկ եղաւ որ պահ մը կարծեցի  
թէ սլտի խենայի . . . :

Մոլորազին տպաւորութեամբս համակուած ոտք ելայ մեքենայա-

բար : Սրահէն անցայ վաղելով , սենեակս մտայ և արագապէս  
ծունր կըրկնելով միայն այս խօսքերը կըցայ ըսել .

— Աստուած իմ , ընդունեցար աղաչանքս . հիմակ ա՛լ չեմ կըր-  
նար դժբաղդ ըլլալ : Այն միջոցին որ սխախ մեռնէի , անպատում  
յոյս մը զրկեցիր ինձ . . . :

Չնշմարեր էի Պլօնտօն որ ննջեկիս մէջն էր :

— Սո՛ւրբ Աստուածածին . . . : Ի՞նչ ունիք , տիկին , զոչեց Պը-  
լօնտօ :

Առանց պատասխան տալու դուռը ցուցուցի անոր և ըսի .

— Կուզեմ մինակ ըլլալ : Գոցէ՛ սա դուռը , մինակ թո՛ղ զիս :  
Գնա՛ ըսէ՛ թէ կուզեմ մինակ ըլլալ :

Պլօնտօ դուրս ելաւ , դնաց խմաց տուաւ Պ . Տը Աանդրիլին թէ  
անհանգիստ եմ և թէ կուզեմ առանձին մնալ :

Իրօք առանձին մնացի խորհելու համար . . . :

Ա՛լ չէի կրնար տարակուսիլ էրիկիս մատնութեան նկատմամբ  
և . . . մայր էի . . . :

**Պ Լ Ո Ր Ի Բ**

**Մ Ա Յ Ր Մ Ը**

Երբէք չսխախ մտնամ այն դիշերուան սաստիկ մարմնքներս ,  
դիշեր զոր տեսակ մը բանաւոր բանդապուշանքով անցուցի , եթէ  
կրնայ ըսուիլ այս խօսքը :

Մերթ սենեկիս մէջ կը շրջէի մեծաքայլ , մերթ յանկարծապէս  
կանկ կառնէի ծունր գնելու և ջերմագին աղօթելու համար . ապա  
անհնարին ուրախութեան շարժումներ կընէի , անբաւ երանութիւն-  
ներ կըզայի . հանդարտ և վեհ հպարտութեան աւիւններով կը զը-  
րաւուէի :

Մա՛յր էի . մա՛յր էի . այս հեշտալի զաղափարը մտքիս մէջ ունենա-  
լով ժամանակ առ ժամանակ ամենասաստիկ և կաթոզին սէր կըզայի  
այն էակին նկատմամբ զոր կը կրէի արդանդիս մէջ : Չէի կրնար հաւ-

տալ այնքան երջանութեան . . . երկու ձեռներովս կուրծքս կը սեղ-  
մէի ու ժողովի իբր թէ ուղէի գիտնալ կենդանի ըլլալս :

Ար թուէր ինձ թէ սրտիս մէն մի բախումն մեզմ' և թեթե  
բախում մը կը սրտասխանէր՝ զաւելիս սրտին բախումն էր այն :

Չաւա'կա . . . զաւա'կա : Անդադար և առանց յողնելու կը կրկնէի  
այս օրհնեալ և սիրելի խօսքը : Աւրախութեամբ արբշիտ՝ կը կան-  
չէի զայն և զգուանքով կը լավէի . կարծես թէ յիմար մ'էի . ձեռ-  
կը պագնէի , քահ քահ կը խնդայի այս տղայական շարժումիս վրայ ,  
պահ մ'ետք արցունք կը թափէի . բայց այս բարերար արտաբը  
վշտառիթ լացի մ'արտաբը չէր :

Կարծեմ թէ կէս զիշերն երկու կամ երեք ժամ անցած էր :

Թուեցաւ ինձ թէ երանութիւնս օգի և անջրպետութեան կը կա-  
րօտի , թէ հարկ էր ինձ երկնից հետ դէմ առ դէմ դանուիլ՝ ջեր-  
մեռանդ երախտագիտութիւնս աւելի աղէկ յայտնելու համար Աս-  
տուծոյ :

Բացի սրտուհանս . անտոտն աշնան վերջն էինք . ինչպէս այն օ-  
րը պայծառ , նոյնպէս և զիշերը գեղեցիկ և պայծառ էր . ամենա-  
փոքր շուկը չէր լուէր : Ամեն ինչ մտ թ և գաղանիք էր . երկ-  
նային գմբեթի անդունդներուն մէջ միլիոնաւոր փողփողուն ատողեր  
ցանուեր էին : Առսինն ելաւ ծառերով ծածկուած բլուրի մ'ետե-  
ւէն և սրարտէզը , անտառը , մարգագետինները , գղեակը , վերջա-  
պէս ամեն կողմ ողողեց իր տժգոյն ճառագայթովը :

Յանկարծ տկար հով մ'ելաւ , շատցաւ , օղին մէջէն անցաւ իբր  
անբաւ շունչ մը , և ամենուրեք նորէն լուծիւն տիրեց :

Գուշակ մը թուեցաւ ինձ այս ահաւոր մրմունջն որ պահ մը կը  
խոտիէր այս առանձնութիւնը , և որ աւելի սաստիկ երեցուց իրեն  
յաջորդող հանդարտութիւնը . . . :

Կարծեցի թէ յետին արտունջս ելած էր սրտէս , և թէ այնու-  
հետե կենանքս երանութեամբ և խաղաղութեամբ պիտի անցնի :

Անցեալ վիշտերուս վրայ խորհեցայ . մայր ըլլալս հպարտութեամբ  
մ'ինքնին և խղճովին գիտնալէս 'ի վեր . . . կրկնակէ ասրելէս 'ի վեր  
առաջին անգամն էր անոնց վրայ խորհելս . . . : Իմ այն վիշտերս

յիշեցի որպէս զի ամչնամ մտածելով թէ ինչպէս կրցեր էի տառա-  
պիլ այնպիսի ցաւերով որոնց ես կենթարկուէի միայն :

Յիշելով այն խիստ աղետալի ու միանգամայն հեշտաւէտ զիշերն  
ուր էրիկիս մասնութիւնը ու միանգամայն մայր ըլլալս ստուգապէս  
խմացայ , զարմանք մ'եկաւ վրաս , զարմացմանս սրտաճառն էր այն  
խորին և անպատում հանդարտութիւնը որ գեռ ժամանակ մ'առաջ  
զիս անգթաբար զրգոող կսկծալի յուզմանց յաջորդեց :

Չէի կրնար կասկած մ'ունենալ Աօնթրանին զիս խաբելուն նկատ-  
մամբ . . . այլ սակայն անհուն հեղութիւն մը , անտահման ներողա-  
մտութիւն մը կզգայի անոր համար :

Երիկս վաղանցուկ յօժարութեան մ'առջև ընկրկած էր , տկա-  
րութիւն մը , յանցանք մ'էր այս ընկրկումը . բայց զաւելիս հայրն  
էր , բայց անոր կը սրարտաւորէի այն նոր և երկնային զգայութիւնը  
զոր կը կրէի . . . :

Այս խորհրդածութիւնները սրտիս մէջ կաթողին սիրոյ , անձնուի-  
րութեան , յարգանաց և երախտագիտութեան անմեկնելի խառնուրդ մը  
կարծարձէին , խառնուրդ որ ոչ կամբ և ոչ համարձակութիւն կը թողուր  
վրաս Աօնթրանը ամբաստանելու իր անցեալ յանցանաց համար . . . :

Իսկ ասպագային նկատմամբ . . . ո՛հ , ասպագային նկատմամբ այս  
անգամ ա՛լ չէի տարակուսեր :

Մայրութիւնս էրիկիս յայտնելով ա՛լ ապահովապէս պիտի վայելէի  
անոր ոչ միայն սէրը , եռանդաղին խնամքը , աղնիւ հողասիրու-  
թիւնը , այլ նաև տեսակ մը դորովալի և կրօնական սրտկառանքը  
որ անընդհատ պիտի ըլլար :

Այո՛ , յոյսէ աւելի , նախազգացումէ աւելի բան մը կասպահովէր  
ինձ այնպիսի ասպագայ մ'որու քով տժգոյն և ցուրտ պիտի երեւ-  
յին ինձ Շանթիյի մէջ անցուցած քանի մ'երանաւէտ օրերս ո-  
րոնց համար այնքան կը ցաւէի . . . :

Այո՛ , սաստկապէս , բացարձակապէս և գիտակցութեամբ կը հաւ-  
տայի ասպագայ երանութեանս , հաւատք որու աղբիւրն էր ինչ որ  
երկնային և բնական զգացումներու ամենէն նուիրականն է :

Նոյն միջոցին ուր Աստուած սէրս այսպէս կօրհնէր և կը սրբա-

գործէր . . . ապագային նկատմամբ կասկածիլը հայհոյութիւն էր :  
Հետեւաբար ալ Բւրսիւլին դէմ տեսակ մը կարեկից արհամար-  
հանք և պաշտպանական արգահատանք զգացի միայն :

Ալ չէի կրնար պատուել զան նախանձոտութեամբս . չէի կըր-  
նար Բւրսիւլը ատելու չափ նուաստիլ :

Այնպիսի բարձր շրջանի մը մէջ կը թեարկէի , Բւրսիւլէն ան-  
բաւ կերպով մը բարձր ըլլալս այնպիսի համոզումով մը զիտէի որ  
անկարելի էր ինձ ամենափոքր համեմատութիւն մ'ընել անոր և  
իմ մէջ . . . :

Հաստատենէ 'ի վեր շուրթերս տակաւին չունեցեր էին այն ան-  
կեղծ ժպիտը որով ժպտեցայ յիշելով թէ օր մ'առաջ անոր փող-  
փողուն միտքն և հանձարեղ խօսքերը նոյնպէս նախանձս գրգռեր  
էին :

Իմ կամքի հակառակ ուսերովս արհամարհական շարժում մ'ը-  
րի այն դէս նախանձիս յիշելով :

Ասցտերական և վեհանձնական հպարտութեամբս կարգահատէի  
այս կնկան նկատմամբ որ վերջապէս թերևս չկրցած էր զխնայողել  
այն միտումն որով դէպ 'ի Աօնթան կը մղուէր . . . միտում որու  
անդիմադրելի զօրութիւնը կը ճանչէի . . . :

Աստուած իմ , կըսէի իւրաքանչէր , այս քանի մ'օրուան երազէն  
ետք արդեօք ինչպէս պիտի արթննայ Բւրսիւլ : Եւ ահա մեր ման-  
կութիւնը կը յիշէի . . . : Երանութիւնն այնքան կարեկցութիւն կը  
ներշնչէ մարդուս որ դու շարժեցաւ ազգականուհիս վրայ :

Յառաջադրեցի խնդրել էրիկէս որ զգուշութեամբ խմայնէ Բւր-  
սիւլին թէ այսուհետեւ չէր կրնար մեղի հետ մնալ . չէի ուզեր ան-  
դժբարար զեղծել յաղթանակս . . . :

Անհնարին է ինձ մեկնել այն կատարեալ յեղաշրջումը զոր մայ-  
րութիւնը զիշերուան մը մէջ տուած էր ամենափոքր խորհուրդնե-  
րուս , և այն ծանր , անկատակ և դրեթէ խիստ դաղափարները որք  
նոյն զիշեր մտքիս մէջ ծնան իբր թէ Աստուած ուզէր մոյլի մը  
միտքը և սիրտը պատրաստել երկնային պարտաւորութեանց զոր ան  
ստիպում է կատարելու իր զաւկին քով :

Ես՝ որ մինչև անատեն տկար , վեհերոտ և համբերատար էի՝ յան-  
կարծ զգացի թէ հզօր , համարձակ և քաջասիրտ էի . Աստուծու  
բաղուկը կը բռնէր զիս :

Ամբողջապէս նոր հորիզոն մը կերևար աչքիս . կը թուէր ինձ  
թէ մայրութեան անհուն յոյսերը ընդարձակեր էին կենացս սահ-  
մանները :

Լոկ ~~առաջ~~ կընէլ խօսքերուն մէջ նորանոր զգայութեանց աշխարհ  
մը կար . . . :

Սակաւ առ սակաւ լուսցաւ :

Առաջին շարժումս եղաւ ամեն բան իմացնել էրիկիս , այս յան-  
կարծական յայտնութեամբ անոր անտարբերութիւնը պաշտումի փո-  
խել . ապա ուզեցի փոքր ինչ տնանալ , 'ի կախ թողուլ յաղթանա-  
կիս վայրկեանը անոր հեշտութիւնը լաւ ևս վայելելու համար :

Տեսակ մ'ուրախութիւն կը տար ինձ իւրովի ըսելս . Խօսքով մը  
կընամ Աօնթրանը ստիպել սիրելու զիս այնպիսի եռանդով մը , զոր  
դեռ զգացած չէ ինձի համար , Աօնթրանը որ դեռ երեկ կը մոռ-  
նար զիս ուրիշ կնիկի մը համար :

Ապագային նկատմամբ բոլորովին վստահ ըլլալով՝ հաճութիւն մը  
կըզգայի ամենէն յոռի օրերուս յիշատակները միտքս բերելով . . . :

Ար շարժէի այն մարդերու սէս որ մեծ վտանգէ մը հրաշապէս  
ազատելով վերջին անգամ մ'ալ երկիրդով խառն հրճուանքով մը  
հոգեպիշ կը նային այն վճին ուր մազ մնաց պիտի զլսորուէին  
. . . . :

Մինչդեռ այս խորհրդածութիւնները կընէի , յանկարծ սաստիկ  
և փրկաւէտ քուն մը տիրելով վրաս նիրհեցի :

Ուշ արթնցայ . խեղճ Ալօնտոս սնարիս քովս գտայ ուր կը կե-  
նար խուովութեամբ և տրամուլութեամբ համակուած . իրօք վիշտերս  
աննշմարելի շմացեր էին անորմէ . բայց որքան ալ մեծ ըլլար այս  
կնկան վրայ ունեցած վստահութիւնս , բնաւ Աօնթրանը ամբաստա-  
նելու խօսք մը չըսեր էի անոր :

Գէնքս այնքան փողփողուն ուրախութեամբ մը կը ճառագայթէր

որ Պլոնտո զարմացմամբ ինձ նայելով գոչեց .

—Տէ՛ր իմ Յիսուս , տիկին , ի՞նչ է այն երջանկութիւնը որ այդքան . . . : Երեկ այնքան վհատեալ ձեռք էի ձեռքի որ այս գիշեր մինչև առաւօտ արցունք թափեցի և աղօթք ըրի :

—Այն երջանկութիւնը . . . բարեսիրտ Պլոնտոս , եթէ դուն ալ իմանաս , սաստիկ պիտի ուրախանաս . . . բայց գնա՛ շուտ , կանչէ՛ Պ . Տը Լանդրին . . . . գնա՛ . . . :

—Պարոն գերկումնն արդէն մարդ զրկեց ձեր ինչպէս ըլլալը հարցունելու համար , ինչպէս նաև Պարոն և տիկին Սեշորէնը : Ըսի թէ այս գիշեր բաւական անհանգիստ էիք . պարոնը խռովեալ կերևար :

—Ուրեմն գնա՛ . . . . շուտ մը գնա՛ , կանչէ՛ . . . : Պիտի փարատեմ իր խռովութիւնը . . . :

Պլոնտո գնաց :  
Քանի որ կը մօտէր այն բոսիէն ուր պիտի տեսնէի Աօնթրանը , սիրաս ևս քան զևս ուժգնակի կը բաղխէր :

Աօնթրան երեցաւ :  
Գիրկը նետուեցայ արտասուելով և առանց խօսք մը գտնել կարենալու :

Աօնթրան սխալեցաւ . կարծեց թէ արցունքս վշտի արցունք էր : Ապրծելով անշուշտ թէ առջի օր Խրսիւլը պագնելը տեսած և հետևաբար յուսահատած եմ , էրիկս շփոթութեամբ ըսաւ .

—Ազդաչեմ , մի՛ հաւտար արտաքին երևոյթներուն , մի՛ լար մի՛ . . . :

—Բայց ուրախութեամբ կը լամ . . . . Աօնթրան , ուրախութեամբ կը լամ . . . աղէկ նայէ ինձ , գոչեցի :

—Ստուգիւ , ըսաւ Աօնթրան , գէ՛թիդ վրայ խնդում մը , երանութեան հով մը ծաւալած է : Մաթիլլա . . . Մաթիլլա , ի՞նչ կը նշանակէ ատի . . . :

—Ար նշանակէ թէ ամեն բան գիտեմ և թէ բոլորովին կը ներեմ քեզ . . . : Այո՛ , ամենասիրելիդ իմ Աօնթրան . . . այո՛ . . . երեկ այս սրասոյգամէն տեսայ թե ուրիշ Խրսիւլին մէջքէն բռնելդ . . .

երեկ շուրթերուդ անոր այսերուն հալիլը տեսայ . . . : Բայց և այնպէս կը ներեմ քեզ , կը լսե՛ս . . . կը ներեմ , վասն զի դուն իսկ հիմա ինքզինքդ պիտի մեղադրես այնքան որքան նոյն իսկ շմուղալիքի քեզի թերևս . վասն զի հիմա ծոռնիկի վրայ դալով , երկու ծոռնիկի վրայ դալով , մեղա՛յ . . . մեղա՛յ . . . պիտի բսես ինձ . . .

—Բայց , Մաթիլլա , նորէն կը հարցնեմ թէ ի՞նչ . . . :

—Չե՛ս հասկնար , Աօնթրան , մի՛ թէ չես գուշակեր . . . . . :

Ո՛չ , իրաւ չես հասկնար , վասն զի ահաքեկ կը նայիս ինձ . կը կարծես թէ կը ծաղրեմ . . . թէ գուցէ խենդ եմ : Բայց ևս ալ ներումն կը խնդրեմ , Աստուած իմ , ներումն կը խնդրեմ քեզմէ . . . վասն զի աղէկ բան չէ այսպիսի նուիրական երանութեան մը վրայ ծանրութեամբ չխօսիլը : Աօնթրան , գոչեցի անատեն էրիկիս ձեռքը բռնելով , ծոռնը դի՛ր ինձի հետ . . . Աստուած օրհնեց մեր ամուսնութիւնը . . . մա՛յր եմ :

Ո՛հ , չսխալեր էի Աօնթրանին նկատմամբ այնպիսի յոյս մը տածելով . էրիկիս գէ՛մբին վրայ ամենաքաղցր զարմանք մ՛ը և յոյժ սաստիկ ուրախութիւն մը ծաւալեցաւ :

Պահ մը շուարեկէն ետք՝ գորովալի և կաթողին սիրով մը դըրկեց զիս ուժգնապէս :

Արցունք . . . այո՛ . . . արցունք հոսեցաւ իր արդահատանօք յուզուած աչերէն . կեանքիս մէջ ուրիշ անգամ չտեսայ Աօնթրանին արտասուելը :

Սիրաբոյր նայուածքով , սրաշտումով , գրեթէ ակնածութեամբ կը նայէր ինձ :

—Ո՛հ , ըսաւ երկու ձեռներս իր ձեռներուն մէջն առնելով , իրաւունք ունիս , Մաթիլլա , ծոռնիկի վրայ դալով , երկու ծոռնիկի վրայ դալով ներումն պիտի խնդրեմ քեզմէ , ազնի՛ւ կլին , վե՛հ սիրտ , հրեշտակային անձ : Ե՛ւ համարձակեցայ թշնամանելու քեզի , քեզի . . . քեզի որ այնքան համբերող և քաղցր ես միշտ . . . : Ո՛հ , դարձեալ ներումն կը խնդրեմ . . . ներումն կը խնդրեմ :

—Արդէն չըսե՛ր էի քեզ , ի՛մն Աօնթրան , ամենասիրելիդ իմ Աօնթրանս , թէ ներումն պիտի խնդրես իզմէ . . . : Բայց , բա՛բէ ,

կողման թէ ալ չեմ կրնար ներումն շնորհել քեզ, վասն զի ներելու համար կը սպարաւորիմ յիշել թշնամանքը, այլ սակայն ալ չեմ յիշեր զայն :

—Ա՛հ, Մաթիլտ, Մաթիլտ, շատ են յանցանքներս, գոչեց Աօն-  
թրան՝ գլուխը օրելով արամապէս : Բայց հաւատա ինձ թէ թեթե-  
ւութիւն մ'էր, փոփոխամտութիւն մ'էր ըրածս. բայց սիրտս,  
սէրս, մեծարանքս քուկդ էին... միշտ քուկդ էին... : Հիմա  
նորանոր սպարաւորութիւններ նոր ընթացք մը բռնել կը հրամայեն  
ինձ. սխալ անմենս... ո՛հ, սխալ տեսնես... , սիրելիդ իմ Մա-  
թիլտ, թէ ո՛րքան արժանի սխալի հանդիսանամ այն երանութեան  
զոր ունինք, թէ ո՛րքան նուիրական սխալի ըլլաս ինձի համար...  
Մաթիլտ, Մաթիլտ, շարայարեց ձեռներս համբուրելով կաթոյին  
սիրով : Ա՛հ, հաւատա թէ այս վայրկեանս կը լուսաւորէ զիս, գեռ  
նոր կողման թէ ի՛նչ կարծես եղեր և թէ ես որքան նուազ արժանի  
եմ եղեր քեզ... կերպնում քեզ, Մաթիլտ, Շանթիյեի մէջ  
մեր անցուցած այն գեղեցիկ օրերը զոր այնքան սրտաղին կը փափա-  
քիս, խեղճ կլին, քեզի չսիրած եմ այնքան եռանդաղին որքան թե-  
րեւ կը սիրեմ հիմա... : Արդ քեզի սէս կըսեմ... եթէ թշնա-  
մանքս՝ մոռցած ըլլալուդ համար չես ներեր յանցանքս, ես ալ չեմ  
կրնար կարծել թէ բնաւ թշնամանք մ'ըրած ըլլամ քեզ :

—Ա՛հ, Աօնթրան... Աօնթրան... ահա՛ քու սիրտդ, ահա  
քու խօսքերդ... հիմա դուն ինքդ ես... հիմա կը ճանչնամ քեզի  
... : Ա՛ստուած իմ, Աստուած իմ, ոյժ տուր ինձ որ կարող  
ըլլամ տա՛իլ այսքան երանութեան... :

—Այո՛, ես եմ, բարեկամդ, սիրահարդ եմ, այո՛, Մաթիլտ  
... սիրահարդ որ փոխուած չէր. կերպնում թէ փոխուած չէր :  
Բայց քու շնորհիւ այնքան երջանիկ էի որ քեզմէ ընդունած այս  
երջանակութիւնս չէի յիշեր ինչպէս մարդս շնորհակալ չըլլար երա-  
նութեամբ և դիւրութեամբ անցնող կեանքին նկատմամբ : Ասկից ՚ի  
զատ եթէ երբեմնակի անհոյութիւն, քմածին կամքեր, այլան-  
կութիւններ ունեցայ, սրամառը դուն էիր, հրեշտակդ իմ բարի,  
ամենասիրելիդ իմ Մաթիլտ. այո՛, կը նմանէի այն երես առած

տղաներու զոր մայր մ'իր գորովաղին բուռն սիրովն համակուած  
չյանդիմաներ բնաւ. անոնց մեծ յանցանաց փոխարէն կը ժպտի  
կամ քաղցր գիտողութիւններ կրնէ միայն... : Բայց դարձեալ...  
ուչ... կրկնեց սրտայոյզ վայելչութեամբ մը, ո՛չ. կը ջանամ ինք-  
զինքս արդարացնելու, յանցանքներս թեթեւելու, աղէկ չէ այսպէս  
ջանալս ալ... : Ինքնամոլ, խիստ, անտարբեր և դրուժան մ'եղայ.  
Ժամանակ մը ճանչցայ աշխարհիս մէջ ամենէն սաշտելի բնաւոր-  
ութիւնը... : Ա՛հ, Մաթիլտ չեմ վախնար անցիալը ամբաստա-  
նելու ամենէն սև գոյներով... ասպղան թողութիւն պիտի տայ  
ինձ... :

—Այդ բանին վրայ ալ չիօսինք, Աօնթրան, խօսինք անոր վրայ,  
մեր զակի՛ն վրայ. ի՛նչ սխալի ըլլան նպատակներդ : Ի՛նչ ուրախու-  
թիւն, ի՛նչ երանութիւն : Եթէ մանչ տղայ մ'է, ինչպէ՛ս գեղեցիկ  
սխալի ըլլայ. եթէ աղջիկ է, ի՛նչպէս գեղանի սխալի ըլլայ : Եթէ  
մանչ է, քու աչերդ սխալի ունենայ. եթէ աղջիկ, ժպտո՛ւ, թը-  
խաղոյն աղոր մաղեր, վարդաղեղ այտեր, սպիտակափայլ վիզ մը,  
գոգաւոր ուսեր... : Ա՛հ, Աօնթրան, կը բանդադու շե՛մ, խեղքս  
կը թո՛ի... երբէք չսխալի կրնամ մինչև անատեն ստասել, գոչեցի  
այնքան միամտաբար որ Աօնթրան չկրցաւ զսպել ժպիտ մը :

—Ըսէ՛ ինձ, կրկնեց Աօնթրան գորովապէս, ի՛նչպէս կը կամիս :  
Աուզե՛ս որ հոս մնանք... գեռ ժամանակ մ'ես, կամ թէ Բարիդ  
երթանք բնակիւնք... : Ըսէ՛, Մաթիլտ... հրամայէ՛... հիմակ  
ալ կամք չունիմ :

—Հիմակ ընդհակառակն պէտք է որ ունենաս, բարեկամ, թէ՛  
քեզի և թէ ինձի համար, վասն զի ալ միայն մէկ գաղափարով  
... զաւակովս սխալի զբաղիմ... : Այս անդրդուելի գաղափարէն  
դուրս ամենեկին բանի մը չսխալի ծառայեմ :

—Քանի որ աղատ կը թողուս զիս, սխալի խորհիմ ինչ որ վա-  
յելու չ է ընել, բարեսիրտդ իմ Մաթիլտ... սխալի խորհիմ այս  
մասին :

—Ինչ որ ընես, լաւ է, բարեկամ : Այլ և այլ նկատումնե-  
րէ՛ի զատ պէտք չէ մտնալ նաև խնայողութիւնը, այնպէս չէ՞.

Քան զի հիմա կը սարտաւորինք խոհեմ ըլլալ, հիմակ ալ մինակ չենք. . . այժմէն սէտք է խորհիլ այս սիրելի մանկան օժիտը և արդի ժամանակս՝ ուր կապրինք՝ ստակն է սյնքան. . . որ հարստութիւնն երանութեան հաւանաբան միջոցներուն մին է : Ըսէ՛ նայիմ, բարեկամ, ո՛րքանի սխաի իջեցնենք մեր անական ծախքը :

— Ասոր վրայ կը խորհինք, Մաթիլա՛ . իրաւունք ունիս . ի՞նչ երջանկութիւնն է սին և անօգուտ շուայլութիւն մը սրսառուչ խոհեմութեան մը փոխել այն էակին համար որ աշխարհիս մէջ ամեն քանէ աւելի սիրելի է մեզ : Մ՛հ, հարուստ ըլլալով երբէք այնքան երջանիկ եղած չսխաի ըլլանք որքան այստհեակ :

— Քեզի բան մ'ըսե՛մ, բարեկամ, երբ կը խորհիմ թէ մէն մի զրկանքս կրնայ զաւակիս բարեկեցութիւնը աւելցնել . . . կը վախճամ որ ազահ չըլլամ :

— Սիրելի և գորովասիրտ Մաթիլա, հանդիստ եղի՛ր . . . : Քեզի պէս ես ալ կըզամ այն ամեն սարտաւորութիւնները որոնց ենթարկուած ենք հիմա . . . : Այս սարտաւորութեանց և ոչ մին սխաի մտնամ : Այս գիշեր, Մաթիլա, ես ալ քեզի պէս փոխուեցայ, շարայարեց Աօնթրան աննման ժպիտով մ'որ շնորհալի և գորովազին էր :

Էրիկս ան ատեն անկեղծապէս կը խօսէր : Բաւական կը ճանչնայի իր գէմքը, հետեւաբար կրնայի նշմարել հոն իր այս զգացմանց ամենէն ճշմարիտ և սրտազբաւ արտայայտութիւնը :

Աօնթրան իրաւ կը խօսէր երբ իր զըջումը կը յայտնէր ինձ զլստանջած ըլլալուն համար . ամենէն կարծր սիրտերը, ամենէն անզուժ բնասրութիւնները շատ անգամ գարձի կուզան սրտաւակահապէս . Աօնթրան մանաւանդ կարող էր վեհ զգացումով մը համակուելու, վասն զի ամենեին չարասիրտ չէր, այլ երես աւած էր սաստկապէս պաշտուելով :

Գարձեալ կըսեմ, ստուգապէս զիտեմ թէ էրիկս անատեն եղաւ ինձի համար ինչ որ էր ինձի հետ կարողուած ժամանակ :

Այնքան զօրաւոր էր այս համոզումս, և մայրութիւնս Աօնթրանին իմացնելովս Խրսիւլին նկատմամբ անոր ունեցած անցողական յօժա-

բութեան ջնջումը ըլլան այնքան բնական կերևար ինձ որ առանց ամենափոքր վարանումի, առանց ամենափոքր շիտթութեան ըսի էրիկիս .

— Հիմա, բարեկամ, ինչպէ՞ս սխաի ճամբենք Խրսիւլը . . . :

Աօնթրան այս սրբղ հարցմանս վրայ ինձ նայեցաւ զարմացմամբ կարմրելով :

— Ազդականութիւն վրայ այսպէս խօսիլս լսելով կը զարմանամ . ըսի ժպտելով, սակայն խիստ բնական բան մ'է հարցումս . այս ժամուս անոր դէմ բնաւ հակառակութիւն մը, նախանձ մը չեմ զգար . ժամանակ չունիմ ասանկ բան մը զգալու, վասն զի կարի երջանիկ եմ . Խրսիւլ պէրասիրական կերպեր ցուցուց քեզ, դուն ալ հողասիրաբար վարուեցար հետը, կը ներեմ այդ բաները . երբեք որ ինչն անողամտութիւններ են ատենք զոր ալ չես յիշեր հիմա, գորովասիրտ բարեկամը իմ . միայն թէ դու որ այնքան ընտրողութիւն և խելք ունիս, կը փափաքիմ որ դուն Խրսիւլը ճամբելու միջոց մը դանկես առանց խստութեան, առանց չտիպանցապէս վերադրելու զան . վասն զի կամբիս հակառակ չեմ կրնար չցաւիլ իր վրայ . պահ մը թերեւս . . . կարծած է թէ կը սիրես զինքը . . . :

Աօնթրան շուարուն կերպարանով մ'ինձ նայեցաւ . կարծես հազիւ հազ կը հաւտար լսածը :

Պահ մը լուռ կենալէն ետք, դռչեց .

— Մի՛շտ վսեմ, մի՛շտ վեհ ես, Մաթիլա . ա՛հ, մարդերուն ամենէն յանցաւորը կըլլայի եթէ երբէք մոռնայի այս սարագայիս մէջ բունած ընթացքը : Այո՛, իրաւունք ունիս, Մաթիլա, երիտասարդութեան այս անողամտութեանց ապաշխարանքը սխաի կըսեմ, ինչպէս որ պարտք է : Պէտք է որ ազդականութիւն մեկնի . . . կարելի եղածին չափ շուտ մեկնի . ասով ըսել չեմ ուզեր թէ կը կասկածիմ որոշումիս նկատմամբ, վասն զի քու առջին հեշտալի ուրախութիւնդ երբ անցած սխաի ըլլայ, անոր տեսքը ցաւ սխաի պատճառէ քեզ :

— Իրաւ է ըսածդ, բարեկամ . . . դու զիս իզմէ աւելի աղէկ կը ճանչնաս : Եթէ գիտնայիր . . . թէ ո՛րքան տառապեցայ այդ կըն-

կան պատճառաւ . . . : Բայց , Ածնթրա՛ն , ա՛լ այս բանին վրայ չը-  
խօսինք . . . ամեն ինչ մտցուեցաւ . . . : Իւրսիւլին համար դիւրին  
պիտի ըլլայ համոզել իր էրիկը Մարանէն մեկնելու . էրիկն սնոր  
կամքէն դուրս կամք չունի . . . : Բայց . . . շարայարեցի դեղակելով ,  
ինչպէս պիտի շարժիս Իւրսիւլին այսպիսի որոշում ընել տալու հա-  
մար :

— Խիստ պարզ բան մ'է ատի . համարձակութեամբ և անկեղ-  
ծութեամբ ամեն բան պիտի ըսեմ անոր :

— Պիտի ըսես անոր . . .

— Պիտի ըսեմ թէ ինք և ես խե էինք , թէ ծանրապէս վտան-  
դի մէջ դրինք՝ ինք մարդերուն լաւագունին անդորրութիւնը , ես ալ  
ամենէն գորովալի և սրաշտելի կնկան մը հանդստութիւնը . . . : Պի-  
տի ըսեմ թէ մեր անխոհեմութիւնները կասկածներդ պրոգնեցին ,  
թէ ինչ կուզէ թող ըլլայ , ամենին չեմ ուզեր ամենափոքր վիշտ  
մը պատճառել քեզ . վերջապէս պիտի ըսեմ թէ կողերսեմ զինքը  
որսէս զի համոզէ իր էրիկը մեկնելու :

Պահ մը լուռ կեցայ . թէ և Ածնթրանին սիրոյն վստահ էի , թէ և  
համոզումով զիտէի թէ Իւրսիւլին լաւագոյն էի յամենայնի , բայց  
և այնպէս ցաւալի էր ինձ մտածել թէ էրիկս գաղտնի տեսութիւն  
մը պիտի ընէր Իւրսիւլին հետ՝ խօսակցելու համար :

Բա՛րէ , այս կէտը մտածելով , նախանձոտութեան բոլոր վշտա՛  
դին զգացումներս նորէն գրգռեցան կամօիս հակառակ :

Աւստի ըսի Ածնթրանին յուզմունքով :

— Աւրեմն Իւրսիւլը համոզելու համար որ մեկնի , պիտի պարտա-  
ւորիս ժամագրութիւն մ'ուզել անորմէ . . . :

— Անշուշտ . . . :

— Լա՛ւ , բայց կը խոստովանիմ , Ածնթրա՛ն , թէ շատ անադո-  
բոյն է ինձ այդ դիտաւորութիւնը :

— Օ՛ն , կրկնեց Ածնթրան ժպտելով , սէտք պիտի ըլլայ քեզմէ  
աւելի արիութիւն ունենալ . . . : Բայց սակայն ինչպէս ընենք ,  
Մաթիլտ :

— Չգիտեմ . . . :

— Չեմ համարձակիր առաջարկել քեզ որ դուն ինքդ խօսիս  
Իւրսիւլին :

— Ա՛չ . կողամ թէ ցաւալի պիտի ըլլայ ինձ իմ խօսիլս : Կե՛  
կողմէ այսպիսի բան մ'իմացնելս դառնապէս նուաստել է զն .  
չեմ կրնար մոռնալ անո՛ : ատեն մ'իմ բարեկամուհիս . . . քոյրս ե-  
ղած ըլլալը . . . :

— Ի՛նչ ընենք ուրեմն . կրնայի նամակ մը գրել անոր , բայց վը-  
տանդաւոր է այս միջոցը . . . մանաւանդ թէ կան հազար ու մէկ  
բաներ որք կրնան ըսուիլ բայց չեն կրնար դուրիլ . առարկութիւն  
ներ որոնց բանիւ բերանոյ պատասխան կը տրուի և որք երկարատե  
դրակցութեամբ մը միայն կը հերքուին . . . :

Ածնթրան պահ մը մտախոհելէն ետք , ուրախալի փողփողումով  
մը դռեց .

— Ա՛հ , Մաթիլտ , Մաթիլտ , ի՛նչ պատուական խորհուրդ-  
ուղղասիրութեանս և քեզի վշտացուցած ըլլալս մոռցնելու փափաքիս  
կրկին ապացոյց մը կուզե՛ս :

— Ի՛նչպէս :

— Պահուէ՛ տեղ մ'ուսկից կարենաս ամեն բան տեսնել և լսել ,  
և ներկայ դանուէ՛ այս խօսակցութեան որմէ այնքան կը խրտչի նա-  
խանձոտութիւնդ :

— Ի՛նչ կրեսս . . . Ածնթրան . . . : Ա՛հ , այդ փորձը . . . :

— Պէտք չէ վերջովիլ այս փորձէն . . . : Մաթիլտ , ամենաիրե-  
լիկ իմ հրեշտակ , վերջին անգամ մ'ալ կուզեմ ամեն բան ըսել ,  
ամեն բան խօստովանիլ քեզ . . . քու վեհանձնութեանդ շտի անկեղ-  
ծութիւն ունենալ . . . : Ներէ՛ ինձ եթէ կը վերաւորեմ քեզի :  
Այս ընթացքը բռնելու քաջութիւնը պիտի ունենամ , վասն զի ա-  
պահով եմ թէ անկեղծ խօստովանութիւն մը դէժ պիտի ջնջէ քու  
չափանց վախերդ . . . : Պիտի տեսնես որ աւելի անխոհեմութիւն և  
թեթեւութիւն ըրած քան թէ յանցանք գործած եմ : Պիտի տեսնես  
որ իրօք Իւրսիւլ շատ սչրասիրաբար վարուած է հետս և թէ ես  
ալ պարզ քծնասիրութեան մը սահմանէն անցեր եմ , բայց միան-  
գամայն պիտի տեսնես որ Իւրսիւլ ծանր և անբուժելի յանցանք մը

ըրած չէ, ոչ ալ այսպիսի ստանձառաւ մ'ամէնալու պարտաւոր է  
... Ահա՛ ըսեմ, այո՛, երեկ ջահերով շո՛ւնեւրան կերակուր տըր-  
ուելէն ետք՝ կատակելով թեխ մէջն առի Եւրսիւլին մէջքը, ու-  
ղեցի սրտնեւ զան. զխտեմ թէ դատապարտելի թեթեւութիւն մ'էր  
այս, թէև դուցէ կրնայ ներել զայն այն ընտանութիւնը որ ներելի է  
աղգականներու մէջ:

— Հա՛պա Բուվրէյի մէջ... Աօնթրան... :

— Ինչպէս հոս, նոյնպէս Բուվրէյի մէջ Եւրսիւլին ըսի այն ողո-  
քալի խօսքերը զոր մարդս ամեն կիներու կուղղէ... : Ըսի անոր  
թէ սիրուն է ինք, թէ մեծ հաճութիւն մը պիտի վայելեմ զինքն  
երկար ժամանակ մեր տունը տեսնելով. Եւրսիւլ այս փաղաքոշ խօս-  
քերս քծնասիրարար ընդունեցաւ, բայց կը հաւատեմ քեզ թէ  
խնդալով ընդունեցաւ և չտուտ անոնց այնպիսի կարեորութիւն մը  
զոր չունէին իմ այն քծնասիրական խօսքերս... : Ահա բոլոր խոս-  
տովանանքս. Մաթիլտ, ներէ՛, խնդրեմ, ներէ՛... :

— Ընդհակառակն շնորհակալ եմ քեզմէ այդ խոստովանանքիդ  
համար որ կը հանգարտէ զիս, բարեկամ. ճշմարտութիւնն որքան  
ալ ցաւալի ըլլայ, աւելի աղէկ է իմանալ զայն քան թէ երկնչել  
ուրուականներէ որք շատ անգամ իրութեանէն աւելի երկխոզալի են :

— Այսպէս, Մաթիլտ, հիմա պատույ վրայ, աշխարհիս մէջ  
ինձ ամենէն սիրելի անձին վրայ, վերջապէս մէկ խօսքով ըսեմ, քու  
վրայ կերպնում թէ այս խօսակցութեան մէջ աղգականութիւնդ պի-  
տի մօտիմ բոլորովին քեզմով, քու բարեսիրութեամբդ, վեհանձ-  
նութեամբդ լի սրտով մը. թէ չպիտի ըսեմ խօսք մ'առանց միտքս  
բերելու այն արցունքը զոր իմ ստանձառաւ թափեցի՛ր, աղնիւ և  
հրեշտակային անձդ դու : Աերջապէս կերպնում քեզ թէ այն ան-  
ցողական միտումն զոր խոստովանեցայ քեզ՝ բոլորովին հետաջինջե-  
ղաւ այն կարի նուիրական և զօրաւոր շահուն առջև որով սէրն ալ  
աւելի կատարասնդի... : Մաթիլտ... Մաթիլտ... մարդերուն յե-  
տինը պիտի ըլլամ եթէ քեզ սաստիկ գորովանօք խնամելու և սիրա-  
պէս յարգելու բտական ստանձառ մը չըլլար ինձ այն վիճակն ուր  
կը դանուխ. հաւտա՛ ինձ և ներկայ եղիր մեր այն խօսակցութեան :

Մաթիլտ, սրտմտնք մ'է ինձ ապացուցանել քեզ թէ դէթ կա-  
րող եմ ըրած յանցանքիս ապաշխարանքը կրելու :

— Ա՛հ, կը հաւտամ քեզ, Աօնթրան, կը հաւտամ, ամենասի-  
րելիդ իմ Աօնթրան. կը հետեւիմ խրատներուդ. այո՛, այդ փոր-  
ձին դիմանալու քաջասրտութիւնը պիտի ունենամ :

— Շնորհակալ եմ... ո՛հ, շնորհակալ եմ, Մաթիլտ, քանի  
որ թոյլ կուտաս ինձ այսպէս արդարացին ինքզինքս. բայց չեմ ու-  
զեր որ ամենասիրտը կասկած մը պահես. զխտեմ թէ կասկածոտ է  
սէրը. քու կամքի հակառակ թերևս մտապէս և դաղանասպէս ըսես  
թէ արդէն իրողութիւնը իմացուցած եմ Եւրսիւլին, թէ...

— Ա՛հ, Աօնթրան, շա՛տ գէշ կը դատես զիս :

— Ա՛չ, ո՛չ, խեղճի իմ Մաթիլտ, թող որ ընեմ ընելիքս. բա-  
ցասրտութիւնն որքան անկեղծ, անխարդախ և անակնկալ ըլլայ,  
այնքան աւելի գոհ պիտի ըլլաս : Աւրեմն մտիկ ըրէ՛ ինձ... հի-  
մա ըսէ՛ Պլօնտոյին որ երթայ աղաչէ Եւրսիւլը հոս գալու և քեզի  
դանելու : Գուն հոն ննջեկիդ սենեակը կեցի՛ր. այս ապակաւոր  
դուը կիսաբաց մնալով, սա վարագոյրին մէկ ծայրը փոքր ինչ  
վերցուելով պիտի թողուն քեզ որ կարենաս ամեն բան տեսնել և  
լսել : Ազգականութիւնդ երբ դայ, պիտի ըսեմ թէ դուրս ելար քիչ  
մ'առաջ, թէ կաղաչես զինքը ներողամիտ ըլլալու և պարտիզին տա-  
ղաւարը գալով քեզի գանելու : Քանի մը բոսէ պիտի կեցնեմ զան,  
ապա դուրս պիտի ելնէ քեզի գանելու համար : Անատեն թագստո-  
ցէդ դուրս ելնելով...

— Անատեն առջևդ ծունդի վրայ պիտի դամ, Աօնթրան, քեզ  
մէ շնորհակալ ըլլալու համար, ըսելով թէ օրուան մը մէջեւ դար-  
ձուցիր ինձ ամեն երանութիւնները զոր իսպառ ստուռ կորսուած կը  
կարծէի :

Էրիկիս փափաքին համեմատ Պլօնտո գնաց Եւրսիւլը կանչելու հա-  
մար :

Սրտի մեծ բաղխումով մը ննջեկին սենեակներուն մէկը մտայ.  
Աօնթրանին սիրաշունչ խոստումները, անկեղծութիւնը, վերջապէս  
ամեն բան կը պարտաւորէր շթողուլ զիս որ ամենասիրտը վախ մ'ու-

նենամ, այլ սակայն սրահ մ'ալ վարանեցայ :

Կարծեցի թէ ինձ անարժան գեր մը կը խաղայի՝ աներևութապէս այս խօսակցութեան ներկայ գտնուելով :

Ար խոստովանիմ թէ վարանումներս գաղբեցան՝ ոչ թէ՛ վասն զի հակառակորդիս նուաստիլը տեսնել կը յուսայի, այլ վասն զի կընկան մը համար ստանկ խիստ տարօրինակ և նոր տեսարանի մը ներկայ ըլլալ կը յուսայի եռանդազին և անհանդարտութեամբ :

Իւրսիւ ին տրտունջով և թաղծութեամբ խօսիլը զիտէի՝ կը յուսայի թէ արցունք սիտի թափէ երբ էրիկս իմայնէր անոր իր զիտաւորութիւնը :

Իւրսիւ ին Կօնթրանին վրայ ունեցած սէրը իմ անոր վրայ ունեցած սիրոյս համեմատ դատելով կը գուշակէի թէ շատ անողորմ սիտի ըլլար այս տեսարանն ազգականուհիս համար, հեռեւարար անկարելի եղաւ ինձ շմեղքնալ իր վրայ, այս կարեկցութիւնս կուզես տկարութիւն համարէ՛, կուզես վեհանձնութիւն :

Մինչև անգամ վախցայ որ մի՛ գուցէ Կօնթրան իմ թաղուն ներկայութենէս գրդուելով չափազանց խոտութեամբ վարուի անոր հետ : Ի՞նչ դարձում այս թշուառ կնկան համար որ անշուշտ սխրան սիրած էր Կօնթրանը . . . :

Գեո այս ժամուս համոզուած եմ թէ անկեղծ էր էրիկիս այն որոշումն որով անցողական քնածին հաճոյք մը սիտի զոհէր յանուն այն սրբազան և յարատե սիրոյ որու արժանի էի . . . : Միայն մէկ վախ սրաշարեց զիս : Իւրսիւ այնքան խաբեբայ և ճարպիկ էր՝ իր ձայնին և արցունքին այնքան զօրաւոր հրապոյր մը տալու կարող էր որ թերևս էրիկիս որոշումը չսիտի զիմադրէր անոր սրտայոյզ վշտին արտայայտութեանը :

Այս խորհրդածութիւնները մտածումէն աւելի արագութեամբ եկեր էին միտքս :

Ըսեցի Իւրսիւ ին թեթևաբայլ ոտներուն ձայնը, և թաղստոցս մտայ :

Ք Լ Ո Ւ Բ Գ

ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆԸ

ԻՒՐՍԻՒԼ սենեակս մտնելով մեծապէս զարմացած երեցաւ զիս շտեմնելուն համար :

Երեսը ժպտուն և զուարթ, խակ Կօնթրանին գէմքն ընդհակառակն ցուրտ և զգոյշ էր :

Էրիկս ոտքի վրայ կայնած էր չմինչային քով որու կը կռթնէր արմուկովը :

Իւրսիւ գուռը դոցելէն ետք, ըսաւ անոր .

— Ի՞նչ, գմն էս՝ ո՞ւր է Մաթիլտը :

— Հիմա վար իջնելու ստիպուեցաւ իր աղքատներուն մէկին պատասխանելու համար . կազաչէ քեզի որ ներես և հաճիս հիմակ երթալու և զինքը սլարտեղին տաղաւարին մէջ գտնելու . . . :

Նախ այնպէս թուեցաւ ինձ թէ էրիկիս ցուրտ ընդունելութիւնը զարմանք տուաւ Իւրսիւ ին . ապա աս ժպտեցաւ, հեղնական կերպով մը խորին մեծարանքի ձև մ'ըբտ՝ ըսելով .

— Պարո՛ն, շնորհակալ եմ որ հաճեցար իմացնելու ինձ թէ ո՞ւր կընամ գտնել տիկին Տը Լանգրի գերկուսուհին . շատ կը ցաւիմ քու խորին մտածումներդ վրդոված ըլլալուս համար :

Իւրսիւ գէտ ի գուռը քայլ մ'առաւ .

— Խօսք մ'ըսեմ, եթէ կը հաճիս, ըսաւ Կօնթրան :

Իւրսիւ՝ որ գուրս սիտի երէնէր՝ կանկ առաւ, զլուխը ետեք դարձուց յամբարար, անգամ մը Կօնթրանին նայեցաւ երկարօրէն՝ չարասիրութեամբ և պշրասիրութեամբ լի նայուածքով մը, և իր աղւոր մատը սպառնական կերպով մը վեր ընելով՝ ըսաւ .

— Խօսք մը . . . լա՛ւ, բայց ոչ աւելի . . . վասն զի զիտեմ թէ քեզի մտիկ ընելը թերևս ալ աւելի վտանգաւոր է . . . քան թէ նայիլը : Ըսէ՛ նայի՛մ, ի՞նչ է այդ խօսքը, շուտ ըսէ՛, գեղեցիկ և անթափանցելիդ իմ բաքեկամ :

—Քեզ ըսելիքս ծանր և անկատակ բան մ'է, տիկինն :

—Իրաւ, սրարո՛ն, իրաւ ծանր և անկատակ է ըսելիքդ : Ա՛ւր, ուրախ եմ ուրեմն. վասն զի տախ հակադէմ պատկեր մը պիտի ընծայէ քու յիմարութեան և սովորական թեթեւաբարոյութեան հետ : Ըսէ՛ ուրեմն, շուտ, ականջս քեզի է :

— Ասկից երկու ամիս առաջ երբ քեզի նորէն տեսայ Վուվրէյի մէջ, ըսաւ Աօնթրան, չկրնալով պահել կարծիքս, ըսի քեզ թէ սիրուն կերեաս ինձ :

— Իրաւ է, սրարոն և սիրելի բարեկամ, և կը յիշեմ թէ նըշդարիի ծառուղիի մը մէջ ինծի սէր յայտնեցիր... բաւական անամօթարար, որու պատասխանեցի ինչպէս որ կը վայելէր պատասխանել, այսինքն վրաց խնդալով. շարունակէ՛ խօսքդ. հանձարարոյր, հանդիսաւոր ծանրութիւնդ յանչափս կը զուարճայնէ զիս ու հետաքրքրութիւնս կը դրդուէ... ինչ ըսել կուզես :

Աօնթրան գոհունակութեամբ անդամ մը նայեցաւ դէպ այն սեւեկին դուռն ուր էի ես, ապա կրկնեց.

— Երբ հոս եկար, ըսի քեզ թէ ո՛րքան հաճութիւն կզգայի քեզի վերստին տեսնելու :

— Ո՛րքան երանութիւն, սիրելի և զեղեցիկդ իմ բարեկամ, որքան երանութիւն, ըսիր և ոչ թէ հաճութիւն. բա՛րէ. ամենափոքր խօսքերդ հոս անջնջելի տառերով դրոշմուած են, ըսաւ Եւրսիւլ՝ ձեռքը սրտին վրայ տանելով և երկիկս նայելով հեղնալի կերպով մը :

Աօնթրան գրեթէ սրգողեցաւ այս հեղնութենէն, ունքերը պուրտեց թեթեւակի և հաստատ ձայնով մը կրկնեց.

— Շատ ուրախ եմ, տիկինն, քեզի կատակելու եռանդով դրաւուած տեսնելու, վասն զի նուազ դժուարին սիտի ըլլայ կատարելու գործս :

— Ըսէ՛ ուրեմն, շուտ, շուտ ըսէ՛, խելքս միտքս քեզ մտիկ ընելու տուած եմ, սիրելի ազգականս. անհնարին փափաք մ'ունիմ գիտնալու այդ ամեն ըսածիդ հետեւութիւնը, և իմանալու թէ՛ ինչ օգուտ պիտի ունենայ մեր... — ինչպէ՛ս ըսեմ — մեր սիրոյ...

բայց անշուշտ այս ալ ճիշդ չէ, վասն զի դու այնքան քիչ ունիս այդ զգացումը որ չես կրնար ինծի ալ ներշնչել... ըսեմ ուրեմն, մեր պչրասիրութեան այդ հանդիսաւոր բովանդակութիւնը. պչրասիրութիւն ճիշդ բառն է, կարծեմ... : Քեզ ալ այնպէս չե՛րեար :

— Թող այնպէս ըլլայ, տիկինն... կրկնեց Աօնթրան, շարունակեմ ուրեմն մեր... մեր պչրասիրութեան այս բովանդակութիւնը. երբ Մարան հասար, ըսի քեզ թէ որքան երանութիւն կզգայի քեզի վերստին տեսնելու, թէ ո՛րքան կը յուսայի հոս երկար ատեն բնակիլդ տեսնել :

— Ատի ալ իրաւ է, զեղանի ազգականս. հետեւեալ օրն որսորդութեան զմայլելի զբօսանք մ'ըլինք. զիս փոքր ինչ յանդիմանեցիր անգամ... իրաւ է որ խիստ սիրապէս յանդիմանեցիր ըսելով թէ փողարներուն աղմկալի ձայնը նախապատիւ կերեար ինձ քան թէ քու սիրահարական խօսքերդ... և ամչնալով կը խոստովանիմ թէ շատ արժանի էի յանդիմանութիւններուդ. ինծի համար չկայ բան մ'որ այնքան զմայլելի նա մանաւանդ նոր ըլլայ որքան է այն մեծաձայն շեփորաներն որք անտառներուն մէջէն ազդուութեամբ կը հնչէին :

— Եւ անշուշտ սիրայայտ խոստովանութիւն մը նորութեան մի և նոյն հրատարար շունէր քեզի համար : Միամտի յատուկ խոստովանութիւն մ'է այդ, ըսաւ Աօնթրան :

Եւրսիւլ էրիկիս նայեցաւ սիդարաբ, ուղղեց իր աղւոր մէջքը՝ իբր թէ ինքն իր վրայ սքանչանալու դրդուէր գաղտնի շարժումէ մը, թեթեակի ցնցեց համարձակ ճակատը՝ իր թխազեղ մազերուն երկայն խոպուպիքը ծփել տալու համար և հեղնական, գրեթէ արհամարհական ժպիտով մը պատասխանեց.

— Սիրելի ազգականս, հաղիւ հաղ տասնութ տարեկան եմ, և արգէն շատ անգամ ըսուած է ինձ թէ սիրուն եմ. ուրեմն պիտի ներես եթէ փոքր ինչ ձանձրացած ըլլամ ատանկ խօսքեր ըսելէ. երկար ատենէ՛ ի վեր ականջս սովորած է այդ ողորալի և սովորական անիմաստ խօսքին, և դու դժբաղդարար սրտիս մէջ չե՛ կըցար ծնունդ տալու անձանօթ ու միանդամայն զմայլելի զգայու...

Թեանց. չեմ տարախուսիր գերընտիր Բիկմալին՝ մ'ըլլալուդ նկատմամբ, բայց քու ամենակարող նայուածքդ ինձի պէս գաւառաբնակ խեղճ... կնկան մ'ուղղելու զիջանելէն առաջ Աալաթէի մարմարեայ արձանն արդէն կակուղցած և կենդանութիւն առած էր...

Զարմանքս յետին աստիճանի հասած էր :

Իւրսիւն էր այսպէս խօսողը, այն որ ատեն մ'այնքան վշտաբեկ և չհասկցուած կին մ'էր, և որ միշտ իր մօտալուտ մահուան վրայ կը խօսէր...

Իւրսիւն էր Աօնթրանին այսպէս հեղնալի արհամարհութեամբ մը խօսողը, Աօնթրանին, որու կանանց նկատմամբ յաջողութիւններն այնքան բազմաթիւ էին, Աօնթրանին՝ զոր ամենէն անուանի կիներն այնքան կը փնտռէին և կը սլաշաէին :

Աօնթրան ևս ինձի պէս զարմացած կերեւար այս հեղնական խօսքերէն :

Սակայն ուրախութեամբ տեսայ որ խաբած չէր զիս :

Աօնթրան կրցած էր թեթևապէս և անխորհրդաբար վարուիլ Իւրսիւնին հետ, բայց ազգականուհիս ցուրտ սչըրասիրութիւնը զգուշացուցած էր զան աւելի բուռն զգացումէ մը :

Իւրսիւլ մի և նոյն հեղնութեամբ կրկնեց.

— Ի՞նչ ունիս, սիրելի ազգականս. դժգոհած կերեաս :

— Վասն զի, տիկին, քեզի այդքան ծաղրասէր չտեսեր էի :

— Վասն զի, սարո՞ն, ես ալ քեզի այդքան հանդիսաւոր չտեսեր էի :

— Իրաւունք ունիս, ըսաւ Աօնթրան ժպտելով. խնդիրը կենցաղավար մարդու մ'ն կնկնան մը մէջ փոխադարձապէս տեղի ունեցող յիմարութեանց, քանի մ'անհիմն շողորթութեանց վրայ է, և ես ստուգիւ վարդապետի մը կերպարանքը կառնում որ խիստ ծիծա-

\* Արտուի թէ Բիկմալինն Աալաթէի արձանին սիրահարած և իր համըրցումը անոր կենդանութիւն առած է...

ղելի է : Ա՛ա՛ւ, ուրեմն, գեղեցիկդ իմ տիկին, կը յիշե՞ս թէ երեկ զիշեր՝ Չահերով շուներուն կերակուր արուելէն ետք՝ չկրնալով ինքզինքս զսպել ուզելի բունել այդ սիրուն մէջքդ և համբուրել քու թարմաւէտ և վարդաղեղ այտդ... արգ ահա այդ յանգոնութեանս համար ներումն կը խնդրեմ քեզմէ և կաղերսեմ որ մոռնաս այս խենդութիւնը... Աաղանց միտումով մ'ընկրկեր էի... որպէս մը շփոթեր էի ազգականութեան ընտանութիւնը աւելի կաթողին զգացումի մը հետ, և ահա հիմա...

Իւրսիւլ քահ քահով մ'ընդմիջեց էրիկիս խօսքը, և ըսաւ.

— Իզմէ ներումն կը խնդրես... բայց յիրաւի ներումն խնդրելու պատճառ մը չկայ, սիրելի եղբայրս... Աերզնում թէ յանիրաւի կը վրդովի քու առաքինի անմեղութիւնդ... Յանդոնութիւնդ բուրովին անմեղ էր... վասն զի շուրթերդ դպան չէ թէ այս Բարձաւոր և վարդաղեղ այտն, այլ դտակիս ժապաւէններուն : Իսկ սիրուն մէջքիս գալով շոր Բարձեցիք, կրտեմ թէ ատի այնպիսի շնորհ մ'է որ պարահանդէսի մէջամեն վախճաններն անխտիր կը վայելեն. այս շնորհն այնքան ողորպալի բան մը չերեւար ինձ, հեռեւաբար չեմ դիտեր թէ ի՞նչու խիղճդ կը տագնասալի այդ մասին. երեկ զիշեր համեստութիւնը վիրաւորուող կնկան ձևեր չըրի, վասն զի հարկ պիտի ըլլար ինձ դանդաղալ կամ սրդողիլ յուր ճաշակի յատուկ ընթացքի մը դէմ. ասանկ սրբադայի մը մէջ սլաքեւշտ կին մը կը համբերէ և կը լուէ :

Աօնթրանին ինքնասիրութիւնն անշուշտ վիրաւորուեցաւ այս հեղնութիւններէն, վասն զի՝ մոռնալով ներկայութիւնս՝ գոչեց զրեթէ վշտազին :

— Ի՞նչ. լուութիւնդ համբերութիւն և անտարբերութիւն էր ուրեմն, տիկին :

— Այնքան համբերութիւն և անտարբերութիւն էր որ, բա՛րէ, յանդոնութեանդ տրտմալի հետեւութեանց ամենափոքր պարազանները անգամ կը յիշեմ :

— Իրա՛ւ կրտես :

— Անշուշտ. սպառչամին վանդակին վրան էր աջ ձեռքս զոր,

քաշելով թաշկինակիս վախճանսնը սրտուեցի :

—Տիկի՛ն , ըսաւ Աօնթրան անհամբերութեամբ , այդ բանը պատուական յիշողութիւն ունենալդ կը հաստատէ . . . :

—Այդ բանը պատուական յիշողութիւն մ'ունենալս չհաստատեր , բարեկամ , բայց քու նկատմամբ զգացումներուս հրեշտակային անարատութիւնը կապացուցանէ . . . :

—Տիկի՛ն . . . :

—Բայց անշուշտ . . . անկատակ խօսինք . եթէ լուծիւնս խոսվութիւնս ըլլար . . . եթէ քեզի սիրած ըլլայի . . . մի՛թէ նշմարած կըլլայի այս բաները . . . : Մի՛թէ պիտի սպասէի որ շուրթերդ այտերուս հային և թեւովդ մէջքս բռնես որպէս զի համակուէի այն յանկարծական , տնմուռնչ և խորին յուզմունքով որ հեշտութեամբ կը դրաւէ մեզի և որ կը մոլորէ ձեզի : Ա՛հ , եթէ ձեռքդ հազիւ հազ իմինիս դսնար , ելեկտրական և շանթի պէս արագահաս զգալութիւն մը վրդոված պիտի ըլլար բնաւորութիւնս , զգայարանքս . . . : Գրեթէ առանց զխնայու , առանց խորհելու , վերջապէս իմ կամքի հակառակ . . . զիբիդ պիտի ընկնէի և հոն պիտի արթնայի առանց բան մը յիշելու , բայց դեռ մարմնովին սարսուելով այնպիսի հեշտաւէտ յուզմունքով մը զոր մարդկային լեզուն չկրնար թարգմանել :

Անէ՛ձք , անէ՛ձք . երբէք չպիտի մոռնամ Իւրսիւլին յուզուած և տրփալի ձայնը որով արտասանեց այս վերջին խօսքերը . երբէք չպիտի մոռնամ այն կարմրութիւնը որով պահ մը վառեցաւ իր դէմքը իբր ծիրանիի ցոլում մը . բնաւ չպիտի մոռնամ իր տարտամ , հրաբորբոք ու միանգամայն հեշտարոյր նայուածքը զոր դէպերկինք դարձուց իբր թէ ինք զգացած ըլլար ինչ որ նկարագրած էր :

Անէ՛ձք , անէ՛ձք . երբէք չպիտի մոռնամ մանաւանդ այն ոքանչացումը որով Աօնթրան քանի մը բոպէ Իւրսիւլին նայեցաւ հողեպիշ . վասն զի այս կինը գեղանի էր . . . ո՛հ , շատ գեղանի էր այսպէս . գեղանի էր՝ անշուշտ չէ թէ համեստաշուք և անարատ գեղեցկութեամբ մը , այլ այն զգայական գեղութեամբ որ այնքան իշխանութիւն ունի մարդերու վրայ , կըսուի :

Անէ՛ձք , անէ՛ձք . Աօնթրանին դէմքին վրայ վշտի , բարկութեան և ակամայ մղումի խառնուրդ մը տեսայ , որ բաւական ըսաւ ինձ թէ էրիկս կը յուսահատէր չկրցած ըլլալուն համար զգայնել Իւրսիւլին այն յուզմունքը զոր այս կինը կը նկարագրէր այնքան սիրազին սերճախօսութեամբ մը :

Այս կնիկէն ևս քան զևս սարսափեցայ . քիչ մնաց դուրս պիտի ելնէի թաղստոյէս այս տեսարանը ընդմիջելու համար . բայց անզուտոյ հետաքրքրութենէ մը գրգռելով , Աօնթրանին պատասխանը լսելու անհամբեր ըլլալով , անշարժ կեցայ :

Էրիկս Իւրսիւլին նայուածքէն հմայուած կերևար . Աօնթրան դառնապէս կրկնեց .

—Տիկի՛ն , ստուգիւ անթերի տեսական մ'է այդ . երանի անոր որ պիտի գործագրէ այդ տեսականը : Հաճութեամբ կը տեսնեմ որ քեզի հետ ոչ այնքան դուռժան էի կնկանս նկատմամբ որքան կը կարծէի . անկեղծապէս դո՛հ եմ այս մասին . շնորհակալ եմ քեզմէ ինձի հետ զէթ անկեղծաբար պշրասիրական կերպեր ունեցած ըլլալուդ համար . . . :

Իւրսիւլ նորէն քահ քահ մը ձղելով , կրկնեց .

—Տէ՛ր Աստուած , ինչպիսի՛ վհատութեամբ կը խօսիս ծանրաբարոյութեանդ , աժուսնական հաւատարմութեանդ նկատմամբ . կարծես թէ բարեգործութեան մը նկատմամբ խղճովին տաղնապելով կը զղջաս և թէ կը յուսահատիս ինքզինքդ այդ քան նուազ յանցաւոր գաննելով :

—Իրա՛ւ է , սիրելի՛դ իմ , քիչ մը նուազ անմեղ կը կարծէի ինքզինքս . . . և քեզի ալ քիչ մ'աւելի սարգամիտ . . . :

—Քեզի բան մ'ըսե՛մ , իրա՛ւ որ կատղած ես . . . :

—Ն՛ս . կը սխալիս . կերդնում թէ չէ .

—Վը կրկնեմ թէ . . . կատղած ես . . . : Ա՛հ , սիրելի՛դ իմ բարեկամ , կարծեր էիր թէ անդամ մ'երևալով միայն ինքզինքդ պիտի սիրցնես ինձ և պիտի իշխես վրաս . բայց աղէկ միտքս եկաւ , շուրայարեց Իւրսիւլ իր քրքիջը կրկնապատկելով , անշուշտ կարծած

Ես թէ ամուսնութենէս առաջ Մաթիլտին ներկայմանդ ժամանակ  
 ես վիրաւորուած , և Բուվրէյէն անցնելու առթիւ ալ Քերտին վեր-  
 ուրստի ըլլալով՝ ՚ի բնէ անտի միայն մէկ նստատակ ունիմ , միայն  
 մէկ խորհուրդ ունիմ , որ է զալ ու գտնել քեզի հոս կամ Բա-  
 րիզի մէջ . . . թէ քեզի հետ քծնելու և սիրարանելու , հետոյ եր-  
 կարօրէն տեսութիւններ հայթայթելու եռանդէս մղուելով ձի հեծ-  
 նալ սորված եմ՝ ձիէն վար զլսորուելու և խորտակուելու վտանգը  
 յանձն առնելով , որպէս զի այս ամեն բաներու իբր փոխարէն քու  
 մէկ նայուածքիդ արժանի ըլլամ և որպէս զի սրարտաւորեմ քեզի  
 ինքնիրենդ ըսելու . — Խեղճ սղտիկ , ի՛նչ անձնուիրութիւն , ի՛նչ  
 քաջութիւն . — կամ թէ . . . Ա՛հ , ահա այսպէս են կիները , այս-  
 պէ՛ս են կիները . երբ այս շուտիկներուն մին միտքը կը դնէ մեզի  
 հրասուրել , միշտ կը հասնի իր նստատակին : — Այս մասին , սիրե-  
 լի ազգականս , խօսքը մեր մէջ մնայ , բոլորովին անիրաւ չես , վասն  
 զի կարծեմ թէ սաստկապէս հրասուրեցի քեզի . . . սակայն գիտ-  
 մամբ չըրի . . . :

— Ար տեսնեմ որ իզմէ զատ ուրիշներ ալ կան որք կրնան ամ-  
 բաստանուիլ իբր սնապարծ , ըսաւ Աօնթրան ևս քան զևս զբզրու-  
 ուելով :

— Ի՛նչ , կրկնեց Բարսիլ նորէն խնդալով սաստկապէս , կը կար-  
 ծե՛ս թէ կին մը չկրնար սիրտդ շահելու ջանալ առանց սնապար-  
 ծութեան . այդ խոստովանութիւնը հետաքրքրական է քեզի համար  
 որ կուզես համեստութեան դաս մը տալ ինձ : Արդ կը խոստովա-  
 նիմ թէ քեզի հրասուրած ըլլալս ստուգապէս գիտնալովս հանդերձ  
 ամենեւին հպարտութիւն մը չեմ զգար . . . :

— Այսպէս ուրեմն կը կարծես թէ սաստիկ սիրահարած եմ  
 քեզի :

— Այսօր երեկուանէն աւելի ինծի սիրահարած կը կարծեմ քե-  
 զի : Ար կարծեմ թէ վաղն ալ այսօրուանէն աւելի պիտի սաստկանայ  
 սիրահարութիւնդ :

— Եւ ի՛նչ պիտի ըլլայ անընդհատ սաստկացող այս տրիպին  
 վերջը , զեղեցիկդ իմ մարգարուհի . . . :

— Ինծի համար անբաւ քրքիջ մը . . . քեզի համար թերևս ա-  
 մեն տեսակ յուսահատութիւններ . . . : Ասան զի բան մը կայ զոր  
 փորձառութեամբ իմացած ես անշուշտ , տէր իմ Տօն Թիւան . Եթէ  
 մէկ կողմէն տրիպի կայ , սուրբարար միւս կողմէն եղածն է անսար-  
 բերութիւն կամ արհամարհանք , նոյնպէս կէտ մը կայ որ մշանջինա-  
 պէս սիտի արդիւնէ զիս քու սիրոյդ համապատասխանելու . . . կէտ  
 մ՛որ իմ առջև աններելի սպախաութիւն մ՛է քեզի համար . . . այսինքն  
 սլարգապէս . . . խօսիմ . . . քու սէրդ . . . :

— Նորանշան բաները սքանչելի կերպով կը խօսիս , տիկին , կը  
 շնորհաւորեմ քեզի այդ մասին .

— Այս խօսքերս նորանշան կերևան քեզ . խիստ բնական բան .  
 մարդս այնքան քիչ սովորած է հշտաբառութիւնները ըսելու  
 որ միշտ նորանշան իրեր կերևան անոնք . խենդ մը սեպուելու վտան-  
 գին յանձնառու ըլլալով ըսեմ ուրեմն քեզ թէ դու զիս կը սիրես  
 ոչ միայն վասն զի մատղաշ և զեղեցիկ եմ , այլ նաև վասն զի հը-  
 պարտութիւնդ , սնափառութիւնդ կը զրզուով՝ քու անցեալ յաջո-  
 ղութիւններդ հակառակ՝ անդիմադրելի հրասուրներուդ անձնատուր  
 չըլլալուս համար :

— Տիկին , շնորհ ըրէ՛ . . . քիչ մը քիչ խօսինք իմ վրայ , գո-  
 չեց Աօնթրան :

— Իբրևունք ունիս , բարեկամ , ահա շուտ մը հեռացանք այն  
 խօսակցութենէն զոր պիտի ընէինք քեզի հետ . ո՛ր էինք , ի՛նչ կը-  
 սէինք . . . : Հա՛ , աղէկ միտքս եկաւ : Յիշեցի . խոնարհաբար նե-  
 րում կը խնդրէի՛ր իզմէ վասն զի գտակիս ժապաւէնները սլագած  
 էիր և վասն զի մէջքս բռնած էիր ճիշդ անցեալ տարի հետս  
 վախճաններուն ամենէն աւելի մոռցուողին սէս :

Աօնթրան փոխանակ սպաստասխան տալու Բարսիլին՝ պահ մը լուռ  
 կեցաւ . ապա շինովի ժպիտով մը սպաստասխանեց .

— Տիկին , անշուշտ ամենէն հաղուաղիւտ յատկութիւնները ու-  
 նիս . հարկաւ իբրևունք ունիս զժուարակամ , արհամարհոտ երևալու  
 . . . : Բայց կարելի է գէթ գիտնալ թէ ի՛նչ անլուր կատարելու-  
 թիւններով , ի՛նչ զարմանալի ձիրքով կը սարտաւորի զարդարուն ըլ-

բալ այն որ քեզի հաճելի ըլլալու անյուսալի երջանկութիւնը կրնայ վայելել ուզել :

— Բարեկամ, դիտե՛ս որ շատ այլանդակ ես եղեր :

— Ինչո՞ւ համար :

— Դեռ քիչ մ'առաջ Բաւական կծու կերպով մը աղաչեցիր որ քու վրայ չխօսիմ, և նորէն կսկսիս քու վրայ խօսիլ :

— Ես . . . . ընդհակառակն . . . :

— Այդքան թափանցիկ հեղնութեամբ մը հարցունել թէ ի՞նչ գերբնային ձիրք ունենալու է ինձ հաճելու համար, մի՞թէ յայտնապէս հարցնել չէ թէ ինչու հաճելի չես ինձ ամենեին, դո՛ւ որ այնքան անդիմադրելի հրապոյրներու տէրն ես . . . : Ար տեսնես որ եթէ սրտասխան տամ քեզ, դարձեալ պիտի յանդիմանես զիս ինչպէս քիչ մ'առաջ, ըսելով թէ անկուտակ խօսակցութիւն մը սիրային ճառաբանութեանց կը փոխեմ . . . :

— Զէ, չէ . . . ետքը կը շարունակենք այն խօսակցութիւնը : Բայց, ըսէ՛ նայիմ : Մեծ հետաքրքրութիւն ունիմ ճանչնալու այն տեսլականը զոր երազած ես :

— Տեսլականս. ի՞նչ հարկ, խեղճդ իմ բարեկամ, տեսլականս է այն ամեն դիւցազներուն պէս զոր ծաղկահաս աղջիկները կերպզեն իբր նախապէս պատրաստուած սրտասխաններ. կրտսն ինչ որ իրենց ըսել ուզած բանին բոլորովին ներհակն է, և կը պաշտեն ինչ որ իրենց երազածին բոլորովին ներհակն է : Բայց առաջին թէութիւն մը կայ որու մասին անողորբելի եմ. այն զոր կրնամ սիրել, կը պարտաւորի բոլորովին ազատ, մէկ խօսքով ըսեմ, ամուրի ըլլալ :

— Եւ ինչո՞ւ էրիկները դատասարտել այդ անողորբելի աքտորին :

— Նախ՝ վասն զի չեմ զիջանիւրկիտուած սրտի մը վրայ իշխելու. երկրորդ՝ վասն զի սիրահարութիւն ընել ուզող էրիկի մ'ընթացքին մէջ ծիծաղելի բան մը կայ. էրիկ մ'երկակենդան էակ մ'է որ հանդստեան համար դպրոցէն արձակուած աշակերտի և ապստամբ ընտանիքի տիրոջ մը կը նմանի. ասկից 'ի զատ բան մ'ալ պիտի ըսեմ զոր ախմարութիւն մը պիտի համարիս. կը թուի ինձ թէ սիր-

բահար էրիկ մը կը նմանի միշտ . . . կարողուած քահանայի . . . :

— Յիրաւի ողորբալի չէ այդ նկարագրութիւնը, ըսաւ Պոնթրան հազիւ հազ զստելով ինքզինքը :

— Հետեւաբար դո՛ւն, կրկնեց Բարսիւլ՝ օրինակի աղաղաւ, դո՛ւն սիրելի աղղականս, կորուսած ես քու բուրբ հին դիւթական աղղեցութիւնդ, բայց դարձեալ եթէ ամուրի անդամ ըլլայիր, չունէիր . . . ամենեին չունէիր . . . այն յատկութիւնը որով կարենայիր հըրասպուրել զիս : Այո՛, իրաւ կըսեմ թէ չունէիր : Ասան զի, վերջապէս ի՞նչ ես դո՛ւն : Իսաս սիրուն, խելացի, գեղազէմ և անստղտանելի վայելչութեան տէր մեծատուն իշխան մը : Արդ խօսքը մեր մէջ, իմ սէրս . . . աւելի բարձր կամ աւելի ցած նպատակներու կը նայի :

— Տիկին, յիրաւի այսօր հանելուկներ կը խօսիս :

— Պարո՛ն, յիրաւի այսօր ոչ այնքան սրամիտ ես : Ուրեմն յայտնապէս ըսեմ. պէտք է ինձ դերի մը կամ տէր մը : Դու չես կրնար ոչ մին ըլլալ և ոչ միւսը, դու չունիս ոչ այն բնական անձնուիրութիւնը որ համակրութիւն կը ներշնչէ, ոչ ալ այն բարձրութիւնը որմէ կին մը կը թուովի և կը նուաճի . . . : Օրինակի աղաղաւ եթէ պարզամիտ, բարի և անմեղ էակ մը պաշտէ զիս իբր կուռքը պաշտող վայրենիի մը յամառ և մոլեղին սիրովը, կու բօրէն վստահ այդ էակին համար կրնամ զղալ այն տեսակ մը սիրաւէտ կարեկցութիւնը զոր մարդ կզգայ հլու և ահաբեկ խեղճ շունի մը համար, շունի մ'որ իր նայուածքը վրայէդ չհեռացներ. որ իրեն զարնող ձեռքը կը լղէ և որ դարձեալ իրեն համար երջանկութիւն մը կը սեսպէ սողալով գալն ու բարձի տեղ ոտներուդ տակ կենալը, մինչդեռ բարկութեամբ կամ քմածին յօժարութեամբ արտօքսած ես զայն սամրդօրէն . . . : Բայց եթէ երբէք հանդիպէի այն մարդերու մէկին որք չդիտեմ ի՞նչ գաղտնի զօրութեամբ մ'առաջին անգամ նայելով իբր բունակալ կիշխեն, ինչպիսի՛ խոնարհական և սիրազին հլութեամբ պիտի խոնարհիմ անոր առջև. ես ալ ինչպիսի՛ մոլեղին սիրով մը պիտի պաշտեմ զան, ևս որ այնքան անբարտաւան եմ. ինչպէ՛ս միտքս, կամքս, կեանքս անոր կեանքին հետ պիտի շղթայեմ. ծունդի վրայ, միշտ երկու ծունդի վրայ պիտի

դամ վեհապետիս, ածուածիս առջև. ուրախութիւն, վիշտ, յոյս, յուսահատութիւն, վերջապէս ամեն բան անորմէ պիտի արտադրուի . . . և դէպ ան պիտի վերադառնայ . . . : Բաւական է որ զիջանի Եկեղ-բ ըսելու ինձ անդամ մը . . . և խոնարհութեամբ, համբերութեամբ, վատութեամբ, ոճրադուրծութեամբ անդամ պիտի հնազանդիմ . . . վասն զի այսպիսի սիրոյ մը նախանձը կրնայ մինչև մոլեղնութիւն . . . անդթութիւն երթալ : Շիտակը ըսեմ . . . այս պարագան մտաբերելով, ո՛հ, այս կէտին վրայ խորհելով կը վախնամ :

Իւրսիւ՛ կտրուկ ձայնով մ'այս վերջին խօսքերը ըսելէն ետք վարբաւ իր տխրած դէմքը, և թուեցաւ ինձ թէ կը մտախոհէր :  
 Կօնթրան շուարած էր :  
 Ես ալ զարհուրած :

Իւրսիւլ քանի մը բողբէ լուռ կենալէն ետք ձեռքը ճակատը տարաւ իբր թէ ուզէր արտաբսել այն գաղափարները որք արտմապէս անոր միտքը զբաւած կերեային, և ժպտելով ըսաւ էրիկիս որ անոր կը նայէր զրեթէ ապշութեամբ .

— Արեմն, ինչպէս կը տեսնես, դու ոչ դերիս, ոչ ալ տէրս կրնաս ըլլալ : Ա՛լ միայն բարեկամ կրնանք ըլլալ, և բարեկամութիւնն անգամ դժուարին է . վասն զի դու խիստ կենցաղադէտ մարդ մ'ըլլալով չպիտի կրնաս ներել ինձ փառն սիրաբանութիւններդ և իմ նկատմամբ անյաջողութիւնդ : Ամեն ինչ լաւ մը նկատելով կը տեսնեմ որ զրեթէ անհաշտելի թշնամի ըլլալէ զատ հաւանականութիւն մը չկայ : Մի՛թէ խիստ տարօրինակ չերևար քեզ այս հետեւութիւնը : Ա՛վ կրնար կարծել թէ այսպիսի դարձուածք պիտի ընդունի մեր խօսակցութիւնը :

— Ստուգիւ, տիկին, պատասխանեց մեքենայաբար Կօնթրան՝ իբր թէ տակաւին այս տարօրինակ խօսակցութենէ շանթահար ըլլար, ստուգիւ շատ զարմանալի է այս բանը : Բայց անատեն կըրնամ հարցունել քեզ թէ ինչո՛ւ կը հաճիս քանի մը ժամանակ անցունել մեզի հետ :

Տպաւորութեանց փոխանակութեամբ մ'որ Իւրսիւլի բնաւորու-

թեան յայտարարնշանն էր, նորէն սկսաւ քահքահ խնդալ այս կիկը՞ զարմացմամբ Կօնթրանին նայելով, և գոչեց .

— Բայց նայէ՛, ի՛նչ կըսեմ . իրաւ խենդեցա՞ր, ի՛նչ եղար : Մի՛թէ անգուսպ սէրդ այժմէն սկսաւ միտքդ շիտթել : Ի՛նչ, կուզե՛ս դուն ըլլալ այն մշտնջենական նպատակն ուր կուդդուին իմ ամեն մտածումներս : Ար տեսնեմ որ հոս ուղեորելէս բան մը չես հասկնար քանի որ այս ուղեորութեան նպատակը Ա՛լ «Իրե՛մ գեղ ըսել չէ : Բայց խելքդ դըռխդ հաւքէ՛ . չէ՛ թէ քեզի, այլ սիրելի Մաթիլտիս հետ պիտի անցունեմ ժամանակս որքան որ Մարան մնամ : Տէ՛ր իմ Աստուած . յիրաւի զարմանալի մարդ մը կերևաս ինձ . . . որքա՛ն տարօրինակ են մարդերը : Եթէ խոստովանած ըլլայի թէ երկար ատենէ ՚ի վեր քեզի կնկանդ իշխանութենէն կորզելու նենգալի գիտաւորութիւնը ունիմ, բոլորովին բնական պիտի երևար քեզ այս անարժանութիւնը, մինչդեռ բոլորովին սրդողած ես տեսնելով որ խղճի մտօք կը յարդեմ բարեկամութեան նուիրական օրէնքը զոր դու խի պահ մ'առաջ յառաջ բերիր :

— Տիկինն :  
 — Բայց կեցի՛ր որ բան մ'ըսեմ քեզ . մի՛ կարծեր թէ ինքզինքս կուզեմ չափազանցութեամբ լաւագոյն ցուցնել . աւելի զօրաւոր պատճառ մը կայ որ ամեն յոռի գրգռմէ ազատ կը պահէ զիս, և այս պատճառն է ընդհանրապէս կարդուած մարդերու դէմ հակակրօթիւնս և մասնաւորապէս քու նկատմամբ նուազ համակրութիւնս . . . : Անշուշտ սրտադին կը սիրեմ Մաթիլտը, բայց եթէ անդիմադբելի զօրութիւն մը զիս դէպ ՚ի քեզ մղէր, իմ կամքի հակառակ թերևս մասնէի լաւագոյն բարեկամութիւնս վստահութիւնը . . . : Ասի ըսելէս ետք, կրկնեց Իւրսիւլ ժպտելով այն հեղինակի խնդումով որ այնքան անամօթութիւն և արհամարհանք կը ծաւալէր անոր դէմքին վրայ, կուիսի հաւասար հաւանականութիւններ կը ցուցնեմ . ես ալ վիրելի եմ . ես ալ էրիկ մ'ունիմ . . . թող հրապուրեն զան եթէ կրնան . . . անկեղծ կուիւ մ'է այս . բայց վերջ տանք ա՛լ այս խենդութեանց, սիրելի բարեկամ : Հիմա խոհեմաբար խօսինք . ի՛նչ է այն Խօսքը զոր կուզես ըսել ինձ, և ինչո՛ւ հոս կը կեցնես զիս :

Մաթիլտ անհամբերութիւն կը կրէ և ինձ կսպասէ թերևս :

Կերեւայ թէ Իւրսիւին հեղնութիւններն ալ Կօնթրանին համբերութիւնը հատուցեր էին : Ուստի խիստ կերպով մը սպասասանեց :

— Ես ալ ճիշդ Մաթիլտին վրայ կուզէի խօսիլ, տիկին . թէ և այն բաւական ծաղրելի երկակենդան էակներուն կարգէն եմ քրքէշէ կանուանին, կինս իմ վրայ սաստիկ, անկեղծ, անայլայելի սէր մ'ունի :

— Եւ կատարելապէս իրաւունք ունի այդպէս սիրելու քեզի . այդ սէրը լաւագոյն ճաշակի ապացոյց մը կը կազմէ . ես եթէ կը բամբասեմ կանամբիները, զանոնք իբր սիրահարներ նկատելով կը բամբասեմ . եթէ ՚ի բաց թողուն իրենց այս պահանջումները, ամեն տեսակ . . . ամուսնական հաճելի յատկութիւնները ունին անոնք, և դու բարեկամ, դու անձնականապէս ունիս այն ամեն հրատարակող որ պէտք է քեզ կնկանդ հաճելի ըլլալու համար :

— Եւ ահա ես ալ, տիկին, կնոջս շարունակ հաճելի ըլլալ փափաքելուս համար է որ մեծապէս պիտի ցաւիմ եթէ սաստիկ վիշտ մը սպառնալու ըլլամ անոր, այնքան ծաղկահաս և այնքան կոյր է որ եռանդազին կը սիրէ զիս, որ ինձ յարած է իբր իր կեանքին . . . Բայց որովհետև Մաթիլտ չունի այն ծայրայեղ յանձնասպաստանութիւնները որով կին մը կը կարծէ թէ հարկաւորապէս պիտի պաշտուի, և որովհետև խիստ զմայելի համեստութեամբ մը կը փայլի ան, կը վախնայ ինչ ինչ . . . անշուշտ խիստ վտանգաւոր . . . բաղդատութիւններէ, և թէպէտև խոնարհաբար կը խոստովանիմ թէ քեզի համար խիստ արհամարհելի տառփաւոր մ'եմ, Մաթիլտ կը հաճի վախնալու որ . . .

Իւրսիւ Կօնթրանին խօսքը ընդմիջեց .

— Այդ ամեն շրջաբանութիւնները կը նշանակեն թէ Մաթիլտ ինձի դէմ կը նախանձի, այնպէս չէ : Այս է եղեր ահա այն մեծ գաղտնիքը . . . Ի՞նչ զուարճալի յիմարութիւն :

— Պատիւ ունեցայ ըսելու քեզ, տիկին, թէ բոլորովին անկատակ է ըսածս . . . : Ամեն բանէ առաջ Մաթիլտին հանդատութիւնը պէտք է ինձ . . . :

— Այդ մասին անկասկած եմ . . . և՛ կարծեմ՝ դու ամեն մարդէ աւելի կրնաս հանդարտել զան, սիրելի բարեկամս . խի իմ մասիս շատ պիտի ցաւէի եթէ քու սրտածառու ամենափոքր վիշտ մը սպառնալու անոր . աններելի կըլլար այսպիսի վիշտ մը տալս . . . ոչ խղճովին տալնասպելու հաճոյքը կը վայելէի . . . ոչ ալ այս հաճոյից նկատմամբ խղճի տաղնապ կունենայի :

— Գժբաղդարար, տիկին, Մաթիլտ չէ թէ կասկածներ, այլ ստոյգ տեղեկութիւններ ունի : Երեկ շանց կերակուրէն ետք . . . դարափին վրայ . . . տեսաւ . . . :

— Գտակս պաղնելդ, այնպէս չէ : Բայց զուարճալի բան մ'է այդ . . . շատ ուրախ եմ . ես ալ ճիշդ Մաթիլտէն կուզեմ պզտի վրէժ մ'առնուլ, որպէս զի սորվի և անգամ մ'ալ չհատայ արտաքին երևոյթներու . մէկ կամ երկու օր թողունք որ այսպէս շարունակէ իր սխալիլը, ասոյա կիմացնեք սխալիլը, և պիտի ըսեմ անոր . — Ասի դաս մ'ըլլայ քեզ, չարամիտ բարեկամուհիս, երբէք պէտք չէ հատալ ինձ որ կը տեսնուի :

— Մաթիլտին չիմացնել իր սխալիլը, կարելի՞ բան է, տիկին . բայց խեղճ պատանուհիին համար կրնայ մահու չափ վտանգաւոր ըլլալ այսպիսի կացութիւն մը : Չե՞ս ճանչնար ուրեմն անոր հողիին ազնուութիւնը, հրեշտակային անարատութիւնը . . . : Չե՞ս զիտեր ուրեմն թէ ինչ սրբազան աշխոյժով մը կը սիրէ զիս . . . : Ա՛հ, Մաթիլտը չէ այն անտարբերապէս հեղնասէր կիններուն կարգէն որք բան մը չզղախուն համար արհամարհել կը ձեացնեն այն զգացումները զոր անկարող են հասկնալու կամ անոնց արժէքը կշռելու . . . : Ա՛հ . . . ոչ . . . Մաթիլտը չէ այն . . . :

— Այն դարձելի կիններուն կարգէն, այն նենդամտութեան հրեշտակներու դասէն որք իրենց մտերիմ բարեկամուհիին էրիկը իբր սիրահար ընդունիլ չուզելու լրբութիւնը ունին, ըսաւ Իւրսիւ՝ էրիկիս խօսքը ընդմիջելով, և վերստին քահ քահներ ձգելով . . . :

Կօնթրանին շարշարուիլը կերևար : Իւրսիւ շարունակեց .  
— Տէ՛ր Աստուած, բարեկամ, որքան զուարճալի ես եղեր . և

ինչպէ՛ս սա խեղճ Մաթիլտին տուած զովեստդ բնականաբար կօղնէ անզգայութեանս դէմ ունեցած զայրոյթիդ : Քեզի բան մ'ըսեմ , արհամարհանքս միայն կրնար վերջապէս հարկադրել շուրթերդ կրն- կանդ զովեստը տալու :

—Իրաւունք ունի՛ս , տիկին , գոչեց այս հեղնութեանց դէմ բո- լորովին զայրանալով , թերևս երբէք ոչ այնքան ճանչեր էի այս սրտին ո՛րքան արժէք ունենալը , որքան հիմա երբ դիտեցի թէ . . . :

—Ի՛նչ սոսկալի սրտի մը կուզէիր զո՛հել իր սիրտը : Ա՛յս է ը- սել ուղածդ , սիրելի՛դ իմ բարեկամ : Այնքան կը հասկնանք իրա- րու միտքը , որ աւելի աղէկ կը սեպեմ լմնցնել խօսքերդ : Ստու- դիւ , Մաթիլտը իզմէ նախապայտիւ սեպելու պէտք ունիս . նախ քու ամուսնական հաւատարմութիւնդ ազատ պիտի սլահէ զիս քու սի- րային թախանձանքէդ : Երկրորդ , անկեղծաբար խօսելով , ազդա- կանուհիս Մաթիլտ իզմէ հազար անգամ աւելի արժէք ունի : Մի- թէ աւելի գեղեցիկ չէ ան . մի՞թէ իմ պակասութիւններու չափ յատ- կութիւններ չունի ան . մի՞թէ միշտ ահագին անջրպետ մը պիտի չըլլայ մեր մէջ : Իր անձնուիրութեան , առաքինութեանց հա- մեմատութեամբն իսկ մի՞թէ ճակատադրէն սահմանուած չէ ան ա- մենէն շքեղապէս անձնուիրական տ. իփները զգալու . . . և երբէք չը- ներչնչելու այս տրիփները . . . մինչդեռ ես , բա՛բէ , զանոնք ներ- շնչելու սոսկալի դժբաղդութիւնը պիտի ունենամ միշտ . . . :

—Առանց բնաւ զգալու , այնպէս չէ՞ , տիկին , գոչեց Աօնթրան : Ա՛հ , իրաւունք ունիս . . . : Քեզի բան մ'ըսեմ , դժոխային կին մ'ես դուն . . . վախ կուտաս ինձ . . . :

Իւրսիւլ ուսերը վեր բրաւ :

—Լա՛ւ , ուրեմն կըսեմ և կը կրկնեմ թէ դժոխային կին մը պիտի ըլլամ այն ամեն մարդերու համար որք ոչ գերիներս , ոչ ալ բռնաւորս պիտի ըլլան : Այդ տեսակ մարդերն եթէ յիմարութեամբ կամ յանձնատրատանութեամբ մը սիրահարին իզմէ , անգութ պի- տի ըլլամ անոնց նկատմամբ , պիտի հեղնեմ զանոնք՝ խիստ ծի- ծաղելի և դուրսէ իսկ՝ քմածին հաճոյիցս համեմատ՝ խիստ անազո- րոյն կացութիւններու մէջ պիտի դնեմ : Անոնք որքան յամառու-

թիւն ունենան զիս սիրելու , այնքան սկիտի ունենամ նաև ես իրենց վրայ խնդալու համար :

—Ինձ նայէ՛ , տիկին , ըսաւ Աօնթրան՝ վերջ տալու համար այս խօսակցութեան որ նեղութիւն կուտար իրեն , միտքովդ և բնաու- բութեամբդ այնքան կորովի և հզօր կերեւաս ինձ որ հետզհետէ նուազուն շփոթութեամբ պիտի ըսեմ քեզ ինչ որ կուզէի ըսել :

—Ի՞նչ ըսել կուզես :

—Ըսել կուզեմ թէ կան ինչ ինչ բաներ որք ազգականներու , բարեկամներու մեջ կրնան համարձակապէս խօստովանիլ : Ըսի քեզ թէ Մաթիլտ կը նախանձի քեզի դէմ , թէ հոս ըլլալդ վախ կու- տայ իրեն . . . և թէ . . . : Աօնթրան վարանեցաւ :

—Եւ թէ պիտի հանդարտի և հանդստանայ եթէ ժամ առաջ մեկնիմ ասկից , այնպէ՛ս չէ՞ :

—Ներէ՛ , տիկին , բայց . . .

—Տէ՛ր Աստուած . խիստ բնական բան մ'է այդ . ինչո՞ւ շուտ մը չըսիր ինձ այդ բանը : Խե՛ղճ և սիրելի՛ Մաթիլտ . սակայն ցաւ է ինձ իրմէ այսքան շուտ բաժնուիլս . այո՛ , ցաւ է ինձ նախ իրմէ զրկուիլս , երկրորդ քու որսերէդ որք շատ կը զուարճացնէին զիս . թերևս ցաւէի քեզմէ ալ բաժնուելուս համար , քեզմէ՛ ալ , եթէ չսիրաբանէիր հետս : Սակայն մե՛ղք որ . . . բայց նախանձոտ կաս- կածի մը դէմ ամեն ինչ անօդուտ է . . . : Միայն թէ պէտք է քա- նի մ'օր շնորհել ինձ որպէս զի որոշումի այսպիսի յանկարծական շրջումի մը պատրաստեմ և համոզեմ էրիկս . . . : Բայց ինձ նայէ՛ , անշուշտ չես սրբողած ինձի դէմ , սիրելի ազգականս , ըսաւ ձեռ- քը Աօնթրանին երկնցնելով մտերմութեամբ :

—Սրբողած չեմ . . . բայց կը խօստովանիմ թէ ամենևին մտքէս չէր անցնէր քու կողմէ այդպիսի խօսքեր , այդպիսի գաղափարներ ըսել . . . կարծեմ թէ երազ կը տեսնեմ :

Իւրսիւլ իր հեղնական ժպիտովը կրկնեց .

—Մարանի ապարանքէն ելնելով Բարիլէն հեռացող և դաւա- ուր զալով զործարանի մը մէջ բնակող ինձի պէս անտիական կինէ մ'այդպիսի բաներ չէիր յուսար , և այս պատճառաւ զարմանալիկ-

բևամ, բոլորովին անբարոնելի կը թուխմ քեզ, այնպէս չէ: Քեզ զի համար ա՛լ չեմ այն խեղճ նահատակուհին, այն արժէքը չաճանչցուած կինը որ այնքան արտասուելի եղերերդութիւններ կը գրէր խեղճ Մաթիլտին, և որու վրայ խեղճ բարեկամուհիս կը լար զանանք կարդալով, և իրաւունք ունէր լալու, վաճան զի ես ալ կուլայի զանանք գրելով, և երբեմն հիմակ անդամ կը լամ . . . :

— Լա՛ս . . . դո՛ւն լաս . . .

— Անշուշտ, երբ հոմն արեւմուտքէն կը փչէ և երբ օդին մէջ կայ այն չէփփէ՛մ ինչ որ քիչ մարդ կը գրէր ինչ որ ինչ որ, ինչպէս կըսէր օրիորդ Տը Մարան :

— Միշտ յեղեղուկ, միշտ խենդ ես, ըսաւ Աօնթրան :

— Զարմանալի կին մ'եմ, այնպէս չէ: Ամեն բանի վրայ կը խօսիմ առանց բան մը գիտնալու, սրտի յուզմանց վրայ կը խօսիմ առանց այսպիսի բան մը զգալու. ամեն գէմքերն ունիմ առանց ունենալու անոնց և ոչ մին. անամօթ, հեղհասէր և անխորհուրդ եմ . . . : Բայց սակայն բարեկամ, դու իմ մասիս ոչ այլ ինչ կը ճանչնաս բայց եթէ ինչ որ կուզեմ թողուլ քո ճանչնաս: Տակաւին հազար մղոնի չափ հեռի է մտքէդ ինչ որ իրապէս եմ չարութեան նոյնպէս և բարութեան մասին: Բայց կէտ մը կայ զոր կրնաս ստուգապէս գիտնալ, այն է միշտ կրնամ ընել ինչ որ հաստատապէս կուղեմ ընել: Օրինակի ազազաւ, ահա բան մ'ըսեմ քեզ. երեսուս աւելի հաճոյական է քան թէ գեղեցիկ. աւելի պակասութիւններ ունիմ քան թէ յատկութիւններ, աւելի շատախօս եմ քան թէ խելացի. հարստութեան վիճակս սովորական . . . անուս ալ ծաղրելի անուն մ'է . . . տիկին Սեշերէն է . . . տիկին Սեշերէն, ինչ շքեղ անուն, այնպէս չէ: Բայց և այնպէս այս ամենուն հակառակ այս ձմեռ կուղեմ Բարիզի մէջ ամենէն փափաքելի, ամենէն անուանի կինը ըլլալ, ամենէն զարդարուն տունը ունենալ, և ամենուն խելքը միտքը աւնուլ՝ հուսկ յետոյ քուկգ ալ աւնելով: Հիմա մնաս բարե, բարեկամ . . . : Պիտի համոզեմ էրիկս կարելի եղածին չափ շուտ մեկնելու . . . մինչև ձմեռ երթանք պղտի ճամբորդութիւն մ'ընենք . . . : Պարտէզն երթամ Մաթիլտը զաննելու . . .

աւելորդ է ըսել թէ պիտի չիմացնեմ անոր մեր խօսակցութիւնը . . . Խեղճ կին. կը մեղքում իրեն . . . խեղճ աստուածուհի . . . : Բա՛քէ, երբ կին մը հրեշտակներուն շեղուն միայն կրնայ խօսիլ, այս աշխարհիս մէջ անդոյց մնալու մեծ վտանգին կենթարկի: Ա երջապէս կը սիրեմ իմ վիճակս քան թէ իրը . . . թէև Մաթիլտ քեզի իր իշխանը և տէրն ընելու անմեկնելի երանութիւնը ունենայ, շարայարեց Իւրսիւլ՝ հեղհալի ժպտում մը:

Ապա դուրս ելաւ գլուխովը պղտի նշան մ'ընելով Աօնթրանին և մասերուն ծայրովը շնորհալի համբոյր մը զրկեց անոր խիստ չարագրգիւ կերպով մը:

Ետքն Իւրսիւլին մեկնիլ և իր առոյգ ու քաղցրահնչիւն ձայնովը Փրեյշիցի եղանակ մ'երգելով հեռանալը լսեցի:

Ք Լ Ո Ր Բ Փ

Վ Ա Խ Ե Ր

Մ Ա Յ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ը յանկարծ միտքս կատարելագործելով և նոր աշխարհ մը ցուցնելով փոփոխութիւն տուած էր անոր: Արդ եթէ պահ մը տարակուսած ըլլայի այս փոփոխութեան մասին, մտքիս այս անհաւատալի կերպարանափոխութիւնը ինձ ասպացուցանելու պիտի բաւէին այն դաղափարները, սարսափները զոր ունեցայ Իւրսիւլին և էրիկիս խօսակցութիւնը լսելէն ետք:

Թող ներուի ինձ բազդատութիւն մ'ընել որ շատ գործածուած և դուրսիկ է . . . : Սքանչելի բնազդում մ'իր թխեալ ձագերուն վերայ հսկող մայրին կիմացնէ թէ կատաղոյն երկնից վրայ հազու հազ գիտուող սև ու դրեթէ աննշմարելի կէտն անգղ մ'է, իր ոխերիմ թշնամին է:

Նայնպէս ես ալ՝ Իւրսիւլին խօսակցութեանէն ետք տեսայ թէ նոր և սոսկալի դժբաղդութեան մը բողբոջը կը ծլէր այս խօսակցութեան մէջ որ առերևութապէս կարծես թէ պիտի հանդարտէր զիս:

Իւրսիւ չէր սիրեր էրիկս . արհամարհանօք կը հեղնէր անդամ  
այն կնասիրական շողօրորթութիւնները որք այնչափ տառապանք  
տուեր էին ինձ . . . :

Պժգալի անամօթութեամբ մ'Իւրսիւ երեցած էր Աօնթրանին  
ինչ որ էր իրապէս . . . և թերևս իրականէն աւելի յոռի երեցած  
էր . . .

Ամբարտաւան լրբութեամբ մը կը խոստովանէր Իւրսիւ թէ ինքն  
ոչ այլ ինչ կրնար ըլլալ եթէ ոչ վատ գերի այն մարդուն որ  
զինքը պիտի նուաճէր . . . ամբարտաւան տարփուհի այն մարդուն  
որ զինքը պիտի պաշտէր , և անգութ պչրասէր այն ամեն մարդե-  
րու նկատմամբ որք իր առջև չպիտի սողային կամ իրենց օտքը հը-  
պարտաբար իր ճակատին վրայ չպիտի զնէին . . . :

Ըսած էր նաև Աօնթրանին թէ երբէք չպիտի սիրէ զինքը , վասն  
զի կանամբի մը սէրը ծաղրելի էր , և վասն զի Աօնթրան կը սի-  
րէր զան . այլ սակայն երկու անգամ անամօթաբար գրգռած էր Աօն-  
թրանը , ըսելով . — Բու կամի՞ր հակառակ միշտ ուրիշ սիրէս զիս . . . :

Եթէ մայր չըլլայի , թագստոցէս գուրս ելնէի թերևս՝ երանու-  
թեամբ և վստահութեամբ փողփողուն , և ծունդի վրայ դայի ը-  
սելով . Գոհանամ գբէն , Աստուած իմ . վասն զի թոյլ տուիր որ  
այս նենգաւոր և յանդուգն կինն առանց շպարի երևի , իր հողին  
բոլոր նուաստութիւնը , չարութիւնը երևան հանէ : Պահ մ'էրիկս  
տկարութեամբ խաբուեցաւ այս արտաքին հրապոյրէն . բայց հիմա  
գիտէ այս կնկան ինչ ըլլալը , բայց հիմա լոկ արհամարհանք և  
պժգում պիտի զգայ անոր դէմ : Ամեն մարդ , և ամեն մարդէ ա-  
ւելի Աօնթրան մանաւանդ գէթ իր հպարտութեան զայրանալը պիտի  
զղա՛ր անշուշտ Իւրսիւին այսքան անարդանօք խօսիլը լսելով :

Ի՞նչ . Աօնթրանը , որ այնքան գեղեցիկ և հրապուրիչ է , Աօն-  
թրանը որ կիներու քով այնքան յաջողելով և անոնցմէ պաշ-  
տուելով երես առած է , պիտի ուղէ՛ չէ թէ սիրել այլ միայն  
զբաղիլ այն կնոջ հետ որ կը համարձակի ըսելու իինն . Չեմ սիրեր  
քեզի , երբէք չպիտի սիրեմ քեզի , բայց դու , եթէ կրնաս , մի  
սիրեր զիս . . . :

Այո՛ , նորէն կըսեմ թէ փառք պիտի տայի Աստուծու . սիրտս  
վերստին և երկար ատեն պիտի հանդարտէր , հանգստանար :

Բայց , բա՛րէ , ինչպէս ըսի արդէն , գիշերուան մը մէջ՝ չգիտեմ  
ինչ ակներևութեամբ մը ստացեր էի այն տրամալի լրջամտութիւնը ,  
դատումի մասին այն յուսահատական քաջութիւնը զոր տարիները  
միայն կրնան տալ :

Հաստատապէս կը կարծեմ թէ այս տեսակ մը նախադիտութիւնը  
յանկարծ տրուած էր ինձ , վասն զի այն կրնար զաւելիս ապագան  
պաշտպանելու ծառայել ինձ : Բա՛րէ , Աստուած իմ , դեռ շատ  
պղտիկ էի , երբէք ուշի ուշով չխորհեր էի մարդկային մօքի տրրա-  
մալի խեղճութեանց վրայ . գերբնային զօրութեան մը շնորհիւ միայն  
կրնայի խելք հասցնել այս սոսկալի մտածումներու հիւսին :

Այդի մը չափ կը հաւտայի բարութեան . դաղափար չունէի այն  
պժգալի կիրքերու մասին որք փոխանակ փնտուելու ինչ որ անարատ,  
ազնիւ , փրկաւէտ և հնարաւոր է , ընդհակառակն անամօթաբար կը  
գրգռուն ապականութեան , լրբութեան և անհնարինին հրապոյրէն :

Արնա՛ր մօքէս անցնիլ թէ մարդ մը պիտի ստիպուի մոլեգնաբար  
սիրելու անառակաբարոյ կին մը , վասն զի այս կինն անոր ըսած է .  
Չեմ սիրեր քեզի , երբէք չպիտի սիրեմ . . . :

Ո՛չ . . . ո՛չ , Աստուած իմ . եթէ ըսուէր ինձ թէ մարդկային  
սիրտը կարող է այսպիսի հասցին ապիրատութիւններ ընելու , պի-  
տի մերժէի , հայհոյութիւն մը պիտի սեսլէի այս բանը :

Բայց սակայն . . . ես որ բարեբաղդաբար մինչև անատեն չգիտէի  
այս խեղճութիւնները , ինչպիսի՞ գաղտնիքի մը շնորհիւ գուշակեր  
էի , զգացեր էի , այո՛ , սրաի անազորոյն յօշոտումով մը Ֆիլի-  
գապէս զգացեր էի թէ Աօնթրան այն խօսակցութեան միջոցէն սկը-  
սելով պիտի սիրէր այս կինը այնպիսի սաստկութեամբ մ'որով տա-  
կաւին ոչ միայն իր առաջին տարփուհիները , ոչ միայն նաև զիս չը  
սիրած էր , այլ նաև այսուհետև ալ ուրիշ որ և է կին մը չպիտի  
սիրէր :

Ի՞նչ գաղտնի ձայն մը կըսէր ինձ թէ այս աղետալի տրիփը Աօն-  
թրանին կենացը միակ և վերջին տրիփը պիտի ըլլայ :

Ինչ էր այն ձայնն որ կրտէր ինձ թէ ամենէն աւելի թեթեւ , ամենէն աւելի անզգայացած մարդերն երբ կսկսին սիրել , մանաւանդ առանց յոյսի սիրել անսպասիւ կին մը , շատ անգամ զարհուրելի բռնութեամբ կը սիրեն :

Ինչպէս զգացեր էի թէ Իւրսիւլ իր դժոխային սատանութեամբն էրիկիս ամենէն զրգուելի կիրքերը հրահրած էր ըսելով անոր . Գեղեցիկ ես , սիրուն ես , սովորած ես հաճելի ըլլալու , այլ սակայն պիտի սիրես զիս , և այս սէլն ինձի համար անսպասելի հեղնութիւն մը . . . քեզի համար ալ անսպասելի վիշտ մը պիտի ըլլայ :

Եւ այս կնկան համար այսքանն ալ բաւական չէր : Պէտք ունէր ան Աօնթրանին սէրը արժարժելու , զրգուելու՝ անոր նախանձստութիւնը վառելով , հեռեւարար ուղեց հաստատել անոր թէ ինք՝ Իւրսիւլ՝ ամեն մարդու նկատմամբ անտարբեր , արհամարհոտ , հեղնասէր չպիտի ըլլար , ինչպէս եղած էր անոր նկատմամբ . . . :

Եւ իր այս նստատակին հասնելու համար տե՛ս . . . տե՛ս անգամ մը թէ ի՛նչ սիրողին և հրաբորբոք եռանդով մը կը նկարագրէ այն ահարկու յուզմունքը որմէ իր խելքն և զգայութիւնները պիտի վրդովին եթէ մի միայն մօտի այն մարդը զոր ինք սիրած պիտի ըլլայ . . . :

Հրաբորբոք և զգայական բռնազին յուզմունքով մը լի այս խօսքերը ըսելէն ետք տե՛ս թէ ինչպէ՛ս մոլորեցաւ նայուածքը , ինչպէ՛ս կարմրեցաւ այտը , ինչպէ՛ս բաղխեց կուրծքը . . . :

Եւ երբ կը խօսէր այն բուռն սիրոյն վրայ , որով պիտի սիրէր իբր բռնակալ իր վրայ իշխել ուղող սմարդը , ինչպիտի՞ շնորհալի խոնարհութեամբ մը , հլուութեամբ մ՛իւր զմայելի ճակատը գէսլ ՚ի վար կը ծռէր : Ինչպէ՛ս ծուր գրած և ձեռնամած իր ակրէն ժպիտ մը կաղերսէր մեղիութեամբ , թաղծութեամբ և սիրով ողորուն մեծ ու կաստաղեղ աչերն անոր վրայ յառելով :

Բա՛րէ . . . բա՛րէ . հարկաւ խիստ զօրաւոր , խիստ անդիմազրելի էր այս կնկան հրապոյրը քանի որ ես ալ , ես որ իր նախանձորդուհին էի , ես որ մայր էի , ես որ գանիլ և սարսափիլ կզգայի այս արարածէն , զգացի և հասկցայ թէ նոյն միջոցին ոչ միայն Աօնթրան , այլ նաև ուրիշ որ և է մարդ մոլեղնաբար պիտի սի-

րահարէր Իւրսիւլին , ըստ որում յիբախ շա՛տ հմայական և գրաւիչ բան մ՛ունէր այս կինը :

Այ , ոչ , Աստուած չէր խաբեր զիս այս զարհուրելի նախազգայութիւնը տալով ինձ : Աստուած հորիզոնին վրայ պատրաստող զարհուրելի փութորիկը ցույնելով ինձ՝ իր անհուն ողորմութեամբը կուզէր որ խեղճ և առանձին մայր մը կարող ըլլայ իրեն սպառնացող ամենէն սոսկալի աղէաներէն եթէ ոչ զղուշանալու , գէթ թերևս հեռացնելու զանոնք :

Գրեթէ նուազիլ զգացի երբ դուրս ելայ սենեակէն ուր սրահուած կեցեր էի :

Տեսայ որ Աօնթրան թիկնաթոփ մը վրայ նստեր է , նայուածքն անշարժ , թևերը կուրծքին վրայ դնելով , և խորհրդածութեամբ ու շուարումով համակուած մարդու մը դիրքը առնելով :

Էրիկս ուշաբրելու համար ստիպուեցայ թեթևակի իր ուսին վրայ կռթնելու . . . : Գլուխը վեր ըրաւ սաստկապէս , և բուռն ու ամփոփ արտայայտութեամբ մ՛ըսաւ ինձ լոկ այս խօսքերը .

— Ի՛նչ կին . . . ի՛նչ կին . . . : Ա՛հ , պէտք է որ մեկնի :

Այս խօսքերը կասկածներս հաստատեցին :

Անոնք ահարկու նշանակութիւն մ՛ունէին Աօնթրանին բերնին մէջ , Աօնթրանին որ միշտ ինքզինքին սէլն էր , Աօնթրան կը սիրէր ուրեմն այս կինը կամ կը վախնար սիրելու : .

Խորհուրդ մը՝ զոր նախ իբր երկնային ներշնչում մ՛ընդունեցայ՝ կը դրդէր զիս իմացնելու Աօնթրանին թէ Իւրսիւլ սիրած էր Պ. Շօրինելը՝ անշուշտ գերի սիրահարներու կարգը գասելով զան :

Ի սկզբան առանց կասկածելու կարծեցի թէ Աօնթրան պիտի զայրանար չյաջողելուն համար ուր որ խիստ ծիծաղելի մարդ մը յաջողած էր , և թէ այս զայրոյթն անսպասելի հակակրութիւն մը պիտի ներշնչէր անոր Իւրսիւլին դէմ : Թերևս Աօնթրան աւելի մեծ արժէք կուտար Իւրսիւլը գրաւելու , կարծելով թէ ինք պիտի ըլլայ անոր առաջին սիրահարը :

Աուզէի նոյնպէս իմացնել էրիկիս թէ Իւրսիւլի՛նչ կեղծաւորութեամբ և ի՛նչ նենդաւորութեամբ Պ. Սեշերէնը իր մայրէն զատե-

լու տեղի տուած էր . . . . . Բիշ մնայ որ ամեն բան պիտի ըտէի ,  
բայց վարանեցայ . հարցուցի իւրովի թէ Աօնթրան եթէ իմանար այս  
բաները , աւելի պիտի չվառէ՞ր իր սէրը , թէ իր սնտախառութիւնն  
ևս աւելի չպիտի դրդուէր այն զայրոյթէն զոր պիտի զգար ծաղ-  
րելի գաւառականէ մը նուազ ընդունելութիւն գտած ըլլալուն հա-  
մար :

Ասկից 'ի զատ կլնար առաքինի կարծել Իւրսիւլը իր լերբ նը-  
կատումներուն հակառակ զոր յայտնասէս կը խոստովանէր այս կի-  
նը , և աւելի դիւրութեամբ համակերպիլ անորմէ շտիրուելու՝ խոր-  
հելով թէ ոչ որ իրմէն աւելի երջանիկ եղած է . . . . . Բայց կը  
վախնայի որ այս վերջին համոզումը թերևս աւելի հրապոյրներ տար  
ազգականուհիս . . .

Այս ամեն տատամութիւններէն յուզուելով համակերպեցայ սպա-  
սելու որ Աօնթրանին հետ խօսակցելու միջոցիս խօսիմ ինչ որ նոյն  
միջոցը պիտի ներշնչէր ինձ :

Երիկս նորէն տեսակ մը մտախոհութեամբ դրաւուած էր . . . .

Չեռքը բռնեցի , և սիրապէս սեղմելով , ըսի .

— Շնորհակալութիւն . . . շնորհակալութիւն , աղնիւղ իմ Աօն-  
թրան , ճշմարիտ է եղեր ինձ ըսածդ : Աւերջապէս պիտի մեկնի  
Իւրսիւլ , և մենք երջանիկ և հանդիստ պիտի ըլլանք :

Աօնթրան դառնապէս ժպտելով պատասխանեց .

— Հարկաւ շատ դո՛հ եղար Իւրսիւլին իմ հետ այնպէս վարուի-  
լը տեսնելով . յուսամ թէ այս իրողութիւնը պիտի հանդարտէ քե-  
զի , այնպէս չէ :

Չուզելով վախերս նշմարել տալ Աօնթրանին , ըսի .

— Անշուշտ հանդարտեցայ , բարեկամ . բայց չեմ գիտեր թէ ինչ  
բանի մասին Իւրսիւլ գէշ վարուեցաւ հետդ . . . . Մանաւանդ թէ  
կատակ կրնէր ան . . . .

— Կատակ կրնէր . . . . Բայց եթէ նաև կատակ ըլլար ըրածը ,  
ո՛չ ապաքէն յետին ծայր հետս արհամարհանօք վարուիլ էր այն  
կատակը . . . . Բոլոր կեանքիս մէջ դեռ ոչ որ այսքան անամօթա-  
բար ծաղրած է զիս . ապուշի մը պէս ասի 'ի բերան մնացի իր առ-

ջև : Ի՞նչ յանդգնութիւն ի՞նչ լրբութիւն :

— Բայց , Աօնթրան , ինձ կը թուի թէ Իւրսիւլին քեզ ըսած  
բաներուն ամենէն անադորոյնն է ըսելը թէ ինք չպիտի սիրէ քե-  
զի և դու պիտի պարտաւորիս սիրել զինքը :

— Ա՛ւ , մի՞ թէ սրտիկ բան է այդ :

— Բայց բան մը չէ այդ , Աօնթրան , քանի որ կը սիրես զիս  
. . . . Իմ վրայ ունեցած կաթողին սէրդ կարգիլէ քեզի այդ կնկան  
վրայ սէր զգալու . Իւրսիւլին քեզի շտիրելն անտարբեր բան մ'ըլ-  
լալ պէտք է քեզի համար :

— Անշուշտ , անշուշտ , իրաւունք ունիս . . . . Ար սիրեմ քեզի  
. . . խեղճ Մաթիլաս . . . . Ա՛հ , յիբառի , կը սիրեմ քեզի . . . . Գուն  
բարի ես , վեհանձն ես . . . . դու սիրտ ունիս , աղնիւ և վսեմ հոյի  
ունիս , մինչդեռ ազգականուհիդ . . . . Ար հարցունեմ քեզ վեր-  
ջապէս թէ ան ի՞նչ ունի հաճելի ըլլալու համար . իրաւ է որ ու-  
նի սրտի սիրուն գէմք մը , անթերի հասակ մը , խիստ աղւոր ոտք  
մի , մեծամեծ աչեր որք փոփոխակի անամօթ կամ մեղի են , լիրբ  
հեղնաբանութիւն մը , սաստիկ անամօթութիւն մը . . . բայց ոչ սիրտ  
ոչ ալ հողի ունի . . . . Այս շրաւեր , և ահա մարդուս սարսու-  
տալու չափ կեղծաւոր և խարերայ է . . . . Այդ կնկան վրայ քանի  
որ կը խորհիմ ևս քան զես կը զարմանամ : Մի՞ թէ մտքէդ կանց-  
նէր անոր այսպիսի կին մ'ըլլալը , ան որ առերևութապէս այնքան  
թաղծուն և հեղատիրտ կերևար միշտ : Թէև շատ յանդուգն , շատ  
. . . անառակ կիներ տեսեր եմ , — ներէ՛ անառակ ըսելս , — բայց  
երբէք , այսպիսի կին մը չտեսած եմ . ապշեր մնացեր էի իր առջև  
. . . . Ա՛հ , ո՛րքան կուզէի խոնարհեցնել , նուաճել այսպիսի բնա-  
ւորութիւն մը : Ինչպիսի՛ երանութեամբ արհամարհանք ընդ արհա-  
մարհանայ , հեղնութիւն ընդ հեղնութեան պիտի ցուցունէի անոր ,  
դոչեց երիկս ակամայ :

Գէմքս ծածկեցի ձեռներովս , և արտասուեցի անմունչ :

Իւրսիւլ ճշգրտապէս տուած էր հարուածը , ա՛լ չէի տարակուսեր  
այս մասին :

Աօնթրան այնքան դրաւուած էր իր մտածումներովն որ չնշմարեց  
արցունքս :

Յանկարծ ոտք ելաւ և մեծաքայլ երթևեկելով շարունակեց :

—Ո՛հ, կը հասկնամ թէ որքան իրաւունք ունի մարդս անգութ ըլլալու երբ կը յաջողի զսպելու այսպիսի ամբարտաւան և անամօթ բնաւորութեանց մին . . . : Անատեն ինչպիսի՛ երանութեամբ կը խոնարհեցնէ, կը նախատէ իսկ, վասն զի արժանի են նախատանաց, այս արարածները որք մինչև անատեն այնքան հպարտ էին : —Ապա Աօնթրան քոնի քրքիջով մը կրկնեց . —Քայց մարդս խնդալէն կը ճայթի այդ պահանջումներդ տեսնելով . . . տիկի՛ն Սեշորէն . քանիի կառնես այս տիկին Սեշորէնը որ կուզէ անուանի ըլլալ, Բարիլի լաւագոյն տունը ունենալ և ամեն մարդու վրայ խնդալ : Հա՛, հա՛, հա՛ . . . : Աստուած վկայ, շատ զուարճալի բան մ՛է այս . . . : Մի՛թէ խիստ ծիծաշարժ չերևար քեզ այս բանը . . . : Քայց ինչ ունիս . կը լա՛ս . . . Մաթի՛լտ :

—Ա՛հ, Աօնթրան, այն խօսակցութիւնն աղետալի պիտի ըլլայ մեզի համար :

—Ի՞նչ ըսել կուզես :

—Իւրօրէին մէն մի խօսքը զայրոյթ մը, դառնութիւն մը ձգած է սրտիդ մէջ . . . :

—Ձայրո՛յդ, դառնութիւն, և ինչո՛ւ համար . վասն զի տիկին Սեշորէն կըսէ թէ իրեն հաճելի ըլլալու երջանկութիւնը չունիմ : Քայց ինձ նայէ՛, սիրելիդ իմ, Մաթիլտ, ինչպէս կրնաս մտածել այդպիսի բան մը, զո՞վ կը կարծես զիս : Մեծ անասարժութիւն չունիմ, բայց չեմ կարծեր թէ արժանիքս ծանր հարուած կրէ տիկին Սեշորէնի անարդանքէն : Քայց եթէ կայ բան մ՛որ խիստ ծիծաղաշարժ ըլլայ, զիս իրեն սիրահարելու պահանջումն ունենալն է . . . : Խե՛ղճ Մաթիլտ . . . խոստովանանք եղայ քեզ . . . տեսար որ ճշմարիտ էր ըսածս . շատ սիրուն կը գտնէի Իւրօրէլը . քծնասիրաբար քիչ մ՛ուզածէս աւելի հեռի գացի . . . : Քայց միշտ քմածին հաճոյք մ՛էր այս ընթացքս, որ կը խօստովանիմ թէ իմ կողմէ բուական սաստիկ էր . . . : Այս կինը բան մը չունի, ամենևին բան մը չունի . . . : Ե՛ս սիրահարիմ անոր : Շխտակը շատ կը մեղքնամ այն ողորմելիներուն վրայ որք ապուշի սէս խաբուելով անոր թա-

կարժը պիտի ընկնին . . . : Անոր սիրահարն ըլլամ . բայց դժո՛խք ըսել է այսպիսի սիրահարութիւն մը . . . : Այսպիսի բնաւորութիւն ունեցող . . . կնկան մը սիրահարն ըլլամ . . . Ե՛ս . . . Ե՛ս . . . :

Ապա Աօնթրան յանկարծ ուշաբբելով ըսաւ ինձ այնպիսի արտա-յայտութեամբ մ՛որ, բա՛րէ, անուշաղիւր և բունի երեցաւ ինձ .

—Ե՛ս սիրահարիմ անոր, իբր թէ քովս անորմէ հողար ան-դամ լաւագոյնը չունենայի . . . իբր թէ կիներուն լաւագոյնը, ամենէն անձնուէրը . . . քաղցրաբարոյ և բարեսիրտ մը չունենայի քովս . . . : Խե՛ղճ Մաթիլտ, ինչպէս պահ մը կըցար վախնալ բազ-դատելու . . . դուն . . . դուն . . . :

Եւ նորէն տեսակ մը մտախոհութեամբ դրաուեցաւ :

Ինձի ստոկայի վիշտ մը պատճառեցին Աօնթրանին ինձ տուած վերջին գովեստները :

Միտքս բերի Իւրօրէլին սա սլծղալի խօսքերը զոր ըսած էր Լ-րիկիս : «Պէտք է որ արհամարհանք ցուցնեմ քեզ որսէս զի ըս-տիպուիս կինդ գովելու : »

Իրաւունք ունէր ազգականուհիս . Աօնթրան զայրոյթէն դրդուե-լով կուտար ինձ այն գովեստները :

Ձիս ազգականուհիէս վեր դասելովն աւելի զայն վերաորել քան թէ զիս ողորքել կուզէր :

—Մեզի համար ամենէն կարևոր բանն է, ըսի Աօնթրանին, Իւր-օրէին քիչ օրէն Մարանէն մեկնիլը . դիւրաւ պիտի կրնայ ան հա-մոզել Պ . Սեշորէնը մեկնելու :

—Անշուշտ, անշուշտ . թող մեկնի Իւրօրէլ . որքան շուտ մեկնի, այնքան աւելի աղէկ է :

—Բարեկամ, ըսի Աօնթրանին՝ պահ մը լուռ կենալէն ետք, նե-րէ՛ ինձ ամենայն համարձակութեամբ խօսիլ հետդ :

—Մտիկ կրնեմ, սիրելիդ իմ Մաթի՛լտ :

—Այն խօսակցութիւնը որ կը պարտաւորէր հանգարտել զիս բո-լորովին, քանի որ իմ առջև կարդարացնէր քեզի, թէ քու և թէ իմ վրայ հակառակ ներդործութիւն մ՛ունեցաւ . մի՛թէ զարմանալէ չթուիր քեզ ասի :

— Ի՞նչ ըսել կուզես. չեմ հասկնար միտքդ :

— Իւրսիւ ըսաւ թէ չսիրեր քեզի և երբէք չպիտի սիրէ. թէ քու քծնասիրական կերպերդ առանց հետեւութեան են, և թէ կարելի եղածին չտի շուտ պիտի մեկնի... : Այլ սակայն դուն ալ չես կրնար սրահել յուզմունքդ :

— Տէ՛ր Աստուած, մի՛ թէ պէտք է զարմանալ ատոր վրայ... խիստ բնական բան մ'է այդ... : Աարտասուես դու... վասն զի ոչինչ բանի մը համար կարտասուես... : Ես ալ յուզուած եմ, վասն զի կան բաներ որք մարդուս կամքին հակառակ անոր ինքնասիրական զգացումը կը վերադառնան... : Ի՞նչ հետեւութիւն հանել կուզես այս բանէն : Մի՛ թէ Իւրսիւին արձագանքը պիտի ըլլաս և ըսես անոր պէս թէ այդ կնկան սիրահարն եմ կամ պիտի սիրահարիմ : Այլանդակ բան մ'է այդ. սակայն կը խոստովանիմ թէ սիրտս նեղացուց Իւրսիւ. այն կերպով ծաղրուելու սովորած չեմ, այս է ահա ամեն իրողութիւնը : Մարդ իր ըսելքը հազար ու մէկ կերպերով կրնայ ըսել :

Իւրսիւ կրնար պարզապէս ըսել ինձ. Փոքր ինչ պչրասիրաբար վարուեցայ հետդ. մոռնանք այս պչրասիրութիւնը. բարեկամ մնանք, և թէ ներկայ յոյժիւնս Մաթիլտին նախանձը կը դրդուէ, պիտի մեկնիմ... իմ ուզածս ալ ատ է. բայց ի՞նչ հարկ կար սկզբունք խոստովանելու... և ինչպիսի՛ սկզբունք : Ի՞նչ հարկ կար անամօթաբար ինձ ըսելու թէ դուցէ՛ ուրիշները հաճելի պիտի ըլլան իրեն, մինչդեռ ես հաճելի չեմ... : Ի՞նչ հարկ կար անանկ սիրավառ կերպով մը, չըսեմ աւելի, բացատրելու ինձ այն արբշուութիւնը զոր այս ինչ կամայն ինչ պարագային մէջ պիտի զգայ ինք... : Անխմանալի կիս... և ըստողիւ նոյն միջոցին իրապէս յուզուած կերևար ան... : Յիրտի խելքս չհասնիր այս բանին... հանելուկ մ'է այն... : Բայց թող ուրիշ մը զուարճանայ այս հանելուկին նշանակութիւնը փնտռելով, և ոչ թէ ես, և կը մաղթեմ որ աղէկ զբօսնու այս նշանակութիւնը դանելու աշխատելով : Այս չբաւեր, և ահա անդրդուելի կամք մը ունի այդ կիսը... ուղեր է ձի հեծնալու սովորիլ, և սքանչելի կերպով կը հեծնայ. միտքը դրեր է այս ձմեռ կիսերուն ամենէն անուանին ըլլալ Բարիկի մէջ. շատ կարող է յաջողելու այս մասին :

ալ, և ունի այն ամեն բաները որք հարկաւոր են յաջողելու համար... :

— Պահ մ'առաջ ատոր հակառակը կը կարծէիր, բարեկամ, կըսէիր թէ իր կողմէ ծիծաղելի պահանջում մ'էր այդ բանը :

— Ա՛հ, տէ՛ր Աստուած, ըսաւ էրիկս ոտքը սաստկապէս գետինը զարնելով, և թէ անընդհատ պիտի խծրծես ամենապղտի խօսքերս, անտանելի բան մը պիտի ըլլայ այդ : Ես մտերմաբար, խիստ առաջովութեամբ կը խօսիմ հետդ. խօսքերու մէջ ըսածս փնտռէ՛ միայն և ոչ թէ ուրիշ բան :

Յաւաղին զարմանքով մը Աօնթրանին նայեցայ :

— Բարեկամ, միայն դիտողութիւն մը պիտի ընեմ քեզ... : Այն խօսակցութեան վերջէն ՚ի վեր անընդհատ Իւրսիւին վրայ խօսեցար և ամենափոքր մտածում մը չունեցար մեր զակկին վրայ :

Էրիկս ճակատը տարաւ ձեռները, և յուզմամբ գոչեց.

— Խեղճ և պատուակա՛ն կին... սակայն իրաւ ըսիր. դէշ է, շատ դէշ է այս մտայումս. ներէ՛ Մաթիլտ... : Աղէկ որ ըսիր, լոկ քու այդ խօսքերդ ինձ կը յիշեցնեն սարտաւորութիւններս, սէրս... միայն այդ խօսքերը կը հանդարտեն զիս և կը մխիթարեն ինքնասիրութեան զգացումի յիմարական և ծիծաղելի վէրքի մը դէմ : Աղէկ ըսիր, ներէ՛ ուրեմն ինձ հպարտութեան այս վերջին փայլակը : Այո՛, իմ կամեցողութեան հակառակ փոքր ինչ գրգռիլ զգացի Իւրսիւին վրայ ամենափոքր տարաւորութիւն մը չըրած ըլլալուս համար. և գիտե՛ս թէ ի՞նչ է պատճառը. վասն զի ընելիք զոհողութիւնս աւելի մեծ պիտի ըլլար : Հաւտա՛ ինձ, Մաթիլտ, ամենաղիւրին բան մը պիտի ըլլայ այս գիւաշունչ կինը մոռնալ... : Իրաւունք ունիս, ամենասիրեցեալդ իմ հրեշտակ. մեր զակկին... այո՛, մեր զակկին վրայ խորհինք : Երջանկութիւնը դիւրին պիտի ըլլայ ինձ այս քաղցր յոյսին և քու վրայ ունեցած յիրոյս մէջ, քու վրայ որ այսուհետեւ բոլորովին հանդարտ ես իմ մասին : Գարձեալ ներումն կը խնդրեմ քեզմէ՛ Իւրսիւին հեղնութիւններուն այնքան կարեւորութիւն տուած ըլլալուս համար. բայց իրաւ է որ զիս քու առջև ծաղրեց Իւրսիւ, և կը խոստովանիմ, Մաթիլտ, քուկդ ըլլալ :

լալէս ՚ի վեր հարարութիւն մը կզդամ վրաս : Սակայն քանի որ միշտ կը սիրես զիս առաջուտան սէս , այնպէս չէ՞ , ա՛լ այն ծիծաղելի խօսակցութիւնը պիտի յիշենք լոկ նոյն խակ իմ վրայ խնդալու համար . կամ լաւ ևս է ըսել , խօսինք մեր զակին վրայ . այն քաղցր խօսակցութիւններն ապահով ապաւեն մը պիտի ըլլան այս ամեն յոռի մտածումներու գէմ :

Մեր հողակալներուն մին էրիկիս հետ խօսելու համար զալով վերջ տուաւ մեր այս խօսակցութեան :

Աօնթրան ժպտեցաւ :

Առաջին զգացումն եղաւ հրձուիլ այս քաղցրարոյր խօսքերուն վրայ զոր Աօնթրան իր սովորական շնորհքովն ըսած էր ինձ . ապա թուեցաւ ինձ թէ ան ըսած խօսքերը ջղային և անշնորհ ձայնով մը արտաբերած էր , և թէ նայուածքը համաձայն չէր իր լեզուին հետ :

Սակայն քանի որ խորհեցայ Աօնթրանին Եւրսիւլէն ընդունած տըստարութեան վրայ , և սաւելի հաւտացի մօտալուտ վտանգի մը :

Քանի մ'որ առաջ թերես լայի , և ապա համարձակէի քանի մը վեհերոտ և ամուլ զանդատներ ընելու . բայց այսուհետև նորանոր պարտաւորութիւններ կատարելու պաշտօն ունենալու համար՝ ուղեցի բոլորովին փոխել ընթացքս :

Հասկցայ թէ կը պարտաւորէի վախնալ վիշտերու սաստիկ թեւեւն . անոնց ներհակ ազդեցութիւնը կրնար աղետալի ըլլալ զակիս . ուստի խոստացայ խրովի այսուհետև ջանք ընել բնաւ չվշտանալու չնչին բաներու համար , զիւրազրդութիւնս թողուլ բոլորովին , բարոյական տառապանաց գէմ կարծրնալ և խիստ «հաստ» ըլլալ վշտի մասին , և թէ կարելի է ըսել այս խօսքը :

Ներկայ պարագաները այս նոր որոշումն գծնդակ կերպով մը պիտի փորձէին :

Սրբեցի արցունքս , և վիճակիս վրայ խորհեցայ անխռով :

Նոյն միջոցէն սկսելով յոյսերուս աւերակներուն ներքև չխորտակուելու համար՝ կեանքը խիստ տխուր գոյներով նկատեցի քաջարար Գիտեմ թէ ինչ էր այս արիական որոշումիս պատճառը . երանու-

թեան և յոյսի դանձ մ'ունէի զոր աշխարհիս մէջ ոչինչ կրնար յափշտակել իզմէ :

Ինչ կուզէր ըլլար ապագան , հոգս անդամ չէր , քանի որ զաւակս ունէի . վաճն զի սաստիկ և անդրդուելի կերպով մը համոզուած էի թէ Աստուած վիշտերուս մէջ այս յետին միտքութիւնը զրկած էր ինձ՝ սրարտաւորութեանցս մատին ունեցած անձնուիրութեանս իբր բարեպաշտական վարձատրութիւն մը :

Երկնային պաշտպանութեան վրայ ունեցած այս կոյր վատահոթութիւնս չթողուց զիս իրապէս ամենափոքր վախ մը զգալու այն սրբատիկ էակին վրայ որ կեանքս կը կրկնապատկէր և որ կը պարտաւորէր շատ վիշտեր մտցնել տալ ինձ :

Ինքնին ընթացքի յատակադիմ մը շինեցի՝ հաստատապէս որոշելով չշեղիլ այս յատակադէն :

Ութ օր կը բաւէր Եւրսիւլին համոզելու համար էրիկը որ մեկնին Մարանէն : Եթէ մինչև ութ օր չմեկնէր Եւրսիւլ , և թէ մինչև այն օր համոզուէի թէ իր անարդական շինծու կերպերը պչրասիրութեան նենգալի հնարք մ'են , որոշած էի աիկին Տը Քիշվիլին խրբաններուն հետեիլ :

Աօնթրանին հետ մինակ մնալուս սէս , կը յուսայի Եւրսիւլը անոր մտքէն արտաքսել իմ կաթողին սիրովս և այն հոգասիրութեամբ զոր պիտի ներշնչէր անոր յղութեան վիճակս :

Եթէ ոչ , և թէ Եւրսիւլին վրայ ունեցած սէրն արդեւքին հետ մեծնար , այս կնկան զտրշելի ազդեցութեան գէմ սիրոյս բոլոր զօրութեամբը և անձնուիրութեամբ կուտէլէն ետք եթէ՛ յաղթուէի , զաւակս պիտի մնար ինձ և անոր հետ մինակ պիտի ապրէի :

Անհնարին է ինձ մեկնել այն հանգարտութիւնը , այն վստահութիւնը զոր տուաւ ինձ այս որոշումն :

Առաջուան սէս ա՛լ տարտամ երկիւղներ , աննպատակ և անսահման վիշտեր չունէի :

Վասն զի առաջ . . . եթէ զրկուէի Աօնթրանին սէրէն . . . ոչ այլ ինչ պիտի մնար ինձ , և թէ ոչ լոկ անբաւ յուսահատութիւն մը , միայն թշուառ և ամուլ կեանք մը , միայն քանի մը տժգոյն յիշատակներ

որք բաղդատութեամբ աւելի անաղորոյն դառնութիւն մը պիտի տային ներկային :

Ծունր դրի և շնորհակալ եղայ Աստուծմէ՛ զիս աղետալի վատահալթեան մը մէջ քնացուցած չըլլալուն համար :

Առանց ուղեւոր ամօթալի լրատութիւն մ'ընելու չափ նուաստիլ՝ որոշեցի ուշադիր դիտել ամեն բան , և չմոռնալ բան մ'որ կրնար լոյս առլ ինձ :

ՔԼՈՒԲ Գ

ՕՐԻՈՐԳ ՏԸ ՄԱՐԱՆ

ԱՅՍ տեսարանէն օր մ'ետք որքա՛ն զարմացոյ՝ օրիորդ ՏԸ Մարանէն երկտող զիր մ'ընդունելով : Հօրաքոյրս իմաց կտար ինձ թէ նամակին հետ ինքն ալ պիտի հասնի , և ինքն անձամբ պիտի ըսէ ինձ իր դալատեան պատճառը :

Ստուգիւ կրնար կարծուիլ թէ այս կինը զազանի բնազդով մը շնորհիւ իմանալով այն նորանոր վիշտերը որք կը տալնասպէին զիս , կուգար իմ չարչարանացս վրայ ուրախանալու համար :

Եթէ նուազ ճանչցած ըլլայի օրիորդ ՏԸ Մարանը , իր այցելութեան յանդգնութեանը համար պիտի զարմանայի , յիշելով թէ վերջին անգամ երբ տեսնուեցայ , հետը չպահած էր ինձի դէմունեցած ատելութիւնը :

Հօրաքոյրիս Իւրսիւլին հանդիպին ա՛լ վախ կուտար ինձ :

Եթէ օրիորդ ՏԸ Մարան չարասրտութեամբ յուսացած , նախատեսած և հաշուած էր թէ ադան կամ անադան Իւրսիւլ՝ կերպիւ իւր կեանքիս հետ խառնուելով՝ օր մը թշնամի պիտի ըլլայ ինձ , կը պարտաւորէր գոհ ըլլալ և կրնար օգտակար դաշնաւոր մ'ըլլալ Իւրսիւլին համար :

Գառնասպէս կը խորհէի թէ ահա այսպէս է աշխարհս , թէ մարդ ստիպուած է իր տունը ընդունիլ և մեծարել իր ամենէն ոխերիմ թշնամիները՝ ազգականութեան կամ ընտանութեան պատրուակաւ որով ևս աւելի պժգալի կը դառնայ անոնց թշնամութիւնը :

Ածնթրանին իմացուցի հօրաքոյրիս մօտալուտ դալուստը :

Էրիկս բաւական անտարբերութեամբ ընդունեցաւ այս լուրը :

Բայց ես վստահ չէի իրեն պէս : Օրիորդ ՏԸ Մարան տանուհինգ տարիէ՛ ՚ի վեր Բարիպէն հեռացած չէր և այսպիսի ճամբորդութիւն մ'այնքան հեռի էր անոր սովորութիւններէն որ կասկածելով կարծեցի թէ ծանր պատճառ մ'ունէր անոր այս ուղևորութիւնը :

Գրեթէ ժամն երկուքի միջոցին հօրաքոյրս եկաւ . հետն էին Սերվիէն , իր սպասուհիներուն մին , սպասաւոր մ'որ սուրհանդակութիւն ըրած էր անոր և շուն մ'որ Ֆելիքսին յաջորդն էր :

Գղեկին քարաշէն սանդուղը գացի օրիորդ ՏԸ Մարանը ընդունելու համար :

Բաւական արագութեամբ իջաւ կառքէն . ամենեին փոխուած չէր , սովորութեանը համեմատ իր կարմիր մետաքսէ՛ բօսան և փեղոյրը հազած էր :

Տրտմալի մտատանջութեանցս հակառակ չկրնալով ինքզինքս բռնել ժպտեցայ զարմանօք երբ տեսայ թէ օրիորդ ՏԸ Մարանին կրկնօցը եռագոյն հանդոցով մը զարդարուած էր . Սերվիէնին զըլ խարկն ալ մի և նոյն հայրենասիրական գոյներով ահագին ծոպ մը կը կրէր :

Հօրաքոյրս նշմարեց զարմանքս , և սրահը մանելով գոչեց .

— Կը շուարիք կը մնաք , այնպէս չէ՛ , տեսնելով թէ տակաւին չեմ երդեր Մարիէյէէը Սուրան կամ Բարիպէնը որ ուրիշ հայրենասիրական , ուսմկալարական , խորհրդաւոր և օրէնական մըրմունջ մ'է որ Հանրապետութեան միւս հովերդութեանց տեղը կը բռնէ . . . . : Բայց ըսէ՛ք նայիմ , քաղաքացիներ , եռագոյն ժապուէններովս յուլիսի երեւելի դերձակահիւներուն կամ յաղթահիւներուն մէկին պէս կերեւամ ձեզ , այնպէս չէ՛ : Թերևս կը կարծէք թէ եկայ իմացնելու ձեզ՝ Պ . ՏԸ Լաֆայէթին հետ Քրիստի ատաջին Սան-Գիլլիէի . . . օրը (հանրապետական տօն) Հայրենեաց խորանին առջև պսակուելու սրատրաստուիլս : Բայց զիանաք որ կը սխալիք . տեսէ՛ք , ահա ոտքիս տակ կառնեմ այդ գեղեցիկ եռագոյն

ժապարհները , և ահա կրակը կը նետեմ , ըսաւ հօրաքոյրս հան-  
դոյցը փեղցըին վրայէն բրդունելով և ծիծաղաշարժ կատուութեամբ  
մը կոխկրտելէն ետք չմինչային մէջը նետելով :

— Շա՛տ աղէկ , շա՛տ աղէկ ըրիք , տիկի՛ն , ըսաւ Աօնթրանքահ  
քահ խնդալով . կը կարծէի թէ նորահաստատ կառավարութեան կողմն  
անցած էք :

— Ե՛ս անցնիմ նորահաստատ կառավարութեան կողմը : Բայց  
ինձ նայէ՛ , մի՞թէ միտքդ զիս ծաղրել է , պարոն Տը Լանդրի : Գիտ-  
նաս որ հանդստարար ճամբորդելու համար հաւանեցայ զարդար-  
ուելու այս դարշէլի գոյներով որք ժողովուրդին , կայսրութեան և  
Աիլեօթիւնի սլոգանի հոտը ունին .

— Եւ մի՞թէ , տիկի՛ն , արքայասիրութիւնդ չզայրացաւ այս զիջումին  
դէմ , ըսաւ Աօնթրանք :

— Եւ ի՞նչ յարաբերութիւն ունի արքայասիրութիւնս այս բա-  
նիս հետ : Մարդ մի՞թէ կը նայի փրկութեան միջոցներուն երբ լա-  
են անոնք : Գարթուշ և Մանսրէն\* քաղաքացիներուն ժամանակը մի-  
թէ պիտի չուզէի ընդունիլ այս սլոգաններէն ապահովագիր մ'ի-  
րենց խումբերուն մէջէն անվտանգ անցնիլ կարենալու համար : Արդ  
այս դարշէլի ծոսին և այս անցաղիբը զոր բոլորովին անձնեայ քաղա-  
քացիի մը կերպարանքն ունեցող Աօրեան աւանակ ազաղաղի մը դը-  
րոշմը կը կրէ , ոչ այլ ինչ են բայց եթէ տպահովագիրեր . . . զոր  
կը գործածեմ , բայց միանդամայն կարհամարհեմ . . . կը հասկը-  
նամ :

— Աստարեւապէս , տիկի՛ն . բայց ի՞նչ բարեբաղդ դիպուածի կը  
պարտաւորինք քու բարեշուք այցելութիւնդ :

— Երևակայէ՛ անդամ , խեղճ աղա՛յ , թէ պիտի դատեն այսինքն  
պիտի դատասարտեն այն գծբաղդ պաշտօնեաները . ամեն օր խը-  
ռովութիւն կայ Բարիզի մէջ . տպարանքները թալլելու , երկրորդ  
ԳՅ մ'ընելու խօսք կայ : Արծաթեղէններս թաղստոցի մը մէջ պա-  
հեցի , զոր շուտիկն անդամ չկրնար գտնել . աղամանդներս և հինգ

\*Երևելի աւաղակապեաներ :

հաղար լուիճի հետս բերի կառքիս կրկնայատակին մէջ պահած ,  
և հոս եկայ սպասահարներուն սպասելու համար : Եթէ հանդար-  
տին այս բաները , Բարիզ կը դառնամ , եթէ աւելնան , անդամ  
մ'ևս Անգլիա կը դաղթեմ . բայց առ այժմ Բարիզ բնակիլն ան-  
կարելի բան է : Սրահիս ակումբը կազմող բոլոր անձինք խրաչե-  
լով թոան , և շիտակը իրաւունք ալ ունէին : Ոմանք սա խեղճ ու  
քարի ձեր թաղաւորին և թաղաժառանգ իշխանին տիկնոջ ետեէն  
դային . ոմանք ալ Անտէ կերթան թաղաւորին եղբօրը տիկնոջ  
սպասելու համար , և՛ փառք Աստուծու՝ երկար ատեն դժուարու-  
թիւններ պիտի հանեն այս նոր կապոյտներուն՝ առջև :

Աերջապէս ոմանք ալ խոյս տուին , այսինչն Իտալիա , այսինչը  
Գերմանիա , ինչպէս մեծ յեղափոխութեան ժամանակ : Ես ալ շի-  
տակը կը ձանձրանայի Բարիզի մէջ , երբ վախը գալով ստիպեց զիս  
ուրիշ տեղ բնակելու . և ահա ստոր համար է որ հոս դալու և  
ձեզի համբուրելու երանութիւնը ունեցայ , սիրելի զաւակներս : Որ-  
քան սիրելի է ինձ հոգեպիշ նայիլ ձեր կազմած սլոգանի աղւոր ըն-  
տանիբը . սրտաղին կուրախանամ ձեզի տեսնելով , և կըսեմ իւրո-  
վի . — Սակայն իմ շնորհիւս է որ կատարելապէս իրարու յարմար  
այս երկու սիրտերը կապուած են երջանկաւթ շղթայով մը : Հա՛  
. . . հա՛ . . . հա՛ . . . բայց տե՛ս անգամ մ'ինչ ներգործութիւն ու-  
նի դիւղական բնակութիւնը . . . արդէն իբր հովուերդուհի մը կը  
խօսիմ . . . : Բայց ըսէ՛ ինձ , ո՛ւր են սրինդներդ , դեղեցիկ շահա-  
պետդ անտառաց : Աուզէի՛ երջանկութիւնդ երդել Արդատիայի հո-  
վիւններուն կրկին սրինգովը :

Օրիորդ Տը Մարանին զուարթութիւնը վախ կուտար ինձ . իր  
կիծու և բիրտ խնդումը չարասրտութեան մը նշան էր միշտ :

Հօրաքոյրս ներս մանելով՝ սովորութեանը համեմատ ակնոցը դը-  
րած էր , թէ և ոչ կարգալու և ոչ աշխատելու բան մ'ունենար :

\*Ամստեացիք կանուանէին 1793ի հանրապետութեան գինւորները :

Բայց կրնայ ըսուիլ թէ ակնոցն անոր նայուածքը ծածկելու կը ծառայէր . օրիորդ Տը Մարան իր ակնոցին ետեր սրտասպարուելով կրնար հանդստասպէս գիտել առանց գիտուելու :

Նշմարեցի թէ հօրաբոյրս խօսելով հանդերձ ուշադիր կը զննէր իմ և էրիկիս կերպարանքը :

— Հասցա Իւրսիւլը , ըսաւ օրիորդ Տը Մարան , իր վրայօք լուր ունիք :

— Քանի մ'օրէ 'ի վեր էրիկին հետ հոս է , տիկին , սրտասախանեցի :

— Իրաւ կըսես . ուրեմն բոլոր ընտանեօք հոս ենք , այնպէս չէ : Բայց տե՛ս , ի՞նչ յարմար ասեն եկեր եմ : Բայց ո՞ր է այդ սիրելի աղջիկը :

— Պ . Սեղբէնին հետ ժուռ կուգայ . կարծեմ թէ հիմա ետ կը գառնան , ըսաւ Կօնթրան :

— Էրիկին հետ ժուռ կուգայ , գոչեց օրիորդ Տը Մարան . և քեզի ալ , Կօնթրան , կնիկիդ հետ հոս կը գաննե՛մ : Բայց ըսել է թէ ընտանիքներու աւետեաց երկիրն է այս տեղը , բայց սքանչելի է , բայց նահապետական կեանքի բոլորովին ղթաշարժ կերպ մ'է այդ . . . . Էրիկին հետ մինա՛կ կը շրջադայի , ո՛րքան բարի է եղեր Իւրսիւլ , վասն զի սաղի մը պէս ապուշ է իր էրիկը . շայեամնի չափ խօսակցիլ զիտէ . . . բայց ըսէք ինձ , որդեակներս , մի՞թէ տակաւին կը շոյեն զիրար՝ իրենց քնքուշ և սրտառուչ Աղոթիկը և Մեծ Գայլը փոխադարձապէս մէկ մէկու շնորհելով :

— Իւրսիւլը խիստ փոխուած պիտի գանես , տիկին , ըսի օրիորդ Տը Մարանին՝ գառնապէս ժպտելով .

— Փոխուած . մի՞թէ առաջուան պէս աղոթ չէ :

— Այո՛ , տիկին , միշտ սիրուն է ան , բայց իր բնաւորութիւնը զարգացաւ , հիմա շատ աւելի մեղմաղձոտ է :

— Հա՛ , հա՛ , հա՛ . . . ակամայ կը խնդամ , ըսաւ օրիորդ Տը Մարան , խորհելով թէ որքան կը կուրէր զիս քու նկատմամբ կողմնադահութիւնս , Մաթիլտ . . . : Կը յիշե՞ս թէ ինչպէս միշտ կը յանդիմանէի Իւրսիւլը ամեն առթիւ , ինչպէ՛ս սղեղ կը համարէի

զան : Հիմա կրնամ շիտակը խոստովանիլ ձեզ , զաւակներս . արդ սարսափելի անիրաւութիւն մ'էր ըրածս . ընդհակառակն խելացի , և սիրուն կերեար ինձ ան . մանաւանդ թէ , սիրելիդ իմ Մաթիլտ , Իւրսիւլին գէմքն քուկինէդ աւելի անուշ հով մը , աղնիւ ձև մ'ունէր . կրնամ ասի ըսել էրիկի մ'առջև , քանի որ էրիկներն ալ ուրիշ շատ բաներ կըսեն երբ ներկայ չեն իրենց կիները . . . : Սակայն Իւրսիւլին նկատմամբ այն սոսկալի սուտերը խօսելուս սրտածառն էր քու վրայ ունեցած սէրս և քեզի գովել ուզելս 'ի վնաս ազգականուհիդ : Արքան կեղծաւոր եմ եղեր , այնպէս չէ՞ , կամ թէ ըսեմ , որքան բարի եմ եղեր , վասն զի երբ սէրը կը մղէ զիս , ամեն բան ընելու կարող եմ . . . : Բայց ինձ նայէ՛ , սիրելի որդեակիդ իմ Մաթիլտ , ասի ըսելովս մի կարծեր թէ դուն Իւրսիւլին նուազ գեղեցիկ ես՝ գէթ անտարակոյս հազար անգամ աւելի գեղեցիկ ես . զիմական զիծերու կանոնաւորութեան մասին ան չկրնար կուրիլ և գերազանցել քեզի . բայց Իւրսիւլ ունի այն չղիտեմ ինչը , այնպիսի կիծու և զրգուիչ բան մը , այնպիսի տարափոխիկ ջերմութիւն մ'որ այս տեսակ սրիկաներուն խելքը միտքը կը գրաւէ :

Եւ օրիորդ Տը Մարան քահ քահ խնդալով Կօնթրանը ցուցուց ինձ . . . : Ապա ականջիս մօտեցուց բերանը և կխսածայն ըսաւ միշտ խնդալով .

— Բայց ինձ նայէ՛ , մի՞թէ արդէն չես նախանձիր այդ հանած վառած Իւրսիւլին գէմ : Մի՛ վստահիր այս անհարկէն սրբօրէն կրօնուհիներուն որք ասպաշխարող Մաղթադէններու պէս կը ժպտին , բայց Ափրոսիթ Աստղիկին պէս կը նային :

Հօրաբոյրս եթէ յատկապէս չարասրտութեամբ կըռած ըլլար անգամ իր մէն մի խօսքը , աւելի անգթաբար վիրաւորած չպիտի ըլլար զիս :

Այս սլարազան հաւտացուց ինձ թէ դիտարկելու կան ինչպէս վեհ բնաւորութեանց նոյնպէս և պժգալի բնաւորութեանց համար :

Աղետալի դիպուածներ շատ անգամ կը ծառայեն թէ վեհ և թէ պժգալի բնաւորութեանց :

Վօնթրան անդամ՝ իր անխուռնութեան հակառակ՝ շուարեցաւ մը-  
նաց օրիորդ Տը Մարանին տրամալի կատակները լսելով, և շինծու  
ժողտով մը սա խօսքը ըսաւ միայն.

—Ար կարծես ուրեմն, տիկին, թէ կարելի ըլլայ ինձ գրու-  
ժան մ'ըլլալ սիրելի Մաթիլտիս նկատմամբ: Ինչպէս ըսիր՝ մի՞թէ բա-  
րի ընտանիքներու բնօրինակը չենք:

—Եւ մի՞թէ կատակելիս չես տեսներ, զարշէլիդ անառակ: Առ-  
գէի՛ իմանալ գրուժան մ'ըլլալդ, և պիտի տեսնէի՛ր...: Գիւղը  
ներելի չէ ատի. բայց Բարիզի մէջ ուրիշ բան է... ընկերութեանց  
աւիւնը, — Ի՛նչ... սիրազրդիւ ճառակը... ուրիշ մը գեղանի-Քսերնիքա  
իշխանուհին ըսէ գուցէ...: Բայց հո՛ս, չէ՛, ներելի չէ՛...: Խեղճ  
սիրելի պղտիկ...: Գու որ միշտ այնքան բարեսիրութիւն ցուցուցիր  
Վօնթրանին նկատմամբ... օրինակի աղաղաւ սա զարշէլի Լիւկար-  
թօյի մասին...:

Տժգունեցայ: Իսկ Վօնթրան կանգ առաւ իբր թէ օձէ մը խայ-  
թուած ըլլար, և ըսաւ օրիորդ Տը Մարանին.

—Շնորհք ըրէ՛, տիկին, չխօսինք այդ բանին վրայ: Մի՛ յիշե-  
ցըներ ինձ ցաւալի տեսարան մը...:

—Ի՛նչ. չխօսիմ այդ բանին վրայ. իբաւ որ զարշէլի ասերախտ  
մ'ես: Ես ալ կըսեմ թէ պիտի խօսիմ... կուզեմ շողակրատել  
այն գէպքին վրայ...: Եթէ կը հաճիս, գտի՛ր, նայիմ, անանկ  
կին մ'որ էրիկին պարտատէրը հմայելու համար իր պատիւը ա-  
րատելու վտանգին ենթարկի: Բայց պարզապէս խօսելով, վսեմ է  
այսպիսի ընթացք մը, սիրելի բարեկամ:

—Տիկին, գոչեց Վօնթրան, խայտառակ զբարտաթիւն մ'է  
այդ, ինչպէս որ ամենուն առջև յայտնի յայտնապէս այն ասիրա-  
տին ալ ըսի:

—Տէ՛ր Աստուած, ես ալ գիտեմ թէ զբարտաթիւն մ'է ա-  
տի, խեղճ զաւակներս. աղէկ գիտեմ թէ Մաթիլտ՝ իր սպիտակ  
խեցիէն ելնող մատղաշ կարասին պէս՝ անմղ և անարատ է,  
բայց...:

Օրիորդ Տը Մարանին շարունակել ուղած խօսակցութեան ուր

միտիլը տեսայ. ուստի անոր խօսքը կտրեցի և ըսի այնպիսի հաստատ  
կերպով մ'որ թէ՛ հօբաքոյրիս և թէ՛ Վօնթրանին զարմանք տուաւ.

—Տիկին, մեզի տեսնելու համար հոս գալու պատիւը ըրիր.  
չէի՛ք կրնար յուսալ այդ այցելութիւնը. խիստ երջանիկ պիտի ըլ-  
լանք միշտ՝ քեզի մեր քով ունենալով. երբէք պիտի չմոռնանք այս  
տան քու եղբորդ վերաբերած ըլլալը. ամեն ջանք ՚ի գործ պիտի դը-  
նենք քեզ կարելի եղածին չափ աղէկ ընդունելութիւն մը ցուցու-  
նելու համար. բայց ներելի է յուսալ, տիկին, թէ քեզի հոգ չը  
պիտի ընես զբոլոր այնպիսի յիշատակներ որք շատ ցաւալի են ին-  
ծի և էրիկիս համար:

—Բայց, սիրելիդ իմ...:

—Բայց, տիկին, կրկնեցի աւելի բարձր ձայնով և նորէն ընդմի-  
ջելով օրիորդ Տը Մարանին խօսքը, բայց, տիկին, քանի որ մոռ-  
ցար այն պատճառները որք կարծես թէ մշտնջենապէս պիտի ար-  
գիլէին քեզի և զիս այսպէս մտերմապէս իրարու մօտելու, դէ՞թ նե-  
րելի է մեզ յուսալ թէ ամենևին խօսք մ'անդամ չպիտի ըսուի այն  
պժղալի զբարտաթեանց նկատմամբ որոնց արձագանքն կըլլաս.  
կարծեմ թէ քեզմէ խիստ մեծ զոհողութիւն մը պահանջել չէ ատի  
...: Եթէ, տիկին, կը հաճիս ընելու մեզ այս շնորհք, շատ ե-  
րախտաղէտ պիտի ըլլանք քեզ, և թերեւս հաճոյք մը պիտի գոսս  
սերտիւ միացած և երջանիկ տեսնելով այն անձերը զոր թերեւս  
զբոլորէիր և բաժնէիր՝ անշուշտ առանց ուղեւոր...:

Անխուռնութիւնս և հանդարտութիւնս օրիորդ Տը Մարանին վրայ  
տարօրինակ և անակնուրեղի տպաւորութիւն մ'ըրին:

Հօբաքոյրս՝ քանի մը բոպէ լուռ կենալէն ետք՝ հեղնութեամբ  
կրկնեց՝ Վօնթրանին նայելով.

—Ուրեմն հիմա Մաթիլտն է Քեզ ըսողը: Բայց ըսել է թէ,  
խեղճի իմ գերկումս, մարդէն կնիկան անցած է իշխանութիւնը:

—Մաթիլտ քիչ մ'ինծի և շատ մ'իրեն համար կը խօսի, տի-  
կին, ըսաւ Վօնթրան. ես ալ իրեն հետ կաղաչեմ քեզի որ մոռնաս  
այնպիսի գէպքեր որք տրամալի են մեզի համար. բայց չեմ համար-  
ձակիր պայմաններ գնելու հոս բնակելուդ մասին, շարայարեց Վօն-

Թրան՝ ինձ նայելով խստիւ :

Թէեւ չէի յուսար թէ էրիկս կերպիւ խիբ օրիորդ Տը Մարանին կողմը պիտի բռնէր ինձի դէմ , բայց և այնպէս չվհատեցայ : Գոհ ըլլալով հաստատամտութեամբ խօսելէս որ ինձի անդամ զարմանք կուտար , ըսի .

— Ես միայն իմ հոս մնալուս մասին պայման կը դնեմ , տիկին . սրատիւ ունեցայ ըսելու քեզ թէ միշտ պիտի յիշեմ հօրս քոյրն ըլլալդ , և հոս Պ . Տը Լանդրիին տունը գտնուիլդ : Եթէ դժբաղդարար անկարելի ըլլայ ինձ ընդունիլ ինչ ինչ կատակներ , պիտի ազաչեմ որ ներես եթէ մեկնիմ . Պ . Տը Լանդրի պիտի հաճի ինք հիւրասիրապէս ընդունիլ քեզի ՚ի Մարանի և ես , ըսի , անմիջապէս պիտի մեկնիմ դէպ ՚ի Բարիդ :

Այնքան համարձակութեամբ խօսեր էի որ օրիորդ Տը Մարան գոչեց .

— Եւ յիրաւի կընէ ըսածը . բայց ալ ձանչցածս չէ կինդ , խեղճդ իմ կօնթրան . ի՞նչ կայ , ի՞նչ եղաւ :

— Ի՞նչ պիտի ըլլայ , տիկին . պէտք ունիմ ալ շտառապելու , և որոշած եմ զգուշանալու այն ամեն վիշտերէ որոնցմէ այսուհետեւ պիտի կրնամ զգուշանալ :

— Ար տեսնեմ որ լաւ բայց դժուարին բան մ'է ուզածդ , սիրելի որդեակ . ուրեմն ըսել է թէ կուզես հանգիստ ապրիլ և խընամուիլ , այնպէս չէ :

— Այո՛ , տիկին , սէտք ունիմ խնամուելու , ինչպէս կըսես :

Կօնթրան իր մտահոգութիւններուն հակառակ՝ անդամ մ'ինձ նույնպա սիրապէս , և հաստատեց թէ հասկցած էր միտքս :

Օրիորդ Տը Մարան հեղնարար կրկնեց .

— Լաւ , ուրեմն , սիրելիդ իմ պղտիկ , համաձայնեցանք . շինենք այն նիւթերու ցուցակը որոնց վրայ խօսիլն արդիւնալ է ինձ . Եռաջին . Լիւկարթօն և անոր վերաբերող զրոյարատութիւնները . Երկրորդ . Անհաւատարմութիւնը զոր կօնթրան ըրաւ քեզ դեղանի Քսերնիքա իշխանուհիին հետ . Երրորդ . Որ և է բաղդատութիւն աւսիկ կրնայ կարծուիլ թէ Իւրսիւլ քեզմէ աւելի ախորժելի կերե-

ւայ ինձ . Չորրորդ . վերջապէս որ և է ակնարկութիւն այն եռանդուն հողասիրութեանց զոր այս սրիկա կօնթրանը՝ իրերու բնական դրդումէն միտելով թերեւս ուղէ ցուցունել Իւրսիւլին ՚ի վնաս սա ապուշ Պ . Սեշորէնին որ՝ խօսքը մեր մէջ՝ կորուստ չախախ ունենայ սպասելովը . բայց ահա ճիշդ ան է եկողը . . . ահա ան է . . . : Աստուած իմ . . . ինչպէ՛ս լաւ է այս ամենը :

Պ . Սեշորէն նայն միջոցին սրահը կը մանէր իր կնիկին հետ .

— Դէ՛ն . . . դէ՛ն . . . գոչեց Պ . Սեշորէն տրախութեամբ , հոս է եղեր այն բարեսիրտ տիկին Տը Մարանը :

— Այո՛ , ես եմ միտովս և ոսկրովս , սիրելիդ իմ Պ . Սեշորէն . ես ալ քու խօսքդ կընէի երբ ներս մտար : Բարի լոյս , Իւրսիւլ . . . բարի լոյս , սիրելի պղտիկ , ըսաւ օրիորդ Տը Մարան Իւրսիւլին ճակատը սրողներու համար ոտք ելնելով . զլսովին երջանիկ եմ ամենքդ հոս գտնելուս համար : Ատի կերպով ի ես , այսինքն ձեր իբր երկու քոյր միասին ապրիլը տեսնել . . . և կարելի եղածին չափնուաղ բաժնուիլ ձեզմէ . . . :

— Եւ եթէ կարելի է , ամենևին չբաժնուիլ , գոչեց Պ . Սեշորէն : Ընտանեկան կեանքի պէս քաղցր բան չկայ . . . այնպէս չէ՞ , օրիորդ Տը Մարան . դուն կը հասկնաս ի՞նչ ըսել ուղելս , դու որ բարեսիրտ կիներու սերն ես :

— Ա՛հ , սարո՞ն Սեշորէն , իմաց կուտամ քեզ այժմէն թէ դարձեալ պիտի սկսիմ յանդիմանել քեզի եթէ շարունակես «եջ կոչել զիս . վասն զի նախ համեստութիւնս կը խրաչի այդ անունէն , երկրորդ վասն զի այդպէս կոչուելով իբր ազնուատկետական վտանդի մէջ կըլլամ : Պարեն Սեշորէն , տակաւին բարեմիտ ես եղեր քանի որ «եջ կանուանես զիս . մի՞թէ Յուլիսի փառաւոր օրերու դէպքերէն ետք որք հաւասարութիւնը , եղբայրասիրութիւնը , աղատութիւնը հիմնեցին , կան այդ տեսակ զանազանութիւններ : Պարզապէս բարեսիրտ կին անուանէ զիս , բայց ոչ սեր . . . . թէ ոչ կը զայրանամ :

— Թող այնպէս ըլլայ , բարեսիրտ կին պիտի ըսեմ , բայց երեւելի բարեսիրտ կին մ'ես . . . այնքան բարեսիրտ , շարսյարեց Պ .

Սեշորէն՝ յանկարծ զգօնութեան երևոյթ մ'առնելով, այնքան բա-  
քեսիրտ ես որ խեղճ մայրս կը յիշեցնես ինձ ինչպէս որ խեղճ մայրս  
ալ քեզի կը յիշեցնէր ինձ :

— Այդ բազմատութիւնը բոլորովին զովեստ մ'է թէ ինձի և  
մայրիդ և թէ՛ մանաւանդ կորովամտութեանդ նկատմամբ, սիրելիդ  
իմ պարոն Սեշորէն : Բայց մի՛թէ մայրդ կորուսելու զժբազդու-  
թիւնը ունեցար :

— Այ, ոչ, փա՛ռք Տեառն . . . քեզի չտեսնէլէս 'ի վեր շատ բա-  
ներ անցան . . . և . . . :

— Իրա՞ւ կըսես . պատմէ՛ նայիմ այդ բաները . զիտես թէ ո՛ր-  
քան հետաքրքրութիւնս կը շարժէ ինչ որ քեզ կը վերաբերի : Կնչ  
կայ ուրեմն, խեղճդ իմ Պ. Սեշորէն :

Իւրսիւ՛ վախնալով իր էրիկին անխոհեմութենէն զուր տեղը  
հետ զհետէ նշան ըրաւ անոր :

Պ. Սեշորէն չնշմարեց այս նշանները, և շարունակեց .

— Այո՛, Աստուած իմ, զատուեցանք մամայէն :

— Անկարելի՛ բան . սիրելի որդեակդ իմ խեղճ, մամայէն զատ-  
ուեցա՛ք : Եւ ինչո՞ւ համար, Յիսուս Գրիստո՛ս :

— Վասն զի մաման հակառակութիւն ունէր Իւրսիւին դէմ, վասն  
զի ենթադրեց թէ այս խեղճ Աղբորիկը թոյլ տուած էր որ իր  
հետը սիրաբանէ Պ. Շօրինել որ մեր փոխ-կուսակալն էր և զոր սա-  
կայն պաշտօնէն հանեց Յուլիսի յեղափոխութիւնը :

Օրիորդ Տը Մարանի դէմքն որ մինչև անատեն ծիծաղաշարժ և  
հեղնալի էր յանկարծ ծանր և խիստ նշմարանք մ'առաւ . ապա  
հօրաքոյրս ըսաւ Պ. Սեշորէնին .

— Իւրսիւին առաքինութեան վրայ կասկածիլը անոր իղմէ ըն-  
դունած զատախարակութեան, բարոյականութեան և սկզբունքներու  
հաստատութեան մասին տարակուսիլ է : Պ. Սեշորէն, հարկաւ  
մայրդ Իւրսիւին դէմ սաստիկ հակառակութիւն մ'ունի եղեր քանի  
որ ասանկ անհնարին քանի մը հաւտացեր է . . . : Գիտես որ սէրը  
չկուրեր զիս : Արդ Իւրսիւին կանոնաւորութեան մասին քեզ ե-  
րաշխաւոր եմ և սխտի ըլլամ միշտ . թէպէտև երևոյթները կարե-

նան իրեն դէմ ըլլալ, դուն երբէք մի՛ հաւտար երևոյթներուն  
. . . վասն զի այս շնորհադեղ պատանուհիին քաւ վրայ ունեցած  
սէրն իրապէս շատ աւելի է արդէն քեզ ցուցուցած սէրէն :

— Ա՛հ, տիկինն, միշտ եղ կը քսես հայրս, զոչեց Պ. Սեշո-  
րէն . պատուոյս վրայ կերդնում թէ կենացս մէջ բնաւ չկասկածեցայ  
Իւրսիւին վրայ . . . բայց եթէ կասկածներ ունենայի անգամ, ըսած  
խօսքերդ ամենէն սաստիկ կասկածներս ալ պիտի փարատէին :

— Տիկինն, ըսաւ Իւրսիւլ, շատ բարի, շատ ներողամիտ ես  
. . . :

— Ամենեին . բայց արդարապէս եմ . արժանիքը կը մեծարեմ-  
որքա՛ն հաճութիւն է ինձ ձեզի այսպէս միացած տեսնելս : Չգի-  
տես թէ ինչպէ՛ս կը հրձուիմ ձեր երկու ընտանեաց այդպէս լա-  
մը համաձայնիլը տեսնելով . ասի այնքան կը յուզէ զիս որ չեմ  
կրնար պատմել : Բայց ձեր այդ մերձաւորութեան մասին ևս աւելի  
հաճութիւն կըզգամ երբ կը խորհիմ թէ տակաւին բան մը չէ այդ  
մերձաւորութիւնը, և թէ որքան շարունակէք, ապագան այնքան ա-  
ւելի պիտի սեղմէ ձեր միտութեան կապերը, այսինքն ըսել կուզեմ  
թէ վերջապէս պիտի կաղմէք այնքան սերտիւ միացած և խառնուած  
ընտանիք մ'որ ալ ոչինչ պիտի ճանչցուի ձեր մէջ . տեսակ մը հա-  
սարակութիւն, եղբայրակցութիւն պիտի կաղմէք Մեւթեւոյի, Օթա-  
յիթի կամ ոսկեգարի ճաշակին համեմատ, ուր մարդուս ունեցածն  
էր միայն ինչ որ ուրիշներուն կը վերաբերէր, այնպէս չէ՞, սիրե-  
լիդ իմ պարոն Սեշորէն :

— Իրաւ է, տիկինն, ըսաւ Պ. Սեշորէն խնդալով, միայն թէ  
այդ սակարկութիւնը շատ շահաւոր է ինձի և կնկանս համար :

— Շա՛տ շահաւոր է, կըսես . այդ համեստութիւնը ուրիշ տեղ  
ցուցուր, և թող հանդարտ զիս : Մի՛թէ բարեկամաց մէջ կըսուի  
այդ բանը : Մանաւանդ մի՛թէ իւրաքանչիւր ոք իր մասը չսերեր .  
Մաթիլտին հետ իբր եղբայր և քոյր չէ՞ք . եթէ Աօնթրան կինդ իբր  
իւր կինը համարի, մի՛թէ նոյնպէս կինդ ալ դէ՛թ քեզի չափ չսի-  
րեր Աօնթրանը : Աւրեմն ի՞նչ ըսել կուզես շահաւոր է, չգիտեմ  
ինչ է, ըսելով :

—Իրաւունք ունիս, տիկին, իրաւունք ունիս, գոչեց Պ. Սեշըրէն  
դուարթութեամբ. շահերուն մասնակցելու համար առանց աշխատե-  
լու ընկերութեան մը լոկ գրամագլուխ տուող վաճառականաց պէս  
այսպիսի ընկերութեան մ'երբ մարդս իր սիրտը և անձնութեան ի-  
նք կուտայ, տուած կըլլայ ինչ որ կրնայ տալ, և ասով իրաւունք  
կունենայ հաւասարակէս մասնակցիլ երանութեան:

—Ար լէ՛ք, ըսաւ օրիորդ Տը Մարան ձեռները մէկ մէկու զար-  
նելով, կը լէ՛ք ինչ կրտէ. բայց յիրաւի զմայլելի է իր վաճառա-  
կանական և ընկերական բաղդատութիւնը: Մի՛թէ Իւրսիւն է այդ  
աղոր դաղափարները քեզ տուողը: Ահա տե՛ս թէ որքան աղէկ  
բան է պարկեշտ և մատղաշ կնիան մ'աղղեցութիւնը. ասանկ կի՛ն  
մ'ինչպէս կը յղիէ և կը ձեակերպէ մարդս: Իրաւ է որ, բարե-  
սիրտդ իմ պարոն Սեշըրէն, արդէն պատուական յատկութիւններ ու-  
նէիր. բայց խօսելու մասին կայ չզիտեմ ինչ նրբութիւն, ազնու-  
ութիւն և վսեմութիւն զոր չունէիր և զոր հիմա ունիս կատարելա-  
պէս: Ա՛լ ամենեին մի և նոյն մարդը չես. քու առաջուան կոշտու-  
թիւնդ, սրբազանութիւնդ հիմա բարեխառնուած է, մեղմուած է  
բոլորովին շնորհալի և խիստ փափուկ բարեբարութեան մը. . . . Բայց  
ինձ նայէ՛. . . պարծիլ չուղեր այս գովեստներէս. . . վասն զի այդ  
յատկութեանց մասին ինքզինքդ բանի մը անդ չես կրնար գնել:

—Իրա՛ւ տիկին:

—Բայց անշուշտ. այդպէս ըլլալովդ դու չես յանցաւորը, ինչ-  
պէս որ վայրի վարդը յանցաւոր չէ երբ վարդենի կըլլայ. . . . Դու  
սրբազան պէս սա պզտի զմայլելի սրբախղարանութիւն գործն ես. . . .  
Ան պարտաւորեց քեզի. . . բարեսիրտդ իմ պարոն Սեշըրէն, ան  
պարտաւորեց քեզի:

—Բայց յիրաւի շատ ճիշդ է բաղդատութիւնը, գոչեց Պ. Սե-  
շըրէն, Իւրսիւն պատուաստեց զիս. . . . ես պարտաւորեմ իմ  
. . . . :

—Հասցա կը տարակուսիս. . . մանաւանդ թէ կրկին սրտուկով  
պատուաստուած ես, սիրելիդ իմ պարոն Սեշըրէն, ըսաւ օրիորդ  
Տը Մարան՝ Իւրսիւնն նայելով այնքան չարասիրական ժպտով մ'որ

հասկցայ թէ հօրաբոյրիս կատակն անշուշտ նախատական ուրիշ  
նշանակութիւն մ'ունէր:

—Ատի ըսելով մի գուցէ ծաղրես զիս, ըսաւ Պ. Սեշըրէն  
միամտաբար: Իրաւ փոխուած եմ նպատաւորապէս:

—Բարեսիրտդ իմ պարոն Սեշըրէն, ըսաւ օրիորդ Տը Մարան  
ձանրապէս, աշխարհիս մէջ թերես մէկ յատկութիւն ունիմ միայն  
որ է ճշմարտութիւնը խօսիլ. . . թէ և տմարդութեամբ. ուրեմն  
ինչո՛ւ պիտի ըսէի քեզ այս բանը, եթէ նաև չխորհէի: Մի՛թէ  
ակնածեցի քեզմէ երբ խօսելու կերպիդ մէջ սխալներ կը գտնէի:

—Աչ. իրաւ է ատի: Բայց ինչ և է, կը հաւտամ և կուղիմ  
հաւտալ քեզի. վասն զի, եթէ լուսապէս փոխուած եմ, Իւրսիւնն  
շնորհիւն է այս փոփոխութիւնը, ինչպէս կրեսս: Բայց երբէք չը  
նշմարեր էի փոխուած ըլլալս:

—Այդ վեհերոտ և սիրուն համեստութիւնդ ըսածս կը հաստա-  
տէ, բարեսիրտդ իմ Պ. Սեշըրէն. բայց կը ցախիմ վախնալով թէ  
իմ պատճառաւ Իւրսիւն խիստ հպարտանայ թերես իրմով և քեզ-  
մով: Ա՛, ա՛լ կը թողում ձեզի. երթամ ըսեմ Մաթիլաին որ սեն-  
եակս տանի զիս, վասն զի քիչ մը յոյնեցայ ճամբէն: Յողնութե-  
նէս ՚ի զատ նաև սա գարշելի եռադոյն դոյներն ալ սրախ սոսկա-  
լի ցաւ մը պատճառեցին ինձ: Բարեբաղդաբար, դաշտային հան-  
դարտութիւնը. . . իմ շնորհիւ կազմուած երջանիկներուն տեղքը  
. . . վերջապէս ամեն բան պիտի հանդիւցնէ զիս. . . : Աւրեմն  
երթամ թողլով որ գուք ամենքդ ալ ձեր սիրային հոգերովը ըզ-  
բաղիք, վասն զի բոյնէն զրկուած անծեղի մը պէս կը շաղակրա-  
տեմ:

ՉԼՈՐԳ Զ.

ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՅԻՉԱՏԱԿՆԵՐ

Օրհորդ Տը Մարանին անակնկալ դարտեան պատճառը չէի կրնար դուշակել. կաշխատէի համոզուիլ իւրովի թէ իր դալատեան ճշմարիտ պատճառն իր մեզ տուածն էր. օրագիրները զոր Բարիզէն կրնդ ունէինք իրօք այս քաղաքին մէջ ծանր խռովութեանց տեղի ունենալը կը դրէին :

Սակայն չափանց կերեային հօրաքոյրիս երկիրները : Եթէ ուրիշ պատճառաւ մը Մարան եկած ըլլալը ընդունէի, կը վախնայի կանքիս հակառակ. իր ներկայութիւնը նոր դժբաղդութեան մը դուշակն էր ինձ :

Կօնթրանը կը դիտէի ուշադիր. թարթափուն, մտահոգ և խողուն էր ան :

Իւրսիւ բազմիցս զդուշացած էր հետս մինակ չգտնուելու համար. կը փախաքէի ժամ առաջ անոր մեկնիլը տեսնել :

Չդիտէի թէ արդեօք Իւրսիւ պատրաստած և արամադրած էր էրիկը Մարանէն մեկնելու. այս մասին բազմիցս խօսեցայ Կօնթրանին հետ. էրիկիս ինձ ըսածին նայելով ազդականուհիս հաւաստեք էր զան թէ ստիպուած է զդուշութեամբ վարուելու երկար ատենէ ՚ի վեր որոշուած այսպիսի նպատակներու գործադրութիւնը ընդհատելու համար, բայց թէ կը յուսար քիչ օրէն յաջողիլ այս մասին :

Չուզեր էի Իւրսիւին և օրիորդ Տը Մարանին իմացնել ի՛նչ վիճակի մէջ ըլլալս. յղութիւնս երանութիւն մ'էր զոր կուզէի կարելի եղածին չափ երկար ատեն դաղանի պահելով առանձին վաշելել :

Հօրաքոյրս կը շարունակէր ծաղրել Պ. Սեշքրէնը, և կերեար թէ ուշադիր կը դիտէր Իւրսիւլը և էրիկս :

Հաւատարմապէս կը բռնէր իր խօսքը և ա՛լ չէր խօսեր անցեալին վրայ որ այնքան ցաւալի յիշատակներ կարժնայնէր մտքիս մէջ :

Անշուշտ դիտէր թէ բաւական համարձակութիւն ունէի վարուելու այնպէս ինչպէս ըսեր էի իրեն, և Մարանէն մեկնելու քան թէ նորանոր նենդամտութեանց ենթարկուելով տառապելու :

Հօրաքոյրս խիստ կորովամիտ և սրատես կլին մ'ըլլալով կրնար Կօնթրանին կերպերուն մէջ փոփոխութիւն մը նշմարել : Էրիկս որ ժամանակաւ այնքան զուարթ, փայլուն և վառվառն էր, հիմա խողուն, հաքտուած, երբեմն տմարդի և անհամբեր, երբեմն ալտըխուր և վհատ մարդ մը դարձած էր : Կասկածներս օր ըստ օրէ կաւելնային. կը վախնայի որ Իւրսիւլին նկատմամբ իր յօժարութիւնը, ինչպէս որ նախազգացեր էի, անոր կեղծ անտարբերութեանէն դժգոհելով և գրգռուելով արևիի մը հանդամանքը չառնուրոլորովին :

Կօնթրանին ամփոփ գէմքին վրայ նորէն նշմարեցի այն տրտում և ջղային ժպիտը որ անոր կերպարանքը շտխրած էր Պ. Լիւկարթօյի՞ն ազդեցութենէն աղատելէն ՚ի վեր :

Հատ անդամ յանկարծապէս տեսայ պարտէզին մէջ անոր մեծաքայլ երթևեկելը. անդամ մը տեսայ որ լացած էր... Էխիստ քիչ անդամ հետս խօսիւ կը խօսէր. ընդհակառակն ստէպ անսովոր սիրով մը կը վարուէր հետս :

Բա՛րէ, այս բարեսիրական դարձերէն շատ աղէկ կը նշմարէի թէ հարկաւ կը տառապէր ան :

Երբ Իւրսիւ երրօրդի մը հետ էրիկիս և իմ քով կը գտնուէր, զուարթագին ուրախութիւն մ'ունենալ կը ձևայնէր, որով կաւելնար Կօնթրանին տրտմութիւնը : Իւրսիւ կը ցուցնէր գրեթէ ճիշդ այն հեղնասիրական անամօթութիւնը զոր ցուցուցած էր էրիկիս հետ ունեցած առանձին խօսակցութեան միջոցին. միայն թէ Պ. Սեշքրէնին ներկայութենէն ակնածելով այն զգացումները փոխանակ իբր իր զգացումները յայտնելու, երեակայական էակի մը, չգիտեմ ի՛նչ վիսպային դիւցազնուհի մը կը յատկայնէր. ստուգապէս դե էր այս դիւցազնուհին որու կեանքը երազելով կը զուարճանար Իւրսիւլ :

Կը պարտաւորիմ խոստովանիլ թէ Իւրսիւլ այս խօսակցութեանց

մէջ առաջուան պէս հանձարամտապէս կը խօսէր և Աօնթրանէն ստուգապէս վերագոյն կերևար : Այս կնկան նկատմամբ զղացածս այլանդակ և անմեկնելի բան մ'էր : Աստէի Իւրսիւլը թէ՛ էրիկս իր սիրովը զբաւելուն և թէ՛ անոր զղացած տանջանայ վրայ շարասրտութեամբ խնդալուն համար :

Եթէ Իւրսիւլ փոխանակ արհամարհելու Աօնթրանը . . . փոխադարձապէս սիրել ձևացնէր , սոսկալի կերպով դժբաղդ , անշուշտ ևս աւելի դժբաղդ պիտի ըլլայի , բայց թերևս ոչ այնքան վախնայի :

Իւրսիւլին մշտնջենական հեղնութիւնը կը հաստատէր իր բան մը չզգալը և Աօնթրանին վրայ բոլորվին իշխելը , և ահա ես ալ ճիշդ այս ազդեցութենէն կը վախնայի :

Օրիորդ Տը Մարանին գալուստէն ժամանակ մ'եաք օր մը խիստ կանուխ արթնցայ կառքի մը գողոգիւնէն :

Նորէն մտիկ ընելէն ետք ա'լ բան մը չլսեցի . կարծեցի թէ սըխալած եմ , և վերստին քնացայ :

Պլօնտօ սենեակս մտաւ . հարցուցի անոր թէ բան մը լսած էր :

Ան ալ ինծի պէս կառքի գողոգիւն մը լսած էր . խիստ բնական բան , շարայարեց Պլօնտօ , վասն զի Պ . Սեշըրէն առտու ժամը շորսին մեկնած էր :

— Իւրսիւլին հետ , գոչեցի :

— Աչ , տիկի'ն , պատասխանեց Պլօնտօ . Պ . Սեշըրէնին ծառան ըսաւ թէ իր տէրը խիստ կանուխ մեկնած է որպէս զի կարենայ գիշերը Սէն-Շաման հասնիլ , ուր կերթար գործի համար :

Անձկութեամբ համակուելով մարդ զրկեցի Իւրսիւլին աղաչելով որ սենեակս գոյ :

Իւրսիւլ եկաւ շուտ մը :

— Էրիկդ մեկնեցաւ քեզի հո'ս թողլով , գոչեցի :

— Աստուած իմ , առ ի'նչ բարկալի կերպով կը խօսիս , սիրելի'դ իմ Մաթիլտ , Մի'թէ զարմանալի բան մ'է անոր սցսպէս մեկնելը :

— Զարմանալի չէ՞ , կրկնեցի անոր այսքան յանդգնութեանը վրայ ապշելով :

— Անշուշտ խիստ սպարզ բան մ'է այս : Երեկ գիշեր մեր սենեակը քաշուելէն ետք էրիկս՝ սովորութեանը համեմատ՝ գործի վերայ խօսեցաւ հետս , յանկարծ իր տեսրիկը թղթատելով յիշեց թէ Սէն-Շամանի մէջ քանի մը ծախու երկիրներ կան որոնց մէկ քանին մերիններուն մօտ են և զոր կը փախաքի գնել . չուզեց անհանգստութիւն տալ անոր ասոր , այսօր սուսու կանուխ ձիեր բերել առաւ , և աղաչեց զիս որ իր կողմն ներումն խնդրեմ՝ քեզ մէ : Իր բացակայութիւնը քիչ պիտի տևէ , և այս առթիւ անդամ մը պիտի նայի նաև իր երկիրներուն մին որ Սէն-Շամանի մօտերն է :

Ար զայրանայի . Իւրսիւլ անշուշտ դիտմամբ փախցուցած էր Մարանէն մեկնելու այս խիստ բնական առիթը . ուրեմն Աօնթրանին նկատմամբ դիտաւորութիւն ունէր ան . կասկածներս ևս քան զես կատուգուէին :

Արդէն շատ ատենէ 'ի վեր էր որ ազգականուհիս հետ ինքզինքս բռնելով կը տեսնուէի , հետևաբար ա'լ չէի կրնար կեղծել . ուստի կարծեցի թէ ա'լ ստիպուած չէի սրահել անորմէ Աօնթրանին հետ ունեցած խօսակցութեան ներկայ դանուած ըլլալս , և ըսի :

— Բայց հոս մնալով ի'նչ շահ կրնաս ունենալ , քանի որ էրիկդ մեկնելուն առթիւ չուզեցիր գո'ն ալ միասին մեկնիլ Մարանէն :

Իւրսիւլ հաւատարիմ մնալով իր կեղծաւորութեան գրութեանը , տակաւին չհանեց դիմակը , և ցտաղին զարմացման կերպով մը պատասխանեց .

— Բայց , նորէն կը հարցնեմ , Մաթիլտ , ի'նչ ունիս : Յիրաւի չգիտեմ ի'նչ խորհիլս : Հետս առջի ընտանութեամբ չես խօսիր , և կուզես որ Մարանէն մեկնիմ իբր թէ ներկայութիւնս նեղութիւն մ'ըլլար քեզ . ի'նչ կը նշանակէ ասի :

— Ար նշանակէ թէ էրիկիս հետ բրած խօսակցութիւնդ լսեցի . այո՛ , այս ննջեակին խուցերուն մէկին մէջն էի . ըսեր էի Աօնթրանին թէ որքան վիշտ կը սրածառէր ինձ քեզ ցուցուցած եռանդուն հողասիրութիւնը , և անմիջապէս առաջարկած էր ինձ խընդրել քեզմէ որ երթաս ասկից :

Չկրնալով զսպել ինքզինքս յաղթական հպարտութեամբ մ'արտաբերեցի այս վերջին խօսքերը :

Իւրսիւլ թեթեակի պուտեց ունքը և դառնապէս ժպտեցաւ :

—Ուրեմն, ըսաւ՝ ինձ նայելով ակնայեռ, էրիկդ գիտէր թէ մեր խօսակցութեան ժամանակ դուն այն խուցն էիր :

—Գիտէր . . . : Հասկցա՞ր հիմա, հասկցա՞ր թէ ինչո՞ւ կը զարմանամ երբ էրիկիս Մարանէն մեկնիլ խոստանալէդ ետք հոս կը մնաս Պ.Սեշորէնին մեկնելուն հակառակ :

—Լա՛ւ ուրեմն, քանի որ հոն էիր, խօսքը մեր մէջ, ուրախ եմ մեր խօսակցութիւնը լսած ըլլալուդ, սիրելիդ իմ Մաթի՛լտ, յուսամ թէ դո՛հ եղար անշուշտ, այնպէս չէ՞ :

—Գո՞հ . . . :

—Այո՛, անտարակոյս : Ինչպէս տեսար, բաւական խտրութեամբ վարուեցայ քու անպիտանիդ հետ, հետեւաբար ա՛լ չպիտի փափաքի դարձեալ դրուծան մ'ըլլալ : Մի՛թէ բաւական բարի բարեկամուհի մը պէս չվարուեցայ, մինչև անգամ ինքզինքս ցուցնելով անոր ամենապժղալի կերպարանքով մը՝ որպէս զի հակաիրութեան, թերեւ ատելութեան փոխուի յօժարութիւն մը զոր կը սնդէր ունենալ ինձի համար :

—Եւ կը կարծե՞ս թէ պիտի կլլեցնես ինձ այդ սուտը :

—Սո՛ւտը . . . : Բայց ներկայ էիր դուն . . . յիշէ՛ անգամ մ'այն արհամարհանքը որով վարուեցայ հետը . . . : Ներկայ չէիր . . . սակայն ո՞վ կրնար կարծել թէ այնքան մօտ էր ինձ առաքինի ընթացքիս վարձքը . . . : Ինձ նայէ՛, Մաթի՛լտ, հաւտալս չդար այսպիսի դիպուածի մ'որ այնքան բարեբաղդ . . . այնքան նախախնամական է . . . ինչպէս ըսէ դուցէ կեսուրս . . . :

Եւ Իւրսիւլ քահ քահ խնդաց :

Գէթ այս անգամ ազգականուհիս համարձակապէս հեղնասէր և շարակամ էր :

—Մտիկ ըրէ՛, Իւրսիւլ, ըսի : Ա՛լ ծաղրելու ժամանակ չէ : Քեզի հետ ընելու խօսակցութիւնս ծանր և անշուշտ մեր ունենալու խօսակցութեանց վերջինը պիտի ըլլայ :

—Շա՛տ կը տարակուսիմ վերջինը ըլլալուն, գոչեց Իւրսիւլ խրոխտաբար, վասն զի ես պարտաւոր եմ բացատրութիւն պահանջելու թէ քու և թէ էրիկիդ անարժան ընթացքին նկատմամբ :

—Ի՞նչ ըսել կուզես :

—Քանի որ պահուեցար դաղանապէս լսելու համար խօսակցութիւն մը զոր ես դաղանի կը կարծէի, վստահութիւնս չարաչար գործածեցիր, զիս խաղաղիկդ ըրիր . . . գիտե՛ս որ կրնամ այդ ընթացքիդ փոխարէն քեզմէ վրէժ առնուլ ուզել :

—Աւելի աղէկ կը սեպեմ այդ համարձակ խօսքերը, Իւրսիւլ, քան թէ քու շինծու թաղծութիւնդ որու երկար ատեն հատացի միամտաբար գէթ գիտեմ թէ դու թշնամի մ'ես ինձ . . . : Լա՛ւ . . . թո՛ղ այնպէս ըլլայ . . . :

—Քու թշնամիդ ըլլալու փափաք մը չունիմ բնաւ. ինձի դէմ յոռի վարմունք ունեցար. ուստի իրաւունք ունիմ գանդատելու, և կըսեմ թէ կրնամ վրէժս առնուլ ուզել, այս է ահա միայն ըսածս :

—Բայց հոս դալէդ ՚ի վեր մի՛թէ քեզ բան գործ ըրած չես խրոսովել այս ատենը :

—Ի՞նչ գանդատ կրնաս ունենալ ինձի դէմ : Արնամ արդիլել էրիկդ սէր ցուցնելու ինձ : Ծաղրեցի զան, յոյսը կտրեցի, խօսք տուի մեկնելու, քանի որ դուն և ան կը փափաքիք որ մեկնիմ. ուրիշ ի՞նչ կրնայի ընել :

—Ապա ուրեմն ինչո՞ւ այս առտու չմեկնեցար. մի՛թէ կատարեալ չէր առիթը : Ես ահա կըսեմ քեզ թէ դուն եթէ դիտաւորութիւն ունենայիր էրիկիս ամեն յոյսը կտրելու, փոխանակ անամօթ զգացումներու չդիտեմ ի՞նչ բնազանցական նկարագրութիւնը ընելու. փոխանակ անոր ըսելու. «Երբէ՛ + շտե՛րի «երե՛՛ + երէ՛, Բայց կընամ «բէշ ները որբնե՛՛ + «երէ՛» . եթէ պարզապէս ըսէիր. Ես պարտաւորութիւնս ներէս չեմ շեղիր բնաւ. կինդ բարեկամուհիս է, քոյրս է, երբէք չպիտի մատնեմ ոչ զան և ոչ էրիկս, եթէ, կըսեմ, այսպէս խօսէիր, փոխանակ խօսքերդ նենգամտաբար կշռած ըլլալու . . . զգաստութեամբ և ազնուութեամբ խօսեցած պիտի ըլլայիր :

— Հաճէ՛ ներելու որ ես ըլլամ խօսքերուս սրտեհոյ թեան և ազգեցութեան դատաւորը . նախանձոտութիւնը յուր խրատատու մ'է , և կարծեմ թէ կը սխալեցնէ քեզի :

— Ընդհակառակն միաքս կը լուսաւորէ . . . այո՛ , կը լուսաւորէ . . . :

— Ինչիւրին մէջ դու մեծ շահ ունիս , հետեւաբար , Մաթիլա , չես կրնար առողջապէս դատել զայն . էրիկիդ հետ խօսելով ինչպէս որ խօսեցայ , իր ամեն յոյսը կը կտրէի . . . : Մարդերը չեն հաւտար մեր անտարբերութեան :

— Այդ մասին փորձառութիւն ունենալդ անկասկած դիտեմ , Իւրսիւլ . բայց միտում մը ջնջելու անվերիպելի միջոց մը կայ որ է բացակայութիւնը .

— Եթէ սակայն բացակայութեամբ չաւելնայ այն :

— Ըսել է թէ էրիկիս նկատմամբ անտարբեր ըլլալուդ համար է հոս մնալդ :

— Ճիշդ ըսիր . յայտնապէս ըսի անոր թէ գրեթէ հակակրօթիւն ունիմ իրեն դէմ . . . : Ըսելս լսեցիր . . . ուրիշ ինչ կուզես :

— Ա՛յլ , սակայն ենթադրէ՛ թէ կասկածներս , վախերս չափանց են . մի՞թէ չես պարպաւորիր վերջ տալ անոնց՝ հոս աւելի երկար ատեն չմնալով :

— Ատկից աւելի քաղաքավարութեամբ մարդ արտաքսելն անկարելի է . սակայն սխալ համարձակիմ ես ալ իմ կողմէ քանի մը դիտողութիւններ ընել քեզ . կզգաս թէ էրիկիդ առած խոստումէս ետք եթէ այս առտու թողուցի Սեւրբէնը որ մեկնի առանց հետը մեկնելու . . . ըսել է թէ ծանր սպառձառներ զիս կստիպէին այսպէս վարուելու :

— Եւ մի՞թէ ոչինչ բան մ'է իմ հանդստութիւնս , կեանքիս անգործութիւնը զոր հոս եկար այնքան շարասրտութեամբ վրդովելու համար :

— Մաստիկ կուրախանամ , Մաթիլա , տեսնելով որ շատ կը մըտածես ինքզինքդ . ապա ուրեմն թող տարօրինակ չթուի քեզ եթէ ես ալ փոքր ինչ ինքզինքս մտածեմ : Երկու անգամ անուղղակի

կերպով խօսեցայ էրիկիս հետ Մարանէն մեկնելու նկատմամբ : բայց տեսնելով անոր սաստկապէս զարմանալը՝ կանխապէս զգայի թէ Պ. Սեւրբէն որոշումներուս այս յանկարծական փոփոխման սպառձառը չպիտի կրնար հասկնալ առանց քանի մը կասկած առնելու իր միտքը . կամ սխալ կարծէ թէ կամովին կը հեռանամ էրիկիդ քովէն վախճալով թէ ես ալ սէր կզգամ իր վրայ , և կամ սխալ կարծէ թէ նախանձոտութիւնդ սպահանջած է մեկնիլս . . . ինչպէս կը տեսնես , ո՛ր կերպն ալ ըլլայ , էրիկիս կասկած պիտի տայ , իմ վրայ ունեցած վստահութիւնը սխալի այլայլի , և կը խոստովանիմ թէ ես ալ քեզի չափ կուզեմ հանդիստ աղբիլ :

— Իւրսիւլ . . . Իւրսիւլ . . . զգուշացի՛ր . ատանկ սպառձառներ տալը զիս ծաղրել է :

— Աերդնում թէ ինձի համար պատուական են այս սպառձառները : Ճշմարտախօսութեան բոլոր իշխանութիւնը միայն կրցաւ չթողուլ էրիկիս որ հաւտայ իր մայրին այն Պ. Շօրինելին նկատմամբ ունեցած ցնորներուն . արդ չեմ փափաքիր այնպիսի տեսարաններուն նորոգիլը տեսնել :

— Քեզի դէմ ունեցած բոլոր ցաւերուս հակառակ , զոչեցի , չպիտի համարձակէի ակնարկութիւն ընելու այն պարագային մէջ քու ընթացքիդ , բայց քանի որ առանց ամչնալու կը խօսիս այդ դէպքին վրայ , ահա կրսեմ քեզ թէ բոլորովին աններելի յանցանք մը գործած ըլլալդ գիտնալուս համար է որ իրաւունք ունիմ քեզի դէմ կասկածելու և քեզմէ վախնալու երբ խնդիրը Պ. Տը Լանդրիին պէս մարդու մը վրայ է :

— Տիկի՛ն . . . :

— Ասան զի Բուվրէյի մէջ ամեն անցած զացած բաները աչքովս տեսած ըլլալուս համար է որ նախապէս կզգամ , ստուգապէս դիտեմ թէ էրիկիս նկատմամբ առերևոյթ անտարբերութիւնդ թագուն նպատակ մ'ունի :

Իւրսիւլ արհամարհանօք ուսերը վեր բրաւ :

— Ատուա՛՛՛՛ իմ , շատ աղէկ դիտեմ թէ հաւտացիր կեսուրիս ծիծաղելի չարախօսութեանցը , ըսաւ Իւրսիւլ , բայց այն չարախօս

սութիւնները նորոգելու ժամանակն ա՛լ անցաւ, խիստ զեղեցիկ առիթ մ'ունէիր զիս ամբաստանելու երբ էրիկիս և իր մայրին առջև քու վկայութիւնդ ուղեցի անմեղութիւնս հաստատելու համար . . . . .

—Ի՞նչպէս կը համարձակիս այդպէս խօսելու, Իւրսի՛ւլ, քանի որ գթութիւնը, քանի որ մեր հին բարեկամութենէ երկնուած վեհանձնական զգացում մը ստիպեց զիս լուռ կենալու . . . : Ա՛հ, կեսուրդ շատ իրաւունք ունի եղեր ըսելու ինձ : Յիջի՛ւ թէ երբէք չըզջաս այս յանցաւոր կինը պաշտպանած ըլլալուդ համար . . . : Քայց անցեալը խառնելով ամբաստանելու հարկ չկայ . . . : Աւերջին անգամ մ'ալ կուզեմ և՛ եթէ պէտք է՝ կաղերսեմ քեզի որ ժամառաջ մեկնիս ասկից . . . : Քանի որ մեր մէջ տեղի ունեցան այս բաները, ա՛լ ցաւալի պիտի ըլլան մեր յարաբերութիւնները . . . : Շընորհք ըրէ՛ . . . էրիկիդ քովը գնա՛ . . . : Արսես թէ անտարբերութիւն ունիս Ածխիւնի նկատմամբ, ո՞վ կրնայ հաս կեցնել քեզի : Այնպիսի բնաւորութիւն մ'ունիս որ կրնաս ամենուրեք երջանիկ ըլլալ . քեզի ամենեկին գէշութիւն մ'ըրած չեմ, ուրեմն մի՛ յամառիր զիս շարշարելու : 3

—Մեծապէս պիտի ցաւիմ եթէ իմ պատճառաւ շարշարուիս . բայց դարձեալ կրսեմ թէ սին երեւակայութեան մը համար, քու մէկ քնածին հաճութեանդ համար չեմ կրնար յանդգնիլ այնպիսի յիմարական առաջարկութիւն մ'ընելու որ թերևս վտանգէ ասպաղաս . . . պատասխանեց Իւրսիւլ անայլայլելի անխռովութեամբ մը :

—Արծեմ թէ ի՞նչ կերպով ալ ըլլայ, խիստ սխալ կը հաշուես, ըսի յուզմունքս զսպելով . կուզես էրիկիդ դարձին սպասել :

—Ար փափաքիմ . . . .

—Լա՛ւ . . . Արեմն ըսեմ . յիրաւի կամ յանիրաւի, կը նախանձիմ քեզի դէմ :

—Յանիրաւի . . . խիստ յանիրաւի :

—Թո՛ղ այնպէս ըլլայ . . . . բայց կը նախանձիմ . ասկից մեկնիլ չուզելիդ . . . ևս աւելի կաւելցունէ նախանձոտութիւնս . Պ . Սեշերէնին վերադարձը չպիտի հանդարտէ անհանգստութիւններս . . . : Ա-

տոնց պատճառը եթէ իրմէ պահեմ անդամ, ինքք վերջապէս սխալի գուշակէ . . . : Աղէկ խորհէ՛ այս կէտիս վրայ . . . : Այն որսական դասանաց միջոցին ինքզինքս զսպելովս և էրիկիդ ալ զուարճանալով միայն չկրցաւ գաղանիքս հասկնալ . . . : Արեմն կը տեսնես որ չուղելով մեկնիլ տեղի կուտաս վտանգի մ'որ աւելի մեծ է քան թէ քեզ վախ տուող վտանգը :

—Ի՞նչ կրնամ ընել ատոր : Եթէ քու պատճառաւ կործանիմ, բողոքիս սխալի համակերպիմ . . . բայց ես ինքզինքս կործանելու խենդութիւնը, ոչ ալ անմատութիւնը պիտի ընեմ երբէք :

—Գուցէ . . . Իւրսիւլ . . . Գուցէ : Աղէկ զգուշացի՛ր . . . :

—Ասպառնա՛ս ինձ : Եւ ի՞նչ բանի համար կսպառնաս :

—Չեմ սպառնար, բայց իմաց կուտամ քեզ թէ ինդիրն երանութեանս, ասպաղայիս, կեանքիս վրան է . բոլոր ոյժերովս պիտի կուռիմ . ամեն ինչ ընելու կարող պիտի ըլլամ պահելու համար ինչ որ դու գուցէ կուզես յափշտակել ձեռքէս . . . :

—Գո՛ւն . . . կարող ես վատ մատնութիւն մ'ընելու . . . չեմ հաւտար . . . ըրէ՛, եթէ կրնաս :

—Իրաւունք ունիս զրդուելու զիս, վասն զի զիտես թէ չեմ կրրնար մատնութիւն ընելու . բայց առանց վատութեան կրնամ գիմել էրիկիդ . կրնամ խոստովանիլ անոր վախերս, ըսելով թէ անհեղեղ են անոնք, բայց թէ սաստիկ վիշտ կը պատճառեն ինձ . . . : Այսպէս խօսիլս քեզի համար վտանգ մը պիտի ունենայ . . . թերևս էրիկիդ կասկած տուած պիտի ըլլամ . . . բայց յանցանքը քուկդ պիտի ըլլայ :

—Անասեն պիտի կրնամ ինքզինքս պաշտպանել կամ վրէժս առնուլ . . . :

—Աղէկ մտիկ ըրէ՛ ըսելիքս, Իւրսի՛ւլ . . . մայրիս յիշատակովը կերդնում որ եթէ յամառիս հոս մնալու իմ կամքի հակառակ . . . չպիտի վարանիմ այս վերջին միջոցը գործադրելու . որքան ալ աղետալի ըլլայ այն, հողս չէ . . . : Գաղանի նախազգացում մը կիմայնէ թէ կենացս ամենէն աղետալի խնդիրներուն մին կը յուզուի այս պահուս . . . զիտնաս որ մեծ փոփոխութիւն մը կրած է բնառ-

բութիւնս : Ատեն մ'որքան տկար և վեհերոտ էր . . . Տիմակ այնքան հատուտ և համարձակ է . համբերութիւնս մի՛ հատցներ . քեզմէ ուղածս բոլորովին հնարաւոր և առնելի բան մ'է :

—Այդ մասին կը թուի ինձ թէ ես եմ միայն իմ դատաւորս . քեզմէ աւելի աղէկ կը ճանչնամ էրիկս :

—Կիտմամբ կը չափանցես անոր զխրագրողութիւնը . տեսայ թէ ինչ ազդեցութիւն ունէիր իր վրայ . . . : Չպիտի կրնաս հաւտացնել ինձ թէ այն մարդն որ Պ . Զօրինելի նամակին նկատմամբ քու հնարած առտուսելիք կուրօրէն հաւտաց, թէ այն սնարդն որու վստահութիւնը չղղրդեցաւ իր մայրին զարհուրելի երդումէն , չք պիտի կրնաս հաւտացնել ինձ , կըսեմ , թէ այդպիսի մարդ մ'որ քեզի համար և քեզմով միայն կապրի , ամենափոքր կտակած մը պիտի ունենայ երբ իր քովէն երթաս և ըսես թէ կը ճանձրանաս իրմէ հեռի ապրելով . . . . :

—Եթէ ատանկ վարուիմ , էրիկս ծիծաղելի չափանցութիւն մը պիտի համարի այս վարմունքս :

—Այնպիսի չափանցութիւններ են ատոնք զոր անոր սրտին պէս անձնուէր և վեհ սիրտերը կընդունին , մանաւանդ որ իրենք ալ այդ չափանցութիւնները զգալու կարող ըլլալով աւելի դիւրութեամբ կընդունին : Ամենափոքր փափաքներդ հրամաններ են անոր համար . կրնաս ըսել էրիկիդ թէ կուզես ճամբորդութիւն մ'ընել դէպ Խտալիա . պիտի հաւտայ խօսքիդ , և պիտի փութայ գոհ ընելու քեզի :

—Բիւր անգամ շնորհակալ եմ յաջողակութեանս , վարպետութեանս և ազդեցութեանս նկատմամբ այդպիսի նպատաւոր կարծիք մ'առնենալուդ համար , ըսաւ Խրսիւլ հեղնալի ժպտով մը , դժբաղդաբար կարծեմ թէ կը չափանցես առաւելութիւններս : Սակայն հանդիստ եղի՛ր . էրիկս երբ պիտի վերադառնայ , հոս այնքան պիտի մնամ միայն որքան հարկ է՝ բընականաբար ասկից մեկնելու որոշումը ընել տալու համար . մինչև անատեն ես ալ քեզի կաղաչեմ , մի՛ սնդեր , և հիւրասիրութիւն շնորհէ ինձ :

—Բայց սակայն խայտառակութիւն մ'է այդ . . . գոչեցի զայրոյթով . ուրեմն քու կամքդ պիտի բաւէ կեանքս յուսահատութեամբ համակելու :

—Խելքդ զլուխդ հաւքէ՛ , մոռցիր յիմարտիւն կասկածները . այդ ուրուականներն աներեսոյթ պիտի ըլլան , և միտքդ վերստին պիտի հանդարտի :

—Վիշտը մտնալ , այնպէ՛ս չէ՛ , և ա՛լ չպիտի տառապիս գուն :

—Հատա՛ որ խիստ անախորժ է ինձ այս վիճաբանութիւնը , Մաթիլտ , և թէ . . . :

—Ուրե՛մն , գոչեցի՛ Խրսիւլին խօսքը կտրելով , քանի որ կուր մ'է այս , կը հաւանիմ կուրելու . . . : Ամեն միջոց լաւ է քեզ՝ յարձակելու և իզմէ դրաւելու համար ինչ որ ամեն բանէ աւելի սիրելի է ինձ . ուրեմն ինձ ալ ամեն միջոց լաւ է ինքզինքս պաշտպանելու համար . . . : Էրիկիս նկատմամբ կարծեցեալ անտարբերութիւնդ կատարեալ պշրասիրութեան դաւ մ'է որմէ չեմ խարուիր միամըտաբար : Աուզես հաճելի ըլլալ անոր . իր առջև պժպալի պիտի ցուցնեմ քեզի . մինչև հիմա չըսեր էի անոր քու Բուլբուլի ամօթալի դէպքդ . ա՛լ ամենն ինչ պիտի ակնածիմ . և թէ սրահ մը զիս մտնալու դրդուի , զիս որ մինչև հիմա սէր և անձնուիրութիւն ցուցուցած եմ իրեն , պիտի բողբոսեմ . . . և պիտի անսնէ թէ ինչ տեսակ կնիկի կը զոհէ զիս :

—Մաթիլտ . . . Մաթիլտ . . . գղուշայի՛ր դուն ալ , գոչեց Խրսիւլ , և իր աչեր կարծես բարկութեամբ փայլատակեցան , գղուշայի՛ր ըսելու ինչ որ պիտի ըսես անոր . . . կեանքիս մինչև վերջը . . . չպիտի ներեմ այդ զրոյարտութիւնը , լսեցի՛ր , մի՛ զայրացներ զիս :

—Ինչպէ՛ս դիտէի ապահովապէս , գոչեցի , ուրեմն անտարբեր չե՛ս էրիկիս դէմ , քանի որ վախ կուտայ քեզ անոր այն դէպքը իմանալը :

—Աուզեմ՝ որ յարդէ զիս էրիկդ . . . ինչպէս կուզեմ որ ամեն պատուաւոր անձինք ալ յարդեն . . . և քեզի համար ստակալի բան մ'է զիս այս յարդէն զրկել ուղելդ , գոչեց Խրսիւլ՝ թշնամանուած

արժանապատուութեան ձայնով մը :

—Աուզես որ յարդէ քեզի, ե՛ւ չվախոցար ամենէն ապականակիր սկզբունքները լրբօրէն յայտնելու, և չվախոցար ծաղրելու այն ամեն բաները որք սրբազան և նուիրական են աշխարհիս մէջ: Չէ՛, չէ՛. հետզհետէ կը համոզուիմ. քու խարէութեան բնազդումդ իմացուց քեզ թէ դուն վեհ և ազնիւ յատկութիւններով անոր հաճելի ըլլալու անկարող ըլլալուդ համար ոչ այլ ինչ կրնայիր ընել եթէ ոչ անոր երեակայութիւնը դրաւել այլանդակ և տարօրինակ սեթևեթով մը. բայց երբ Ածնութեան պիտի խմանայ թէ այս խել մ'անամօթ պահանջումներուն միակ նպատակն է իրեն հայթայթել սիրտ մը զոր Պ. Շօքինել բողբոլին գրաւեց . . . :

—Մաթիլա . . . դուն ալ զգուշայի՛ր. մի՛ հատցնէր համբերութիւնս . . . :

—Ո՛հ, հիմակ ա՛լ կը ճանչնամ քեզի, ա՛լ չեմ վախնար քեզ մէ . . . : Բու մասիդ պատրանքս միայն կրնար վտանգաւոր ըլլալ, բայց բարեբաղդարար փարատեցաւ այն պատրանքս :

—Ուրեմն, գոչեց ազգականութիւնս ա՛լ չպահելով այն յուր զգացումները որոնցմէ կը յուզուէր, քանի որ փարատեցաւ պատրանքդ, քանի որ կը ճանչնաս զիս, քանի որ կը նախատես զիս . . . ա՛լ պարտաւոր չեմ որ և է չափ պահելու. բաւական ծանրի նստախնձ երկար ատենէ ՚ի վեր քեզի հետ կեղծաւորութեամբ վարուիլս . . . : Արես թէ վար առիր դիմակս. ապա ուրեմն երեսս նայէ՛ անգամ մը :

Ահարեկեց զիս յանդգնութեան և չարասրտութեան այն նշմարանքն որ յանկարծ երևցաւ Եւրսիւլին գէմքին վրայ :

—Բաւական տարիներէ ՚ի վեր կը նեղէր զիս այս գիմակը, կրկնեց :

—Բաւական տարիներէ ՚ի վեր. ի՞նչ ըսել կուզես, Եւրսիւլ :

—Ա՛հ, զարմանք կուտայ քեզ այս բանը: Անձնուէր բարեկամութի մը, քոյր մը կը կարծէիր զիս, հա՛, վա՛յ միամիտ կի՛ն, վա՛յ:—

Եւ Եւրսիւլ վեր ըրաւ ուսերը :

—Աստուած իմ . . . Աստուած իմ . . . :

—Բայց մտոցա՛ր ուրեմն թէ ի՞նչ տառապանք կրել տուիր ինձ մանկութենէդ ՚ի վեր, գոչեց Եւրսիւլ :

—Ե՛ս, ե՛ս :

—Գո՛ւն, Մաթիլա: Ուրեմն զիս շատ անզղայ, շատ թմրած և խիստ ապուշ մը կը համարիս երբ կը կարծես թէ մտոցայ մեր պատանեկութիւնը: Չգիտե՛ս ուրեմն թէ աղետալի դիպուածով մը քեզ մերձենալէս ՚ի վեր որքան ատելութիւն և նախանձ դիզուեցաւ խոցոտ սրտիս մէջ :

—Մինչդեռ ե՛ս . . . ե՛ս օրհնէր էի այն օրը, վասն զի քոյր մը կուտար ինձ :

—Ար պարտաւորէիր անիծել այն օրը, վասն զի անատեն նահատակութի մը կուտար քեզ . . . և ետքէն ալ թշնամութի մը . . . :

—Նահատակութի մը . . . թշնամութի մը, ո՛ր Աստուած իմ . . . բայց ի՞նչ ըրի քեզ :

—Մի՛ թէ քեզի և քու հպարտութեանդ համար չէր որ ամեն օր կը զօհէին զիս: Մի՛ թէ չյիշես թէ քու սպառնալու անդադար, և ամեն առթիւ նուաստացայ, վիրաւորուեցայ, անարդուեցայ: Ո՛չ, չիսց ինքնասիրութեան շարշարանք մը զոր միշտ կրել շտուած ըլլան ինձ զիս քեզի հետ բազդատելով . . . : Երբ մանկութի էի, դաստիարակութիւնս ողորմութիւն մ'էր զոր քու զթասիրութեանդ կը սպարտաւորէի. եթէ աղւոր զլեստ մը տրուէր ինձ, դարձեալ իբր ողորմութիւն առջևս կը նետէին ՚ի վնաս քու շահերուդ. բայց այս չէ ամենը . . . քեզի համար միշտ և ամենուրեք գովեստ, շողոքորթութիւններ, վարձատրութիւններ. իսկ ինձի համար մի՛շտ յանդիմանութիւններ, պատիժներ, տմարդութիւններ: Ե՛ւ կը կարծես թէ ե՛ս մտոցայ այս ամենը: Ե՛ւ կը կարծես թէ այս վէրքերը չեն այն վէրքերու կարգն որոնց սպիններն անջինջ կը մնան: Ե՛ւ կը կարծես թէ հիմակ իրաւունք ունիս յանցանք մ'երեսիս տալու և ինձ ըստպառնալու:

—Ո՛ր Աստուած իմ, Աստուած իմ, գոչեցի ձեռներովս գէմքս ծածկելով, օրիորդ ՏըՄարանին դժոխային նախատեսութիւնը չխաբած

էր զինքը. զիսէր ան թէ ինչպիսի՛ սրտի մէջ ծլել կըտար նախանձը :

— Եւ մի՞թէ իմ հոգս է, կրկնեց Իւրսիւլ նոր սաստիկութեամբ մը, մի՞թէ հոգս է ինձ զարնող ձեռքը : Ընդունած հարուածս միայն կը մտածեմ : Մի՞թէ մի միայն քեզի հրահրելու գիտաւորութեամբ զիս ճնշած ըլլալուն համար չէ որ միշտ և առաւել ես ստաւապանք կրեցի : Երբ մանկուհի էի, կը սպաժուէի. երբ նորատի աղջիկ էի, կարհամարհուէի. քու քովդ ահա եղաւ վիճակս : Երբ հարկ եղաւ կարգել մեզի, դու կը պարտաւորէիր ամենէն փառաւոր անձերու հետ ամուսնանալ ուզել. իսկ ես կը պարտաւորէի երջանիկ համարել ինքզինքս՝ խեղճ և կոշտ մարդու մը հետ կարգուելով : Դու շա՛տ հարուատ, դու շա՛տ գեղանի, դու խիստ պաշտելի յասկութիւններով լի էիր, մինչդեռ ես ընդհակառակն աղքատ, անմիտ և քեզի սիրելի ընող հրապոյրներէն զուրկ էի : Եւ իրաւ այսպէս եղաւ մեր ամուսնութիւնը, ինչպէս որ դու շահեր էին : Դու խելացի և սիրուն մեծատունի մը հետ կարգուեցար, իսկ ես ծաղրելի և գոհճիկ մարդու մը հետ : Ա՛հ, բնա՛ւ, զիտնաս թէ բնա՛ւ չախտի մտնամ ինչ որ գտնապէս զգացի երբ քու առջև և մինչդեռ հպարտութեամբ և երանութեամբ փողփողելով գեղանձն նշանածիդ կը նայէիր, նախատեցին, ծաղրեցին այն մարդը որու անունը կրելու կամչնայի . . . : Ա՛հ, ինչպէ՛ս այս բողբոսութիւնը յետին և սոսկալի հարուած էր որ ինձ կը տրուէր. ինչպէ՛ս այս անգամ ևս զիս կը զոհէին, կը նահատակէին քեզի այսինքն ա՛յն անտո՛թ երջանկութեան որու ներքև կը խորտակես զիս այսքան ժամանակէ ՚ի վեր :

— Բայց սոսկալի բան մ՛է ատի՛, զօշեցի, բայց շատ աղէկ գիտես թէ չգիտի հօրաքոյրիս այդ նենգամտութիւնները. բայց շատ աղէկ գիտես թէ մեր մանկութեանը ժամանակն անգամ զիս սպաժել կուտայի քեզ արուած սրտիճներուն մասնակցելու համար. բայց շատ աղէկ գիտես որ ետքէն եթէ շխարհուեցար սրտիդ համեմատ, սպաժառն ես չէի . . . :

— Հարստութեանդ կէսը ինձ ընծայեցիր, պիտի ըսես. բայց ըն-

դունեցա՛յ այդ ընծան : Ա՛յլ ըսաւ քեզ թէ ես ալ մեծ սիրտ մը չունիմ քեզի պէս. մի՞ ըսաւ քեզ թէ ևս առաւել շրջոցեցին զիս վեհանձնութեան, զթութեան յախտնական ցոյցերդ :

— Բայց միշտ ատեցի՞ր ուրեմն զիս. մինչև հիմա ինձ տուած բարեկամութեան հաւաստիքդ ուրեմն ստութիւններ էին, հայհոյութիւններ էին. ի՛նչ, ուրեմն մեր մանկութենէ ՚ի վեր այդ պժգալի ատելութիւնը սրտիդ մէջ եռացի՞ր է. ի՛նչ, մինչև հիմա կրցա՞ր պահել այդ ատելութիւնը. ի՛չ, ուրեմն ոչ իմ քեռայինն սէրս, ոչ օրիորդ Տը Մարանին ինծի գէ՛մ ատելութիւնը, վերջապէս ոչ ի՛նչ կրցաւ արդատահանքդ շարժել. դու որ խելացի ես, դուն ուրեմն չե կրցա՛ր տեսնել թէ հօրաքոյրս իրեն բան գործ ըրած էր զիս գովելով քեզի պղտիկ ձգել՝ նախանձդ և ակնչդ ինծի գէ՛մ զրդուելու և օր մը քեզի թշնամահիս ընելու համար . . . : Ա՛հ, Իւրսիւլ . . . Իւրսիւլ . . . եթէ ան լսէ խօսքերդ, շատ երջանիկ պիտի ըլլայ տեսնելով թէ կոյր գործի մը կըլլաս իր ատելութեան :

— Տէ՛ր Աստուած . . . ի՛նչ հարկ այդբան ամբաստանելու օրիորդ Տը Մարանը, զոչեց Իւրսիւլ սրանեղութեամբ. անշուշտ ան մի միայն զարդացուց այն նախանձու զգացումը զոր ունի սրտիս մէջ. ես նախանձոտ և ակնչոտ ծնած եմ, ինչպէս որ դուն ալ ուղղասէր և վեհանձն ծնած ես. եթէ դուն ըլլայիր իմ սեղս, և եթէ ես ալ քու սեղդ ըլլայի, օրիորդ Տը Մարան իր շարասըրտութեան բոլոր հաշիւներուն հակառակ երբէք սրտիդ մէջ չպիտի կրնար ինծի գէ՛մ վառ ու բորբոք նախանձոտութիւն մը յարուցանել :

— Բայց քանի որ կը խոստովանիս թէ ուղղասէր և վեհանձն եմ, ինչո՞ւ կատես զիս : Ի՛նչ ըրի քեզ :

— Եւ ահա ուղղասէր և վեհանձն ըլլալուդ համար է որ կատեմ քեզի . . . : Կատեմ քեզինաև, վասն զի քու պատճառաւ միշտ նուաստութիւններ կրեցի. կատեմ քեզի վասն զի կը վայելես այն ամեն պատիւները որոնց կը տեսնամ. կատեմ քեզի, վասն զի պարտաւորեցայ ամենալ քու առջև : Մինակ ենք, հետեւաբար կրնամ ամեն բան ըսել քեզ անպատիժ . . . : Արդ խօսիմ ուրեմն. այո՛, և

քեզի դէմ կատողութեանս սահմանն անյառ մանաւանդ երբ տեսայ թէ սիրային ծիծաղելի յարաբերութեան մը տեղեկացար. թէ քու առջև կեսուրս յետին ծայր արհամարհանօք վարուցաւ հետս :

— Բայց ահա դուն ալ կը խոստովանիս թէ կար այդ սիրային յարաբերութիւնը. ուրեմն արժանի՛ էիր այն արհամարհանաց :

— Այլ ահա ճիշդ այդ է անհնարին զայրոյթիս պատճառը... Եթէ նաև օրիորդ Տը Մարանին պէս ըսես ինձ թէ սոքեղ և սապատող եմ, դարձեալ հոգս չէ :

— Բայց...

— Բայց չեմ ուզեր ինքզինքս իրականէն լուսողոյն համարիլ, չեմ վիճեր... չեմ ըսեր թէ իրաւունք ունիմ այսպէս զգալու... կրսեմ թէ այսպէս կըզամ. դիպուածն ուզեց որ քեզմէ կամ քու պատճառաւ վերստորի ինչ որ բնաւորութեանս ամենէն զրգռելի կողմն է. այս վէրքին պատճառ քեզի կը համարիմ և կատեմ : Թերևս տրամաբանական չէ այս զղացումն, բայց իրական է... : Ար զարմանա՞ս այս խօսքերուս վրայ... ո՛հ... վասն զի վիշտն և առանձնութիւնը տարօրէն կը մշակեն և կը զարգացնեն միաքը, Մաթի՛լա... : Նախ այս երկու անողբք և անողորմ վարժապետներէն սորվեցայ կեղծելու և սպասելու գիտութիւնը : Նուաստութիւն կը կրբէի քու պատճառաւ, բայց ի՞նչ կրնայի ընել, ոչինչ : Ուստի ըստպատեցի, դիտեցի : Քեզ տրուած լիաշուրթն և ծայրայեղ գովեստները լսելով բռնապէս փափար ունեցայ ճարտարութեամբ, կեղծաւոր շնորհապեղութեամբ և յատկապէս պատրաստուած պչրասիրութեամբ մը փոխարինել այն ձիւքը որմէ զուրկ էի և որոնցմով դու անոր ասոր զարմանքը կը զրուէիր... : Երբ մտայ տամուհինդ տարեկան հասակս, իզմէ աւելի գեղեցիկ, շատ աւելի գեղեցիկ կը գտնէի քեզի : Չկրնայիմ գեղեցիկութեամբ կուրիլ քեզի դէմ, ինքնին խոստացայ օր մը քեզի հետ մըցիլ դէմքի անուշութեամբ, զուարթարարոյութեամբ, ողևորութեամբ. անարատ և հանդարտ գեղութեամբ մը գեղանի էիր... ուղեցի հրապուրիչ... զրգռիչ... ըլլալ. բայց ժամանակն եկած չէր... : Օր մը կատողութեամբ լացի խորհելով այն փառաւոր սպառազային վրայ որ

քեզ կսպասէր, և այն տրտմալի վիճակին նկատմամբ որ ինձ կը վերապահուէր... : Պատահաբար հայելիին նայեցայ... տեսայ որ արցունքը չքեղ և զուարթալին խնդումն պէս աղէկ կերթար ինձ... : Առժամանակեայ կերպով որոշեցի արտում, մեղամաղձոտ և նայրայեղապէս զգայուն ըլլալ : Պու հարուստ էիր, իսկ ես աղքատ. քեզի շողորթութիւններով կուռեցնէին, զիս ալ արհամարհանօք կը ճմլէին. ամենաբնական և իրիտ հետաքրքրական կերևար իմ համբերատար նահատակուհիի գերս... : Աարդուեցայ, ինչպէս դուն ալ : Ամեն բան ունէիր, հետեարար կրնայիր էրիկ մ'ընտրել, և սիրուն մարդ մ'ընտրեցիր... : Մի և նոյն երջանկութիւնը ունեցար նաև ամուսնութեանդ մէջ. գեղանի, հարուստ, ծաղկահաս և տխրօտակիր էիր. անարատ անուն մը կը վայելէիր և կը պաշտուէիր այն ընկերութեանց մէջ որք միայն քու գեղութեան վրայ կարանչանան, որք միայն քեզի համար զսվեստներ ունին. չունիս փափաք մ'որ չկատարուի, եթէ ուզես. այս է ահա կեանքդ... : Մի թէ ասկից աւելի երջանկութիւն կրնաս ունենալ, շարայարեց բարկութեամբ և նախանձով լի այնպիսի արտայայտութեամբ ուսկէ ստուգապէս համազուեցայ թէ Խւրսիւլ կիներուն գերերջանիկը կը կարծէր զիս :

Պահ մը քիչ մնաց սխալիլը պիտի ըսէի անոր, կարծելով թէ այս կերպով զինամաթի պիտի ըլլայ ան, կուզէի ըսել անոր ամուսնութեանս առաջին ամիսուան ամեն վիշտերս, և այն զրպարտութիւնները որոնց նահատակուեր էի... բայց վատութիւն մ'երևցաւ ինձ այս բանը, ուստի յետագայ պատասխանը տուի միայն.

— Ուրեմն զիս շատ երջանիկ կարծելուդ համար է որ այնքան կատես... :

— Ի՞նչ մեղքս պահեմ. այո՛, երբ կեանքդ խմինիս հետ կը բաղատեմ, կը նախանձիմ վրայ և կը տառապիմ : Ինչո՞ւ ըլլայ մեր էջ այս տարբերութիւնը : Ինչո՞ւ դուն վայելես ամեն տեսակ սուտելութիւն. ինչո՞ւ չունենաս յատկութիւն մը, առաքիւթութիւն մ'որու վրայ սքանչացող մը չըլլայ : Ես ատի արդէն հասկցեր էի, և հօրաբոյրդ ալ հոս գալէն ՚ի վեր անդադար կըրկ-

նեց ինձ թէ Բարիզի մէջ . . . ձեր ընկերութեանց մէջ . . . քեզի  
 կը ճանչնան միայն . . . միայն քու անունդ տալով կերպնուն . . . :  
 Աիներուն ամենէն անուանին ու միանգամայն յարդին ես : Ամենուրեք  
 կը յիշուիս իբր շնորհադեղութեան և վայելչութեան բնաստիպարը  
 և չես մեղադրուիր և ոչ իսկ ամենափոքր տկարութեան մը , պչրա-  
 սիրութեան մը համար . . . մանաւանդ այն ակումբին մէջ որ Բա-  
 րիզի ակումբներուն ամենէն չարախօսն է , և որու խիստ դժուարին  
 է հրասպարուիլ , մինչդեռ ես զաւարտ դիւզի մէջ կը բնակիմ ան-  
 շուք վաճառականի մը հետ , որու վրայ իշխել կարենալու համար  
 ստիպուած եմ այնպիսի դուեհիկ կերպեր ցուցնելու որք ճաշակներս  
 և սովորութիւններս կը զայրացնեն : Իբր թէ բաւական չըլլար այս  
 ամենը , և ահա եկար յանկարծ տեսնելու համար իմ այս արդէն  
 կարի անագորոյն կեանքի ամօթալի վէրքերը , և ահա դալուդ պէս  
 կեսուրս , էրիկս անընդհատ քու գովեստներովդ զլուխս ցաւցուցին ,  
 ինչպէս ժամանակաւ օրիորդ Տը Մարան : Ա՛հ , անհամեմատ կին  
 մ'ես , կը խոստովանիմ . . . բայց անաճօթ երջանկութիւնդ թերեւ  
 անվերելի չէ . . . :

Եւ Իւրսիւլ մինակ թողուց զիս :

**Ք Ա Ո Ւ Ր Է**

**Դ Ա Բ Զ**

**ԻՒՐՍԻԻԼԻՆ** մեկնելէն ետք նախ և յառաջ ուղեցի երթալ  
 և էրիկս գտնելով պատմել անոր ազգականութիւնս հետ ըրած խօսակե-  
 ցութիւնս :

Գժբաղդարար Աօնթրանտ առտու դուրս ելած էր որսի երթալու  
 համար :

Ըսի Ալօնտոյին որ իմաց տայ ինձ երբ Աօնթրանտ ետ դառնայ :

Նախաձաշին ժամը զարկաւ . Աօնթրանտ դեռ եկած չէր :

Սրահը գտայ օրիորդ Տը Մարանը որ հարցուց ինձ թէ ո՛ւր էք  
 ազգականութիւնս :

Ըսի թէ անշուշտ իր սենեակն է :

Սպասուհի մը զբիւրեցաւ Իւրսիւլը կանչելու համար . բայց  
 հոն չէր ան :

Առաւօտը բաւական գեղեցիկ էր . ուստի ենթադրեցի թէ Իւր-  
 սիւլ ստորակէտն մէջ կը ստորախ . երկրորդ անգամ հնչալը շարժե-  
 ցաւ , բայց Իւրսիւլ չերեցաւ :

Յանկարծ մտածեցի թէ Իւրսիւլ դուրսէ գացած էր Աօնթրանտը  
 գտնելու : Բայց ըսին ինձ թէ էրիկս ձիւ մը վրայ հեծած դուրս  
 ելեր էր իր սոսնձապաններուն մէկին և շուներուն հետ ճահիճներուն  
 մէջ որսալու համար :

Այս իրողութիւնը հանդարտեց զիս . հօրաքոյրիս հետ սեղան նըս-  
 տայ . օրիորդ Տը Մարան Իւրսիւլին և էրիկիս բացակայութեան  
 նկատմամբ իր չարասիրական դիտողութիւններէն ազատ չթողուց  
 զիս :

Այնպիսի մտատանջութիւններուն էի որ անատեն դրե թէ անտար-  
 բեր էի այս նենգալի ակնարկութեանց նկատմամբ որք ուրիշ պարա-  
 գաներու մէջ թերեւս ցաւառութիւն ըլլային ինձ :

Սեղանէն ելայ և սուրհանդակին զալուստէն առաջ քանի մը նա-  
 մակ դրելու պատրուակը բռնելով թող տուի որ օրիորդ Տը Մարան  
 իր կերպասովը զբաղի , և սենեակս գացի :

Ժամն երկու զարկաւ , և դեռ ոչ Աօնթրանտ և ոչ Իւրսիւլ եկած  
 էր :

Ալօնտոյին զալը տեսայ , և աղաչեցի որ երթայ Իւրսիւլին սպա-  
 սուհիին հարցունէ թէ արդեօք իր տիրութիւնս բան մը պատուիրած էր  
 իրեն :

Ալօնտո ետ զալով իմաց տուաւ ինձ թէ տիկին Սեշօրէն գրքա-  
 տունէն գիւրք մ'առնելով պտոյտ ընելու գացած էր :

Գղեկին ստորակէտն ամեն կողմը ժուռ եկայ , բայց Իւրսիւլը չը  
 գտայ :

Անտառին վրայ բացող սղախի դուռ մը բաց էր : Իւրսիւլ հար-  
 կաւ անկից դուրս ելած էր : Թերեւս առջի օրն էրիկիս հետ ժամա-  
 դրութիւն մ'ըրած էր :

Վախ կուտար ինձ այս գաղափարը . ինձի համար ամենակարևոր բան մ'էր Իւրսիւլին իզմէ առաջ Աօնթրանին հետ տեսնուիլը :

Գղեակը վերագարձայ հոգիս յուսահատութեամբ համակուած :

Օրիորդ Տը Մարան ըսաւ ինձ թէ կսկսէր ստուգապէս անհանդիսա ըլլալ Իւրսիւլին նկատմամբ . թէ կը պարտաւորէի ծառաներուս մէկ քանին անտառը զըկել ուր թերեւս մտորած էր Իւրսիւլ :

Նոյն պահուն Իւրսիւլ երեցաւ :

Խիստ մտերմական կերպով մը բարեկեց զիս իբր թէ առաօտեան դէպքը տեղի ունեցած չըլար :

Երեսին գոյնը կենդանի և աչերը փողփողուն էին . իսկ բոլոր դէմքը յաղթութեան և հպարտութեան շղիտեմ ինչ հով մ'ունէր . փոքր ինչ փոշոտ մետաքսեայ կօշիկներն անոր երկար ժամանակ քայլած ըլլալը կը յայտնէին . ծիրանեփայլ շղարշով մը ծածկուած իր յարգաշէն փեղոյրին քակուած ժապաւէններն անոր ուսերուն վերայ կը ծփային , և թխադոյն վարսիցն երկայն խոպոպիքն որոնց դանդուրները փոքր ինչ խառնուած էին՝ երկնալով կընկնէին մինչև կուրծքը զոր կիսովին կսքօղէր դեղձկուհիի յատուկ վզնոց մը :

Վայրի ծաղկանց մեծ փունջ մը կար Իւրսիւլին ձեռքը :

Ինձի և օրիորդ Տը Մարանին ըսաւ . թէ ուզելով պարտէզէն ելնել կիսովին մտորած էր անտառին մէջ . բայց թէ օդը դեղնցիկ դանելով ուղած էր աշնան յետին դեղնցիկ օրերուն մէկը պատուական առիթ մը համարիլ պտոյտ ընելու . թէ զուարձացեր է ծաղիկ հաքելով և թէ առնուազն կէս մղոնի չափ հեռանալէն ետքը միտքն եկեր է իր ճամբան դանել : Փայտահարի մը հանդիպած և հարցուցած էր ճամբան և անոր առաջնորդութեամբը մինչև գղեակն եկած էր :

Իւրսիւլ պարզապէս , բնականապէս պատմելով այս իրողութիւնը փարատեց կասկածս որ իրաւամբ զրգուում էր :

Եւս աւելի հաւտացի Իւրսիւլի պատմածին երբ մանաւանդ կէս ժամի չափ ետք և սուրահանգակը մեր նամակները բերած միջոցին պահապան մ'եկաւ որ էրիկս հետ դացած էր և ըսաւ ինձ անոր կողմէն թէ որսը կարծածէն աւելի տեւած էր , թէ անհանդիսա

չորամ և թէ իրիկուն պիտի դայ ընթերթու :

Հարցութեամբ ըրի այս պահապանին . ըսաւ ինձ թէ մէկ ժամէ 'ի վեր միայն հեռացած էր իր ակրոջ քովէն որ Տէ Սուրսի լճակը կը գանուէր և կորսար :

Աստարեւապէս հանգարտեցին զիս այս տեղեկութիւնները :

Էրիկս Իւրսիւլէն առաջ տեսնելու այնքան կարևոր էր ինձի համար որ նորէն պատուիրեցի Պլօնային անոր դալը դիտել յատկապէս և սենեակս բերել զան ըսելով թէ ամենակարևոր ըսելիք ունէի իրեն :

Այս պատուէրը տալէն ետք նորէն սրահը մտայ :

Տեսայ որ օրիորդ Տը Մարան ուշադրութեամբ կը կարդար Բարիզէն դեռ նոր եկած նամակները :

Չգիտեմ թէ ներկայ ըլլալս նշմարեց թէ ոչ , բայց աչքը չհեռացուց նամակներուն վրայէն զոր կը կարդար , և ամենամեծ զարմացման նշաններով բաղմիցս դոչեց իւրովի .

—Ա՛հ , Աստուած իմ . . . Տէ՛ր իմ Աստուած . . . ո՛վ կրնար հատալ ասանկ բանի մը . առանց խոստովանանքի ճաշակ առնելու չափ անմեղ մ'էր ան : Ի՞նչ պիտի ըլլայ այս բանը . . . պէտք է իմաց տալ անոր . . . պէտք է գաղանի պահել անորմէ . ստիպել բան մ'է այս . . . :

Այս ձայնարկութիւններուն չհամբերեցի և շիրնալով ենթադրել թէ օրիորդ Տը Մարան մանելու տեսած չորայ . . . ըսի անոր .

—Բարիզէն բարի լուրեր ունիս , տիկի՛ն :

Բայց՝ հօրաբոյրս առանց պատասխան տալու ինձ , առանց լսել ձեացնելու հարցումս , շարունակեց ինքնին խօսելով :

—Արդեօք ի՞նչ ազմուկի տեղի պիտի տայ այս բանը . . . : Բայց ի՞նչպէս կարելի է ստոր առջևը առնուլ . . . : Սակայն ինչպիսի՛րաբերազգութիւն մ'է նաև այս տեղը կորսողներէն . համար հոս էլի՞ծ Եւլու :

Հօրաբոյրիս այս վերջին խօսքերը զիս դրդեցին խորհելու և վախցուցին : Չգիտէի թէ ի՞նչ բանի վրայ էր խնդիրը . բայց երբ լսեցի օրիորդ Տը Մարանին ըսելը թէ քարերազգութիւն մ'էր հոս

եկած ըլլալը այս ամենը կարողադրելու համար», դադանի նախազգացում մ'իմացուց ինձ թէ անոր Մարան դայը յոռի գիտաորութիւն ունէր և թէ պարուակ մ'էր Բարիդի յեղաշրջականներէն իր սարսափիլը :

Մտեցայ հօրաքոյրիս, և այս անգամ հարցումս բաւական բարձր ձայնով կրկնեցի որսէս զի կարող չըլլայ չլսել ձեայնել :

- Բարիդէն բարի լուրեր ունիս, տիկին :
- Չարմացման շարժում մ'ընելով ըտաւ ինձ :
- Ի՞նչ . . . հոգ էիր դուն . . . : Մի՞թէ լսեցիր ըսածներս . . . :
- Լսեցի, տիկին, բայց լսածներէս չկրցայ բան մը հասկնալ :
- Աւելի աղէկ, աւելի աղէկ. վասն զի ժամանակը չէ . . . : Ա՛հ, Աստուած իմ, Աստուած իմ, կարելի՞ է այս բանը, կրկնեց օրիորդ Տը Մարան ձեռները դէպ երկինք վերցնելով :

- Աերեւայ թէ մտահոգութիւն ունիս, տիկին . . . Ահա դուրս կելնեմ, ըսի :
- Աերեւայ թէ մտահոգութիւն ունի՞մ . . . անշուշտ ունիմ. վասն զի մտահոգութեան տեղի տալու բաներ կան . . . շուտ մը պիտի իմանաս պատճառը :

- Արեւմն այդ նամակը կրնա՞յ կարեւորութիւն ունենալ ինձի համար :
- Քեզի՞ համար կարեւորութիւն ունենալ . . . անշուշտ կարծածէ՞ք շատ աւելի կարեւորութիւն ունի քեզի համար . . . : Բա՛րէ . . . կը տեսնես որ այս լուրը բոլորովին . . . չդիտեմ ինչպէս բոլորովին շուարեցուցած է զիս : Բայց դեռ չեմ կրնար հատալ . . . չէ՛, չէ՛. դուն այսպիսի բան մ'ընելու կարող չես, այնպէս չէ՞ :
- Բայց ի՞նչ բան, տիկին. մի՞թէ նորանոր վրդովումներ պիտի տաս ինձ : Շնորհք ըրէ՛, բացատրէ՛ միտքդ :

— Միտքս բացատրե՞մ. մի՞թէ կարելի բան է մինչև որ երկիդ չը գայ : Պէտք է սպասել անոր . . . : Բայց եթէ գայ անգամ, չդիտեմ թէ պիտի համարձակիմ . . . : Կնձ նայէ՛, մի՞թէ միշտ բարկացուտ է, ինչպէս էր կարողութէն սուաջ : Եթէ է, հարկ է մեծամեծ զգուշութիւններ ընել :

Հօրաքոյրիս նայեցայ համարձակապէս :

— Տիկին, շատ պիտի զարմանամ եթէ հոս դադ տրտմալի դէպքի մը նշանը տուած չըլլայ . . . : Ամեն բանի համակերպած եմ, և խիղճս էրկիս սրտին մէջը կը դնեմ :

— Արի՛շ բան է առիթ. քանի որ այդպէս է, աւելի աղէկ ուրեմն. չպիտի պարտաւորիմ ատենաբանական մեծամեծ զգուշութիւններ ընելու. իրաւունք ունիս խիղճդ էրկիդ սրտին մէջ դնելու. ամեն բանի կը պատասխանէ ատի . . . Յիրաւի հանձարեղ գազափար մ'ունեցեր ես . . . : Բայց ինչ և է, դարձեալ մի՛ վտահալի իր առաջին շարժումին, և նայէ՛ որ մինակ չըլլաս, վասն զի, բա՛րէ, խեղճդ իմ սիրելի որդեակ, շատ տկար, շատ պառաւ եմ, չեմ կրնար պաշտպանել քեզի :

- Ձիս պաշտպանե՛լ . . . և որո՞ւ դէմ :
- Երկիդ դէմ . . . վասն զի կամքիս հակառակ միշտ կը կարծեմ թէ Քսերնիքա իշխանը յիրաւի ասկից աւելի սղտիկ բաներու համար շատ անգամ աղէկ ծեծ քաշեց զեղանի Քսերնիքա իշխանուհիին որ կլինն է :

- Տիկին, այդ չափանցութիւններէն հաճութեամբ կը տեսնեմ որ տրտմալի կատակ մ'ընե՞լ կուզես :
- Աստակ մը. Աստուած չընէ . . . : Պահ մ'ես, և ահա պիտի տեսնես թէ բոլորովին անկատակ է ըսածս. իբր մեծ-մայր ոչ այլ ինչ կրնամ և կը պարտաւորիմ ընել եթէ ոչ միջամտել եթէ իրերը շատ հեռի երթան :

Շատ աղէկ կը ճանչնայի հօրաքոյրս, և չէի յուսար համոզել զան որ միտքը բացատրէ և վերջ տայ իր անիմանալի զեղջումներուն ուստի պատասխանեցի անխու՛ղութեամբ մ'որ գժգոհութիւն պատճառեց իրեն :

— Հաճէ՛ ներելու որ երթամ, տիկին. կուզեմ հագուիլ ընթրիքին համար :

— Գնա՛, գնա՛, սիրելի սղտիկ, և կարելի եղածին չափազորցի՛ր. աղւորութիւնն երբեմն ամենէն կատաղիներուն բարկութիւնը կիջեցնէ. զեղանի Քսերնիքա իշխանուհին վարպետ մ'էր այդ մա-

սին , և բնաւ չէր մտնար հագուելով շքուելով աղւորնալը : Այս իշխանուհին միշտ զմայելի կերպով մը կը զարգարուէր ամուսնական փոթորիկը մեղմելու համար . միշտ յաղթանակաւ և պաճուճանօք կուգար . հետեւաբար իր գեղեցիկ զարդերուն շնորհիւն իր անդամներուն միայն մէկը կը կտրուէր այն սիրելի և բարի իշխանէն :

Կուրս ելայ առանց լսելու օրիորդ Տը Մարանին սժգալի կատակներուն վերջը . սենեակս գացի Աօնթրանին սպասելու համար :

Կրկիս որսէն դառնալով եկաւ դտաւ զիս , ինչպէս որ Ալօնսօ իմ կողմէս ազաչած էր գալու :

Չարմացայ տեսնելով թէ Աօնթրան փողփողուն և զուարթ կերպարանք մ'ունէր , Աօնթրան որ բաւական ժամանակէ 'ի վեր այնքան տխուր և արտում տեսեր էի :

Աօնթրան սենեակս մտնելով համբուրեց զիս սիրադին , և բսաւ .

—Սիրելիդ իմ Մաթիլտ , ներէ' , խնդրեմ , ներէ' քեզի թերևս անհանգիստ ընելուս համար . վասն զի տղայի մը պէս որսորդութեան զբօսանքին չկրցայ զխմադրել , և ինչպէս միշտ , նոյնպէս և այսօր ներողամտութեանդ վստահեցայ :

Չարմանք կուտար ինձ Աօնթրանին ներումներ խնդրելը , վասն զի երկար ատենէ 'ի վեր ա'լ այսպիսի ներումներ չէր ուզեր իզմէ :

—Շատ ուրախ եմ որսորդութեանդ բարեյաջող ըլլալուն համար , ըսի , վասն զի անցեալ անդամներուն շափ տրտում չես երևար :

—Տէ'ր Աստուած , խիստ բնական բան է տրտում չըլլալս . ինչպէս զխտես , շատ անգամ ամենափոքր պատճառները մեծամեծ արգիւնք կունենան : Այս առտու ձի մը հեծնելով երբ մեկնեցայ , տրտում էի . մեքենայաբար և առանց հաճութեան սկսայ որսալ . երկինք միգապատ էր . յանկարծ արևի փողփողուն ճառագայթ մը ամպերը ձղբեց , բնութիւնը կարծես թէ վառեցաւ , փողփողեցաւ . չգիտեմ ինչո՛ւ ես ալ բնութեան պէս ըլլի . բայց տխուր էի , և ահա յանկարծ երջանիկ և ուրախ եղայ . . . երջանիկ և ուրախ ինչպէս էի քսանամեայ հասակիս մէջ , կամ լաւ ևս է ըսել . . . երջանիկ և ուրախ ինչպէս այն օրն որ ըսիր ինձ . Ար սիրեմ քեզի :

Օ'ն . . . ինձ նայէ' , ըսաւ Աօնթրան շնորհալի ձերայով , ինձ նայէ' , և համեմատէ' , տիկի'ն եթէ ինձի պէս այն գեղեցիկ օրուան անմահ յիշատակը պահած ես :

Իբրաւ էր . կեանքիս մէջ էրիկիս գէմքին վրայ այսքան ուրախութիւն ու միանգամայն այսպիսի անսպասում երանութիւն չտեսեր էի :

—Իրօք , ըսի' առանց կրնալու զարմանքս պահել , կերպարանքդ երանութիւն կը շնչէ և շատ մը գեղեցիկ օրեր կը յիշեցնէ ինձ . . . :

—Ա՛հ , այո' , կրկնեց սրտաբուղիս ուրախութեամբ , անբաւ է երանութիւնս . բոլորաթիքս և կամքիս հակառակ կը փողփողի այն . . . : Կարծեմ թէ խնդիրը կեանքիս վրայ ըլլայ անգամ , չեմ կրնար պահել ո՛րքան երջանիկ ըլլալս :

—Ուրեմն օրհնեա՛լ ըլլայ այն արևու ճառագայթը , քանի որ քեզի այգպէս փոխելու կարողութիւնը ունեցաւ :

Աօնթրան ինձ նայեցաւ ժպտելով .

—Ա՛հ , պէտք է ամեն բան խոստովանիլ քեզ , զիս փոխողը միայն այն արևի ճառագայթը չէ . կրնամ ըսել թէ բարոյական արեղակի ճառագայթ մ'ալ փողփողելով մտքիս խաւարը փարատեց : Պէտք ունիմ իմայնելու քեզ , ամենասիրելիդ իմ բարի հրեշտակ , թէ քու պաշտելի տեսիլդ գործեց այս սքանչելիքը :

—Իրա՛ւ , Աօնթրան : Աստուած իմ , և ինչպէս եղաւ :

—Հարցուցի խրովի թէ տխուր տրամութիւնս ինչո՛ւ այսպէս հակադէմ սրտիկեր մը կրնձայէր բնութեան փողփողուն սրայծառութեան հետ . . . : Հարցուցի խրովի . Մի՞թէ չունիմ այն ամեն բաները որով պաշտելի կըլլայ կեանքը . մի՞թէ այս ամենը չէի պարտաւորեր ամենասիրելի կնիկան մ'որ իրենց անձը մշանջնապէս մարդու՞մ երանութեանը նուիրող ամեն կլիներուն գեղեցկագոյնը , լաւագոյնն և վեհանձնագոյնն է . բայց այս չէ ամենը , ըսի ինքնին . սիրոյ նոր գրաւական մը , նոր կասկ մը մի՞թէ աւելի սերտիւ չպիտի միացնէ մեզի ժամանակէ մ'ետք . ե՛ւ այս ամենուն հակառակ տխուր ու տրում ըլլամ , և հեշտաբար չլայելե՛մ այս կեանքին մէն մի բոսկէն : Անատեն թուեցաւ ինձ , Մաթիլտ , թէ յուր երազ մը տեսած և ա՛լ մոռցած էի :

—Ո՛հ, Աօնթրան... Աօնթրան... իրա՛ւ կրտսեւ՝ ո՛ւ Ատտուած իմ:

—Ո՛հ, այո՛, իրաւ կրտսեւ... երջանկութեամբ մարդս որքա՛ն վստահ, և որքա՛ն անկեղծ կըլլայ...: Երբ մտայ այս բարի ճամբան զոր ցուցուցած էր ինձ տեսիլդ, Մաթիլտ, չվախցայ բնտուշու քանի մ'օրէ ՚ի վեր զիս դրաւող յիմարական տխրութեանս առաջին պատճառը...: Աւրիշ պղտի պատճառ մ'ալ կայ. խոստովանի՛մ արդեօք՝ այո՛, խոստովանելու քաջութիւնը պիտի ունենամ: Բաւական խենդութիւն մը սեսեցի ինձ ազդականութիւնդ հեղնութիւններէն սաստիկ զայրոյթ մը զպայսած ըլլալս: Այո՛, գաւառաբնակի մը, դպրոցական աշկերտի մը սէս ո՞ր պահեր էի անոր դէմ սիրաբանութիւններս ծաղրած ըլլալուն համար. այս ծաղրը սոսկալի հարուած մը սեսեր էի չէ թէ սիրոյս... վասն զի դուն կը պահպանես սէրս, իայլ ինքնասիրութեանս...: Բարեբաղդաբար խորհելով Մաթիլտին և այն պղտի հրեշտակին զոր կը խոստանայ տալ մեր քաղցր ապագային, մտքէս արտաքսեցի այս յոռի մտածումները, և ահա Մաթիլտիս կը վերադառնամ առաջուանէն աւելի զղջայցած և՛ որ լաւագոյն է՝ աւելի գորովանօք, սիրով և եռանդով համակուած...:

Էւ Աօնթրան հմայական ազնուութեամբ մը ձեռքս պագաւ:

Ար կարծէի թէ երազ է տեսածս:

Չէի կրնար հաւատալ ինչ որ կը լսէի: Բնչ էր այն յանկարծական շրջումն որ Աօնթրանին մտքին մէջ տեղի ունենալով այսպէս փոխած էր զան: Բնական, անկեղծ կերեային ինձ անոր խօսքերը՝ այնպիսի անկատակ յուզմունքով մը յուզեցին զիս որ թիկնաթոռի մը վրայ ընկայ ես իմ վրայ կ'քելու սէս: Կրկու ձեռներովս ձախատս բռնեցի գաղտնիքներս ամփոփելու համար: Պահ մը լուռ կենալէն ետք՝ Աօնթրանին ըսի.

—Դուն ալ ինձ ներէ՛, բարեկամ, այդ ամեն զմայլելի բարեսիրութեանց լաւագոյն կերպով մը չպատասխանելուս համար. զարմանքս թէ և շատ քաղցր, բայց և այնքան սաստիկ է որ խօսք չեմ գտներ շնորհապարտութիւնս քեզ յայանելու համար:

Անհնարին կերպով շփոթած էի. կը հաւատայի թէ անկեղծ էր էրիկիս դարձը. չգիտէի թէ կը սարսառորէ՞ի արդեօք իմացնել անոր Խւրսիւլին հետ ըրած խօսակցութիւնս, անոր անադորոյն խոստովանութիւնները և այն տեսակ մը զրդիւրը զոր տուած էր Աօնթրանին նկատմամբ:

Էրիկիս միտքը նախազգալ կարենալու համար ըսի՝

—Աղէկ միտքս եկաւ. այս առտու մեկնեցաւ Պ. Սեշերէն. գիտե՞ս մեկնիլը, բարեկամ:

—Գիտէի: Ինչո՞ւ կնիկն ալ հետը չղնայ. իր խոստումը կատարելու պատուական առիթ մ'էր այս իրեն համար, ըսաւ ինձ Աօնթրան ամենարձանական եղանակով մը: Խւրսիւլ քեզմէ ակնածելով կը սարսառորէր այսպէս վարուիլ, շարայարեց մեղադրելու կերպով մը, քանի որ մտերմաբար ըսեր էի իրեն թէ անգորբութիւնդ իր երթէն կախում ունի:

—Թերևս, ըսի՛ յուզմունքս չյայտնելու համար ժպտելու աշխատելով, թերևս կը զղջայ քեզի հետ այնքան անդթաբար վարուելուն և հոգասիրութիւններդ մերժելուն համար, թերևս իր այս արհամարհանքն ալ շինծու էր:

—Ո՛հ, որեմն աւելի դէշ իրեն համար, ըսաւ Աօնթրան զրւարթութեամբ. Խւրսիւլ փախցուց մեզ մտնելու...: Հիմակ ալ շատ ուշ է. պահապան հրեշտակս հետս է, և այս հրեշտակն այնքան գեղեցիկ և այնքան բարի է որ կրնայ զիս պահպանել և պաշտպանել ամեն շարութեանց դէ՛մ:

—Հիմա շատ վստահ եմ, բարեկամ, ըսի ժպտիլս շարունակելով. բայց Խւրսիւլ շատ տնեղուկ, շատ հրապուրիչ է, մինչդեռ քու խեղճ Մաթիլտը...:

—Ո՛հ, ի՛նչ Մաթիլտս, ըսաւ ինձ Աօնթրան գորովալի ձայնով մը, ի՛նչ Մաթիլտս պղտի ծաղրասէր մ'է...: Անի փոխանակ այսպէս խոնարհ և համբերատար երևալու կը սարսառորի նշմարել թէ այս բոսկէս իմ բացարձակ տիրութիւն է: Քեզի բան մ'ըսե՛մ. խօսքը մեր մէջ, ես կը կարծեմ թէ այն տիրութիւն գերբնային համամտութիւններ ունի չգիտեմ ի՛նչ աներևոյթ բարի ողինքու հետ

որք մէկ շունչով մարիկը հանդարտութեան , տրտմութիւնը քաղցր  
 և պայծառ ուրախութեան կը փոխեն . այն ողիներուն նշան մ'ըբա  
 ան , և ահա հոգիս երանութեամբ ողողեցաւ . . . : Աւերջապէս իմ  
 էեղճ Մաթիլտս կը յիշեցնէ ինձ այն վհուկները որք երկար ժամա  
 նակ կը սրահեն իրենց զօրութիւնը՝ օր մը զայն իր բոլոր վեհափա  
 ռութեամբը յայտնելու համար , և սխտի վախնայի թէ այսուհե  
 աև չափանցապէս իր դերին սխտի ըլլամ , և թէ անոր հնազանդիլը  
 . . . իշխել չըլլար . . . : Բայց մինակ կը թողում քեզի . . . զեզե  
 ցիկ հրեշտակդ իմ պահապան , աղորցի՛ր , շատ աղորցի՛ր , որ  
 պէս զի անգամ մ'աղղականուհիդ նայելով կարենանք ըսել . Այ  
 էեղճ Իւրիւլ :

Պօնթրան ճակատս սրտնելով գնաց և տեսակ մը հմայական վի  
 ճակի մէջ թողուց զիս :

**Ք Ա Ո Ւ Ք Զ .**

**ԱՇԽԱՐՀԻՍ ՏԱՐԱԶԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

ՀԻՄԱԿ երբ կը խորհիմ էրիկիս այս խօսքերուն վրայ , չեմ  
 կրնար հասկնալ թէ ինչպէս կըցայ հաւտալ անոնց անկեղծութեա  
 նը . թէ ինչպէս կասկած չտուալ ինձ Պօնթրանին այս յանկարծա  
 կան և սիրաղին դարձն որու պատճառն այնքան տարօրինակ և  
 առասպելանման էր :

Բայց անատեն տակաւին չգիտէի թէ ամենէն սիրաղին խոստում  
 ները շատ անգամ նենդութիւնը , մասնութիւնը վարադուրելու կը  
 ծառայեն : Ասկից 'ի զատ այնքան աննստահ էի , էրիկիս սրտին մէջ  
 բարի զգացում մը գտնելու այնքան հաշկաւորութիւն ունէի որ կու  
 բօրէն հաւտացի այս անակնուների երջանկութեան : Մանաւանդ որ  
 Իւրախին բուն գիտաւորութեանց ինչ ըլլալը հասկնալու համար  
 կարուամտութեանս , սրատեսութեանս կը վստահէի :

Ընթրիքը զուարթ եղաւ : Օրիորդ Տը Մարան ամենին ակնար

կութիւն մը չըբաւ այն անուղղակի սպառնալիքներու նկատմամբ զոր  
 ըբաժ էր ինձ : Իւրախը շատ մեծարանօք պատիւներ ըբաւ ինձ =  
 Պօնթրան ևս այնքան յայտնի և դորովալի խնամք տարաւ ինձ որ  
 հօրաբոյրս այս մասին բաղմիցս կաստակներ ըբաւ :

Երբ լմնցաւ ընթրիքը , Իւրախը ցաւելու կերպով մ'ըբաւ ինձ .  
 — Ա՛հ , դու որքա՛ն երջանիկ ես աշունը և ձմեռուան մէկ մասը  
 զիւղը անցունելովդ . . . :

— Բայց կարծեմ թէ , ըսաւ օրիորդ Տը Մարան , այդ երջան  
 կութեան դուն ալ կը մասնակցիս , սիրելիդ իմ . մի՞թէ սա պատուա  
 կան պարոն Սեշըրէ՛նը մարդերուն երջանկադոյնը չէ յախանանս յա  
 լիաննից քեզի հոս տեսնելով և հոս ըլլալդ գիտնալով : Ա՛շ ապա  
 քէն ինքն անձամբ բարեհաճեցաւ քեզի հոս բերելու խնամքն ու  
 նենալ :

— Անշուշտ , տիկի՛ն , պատասխանեց Իւրախը , բայց սփրդս միշտ  
 չընեք ինչ որ կը փափաքի : Երիկս հոս դալուն պէս , և քիչ մ'ա  
 ուջ նամակ մը գրեցի անոր որ շուտ գայ , սխտի ստիպուի մեկնիլ  
 Բարիդ երթալու համար , և բնականաբար ևս ալ հետը պիտի եր  
 թամ . . . :

— Ա՛հ , Աստուած իմ , գոչեց հօրաբոյրս , բայց ասի նոր բան  
 է : Երիկդ մեկնելէն առաջ կըսէր թէ կրնայ մինչև Յունվար հոս  
 մնալ , և Մաթիլտին ու Պօնթրանին հետ Բարիդ դառնալ , այնպէս  
 չէ :

— Այո՛ , տիկի՛ն , բայց իր Բարիդի գործակալներէն մին՝ որմէ  
 պահ մ'առաջ նամակ մ'ատի , վասն զի էրիկիս բացակայութեան  
 ժամանակ կը բանամ իր նամակները , ըսաւ Իւրախը ժպտելով ,  
 կիմացնէ անոր թէ անհրաժեշտապէս կը պարտաւորի Բարիդ զալ  
 սեղանաւորաց ընկերութեան մը հիմնադրութեան համար , որու ըն  
 կերակիցներուն մին եղաւ Պ . Սեշըրէն , ինչպէս որ քեզ ալ ըսաւ .  
 հետեւաբար , բարեսիրտդ իմ Մաթիլտ , շորս կամ հինդ օրի չափ  
 միայն սխտի կրնամ հետդ ըլլալ . և երբ Բարիդ գտնուինք . հոն  
 իսկ . . . մեր ընկերութիւններն այնքան տարբեր պիտի ըլլան . . . : Ես  
 . . . սեղանաւորի մ'անշուք կլինը . . . դու Անդրիին փառաւոր

դերկոմսուհին ըլլալով շատ քիչ անդամ պիտի տեսնուինք : Գրեթէ բաժնուած պիտի ըլլանք մէկ մէկէ :

— Բայց միացած և խառնուած ընտանիքներու այս կաղապարը շարունակելու համար կը սխալուորէիք միասին ապրելու Բարի լին մէջ, գոչեց օրիորդ Տը Մարան : Արեւմն փոխուեցան այն ամեն դեղեցիկ որոշումները :

— Դժբաղդարար տղայական և անդործադրելի երազներ էին անոնք, աիկին, ըսաւ Իւրսիւլ ժայտելով : Իմ մասին թէ և շատ ցաւ է ինձ այս յոյսին հրաժեշտ տալ . . . բայց կը համակերպիմ :

— Ատկից 'ի դատ խոստովանէ' փոքր ինչ, աիկին, ըսաւ էրիկս Իւրսիւլին գուարթութեամբ, թէ չհրապուրեց քեզի այն միակ բընակարանը զոր նկարագրեցի քեզ և զոր կրնանք քեզ սահմանել, այնպէս չէ :

— Շատ անիրաւ ես, սրարո՛ն. եթէ անկից յոռեգոյն անգամ ըլլար այն բնակարանը, կրնայինք համաձայնիլ այս սիրելի Մաթիլտէն չզատուելու հաճութիւնը ունենալու համար. բայց Սէնթ-Օնօրէյի արուարձանն այնքան հեռի է գործերու կեդրոնէն, որ էրիկս չկրնար այն արուարձանը բնակիլ . . . :

Ընթրիքը լմնցած էր, ուստի ելայ :

Պոնթրան թեւն առաւ օրիորդ Տը Մարանը ու իմ և Իւրսիւլին առջև անցաւ :

Իւրսիւլ սրահը մտնելու սրահուն կամաց մ'ըսաւ ինձ .

— Ահա ասանկ կառնում վրէժս . . . , Գո՛հ ես . . . :

Երբ ծառաները սուրճ բերին, օրիորդ Տը Մարան ծանր և հանդիսաւոր կերպարանք մ'առնելով ըսաւ .

— Հիմա մինակ և ամենքս մի և նոյն ընտանիքի անդամներն ենք. կրնանք յայտնի յայտնապէս խօսիլ .

Հօրաբոյրս այս խօսքերը լնելէն ետք առտու Բարի լին ընդունած նամակները գրպանէն հանեց հեղնութեամբ և շարասրտութեամբ անգամ մ'ինձ նայելով :

— Ի՞նչ ըսել կուզես, աիկին, հարցուց Պոնթրան :

— Հիմա պիտի խմանաս. բայց նախ սէտք է խոստանալ ինձ թէ

հանդարտ պիտի ըլլաւ, չպիտի բարկանաս անմիջապէս . . . : Բայց աղէկ միտքս եկաւ. Իւրսիւլ, գնա՛ նայէ՛, մարդ մնաց սեղանատունը :

Իւրսիւլ ելաւ դուռը բացաւ, նայեցաւ և ետ եկաւ :

— Մարդ մը չկայ, աիկին :

— Բայց ի՞նչ կայ, ինչո՞ւ այդ զգուշութիւնները, կրկնեց Պոնթրան .

— Պոնթրանը ըսաւ թէ՛ մարդ կը պարտաւորի իր տունը առանձին լուսիլ իր աղտոտ ճեմակեղէնները : Ներեցէ՛ք այս խօսքը 'ի Հնորհա իր իմաստին որ բոլորովին ողիղ լսելք մը կը պարունակէ . . . : Բայց սխեղէ առաջ, շարայարեց օրիորդ Տը Մարան դէպ Իւրսիւլ դառնալով, պէտք է, սիրելի սղախիս, մեկնել քեզ այն առերևոյթ հակասութիւնը զոր պիտի նշարես արդէն քեզի իմացուցած բաներու և հիմա ըսելիքիս մէջ :

— Ինչպէ՛ս, ըսէ՛ նայինք, աիկին :

— Մաթիլտին հետ դաշինք ըրեր էի չխօսիլ այն սարսափելի զըրպարտութեանց նկատմամբ որոնց նահատակուհին եղած էր ան, այն սարսափելի վիշտերուն նկատմամբ որք թունաւորելի էին իր ամուսնութեան առաջին ամիսները . . . : Հետեւաբար մինչև հիմա արարածներուն իբր ամենէն երջանիկը նկարագրեցի քեզ ազդականուհիդ. բայց, բա՛րէ, սո՛ւտ էր, բոլորովին սուտ էր քեզ ըսածս. հիմա պիտի տեսնես և պիտի իմանաս թէ ընդհակառակն կարգուելէն 'ի վեր, 'ի բաց առնելով մեղրալուսնի քանի մը քաղցր օրերը, մեր խեղճ Մաթիլտին կեանքը լոկ երկարատև չարչարանք մ'եղաւ . . . և աս ալ դեռ բան մը չէ այն չարչարանաց քով զոր բաղդը կը վերապահէ իրեն . . . :

Քանի որ օրիորդ Տը Մարան կը խօսէր, Իւրսիւլ աճեցուն զարմացմամբ մ'ինձ կը նայէր. եթէ այնքան ստեպ խաբուած չըլլայի իր կեղծաւորութենէն, գողցես պիտի ըսէի թէ համակրութեամբ կը նայէր ինձ :

— Բայց, աիկին, նորէն կը հարցնեմ, ի՞նչ է, ի՞նչ կայ, հարցուց Պոնթրան անհամբերութեամբ :

— Իսկ զձգ իմ Աօնթրան, ըսաւ Տօրաբոյրս, Տիմակ անմիջապէս պիտի իմանաս եղածը... վասն զի ամենէն առաջ քեզ կը վերաբերի այն, նաև շատ ուշ իմացած պիտի ըլլաս, վասն զի կը սեռնեմ որ եղած զէշու թիւնն անդարմանելի է. բայց նախ իբր անուան կան կը պարտաւորիս խոստանալ ինձ թէ քեզ ըսելիքներուս կէսին միայն պիտի հաւտաս, և թէ սպարազաներուն և շարախօսներուն մասը դուրս պիտի թողուս: Արջապէս, ե՛ս մեծցուցի կինդ, և թէ ինձի և թէ անոր համար՝ պէտք չէ որ փութալով կինդ աննօրաստ կերպով մը դատես երևոյթներուն կոխներով: Ահա ըսի. այս՛ն և ո՛չս, նախատարր և աննօրաստը անկիզծօրէն պիտի կըշռենք... ասպարոզում պիտի տանք, այնպէս չէ:

Անհարին էր ինձ նախատեսել այն եզրակացութիւնը զոր օրիորդ Տը Մարան հանել կուզէր: Այնքան վստահ էի ինքնիրմէս որ ամենին չէի վրդովէր, թէպէտև կը յուսայի թէ շարասրտութիւն մը պիտի ըլլար ինձի դէմ:

— Քանի որ իմ վրայ է խնդիրը, տիկին, ըսի, կաղաչեմ, շոնորհք լնելով կարծ կապէ՛ այդ յառաջաբանական խօսքերը և սկսէ՛ իրողութիւնը ըսել:

— Ա՛ւ, լա՛ւ, ահա անիկա անհամբերութիւն մ՛որ սիրտ կուտայ ինձ և որ բարի նշան է: Ա՛ւ, ուրեմն սպարոն Տը Անդրի, դիտե՛ս թէ ի՛նչ տարաձայնութիւն կամ թէ՛ որ աւելի ծանր է... ի՛նչ համոզում կայ մեր ընկե.ութիւնը կազմող այն անձերու մէջ զոր յեղաշրջումը շարտաքսեց Բարիզէն:

— Ա՛յ, տիկին:

— Արդ, համոզուած են... քեզ թէ կնիկդ Բուվրէյ իր ազգականուհիին տունը երթալէն առաջ դադանի կերպով մը դիւզն երթալով ա. Ալուկարթօյին տունը կեցաւ զիշեր մը, և թէ արծաթեայ գաշտի վրայ սկիզբէն աստղեր ունեցող այս դեղանձն Ալգանարը մինակ էր այն տան մէջ. ըսել է թէ բնականաբար զիշերային առանձնակեցութիւն մը կրնայ սեպուիլ այս բանը...:

Օրիորդ Տը Մարան այս խօսքերը ըսելէն ետք իծարար ինձ նայեցաւ անգամ մը:

Տօրաբոյր:

— Է՛, ի՛նչ է այն... ի՛նչ է այն... դոչեց Տօրաբոյրս. նայեցէք ինչպէս այժմէն տակնուվրայ կըլլայ սա սիրելի խեղճ պղտիկը...: Աստուած իմ, որքա՛ն կը ցաւիմ հիմա խօսեցած ըլլալուս համար...: Բայց ինքն ալ որքա՛ն ինքն իրեն վստահ կերեար: Իւրսիւ՛, շո՛ւտ, քիչ մը դօլօնեա տո՛ւր Մաթիլտին, ահա շիշս:

Իւրսիւ պաշտպանական և յաղթական կարեկցութեան կերպով մը եկաւ. կամոց մը հրեցի զան՝ ըսելով թէ բան մը չեմ ուզեր:

Ստիպել եղաւ այս առաջին հարուածը, վասն զի մտքէս չէր անցներ. անմուռնչ կեցայ:

Էրիկս, որ պահ մը կաս կարմիր կտրած էր բարկանալուն կամ զարմանալուն համար, ուշաբեցաւ և ահագին քրքիշով մը խրնդալով դոչեց.

— Օրիորդ Տը Մարան... դուն... դուն ինչպէս խաբուելով հաւատ կրնձայես այդպիսի առասպելներու...: Անշուշտ իրաւունք ունի շուարելու այս խեղճ Մաթիլտը քանի որ այդպիսի բան մը կըսուի իր վրայօք. որո՛ւ մտքէն կանցնէր ատանկ խենդութիւն մը:

Ինքզինքս արդարացնելու միջոցը կը բնորէի շտապաւ՝ Աօնթրանին գաղտնիքը պահելով, եթէ դեռ ժամանակ կար պահելու:

Կարծես Տօրաբոյրիս սաստիկ զարմանք պատճառեց Աօնթրանին անտարբերութիւնն որով ընդունած էր այս անակնկալ լուրը...:

Օրիորդ Տը Մարան կրկնեց.

— Բայց խնդալէ առաջ քիչ մը շտապե՛ս, անպիտան տղայ, որ գէթ ամբողջապէս պատմեմ այն իրողութիւնները զոր կիմացնեն ինձ նամակագիրներս: Արդ կըսուի ուրեմն թէ կինդ զիշեր մը Ալուկարթօյին տունը մնացեր է: Հիմա ոմանք կը հաստատեն և կը հաւտան թէ կամովին և առ սիրոյ հոն անցուցեր է զիշերը... բայց ասի անհիմն կերեայ ինձ, վասն զի անատեն պէտք է ենթադրել թէ եղբորս սիրելի դուստրն անարժան անձ մ՛է: Ամանք ալ կը սնդեն ընդհակառակն թէ խեղճ սիրելի պղտիկը ամենայն բարի դիտաւորութեամբ գացեր է հոն Աստուած դիտէ ի՛նչ փոխարինութեամբ ծախու առնելու համար թուղթ մը որ կրնար վատահամբաւել քեզի, սիրելիդ

իմ Աօնթրան : Մակայն , սիրելի զաւակնե՛րս , դիտեցէ՛ք որ այս բաները ձեզ ըսելով Արձագանք յաւերժահարսէն ոչ աւելի և ոչ պակաս անմեղ եմ . . . :

Ա՛լ չէի տարակուսեր . Պ . Աիւկարթօ խօսքը կատարած էր . վերջէ՛ծը լուծելու համար այն աղետալի գիշերուան իրողութիւնը օրիորդ Տը Մարանին կամ իր քանի մը ծանօթներուն գրած էր քանի մը կերպով , որով կամ անունս մէկ ստակի պիտի ըլլար և կամ Աօնթրան իր պատիւը պիտի կորուսէր :

Սուան և Ճշմարիտն այս սոսկալի իրողութեան մէջ այնքան նենդապէս միաբաներ էին որ մարդիկ անտարբերութեամբ կամ չարասրտութեամբ ամեն բան պիտի հաւտային առանց քննութեան :

Հազիւ կը համարձակէի Աօնթրանին նայիլ . կը կարծէի թէ սոսկալի կերպով մը պիտի կատղի ան . բայց շուարումս օրիորդ Տը Մարանին տհաճութեանը հաւասարեցաւ . վասն զի էրիկս՝ նորէն թեթև յուզմունք մը զսպելէն ետք ուսերը վեր ընելով կրկնեց կատարեալ անխողովութեամբ .

— Հիւսն , տիկին , ա՛լ ատոնք չէ թէ զըզարտութիւններ այլ խենդութիւններ են , և յիրաւի այնքան ծանրակշիռ է ժամանակն որ կապրինք որ մարդ չլինար այոքան այլանդակ յիմարութիւններ տարածելով զուարճանալ :

— Ի՞նչ . . . գոչեց հօրաբոյրս , այդտէ՛ս կը կարծես այս բանը , Աեցցէ՛ ուրեմն փիլիսոփայութիւնդ :

— Տիկին , մարդ շատ աժան կերպով փիլիսոփայ պիտի ըլլար եթէ զըզարտութեան մ՛էութիւնը անգամ չունեցող սին տարածայնութիւնները արհամարհելուն համար այդ տխրոսին արժանի ըլլար . . . : Մաթիլտ սէտք չունի հող ընելու իրեն այդ յիմարական խօսքերը . երկու խօսքով պիտի յիշեմ քեզ այն տրամալի պարագաները որոնց չնորհիւ . Պ . Աիւկարթօյին անունը զժբաղդարար կրօնցաւ մօտիլ տիկին Տը Անգրիի անունին հետ : Այս մարդը , տիկին Տը Անգրիին անունը կտրել ջանալու համար վատօրէն ելանց մտերմութիւն մը զոր իր բարեկամութիւնը գրեթէ բռնադատեր էր զիս ընդունելու : Պատասխանեցի այն վատութեան ինչպէս որ կը

պարտաւորէի սլատասխանելու , քսան մարդու առջև երեսին տալով ստախօսութիւնը և երկու ապտակ . մենամարտեցանք . սուրովս վերաորեցի զան . հետեւեալ օրն Անգլիա գացի ուր կը հրախրէին զիս բաւական ծանր շահեր : Մեկնելէս անսխալապէս ետք Մաթիլտ ալ Քարիզէն մեկնեցաւ իր ազգականուհին Իւրսիւլին տունը գալու և բացակայութեանս ժամանակ հօն մնալու համար . երբ Անտրայէն դարձայ , գացի գտայ զինքն և առնելով հոս բերի . ահա բոլոր Ճշմարտութիւնը , տիկին : Իսկ այն ծիծաղելի առասպելներուն նկատմամբ , զոր քեզ խմայնելու ծանրութիւնը կը կրեն և որոնց վրայ կը կարծես թէ պարտաւոր ես մեր ուշադրութիւնը հրախրելու , ես կըսեմ քեզ թէ անոնց համար սուտ են ըսելն անգամ աւելորդ է . այժմէն իսկ չէի խորհեր ատոնց վրայ եթէ Մաթիլտ բաւական տրդայութեամբ մը պահ մը չտրամէր այն պատճառաւ : Բայց ներելի է իր այսպէս տրամիլը . ընկերութեանց մէջ կը մանէ ան , իր անարատ և անմեղ սիրտը բնականաբար կը տպաւորի չնչին բաներէ որք ետքէն և ոչ իսկ իր զղուանքը պիտի գրգռեն : — Ապա Աօնթրան ինձ ուղղելով խօսքը՝ կարի կաթողին սիրով լի ձայնով մ՛ըսաւ :

— Ներէ՛ , խեղճ Մաթիլտս . Աիւկարթօյին հետ ունեցած աղետաւոր բարեկամութիւնս այս գժղոհութիւնն ալ կը պատճառէ քեզ , բայց յուսամ թէ վերջինն է այս :

Սաստկապէս յուզեց զիս Աօնթրանին այս պարզ և յարգական խօսքը :

Այս խօսակցութեան սկիզբէն ՚ի վեր ազգականուհիս կերևար թէ խորունկ մտմտութեանի . իր դէմքին նշմարանքը բոլորովին փոխուած էր :

Օրիորդ Տը Մարան իր համարձակութեան հակառակ շփոթած էր . Աօնթրանին անտարբերութեան կամ մեղմութեան պատճառը հասկնալ կարենալու համար՝ ինձի , Իւրսիւլին և էրիկիս կը նայէր ուշադիր . այս մեղմութիւնը իմ ալ հաւասարապէս զարմանքս և արգատահանքս կը գրգռէր , վասն զի էրիկս օրիորդ Տը Մարանին ինչ

ինչ խօսքերէն կրնար իլաւամբ վերաւորիլ :

Այս անուռնչ զխառմէն ետք որ քանի մը մանրերկրորդ տեւց , Տօրաքոյրս խորհուն կերպով կրկնեց .

— Լա՛ւ , Աօնթրան . . . կը համբերես և շես շփոթիր . արդէն բան մ'է այդ . շատ աղէկ կզգաս թէ իմ ալ բոլոր ուզածս է ամենեին չհաւտալ ինչ որ կը զրեն ինձ և պատասխանել՝ համարձակապէս ըսելով թէ սուտ են այս ամեն բաները . բայց միւս կողմէն ալ , ինչպէս կըսէ առակը , առանց կրակի մուխ չըլլար : Արդ քննե՛նք : Խօսքը մեր մէջ , ո՞վ կրնայ վառած ըլլալ այս չարաշունչ խօսքերու սոսկալի կրակը : Ի՞նչպէս կարելի է երեւակայել թէ ծանրաբարոյ և զղօնամիտ անձինք , վասն զի ինծի այս բաները դրողները ծանրաբարոյ և զղօնամիտ անձինք են , ուզեր են զուարճանալ Մաթիլտին զիշերով Պ . Լիւկարթօյին տունը դացած ըլլալուն առասպելը հնարելով , եթէ ասոր մէջ ճշմարտութիւն մը չըլլար : Ա երջնապէս , տղա՛ս , դուն ամենէն աւելի աղէկ կը պարտաւորիս զիտնալ թէ՛ առաջին՝ այս Լիւկարթօն քեզի անպատուելօք բան մ'ունեցաւ իր ձեռքը . երկրորդ՝ եթէ ունեցաւ՝ կարող է քեզի կործանելու այն միջոցէն զրկուիլ մի միայն վիճանձնական դործ մ'ըրած ըլլալու գոհունակութեան համար : Իմ մասիս կը խոստովանիմ թէ Լիւկարթօյին պէս միշտ կամակոր և չարագործ մարդու մը կողմէն այսպիսի վիճանձնական վարմունք մը եթէ ոչ ծիծաղելի գէթ խիստ դժուարին և տարակուսելի կը թուի ինձ :

Օրիորդ Տը Մարանին դժոխային չարասրտութիւնը իրեն կը ծառայէր գուցէ առանց իր զխառմեան :

Անկարելի էր աւելի անգթաբար զրդուել Աօնթրանին կասկածներուն ամենէն սաստիկը զոր ան կը պարտաւորէր ունենալ կեղծ լաւագրին իրեն տրուելուն մասին , կերեար թէ Լիւկարթօ կամովին ետ տուած էր այն նենդուած լաւագիրը :

Թէև էրիկս չէր կրնար ինծի հետ այս խնդիրը յուզել , վասն զի կը կարծէր թէ իր այս աղետալի դործը բոլորովին անծանօթ է ինձ , սակայն զիտեր էի միշտ թէ Աօնթրան գաղտնի պատճառ մը

կրնայ շմարէր Լիւկարթօյին կողմէն այն թուղթին իրեն ետ տրուելուն մասին :

Օրիորդ Տը Մարան իմացած էր ամեն բան . դեռ չզիտէի : Սակայն կարծեցի թէ այս անգամ քարկութեան շարժում մը պիտի ընէ Աօնթրան :

Գրեթէ վախցայ տեսնելով որ էրիկս մի և նոյն անհող անտարբերութեամբ մտիկ կրնէր Տօրաքոյրիս խօսքերը . Աօնթրան վեր ըրաւ ուսերը , ժպտեցաւ ինձ նայելով և պատասխանեց .

— Ատի ա՛լ ոչ զըպարտութիւն , ոչ ալ անմտութիւն մ'է , այլ առասպել մը , գերբնային բան մը : Լ մնցա՛ւ , տիկի՛ն . նամակագիրներդ ուրիշ քաներ ա՛չ չե՛ն իմացներ քեզ : Մե՛զք եթէ մինչև հող գալէն ետք կանկ առեր են , քանի որ ատանկ գեղեցիկ ճամբու մը մէջ կը գանուին :

— Չէ՛ , անշուշտ դեռ չմնցա՛ւ , դոչեց Տօրաքոյրս՝ ա՛լ չկրնայով զսպել իր կատղութիւնը , ըսի քեզ ինչ որ ամենէն յարդի անձերու համոզումն է . . . հիմա պիտի ըսեմ թէ ի՛նչ պիտի ըլլայ այս համոզումներուն հետեանքը . . . : Շիտակը շատ հաճելի պիտի ըլլայ ձեզ այս հետեանքը : Թէև առասպել են , գերբնային բաներ են , կը գոչես , գուն և կնիկդ պարզապէս ամենուրեք մատով ցուցուելու և տասը բարենուդ միայն երկուքին առնուիլը տեսնելու անպատու հութիւնը պիտի ունենաք : Ար զարմանա՛ս այս բանիս վրայ : Թերեւ ըսես հիմա թէ մոզութիւն մ'է այս . սակայն խիստ պարզ բան մ'է ըսածս : Էիմա կը համոզեմ քեզի այս մասին , միշտ իմ փանաքի դատումիս համեմատ . . . : Ասմ պիտի հաւտան թէ կինդ իր պատիւը զոհեց քուկդ ազատելու համար , և դու , տղա՛ս , ապիրատ մը պիտի կարծուիս . . . կամ թէ պիտի հաւտան թէ կինդ Լիւկարթօն սիրելուն համար ընկրկեցաւ , հետևաբար անարժան կին մը պիտի կարծուի ան , և շմոռնամ ըսելու թէ նաև այս պարագայիս մէջ իբր մարդերուն յետինը պիտի սեպուիս , ըստ որում համբեմէջ իբր մարդերուն յետինը պիտի սեպուիս , ըստ որում համբեմէջ իբր մարդերուն ստակ կը պարտաւորիս և կամ թէ կինդ իր բոլոր հարստութիւնը քեզ տուած ըլլալով աւելի քաղաքագիտական է

աւելի խնայողական պարտք մը կը սեպես շտեմնել ձեռքսնել ա- նոր Լիւկարթոն սիրելը .

— Իրա՞ւ կըսես , տիկին . . . կը հաւտան այդ բանին , ըսաւ Աօնթրան :

— Անշո՛ւշտ . այսպէս կը հաւտան ահա բարի մարդիկ , անմնաս մարդիկ , վերջապէս բարեկամներդ . . . :

— Նա՞ւ մեր թշնամիները , տիկին :

— Հա՛ , հա՛ , հա՛ , թշնամիներդ ուրիշ կերպով կը հաւտան : Ար հաւտան անոնք թէ դուն և Մաթիլտ համաձայնած էք իբր տծնա- վաճառի երկու գող : Յետէ այս ամուսիններուն մին ըլլար յան- ցաւորը , կըսեն անոնք , կինն ըլլար կամ էրիկը , երկուքին մէջ անհամաձայնութիւն պիտի ըլլար : Պատուաւոր կին մը չլինար ան- պատիւ մարդու մը հետ : Ան կընայ իր պատիւը զոհել էրիկինը աղատելու համար , բայց զոհելէն ետք կը զատուի էրիկէն , եթէ հետը մնայ , անոր մեղսակիցը կը ըլլայ . . . : Պարձեալ պատուաւոր մարդ մը չլինար այն կնկան քով որ նախատած է զինքը : Այդ մարդն եթէ ստակ շունի , հողը չէ , նախապատիւ կը սեպէ զըր- կումներով ասորիլ քան թէ թողուլ որ մարդիկ կարծեն թէ ամօ- թալի շահատիրութիւն մը զինքը շնասէր կնկան մը քով կը կեցնէ . . . : » Արդ թշնամիներդ , այդ մարդասպան և իծանման լեզու- ները ի՞նչ պիտի հետեցնեն ձեր միասին և այդքան սիրով ասորի- լը տեսնելով միշտ : Պիտի հետեցնեն թէ իրարու նկատմամբ ամեն տեսակ գարշելի թողտուութիւններ կընէք :

— Աերջապէս . . . վերջապէս կը գուշակե՛մ ամեն բան , գոչեցի օրիորդ Տը Մարանին խօսքը կտրելով : Ատելութիւնդ շատ հեռի տա- րաւ քեզի , տիկին . դու ինքնին մատնուեցար քեզի հակառակ . . . : Օրհնեալ ըլլայ Աստուած որ մեզի հալածող թշնամութեանց վա- րագոյրը կը բանայ այսպէս :

— Ի՞նչ . . . ի՞նչ . . . : Խե՛նդ է սա սղտիկը . . . ըսաւ օրիորդ Տը Մարան :

— Աօնթրան . . . Աօնթրան . . . կը հարցունէի իւրովի թէ ինչո՞ւ եկած էր հոս այն որ սակայն հօրս քոյրն է . . . : Ինքն ահա կի-

ճայնէ քեզ ինչո՞ւ դալը . . . : Այո՛ . . . տիկին . . . հիմա կը հաս- կնա՛մ ամեն բան . . . : Ջրպարտութիւններովդ կուզես մեր մէջ ստա- կալի վէճեր յարուցանել և մեզի բաժնել . . . : Եւ իրօք , տիկին , քեզի համար զեղեցիկ յաղթանակ մ'եղած կըլլար մեր բաժանումը . . . : Հազի՛ւ թէ տարի մը կայ կարգուելնիս , և բաժանում մը զիս կամ Աօնթրանը մշանջենապէս կը կործանէր , վասն զի ամենէն սղդալի տարաձայնութիւնները հաստատած կըլլար :

Օրիորդ Տը Մարանին ունքերը հաքտելը տեսնելով համոզուեցայ թէ ճիշդ զարկեր էի :

Սովորութեանը համեմատ հօրաքոյրս սկսաւ քահ քահ խնդալ իր բարկութիւնը յայտնի չընելու համար :

— Հա՛ . . . հա՛ . . . հա՛ , որքա՛ն խնդուկս կը բերէ սա սիրելի սղտիկն իր ենթադրութիւններովը : Պա՛ խե՛նդ , մի՛թէ ես իմ կողմէ կը խօսիմ : Իբր բարեսիրտ և ուղղասէր ազգական , և այս կէտը հաճէ շնորհալու , եկայ ըսելու ձեզ . սիրելի զուակներս , ըզ- գուշացի՛ք , ձեր վրայօք սա պէս կը հաւտան . . . : Սին տարաձայ- նութիւն մը , շողակրատութիւն մը , խօսք մը չէ լսածս . այսպէս համոզուած են ծանրաբարոյ և զգօնամիտ անձինք որոնց խօսքին շատ կը հաւտան . . . : Հիմակ որ մարդիկ այսպէս կը մեկնեն ձեր ընթացքը , քանի որ անկարելի է փոխել անոնց այս համոզումը . . . քանի որ անպատիւ եղաք երկուսէն . . . կամ գէթ երկուսէն . . . թէ . . . իբր լաւ և ուղղասէր ազգական եկայ ձեզի . . . : »

Աօնթրան օրիորդ Տը Մարանին խօսքը կտրելով ըսաւ .

— Տիկին , կարծեմ թէ մարդիկ իմ և տիկին Տը Լանգրիին փո- խազարձ և յարատե սիրով ասորիլը մեկնելու շատ աւելի պարզ և բնական միջոց մ'ունին , որ է հաւտալ թէ իբր պատուաւոր անձինք կասրինք . թէ իրարու դէմ ամենեկին զանդատելու պատճառ մը չունենալով սաստկապէս կարհամարհենք այն ամեն սոսկալի զրօքար- տութիւնները , և թէ մեր երջանկութիւնը այս կամ այն անհիմն զրպարտութեան համար չզոհելու չափ լսելք միտք ունինք : Այս կարծիքը նաև հնարադոյնը և ճշմարտագոյնն ըլլալու առաւելութիւ- նը ունի , և ասի ալ կարծեմ քիչ բան չէ : Սակայն ինչ և է .

տիկի՛ն , Մաթիլտին հետ համամիտ չեմ՝ իր դիրքադրողութեան և անվստահութեան մասին : Խեղճ սրտանուհին արդէն այնքան տառապանք կրեց չարասիրտներէն որ իր փոքր ինչ կոյր սրտմտութեան մէջ պահ մը կրցաւ նաև քեզի իր թշնամիներուն հետը կարծել : Տարակոյս չունիմ թէ կը սխալի այս մասին : Գուն մեզ այդպէս խօսելով , ինչպէս որ խօսեցար , կը դրդուիս այն համակրութենէ զոր քեզ կը ներշնչենք : Աւրեմն շնորհք մ'ես աւելցուր բարութեանցդ . խրատ տուր մեզ . ինչ կը սարտաւորինք ընել՝ համոզելու համար մեր : բարեկամները թէ զբարտութեան մը կը հաւտան բարեմտաբար և ապացուցանելու համար մեր թշնամիներուն թէ վատ են :

— Գեղեցիկդ իմ աղգականս , ըսաւ օրիորդ Տը Մարան կատողութեամբ , ա՛լ խրատ չեմ տար , ժամանակն անցաւ . բայց կը դուշակեմ և կը մարգարէանամ . . . : Աւրեմն մտիկ ըրէ՛ ինձ , եթէ հետաքրքիր ես գիտնալու ներկան և ապագան : Չեր սիրուն և սղտի ընտանիքին մէջ ձեզմէ մէկը կը խարուի և կը զոհուի միամտաբար , միւսը խաբեբայ և դահիճ մ'է : Օրին մէկը հարկաւորապէս սխալտի զատուիք , և այս օրը հեռի չէ այնքան որքան կարծէք թերևս վասն զի զոհուողը վերջապէս պիտի զայրանայ . . . : Սակայն շատ ուշ եղած պիտի ըլլայ այդ բաժանումը , սիրելի զաւակներս : Մարդիկ ձեզի երկու մեղսակից սեպելու սովորած պիտի ըլլան , պիտի շարունակեն արհամարհել ձեզի . . . : Այդ բաժանումն որ դէթ կրնար ձեզմէ մէկին անունը ազատել ա՛լ լուի նոր գանդատ մը պիտի ըլլայ ձեզի դէմ : Երկու անտակ պիտի կարծուիք , մանաւանդ խիստ չարագործ անտակներ քանի որ կրցեր էք միասին ապրիլ շարունակ . . . : Այս ըսածս զարմանալի կերևայ ձեզ . . . և ես լուսնոտի մը կերպարանքն ունիմ . . . : Լա՛ւ . . . բայց օր մը պիտի դաք ըսէ՛ք ինձ թէ սխալած չէի . . . : Բան մ'ես ըսեմ , և ա՛լ զոյցենք այս խօսքը . . . : Սա դարչելի յեղափոխութենէն այնքան խրաչեցան բարեկամներս որ դրեթէ ոչ զօք կը տեսնէի և դրեթէ տեղեկութիւն մը չունէի այս բաներուն վրայ : Սակայն երբ քանի մը տարածայնութիւններ հասան ականջս ասոնց վրայօք , աղաչեցի հօրեղբայրդ՝ Պ .

Տը Վերսաղը և Պ . Տը Պլանգուրը որք երկու հին բարեկամներս են՝ դաղտնապէս դիտել , լուր և տեղեկութիւն առնուլ այս մասին և դրել ինձ այն ամեն բաները որոնց ըսուիլը պիտի լսէին կամ ըսուած ըլլալը պիտի իմանային . . . : Ահա անոնց նամակները . . . կարգա՛ . . . պիտի տեսնես որ ես բան մը չեմ հնարեր իմ կողմէ : Հիմակ ա՛լ ասոր վրայ խօսք մ'անդամ չընենք . . . : Աւիսթ խաղանք եթէ կը հաճիք . . . : Եթէ Մաթիլտ շատ յողնած է , քեզի հետ մեռած կը ձեանանք , Իւրսիւլ . . . : Աքանչելի է այս ամենուն վերջը : Գու դոհ և համբերատար ես , գեղեցիկդ իմ ազգականս . աւելի՛ աղէկ , ես ալ բողբոզին ուրախ զուարթ եմ ասոր համար . պարծանք մ'է , յաղթանակ մ'է ինձ ատի . վասն զի , ըսէ՛ նա . յիմ , ինչ է իմ ուղածս . անշուշտ ձեր երջանկութիւնը : Արդ ահա երկուքնիդ ալ որքան արհամարհուիք , այնքան աւելի երջանիկ էք . . . : Այդ ընթացքը շիտակը շատ աղէկ կարող կընէ զիս ձեր երանութեանը աշխատելու , այնպէս չէ՞ : Աւրեմն հնչակը շարժեցէք և թուղթերը բերել տուէք . . . :

Սենեակս ելայ թողլով որ Իւրսիւլ , Կօնթրան և օրիորդ Տը Մարան ուիսթ խաղան :

Այս զբաղումը դէթ թոյլ կուտար անոնց լուռ կենալու այս ցաւալի տեսարանէն ետք :

**Ք Լ Ո Ւ Բ Թ**

ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՅՈՅՍ

**ԱՄԵՆԱՍԱՍՏԻԿ** անձկութեան մը մէջ էի . չդիտէի թէ Կօնթրանին հանդարտութիւնն իրական էր թէ կեղծ : Պ . Տը Մօրթանէի պատուէրներուն հակառակ դարձեալ քիչ մնաց պիտի պատմէի էրիկիս այն աղետալի դիշերուան բոլոր իրողութիւնը :

Բայց մտածեցի թէ դուցէ Կօնթրանին մեծաւ մասամբ փափաքն էր կասկած չտալ ինձ այն աղետաւոր խարդախութեան մասին , և թէ այս փափաքովն աւերելութեան պէս այնքան տարբեր երեցած էր

օրիորդ Տը Մարանին յարձակու մեերուն : Ճանչնալով Տօրաքոյրիս  
դժոխային չարասրտութիւնը , չէի կրնար ինքնին չխոստովանիլ թէ  
կը պարտաւորէի շատ վախնալ աշխարհիս չարասիրութեանէն :

Այն սառնալի ցրտութիւնն որով Աօնթրան քանի մ'ամիս ընդու-  
նուած էր ընկերութեանց մէջ՝ կարծես թէ դողցես կարգարայնէր  
օրիորդ Տը Մարանին նախատեսութիւնները : Անհանդարտօրէն կու-  
ղէի գիտնալ թէ Աօնթրան իր սենեակը մանեկէն առաջ պիտի դա՞ր  
արդեօք սենեակս . կուղէի ըսել անօր թէ որքան գոհ էի Իւրօխ-  
լին մեկնիլը տեսնելով : Ազգականուհիս այս որոշումին պատճառն  
էր՝ ըստ իս՝ ոչ այնքան վեհանձնական զգացում մ'որքան այն վա-  
խը զոր կը կրէր կարծելով թէ իրեն ըրած սպառնալիքիս համե-  
մատ դուցէ պիտի իմայնեմ էրիկին կասկածներս և թէ այսուհետեւ  
ասոր ալ անվատահու թիւնը գրգռած պիտի ըլլայ : Այս մասին տի-  
կին Տը Քիշիկի խրատներուն օրքան ծիշդ ըլլալը գիտեցի :

Ժամը տասնուամէկի միջոցին Աօնթրան սենեկիս դուռը զարկաւ և  
մտաւ :

Այնքան կը վախնայի անոր գէմքին վրայ սպառնական նշմարանք  
մը տեսնելու որ գրեթէ անձկութեամբ իր երեսը քննեցի նախ և  
առաջ :

Վախս բոլորովին անհիմն եղաւ . ընդհակառակն Աօնթրան ևս ա-  
ւելի սիրազին և գորովալի կերպարանք ունէր :

—Ա՛հ , բարեկամ , գոչեցի , որքա՞ն չարասիրտ է եղեր օրիորդ  
Տը Մարան . . . : Հո՛ս դալ և ամենաստակալի զրպարտութիւնները մեզ  
իմայնել թերևս մեզի սաստկապէս գրգռելու և մէկ մէկէ բաժնելու  
սթղալի գիտաւորութեամբ . . . :

—Առանց իրօք հաւտալու քեզի պէս թէ այդ եղած ըլլայ Տօ-  
րաքոյրիդ ճամբորդութեան նարատակը կը կարծեմ թէ չարչարելու  
մարդ մը չունենալուն համար փոքր ինչ կը ձանձրանար ան , և  
թէ յառաջուց գրեթէ տեղեակ ըլլալով Տօրեղբօրս և Պ . Տը Պլան-  
դուրի նամակն՝ բուն սարունակութեանը հոս եկած է մեր մէջ երկ-  
պառակութեան այս հրդեհը արծարծելու համար : Իրաւունք ունիս  
Մաթիլըս , օրիորդ Տը Մարան կարծածէս աւելի չարասիրտ է ե-

ղեր . այսուհետեւ զինքը տեսնելու ամենին պատճառ մը չպիտի ու-  
նենանք :

—Ա՛հ , բարեկամ , որքա՞ն բարի ես . . . Եթէ գիտնայիր թէ  
որքա՞ն հաճութիւն կը պատճառէ ինձ սյդ խոստումդ . ես ՚ի բնէ  
անտի զգացած եմ կանխաւ թէ մեր վիշտերուն պատճառը միշտ օ-  
րիորդ Տը Մարանը պիտի ըլլայ :

—Բարեբաղդօրար այս պարագայիս մէջ փոխանակ Քեսա տալու  
աղէկութիւն ըրաւ մեզ գրեթէ առանց իր գիտութեան :

—Ինչո՞ւ և ի՞նչպէս :

—Կարգացի Տօրեղբօրս և Պ . Տը Պլանդուրին նամակները . յայտ-  
նի է թէ մեր վրայօք խիստ սուտ և պժղալի տարաձայնութիւններ  
կան . չարամտութիւնը խիստ պարզ իրողութիւններէ օգուտ քաղած  
և անոնց ամենապժղալի երևոյթ մը տուած է . այսպէս ըսելով թէ  
Ղոնտրա գացիք եմ աւնելու համար քանի մը թուղթեր որք կրնա-  
յին երբորդի մը պատիւը ջնջել , ըսին թէ Ղիւկարթօ իր ձեռքը  
զիս անպատուելու միջոց ունէր : Չեմ ուզեր նաև խուղարկել թէ  
ինչ է այն որ գիշեր մը Ղիւկարթօյին տունը գացած և հոն մնա-  
ցած ըլլալուդ ծիծաղելի առասպելին տեղի տուած է . գիտեմ թէ  
զղուանք կուտար քեզ ան . բայց յիրաւի խենդ եմ . . . այս տե-  
սակ խայտառակութեանց վրայ սրահ մը խօսիչն իսկ քեզի անարդել  
է : Օրիորդ Տը Մարանին այս չարասրտութիւնը կրնայ մեզ ծառա-  
յել , այսինքն թէ ան մեզ կիմայնէ դէթ ինչ որ մեր թշնամիները  
կրտեն մեզի համար : Քանի որ իմայանք այս բաները , հիմա կը  
պարտաւորինք մանաւանդ քանի մը փոփոխութիւն տալ մեր նպա-  
տակներուն . հետեաբար կարծեմ թէ կը պարտաւորինք շատ ոչ  
դառնալ Բարիզ եթէ սակայն կը հաւանիս այս կարծիքիս . օրինակի  
աղաղաւ կարծեմ թէ կրնանք տարիէ մը կամ տասնուհինգ ամիսէ  
եսք երթալ և մինչև անատեն հոս մնալ . քաղաքական դէպքերը  
պատուական պատրուակ մը պիտի ըլլան մեր բացակայութեան . . .  
Ար ճանչնամ Բարիզը և աշխարհքս . վեց ամիսէն եսք մեր խօսքը  
լնող չպիտի ըլլայ . տարիէ մ'եսք այս ամեն խայտառակ զրպարտու-  
թիւնները բոլորովին պիտի մոռցուին . . . ընդհակառակն եթէ քանի

մը շարաթէ ետք Բարիզ երթանք ինչպէս որ դիտաւորութիւն ու  
 նէինք երթալու , ինքզինքնիս պիտի գտնենք այս ընդհանուր յար-  
 ձակումին առջև որով ո՛չ այնքան զարմանայիր թերևս եթէ աւելի ա-  
 ղէկ ձանչնայիր աշխարհս . . . Գեղանի ես . . . առաքինի ես , Մա-  
 թիլտ . . . կը սիրես զիս , ընտրած ես զիս . արդ այդ գեղութիւնդ ,  
 առաքինութիւնդ , սէրդ , ընտրութիւնդ զօրաւոր պատճառներ են  
 գրգռելու ամեն աստիճանները և ամեն նախանձները որք ան-  
 շուշտ պիտի ուզեն շարաշար մեկնութիւններով հասկնալ թէ ի՞նչ  
 զաղտնի բան կար Լիւկարթոյին հետ ունեցած անցեալ յարաբե-  
 րութեանցս մէջ . . . Եթէ մինակ ըլլայի , պիտի արհամարհէի այս  
 քին տարաձայնութիւնները , բայց սարսափ է երջանկութեանդ հրա-  
 կել , և մարդերուն ամենէն յանցաւորը պիտի ըլլամ եթէ քեզի նո-  
 քանոր վիշտերէ ազատ պահելու կերպով չշարժիմ , քեզի որ արդէն  
 այնքան տառապեցար ինծի համար . . . Արդ ամեն բանէ աւելի խո-  
 հեմութիւնը , զգուշութիւնը մեզի կստիպէ անորոշապէս ՚ի կաթ  
 թողուլ մեր դարձն ՚ի Բարիզ . . . Ըսէ՛ , Մաթիլտ , համամիտ ես  
 ինձ . կաղաչեմ , պատասխան տո՛ւր :

— Բայց , Աստուած իմ , կրնամ , զոչեցի անպատմելի ուրախու-  
 թեան աւիւնով մը համակուած , կրնամ պատասխան տալ երբ  
 զարմանքն և երջանկութիւնը սիրտս կը բախեն անհնարին սաստիկու-  
 թեամբ մը : Աստուած իմ , Աստուած իմ , մի՛ թէ կուզես խնայել  
 զիս այսօր , Աօնթրան : Ըսէ՛ : Ո՛հ , ո՛չ , օրուան մը մէջ այդքան  
 երջանկութիւն շատ է : Նորէն գտնել քու կաթողին սէրդ , փոխա-  
 նակ Բարիզ երթալու հոս մինակ և երկար ժամանակ քեզի հետ մը-  
 նալու սաուղութիւնը ունենալը , նորէն կրտամ , Աօնթրան , թէ շատ  
 է . . . Այդքան չէի խնդրեր . . . Աստուած իմ :

Եւ չկրնալով արցունքս զսպել լացի , սակայն այս անդամ շատ  
 քաղցր էր արցունքս :

— Ին՛դձ սղտիկ , ըսաւ Աօնթրան . բա՛բէ , դարձանքդ անազո-  
 րոյն յանդիմանութիւն մ՛է , այլ սակայն շիտակը շատ արժանի եմ  
 այդ յանդիմանութեան . երջանկութեան սովորութիւնդ բաւական  
 ընդհատեցի , հետևարար իրաւունք ունիս անակնուճակի ուրախու-

թեան արցունքով լալու լսելով ըսելս թէ կը սիրեմ քեզի և թէ  
 երկար ժամանակ հոս պիտի մնանք . . . : Ո՛հ , նայէ՛ ի՞նչ կրտամ ,  
 սոսկալի բան մ՛է այդ . . . Եթէ կը խորհիմ թէ պահ մը չք  
 ձանչցայ քեզի , խեղճ հրեշտակդ ամենասիրելի . . . : Ինչո՞ւ արդ-  
 եօք փոխանակ վայելելու մտքիդ ընտիր փափկութիւնը , հոգիիդ  
 պաշտելի բարեսիրութիւնը թող տուի որ թմրի սիրտս մինչդեռ  
 չլիտեմ ինչ կոշտ , ապուշ և անասնային կեանք մը վարելու  
 տուեր էի ինքզինքս : Երան՞ մ՛է այս . իրողութիւն մ՛է , ըսէ՛ , ը-  
 սէ՛ , բարի հրեշտակդ իմ պահատան : Ո՛հ , այո՛ , հաճէ՛ ըսելու  
 ինձ թէ Շանթիյեի մէջ քնացանք և Մարանի դղեակն արթնցանք  
 . . . :

— Ո՛հ , իտէ՛ այդպէս , քիչ մ՛նս խօսէ՛ այդ ամենաքաղցր և  
 սիրելի ձայնովդ , ըսի էրիկիս տեսակ մը հիացումով երկու ձեռներս  
 միացնելով : Ո՛հ , խօսէ՛ տակաւին այդպէս , չղիտես թէ ի՞նչ փրը-  
 կուէտ բաղասամոյն կը ծաւալեն իմ վրայ . . . : Ո՛հ , կը թուի ինձ  
 Աօնթրան , թէ մեր զաւակը մեղմովին սարսեցաւ այս խօսքերէն .  
 այո՛ , այո՛ , այն խեղճ սղտիկ էակն ուրախութեան ա՛լ , վշտին ա՛լ ,  
 ամեն բանի պիտի մասնակցի այսուհետև , ամեն բան պիտի զգայ  
 . . . : Աւրեմն ծունկի վրայ շնորհակալ եմ քեզմէ իրեն և ինծի  
 համար , զորովալի բարեկամիդ իմ , շնորհակալ եմ այն երջան-  
 կութեան փոխարէն զոր կը սպասուես ինձ . . .

. . . . .

Այս խօսակցութեան հետևող օրերը դիւթական և անընդհատ  
 ուրախութեամբ մ՛անցուցի . էրիկս անթերի կերպով խանդակաթ  
 սէր , ուշադրութիւն և մեծարանք կը ցուցնէր ինձ :

Օրիորդ Տը Մարան իր շարասիրական նպատակներուն գրեթէ բո-  
 լորովին ՚ի դերև ելնելը տեսնելով չէր պահեր իր դժգոհութիւնը և  
 մօտ օրէն մեկնելու պատրաստութիւնը կը յայտնէր , կեղծելով թէ  
 Բարիզի վերջին լուրերը հանդարտած են զինքը :

Իւրսիւ ժամ առ ժամ էրիկին կսպասէր :

Ինձ արդէն տուած խոստումին համեմատ Իւրսիւ նամակ գրած

էր Պ. Սեշորէնին խնդրելով որ իր հետը Բարիւլ երթայ փոխանակ Մարան մնալու, ինչպէս որ 'ի սկզբան որոշեր էին իրենց մէջ:

Այն օրէն 'ի վեր ուր Բարիւլ օրիորդ Տը Մարանէն լսած էր այն զրպարտութիւնները որոնցմէ կը սպարտաւորէինք վախնալ, տարօրինակ փոփոխութիւն մը նշմարեցի սողականութիւն ինձի և Աօնթրանին հետ ունեցած կերպերուն մէջ: Երիկիս հետ ևս քան զևս ծաղրելով, հեզներով և խորխապով կը վարուէր. իսկ երբ պատահաբար մինակ կը դանուէր հետս, կը նեղանար, կը շփոթուէր, երբեմնակի կը նայէր ինձ այնպիսի համակրութեան կերպով որու պատճառը չէի կրնար հասկնալ. շատ անգամ տեսայ որ պատրաստ էր կատարելալ վստահութեամբ հետս խօսելու եթէ գաղտնիք մ'ունենար ինձ հաղորդելու. ապա յանկարծ կանկ կառնուր:

Սակայն կարելի եղածին չափ կղզուշանայի մինակ դանուելու հետը:

Առաւօտեան ժամերս Աօնթրանին հետ կանցունէի:

Նախաձառէն ետք երկար պտոյտներ կրնէինք կառքով, և այս շրջապայութեանց ժամանակ հազիւ քանի մը խօսք կուղղէինք լրարու. ապա կը ձաշէինք, իրիկունն ալ օրիորդ Տը Մարանին ուխտովը կանցնէր: Հիմակ որ անցեալը լուսաւորեց զիս, կը յիշեմ շատ մը բաներ զոր անատեն հազիւ կը նշմարէի, վասն չէի կրնար հասկնալ անոնց նշանակութիւնը:

Օրինակի աղագատ, թէև էրիկս անթերի սէր կը յայտնէր ինձ այն օրէն 'ի վեր որ յանկարծ իմն եղած էր նորէն, սակայն սաստիկ մտածումի և մտատանջութեան մէջ կերեար:

Երբեմն մտապէս անլուր թարթափումներ ունէր. երբեմն ալ տարօրինակ, գրեթէ ցաւազին զարմացման մը տպաւորութեան ներքե կերեար, իբր թէ վայրապար բնուած ըլլար անագորոյն և զարմանալի գաղտնիքի մը նշանակութիւնը:

Ալ չերեցան իր անհնարին ուրախութեան ախոյններն որք առջի անգամ այնքան զարմանք տուեր էին ինձ: Մանաւանդ թէ շատ անգամ գառն տրամութեան նշմարանքով մ'իր գէմքին մթաղնիլը տեսայ:

Այս մասին երբ յայտնեցի անոր զարմանքս, քաղցրութեամբ սրատասխանեց:

— Ասան զի կը խորհիմ այն վիշտերուն վրայ զոր քեզ պատճառեցի:

Թէև այս նշանները կը սպարտաւորէին տարօրինակ երեւալ ինձ, բայց չվրդովեցին զիս. Աօնթրան խիստ հողասիրաբար և բարութեամբ կը վարուէր հետս. ևս քան զևս կը խօսէր ինձ գէթ տարիի մը չափ Մարան մնալու հարկաւորութեան վրայ, թէ' մեր վրայօք տարածուած խօսքերը մոռցուելու չափ ժամանակ անյնելու և թէ իննայողութեան համար որ հարկաւոր էր մեր նոր ապագային պատճառաւ:

Հետեւաբար կը կրկնեմ թէ չէի կրնար վախնալ Աօնթրանին տարօրինակ մտատանջութիւններէն. և այս մասին չէի կրնար հարցումներ ընել անոր՝ վախնալով թէ գուցէ կը նեղացնեմ զինքը:

Օրիորդ Տը Մարան թելագրուելով իր բնագղումէն՝ որ զինքը կը դրդէր թշնամիներս սիրելու՝ գորովալի սէր մը կը ցուցնէր Բարիւլին. երկուքնին միասին երբեմն երկար պտոյտներ կրնէին հետի:

Զօրաքոյրս նախ կարծած էր անշուշտ թէ Աօնթրան Բարիւլը կը սիրէ. անոր Պ. Սեշորէնին հետ ըրած չարասիրական կատակները հաստատեր էին ինձ այս կարծիքն ունենալը. բայց կարծես թէ կը շփոթէին իր կասկածները տեսնելով այն համակրութեան նշանները զոր Աօնթրան կը ցուցնէր ինձ և այն ցրտութիւնը զոր Բարիւլ էրիկիս կը ցուցնէր:

Բարիւլ գրեթէ ամեն առտու սպարտեզին մէջ ման կու գար. նոյն միջոցին Աօնթրան հետս նուազ կածէր առաջուան սէս:

Աերջապէս եթէ 'ի բայ թողում այն ձանձրոյթը զոր կզգայի մեր քոփն ունենալով երկու անձեր որոնց մեր թշնամիներն ըլլալը զիտէի, Հանթիյիի գեղեցիկ օրերէն 'ի վեր երբէք այսքան կատարելապէս երջանիկ չեղեր էի:

Սակայն այս ձանձրոյթն ալ պիտի դադրէր. աստե՛ն մ'ևս, և ա-

Հա մինակ պիտի գտնուէի Աօնթրանին և մեր սիրոյն Հետ :

Իւրսիւլ երկու օրն անպամ մը կանոնաւորապէս նամակ կը գրէր Պ. Սեշորէնին որմէ ընդունած վերջին գիրը կիմացնէր իրեն թէ գեկտեմբեր 13ին պիտի գայ :

Երբէք չպիտի մոռնամ այս թուականը :

Հասաւ այն օրը :

Թէև Պ. Սեշորէն խիստ ճշդապէս կը պատասխանէր իր կնկան նամակներուն , Իւրսիւլ երբք օրէն ՚ի վեր նամակ ընդունած չէր անորմէ :

Իւրսիւլ ամենին հոգ չէր ըներ էրիկին այս լուծիւնը , վասն զի Պ. Սեշորէն հարկաւ իմաց պիտի տար իրեն եթէ փոփոխութիւն մը կրած ըլլային իր նպատակները :

Ար պատրաստուէի դաշնակիս մօտիլ Աօնթրանին Հետ , և ահա Պլօնատօ գալով հարցուց ինձ թէ կրնայի ընդունիլ Իւրսիւլը :

Մեր ժողական պատասխանն պիտի տայի , բայց էրիկս թող շտուաւ ըսելով .

Այսօր կը մեկնի Իւրսիւլ . պարզ քաղաքավարութեան ձև մ'է ուզածը . ընդունէ՛ զան . ես հիմա կը գամ :

Թէև բողոքովն անհաճոյ էր ինձ այս տեսութիւնը , չվարանեցայ հետեւելու էրիկիս խրատին :

Իւրսիւլ ներս մտաւ :

Մինակ մնացինք :

Ք Լ Ո Ւ Ք Թ Ժ .

Զ Ի Ղ Զ

Ի Ի Ր Ս Ի Ի Լ տրտում և ծանր էր :

—Մեր մէջ տեղի ունեցող իրողութենէն ետք , ըսաւ ինձ Իւրսիւլ , չկարծեցի թէ կը պարտաւորիմ մեկնիլ առանց քեզի տեսնելու և սրահ մը հետդ խօսելու . . . : Էրիկս այս առտու պիտի գայ . ժամէ մ'ետք թերևս անկարելի ըլլայ վերջին բացատրութիւն մը :

—Վերջին բացատրութիւն մը . . . ինչ հարկ կայ : Անօդուա է այն :

—Թերևս քեզի համար , ըսաւ Իւրսիւլ . դու իմ մասիս ինքզ զինքդ մեղադրելու բան մը չունիս . . . մինչդեռ ես՝ առանց ամբշ նալու կը խօսատուանիմ թէ՛ մեծ անիրաւութիւններ ըրի քեզի դէմ . . . :

Իւրսիւլին նայեցայ անվստահութեամբ . իր կողմէն չէ թէ բարի զգացման այլ կեղծաւորութեան դարձ մը կը յուսայի :

Սակայն այնքան միամտաբար խաբուեր էի իրմէն որ ալ չէի վախնար առաջուան պէս տկար և վստահ ըլլալու :

Բայց բան մը զարմանք կը տար ինձ . ազդականուհիս ալ չէր կեղծեր այն մեղամաղձային և ցաւազին կերպով զոր սովորաբար կը գործածէր իբր իր ամենէն անդիմադրելի հրասպոյրներուն մին :

Անտարբեր և հանդարտ կերպով մը կը կենար :

—Իրօք ինձի դէմ մեծ անիրաւութիւններ ըրիր , ըսի . այդ անիրաւութիւնները չպիտի յիշէի քեզ այն միջոցին ուր կը զատուինք մէկ մէկէ . ամեն յարաբերութիւն , ամեն բարեկամութիւն դադրած է մեր մէջ . այսուհետև իրարու նկատմամբ օտարական պիտի մնանք . Թերևս օր մը պիտի մոռնամ ինձ ըրած գէշութիւնդ :

—Մի՛ սխալիր այս վերջին տեսութեան պատճառներուն մասին , ըսաւ Իւրսիւլ . չեկած եմ խնդրելու համար քեզմէ որ մոռնաս ինչ որ խօսատուանեցայ քեզ այն նախանձու նկատմամբ զոր միշտ ներօ շնչեր է իր ինձ և այն բնազդեցիկ ասելութեան վրայօք որ նախանձատրութեանս հետևութիւնն եղած էր :

—Ուրեմն ինչ է այս տեսութեան պատճառը :

—Մտիկ ըրէ՛ , Մաթիլտ . ինչպէս արդէն տեսար , մինչև հիմա զանազան կերպարաններ առի , օր մը արտասուող , հեծող և ինչպէս կըրտես՝ իր ինչ ըլլալը չհասկցուած կին մ'երևալով . ուրիշ օր մ'ալ ամբարտաւան , հեզնասէր , անամօթաբար պչրասէր , և խիստ լրբենի նկատումներ . նեցող մ'ըլլալով . այսօր էրիկիս դուհիկ յօ՞ ժարութիւնները ողբելու խոնարհելով և՛ վերջապէս՝ երջանիկ ընեալով զան ինչպէս որ կրնայ և կուզէ ըլլալ . . . վաղը առանց խղճի

խայթի խաբելով զան և ամենանհնդալի երկդիմութիւն մը բանեցրե-  
 նելով՝ էրիկս զատելու համար իր մայրէն որ կը քամահրէր զիս . . .  
 Ան և բայց զիսնաս որ բնաւորութեանս այս արդէն այնքան զանա-  
 զան տեսքը դեռ ոչինչ է հոգիիս գաղտնիքներուն քով, վասն զի  
 ես շատ հակադէմ պատկերներ կը կրեմ, Մաթիլտ . . . ոհա ըսեմ  
 քեզ թէ շոյլութեան, փառաւորութեան և շքեղութեան անչափ  
 հարկաւորութիւն մ'ունիմ. այս փայլելու կիրքն այն աստիճան սաս-  
 տիկ է սրտիս մէջ որ յամօթ իմ՝ կը խոստովանիմ թէ ծերերուն  
 ամենէն զգուելինն հետ անգամ սխալի կարգուէի սոյն կիրքս յա-  
 գեցնելու համար . . . Եկու տես որ քաջութիւն ունիմ գաւառը  
 դիւղի մը մէջ թաղուած մնալու և հէք ու գոեհիկ կեանք մ'ան-  
 ցունելու որպէս զի էրիկս ժամանակ ունենայ իր հարստութիւնը ա-  
 ւելցնելու և զիս Բարիդի մէջ ապրեցնելու այն հոյակապ կեանքով  
 զոր ես միշտ երազեր եմ և որու համար կարող կըլլայի ամեն բան  
 զոհելու: Ար սիրեմ խրոխտաբար իշխելը, և կան բռնաւորական ու  
 գրեթէ անասնակա՛ն տիրապետութիւններ զոր կը սքաշտեմ, Բնու-  
 թեամբ և հաշիւով կեղծաւոր եմ, երկդիմի եմ, բայց և այնպէս  
 մերթ ընդ մերթ խելքի մտքի դէմ անկեղծութիւն մը կուզայ վրաս:  
 Մէկ խօսքով ըսեմ, կարող եմ շատ գէշութիւններ և երբեմն ալ  
 շատ աղէկութիւններ ընելու: Ո՛հ, չհաւատալու և արհամարհելու  
 կերպով մը մի՛ ժպտիր, Մաթիլտ . . . այո՛, շատ աղէկութիւններ  
 ընելու . . . այս միջոցիս իսկ կրնամ ասոր ասպայոյցը տալ քեզ. ան-  
 շուշտ այս աղէկութիւնը խառնուած է գէշութեամբ ինչպէս այն ա-  
 մեն բաներն որք մարդկութենէ կախում ունին . . .: Բայց կարծեմ  
 թէ աղէկութիւնը կը տիրէ . . . հիմա սխալի գատես դուն ալ . . .:  
 Ասկից ութ օր առաջ երկար խօսակցութիւն մ'ըրինք ուր խոստովա-  
 նեցայ քեզ այն նախանձատութիւնը զոր միշտ ներշնչեր է իր ինձ,  
 այո՛, սաստկապէս կը նախանձէի քեզի դէմ, վասն զի ծաղկահաս,  
 գեղեցիկ, հարուստ ու խելացի էիր, վասն զի անդիմադրելի վայել-  
 շութիւն մը կուտայիր առաքինութեան և արժանապատուութեան,  
 վերջապէս կը հրապուրէիր այնպիսի յատկութիւններով որք սովոր-  
 քաբար կ'իշխեն . . . բայց չեն դրաւեր . . . Գեղմէ աւելի կատար-

եան բան մը չէի տեսներ:  
 — Այդ շողորթութիւնները . . .:  
 — Հաւատա՛ որ շողորթութիւններ չեն ասոնք, Մաթիլտ . . . աչք  
 քովս տեսայ քու հրապուրիչ զօրութիւնդ . . . տեսայ՝ գաւառաբնակ  
 խեղճ և սրաւաւ կնկան մը հաճելի ըլլալու համար ջանքեր և սիրուն  
 ջանքեր՝ ընելդ որոնց չափ իսկ հարկ չէ քսան ժայռա՛նքի խելքը միտքը  
 յափշտակելու համար. վասն զի դուն անդին բան մ'ունիս, որ է  
 առաքինութեան հպտանքը ինչպէս շատ կիներ մոլութեան հպտանքը  
 ունին . . .: Աւերջապէս անատեն ունէիր և դեռ ունիս այն ամեն  
 ձիրքերը որոնցմէ զուրկ եմ ես. միայն թէ, Մաթիլտ, ասկից ութ  
 օր առաջ կը նախանձէի այդ ձիրքերէն, վասն զի կը կարծէի թէ  
 անոնք ամբարձաւան երջանկութիւն մը տուած են քեզ, բայց այ-  
 սօր . . .:  
 — Ի՛ . . . այսօր . . . ըսի Խւրսիւլին իր վարանումը տեսնելով:  
 — Այսօր զիտեմ դժբաղդ ըլլալդ . . .: Այո՛, զիտեմ կիներուն  
 ամենէն թշուառն ըլլալդ, և ալ արիութիւն չունիմ նախանձելու  
 քեզմէ այն հաղուաղիւտ և փողփողուն յատկութիւններուդ համար  
 . . . այս ալ բնաւորութեանս հակադիմական պատկերներուն մին է:  
 ուզածիդ պէս հասկցիր:  
 — Քու սովորական կորովամտութիւնդ կը սխալի, ըսի Խւրսիւլին:  
 վասն զի ճիշդ ութ օրէն ՚ի վեր, քեզ այդքան կարեկցութեան ար-  
 ժանի երևալէս ՚ի վեր խիտ երջանիկ եմ, երջանկութիւն որու նմա՛ս  
 նը վայելած չէի. — Եւ հպարտօրէն շարայարեցի. — Երիկս երբէք  
 այնքան մեծարանք և կաթողին սէր չունեցած էր իմ վրայ որքան  
 ունի ութ օրէն ՚ի վեր . . .:  
 — Ետքը սխալի խօսինք այդ մեծարանաց և կաթողին սիրոյ նք՝  
 կատմամբ, ըսաւ ինձ Խւրսիւլ տարօրինակ նայուածքով մը: Խօ-  
 սինք նախ այն սրտաճառին վրայ որ ատելութիւնս և նախանձս դը-  
 թութեան փոխեց . . . համակրութեան կըսեմ, եթէ կը ներես որ ը-  
 սեմ . . .: Օրիորդ Տը Մարան, չգիտեմ ի՛նչ նպատակով, անշուշտ  
 նախանձս աւելի զրգուելու նպատակով, հաճութիւն սեպեց ինձ դար-  
 ձեալ չափանցօրէն նկարագրել երջանկութիւնդ մինչև այն օր:

ուր իմ առջև իմացուց քեզ այն ամեն զրպարտութիւնները որոնցնա՜հ  
հատակն ես. իր չարասրտութիւնը ճանչնալովս հանդերձ բանի մը  
նկատմամբ համոզուեցայ, այսինքն թէ աշխարհիս մէջ կիներուն ա-  
մենէն պարկեշտն և ամենէն ազնիւն ես, և թէ սակայն բարի ա-  
նունդ եթէ ոչ կորսուած դէթ մշտնջենապէս արատուած է:

—Ար սխալիս... Ճշմարտութիւնը վերջապէս կը յայտնուի...:

—Բա՛րէ, Մաթի՛լտ, մի խաբեր ինքզինքդ. սուան և իրաւը  
դժբաղդաբար այնքան խառնուած են աշխարհիս անիրաւ դատում-  
ներուն տեղի տուող դէպքերուն մէջ որ դժուարին սխալի ըլլայ հեր-  
քել այն դատումները: Տարակոյսի մէջ ընկերութիւնը անտարբեր  
չմնար, այլ կը դատապարտէ. արդ կը տեսնեմ որ խիստ անդթա-  
բար առերեմ այն առաւելութեանց վրէժը որոնց համար կը նա-  
խանձէի քեզի դէմ:

Մրտմաութիւն կը պատճառէր ինձ այն տեսակ մը կարեկցութիւ-  
նը զոր Իւրսիւլ իմ վրայ ունենալ կը ձեայցներ: Իր գովեստները  
զայրոյթս կը դրդուէին. թէև, բա՛րէ, բարի անուանս նկատմամբ  
Իւրսիւլին ըսածը խիստ ճշմարտաման էր, չէի ուզեր իր առջև  
խոստովանիլ և իրաւունք տալ իրեն:

—Ար հասկնա՛մ, ըսի ազդականուհիս, թէ ինչո՛ւ համար պէտք  
ունիս հաւտալու մարդկային արգարութեան այս տարօրինակ բաշ-  
խումին որ սլարկեշտ կիներ կաղարտէ: Բայց մի՛ աճասարեր յաղ-  
թանակելու. ազան կամ անազան իւրաքանչիւր որ իր արժանեաց  
համեմատ կը դատուի, թէև դուն հակառակը կը յուսաս...: Ու-  
րեմն պէտք չունիս ինձ մեղքնալու. իսկ իմ յատկութեանց գալով,  
այնպիսի նպատակ մ'ը վարձատրութիւն մը կենթադրես անոնց հա-  
մար որ գովեստներուդ ամենն ալ հեղնութիւն է:

Իւրսիւլ անայլայլելի անխուովութեամբ մը կրկնեց.

—Հաւտա՛ ինձ թէ այդ յատկութիւններդ անկեղծօրէն կը դո-  
վեմ, և գովելուց բուն սրտաճառն ալ իրենց արժանաւոր վարձատ-  
րութիւնը չընդունած ըլլալն է: Իսկ այդ յատկութեանց համար  
նախանձիլը մտքէս իսկ չանցնիր... մեծ դժուարութիւն սխալի ըլ-  
լային ինձ անոնք, շարայարեց այն ժպիտով որ իրեն յատուկ էր:

Քեղի չափ տեսած չեմ աշխարհս, կրկնեց Իւրսիւլ. բայց դու ինչ  
կուզես ըսէ՛, երբէք չսխալի ճանչնաս զան այնքան որքան ես կը  
ճանչնամ խորհրդածութեամբ. համոզուած եմ ուրեմն թէ անունդ  
ամենասատիկ հարուած մ'ընդունած է քու հանրայայտ առաքինու-  
թեանդ հակառակ:

—Տիկի՛ն...

—Թշնամանք մը մի՛ սեպեր այս կրկնութիւնը, Մաթի՛լտ, ո՛չ  
... ոչ...: Նայէ՛ ի՛նչ կըսեմ, կրկնեց Իւրսիւլ՝ պահ մը լուռ  
կենալէն ետք, զիս կիներուն ամենէն կեղծաւորը և ստախօսը կը  
կարծես. հետեւաբար հիմա ըսելիքս փոխանակ արդատահանքդ յու-  
զելու անշուշտ սխալի բարկացնէ՛ քեզի. դարձեալ կեղծաւոր սխալի  
համարիս զիս. բայց հող չէ՛, այս պահուս ինձի համար կը խօսիմ  
և չէ թէ քեզի համար...: Արդ հիմակ որ գիտեմ այն սոսկալի  
վիշտերը զոր կրեցիր, հիմակ որ գիտեմ դեռ ի՛նչ վշտեր կրելիքդ  
... ահա կըսեմ քեզ, ո՛հ, յիրաւի կըսեմ, Մաթի՛լտ, թէ զրդ-  
ջացած եմ... սաստկապէս զղջացած եմ այն գէշութեան համար  
զոր ուզեցի ընել քեզ... չեմ համարձակիր ըսելու... այն գէ-  
շութեան համար զոր ըրի քեզ:

Իւրսիւլ յուզուած և երերուն ձայնով մ'արտասանած էր այս  
վերջին խօսքերը. եթէ անվտոահութիւն շունենայի իր վրայ, սխալի  
հաւտայի իր խղճի տագնապը. բայց այնքան կեղծաւոր և երկդիմի էր  
ըստ իս որ դառնապէս ժպտելով ետ հրեցի իր ձեռքը որ իմինս կու-  
զէր բռնել:

—Մաթի՛լտ... չե՛ս հաւտար ինձ.

—Ո՛չ, անշուշտ հիմա սխալի սկսիս նաև արցունք թափել զիս  
համոզելու համար, այնպէս չէ՞:

—Արցո՞ւնք... ո՛չ, Մաթի՛լտ... ո՛չ... այս անգամ չսխալի  
արտասուեմ... վասն զի վիշտս այնքան սաստիկ և այնքան ան-  
կեղծ է որ քեզի հաւտայնելու համար այս վիշտս կեղծ արցուն-  
քի հարկաւորութիւն չունիմ:

Այս խոստովանութեան լրբութենէն շուարելով Իւրսիւլին նայե-  
ցայ զարմանքով:

Ինչ մեղքս պահեմ . . . այո՛ . . . այո՛ . . . կը խոստովանիմ . . .  
Եթէ նաև սլարտաւորիմ ապուշ մը, խենդ մը սեպուիլ, կը խոստո-  
վանիմ թէ այնքան անդամ խաբուած ըլլալովս և յոյսս 'ի գերե  
խնկելովն հանդերձ, հակառակ իմ կամքի զիս յուզեց և դու թս շար-  
ժեց Խւրսիւլի դիմական կերպարանքը և իր արգահատալի նայուած-  
քին անսահմանելի քաղցրութիւնը : 3

Եւս աւելի զարմանք տուաւ ինձ անոր այս կերպարանքը, վասն  
զի ամենեին նմանութիւն մը չունէր ազգականուհիս սովորական կեղծ  
ձևերուն հետ :

Կարծեցի և դեռ կը կարծեմ թէ անատեն ճշմարիտ զգացումի  
մ'ազդեցութենէն կը թելադրուէր Խւրսիւլ :

Սակայն ուզեցի բոլոր զօրութեամբս դիմադրել այս տեսակ մը  
կախարդութեան :

—Ո՛հ, գոչեցի, կիներուն ամենէն վտանգաւորն ես. թո՛ղ զիս,  
թո՛ղ զիս . . . . Անօգուտ են զգացած ցաւերդ, եթէ անկեղծ են,  
բայնեկն չեն մեղմեր ինձի դէմ ըրած սոսկալի անիրաւութիւններդ .  
ուզեցիր երջանկութիւնս ջնջել . . . . Միամտաբար չխաբուեցայ էրիկիս  
ֆկատմամբ բռնած խորամանկ ընթացքէդ, և Աօնթրան եթէ քեզի  
դէմ չունենար այն արհա . . . :

Շատ խիստ կերևար ինձ այս բառը, ուստի ուզեցի կիսատ թու-  
ղուլ :

Բայց Խւրսիւլ ամբողջեց :

—Արհամարհանքը, ըսել կուզես, այնպէս չէ՞, Մաթիլտ . . . ը-  
մէ՛ . . . ըսէ՛ . . . հիմա կրնամ . . . կը սլարտաւորիմ ամեն բան ըսել  
քեզմէ . . . :

—Ըսեմ ուրեմն, այո՛, չհրասուրեցիր էրիկս, վասն զի չկրցար,  
չկրնալուդ համար շտուիր վերջին հարուածդ կնիկի մ'որ 'ի բնէ ան-  
տի քու աղէկութիւնդ ուղած է միշտ . . . և զոր արդէն այնքան  
դժբաղդ . . . այնքան անիրաւարար դժբաղդ կը համարիս . . . եթէ  
սակայն անկեղծ է հոգասիրութիւնդ :

—Լա՛ւ, կը խոստովանիմ թէ ճշմարիտ է ատի . . . կրկնեց Խւր-  
սիւլ, այո՛, այն խօսակցութեան մէջ որու ներկայ էիր առանց իմ

դիտութեան կատարելապէս դիտէի թէ փոխանակ մարելու կարծարծէի  
էրիկիդ տրիփը ինչպէս շինծու անտարբերութեամբս նոյնպէս և հեղ-  
նութիւններովս և արհամարհանքովս :

—Տրիփը, ըսի ուսերս վեր ընելով արհամարհանօք, ան զգայ,  
Աօնթրանը զգայ տրիփ մը քեզի համար. բայց չըսե՞ս թէ յօժա-  
րութիւն մ'էր, անցողական քնածին հաճութիւն մ'էր այն :

—Տրիփը, կըսեմ, Մաթիլտ, վասն զի խնդիրը տրիփի մը վը-  
րայ էր . . . կը լսե՞ս, վասն զի խնդիրը տրիփի մը վըրայ է :

—Տրիփի մը վըրայ . . . . հիմա կը համարձակի՞ս ըսելու, կը հա-  
մարձակի՞ս հիմա :

—Մի՛ կարծեր թէ երբէք կուզեմ անձնասիրութիւնդ վիրաւորել .  
կուզեմ ծառայութիւն մ'ընել քեզ, Մաթիլտ, քեզ ըրած դէշու-  
թեանս մատամբ իւրք դարման տանիլ, և վառք Աստուծու, այս  
հատուցման ժամանակն արդէն անցած չէ :

Խւրսիւլին ձայնն այնքան արժանահաւատ կերևար որ կամեցողու-  
թեանս հակառակ մտիկ ըրի իրեն լուին :

—Այո՛, կրկնեց Խւրսիւլ, դիտնալով կը գրգռէի էրիկիդ տրիփ-  
դին սէրը : Արդ որովհետև իմ կողմէ մասնաւոր դիտաւորութեամբ  
էր այս գրգռօր, պէտք է որ վրդովում չսլաւաճառէ քեզ ինչ որ  
կզգայի իրեն համար, բայց ոչ ինչ որ ինքը կզգար . . . ինչ որ տա-  
կաին կզգայ ինձի համար :

—Ո՛հ, անարժան վարմունք մ'է, զրպարտութիւն մ'է ատի,  
գոչեցի. ուրեմն ատո՞նք են մնաս բարեկեցիկ. ասկից մեկնելով կու-  
զե՞ս սոսկալի կասկած մը թողուլ սրտիս մէջ :

—Մաթիլտ, ինքզինքիդ մեղքնալով թո՛ղ որ խօսքս ըմբոսնեմ. է-  
րիկս կրնայ շուտ մը վըրայ հասնիլ և անկարելի ընել այս խօսակ-  
ցութիւնը . . . :

—Ինքզինքի՞ս մեղքնալով . . .

—Այո՛ . . . այո՛ . . . ինքզինքիդ մեղքնալով, դժբաղդ կին . . .  
Մտիկ ըրէ՛ ինձ և հաւտա՛. կը հաւանիմ վեհանախութեան զգա-  
ցումի մ'որ օր մը թերևս պիտի միտիթարէ զիս շատ մը յուր գոր-  
ծերու մէջ . . . ուրեմն մտիկ ըրէ՛ ինձ. եթէ ոչ քեզի, դէթ զա-

կից ապագային համար մտիկ ըրէ՛ :

—Ի՛նչ, գիտե՛ս... գոչեցի ապշելով, վասն զի միայն Աօն-  
թրանին ըսեր էի այս գաղանխքը :

—Այո՛, այո՛... գիտեմ կրկնեց Խւրսիւլ, և այս պատճառը մա-  
նաւանդ խղճիս տագնապները աւելցնելով զիս ստիպեց վարուելու ինչ  
պէս որ կը վարուիմ... :

Խւրսիւլ՝ պահ մը վարանումէ ետք՝ շարունակեց վար ընելով  
աչերը և այլայլուն ձայնով մը.

—Կը յիշես անշուշտ այն ամենաբուռն խօսակցութիւնը զոր ըրինք  
միասին, այնպէս չէ՞ :

—Այո՛, այո՛... Է՛, ի՛նչ կայ... գոչեցի անձկութեամբ,  
վասն զի սիրտս չգիտեմ ի՛նչ պժղալի նախազգացումէ մը կը ճըն-  
շուէր խորհելով թէ էրիկս այս կնկան ըսած էր գաղանխք մը զոր  
ինք և ես միայն գիտէինք :

—Չեմ ուզեր մեղադրել, կրկնեց Խւրսիւլ ևս քան զևս յուզուե-  
լով. բայց վերջապէս այն խօսակցութեան միջոցին ե թէ կոշտութեամբ  
խոստովանեցայ քեզ այն նախանձը զոր միշտ ներշնչեր էիր ինձ,  
Մաթիլտ, դուն ալ անգութ եղար ինձի դէմ, երեսիս տուիր գաղ-  
տամեստ յարաբերութիւն մը զոր երբէք չսկիտի խոստովանիմ. յան-  
դիմանեցիր զիս նենդութեանցս համար, ասկից ՚ի գատ քեզի ալ կի-  
նեաւ անհաւանական երջանիկը կը կարծէի... կերպնում թէ անատեն...  
դեռ չգիտէի կրած սառապանքդ... : Ասան զի, և այս կէտը ա-  
ղէկ յիշէ՛, Մաթիլտ, վասն զի միայն այն օրն իրիկուն... իմացայ  
օրիորդ Տը Մարանէն քու վիշտերու մէկ մասը... :

—Բայց յանձն Աստուծոյ խօսէ՛... խօսէ՛... է՛, ի՛նչ անցա-  
մեր խօսակցութենէն ետք : Բայց... այո՛, կը յիշեմ, անտառը դա-  
ցիր պտոյտ ընելու... :

—Ներէ՛, կաղաչեմ Մաթիլտ, ներէ՛... անտառը դացի էրիկդ  
գտնելու համար. պահնորդի անբնակ տունի մը մէջ ինձ կսպասեր  
ուր ժամադրութիւն ըրած էր հետս :

Այս խոստովանութիւնն այնքան անակնկալ և այնքան սոսկալի էր  
որ նախ չհատացի :

Ասան զի անով վերջին յոյսս կը ջնջուէր :

Ասան զի պէտք էր հաւտալ թէ Աօնթրանին ութ օրէն ՚ի վեր  
իմ նկատմամբ ընթացքը ստու թիւններու և կեղծաորութիւններու  
հիւս մ'էր :

Ասան զի պէտք էր հաւտալ թէ Աօնթրանին ինձ ցուցուցած կա-  
թողին սէրն ոչ այլ ինչ էր բայց եթէ քօղ մ'Խւրսիւլին հետ իր  
համաձայնութիւնը ծածկելու համար :

Չէի կրնար, չէի ուզեր հաւատ ընծայել այս նողկալի ճշմար-  
տութեան... : Ուստի այլ յայլմէ գոչեցի.

—Աօնթրանին դէմ զրպարտութիւն կրնես. իր ծառաներուն մէկն  
ըսաւ ինձ թէ էրիկս այն օրը որսորդութեամբ անցուց :

—Լաւ, բայց այդ մարդն ըսաւ քեզ ինչ որ իր տէրն հրա-  
մայած էր ըսել :

—Ուրեմն ճշմարիտ չէ՞ր որսի գացած ըլլալը. ուրեմն սուտ կը  
խօսէր իր ծառան :

—Այո՛... այո՛... ներէ՛ ինձ Մաթիլտ : Մոլորուելով այն ա-  
տելութենէն զոր ունէի քեզի դէմ, ուղեկով քեզմէ վրէժ առնուլ է-  
րիկդ յափշտակելով... յանցաւոր եղայ :

—Կրտեմ թէ չեմ հաւտար խօսքիդ... կրտեմ թէ զրպարտու-  
թիւն կրնես ինձի սոսկալի հարուած մը տալու համար :

—Մաթիլտ, արիութիւն ունիմ ճշմարտութիւնը քեզ իմացնելու,  
թէ և ինձի համար կարի ամօթալի և քեզի համար ալ խիստ ցաւա-  
լի ըլլայ այն :

—Աստուած իմ, Աստուած իմ, լսէ՛ թէ ի՛նչ կրտէ, գոչեցի  
ձեռներս դէպ երկինք վերցնելով :

—Թողութիւն կը խնդրեմ, Մաթիլտ... վասն զի ետքէն երբ ի-  
մացայ ո՛րքան դժբաղդութիւն կրած ըլլալդ, երբ ետքէն Աօնթրան  
իմացուց ինձ թէ մայր ես, խեղճ թշուա՛ն կի՛ն... թէ մայր ես,  
ո՛հ, այդ վիճակդ, մանաւանդ այդ վիճակդ զինաթափ թողուց զիս  
... պժղացի ըրած յանցանքիս վրայ, խորհելով թէ հաւաներ էի  
չէ թէ սիրոյ, այլ դձուձ ատելութեան մը, վրիժաւութեան գար-  
շելի զգացումի մը... :

—Աստուած իմ, ո՛ր Աստուած իմ, գոչեցի յանկարծ անլուր յուսահատութեամբ մը համակուելով. խելքս ա՛ն. . . . ա՛ն խելքս կամ կեանքս. . . : Ա՛լ չեմ կրնար. . . ա՛լ չեմ ուզեր աւելի սառաւայիլ :

—Մաթիլտ. . . Մաթիլտ. . . ներէ՛. . . կերդնում թէ անատեն մտքէս անգամ չէր անցներ թէ ո՛րքան արժանի ես եղեր համակրութեան, ամենագորովալի բարեկամութեան. . . ասկից ՚ի զատ պէտք է ամեն բան քեզ ըսելու համարձակութիւնը ունենալ. . . : Ըսեմ ուրեմն անատեն ամենեւին չէի գիտեր էրիկիդ քեզի դէմ ունեցած նողկալի անտարբերութիւնը. ոչ. . . բա՛րէ չէի կարծեր թէ ինծի համար զգացած սէրը կրնար զինքն այնքան կեղծաւոր, անիրաւ և անպարթ ընել քեզի դէմ, վասն զի չգիտես իր նպատակները. . . :

—Բայց զարհուրելի՛ բան մ՛է ատի, գոչեցի, այս կինը կամօ՞ւմ ինն անպատիւ եղած և հոս եկած է էրիկս ամբաստանելու : Բայց ի՞նչ է ուրեմն այս կինը. . . : Ի՞նչ է էրիկս ալ. . . ի՞նչ եմ նաե ես. . . : Ինչպիսի՞ կեանք է այս կեանքը. . . : Երա՞զ մ՛է ասի : Սոսկալի իրողութիւն մ՛է : Եւ դու. . . դուն որ հոտ առջևս կեցեր ես և ինձ կը նայիս. . . ո՛վ կուզես եղիր. . . պատասխան տուր. . . ո՛ւր եմ : Ա՛րն է ճշմարիտը : Ա՛րն է սուտը : Ի՞նչ. Աօնթրանին ութ օրէն ՚ի վեր ինձ ցուցուցած անընդհատ սէրն ուրեմն ծուղակ մ՛էր, նախատական կեղծաւորութիւն մ՛էր : Բայց ի՞նչ հարկ այս կեղծաւորութեան. . . քանի որ կը մեկնէիր. . . քանի որ պիտի մեկնիս. . . : Ա՛հ, քաոս մ՛է այս ամենը որու մէջ խելքս կը մոլորի և կը կորուսի. . . կը բանդադուշե՛մ, Աստուած իմ, կը բանդադուշե՛մ. . . դժա՛ ինձ. . . լուսաւորէ՛ զիս. . . Իւրսիւլ, ահա տե՛ս թէ ո՛րքան նուաստացայ, դժբաղդ եղայ. բաւակա՞ն է այսքանը : Տե՛ս, ահա ոտքդ ընկած եմ, Իւրսիւլ. . . ոտքդ ընկած եմ :

—Յանուն Աստուծոյ, ելի՛ր Մաթիլտ. . . : Հիմա ես. . . ե՛ս թողութիւն կը խնդրեմ քեզմէ :

—Ար ներեմ քեզ, կը ներեմ. . . բայց դէժ ըսէ՛ ինձ ճշմարտութիւնը, բոլոր ճշմարտութիւնը, որքան ալ սոսկալի կուզէ թող ըլլայ. . . : Մայր եմ, ես իմն չեմ ա՛լ. եթէ շարունակուին այս

վիշտերս, գուցէ մեռցնեմ զաւակս. կըսեմ թէ ա՛լ չեմ ուզեր վիշտ կրել, ա՛լ չե՛մ ուզեր. եթէ Աօնթրան ալ զիս անարժանաբար խաբեց, զինքը ինձ վերածելու ամեն յոյս իստառ սպուռ ջընջուած է. . . : Թո՛ղ այնպէս ըլլայ. . . ես ալ ըստ այնմ պիտի վարուիմ. . . ա՛լ չպիտի տեսնեմ զինքը. . . մինակ պիտի կենամ հոս, և երբ զաւակս ունենամ, տակաւին պիտի կրնամ երջանիկ ըլլալ. . . : Հետեաբար, Իւրսի՛ւլ, ամենեւին մի՛ վախնար. . . ամենեւին մի՛ վախնար. . . ամեն բան ըսէ՛. . . լսեցի՞ր, ամեն բան անսպասձառ. անկեղծութիւնդ կրնայ կեանքս ազատել. . . : Խօսէ՛. . . Իւրսի՛ւլ. . . խօսէ՛. . . ՚ի սէր Աստուծոյ, ստոյգ բան մ՛ըսէ ինձ, ստոյգ բան մը, որքան ալ սոսկալի ըլլայ, հող չէ, ըսէ՛, լաւաղոյն է մահը քան թէ հողեւարութիւնը. . . :

—Իտե՛ղճ կին. . . խե՛ղճ թշուա՛ռդ կին. . . ըսաւ Իւրսիւլ, ձեռներովը ծածկելով իր դէմքը զոր արցունքը թրջած էր :

—Այո՛, թշուառ եմ, շա՛տ թշուառ եմ, այնպէս չէ՞ : Աւրեմն ա՛լ հիմա չես կրնար նախանձիլ ինծի դէմ. . . այնպէս չէ՞, զիս դարձեալ հալածելը բարբարոսութիւն է. . . : Ինչպէս կը տեսնես ասկից աւելի անբաղդ ըլլալն անկարելի է. . . այս էր քու ուզածդ ալ. . . : Ատելութեան կիրքդ բաւական յաղեցա՛ւ ալ. . . :

—Մաթիլտ. . . ա՛հ. . . շատ է առած վրէժս. . . : Սոսկալի է. . . սոսկալի է այս վրէժը. . . դժբաղդաբար բան մը չեմ կրնար ըսել անցեալին նկատմամբ. . . բայց կրնամ ապագային համար ընել. . . : Աղէկ մտիկ ըրէ՛ ինձ. . . : Ահա քեզ նամակ մը զոր Աօնթրան գրեց ինձ. ահա նաև ինչ որ կը պատասխանէի անոր. ամեն օր կուզէի յանձնել անոր այս նամակը. այս սրտասխանս չմեղմեր յանցանքներս, բայց կը հաստատէ թէ կը յուսայի անոնց փոխարէն հատուցում ընել. այս պատասխանին մէջ ինքզինքս այնքան պժգալի դոյներով կը նկարագրէի որ քեզի նախատած ըլլալու համար զգացած ցաւիս հակառակ մինչև հիմա վարաներ էի Աօնթրանին յանձնելու այս նամակները որք այնքան արթալի են ինծի համար. . . ահա այն նամակները. . . :

Եւ Իւրսիւլ կըբուած սրահարան մը տուաւ զոր մեքենայաբար առի :

— Հիմա վերջին խօսք մ'ալ ըսեմ, Մաթիլտ. կրնայի չխոսա-  
 վանիլ քեզ այս անագորոյն գաղտնիքը, մեկնիլ գէպ 'ի Բարիզ...  
 և անթերի կուրութեան մը մէջ թողուլ քեզի... Բայց էրիկիդ  
 նամակը կարգալով պիտի տեսնես թէ ինծի համար մոլորագին տը-  
 րիփ մը կզգայ որու հետեանքը սարսուռ կուտայ ինձ...: Մինչև  
 հիմա խօսեցայ այն գէշութեան վրայօք զոր ըրի քեզ. հիմա ըսեմ  
 թէ ինչպէս կը յուսամ մասամբ խիբ անոր դարման տանիլ...:  
 Ինծի դրած նամակովը պիտի խայտառակես էրիկդ, որ պիտի ըս-  
 տիսուի ոտքդ ընկնիլ և աղերսանօք ներումն խնդրել քեզմէ...:  
 Իսկ իրեն տուած պատասխանովս պիտի ապացուցանես իրեն  
 թէ ա'լ ամենևին չկրնար զիս տեսնելու յոյս ունենալ... նաև այն  
 պատասխանական նամակովս կրնաս անցեալին վրէժը առնուլ և ա-  
 պաղան ապահովել...: Եթէ նախանձու ամենաթեթև կասկած մը  
 տամ քեզ... Ածխթրանին դրած նամակս Պ. Սեշերէնին զրկէ. Ե-  
 թէ, Մաթիլտ, կուղես անցեալին վրէժը առնուլ, հիմակ իսկ է-  
 րիկիս յանձնէ՛ այս գիրը. ասով Պ. Սեշերէն ամենևին երկբայու-  
 թիւն մը չպիտի ունենայ յանցանքիս տարածութեան վրայ. կը ճանչ-  
 նամ էրիկս. թէ և կուրօրէն բարի և վստահ է ան, բայց մի և նոյն  
 կերպով անգութ պիտի ըլլայ ինծի դէմ, եթէ մասնուիլը ստուգա-  
 պէս իմանայ. ուստի պիտի արտաքսէ զիս, հայրս պիտի չուզէ  
 երբէք երեսո նայիլ, անոր և անօգնական պիտի մնամ և թշուա-  
 ռութեան գուրը պիտի գլորիմ այն ճոխութեան երազէն զոր կու-  
 զեմ իրաւորել...: Եւ չգիտես թէ ինչեր կրնայ թելադրել ինձ  
 թշուառութիւնը... Մաթիլտ: Ինչ և է, շարայարեց Եւրսիւ  
 գրեթէ հանդիսաւոր ձայնով մը, հարկտ ճակատագրային և նա-  
 խախնամական բան մը կայ այս գէպին մէջ...: Եւ չէ՞ քրեք եր-  
 քէ... այնքան սմանողուկ եմ որ պատիւս վտանդի ենթարկելու բան  
 մը չեմ ընէր. ըրած յանցանքս կրնար եթէ ոչ գաղտնի գէթ ա-  
 ռանց ապացուցի մնալ, այլ սակայն գրեցի այս նամակը որ կըր-  
 նայ կործանել զիս, այլ սակայն եկայ, կամովին քեզ յանձնեցի  
 զայն. ինչպէս կը տեսնես, ոչինչ կը բռնադատէ զիս այսպէս բոլոր-  
 վին իշխանութեանդ ներքեւ ընկնելու, ոչինչ, բայց եթէ անցեալին

նկատմամբ իզճի տաղնապնէրս, ազգայնքն համար բարի որոշուած  
 և արդարութեանդ վրայ կոյր վստահութիւնս. վերջապէս ոչինչ կը  
 բռնադատէ զիս այսպէս վստահելու, ոչինչ բայց եթէ բնաւորու-  
 թեանս այն աղանդակ, անմեկնելի հակադատիկ բնութեան մին որոնց վը  
 բայ կը խօսէի քեզ և զոր կը ծաղրէիր, Մաթիլտ:  
 Այս պահաւոր ձեռքս բռնելով շուտիւ մնացեր էի:  
 Անխմանայի կը թուէր ինձ այս ազգականութիւնը, լըբութիւնը  
 որոնց հետ թերեւ տեսակ մը վեհանձնութիւն, վեհմութիւն կը  
 խառնուէր:  
 Եւրօվի կը հարցունէի և զիս կը հարցունէմ թէ արդեօք Եւր-  
 սիւին այս խոստովանութիւնը կարի գժոխային նենդութեան մը կար-  
 տադրուէր մասնաւոր դիտարարութեամբ, թէ ինծի համար անա-  
 դան հոգատարութեան զգացումէ մը կը թելադրուէր...:  
 Իշխանութեանս ներքեւ մտնել կը ձեռքնէ՛ր էրիկիս սիրադրուծ  
 վարմանքն ինձ իմացնելով յուսահատութիւնս յետին աստիճան հաս-  
 ցընելու համար, կամ կուզէ՛ր անկեղծօրէն իրեն և Ածխթրանին  
 դէմ երաշխաւորութիւններ տալ ինձ ապագային համար...:  
 Եւրսիւին կը նայէի երկիւղով ու միանգամայն մի և նոյն շափ  
 զարմանքով և անվստահութեամբ:  
 Յանկարծ ձիւրու ձայն մը լսուեցաւ գառիթէն:  
 Պատկելու խոցս գեանայարկն էր. Եւրսիւ պատուհանը վազեց,  
 վարապոյրին մին մեկուսեց, գառիթը նայեցաւ, ապա ըստ ինձ սրբ-  
 ստուռչ սարղութեամբ որ կամեցողութեանս հակառակ զարմանքս  
 դրուեց:  
 — Մաթիլտ... էրիկիս կատքը գառիթը կը մտնէ... կրնաս ամեն  
 բան ըսել և իզմէ վրէժ առնուլ այն գէշութեան փոխարէն զոր ը-  
 րի քեզ...:  
 Քանի մը բռպէ լուռ կեցանք...:  
 Գուռս բացուեցաւ:  
 Եւրսիւ՛ քար կարելով՝ քայլ մ'եւ քաշուեցաւ:  
 Եկողն էր ոչ թէ էրիկն այլ իր կեսուրը. Տիկին Սեշերէնն էր որ  
 ներս մտաւ:

Ք Լ Ո Ւ Ի Ք Ժ Ա

Պ Ա Տ Ի Ժ

Տ Ի Վ Ի Ն Ս ե շ ր Է ն անշուշտ գերմարդկային զօրութիւն մը կը քաղէր այն պարագաներէն որք զինքը կը բերէին :

Մինչև անատեն ծերութեան և հիւանդութեանց պատճառաւ անոր ծռուելով և դժուարաւ քայլելը տեսեր էի . . . : Հաստատուն , համարձակ , գրեթէ շուտ քայլով մը յառաջեց մինչև սենեկին մէջ տեղը :

Կարծես թէ խորշոմները խոյս տուեր էին իր ճակատէն թող տալու համար որ հոն փողփողի տեսակ մը սպառնական գոհունակութիւն , տեսակ մը շանթարկու յաղթութիւն որ վեհաշուք և սոսկալի նշմարանք կուտար անոր գէպին :

Կրնար ըսուիլ թէ աստուածային վրիժառութեան մը վճիռը գործադրելու պաշտօնը առնելով պահ մ'ինքն ալ բարձրացած էր իր զարհուրելի պաշտօնին չափ :

Ո՛վ որ տեսնէր անոր բարձր և սէզ գլխքը , անագորոյն ժպիտը և սուր նայուածքը , կը դուշակէր թէ իր զաւկին բուռն սիրոյն մէջ նախատուած մայրը , յանցաւոր կնկան մը գոհուած մայրն անդութու ռախութեամբ մը կը դար ահարկու վրէժներ լուծելու համար :

Երբ տեսայ այս տոգոյն կինը և ունեւոր երկայն զգեստները , այնքան սարսափեցայ որ մոռցայ ինչ որ պահ մ'առաջ անցած էր իմ և Իւրսիւլին մէջ :

Իւրսիւլին պէս ես ալ անմուռնչ կեցայ՝ իր կեսուրին առջև կախարդուելով :

Տիկին Սեշերէն գէպ երկինք նայելով գոչեց կիսահագագ ձայնով մը .

— Աստուած իմ , Աստուած իմ , մի՛ թողուր զիս . . . եթէ կը հաճիս , կա՛նքդ մինչև վերջը կատարելու ոյժ տո՛ւր ինձ : Շատ ուրախութիւնը շատ ուրախութիւն է . . . ինչպէս շատ վիշտը շատ վիշտ է . . . :

Եւ՛ իբր թէ բուռն յուզմունքի մը շիրնալով դիմանալ՝ պահ մը թիկնաթուռի մը յենարանը բռնեց իր խորշոմուտ ձեռքովը , ասպ նայուածքովն իբր թէ Իւրսիւլը թափանցապէս ծակելով գոչեց .

— Զէ՛ի ըծե՛ր քեզ , թշուառական կին , թէ բարին Աստուած չարասիրտներուն դիմակը կը հանէ , և թէ ուշ կամ կանուխ կը պատժէ զանոնք . . . :

Ասքա իմ կողմն դառնալով շարայարեց .

— Զէ՛ի ըսեր նաև քեզ թէ օր մ'այս կնիկէն պիտի սլաժժուիս յանցական գթութեանդ համար զոր ունեցար այս կնկան նկատմամբ . . . չէ՛ի՞ ըսեր ես թէ զաւակս ինձ պիտի դիմէ նորէն , և թէ անատեն ե՛ս պիտի ըլլամ իր միտթարութիւնը :

Թները կուրծքին վրայ դրաւ խաչաձև՝ անողոքելի հպարտութեան արտայայտութեամբ մը գլուխը օրելով :

Կօնթրան եկաւ՝ հետն էին նաև օրիորդ Տը Մարան և մարդ մը զոր չէի ճանչեր :

— Տիկին , կրնամ գիտնալ թէ ինչ է այն որ ձեր այցելութեան պատիւը կը հայթայթէ մեզ , և ո՛վ է այն պարոնը որ ծառաներու մէկին առաջնորդութեամբը բնակարանս եկաւ , և ձեր կողմէն զիս ուղեց , ըսաւ Պ . Տը Լանգրի :

— Պարոնը տղուս առաջին գործակալն է , մինակ չէի կրնա՞ր ուղևորիլ . տղաս ըսաւ անոր որ հետս գայ .

Ասքա տիկին Սեշերէն այն մարդուն ուղղելով խօսքը , ըսաւ .

— Ֆիրմէն , մինչև մէկ ժամ պիտի մեկնինք . դուրս ելի՛ր և գոցէ դ՛ուռը :

Կօնթրան ինձ նայեցաւ զարմանալու կերպով մը .

Գործակալը դուրս ելաւ :

Էրիկս , օրիորդ Տը Մարան , տիկին Սեշերէն , Իւրսիւլ և ես մնացինք :

Կօնթրան և հօրաքոյրս չէին գիտեր այս տեսութեան սկիզբը՝ ոյլ սակայն կանխապէս կըզային թէ ինչի՞րը ծանր գէպքի մը վերայ է :

Տիկին Սեշերէն հօրաքոյրիս ըսաւ .

—Ընտանիքէն էք, տիկին :

Օրիորդ Տը Մարան առանց պատասխանելու Իւրսիւլին կետուրին նայեցաւ ամբարտաւանութեամբ, և նայուածքովն ինձ ցուցուց զան՝ իբր թէ հարցունէր այն կնկան ո՞վ ըլլալը :

—Տիկին Սեշերէնն է, և հօրաքոյրս Իւրսիւլին կետուրին ցուցընելով՝ շարայարեցի :

—Օրիորդ Տը Մարանն է :

Տիկին Սեշերէն յիշելով այն գովեստները, զոր իր տղան՝ բոլորովին խաբուելով հօրաքոյրիս բնաւորութեան մասին միշտ կուտար անոր, դէպ օրիորդ Տը Մարան մօտեցաւ և ըսաւ :

—Դուք ալ մերկններէն էք, տիկին... բարի անձանց կողմն էք շարասիրտներուն դէմ. ինչպէս ստէպ կրկնած է ինձ տղաս... ինձի պէս պարզասիրտ, ուղղամիտ և ամեն կեղծաւորութեան թրշնամին էք... ձեր ներկայութիւնն օգտակար է հոս. դատարորներն որքան ալ շատ ըլլան, շատ չեն, վասն զի, յանցաւորները չեն պակսիր :

—Թէև ամենեին չեմ հասկնար, սիրելիդ իմ տիկին, թէ ի՞նչ ըսել կուզես դատարորներովդ և յանցաւորներովդ, ըսաւ հօրաքոյրս, անշուշտ չպիտի կորուսեմ ասանկ գեղեցիկ առիթ մը՝ ըսելու համար ձեզ թէ աշխարհիս ամենէն աղւոր տղան է ձեր տղան. ասկից ՚ի դատ կը սրարտաւորիմ խոստովանիլ նաև թէ իմ բնական պարզութեանս վրայօք ձեզ ըսած ամեն բաները աղւոր կերպով մը կը հաստատեն անոր սրամտութիւնը և կորովաղատութիւնը : Փոխադարձապէս կը համարձակիմ յուսալ թէ ձեր վրայօք մեզ ըսածներն ալ ստոյգ են բոլորովին. հեռեւարար կը մնայ մեզ տարօրէն խընդակցիլ մեր հանդիպումին փոխադարձութեան վրայ :

Տիկին Տը Սեշերէն օրիորդ Տը Մարանին նայեցաւ ուշադրութեամբ. դիտումի սովորութիւնը կամ սրասեսութիւնը, կամ մայրական սրտի բնադդումն և կամ թէ հօրաքոյրիս հեղինակի ժպիտն իմացուցած էր անոր թէ սա կը ծաղրէ զինքը. ուստի պահ մը լուկենալէն ետք պատասխանեց հօրաքոյրիս՝ իր ձեռքին ցցամատը շարժելով և զլուխը օրելով :

—Ոչ... ոչ... կը տեսնեմ որ մերկններէն չես և չպիտի ըլլաս բնաւ. նայուածքդ չարասէր է. տղաս քու վրայօք սխալած է ինչպէս սխալեցաւ ուրիշներու վրայ :

Օրիորդ Տը Մարան քահ քահ մը ձգելով զոչեց :

—Բայց ինձ նայէ՛, սիրելի տիկին, սքանչելի և ոչ այնքան ողորտն... մարդարէութիւններովդ Սիրիզայի՝, հարցուկի նման բան մը կերեաս. սակայն ներէ՛ ինձ մի և նոյն կերպով դիտել տալ քեզ իբր թէ ճիշդ պարոն տղայիդ հետ խօսելու պատիւը ունենայի, թէ այդ մարդարէութիւնները փոքր ինչ անվայել են, ըստ որում ձեր հաշիւին համեմատ լաւ անձերու կարգէն չպիտի ըլլամ երբէք :

—Չգիտեմ թէ ի՞նչ է սիրիզա մը, տիկին, բայց երբ ծաղրուիմ, կը հասկնամ ծաղրուիլս, ըսաւ տիկին Սեշերէն հպարտութեամբ :

—Ճշմարիտ հաճութիւն մը պիտի ըլլայ յիշեցնել քեզ, սիրելիդ իմ տիկին, թէ քիւմի սիրիզան տեսակ մը ջատուկ էր որ սատանայական ձևերով և ամեն տեսակ զարմանալի շարժումներով ապագան կը մարդարէանար :

Երկիս վախնալով Իւրսիւլին տժգունութենէն՝ որու նայելէ չէր դադրեր՝ տիկին Սեշերէնին ուղղեց խօսքը և զոչեց :

—Տիկին, դարձեալ կը հարցնեմ, կրնամ դիտնալ թէ ի՞նչ բան է ձեզի տեսնելու պատիւը ունենալուս պատճառը : Տիկին Տը Վանդրի շատ խուճած կերեաց, հարօդ նոյնպէս շատ յուզուած կը թուի. աղաչեցիր զիս որ անմիջապէս քովդ գամ... ի՞նչ կանցնի՛ ի՞նչ կայ. շորճք ըրէ՛, ըսէ՛ :

—Մ՛հ, հիմա պիտի իմանար, պարոն, հիմա պիտի իմանար, ըսաւ տիկին Սեշերէն :

Ար շարչարուէի. ինձ այնպէս կը թուէր թէ այս կինն Իւրսիւլին յուր վարմունքին նկատմամբ անուրանալի ապացոյց մ'ունէր, բայց չէր փութար յատաջ բերելու զայն : Արժեւ թէ անյատարար կը վայելէր վրիժառութիւնը և կուրախանար սոսկալի անձկու-

\* Առաջադասեալու մարդարէութի՛ :

Թեամբ մը համակելով իր հարսը :

Իւրսիւլ իր սովորական անխռովութեան և յանդդնութեան հակառակ՝ կարծես թէ ահաբեկ շուարած էր :

Ազգար թէ իր ամեն հրապոյրներն անկարող պիտի ըլլային համոզելու իր կեսուրը :

Ար խոստովանիմ թէ հակառակ ատելութեան այն պատճառներուն զոր կը պարտաւորէի ունենալ Իւրսիւլին դէմ, ուզեցի կարեկցիլ անոր առանց զսպել կարենալու այս զղացումս, մտածելով թէ պիտի կործանէր այն միջոցին ուր իր յանցանքին տաղնապը թերևս վեհ զղացում մը ներշնչած էր :

Տիկին Սեշըրէն յամբարար պահարան մը հանեց գրպանէն, ճիշդ այն պահարանին պէս զոր պահ մ'առաջ յանձնած էր ինձ Իւրսիւլ :

Այս կէտը գիտելս ա՛լ աւելի դիւրին եղաւ ինձ, վասն զի սոյն պահարաններուն երկուքն ալ Իւրսիւլի սենեակը գրուած նամակի թուղթերէն էին, և վասն զի այս թուղթին գոյնը փոքր ինչ կապոյտ էր :

Հիմա պիտի տեսնես թէ ինչո՛ւ յատկապէս կը նշանակեմ այս պարագան :

—Ար ճանչնա՞ս այս նամակը, ըսաւ տիկին Սեշըրէն ահեղալուր ձայնով մ'և պահարանը Իւրսիւլին ցուցնելով :

Ապա աջ ձեռքին ցցամատը դէպ երկինք վերցուց և անաչառ արժանասպասուութեամբ մը շարայարեց .

—Տե՛ս թէ ինչպէս Աստուծու մատը կայ այս իրողութեան մէջ . . . : Առջի ոճիւրիդ ասպացոյցն էր նամակ մը զոր յանդդնաբար կորզեցիր իզմէ . . . : Երկրորդ ոճիւրիդ ասպացոյցն ալ դարձեալ նամակ մ'է, բայց տէրը ուզելով որ միտքդ վրիժառու քայքայումի մը դատապարտուի, այս անգամ դուն ինքդ տղուս զրկեցիր նամակը :

Իւրսիւլ բան մը չպատասխանեց, մեռելի մը պէս դեղնեցաւ, դէպ ՚ի քովս ցատկեց, քաշեց առաւ այն պահարանը զոր ինձ յանձնած էր և զոր տակաւին ձեռքս կը բռնէի, բացաւ, անգամ մը նայեցաւ արագապէս, ապա թող տուաւ որ գետինը ընկնի նամա-

կը, զլուխը իր կուրծքին վրայ ծռելով տխուր վհատութեամբ մը : Աղետալի սխալի մը զոհուելով թշուառ կլինը հասցէն սխալմամբ գրած էր :

Հետեաբար էրիկին զրկած էր Աօնթրանին նամակը և ասոր գրած սրտասխանը . . . իսկ ինձ յանձնած էր Պ. Սեշըրէնին գրած նամակը :

—Արսեմ թէ Աստուծու մատը կայ ասոր մէջ, կրկնեց տիկին Սեշըրէն : Արսեմ թէ տէրն ուզեց որ անճրկութեամբ մը գիմակդ վար առնուի և կործանիս, դու որ այնքան խարերայ և ճարպիկ ես . . . պահարանի մը վրայ անուն մը գրի՛ր ուրիշ անունի մը տեղ . . . ա՛յս է միայն ահա կործանմանդ պատճառը : Ե՛ւ այս պարզ սխալումին շնորհիւ խեղճ զաւակս վերջապէս ճանչցաւ քու ի՛նչ ըլլալդ . . . տեսաւ որ Բուվրէյի մէջ ստուգապէս ներշնչուեր էի Տիրոջմէն երբ կըսէի . — «Աերդնում թէ յանցաւոր է այս կլինը . . . : Արտաքսէ զան . . . թէև իր խայտառակութեան ասպացոյցը չունենաս : » — Անատեն՝ առանց բաւական պատճառի պահանջելով տղայէս ինչ որ յիմարական զոհողութիւն մը կանուանէր ան, յիմար մը կը կարծուէի, այնպէս չէ՛. բայց Աստուած իր վրայ առաւ զիս արգարայնելու և մայրական բնազգումներուն անվրիպելի ըլլալը ասպացուցանելու հոգը :

Եւ իրօք այս յայտնութեան մէջ ճակատագրային այնպիսի տարօրինակ աղէտք մը կար որ պահ մ'ամենքս խռովեցանք մեայինք :

Նախ օրիորդ Տը Մարան ըուլթիւնը խզելով՝ Իւրսիւլին կեսուրին ըսաւ բիրտ ձայնով մը .

—Սիրելիդ իմ տիկին, ՚ի սէր Աստուծու, որու ամեն պղտիկ դաղտնիքներն այնքան աղէկ գիտես, բացատրէ՛ մեզ նամակի սահարաններու այդ աղւոր շփոթութիւնը . բարոյականութեան քարոզներդ շնորհք ըրէ՛ ուրիշին տո՛ւր, և ըսէ՛ մեզ թէ ի՛նչ կապացուցանէ ասի :

—Ամբարիշտ, չարասէբ և անբարոյական ծերութիւնը միշտ դէշ օրինակներ կը տայ, կրկնեց Տիկին Սեշըրէն՝ օրիորդ Տը Մարանին նայելով ուղղակի, և շարայարեց խստիւ . — Հիմակ որ գիտեմ,

Թէ դուն գաստիարակեցիր այս երկու ծաղկահաս կիները , ալ չեմ զարմանար այս թշուառ կնկան ամբարշառութեան վրայ (Խրսիւլը ցուցուց) , բայց զարմանք կուտան ինձ իր ազգականուհիին (զիս ցուցուց) առաքինութիւնները :

— Ի՞նչ է այդ , ի՞նչ է , գոչեց օրիորդ Տը Մարան . բայց ինձ նայէ՛ , բարեշուք տիկին , հաւանօրէն նախախնամութեան ընտանեսէր կիինն ըլլալդ խեղճ անձանց նկատմամբ այդքան անդուծ ըլլալու պատճառ մը չէ : Ի՞նչ պիտի ըսէիր դուն ալ , եթէ ես պախարակէի զաւակդ գաստիարակած ըլլալուդ համար այնպիսի ծիծաղաշարժ կերպով մ'որ արժանի էր իրեն պատահող այս իրողութեանս : Ըսէ՛ նայիմ . բայց իրաւ ըսի , մի՛ թէ ես քու վրայ կը թողում իր անպատեհ ամուսնութեան պատասխանատուութիւնը :

— Տիկին , կաղաչեմ , վերջ տանք այս վէճին , ըսաւ Կօնթրան տիկին Սեշորէնին : Անհաւատալի բան մ'է ի՞նչ փափաքելդ գիտնալու անկարող ըլլալս :

— Կուզեմ , պարո՞ն , կնիկիդ կարգացնել այս նամակը զոր դու գրեցիր տղուս կնիկին . . .

Եւ նամակ մը յանձնեց ինձ :

— Կուզեմ պարոն քեզ ալ կարգացնել այն նամակը զոր այս կինը կը գրէր իբր պատասխան , վասն զի . . . Աստուած արդար է . . . : Պէտք է որ այս կինը հաւասարապէս քամահրուի թէ այն մարդէն որ միասին գործեց իր ոճիրը , և թէ այն մարդէն զոր անարժանաբար նախատեց :

Եւ Կօնթրանին ալ նամակ մը յանձնեց .

— Կուզեմ , պարո՞ն , այս բողին ալ կարգալ նամակ մը զոր տըզաս կը գրէ իրեն :

Ապա տիկին Սեշորէն՝ միշտ անխուով մնալով՝ թեւերը կուրծքին վրայ առաւ խաչաձև , և մեզ նայեցաւ լուելեայն :

Էրիկս շուարեր մնացեր էր . կը հասկնար վերջապէս Խրսիւլին կացութեան որքան սարսափելի ըլլալը , և մանաւանդ թէ որքան վշտաբեկ պիտի տառապեցնէր զիս այս անակնկալ յայտնութիւնը :

Խրսիւլ՝ ամեն զգայութենէն զուրկ կարծես թէ ոչինչ կը լսէր ,

ոչինչ կը տեսնէր :

Այս տեսարանն այնպիսի ծանր հանգամանք մ'առած էր որ օրիորդ Տը Մարան պահ մը մոռցաւ իր չարասէր հեղնութիւնը , և ստուգապէս ուշադիր երեցաւ :

Իսկ ես գրաւուած էի տեսակ մը տենդային զրգուածութեամբ որ քանի մը վայրկեանի համար տակաւին շինծու ոյժ մը կը տար ինձ , բայց կզգայի թէ չպիտի կրնամ երկար ատեն դիմանալ և թէ աղետալի գաղանիքը գեռ չմեկնուած թերեւս ամեն զգացում պիտի կորուսէի . . . :

Մինչդեռ Խրսիւլ իր մտմտութիւններունդէն էր , մինչդեռ Կօնթրան կը կարգարայն նամակը զոր Խրսիւլ գրած էր իրեն իբր պատասխան և զոր թշուառ կինը կը կարծէր ինձ յանձնած ըլլալ , ես կը կարգայի էրիկիս այն նամակը որ պատճառ եղած էր Խրսիւլին նամակին :

Ք Լ Ո Ւ Ի Թ Ժ Բ .

ՊԱՐՈՆ ՏԸ ԼԱՆԳՐԻ ԱՌ ԻԻՐՍԻԻԼ

« Չէ՛ , չէ՛ , Խրսիւլ . . . չեմ կրնար հնազանդիլ հրամաններուդ . . . : Այն անյուսալի երանութենէն ետք՝ որով ողողեցիր զիս՝ ընթացքդ ա'յնքան անմեկնելի . . . և զգացածս այնքան տարօրինակ է որ կը պարտաւորիմ գրել քեզ՝ քանի որ չեմ կրնար խօսիլ հետդ , քանի որ՝ անշուշտ՝ առ խոհեմութեան կերեւայ թէ խոյս կը տաս այն ամեն հազուադիւտ առիթներէն ուր կրնամ մինակ տեսնել քեզի՝ մեկնելէդ առաջ : Արթմուն եմ , թէ կերազեմ , չգիտեմ . . . : Թերեւս պիտի օգնես ինձ իմանալու այս գաղտնիքը :

« Մարդս միշտ երջանիկ և հպարտ կըլլայ երբ կը վայելէ՛ այն կինը զոր հրաբորբոք սիրով մը կը սիրէ . . . այլ սակայն այն օրէն ետք . . . որ կը պարտաւորէր օրերուս ամենէն գեղեցիկն ըլլալ . . . հեռուեալ օրը համակուեցայ տխուր տրտմութեամբ մը զոր անըմբռնելի ընթացքդ ևս քան զէս կաւելցնէ . . . : Կը կրկնեմ քեզ , Խր-

սիւլ, թէ սրտիս մէջ տարօրինակ բան մը կանցնի, որմէ կը զարհուրիմ . . . հողիս չարչարող խորին և բուռն յուզմունք մ'այժմէն կզգայնէ ինձ թէ կենացս ամենէն մեծ դէպքը պիտի . . . պիտի կատարուի . . . :

«Քու վրայ ունեցած տրիփս անփոփոխելի է . . . ճակատագրային է . . . վասն զի անսահման և անել է . . . անփոփոխելի է, ճակատագրային է, վասն զի իմ վրայ ունեցած սէրէդ հազարապատիկ աւելի սէր ունիմ քու վրայ . . . : Առաջին անգամ զիս նուաճող կիներ դո՛ւն ես . կը խոստովանիմ թէ քու քով բոլորովին ստորին ըլլալս կզգամ . . . : Արսէի թէ բո՛նակալ մը կամ գերի մը կուզես . . . : Լա՛ւ, ահա ունիս գերի մը . . . կոյր, համբերատար և հնազանդ գերի մը . . . :

«Ատմնամ ըսելու քեզ ասի . . . այլ սակայն կըսեմ, վասն զի կը յուսամ թէ այս խոնարհ անձնուրացութեան առջև զինաթափ պիտի մնայ այն անգութ հեղնութիւնը որ զիս հալածեց կարծեմ նաև հեշտաբոյր երանութեան մէջ որ մինչև հիմա հետևեալ օր չունեցա՛ւ . . . : Այո՛, թուեցաւ ինձ թէ այն օրը քուկդ էի և թէ իմ չէիր . . . : Նայուած քիզ մէջ կար չէ թէ սէր, չէ թէ հեշտութիւն, չէ թէ խղճի տաղնասպ . . . այլ չգիտեմ ի՞նչ քինալի յաղթութեան, անամօթ տիրապետութեան, անադորոյն հեղնութեան նշան մը . . . : Ինձ նայէ՛, Իւրսիւլ, եթէ հաւտայի սատանային, եթէ հաւտայի թէ հոգիներ կը քնէ ան, ինչպէս որ կըսեն, անոր պիտի տայի քու արհամարհական և սէդ նայուածքդ երբ դժոխային հրապոյրներուդ զօրութեամբը մշտնջենասպէս իշխանութեանդ տակ կընկնի տարաբաղդ մը :

«Այս բաղդատութիւնը յիմարական և այլանդակ կերևայ քեզ . դուցէ կը խնդաս անոր վրայ . . . անգո՛ւթ հեղնասէր . կը կարծես թէ կատակ կընեմ . . . սակայն անկատակ է, ճշմարիտ է այս բաղդատութիւնը . . . որ իրական այլ անսահմանելի զգայութիւն մը կը մեկնէ որքան որ կընայ մեկնուիլ այն . . . : Այո՛, այն օրէն ՚ի վեր ա՛լ իմ չէ հողիս . . . ա՛լ իմ չէ՛ . . . : Էրեշտակ կամ սատանայ, դո՛ւն ես անոր տէրը . . . ի՞նչ պիտի ընես այս հողին . . . :

«Իսենդի, ապուշի բան մ'է այս, բայց կը թուի ինձ թէ սիրաս ա՛լ չբախեր իմ կուրծքիս մէջ, այլ քու կիներդ, քու սրտիդ մէջ կը բախէ . . . : Ինձ նայէ՛, Իւրսիւլ, սարսափելով կը տեսնեմ որ մինչև հիմակ երբէք չսիրած եմ եղեր . . . : Անհամ խօսք մը մի համարի՛ր ասի, Իւրսիւլ . եթէ ուղէի տհամութիւններ հիւսել, չպիտի գրէի քեզ այսպիսի դառն և տրտմալի խօսքեր որք քու քով ամենևին օգուտ մը չունին ինձի համար, որք ձանձրալի և այլանդակ են և որք արդէն գիտցածդ կիմացնեն քեզ, վասն զի ինքնին գիտես իմ վրայ ունեցած ամենակարողութիւնդ :

«Չէ՛ . . . չէ՛ . . . կը կրկնեմ թէ մինչև հիմա երբէք չսիրած եմ կին մը . միշտ հաւտացեր եմ և տակաւին կը հաւտամ թէ իր կենացը միակ և ճշմարիտ սէրը զզացող մարդը կը սարտաւորի կանանց տպաւորութիւններուն նման տպաւորութիւններ կըրել, նմանութիւն որ անոնց ունեցած ամենէն աւելի փափուկ, վեհերօտ, հըու և անվստահ հանդամանաց նկատմամբ է . . . : Արդ ահա ես ալ մի և նոյն տպաւորութիւնները կը կրեմ քու քով, Իւրսիւլ . . . և ահա այսպիսի բան մը կենացս մէջ բնաւ չզգացեր եմ . . . : Գպրոցի աշկերտ մ'անդամ չխոստովանիր այսպիսի բան մը . ես խոստովանելովս քեզ անբաւ առաւելութիւն մը կը տամ իմ վրայ . . . բայց ինչո՞ւ կուռիմ . մինչև հիմակ ի՞նչ օգուտ քաղեցի կուռելով անձնասիրութեանս դէմ այն օրէն ՚ի վեր որ այնքան նոր դէմքով մ'երեցար ինձ և այն երկար խօսակցութենէն ՚ի վեր զոր կը լսէր կինս : Այն օրէն ՚ի վեր, ուր սակայն խիստ անգթաբար հեղնեցիր զիս, ինչո՞ւ յանկարծ ամենէն մոլեղին արիփի մ'ամեն հանգամանքը ստացաւ այն յօժարութիւնը զոր կզգայի քեզի համար :

«Ինչո՞ւ հրապուրուեցայ չէ թէ յատկութիւններէդ այլ սկզբունքներուդ յանդդնութենէն և ժպրհութենէն, մտքիդ կայծարձակ հեղնութենէն, այն հրաբորբոք ճարաստանութենէն որով այնքան հեշտաբար կը նկարագրես սիրուած մարդուն մօտենալովը զգայութեանց վեր ՚ի վայր շրջիլ . . . :

«Նայէ՛ ի՞նչ կըսեմ, Իւրսիւլ, բան մը կը մտածեմ որ սոսկալի է . բայց սէսք է որ ամեն բան ըսեմ քեզ . գիտե՞ս թէ ինչո՞ւ

այնքան դժբաղդ, այնքան անհանդարտ և այնքան վշտաբեկ կը թողու զիս վայելումը. ինչո՞ւ այս վայելումին շնորհիւ չունիմ քու վերայ այն իշխանութիւնը, այն տիրապետութիւնը զոր միշտ կը տայ այն. վերջապէս կը կրկնեմ թէ ինչո՞ւ ես քուկդ եմ առանց դուն ալ իմն ըլլալու. վասն զի կը սարսռիմ հաւտալու... գրելու... վասն զի... կարծեմ թէ դուն... չզիջար ոչ սիրոյ արբշուութեան, և ոչ ալ զգայութեանց գրգռումն... կրնայ ըսուիլ թէ ինձի չը զիջար այլ դաղանի ազդեցութեան մ'որ անձանօթ է ինձ :

«Մ՛հ, երբէք չպիտի գիտնաս թէ որքան սոսկալի ցաւեր, սիրաբորբոք փափաքներ, փողփողուն և զուարթազին յոյսեր ձգեցիր ինձ. չգիտես թէ ի՞նչ բան է խորովի ըսելը. Սյս կիկնը որ ցանկութեանց ամենէն հրաբորբոքը կը ներշնչէ մարդուս, վայելցի ես առանց վայելելու... ամեն իրաւունք ունիմ անոր վրայ, առանց սակայն իրաւունք մ'ունենալու... օր մը... այս կիկնն անձնատուր եղաւ ինձ այնքան անհողութեամբ և արհամարհանօք որ լոկ յուսահատութիւն և գառնութիւն կղզամ... Բնչ էի ուրեմն. ինչ եմ քու առջև. խողալիկդ եղայ : Եթէ չես սիրեր զիս... ինչո՞ւ ըրիր այն շնորհները. մի՞ թէ ուզեցիր ապացուցանել ինձ թէ այնքան առ ոչինչ էի քու առջև որ կրնայիր ամեն բան անպատիժ շնորհել ինձ օր մը, և հետևեալ օրը մոռնալ ըրած շնորհդ առանց ինքզինքդ և ոչ իսկ կարմրելու ստիպում զարծելու... : Մ՛չ... ո՛չ... կը խոստովանիմ թէ չկայ հումայեցի կայսրուհի մ'որ անհնարին արհամարհանքովք քեզի չափ յանդգնաբար հաստատած ըլլայ թէ գերի մը մարդ մը չէ... :

«Սյս օրէն ՚ի վեր վայրապար կը ջանամ անթափանձելի դէմքիդ վրայ սիրուէտ յիշատակ մը նշմարելու... : Մի՞ թէ կեղծաւորութիւն, հաշիւ, անզգայութիւն կամ խոհեմութիւն մ'է այդ : Գէմքիդ վրայ ոչ այլ ինչ կերեայ... բայն միայն խրոխտ հեղնութիւն կամ անտարբերութիւն... : Ինչո՞ւ այսպէս կը վարուիս հետս : Մի՞ թէ սիրող չեմ : Մի՞ թէ դադրեցայ սիրողը ըլլալէ : Արեմն դժոխային և անլուր պշրասերութեամբ մը մի՞ թէ ուզեցիր ամեն հրապոյրներդ ցուցնել ինձ... որպէս զի ևս աւելի կատղութեամբ ցաւելով միտքս

բերեմ զանոնք :

«Աստուած վիճայ, չկրնար տեսլ այս բանը : Ինքզինքիս չեմ հաւտար, բայց յուսաբեկ սիրոյս... : Իմ մասիս պիտի կրես այն հեշտալի յուզմունքը որու վրայ կը խօսիս այնքան սիրաւատ խօսքերով, լսեցիր, Իւրսիւլ... : Պիտի ներշնչեմ քեզ տրիփին ամեն ուժգնութիւնը... : Եւ անատեն... ո՛հ, քանի՞օն զեղեցիկ պիտի ըլլաս : Յիրախ այս յոյսը միայն արիւնս կեռացնէ... խելքս միտքս կառնու... : Իւրսիւլ, Իւրսիւլ, քեզմէ սիրուելու համար ոչինչ ծանր պիտի գայ ինձ, ոչ անձնուիրութիւնը, ոչ զոհողութիւնը, ոչ խայտառակութիւնը... և եթէ համարձակէի՝ ոչ ալ ոճիրը... :

«Եւ երբ կը խորհիմ որ եթէ հեշտաբոյր և սիրագրդիւ գեղեցկութիւնդ մինչև մոլեգնութիւն կը գրգռէ սէրը, փողփողուն և համարձակ միտքդ ալ կը յափշտակէ, կը նուաճէ և կը դրաւէ ընդ միշտ... :

«Եթէ սիրէիր... ո՛հ, եթէ սիրէիր, մի՞ թէ աշխարհիս մէջ քեզմէ աւելի գիւթական սիրուհի մը պիտի կրնայ ըլլալ : Քեզի բան մ'ըսե՛մ, Իւրսիւլ. խենալս կը գայ խորհելով թէ սիրոյ շնորհիւ դու հլու և անձնուէր պիտի ըլլաս, դու որ այնքան վէս, ծաղրասէր և անկախ ես, բայց հլու, սիրուն և անձնուէր պիտի ըլլաս այն պաշտելի հրապոյրով զոր միայն դուն ունիս և ոչ թէ ուրիշ կիկներուն կերպովն որք մարդս կստիպեն եթէ ոչ ատելութիւն, գէթ արհամարհանք կամ անտարբերութիւն զգալու իրենց սիրոյն, անձնուիրութեան և հլութեան դէմ, վասն զի այդ կանանց տկար և վտիտ բնաւորութիւնն է այս ժխտական յատկութիւնները իրենց տուողը... :

«Վերջապէս գառնուկին քաղցր և վեհերոտ ըլլան ինչ օգուտ ունի ինձ. ինչ արժէք ունի այն : Բայց թող յովազը վեհերոտութեամբ և զգուանօք գայ և սաներուս քով սողայ, անատեն, ո՛հ, անատեն, աննման երանութիւն մը, հարարութիւն մը, յաղթանակ մը կղզամ... :

«Իւրսիւլ... Իւրսիւլ... կը կրկնեմ թէ պիտի սիրես զիս, սրբ-



ցունելու սրտարուակ բռնելով այն զրուարսու թիւնները զոր օրիորդ Տը Մարան իմացուց մնալ : Մեկնելէ զ տտնու հինգ օր ետք Բարիզ պիտի գամ քեզի գտնելու : Հասու վերաբերող զործեր Մաթիլտին առջև բաւական սրտաճառ մը պիտի սեպուին մեկնելու : Բարիզ հասնելէս ետք հոն երկար ատեն մնալու համար պիտի կրնամ խել մը պատճառներ գտնել : Այն կոչուի զի «...» պիտի արգիլէ զինք Բարիզ գալու և քովս կենալու . բայց եթէ գալ ուզէ անգամ, ընդունայն պիտի ըլլայ իր փափաքը . այսքան վէս և անգութ ըլլալ չզգացեր էի տակաւին . անողորմ պիտի ըլլամ այն ամեն բաներու նկատմամբ որք քու վրայ ունեցած սէրս չեն : Մաթիլտին նախանձտու թենէ մոլորուելու հնարաւորութիւնը տեսնելու և քեզի էրիկիդ քով կործանելու վախը միայն կրնայ զիս բռնադատել զգալ ձեացնելու ինչ որ չեմ զգար կնիկիս համար :

«Իւրսիւլ, ահա ուրիշ դիտողութիւն մ'ալ որ կը հաստատէ քեզ ըսածս . այսինքն թէ անկեղծ և բուռն սէրն անուր փափկութիւններ կը ներշնչէ . . . : Մինչև հիմակ առանց ամենափոքր դժուարութիւն կամ ցաւ զգալու ստեր էի սիրային իրերու մասին . սակայն կերպնում քեզ թէ հիմա պժգալի բան մ'է ինձ յայտնել կնիկիս այնպիսի սիրաշունչ զգացումներ զոր չեմ զգար իրեն համար . այնպէս կը թուի ինձ թէ ընթացքովս հայհոյութիւն կընեմ քու վրայ ունեցած եռանդադին սիրոյս անկեղծութեան դէմ :

«Մաթիլտին պէս բոլորովին կոյր ըլլալ պէտք է չդիտելու համար թէ ո՞րքան ծանր է ինձ և զայրոյթս կը զրգուէ այն դերը զոր կը խաղամ իր քով . . . : Բայց քիչ օրէն պիտի լմնայ այս դերը . Բարիզ պիտի գամ քեզի գտնելու . մեր ազգականութիւնը թոյլ պիտի տայ ինձ ամեն օր քեզի տեսնելու առանց կասկած տալու էրիկիդ : Անատեն , Իւրսիւլ , երբ ա՛լ որ և է բռնադատութենէ չպիտի նեղուիմ , պիտի կրնամ սիրցնել զիս . և անշուշտ պիտի սլարտաւորիս սիրելու զիս . . . : Պահանջէ իզմէն ամեն հնարին և անհնարին զոհողութիւնները . երջանկութեամբ պիտի հնազանդիմ կամքիդ . ոչինչ ծանր պիտի գայ , ոչինչ ցաւ պիտի տայ ինձ , վասն զի հիմակ ինձի համար էութիւն չունի ինչ որ դուն չես . . . : Սոսկալի

բան մ'է ասի ըսելու . . . բայց այսպէս է . . . խելքս , կամքս չեն կրնար այս բանիս դէմ բան մ'ընել . . . : Գո՛ւն . . . գո՛ւն . . . Իւրսիւլ , մի՛ բռնուիր զթու թենէն . արիսիս թող բարեբաղդ ըլլայ կամ անբաղդ , կնիկիս վիճակը չկրնար փոխուիլ . եթէ ևս աւելի յատկութիւններ և կատարելութիւններ ունենայ անգամ , դարձեալ կզգամ թէ իր նկատմամբ ամեն զգացում մշտնջենապէս մեռած է սրտիս մէջ :

«Հիմա դուն սրտիս , մտքիս , զգայարանացս , կեանքիս տեսականն ես , երազն ես . . . : Արդ երեակայէ՛ թէ Մաթիլտ կրնայ հակակշռել ազդեցութիւնդ , եթէ սիրես զիս , կամ միտիթարել՝ եթէ չսիրես . . . :

«Գարձեալ կըսեմ , Իւրսիւլ . . . քեզի . . . առանց թէութեան քեզի կուզեմ . . . այս մասին կասկած չեմ ընդունիր , չեմ ուզեր ընդունիլ , վասն զի չեմ ուզեր ընդնշմարել այն անյատակ վիճը որ կը բացուի առջևս , եթէ . . . բայց ո՛չ , ո՛չ , դու կը սիրես զիս , պիտի պարտաւորիս սիրելու . դիպուածն 'ի նանիր շտուաւ քեզ հողիս ալ քեզմով միայն և քեզի համար կասկիմ . ի՞նչ եղբո՞ւրդ . ինչ որ ըսես , ինչ որ ալ ընես , պէտք է որ այսուհետև և ընդ միշտ ես քուկդ ըլլամ և դուն իմս : Պիտի չընկրկիմ որ և իցէ միջոցի առջև այս մասին յաջողելու համար , որ և իցէ միջոցէ առջև կըսեմ , լսեցիր . . . : Այս բանը պիտի ըլլայ , վասն զի այսպէս կը կամի ճակատագիրը : Մնաս բարև , հրեշտակ կամ սատանայ , երկինքդ կամ դժոխքդ ես ալ պիտի գամ հետդ : «Կ»

Ետքը պիտի ըսեմ այն յանկարծական , սաստիկ ընդդիմագործութիւնը զոր պատճառեց ինձ այս նամակին ընթերցումը :

Մինչդեռ ես կը կարգայի , Ածնթրանն ալ կը կարգար յետագայ պատասխանը զոր Իւրսիւլ գրած էր անոր և զոր կարծած էր ինձ յանձնել հետն ըրած խօսակցութենէս ետք :

ՔԼՈՒԹ ԺԳ.

ԻՒՐՍԻՒԼ ԱՌ ԿՕՆԹՐԱՆ

«Քեթ խիստ վեհանձն եմ . . . ահա ետ կը զրկեմ նամակդ որ շատ զուարճութիւն տուաւ ինձ . . . անվտաշութեան և անձնագովութեան, կուրութեան և սրատեսութեան, անձնուիրութեան և ինքնամոլութեան, գորովասրտութեան և անդթութեան խառնուրդ մը կայ այն նամակին մէջ, խառնուրդ զոր խիստ զուարճալի է գիտելը . . . բայց այս ամեն բաներուն մէջ ոչ վսեմութիւն, ոչ վայելչութիւն և ոչ հանձարեղութիւն կայ (թէպէտև անշուշտ հանձարամիտ ես) . . . բայց ի՞նչ և է համոզեցիր զիս, ըստ որում պիտի բռնմիսկ թէ սոսկալի կերպով մը բնական են այդ ամեն զգացումներդ :

«Ար հաւտամ ուրեմն տրիփիդ . . . այո՛, կը հաւտամ թէ առաջին անգամն է սիրելիդ . . . կը հաւտամ թէ աշխարհիս մէջ ամեն բան պիտի ընես իզմէ սիրուելու համար : Ար հաւտամ թէ այս գեղեցիկ նսրատակին համեմատ համար կարող ես ամենէն այլանդակ փորձերը, ամենէն սարսափելի գործերը ընելու . . . վերջապէս կը հաւտամ թէ ինծի համար ճշմարիտ անձնուիրութեան ընդունակ ես, բոլորովին տարբեր անձ մ'երևալու չափ ունիս այս յատկութիւնները, խեղճ ազգականս :

«Առանց պահանջելու արժանի ըլլալ այն սատանայական անուններուն զոր հպարտութեամբ լի զարմացմամբդ կը շնորհես ինձ, իբր թէ քեզի հրապուրելու արժանի կամ կարող ըլլալու համար հարկ ըլլար հմայական գիտութեանց գիմել, կարծեմ թէ հմայական ազգեցութիւն ունիմ վրագ . . . աղետալի պիտի ըլլայ այս ազգեցութիւնը, եթէ դուն ուզես, քեզմէ կախում պիտի ունենայ այս բանը :

«Նաև քեզի պէս կարծեմ թէ իմ յոռի պակասութիւններս են անդիմադրապէս խելքդ միտքդ առնողը :

«Նախ առաքինութիւններ ունենալու փափագ չներշնչեցիր ինձ բընաւ՝ եթէ չունիմ առաքինութիւն . . . կամ առաքինութիւն ցուցու-

ներու փառաքը եթէ ունիմ առաքինութիւն . . . այս կուսական մարգարիաները հողիին յատակը պահուած են ծովին տակի մարգարիաներուն պէս . . . այս դանձերը բնաւ չեն վերաբերիր որոնց որ ալեաց մակերևոյթը կանկ կառնուն . . . կոհակներուն խաղալիկներն ըլլալով . . . : Անն անանկ առանձնական և գաղտնի անդունդներ զոր կարճ կամ տկար նայուածքները երբէք չպիտի կրնան տեսնել :

«Ուրեմն շատ կէտերու նկատմամբ կատարելապէս համաձայն ենք, սիրելի ազգականս, միայն թէ այս կէտերուն ամենուն կարևորին մասին միշտ անհամաձայն ենք . . . դու հաստատ կերպով կը կարծես թէ սիրոյ զօրութեամբ ղեւ ղեւի «թէ-դէ» «թէ-դէ» «թէ-դէ» . . . ես ալ ոչ նուազ հաստատութեամբ կը յայտնեմ քեզ թէ երբէք չպիտի սիրեմ քեզի, և թէ «իւրոյ զօր-ութեամբ» հուսկ յետոյ պիտի ատուիս, վասն զի ներշնչուած սէրն զգացուած սիրոյն խոտորնակ համեմատութիւնը ունի ընդհանրապէս, գէթ կը պարտաւորէի գիտնալ այբ բէն գիմգ, իշխանդ Տօն Ժիւան :

«Եթէ աշկերտի մը պէս անխելք չըլլայիր, և այս անխելքութեանդ պատճառն է տրիփիդ, խորունկ ճշմարտութիւն մը պիտի տեսնէիր նամակիդ սա պարբերութեան մէջ որ վիրաւորուած սնապարծութեանդ մէկ աւիւնն է միայն . . .

Չկայ հոռոյեցի իսրայէլի մ'որ «թէ-դէ» լուր յանդիմանաբար հասարակած ըլլայ թէ քեզի մը հարց մը չէ :

«Ներագոծեցի այս խօսքերը, վասն զի արժանի էին ներագոծուելու, այս անգամ ճիշդը դուշակեցիր . . . ուրիշ խօսքով ասի կը նշանակէ թէ «թէ-դէ» «թէ-դէ» «թէ-դէ» : Ե՛, հիմա կը հասկնամս հանելուկը : Ա՛լ կը դուշակե՞ս տարօրինակ ընթացքիս պատճառները : Չէ՛ . . . տակաւին ո՞չ : Օ՞ն, կը տեսնեմ որ սրամտութեան մասին բարեբաղդ չես : Ուրեմն պատմեմ իրողութիւնները՝ քիչ մը հեռիէն սկսելով . . . այս խոստովանանքն ինծի դէմ սոսկալի ատելութիւն մը պիտի ներշնչէ քեզ . . . այս է բոլոր յոյսս : Գծրազգարար հիմակ ալ շատ ուշ ըլլալով չեմ կրնար յարգելի երևալ քեզ, այս երևումով ապահովապէս մարած կըլլայի մոլեղին տրիփիդ :

«Արդ՝ Մարան գալով, խորհելով իսկ բարեպատեհ առիթ մը սե-

սիւր Մաթիլային ժամանակաւ ինձ ըրած առաջարկութիւնը որ էր Բարիզի մէջ ձեր տան մէկ կողմը բնակիլ, իմ հաստատ գիտաւորութիւնս էր քեզի սաստկապէս սիրահարել ինձի, կը լսե՞ս, սաստկապէս սիրահարել, կըսեմ . . . և զործածել քու սաստիկ սէրդ . . . հիմա սիտի ըսեմ քեզ թէ ինչ նպատակի կուզէի զործածածել:

«Քեզի հրապուրելու համար ունէի ամեն հարկաւոր թէութիւնները. նախ չէի սիրեր քեզի կողայի թէ շատ վերագոյն եմ քեզմէ. ասկից ՚ի զատ երեւակայեր էի թէ բազմաթիւ յաջողութիւններով յափրացած մարդ մը սիրահարելու ապահովագոյն միջոցն էր ծաղրել զան, այսպէս անոր հպարտութիւնը սաստիկ զրգռել, և բոլորովին զայրացնելու համար համոզել զան թէ կին մ'անոր արժանեաց նկատմամբ կատարելապէս անտարբեր ըլլալովը հանդերձ կը պարտաւորէր չըլլալ ուրիշի մը յատկութեանց:

«Այս աղւոր դրութիւնը բուական շարանտութեամբ ՚ի զործ դրուելով յաջողեցաւ ինչպէս որ կը յուսայի:

«Բու վրէժի մէջ՝ երբ առտու տունս եկար՝ անմիջապէս բաւական կոշտ և անամօթ կերպով մը սէրդ յայտնեցիր ինձ. պատասխանեցի սիրային խօսքերուդ ինչպէս որ պէտք էր գիտաւորութեանցս համար:

«Հոս նորոգեցիր սիրային խօսքերդ և ձևերդ. սրտասխանեցի և հաստատեցի քեզ թէ ամենևին հոգ չէի ըներ քեզի. հակասութեան ոգւով եռանդազին սիրահարեցար. խիստ բնական էր այս բանը: Քանի մ'օր աւելցուցի սէրդ՝ չէ թէ ես ալ սէր զգալով այլ հեղնելով քու սէրդ, այլ տարօրինակ տեսքով երեւալով քեզի, այլ ունենալ ձևացնելով լրբինի սկզբունքներ, յանդուգն խորհրդածութիւններ որք վսեմ հոգի կրող մարդու մը զայրոյթը կրնային զըրզուել:

«Ես անգամ չէի կրնար հաւատալ այն յառաջագիմութիւններուն զոր ասանկ չնչին միջոցներով կրնէի սրտիդ մէջ: Եթէ բարձր գաղափար մ'ունենայի քու վրայ, յաջողութեանս դիւրութիւնը ջնջած սիտի ըլլար այս գաղափարը:

«Պարոն Տօն Թիւան, յիշէ՛ նաև սա կէտը. իմ բնաւորութիւնս ունեցող կիները սովորաբար որքան դժուարութիւն կրեն սիրուելու, այնքան աւելի կը սիրեն: Անոնք առ ոչինչ կը սեպեն դիւրին յաջողութիւնները. կուրը հաճելի է անոնց, արդելքները հրապոյր են. այս տեսակ կիներուն եռանդազին սէր կը ներշնչէ ինչ որ անհնարին է . . . :

«Մէկ խօսքով ըսեմ . . . եթէ երբէք ի՞նչ նմաներոս մէկին հանդիպելու ըլլաս, զան հրապուրելու միակ միջոցն է հակակրութիւն ցուցնել իրեն. այս խրատս մի մոռնար:

«Սիրելի ազգականս, շատ մը կէտերու մասին խիստ կը նմանինք իրարու (յուսամ թէ խոնարհ եմ), հետեւաբար չես կրնար հաճելի ըլլալ ինձ. մեր բնաւորութիւնն է ներհանգիստ յիշողութեան օրէնքին հնազանդիլ բունի: Երբ այս կանոնաւոր ճամբան մէջ կը մընաս, ինչպէս կըսէր մեզ Պ. Պիսօն գիտունը, կը յաջողիս . . . : Տե՛ս անգամ մը . . . թերևս Մաթիլտ կը պաշտէ քեզի, վասն զի դու որքան ապականակիր ես, ան ալ այնքան անարատ է . . . : Ընդհակառակն երբ ինձ կը դիմես, ինձ որ զուցէ տեսականապէս քեզի չափ յառաջացած եմ, կը կորուսես յատկութիւններդ և կը ծաղրեմ քեզի:

«Հարցուկները չէին կրնար իրարու նայիլ առանց խնդալու. ահա այս պատճառաւ անհաւատալի խնդում մը կը պատճառէ ինձ անկատակ սէրդ: Զգուշացիր, պարո՛ն. խաբերայ մ'երբ միամըտաբար կը խաբուի, բարեկիր մարդէ մը հազար անգամ աւելի ապշութեամբ կը խաբուի:

«Ասի ըսելէս ետք, սիրելի՛դ իմ ազգականս, գառնանք այն կէտին որ զարմանք կը պատճառէ քեզ:

«Օր մը, յանկարծ, առանց պատճառի (դէթ ըստ քու կարծեաց) ի՞նչ էղար դոսն առանց ես ի՞նչու ըլլալու, ինչպէս որ կըսես . . . : Այն օրէն ՚ի վեր զիս միշտ անտարբեր, անարդու դտար, նաև անհոգ անցեալին նկատմամբ, իբր թէ էութիւն չունենար այս անցեալը . . . : Այս յանկարծական անտարբերութիւնը զարմանքդ կը գրաւէ, սատանան կը յիշես, ճակատագիր կը գոչես և դեռ չը-

դիտեմ ինչեր կըսես : Ար հարց...  
դէթ քմածին բուռն հաճոյք մը կզգայի քեզմէ : Ամենեին . դու  
սիրուն ես , բայց ես խիստ յոռի ճաշակ մ'ունենալու դժբաղդու-  
թիւնը ունիմ : Ի՞նչ , սխտի ըսես , եթէ ոչ տրփանք , ոչ սէր և  
ոչ իսկ ամենաթեթեւ միտում մը կզգաս ինծի համար , ուրեմն ին-  
չո՞ւ համար . . . դուն . . . : Բայց ոչ , ոչ , անկարելի բան է այս ,  
կը կրկնես իւրովի :

«Սիրելիդ իմ ազգականս , կը մտնաս որ ամեն տեսակ կիրք  
կայ , և թէ սէրը կրից ամենէն սաստիկը չէ . . . : Ուրեմն չդիտես  
թէ ինծի սէս կնիկ մ'իր ատելութիւնը և վրէժինդրութիւնը յա-  
ղեցնելու համար կը համարձակի ընելու ինչ որ բնաւ չհամարձա-  
կիր եթէ եռանդազին սէր մը , կամ լոկ արդահատական միտում մը  
զգայ : Այս վերջին պարագային մէջ այնպիսի այնպիսի կին մը կը  
հնազանդի պչրասիրական բնազդումի մ'որ կըսէ անոր թէ շատ  
դիւրին յաղթանակ մը կը ջնջէ անցողական յոժարութն մը »

«Ընդհակառակն եթէ տրփօրէն սիրէ այն կինը , ո՛հ , անտուն  
չտրաբաներ ան . . . : Սէրը , ճշմարիտ և բուռն սէրն ամենէն ըն-  
տիր փափկութիւնները կը ներշնչէ անոր . . . : Եթէ յաղթուի այս-  
պիսի կին մը , տեսակ մը համեստաբոյր և ամօթղած արբշու-  
թեամբ կը յաղթուի : Աոյր եռանդովը համակուելով իր գործած  
յանցանքը գործելէն ետք կիմանայ . այս յանցանքին նկատմամբ խղո-  
ճովին կը տազնասպի , կամօթահարի , եռանդազին և դառն հեշ-  
տութիւն կզգայ . վերջապէս իր յիշատակներն ամենէն ազնիւ կնկան  
մը յիշատակներէն չեն տարբերիր , վասն զի անկեղծ սէր մը շատ  
անգամ ամենէն աւելի կորսուած սիրտերը ամենէն աւելի անարատ  
սիրտերուն չափ կը բարձրացնէ . . . :

«Ի՞նչ է ուրեմն այս գաղտնիքը : Գուն ինչ ես ուրեմն ինծի հա-  
մար , կը հարցունես դարձեալ :

«Մտիկ ըրէ՛ . . . այն օրէն ՚ի վեր որ կրցայ սպառնութիւններս  
վերլուծել և հասկնալ բարին ու չարը , ատեցի կինդ :

«Ատեցի , վասն զի սպրեղէս ՚ի վեր չեղաւ օր մը , ժամ մ'որ

զոհուած չըլլամ իրեն համար , ուր ան իր ձիրքովը ճնշած չըլ-  
լայ զիս :

«Նախանձը , նախանձոտութիւնն երբէք այս աստիճան զրգուած  
չեն . . . : Անիկդ աւելի ապահովապէս պատժելու համար ուղեցի  
պատժել զան զրաւելով ինչ որ աշխարհիս մէջ իր ամենէն թան-  
կազին բանն էր . . . : Որոշեցի քեզի յափշտակել կնիկէդ , չէ թէ  
վասն զի հաճելի էիր ինձ , ամենեին ոչ , այլ վասն զի ան կը  
սլաշտէր քեզի :

«Անցաւ քանի մ'օր այն խօսակցութենէն ետք զոր Մաթիլտ ա-  
ռանց իմ զիտութեան կը լսէր . երկար խօսակցութիւն մ'ունեցայ  
անոր հետ . Մաթիլտ բիրտ յանդիմանութիւններ բրաւ ինձ : Ստառ-  
նացաւ իր արհամարհանքովը , և հիմա կը պարտաւորիմ ըսել . իր  
արդարացի արհամարհանքովը ամենէն յոռի զգացումներս սաստկապէս  
զրգուեց : Թամադրութեան տեղ մ'որոշեր էիր ինձ . փութացի ա-  
պահովելու վրէժս ու միանգամայն քու վրայ իշխանութիւնս , վասն  
զի անատեն . . . : Բայց ոչ , ոչ , երբէք չպիտի դիտնաս թէ ինչ  
սլոզալի նպատակներ կերկնէի . . . : Եթէ ըսէի քեզ այս նպատակ-  
ներս . . . շատ սխտի սիրէիր զիս , բայց ես կուզեմ քեզի զատել  
իզմէ :

«Էիմա յիշէ՛ որ այն երջանկաւոր օրս ան իրիկունը որ հեռեւեալ օր  
չունեցաւ , ինչպէս կըսես դուն , օրիորդ Տը Մարան նամակներ ա-  
ռաւ Բարիզէն և թէ իմ առջև իմացուց քեզ այն ամեն զարշելի  
զրպարտութիւնները որոնց նահատակուհին էր Մաթիլտ :

«Օրիորդ Տը Մարանին չարասիրական չափանցումներուն հակա-  
ռակ՝ շուտ մը հասկցայ թէ Մաթիլտին անունը աշխարհի առջև ա-  
րատուած էր սոսկալի կերպով մը : Դիտուածն ալ իմացուց ինձ թէ  
այս կինը՝ որու երանութիւնը նախանձսկը զրգուէր մանկութենէս  
ի վեր՝ արարածներուն ամենէն անստեհն էր »

«Մինչև անտուն կինդ քեզի և առաքինութեան համար ապրած  
էր . միշտ արժանի հանդիսացած էր ամեն սիրոյ և ամեն յարգանաց  
. . . այլ սակայն իր բարի անունը գրեթէ կորսուած էր . . . այլ սա-  
կայն դու կը մատնէիր զան ինծի համար . . . »

«Շատ էր այսքանը :

«Հիմա , ո՞վ ներշնչեց ինձ այն հողասիրութիւնը , զթութիւնը որ յանկարծ յաջորդեց Մաթիլտին գէմ՝ ունեցած ատելութեանս : Մի՞թէ ասինքն և բարի զգացում մ'է ներշնչողը : Ասմ թէ մի՞ դուցէ ընդ միշտ թշուառ՝ և հետեւարար ա՛լ իմ նախանձս զրգուելու անկարող ըլլալուն նկատմամբ ունեցած համոզումս . . . և կամ թէ մի՞ դուցէ բնաւորութիւնդ կատարելապէս ճանչնալս և այս բընաւորութեան Մաթիլտին համար ինչեր նախագուշակելը նախապէս տեսնելս ըլլայ ատելութեանս հողասիրական և արդահատական զգացումի մը փոխուելուն պատճառը . . . : Այո՛ , զիս զինամթափ ընող պատճառն աւելի այս է . . . : Արէժս քանի որ կատարելապէս լուծուած է այն աստղայով զոր կը սրահես կնկանդ , սէրդ ա՛լ բոլորովին անօգուտ է ինձի համար : Ներէ՛ , բարեկամ , շնորհակալ եմ քեզի համար քեզի հրապարակած ըլլալս :

«Գանք սա խեղճ Մաթիլտին . զժբաղդարար անցեալին նկատմամբ բան մը չեմ կրնար ընել . . . : Բայց կրնամ ասպագային համար ընել . . . :

«Այնքան տարօրինակ կին մ'եմ որ քու մասիդ անոր կասկածօտութեան ամենափոքր պատճառ մը տալը ոճիր մը կը սեպեմ այն միջոցէն ՚ի վեր որ իր վրայ արդահատիլ զգացի :

«Այս է աս հա յանկարծական անտարբերութեանս պատճառը , ասոր համար է որ կը պարտաւորիս բոլորովին կտրել ինձի ոչ ոք յովազ մ'եմ , հետո երկինք համ դժոխք գալու յոյսդ որ բաւական պչրալի է : Յիրաւի զարմանալի ես եղեր , սիրելի ազգականս : Ես ոչ յովազ մ'եմ , ոչ հրեշտակ , ոչ սատանայ , ոչ արքայութիւնը կը յաճախեմ , ոչ ալ դժոխքը . պարզապէս խեղճ կին մ'եմ որ չսիրեր քեզի , վասն զի շատ հաճելի է ինձ այս զոհողութիւնը , այնքան հաճելի որ անձնուիրութիւնս կրնայ եսութիւն սեպուիլ :

«Ուստի պիտի ներես ինձ որ զիս մարդերու լաւագունին հետ միայնող հողերը չկորեմ հետաւոր երկեր մ'երկուս և մեր սերը հոն պահելու համար : Հարկ չէ այսքան հեռի երթալ սրահելու համար բան մ'որ չկայ . . . : Նաև ամենայն յօժարութեամբ ա՛լ կը մերժեմ

հողիդ վեհասպետահին ըլլալ . բիւր շնորհակալութիւն այդ գեղեցիկ թագաւորութեան նկատմամբ զոր ոտիցս ներքև կը դնես . լաւագոյն է ինձ իբր գերի ասլըիլ զովաշունչ ուասիսի մը սլաշտսլանիչ հովանիին ներքև քան թէ երաշտ և չորաբեկ անասլատի մը վըրայ իշխել : Աողերսեմ քեզի , մանաւանդ , մի՛ մոռնար զանց ընել այն անձնուիրութեան ասպացոյցները , այն անլուր զոհողութիւնները որոնցմով կսպառնաս ինձ և որոնց խիստ անարժան եմ . . . : Ասան զի շատ նեղութիւն պիտի տաս ինձ երբ ես զաղանապէս պիտի փնտռեմ ասպագայ բունակալս , վասն զի կզգամ թէ իմ ճակատագիրս պիտի ըլլայ զգալ չզիտեմ ինչ խորհրդաւոր տեսլականի մը համար քու իմ վրայ զցայցած բուռն սիրոյդ չափ անհասկնալի և անխելի տրիսի մը :

«Մինչև հիմա ո՛ւր սրահուած է բոլոր կեանքիս այս թագուն և ասպառնի բունակալը . . . չզիտեմ . . . : Բայց զիտեմ թէ տխուր տեսքէդ կրնայ զայրանալ ան :

«Աողաչեմ նաև , մի՛ յուսար թէ էրիկիս հետ ունեցած մտերմութեանդ շնորհիւ կրնաս Բարիդ գալ , եթէ ետեւս դալու խենդութիւնը ընելու ըլլաս :

«Յանկարծ մեկնիլս Պ . Սեշերէնին բացատրելու համար պիտի ստիպուիմ խոստովանելու անոր թէ գու քիչ մը շատ հոգս կը տանիս , և թէ Մաթիլտին հանդստութեան , նաև հողասիրական պաշարումէդ ազատելու համար յարմար դատեցի Մարանէն մեկնիլ :

«Ուրեմն , ինչպէս կը տեսնես , եթէ մեր քովն ողբական ձեանալ ուզես , խիստ ցուրտ ընդունելութիւն մը պիտի գտնես :

«Մաթիլտին հետ կեցիր : Բարի հրեշտակի , չար սատանայի խօսք կրնես ինձ . եթէ ունիս , չեմ ըսեր փոքր ինչ վեհանձնութիւն այլ միայն սրահանութեանդ բնազդումը , նորէն կնիկիդ պիտի դիմես : Ան պիտի ըլլայ բարի հրեշտակդ :

«Եթէ քու նկատմամբ սաստիկ անտարբերութեանս հակառակ յամառիս իզմէ սիրուիլ ուզելու , քու չար սատանագ պիտի ըլլամ ահամայ :

«Ար հաւտամ թէ եռանդաղին կը սիրես զիս . բայց մարդս ան-

յոյս արիփի մը փոխարէն հատուցում մը կունենայ միշտ... հե-  
տեւաբար թէ՛ Մաթիլտին շահը և թէ իմ հանդատութիւնս(կաղաչեմ որ  
հանգստութիւն բառը անախորժ մարդէ մը ձանձրոյթ չկրել նշանա-  
կութեամբն առնես) սլարտը կը դնեն իմ վրայ ջանալու որպէս զի  
համոզեմ քեզի թէ բոլորովին անօգուտ պիտի ըլլան ասպաղայ ջանա-  
դրութիւններդ :

«Ուրիշ վախ չունիմ բայց եթէ իզմէ սիրուելու յոյս մը պահելու  
քու առեքելոյթ խոնաշհու թեանդ հակառակ վիտարար ինքնասէր բը-  
նաւորութիւն մ'ունիս , և այս ինքնասիրութիւնդ վտանգաւոր է մա-  
նաւանդ , վասն զի ունիս ինչ որ պէտք է արդարացնելու համար  
զայն ամենուն քով... բայց իզմէն : Թեքես դու այսպէս չկարծես  
... Մարդս երբէք չընդունիր վերառիթ բացատրութիւնները... :

«Փոխանակ խոստովանելու իւրովի թէ հաճելի չես ինձ , կարող  
ես ինքնին համոզուելու թէ կոշտ և անամօթ կերպով մը կը զատ-  
ուիմ քեզմէ ազատելու համար զդացումէ մ'որու իշխանութիւնը  
վախ կուտայ ինձ և զոր այժմէն կը տեսնեմ... : Որքա՛ն վտանգա-  
ւոր մարդ ես եղեր... : Ա՛հ , բարեկամ... բարեկամ... եթէ  
անզգուշութեամբ ընկնիս այն թակարթներուն մէկին մէջ զոր զայ-  
րացած բարկութիւնդ անշուշտ պիտի լարէ քեզ , մշանջենասպէս կը  
կործանիս :

«Քանի արհամարհանք և թշնամութիւն ցուցնեմ քեզ , այնքան  
աւելի պիտի կարծես թէ ահարկու ես , թէ վախ տուած ես , վասն  
զի առած մը կայ որ կրտէ թէ մարդս վտանգաւոր անձերէ կը հեռա-  
նայ միայն... իբր թէ զլուխ ցաւցնողներուն կարգէն չըլլային :

«Զգուշացիր... զգուշացիր... եթէ այդպէս կարծես , քու բո-  
լոր ձերքովդ հանդերձ չպիտի ազատիս անջնջելի ծաղրէ մը անդուծ  
պիտի ըլլամ , վասն զի Մաթիլտին դատը պիտի պաշտպանեմ . իր  
վրէժը ես պիտի լուծեմ քեզի շարշարելով և իր վրէժը առնելու  
համար կարող պիտի ըլլամ թեքես արդահատիլ ձեացնելու , քե-  
զի քանի մը սուտ խոստումներ ընելու և կարի արխնաբոյր կերպով  
մը ծաղրելու... :

«Միանգամ ընդ միշտ , մի վստահիր ինձ երբ քու նկատմամբ

անթերի անտարբերութենէ մ'ի զատ բան մ'զգալ ձեացնելու ըլ-  
լամ :

«Հետեւաբար , սիրելի ազգականս , մոռցի՛ր զիս 'ի շնորհս այն  
կնկան որ իզմէ հազար անգամ լաւագոյն է : Նորէն Մաթիլտին դի-  
մէ՛ . ոսկեղէն սիրտ մ'է ան . այնպիսի հոգի մ'է որ ոչ այս ժամա-  
նակիս , ոչ ալ այս աշխարհիս կը վերաբերի :

«Հիմակ որ՝ այլանդակ հակասութեամբ մը՝ Մաթիլտին դժբաղ-  
դութիւնը համակրութիւն կը ներշնչէ ինձ այնքան որքան երանու-  
թիւնը զայրոյթս կը գրգռէր իր վրայ , կրնամ ըսել թէ այս կինն  
այն բնաւորութեանց մին է որք խիստ ազնիւ , խիստ պերճ , և բո-  
լորովին տրամադիր են բարիին հաւտալու և չարը ուրանալու վասն  
ազնուութեամբ և վեհանձնութեամբ շաղուած են , և զորս քանի  
մ'արտաքին ցոյցերը կը բաւեն բոլորովին երջանիկ ընելու :

«Այս խեղճ սիրտերն անկարող ըլլալով սուտին հաւտալու՝ ման-  
կային անմեղ վստահութիւն մ'ունին :

«Անոնց բնական և անմեղ ուրախութիւնը գործածելու համար  
այնքան քիչ , ա՛յնքան քիչ բան պէտք է որ մարդս հրեշ մը կըլ-  
լայ եթէ անոնց վիշտ պատճառէ :

«Ինչպէս տեսար... ութ օրէ 'ի վեր առ խոհեմութեան իրեն  
վերադառնալ կեղծեցիր . ինչպէ՛ս երանութեամբ կը փողփողէր իր  
սիրուն գէմքը... ասկից 'ի զատ մա՛յր է Մաթիլտ... մա՛յր է  
... պարո՛ն... և դուն , «Ան վեհան , որ կը գործէ կին , պիտի  
որբէ՛ն զան Բարեղ Գալու» , խօսքը դրելու ամօթալի քաջասրտութիւնը  
ունեցար... :

«Ինձ նայէ , պարոն Տը Լանդրի , շատ վատ գործեր ընելու կա-  
րող եմ և ընելով յանցաւոր իսկ եղած եմ : Զգիտեմ թէ ասպա-  
ղային մէջ գեռ ի՛նչ յանցանքներ պիտի գործեմ . բայց երբէք ,  
կերպնում թէ երբէք այդ պժգալի խօսքերուն հաւասարող բան մ'ը-  
սած ըլլալու գանգատը չպիտի ունենամ ինձի դէմ :

«Անտարակոյս մարդերուն ամենէն ասպերախտը , ամենէն ինքնա-  
մոն և ամենէն անզգայն ես , վասն զի սէրը կապականէ քեզի...  
փոխանա՛կ ազնուացնելու : Սակայն բնական բան մ'է այս . ասպա-

կանակիր սէր մը չկրնար սիրտ մը վսեմել . . . :

« Զգուշացի՛ր նաև սնափառութենէդ որ դուցէ պիտի ըսէ քեզ թէ Լօվըլաս և Տօն Ժիւան քեզմէ լաւագոյն չէին , և թէ յանդիմամանութիւնս պարտէ շարժողք կը նշանակէ . . . :

« Տարօրէն պիտի սխալիս եթէ այդպէս կարծես . ես որ էգ Տօն Ժուան մ'եմ , գիտեմ թէ ինչ է Տօն Ժուանութեան արժէքը . մանաւանդ թէ կամչնամ իսկ իղմէ ներշնչուած սիրոյ մ'այսքան յոռի բնազդովի մը փոխուիլը տեսնելով . ալմանիական վէպին կախարդին պէս ահաբեկ կը նահանջեմ տեսնելով այն հրեշը զոր արտադրեր եմ և որ մեծաձայն աղաղակներով կը խնդրէ իղմէ իր ընկերուհին ըլլալ :

« Աւրեմն մոռցիր զիս , ազգականդ իմ , նորէն կըսեմ որ եթէ յամառիս այլանդակ սիրոյդ մէջ , այժմէն կըսեմ թէ ամենադժբաղդ վախճան մը պիտի ունենաս , և պիտի հաւտայնես ինձ այն աստուածային հատուցումները և պատուհասները որոնց վրայ միշտ կը խօսէր անտանելի կեսուրս :

« Քեզի պէս յանցաւորի մ'ինծի պէս պարտաւոր մը պէտք էր . միայն թէ ըստ որում այն աստուածային վրիժառութեան դերը փոքր ինչ ծանր էր հասակիս համար , անհուն շնորհակալութիւն պիտի ունենամ քեզմէ եթէ այս դերը խաղալու հարկ չթողուս ինձ մեղայի դալով և կանամբիներուն ամենէն պարկեշտն և հաւատարիմը դառնալով , որ ըսել է մարդերուն ամենէն երջանիկն և պաշտելին , վասն զի Մաթիլտ կինդ է :

« Մնաս բարև , մնաս բարև , ընդ միշտ մնաս բարև . . . : Մանաւանդ յիշէ՛ թէ երբէք սէր չեղաւ մեր մէջ այլ վատ մատնութիւն մը կանանց ազնուագունին նկատմամբ :

Դու՛ն ի՞նչ ՄԵՂՍԱԿԻՑՍ եղաւ , Բայց ո՛ր երբէ՛ սԻՐՈՂՍ :

ՔԼՈՒԲ ԺԳ .

ՊԱՐՈՆ ՍԵՇԸՐԷՆ ԱՌ ԻՒՐՍԻՒԼ

ԵՐԲ ախկին Սեշըրէն մեր վհատումը նշմարելով հասկցաւ թէ Կօնթրան և ես կարգացեր էինք իր մեզ յանձնած նամակները , զաւկին առ Իւրսիւլ գրած նամակն ալ ինքը կարգաց յամրաձայն , իբր թէ Իւրսիւլին չարչարանքը աւելի շատ տեւել տալ ուզէր :

« Մինչև մահս ա՛լ չպիտի տեսնեմ քեզի , Իւրսիւլ . . . : Քեզի դէմ ունեցած արհամարհանքս շատ աւելի է քան թէ ասելութիւնս : Աստուած պատժեց զիս խեղճ մայրիս խրատներուն ուշ շղնելուս համար . մայրս հետս է , հետս է մայրս և իր հետ ամենեկին չեմ ցաւիր , ընդհակառակն շնորհակալ եմ Աստուծոյ զիս քեզի պէս նենգաւոր և ապականակիր հրեշէ մ'ազատած ըլլալուն համար . ինքզինքս կանիծեմ երբ կը խորհիմ թէ քեզի համար , թէ ինչ համար , կըրցայ վշտայնել , գրեթէ թողուլ մայրերուն լաւագոյնը . . . : Բայց հոգ չէ . . . զորովալի սիրովս պիտի մոռցնեմ այն ամեն վիշտերը զոր պատճառեցի անոր . մայրս պիտի ներէ՛ ինձ , արդէն ներեց իսկ երբ քեզի պէս վտանգաւոր և դարձելի կին մ'ընտանիքի մը մէջ կը մտնէ , պէտք է ամեն բան յուսալ . . . : Հիմա քեզ բան մը պիտի իմայնեմ , որ ապահով եմ թէ շատ ցաւ պիտի սրտաճառէ քեզ . ճիշդ այն օրն որ աստուածային կամքովն երկինք ուզեց ինձ հասցնել սրտիդ բոլոր սեւութիւնը յայտնող այն նամակը . . . շարադրել տուեր էի թուղթ մ'որու զօրութեամբ բոլոր հարստութիւնս քուկդ պիտի ըլլար իղմէ ետք . . . : Դու որ այնքան կը սիրես շուայլութիւնը , ա՛լ աղքատ պիտի ըլլաս . . . աւելի՛ աղէկ , վասն զի այս ցաւը միայն կրնայ պժգալի ըլլալ քեզ : Օժտիդ վաթսուն հազար Փրանքն այսօրուանէ Բարիզի մէջ նօտարի մը քով դրուած է : Հայրդ ալ պիտի արտաքսէ քեզի իր քովէն , վասն զի դարձելի նամակիդ մի՛ օրինակը զրկեցի անոր : Աւերջապէս քեզ վերջին հարուած մը տալու համար որ միւս ամեն հարուածներուն սաստկադոյնը

պիտի ըլլայ քեզի համար , այժմէն կիմացնեմ քեզ թէ խայտա-  
ռակութիւններդ ամենեկին տառապանք մը չեն պատճառեր ինձ . . . :  
Ոչ , ո՛չ , այնքան պժղալի է ընթացքդ որ զգուանք կզգամ քեզի  
դէմ և երջանիկ եմ . . . ո՛հ , շատ երջանիկ եմ ընդ միշտ քեզմէ  
բաժնուած ըլլալուս համար , բարի և ազնիւ մայրս պիտի լսէ քեզ  
որքան երջանիկ ըլլալս . . . վերջին պատիժդ պիտի ըլլայ այս :»

«ՍԵՇԸՐԷՆ»

Տիկին Սեշըրէն այս նամակը կարդալէն ետք անդամ մ'Իւրսիւլին  
հայեցաւ անողոր նայուածքով մը :

Ազգականուհիս վերջապէս սթափեցաւ իր շուարումէն որով զը-  
բաւուած էր այս տեսարանին սկիզբէն 'ի վեր :

Հրամայաբար , ամբարտաւանութեամբ , համարձակ նայուածքով ,  
գառնապէս և անարդանօք ժպտելով ելաւ և տիկին Սեշըրէնին ը-  
սաւ .

—Ար յաղթանակես , այնպէս չէ՞ , կոյր և անմիտ կին դու ,  
կուրախանաս մինչդեռ տղուդ սիրտը սաստկապէս վիրաւորուած է :

—Այս բոպէիս և ոչ իսկ կը յիշէ քեզի , ըսաւ տիկին Սեշըրէն ,  
ինչպէս գրած է , և փա՛նք Աստուծու , շատ ճշմարիտ է գրածը :

—Բայց ես չեմ հաւտար այդ նամակին խօսքերուն , կրկնեց Իւր-  
սիւլ . անոր պէս մարդ մը չկրնար մոռնալ ինծի պէս կին մը : Գիտ-  
նաս որ եթէ ուզեմ , դուն ալ նոյնպէս կը լսե՞ս , եթէ ուզեմ վա-  
ղը դարձեալ պիտի գայ ոսներուս քով ծունր գնելու և խնդրելու  
իզմէ ձեռնամած որ վերստին իրն ըլլամ , բայց չեմ ուզեր : Ճակա-  
տադիրը կրնի՞ձէ զիս ճիշդ այն միջոցին ուր կը հաւանէի այնքան  
վեհանձնական զգացումի մ'որ անհնարին ուրախութիւն մը կը պատ-  
ճառէր անոր , այն միջոցին որ գութ ունէի կնկան մը վրայ զոր  
ատեր էի , թշնամաներ էի , այն միջոցին ուր կաշխատէի գարման  
տանիլ ըրած գէշութեան . . . : Քանի որ այսպէս է , մինակ պիտի  
կուռիմ ճակատագրիս դէմ , պիտի չգայ օր մը , և հեռի չէ այն  
օրը , պիտի գայ օր մ'ուր տղուդ զիս կորուսած ըլլալուն յուսահա-  
տութեամբը համակուելով պիտի անիծէ քեզի զինքը չյորդորելուդ  
համար որ ներէ ինձ :

—Ար լսէ՞ք , ի՞նչ կըսէ թշուառական կինը , գոչեց տիկին Սե-  
շըրէն ձեռները միացնելով պժղուամով : Տղաս ցաւի՛ քու վրայ . . .  
քո՛ւ վրայ : Տեսէ՛ք . . . տեսէ՛ք սա գծոխային հպարտութիւնը :

Իւրսիւլ կարեկից կերպով մ'ուսերը վեր ըրաւ :

—Արեմն չդիտե՞ս թէ ի՞նչ էի և ի՞նչ պիտի ըլլայի տղուդ հա-  
մար , վասն զի սարդ , բարի , անձնուէր էր ան , և զուարճութիւն  
մ'էր ինձ երջանիկ ընել զան ինչպէս զուարճութիւն մ'է մանկան  
մ'ուրախութիւնը . . . : Դուն իսկ լսեցի՛ք քեզ ըսելը թէ որքան մեծ  
էր իր երջանկութիւնը , և թէ ամեն ինչ ես էի իրեն համար :  
Աուրախանաս հիմակ առանց խորհելու թէ պիտի լայ ան . . . թէ  
գուցէ արիւն արցունք թափելով կը լայ անցեալի մը վրայ որ իրեն  
համար երազ մը , մարդկային երջանկութեան տեսլականը պիտի ըլ-  
լայ միշտ . . . : Իր սիրովը՝ յանցանացս և վստահութեամբը ընթաց-  
քիս նկատմամբ կոյր ըլլալով խաղաղաւէտ և երջանիկ կեանք մը  
պիտի վարէր . . . մինչդեռ այժմ անհնարին վշտով պիտի անցնի ա-  
նօր կեանքը . . . : Օ՛ն , անշուշտ գոհ ես հիմա , ահա աղքատ եմ ,  
ահա լքուած եմ ամենէն , նաև հայրէս . ահա վրէժդ լուծուեցաւ ,  
Մաթիլտ , նաև քու վրէժդ պարո՛ն , ըսաւ Իւրսիւլ՝ Ածնթրանին  
ուղղելով խօսքը : Մաթիլտ , ահա վրէժդ առ իր դո՛ւն , որու բա-  
րեկամութիւնը մասնեցի , և նոյնպէս դուն , պարոն , որու սէրը  
ձաղրեցի . . . : Բայց բան մը կը պակսի ձեր յաղթանակին . . . որ է  
զիս անլուր աղէտքի մը հարուածներուն ներքև խորտակուած , փըշ-  
րուած տեսնել , բայց չպիտի տամ ձեզ այս ուրախութիւնը : Աամբ  
ունիմ , բնաւորութեան զօրութիւն ունիմ , կը գտնուէի այն բոպէ-  
ներուն մին որք կրնան բոլոր կեանքին վիճակը որոշել . . . առաջին  
բարի զգացում մը թերևս երկրորդին ծնունդ տար . . . : Բազդը չու-  
ղեց . . . : Լաւ . . . տաանութ տարեկան եմ , հաստատուն բնաւորու-  
թիւն մը , ճարտար միտք մ'ունիմ , գեղանի և յանդուգն եմ . . .  
թո՛ղ Աստուած զթայ ինձ , ըսաւ Իւրսիւլ խօսքին վերջ տալով  
այս ամպարիշտ հեղնութեամբ :

Տիկին Սեշըրէն անմուռնչ և ահաբեկ մնաց այս յանդուգն կրն-  
կան առջև :

Աօնթրան հիացմամբ խառն անձկութեամբ մը կը նայէր Իւրսիւ-  
լին . . . :

Յանկարծ օրիորդ Տը Մարան ելաւ և արցունքը սրբել կեղծե-  
լով գոչեց .

— Ա՛չ, ո՛չ, չպիտի ըսուի թէ գէթ ես անզգայ պիտի մնամ այս  
սիրելի խեղճ աղջկան շարձարանայ . իր հրեշտակային համակեր-  
պութիւնը բոլորովին յուզեց զիս , անկարելի է իր յանցանքները  
ասկից աւելի պարզութեամբ խոստովանիլ և ասկից աւելի տրամա-  
դիր ըլլալ ապաշխարանքի և զղջումի . . . : Ինձ նայեցէ՛ք . . . ձեր ա-  
մենուդ այդ խստասրտութիւնը զայրոյթ կը տայ ինձ . . . : Հետս Բա-  
րիզ և տունս պիտի տանիմ այս սիրելի պղտիկը , և այսօր իսկ պի-  
տի մեկնինք , վասն զի ա՛լ օր մ'իսկ չկրնար աւելի կենալ հոս .  
. . . թերևս գէշ օրինակ ըլլայ ձե՛զ որ պարկեշտ մարդիկ էք :

— Ար համարձակի՛ս պաշտպանել զան , գոչեց տիկին Սեշըրէն  
սրտմտութեամբ , կը համարձակիս ապաստանարան տալու անոր . . . :

— Եւ ինչո՞ւ չէ , եթէ կը հաճիս : Մի՛թէ ես կը խաբուիմ դար-  
շութեան և տառապանաց վրայ Երեմիա մարգարէին պէս ըրած ողբ  
ու կոծերէդ : Չըսե՛ս թէ քրիստոնէութիւնը վտանգի մէջ է , կամ  
աշխարհիս կատարածն է զաւակդ ամուսնութեանը մէջ անպատե-  
հութիւն մ'ունեցած ըլլալովը : Մի՛թէ ատի պատճառ մ'է այս  
խեղճ Իւրսիւլին ետեւէն գալու , ոսկրկուլ թուշունին պէս գոչելու  
և անդ թաքար տառապեցնելու զան . . . : Գու որ բարեպաշտութիւն  
կը ծախես , շխտակը գթութեամբ չես վարուիր , բարեսիրտդ իմ  
տիկին . . . :

Տիկին Սեշըրէն գէս երկինք նայեցաւ , ծանր ու հանդիսաւոր  
ձայնով մ'ըսաւ .

— Տէր իմ Աստուած , մեղքցի՛ր այս կնիկան . բաց է իր գերեզ-  
մանը , մօտ է իր վախճանը , ե՛ւ կը հայհոյէ : — Ապա շարայա-  
րեց ահաւոր ձայնով մ'և այնպիսի իշխանութեամբ որ օրիորդ Տը  
Մարան սրահ մ'ահաբեկ մնաց .

— Մոլութիւնը կը պաշտպանես , պատուաւոր անձանց արցունքը  
կը նախատես , զԱստուած կուրանաս : Բայց համբերութիւն . մահ-

ուան անկողնիդ մէջ սոսկալի հողեվարութիւն մը պիտի ունենաս  
միտքդ բերելով ըրած գէշութիւնդ և այն վիշտերը որք քեզ կստա-  
սեն . . . : Այնքան չարասիրտ և այնքան ամբարիշտ ես որ չպիտի  
դանես քահանայ մ'որ ուղէ աղօթք ընել հողիիդ համար . . . :

Օրիորդ Տը Մարան սրահ մը լուռ կենալէն ետք՝ գոչեց իր կծու  
խնդումովը խնդալով .

— Հա՛, հա՛, հա՛ . . . ո՛րքան զուարճալի է եղեր սա կինն իր  
բանադրանքովը : Բայց ինձ նայէ՛, սիրելի տիկին , կերևայ թէ  
շատ սերտ բարեկամութիւն ունիս Աթիղանի շանթերուն հետ :  
Քիչ մ'առաջ երկնից և Նախախնամութեան հետ կը դաւադրէիր .  
ինձ նայէ՛, կերևայ թէ երկնային իրերու մասին երևելի հմուտ մ'ես ,  
ուրիշ մը թերևս քաջարշաւ ըսէր : Բայց հանդիստ եղիր , միշտ  
անկիւն մը պիտի գտնեմ զղջալու , և թալեր մը՝ սլառարադ մ'ընել  
տալու համար երբ հողիիս փրկութեանը վրայ խորհելու վայրկեա-  
նը հասնի . . .

Նոյն օրն իրիկուն օրիորդ Տը Մարան Իւրսիւլին հետ մեկնեցաւ  
Բարիզ երթալու համար :

Տիկին Սեշըրէն ևս գնաց տղուն քովը :  
Աօնթրան և ես մինակ մնացինք ՚ի Մարան :

**Ք Լ Ո Ւ Բ Ժ Ե**

ԷՐԻԿՆ ԵՒ ԿԻՆԸ

**ԵՐԿՈՒ** օր անցուցի առանց տեսնելու Պ . Տը Լանդրին : Տի-  
կին Սեշըրէնի գալն և մեկնիլը մեր ծառաներուն կարծել տալով թէ  
ներքին ծանր վէճ մը ծագած է իմ և էրիկիս մէջ , իրենց պարտ  
սեպեր էին ևս աւելի լուել և զգուշութեամբ վարուիլ իրենց ծա-  
ռայութեանմէջ . ցած ձայնով կը խօսէին իրարու հետ . . . : Արծես թէ  
մէկը կը մեռնէր տան մէջ . . . : Անկարելի է նկարագրել այս մեծ և  
անմուռնչ , տխուր և ամայի դղեկին տեսքը որու մէկ թեն ես կը բը-

նակէի, միւսն ալ Աօնթրան :

Ազեր էի մինակ ըլլալ՝ պատրաստուելու համար այն խօսակցութեան զոր պիտի ընէի էրիկիս հետ :

Այս երկու օրուան մէջ բարոյական երևութիւն մը զոր՝ գեռ չեմ կրնար մեկնել ինքնին՝ սաստիկ և անթերի յեզափոխութիւն մը կրեցի յանկարծապէս :

Պարտքս էր էրիկիս խօսիլ խիստ անթերի համարձակութեամբ մը :

Այս դէպքը կենացս ամենէն կարեւորն եղաւ իր թնդիւնը մինչև յետին օրս պիտի տեսէ :

Այս տեսութեան ամենափոքր պարագաները տակաւին յիշողութեանս մէջ գրոշմուած են :

Կիրակի օր մը՝ դիւղին եկեղեցին ՚ի թիւ պատարագ մը լսելէն և երկար ժամանակ աղօթելով կենսակէն ետք տունս եկայ :

Օղը դոց և տխուր էր. երբ դղեակը կը մտնէի, ձիւնը կսկսէր դալ :

Խօսարանիս ժամհարը ժամը տաս զարկաւ :

Սովորաբար խիստ սարգ և պղտի սրահի մը մէջ կը նստէի, որու երկու պատուհանները պարակզին վրայ կը նայէին : Չմինչայլին աջ ու ձախ կողմը դրուած էին հօրս ու մօրս պատկերները. դրասեղանիս վրան ալ Աօնթրանին մանրանկար պատկերադիրը կար :

Այս մանրանկար պատկերադիրին նկատմամբ կը պարտաւորիմ ըսել հոս ինչ որ ետքէն խնայայ. այսինքն թէ տիկին Տը Քիշվելէն էրիկիս ետ յանձնուած էր այն :

Ժամանակաւ իր տարփութիւն համար շինուած պատկեր մ'իր կրնկանր տալն այն սարգ անարժանութեանց մին է զոր ընելու կը համարձակի մարդ մը, աւանջ և ոչ իսկ կարծելու թէ ս'ըքան սթգալի և նախատական է այսպիսի վարմու՞ք մը :

Աշխատութեան սեղանիս քով վարդափայտէ փոքր դրատուն մը կար օրու մէջն էին սիրած դիրքերս. վերջապէս երկու պատուհաններուն մէջ տեղն էր դաշնակս :

Հայրի մ'առջեկն անցնելով նայեցայ անզամ մը. ստակալի կեր-

պով մը դունատ և նիհար էի. արդէն փոքր ինչ ցցուած և թեթեակի շառագոյն այտերէս կը յայտնուէր այն տենդը որով կայրէի երկու օրէն ՚ի վեր, նայուածքս խիստ փողփողուն և կենդանի էր, բայց շուրթերս մանիշագոյն և ձեռներս սառնահար էին :

Սեւեր հազուեր էի. մազերս կապերով հիւսուած էին, վասն զի խոսուպիքի ձևով յօրինելը մտքէս չանցած էր :

Տեսակ մը տխուր ուրախութեամբ ակնապիշ կը նայէի այն աւերումին զոր դէմքս կրած էր վիշտերէն և ինքզինքս կը բաղդատէի Իւրսիւլին հետ որ այնքան առոյգ և վարդազեղ էր միշտ :

Գղեկին հին ժամահարը տասուկէս զարկաւ, և ահա սենեակս մտաւ էրիկս :

Ան ալ երկու օրէն ՚ի վեր անողորմապէս փոխուած էր. բոլորովին դունատ էր Աօնթրան : Տքնութիւնները թերևս արցունքը... կարմրեր էին իր աչերը. սաստիկ վհատած կերևար. դէմքը դրեթէ վայրենի էր.

— Զպիտի աշխատիմ ուրանալու, ըսաւ ինձ յանկարծապէս, քեզի դէմ գործած յանցանքներս շատ մեծ են. կը պարտաւորիս քամահրել զեւ... լաւ, քամահրէ՛ զիս :

— Աաղաչեմ, մաիկ ըրէ՛ ինձ, Աօնթրա՛ն : Մեր կացութիւնն այսօր պիտի որոշուի : Ար պարտաւորիմ անթերի համարձակութեամբ ըսել քեզ խորհրդածութեանց հետևութիւնը և անդրդուելի որոշումս... :

— Մաիկ կրնեմ... :

— Այս երկու օրուան մէջ՝ զոր մինակս անցուցի՝ քեզի ճանչնալէս ՚ի վեր տեղի ունեցող դէպքերը մտքիս չզիտեմ ինչ կրկնեթեւոյթովն ինձ երեցան գոյցես մի և նոյն պահուն. այն դէպքերը կըրցայ ամբողջապէս ու միանգամայն մի առ մի դիտել, և դատեցի այնպիսի սրամտութեամբ և այնպիսի կորովատեսութեամբ որ նոյն իսկ ես ալ զարմացայ : Այսպէս անցելոյն օրերը մտապիշ նկատելով առանց անհեղեղ հպարտութեան խոստովանեցայ իւրովի թէ քեզի համար ունեցած անձնուիրութիւնս երբէք վրիպած չէր, թէ ազնււթեան հրաշքներ գործեր էի՝ սէրս՝ արհամարհանայդ հակառակ

անարատ և մաքուր պահելու համար : Եթէ 'ի բայ սունում քանի մը սակաւագէտ տրտունջներ զոր անտանելի վիշտ մը զիս կստիպէր յայտնելու , միշտ համակերպութեամբ տառապեցայ . երբոր փոքր ինչ սէր ցուցնել ուզէիր ինձ , անմիջապէս կը սրբէի արցունքս . քովդ կը դայի ժպիտ 'ի շրթունս , և յարութիւն կառնէի երանութեան յոյսերով որք այնքան 'ի թերև ելեր էին :

— Ճշմարիտ է . . . բայց վեհանձնութիւն չէ այս միջոցիս իմ յանցանքներս և քու առաքինութիւններդ զէմ առ զէմ բերել , ըսաւ Աօնթրան գառնապէս :

— Աօնթրան , քեզի հետ այսպէս խօսելովս կուզեմ չէ թէ պարծիլ միշտ այս կերպով վարուած ըլլալուս համար այլ ինքզինքս մեղադրել :

— Ի՞նչ . կը զղջաս . . . :

— Ար զղջամ ըրած ըլլալուս ճիշդ ինչ որ ինձ պէտք էր թշուառ ըլլալու համար առանց երջանիկ ընելու քեզի : Եթէ տարբեր ընթացք բռնած ըլլայի . . . թերևս իսկ ոչ այնքան անգութ ըլլայիր ինծի դէմ . . . :

— Ի՞նչ ըսել կուզես :

— Այս բանը տարօրինակ կերևայ քեզ . . . բայց խորհրդածութեանց հեռուութիւնն եղաւ զրեթէ ինքզինքս մեղադրել և քեզի արդարացնել :

— Ձի՛ս արդարացնել . . . :

— Քեզի արդարացնել , այո՛ . . . : Ա՛լ չեմ խաբեր ինքզինքս , Աօնթրան . իր արժանապատուութեան զիտակցութիւնը ունեցող և իր յարգը պահել տալու չափ հաստատ բնաւորութեան սէր ազնիւ ընկերուհի մը չեղայ երբէք քեզի համար . վատ գերուհիդ եղայ , և զերի մը բացասական յատկութիւնները ունեցայ միայն , այսինքն ինչպէս գերին նոյնպէս և ես կուրօրէն հնազանդեցայ , ասլօրէն համակերպեցայ , անշարժութեամբ համբերեցի : Ձիս այսպէս տեսնելով սարսափեցար հետս վարուիլ այնպէս ինչպէս որ վարուեցար ինծի համար ոչ զթութիւն և ոչ կարեկցութիւն ունենալով :

— Չգիտեմ թէ ի՞նչ նպատակաւ այդպէս կանմեղիս զիս , ըսաւ

Աօնթրան ինձ նայելով անվստահութեամբ :

— Արնայի ըսել թէ նպատակս է մեղմել հիմա քեզ ըսելիքիս դառնութիւնը , բայց սիտի ստէի : Եթէ չեմ փափաքիր վերաւորել քեզի առանց սլ տձառի , հիմա զրեթէ հողս անգամ չէ քեզ ըսելու խօսքէս վշտանալդ :

Անհող անտարբերութեան կերպով մը խօսիլս կարծես սատիկ զարմանք տուաւ էրիկիս :

— Խօսուածքդ նոր է ինծի համար , Մաթիլտ :

— Ար սարսափի նոր ըլլալ ինձ այս խօսքերը թելադրող զգացումն պէս . . . ինչպէս որ նոր է նաև ինչ որ սիտի խոստովանիմ քեզ հիմա :

— Բայց , շնորհք ըրէ՛ , բացատրէ՛ միտքդ :

— Անցեալին այսպէս անգամ մ'երկարօրէն նայելէս ետք բան մ'ես հասկցայ . . . կերպում թէ սոսկալի բան մ'ես իմացայ . ըսել կուզեմ թէ հազիւ հազ հողասիրական զգացումի մ'արժանի էին վիշտերս որք սակայն կարի ճշմարիտ և յաւալի էին . . . ըսել կուզեմ թէ անընդհատ ողբ ու կոծերս աւելի ձանձրալի քան թէ սրտառու էին . ըսել կուզեմ թէ յախանական արցունքս իրաւամբ կը սարսափեմ քեզի նեղացնել , զայրացնել , բայց խիստ քիչ արդահատանքը շարժել :

— Ար ծաղրե՛ս , Մաթիլտ : Եթէ կը ծաղրես , անագորոյն է այդ ծաղրը :

Երիկիս ձեռքէն բռնելով հայլին առջևը բերի , և հոն աւերուն գէմքս ցուցնելով անոր , ըսի .

— Քանի որ այսպէս փոխուած եմ , ըսել է թէ սարսափեցայ շատ տառապանք կրելու , այնպէս չէ՞ , Աօնթրան : Ա՛րդ , երևակայէ թէ ի՞նչ զգացի երբ բանաւորութիւնը բռնադատեց զիս խոստովանելու թէ վիշտերս հազիւ հազ կարեկցութեան արժանի էին . . . երբ իւրովի ըսի . . . « Եթէ վաղն անկողնուս պահ գատաւորի մը պատմելու ըլլամ այս վիշտերս , իրաւունք սիտի ունենայ ըսելու ինձ . . . « Բա՛նդ է յանցանք . . . » : Արդ , կը կարծե՞ս թէ այսպիսի համազուտ մ'առջև ծաղրելու համար ձակութիւնը ունենամ , Աօնթրան . . . :

—Այդ համարումը ունիս, Մաթիլտ :

—Այո՛, ունիմ . . . : Այո՛, աշխարհք եթէ վաղը մի առ մի լսէ կրած շարչարանքս, դարձեալ արհամարհութեամբ ուսերը վեր ընելով պիտի ըսէ . «Ի՞նչ ապուշ . . . ի՞նչ ձանձրալի կին մ'է եղեր « այս կինն իր անդադար տրտունջներովն և հեծումներովը : Իր « արժանի պատիժը գտաւ : Ի՞նչ, ուրեմն կին մը չկրնար եղեր « պարկեշտ և թշուառ ըլլալ առանց անտանելի ըլլալու : Երիկին « խստութիւնը գրեթէ ներելի է ուրեմն քանի որ այդ կինն այս քան « տկար, ողբալին և գիւրագրգիռ բնաորութիւն մ'ունի : Իրաւ « է որ Իւրսիւ շատ նենգամիտ, անամօթ և ասպականակիր է, լա՛ւ, « ուրեմն Պ. Տը Լանդրի իրաւունք ունի Իւրսիւը Մաթիլտէն « հաղար անգամ վեր սեպելու . վասն զի Իւրսիւ զէթ անոյշ « հով մ'է հրասոյր ունի . իր վրայ փոփոխակի կը դանուին այնպի- « սի բարի և չար յատկութիւններ որք կրնայ ըսուիլ թէ միտքը և « սիրտը միշտ արթուն կը պահեն : Ընդհակառակն Մաթիլտ մըշ- « անջննապէս սրտառուչ և միաձև համակերպութիւն մ'է : Ամեն « առաքինութիւնները ունի ան . լա՛ւ, ոչ ոք կուզէ ուրանալ զա- « նոնք . . . բայց այդ կինը գրեթէ չպիտի սիրուն ընել առաքի- « նութիւնը : Մէկ խօսքով, Մաթիլտ այնպիսի կին մ'է որ յան- « ցանքներուն ամենէն մեծը ունի . այս յանցանքն է սիրել և չկրնալ « ինքզինքը սիրցնել : » Աօնթրան, աշխարհս ահա այսպէս պիտի ըսէ . . . ահա այսպէս ըսելու իրաւունք պիտի ունենայ . . . իրեն յատուկ տեսութեամբը նկատելով . . . : Քանի մը կարեկից անձինք թերևս մեղքնան ինձ, խորհելով թէ քու քով վարած կեանքիս համառօտութիւնը կրնայ ըլլալ « Ազնուապէս սիրել . . . տառապիլ և համակերպիլ . . . » Այո՛, անոնք թերևս մեղքնան ինձի, բայց ըսի պիտի մեղքնան . . . Ե՛ւ կարեկցութեան և համակրութեան մէջ վիճ մը կայ :

—Ինչպիսի՛ խօսքեր, Մաթիլտ . . . :

—Արդ, նորէն կը հարցունեմ, Աօնթրան, կը կարծե՞ս թէ կը ծաղրեմ երբ կրսեմ քեզ թէ այնքան արցունք թափելէս ետք ինքզինքս կարեկցութեան արժանի կարծելու միտքութեան անգամ չունիմ :

—Քայց, տէ՛ր Աստուած, ո՞վ կրցաւ այսքան աղետալի համոզում մը տալ քեզ, գոչեց Աօնթրան :

—Քանաւորութիւնը . . . ցուրտ և անողորբելի բանաւորութիւնը . բայց պէտք է որ սիրտը կարի՛ թափուռ և ամայի ըլլայ որպէս զի կարենայ այս խիստ ձայնը հոն որոտալ . . . :

—Ի՞նչ կըսես . . . սի՛րտդ . . . :

—Սիրտս թափուռ և ամայի է ա՛լ քեզի չսիրելէս ՚ի վեր, Աօնթրան . . . և ա՛լ քեզի չսիրելէս ՚ի վեր միայն կրցայ իմ ընթացքս և քու կդ անկողմնապահութեամբ դատել :

—Ա՛լ չե՞ս սիրեր զիս, գոչեց էրիկս :

—Ոչ . . . և ահա չսիրելուս համար է որ ամեն բան անշահախնդրութեամբ կը տեսնեմ, և ահա այս պատճառաւ է որ չեմ վախնոր քեզի վշտացնելու այսպէս խօսելով . . . : Եթէ ըսուէր ինձ թէ որ մը պիտի նուաղի այն անբառ սէրը զոր կզգայի քու վրայ, այն սէրն որ այնքան խիստ փորձերու զիմադրած էր, հայհոյութիւն է, պիտի գոչէի . . . այլ սակայն . . . մարեցաւ այս սէրը :

—Մաթիլտ . . . Մաթիլտ . . . :

—Բողորովին մարեցաւ այն քանի մը ըսելին մէջ որ կարգացի Իւրսիւին գրած նամակդ . . . : Քանգատներ չեմ ըներ քեզ, Աօնթրան . ա՛լ իրաւունք չունիմ գանդատելու քեզի դէմ . . . վասն զի առանց անասարժութեան կըսեմ . . . կսրտսիր իմ սրտի պէս սիրտ մը, այս կորուստը բուական պատիժ մ'է քեզի համար . հիմա քու նկատմամբ զգացումներուս փոխուելէն և տարբեր հանգամանք առնելէն ոչ յոյս է ոչ ալ վախ կրնամ ունենալ : Ինքզինքս բառական կը ձանձնամե՛, հետեւաբար կը տեսնեմ որ դժբաղդաբար չպիտի կրնամ ոչինչ զգալ կիսովին . դիտե՛մ որ թերևս խոհեմութիւն էր նուաղ սաստկութեամբ սիրել քեզի և այնքան շուտ չդադրիլ սիրելէ . բայց այսպէս է բնաւորութիւնս : Ոչինչ կարելի է սիրոյ շիջումին դէմ, չեմ մեկնել այս սիրոյ շիջումը, այլ կզգամ : Անշուշտ արցունքս երկար ժամանակէ ՚ի վեր և առանց իմ գիտութեան կը մաշէր քու վրայ ունեցած սէրս, որ տասիկ ցնցումի մը կարօտեցաւ բողորովին մեռնելու համար . առ Իւրսիւ գրած նամակդ անպար-

տելի կերպով մը հաստատեց ինձ թէ ամենեին յոյս մը չէի կրնար ունենալ քու վրայ. սէրս պարտաւորեցաւ խորտակուիլ, կորնչիլ անհնարին բանի մ'ընդհարելով: Գիտեմ միայն թէ քանի որ կը կարգայի նամակդ, յամբ այլ սաստիկ, այլ գրեթէ Ֆիզիկային ցուրտ մը սիրտս կը հաշմէր: Բաղդատութիւն մը պիտի հասկցնէ քեզ թէ ինչ կըզայի. սրտիս մէջ զգացածս իր յորձանքովն ամեն բան ծռող, դողող մըրիկն սէս ամենէն ներհակ կիրքերը շփոթող և անոնց ընդհարող ուժովն փոթարիկ մը չէր. ոչ. ոչ... մըրիկն անցնելէն ետք՝ եթէ ամեն բան սաստկապէս կը տառասլի, դէթ ամեն բան շնջուիր. իմ զգացածս էր խորին և աճեցուն դրաւում մը. այս դրաւումը սակաւ առ սակաւ կը սառեցնէր և կը ջնջէր սէրս... այն անմուռնչ ողողումներուն պէս որք կը բարձրանան, հեռոցետէ կը բարձրանան մինչև որ ամեն բան ընկղմի իրենց ահարկու հարթութեան ներքև և մինչև որ մարդուս ահարկի նայուածքին ալ ոչ այլ ինչ ցուցնեն բայց եթէ ամայի և լռին անբաւութիւն մը, որու վրայ ոչինչ... ոչինչ կենէ և կերևայ:

Երիկս՝ նախ ասլելով՝ պատասխանեց զսպուած զայրոյթով մը:  
 — Իմ վրայ ունեցած գիւթական սիրոյդ զաղբիլն անկեղծ չէ, և ասոր ասպցոյցն է այս դադարման յանկարծութիւնը. անշուշտ քեզի դէմ անիրաւութիւններ... մեծ անիրաւութիւններ գործեցի, բայց այդպիսի վարմունքի մ'արժանի չեմ:

— Ար պատահի ինչ որ կը պարտաւորէր պատահիլ, Ածնթրանս ինչպէս կը յուսայի, ահա ինքնասիրութիւնդ կը զայրանայ երբ կը խորհիս թէ ա՛լ չեմ կրնար սիրել քեզի... թէ ա՛լ չեմ սիրեր քեզի...: Ար հասկնամ իսկ թէ սիրոյս յանկարծական դադարումը, ինչպէս կրեսս, ինչու այս մասին պատրանքդ չփարատեր տակաւին... բայց կը սխալիս... երբէք չեմ վրիպած իմ տպաւորութեանց նկատմամբ:

Երիկս ուսերը վեր ընելով՝ ըսաւ.  
 — Ար կարծէիր նաև միշտ սիրել զիս, ինչպէս որ դուն իսկ ըսած ես, և ահա կը տեսնես որ այս պահուս սէրդ մարած է. այնպէս պիտի ըլլայ նաև ցատումդ, այն ալ իր վախճանը պիտի ու-

նենայ... շարայարեց անխռով վստահութեամբ մը:

— Ճիշդ չէ բաղդատութիւնդ, Ածնթրանս. ապահով եմ թէ միշտ պիտի սիրէի քեզի եթէ ամեն ինչ ՚ի գործ դրած չըլլայիր այս սէրը սպաննելու համար: Մի և նոյն համարձակութեամբ ահա ըսեմ քեզ նաև թէ հիմա սաստիկ անտարբերութեանս յաղթելու համար ինչ որ ալ ընես, չպիտի յաջողիս յաղթելու:

— Բայց վերջապէս լոկ անզղամութիւններ են, միայն անհաւատարմութիւն մ'է յանցանքս, և չկայ կին մ'որ իր վիրաւոր սրնապարծութեան առաջին ցատումէն ետք չներէ այսպիսի յանցանք մը:

— Չեմ հակառակիր այդ կարծիքիդ, չեմ պնդեր թէ ամեն կիներն ինծի պէս կը խորհին կամ կը պարտաւորին խորհիլ...: Անշուշտ անիրաւութիւն մ'է իմ այսպէս վարուիլս. ճակատադրիս դժբաղդութիւններուն մին է միշտ ամբաստանուիլ, կամ թէ լաւս է ըսել բնաւորութեանս թերութեանց մին է միշտ չափանց ըլլալ:

— Բայց նորէն կրեսեմ, որ եթէ Իւրսիւլին դրած նամակս է հակապրութեանդ պատճառը, անհիմն է այդ հակակրութիւնը:

— Անցեալին նկատմամբ չեմ ուզեր մեղադրել քեզի, Ածնթրանս, միայն թէ քանի որ այդ նամակին խօսքը կրնես, յիշէ՛ անոր խօսքերը, և պիտի խոստովանիս իւրովի թէ այս նամակին մէն մի խօսքը կը պարտաւորէր մահաբեր հարուած մը տալ ամենէն տուկուն յոյսերու: Անդարմանելի կերպով վիրաւորուեցայ քեզմէ իբր կին, իբր կողակից և իբր մայր: Ասկից ՚ի զատ այդ արիւմն որու համար զոհեցիր զիս առանց դեղեւումի, առանց գթութեան, կենացդ միակ և ճշմարիտ տրիփն եղաւ, է և պիտի ըլլայ...: Պիտի տեսնես որ նախատեսութիւններս պիտի կատարուին: Առանց շինծու խոնարհութեան կամ՝ լաւ ևս է ըսել՝ հարատւութեամբ կը խոստովանիմ թէ ամենեին չունիմ ինչ որ պէտք է Իւրսիւլին դէմ նըպաստաւորապէս կռուելու համար, եթէ այս կինը՝ իր խոստումներուն հակառակ՝ ուզէ այսուհետև հրապուրել քեզի շարունակ. իսկ եթէ այսուհետև ալ միշտ անարդէ քեզի, հիմա սրտի որ և է փո-

խարինութիւն մը շունիմ քեզ տալու : Բայց այս չէ ամեն ըսելիքս . պիտի ներես համարձակութեանս . ծանր է ինձ այսպէս խօսիլը . քանի որ կը սիրէի քեզի , այնքան կոյր եղայ կենացդ ինչ ինչ պարագաներուն վրայ որ չկրնայիմ ներել անոնց՝ համոզուեր էի վերջապէս թէ ես ալ քեզի պէս յանցաւոր եղած էի . հիմա պատրանքս փարատեցաւ , ընթացքդ իր ճշմարիտ տեսքովը կերևայ ինձ , և ենթադրելով թէ երբէք պիտի կրնամ մոռնալ անիրաւութիւններդ , ինչպէս կըսես , անհնարին է ինձ այսուհետև սիրել մարդ մը . . . զոր ա՛լ չեմ կրնար յարգել :

— Մաթիլտ , ինչ կը նշանակէ . . .

— Աարգուելէս առաջ , ամենէն մոլեղին տրիփէ մը շլանալէս առաջ եթէ իմանայի ինչ որ ետքէն իմացայ . . . չէի կարգուեր հետդ :

— Բայց նորէն կը հարցունեմ , տիկին , ինչ է իմացածդ որ կրնայ արդիւնէ քեզի զիս յարգելու . վասն զի չեմ կարծեր թէ մարդս անսրատիւ արարած մ՛ըլլայ անընկճելի սէր զգալովն այնպիսի կնկան մը համար որ անարժան է այն սիրոյ . . . ենթադրելով թէ ճշմարիտ է ըսածդ :

Աերջին վարանումէ մ՛եսք սլատմեցի Աօնթրանին Պ . Լիւկաթօյին առանձնական տան բոլոր դէպքը , և ըսի թէ ինչպէս Պ . Տը Մօրթաներ և Պ . Տը Բօշկիւն բռնապատեր էին այս մարդը ետ յանձնելու այն նենդուած թուղթը զոր շինած էր Աօնթրան խարդախութեամբ :

Էրիկս վհատութեամբ համակուեցաւ գլխովին :

Այս կարճ պատմութեան միջոցին բան մը չըսաւ ինձ :

Քանի որ այս վիճակին հասեր էին մեր յարաբերութիւնները , ա՛լ չէի սարտաւորեր խղճահարութիւնս պահել . այս տեսակ գաղտնիքներ , այս տեսակ զգուշութիւններ չէին կրնար ըլլալ մեր մէջ . ինձի համար կարևոր բան մ՛էր էրիկիս առջև ունեցած գիրքս համարձակապէս հաստատել :

Ետքէն եթէ ուղի վեհանձն ըլլալ , չէի ուզեր անորմէ միամտաբար խաբուած սեպուիլ :

Էրիկս յուզմունքով սենեկին մէջ քայլելով մերթ ընդ մերթ ինձ

կը նայէր տխրապէս . այս նայուածքներէն հասկցայ թէ Պ . Տը Մօրթանի նախատեսութեանց համեմատ՝ էրիկս երբէք չէր ներեր ինձ իր այն աղետալի ընթացքը իմացած ըլլալս :

Քանի մը բոպէ յուզմունքով քայլելէն ետք թիկնաթուի մը վերայ նստաւ Աօնթրան և զլուրը ձեռներուն մէջ սրահեց :

Գութս շարժեց :

— Ա՛լ չեմ սիրեր քեզի սիրով , ըսի . յանցական գործողութիւն մ՛ըրիր , բայց ատով անունդ կրելէ չեմ դադրիր : Զաւկիս հայրն ես . այսքանը բաւական է՝ ըսելու համար քեզ որ եթէ խիստ սրբազան սիրով մը վառ ու բոլորք սիրտ մը կտրուսիր մշտնջենապէս , կին մը կը մնայ քեզ աշխարհի առջև . և այդ կինն երբէք չպիտի կասի կատարելէ իր պարտքերը զոր իր վրայ կը դնէ իր կացութիւնը : Ուրեմն մեր յարաբերութիւններն առ երևոյթս ամենևին փոփոխութիւն մը կրած չպիտի ըլլան . եթէ շուրջին այն զրպարտութիւնները որոնց նահատակներն ենք , պիտի խնդրէի քեզմէ բարեկամաբար զատուիլ : Բայց՝ ինչ կուզէ բսէ օրիորդ Տը Մարան՝ կարծեմ թէ զատուիլը մեր երկուքին համար ալ մնասակար է : Արդ կը վայելէ որ ժամանակ մ՛նս այսպէս ապրինք . ետքը սարագաներուն համեմատ կը շարժինք :

— Լա՛ւ , ըսաւ Աօնթրան կոշտութեամբ , չպիտի աշխատիմ կարծիքներդ փոխել տալու . այսուհետև զատ պիտի ապրինք , և կարելի եղածին չափ շուտ պիտի ազատեմ քեզի պժգալի ներկայութենէս . . . : Ձեռ մոռնար եղեր քեզ եղած գէշութիւնը . . . իրաւունք ունիս :

— Ար հաւատեմ քեզ թէ հիմա բոլորովին մոռցած եմ ամեն բան . եթէ կարենայի անդամ վրէժ առնուլ , չէի առնուր : Գործըր կայ , բայց սրտաճառներն հիմակ անտարբեր են ինձ :

Աօնթրան սրահ մը լուրէն ետք գոչեց .

— Բայց ոչ , ոչ , անկարելի է այդ բանը . այդքան անտարբերութիւն չկրնար յաջորդած ըլլալ այնքան անձնուիրութեան , չե՛ս կրնար այդքան անդթաբար վարուիլ հետս . . . մանաւանդ այնպիսի վայրկենի մը մէջ . . . :

—Աւր միթիթարութեան հարկաւորութիւն ունիս գուցէ, այնպէս չէ՞, ըսի Աօնթրանին. արդ կը հաւատտեմ քեզ թէ քու վրայ ցաւելու պիտի արգիլուիմ չէ թէ նախանձոտութենէ այլ մարդկային արժանապատուութենէն. շատ աղէկ կը տեսնեմ որ կրած սէրդ աղետալի պիտի ըլլայ քեզ, հետեւաբար չեմ կրնար չահարեկիլ այդ մասին. ամենեին անզգայ չպիտի ըլլամ այն ամեն դժբաղդութիւններու նկատմամբ որք պիտի պատահին քեզ . . . :

—Աւրջնապէս, սոչեց Աօնթրան յանկարծ ոտք ելնելով, խենդութիւն մ'է վշտանալս : Ինչպէս ըսիր, տիկին, մեր կացութիւնը բոլորովին յայտնի և մեկին է. ա՛լ սիրով չես սիրեր զիս, լա՛ւ. այր ու կին կատարելապէս կապրին առանց սիրոյ : Ներկայութիւնս ձանձրալի է քեզ. պիտի ազատեմ քեզի այս ներկայութենէն. դուն առանձին պիտի ապրիս, ես ալ նոյնպէս : Ամենեին չեմ հակառակիր նպատակներուդ :

—Միայն թէ, Աօնթրան, խիտա փափուկ կէտ մ'ալ կայ որու վրայ ևս կուզեմ խօսիլ. կը փափաքիմ որ հարստութեանս երկու երկրորդը շահու գրուի այնպիսի կերպով մ'որ մեր զաւկին ասպազան ասպահովի :

—Այդ հոգն ինձ կը վերաբերի, տիկին. կը նայիմ ատոր ճարը :

—Աարծեմ պարտքս է այժմէն իմացնել քեզ թէ գործերու նրկատմամբ բոլորովին անտեղեակ ըլլալով, և փափաքելով որ այս գործը կարելի եղածին չափ կանոնաւոր ըլլայ, Պ. Տը Մօրթանեին խորհուրդ պիտի հարցունեմ :

—Երբէք որ և է յարաբերութիւն չպիտի ունենամ այդ մարդին հետ :

—Ես ալ չեմ ուզեր որ ունենաս : Պիտի բարեհաճիս ասպացուցանել ինձ թէ դիտաւորութիւններս պիտի գործադրուին. եթէ այդ ասպացոյցը կանոնաւոր և բաւական թուի Պ. Տը Մօրթանեին, աւելի բան մը չպիտի ուզեմ քեզմէ :

—Տիկին, այդ ամեն բաները չեն կրնար քու փափաքիդ համեմատ ըլլալ : Մեր զաւկին ասպազային համար քեզի պէս ես ալ հոգասէր եմ. ինձ, ինձ միայն կը պատկանի այդ հոգը տանիլ. և

ատոր համար պիտի ընեմ ինչ որ պէտք պիտի ըլլայ ընել, բայց դու չպիտի հսկես կամ քննես այնպիսի գործեր որք լոկ ինձ կը վերաբերին :

—Աօնթրան, չե՞ս ուզեր ասպահովութիւն տալ ինձ քեզմէ ուզած բանիս նկատմամբ :

—Ա՛յ, տիկին :

—Ապա ուրեմն կը պարտաւորիմ այժմէն իմացնել քեզ թէ այդ ասպահովութիւնը ստանալու համար ամեն հնարաւոր միջոց 'ի գործ պիտի դնեմ :

—Ազատ ես 'ի գործ դնելու, տիկին :

Այս եղաւ ահա էրիկիս հետ խօսակցութեանս ելքը :

ՔԼՈՒԹ ԵՁ.

ՍԻՐԱՅԻՆ ՅՈՒՍԷԼԱՏՈՒԹԻՒՆ

ԱՅՍ խօսակցութենէ քանի մ'օր ետք Պ. Տը Լանդրի Բարիզ շրկեց իր սենեկապանը որու բոլորովին կը վստահէր :

Այս մարդը մեկնելէն 'ի վեր էրիկս դրեթէ ամեն օր նամակ ընդունեցաւ անորմէն :

Իսկ ես հաւասար անհամբերութեամբ և անհանգարտութեամբ Պ. Տը Մօրթանեի պատասխանին կսպասէի :

Երկրորդ անգամն էր անոր նամակ դրելս : Չէի հասկնար իր լեռութեան պատճառը :

Աեանքս կը շարունակուէր արտում և տխուր անցնիլ : Երբեմն կը զարմանայի սիրոյս այնքան յանկարծապէս անտարբերութեան փոխուիլը տեսնելով. սակայն բնական էր այս փոփոխումը :

Բուռն և խորին զգացումները չեն կրնար յաջորդական սառնահարութեան մը աժդոյն անցերէն անցնիլ :

Միշտ կապրին անոնք, և կամ թէ երկար ժամանակ և արիաբար ամենէն անադորոյն հարուածներուն դիմանալէն ետք յանկարծ կը մարին ինչպէս որ յանկարծ ծնած են :

Այ՛, այս գղացումները յանկարծ կընկնին և կը մեռնին այն մարտիկին պէս որ վերջին շունչը տալու միջոցին միայն կը նշմարէ բիւր վէրք ընդունած և կռիւին մէջ իր բոլոր արիւնը կորուսած ըլլալը :

Բան մը տակաւին զարմանք կը տար ինձ , և չէի զիտեր թէ արդեօք կը սարսառորէի սլարծիլ թէ ոչ ամչնալ այս մասին . . . Սիրոյս գաղբումը սիրտս կը սառեցնէր , բայց կեանքիս շատ պարագաներն աւելի ցաւալի եղեր էին :

Քաջասրտութիւն էր , համակերպութիւն էր , անտարբերութիւն էր այս բանը :

Շուտ մը հասկցայ ընթացքիս դաղտնիքը :

Պ . Տը Լանդրին չսիրելուս համար կը մխիթարուէի խորհելով թէ հողիս բոլոր զօրութիւններն այսուհետև լոկ էակի մը վրայ պիտի ամփոփուէին : Սիրտս կը խաբէր զիս դարձեալ : Միթէ Աօնթրանին զաւակը պաշտելու էրիկիս վրայ սէրս շարունակել չէր :

Ուստի չէի կրնար ինքզինքս խաբել , մայրական սէրը բոլորովին կը դրաւէր սիրտս , այն էր միայն քաջասրտութեանս պատճառը , վասն զի երբ՝ դժբաղդարար՝ կը խորհէի թէ լոկ յոյ՝ Տէր այն աստուածային յոյսը զոր Աստուած տուած էր ինձ , երբ կը հարցունէի իւրովի թէ ինչ պիտի ըլլար սրտիս դատարկութիւնն եթէ այս յոյսը յափշտակուէր իղմէ . . . ո՛հ , անատեն երկուզ մը կը տիրէր վրաս , և նայուածքս կը հեռացնէի այս խաւարին անդունդէն՝ նայելու համար գէսլ այն փողփողուն ասպազան որով միայն կը յարէի աշխարհիս . . .

Չմեռն եկած էր իր տխուր ցուրտերովը , արտմալի մառախուղներովը , երկար դիշերներովը զոր չէր կարճեր ընտանեկան քաղցր մտերմութիւնը :

Նախաճաշի և ճաշի ժամանակ Աօնթրան և ես հազիւ հազ քանի մը խօսք կուղղէինք իրարու . ասպա ան իր սենեակը կը մտնէր և ես ալ իմս :

Երիկիս սովորութիւնները կատարելապէս փոխուած էին :

Ա՛լ չէր որսար . բայց եղանակին խստութեան հակառակ դրեթէ ամեն օր անտառը կերթար հետի . ժամերով հոն կը կենար . անթերի ճշդութեամբ մ'եա կը դառնար բօսթայի ժամին . ասպա վերըստին կը մեկնէր և երբեմն զիշերուան մութը բոլորովին տիրելէն ետք դղեակը կը վերադառնար :

Երբեմն ալ երկու կամ երեք օր իր խուցը կը մնար առանձին . հոն բերել կը տար կերակուրը և դուրս չէր ելներ :

Գէմքը կսկսէր ահարկու կերպով մ'այլայլել . իր դողաւոր այտերը , փոսածև աչերը , շուրթերը ամփոփող ջղաձգային ժպիտը ցաւի , վշտի և վհատութեան այնպիսի երևոյթ մը կը տային իր դէմքին որու նմանը չտեսեր էի երբէք :

Բօսթայի ժամին չէր կրնար զսպել իր անձկութիւնը . նոյն իսկ ինք կը դիմաւորէր նամակաբերը : Օր մը պատուհաններուն մէկէն տեսայ անոր նամակ մ'ընդունիլը , ժամանակ մ'երկիւղով նամակին նայիլը՝ իբր թէ վախնար բանալու դայն , ետքն անյագարար կարգալը և ասպա պատուելը և կասողութեամբ ոտքին ներքև կոխկրտելը :

Երկու անգամ ճամբորդութեան պատրաստութիւններ ընել տուա , բայց երկու անգամին ալ ՚ի կախ թողուց իր ուղևորութիւնը :

Երիկուն մը Ալօնտոյին հեա խօսարանիս մէջն էի և մանկային ըզգեսաներու արկղ մը կը բանայի զոր Անգլիայէն բերել ատեր էի . յանկարծ Աօնթրան՝ որ դունաստ , սուրուած և դրեթէ մոլորուած էր՝ ներս մտաւ՝ կսկծալի ձայնով մը գոչելով . — Մաթիլա . . . ա՛լ չեմ կրնար դիմանալ . . . — բայց Ալօնտօն տեսնելով ընդամիջեց խօսքը և աներևոյթ եղաւ :

Փնտուեցի էրիկս . իր սենեակը մտած և դուրը գոցած էր . երկար ատեն դուռին առջևը կեցայ , բայց չուզեց բանալ դուռը :

Ուրիշ օր մը հանեց իր անսպաճոյճ զգեսաները զոր կը հագնէր , հազուեցաւ ամենամեծ վայելութեամբ , սենեակս մտաւ , և ըսաւ մոլորային դէմքով մը :

— Ճիշդը ըսէ , ինչպէս կը գտնես զիս . իխտ փոխուած եմ : Մէկ խօսքով , ա՛լ կարո՞ղ չեմ հաճելի ըլլալու . կամ թէ տակաւին առաջուան պէս «պէ՛՛» եմ :

Չարմացմամբ էրիկիս նայեցայ . . . : Աօնթրան օտները գետինը շարնելով ուժգնակի գոչեց .

— Ար հարցունեմ քեզ թէ խիստ փոխուած եմ , լսեցիր :

Այս հարցումն և զայն ուղղելուն կերպն այնքան տարօրինակ կերեւային ինձ որ զարմանալէ դադրելով սկսեց էի վախնալ : Չգիտէի ի՞նչ սրատասխան տալս : Աօնթրան սեղանին վրայ դրուած շինական յախճապակեայ բաժակ մը կարելէն ետք դուրս ելաւ կատղութեամբ :

Աերջապէս խոստովանիմ արդեօք . Ալօնտո մեր մատակարարէն իմացաւ թէ Պ . Տը Ղանդրի երբեմն իր սենեակն ազդու ըմպելիք բերել տալով զիշերները կը զինովնար :

Ա՛լ չէի տարակուսեց . Աօնթրանին այս անկարգութիւնները , բարկութիւնները , այլանդակութիւնները կասկացուցանէին ինձ թէ յուսահատական արիւի մը բուռն յուզմունքը կը կրէր ան և թէ երբեմն կուզէր զինովութեամբ մտնալ իր վիշտերը :

Գութս շարժեց Աօնթրան , և այս կարեկցութիւնս հաւտացուց ինձ թէ ամեն սէր մշտնջենապէս մարած էր սրտիս մէջ : Անհնարին ցաւ կզգայի զան թշուառ տեսնելով , դառնապէս կամբաստանէի Խըսիւլը , բայց ա՛լ նախանձ չէի զգար ասոր դէմ :

Ի մեծ ցաւ սրտիս կզգայի թէ բան մը չէի կրնար ընել Աօնթրանին համար , և թէ մխիթարութիւններս ամուլ պիտի մնան : Մանաւանդ թէ ոչ կուզէի , ոչ ալ կը համարձակէի այսպիսի նխութի մը վրայ խօսիլ իր հետը . ուստի նստաստաւոր առթի մը սպասեցի :

Օր մը նամակաբերը սովորական ժամէն աւելի կանուխ եկած ըլլալով էրիկիս նամակները զբքատունը բերին , ուր զինքը գտայ զիւրք մը փնտռելու երթալով :

Յուզմամբ բացաւ նամակը , կարգաց տժգունեցաւ , թողուց որ ընկնի նամակը , և ձեռներովը ճակատը ծածկեց :

Աօնթրանին մօտեցայ բոլորովին յուզուած :

— Աօնթրան , ըսի , կը տառապիս . . .

Սաշտեցաւ էրիկս , գլուխը վեր ըրաւ ուժգնակի . . . :

Տեսայ որ կը լս'ր . . . :

Իր աւերուն դէմքը բուռն յուսահատութիւն մը կը յայտնէր . — Խոստովանիմ ուրեմն . այո՛ . . . կը տառապիմ , քեզի ի՞նչ , ըստ . դառնապէս :

— Մախի ըրէ՛ , բարեկամ , ըսի՛ իր հրատուչոր և նիհար ձեռքը բռնելով . կան վիշտեր որոնց նկատմամբ հիմա կրնամ կարեկցիլ քեզ . . . :

— Գո՛ւն . զո՞ւն :

— Այո՛ , ա՛լ քեզի չսիրելուս համար խակ կրնամ . . . կը սրարտաւորիմ բարեկամութիւն մը մխիթարութիւնները տալ . . . : Ար տառապիս . . . հարկաւորութիւն չունիմ հարցնելու թէ ի՞նչ սրտաճառաւ կրեցիր այն փոփոխութիւնը զոր քանի մը ժամանակէ՛ ի վեր նշմարեցի՛ ի քեզ :

— Խոստովանիմ ուրեմն , այո՛ . . . գոչեց անհնարին շուարումով . ինչո՞ւ հիմա պիտի ակնածիմ քեզմէ : Այո՛ , կը խեղճ զան արիօրէն . այո՛ , կը սիրեմ զան տղայի մը սէս , խենդի մը սէս . . . այո՛ , կը սիրեմ այնպիսի կերպով որով ոչ զոր դեռ սիրած եմ . . . այլ սակայն անդու թ են իր արհամարհութիւնները : Իմ պատճառաւ կործանեցաւ ան . . . այլ սակայն և ոչ խակ կուզէ որ իրաւունք մը սեպեմ ինձ այն դժբաղդութիւնը զոր պատճառեցի իրեն . . . : Ասան զի վերջապէս պատիւս հիմա կը պահանջէ որ զինքը . . . և . . . բայց . . . ներէ՛ . . . ներէ՛ . . . քե՛զ ըսեմ այս բաները , ո՛ր Աստուած իմ . . . քե՛զ ըսեմ . . . :

— Բայց կրնաս ըսել , Աօնթրան . նոր բան մը չես իմացներ ինձ . ա՛լ չեմ կրնար տարակուսիլ այն բուռն սիրոյդ նկատմամբ որ սաստկապէս կը վշտահարէ քեզի . . . սէր աղետալի որ արդէն իմ երանութիւնս ջնջեց , և որ լոկ վիշտե՛ր կը պատճառէ քեզ :

— Ո՛հ , այո՛ , աղետալի՛ է , շա՛տ աղետալի : Չգիտես թէ ինձ ալ որքա՛ն պատճառ եղաւ արցունք թափելու , դաղանապէս յուսաւ հասելու , անզօր կատղութիւններով համակուելու , յիմարական կամ ոճբային որոշումներ ընելու . . . : Չգիտես այն ամօթալի անզգայ յութիւնները զոր զինովութեանէն ուղեցի . . . : Ո՛հ , այդ դժոխային կլնը զիտէր թէ ի՞նչ սէր կը նետէր սրտիս մէջ . . . ամօթալի և

ստակալի՛ սէր . . . որու համար քեզի զոհեցի արդէն . . . քեզի՛ . . .  
Բայց ինձ նայէ՛, յիրաւի ապիրատ մ'եմ, կամ լաւ ևս է ըսել խենդ  
մը . . . այլ սակայն . . . հակառակ կամքիս՝ ամեն օր կտելնայ այս  
սէրը . . . երկու անգամ պատրաստուեցայ մեկնելու և գտնելու այդ կինը .  
բայց չհամարձակեցայ . այդ կինը քանի որ այսպիսի վէս բնաւորու  
թիւն մ'ունի, սխալ ընթացք մը կրնայ ամեն բան կործանել . . . և՛  
գարձեալ ներումն կը խնդրեմ քեզմէ . . . վասն զի այսպէս խօսե  
լով կը զրդուեմ . . . կը վերաւորեմ քեզի, Մաթիլտ :

— Աերզնում քեզ, Աօնթրա՛ն, թէ հիմակ ամեն բան կրնամ լը  
սել . . . լսել կարենալս ինծի և քեզի համար տրտմալի փոխարինու  
թիւն մ'է այն կորուստին զոր ըրինք երկու քնիս ալ :

— Ո՛հ, գիտե՛մ այդպէս ըլլալը, գիտեմ . . . : Ա՛լ չեմ կրնար  
յոյս տնենալ քու սիրոյդ վրայ . պէտք է հրաժեշտ տալ անոր . բայց  
անդու՞ թ մի՛ ըլլար . թո՛ղ որ սիրտս բանամ քու քով . . . : Հիմակ  
որ ա՛լ չես սիրեր զիս, խօսիլս չկրնար վերաւորել քեզի . . . : Յի  
րաւի, Մաթիլտ, այնքան դժբաղդ եմ որ կրամ վիշտերս քեզ խոս  
տովանիլս զրե՞թէ վրէժդ ինքնիրմէս առնուլ է : Ա՛հ, եթէ գիտնա  
յիր թէ ի՛նչ բան է անմուռնչ և պահուած վիշտով մը տառա  
պիլը :

— Գիտեմ, Աօնթրա՛ն . . . գիտեմ . . . :

— Քսան անգամ բոլորովին պատրաստ եղայ քու առջև ծունր  
դնելու, ամեն բան քեզ խոստովանելու, գէթ գթու թիւնդ ինդրե  
լու : Բայց բոլոր անցեալ անիրաւութիւններս միտքս կը դային . հե  
տեւարար ինքնիրմէս աւչցայ, չհամարձակեցայ . . . : Առեւեայն ար  
ցունքս լափեցի . . . այո՛, վասն զի ինչպէս դուն ալ կը տեսնես՝ կը  
լամ . . . տկար եմ, տղայի մը պէս կըլլամ :

Եւ գարձեալ կըլլար . ասրա արցունքը սրբելով դռնեց .

— Բայց անդու՞ թ է ուրեմն այդ կինը . բայց չմտածեր ուրեմն թէ  
քեզի իրեն զոհեցի . . . քեզի, ազնի՛ւ . . . վեհանձն կին, քեզի  
որ այնքան ազնիւ, այնքան վեհանձն ես որքան չար և խայտառակ  
կին մ'է ան . . . : Բայց մի՞ թէ չխորհիր այդ կինը . . . թէ կուրու թիւնս  
կրնայ վերջ մ'ունենալ . . . : Ինչ կուզէ թող ըսէ, իր դժոխային

հպարտութիւնը կողոքուի զիս ոտիցն առջև խոնարհած տեսնելով .  
. . . : Չզիտեր ուրեմն թէ պատրանքս փարատուէն ետք . . . ա՛լ  
մի միայն արհամարհանք և ատելութիւն պիտի գդամ իրեն դէմ  
. . . : Ո՛հ, իր սնասարժութիւնը դեռ կրնայ սաստիկ վէրք մ'ըն  
դունիլ՝ իմ քեզ վերագիմելէս, վասն զի ի՛նչ կուզէ թող ըսէ  
ինք, յայանի է թէ կը նախանձի քեզի դէմ :

— Որ և է կերտով դէպ անցեալ վերագիմելն անհնարին է,  
Աօնթրա՛ն . պէտք է մշտնջենապէս հրաժեշտ տալ այդ հարուա  
ծով Իւրտիւր վերաւորելու նպատակին, հարուած որ դու կը կար  
ծես թէ սաստիկ պիտի ըլլայ անոր հպարտութեանը :

— Բայց, Մաթիլտ, ա՛լ չեմ կրնար լուել, ըսեմ ուրեմն, և  
արհամարհէ՛ զիս . քեզի կորուսելովս ինչ կորուսած ըլլալս զղայի  
միայն այն միջոցէն՝ ի վեր որ դու ա՛լ չե՛ս երբեք երբեք ըսիր ինձ, խօսք  
մ'որ բերնիդ մէջ կարի անողորմ էր . . . : Այո՛, վիշտս ևս աւելի  
կը սաստկանայ քանի որ ա՛լ չեմ կրնար ըսել թէ միշտ քովս  
պատրաստ ունիմ ազնիւ, սիրասուն և վեհ սիրտ մ'որ կը մտնայ,  
որ կը ներէ, և որու կը վերագիմեմ միշտ վստահութեամբ, վասն  
զի անսպառելի է իր բարութիւնը . . . :

— Այո՛ . . . այս սիրտը քուկդ էր այսպէս, ո՛հ, բոլորովին  
քուկդ էր, Աօնթրա՛ն,

— Բայց այդ սիրտը դեռ իմն է . . . : Անձամբ կը սխալիս, Մա  
թիլտ . . . մերինին պէս սէր մ'անայլայելի արմատներ կը ձգէ սըր  
տին մէջ . ժամանակ մը կրնայ թուրնալ այն, բայց շուտ մը նորէն  
կերեայ առաջուանէն աւելի կենդանութեամբ : Մաթիլտ, մի կարեր  
յոյսս . օղնէ ինձ յաղթելու այս գարշելի տրիփին . կերզում թէ  
մինչև հիմա այսքան լաւ չգատեր էի սրտիդ բոլոր վստահութիւնները  
. . . : Ո՛հ, արդեօք որքա՛ն պիտի կատղի այդ կինը եթէ կործէ Բէ  
Քն+ երջանիկ ենք, սիրով միացած ենք և թէ մէկ մէկու հողը կը  
տանինք սիրապէս . . . : Ինչպիսի՛ մահաձին հարուած պիտի ընդունի  
իր հպարտութիւնը : Եկուր, Մաթիլտ . . . անդու՞ թ ըլլանք իրեն  
դէմ . . . եկուր, Բարիդ եկուր, և առաջուանէ աւելի իրարու  
մոլեղնաբար սիրահար յեանանք իր առջև . անասին մեզ կրել տուած

տառապանաց համը ինքն ալ պիտի առնու . . . :

Այս տարօրինակ առաջարկութիւնը Աօնթրանին տրփային բորբոքումը , և տրփին ս'բբան կոյր և անձնական ըլլալը հաստատեց իմ առջև :

Նոյն պահուն Աօնթրան չէր կրնար զիս վերաւորելու գիտաւորութիւն ունենալ , և սթղալի դեր մը խաղալ կառաջարկէր ինձ Իւրսիւլին նախանձոտութիւնը գրողելու համար :

—Ատեն մ'այդ խօսքերը կրնային սոսկալի ցաւ մը տալ ինձ . բայց այսօր զիս կսախտեն տրտմապէս ժպտելու . . . : Բա՛րէ սէրն այն աստիճան կը տիրէ քեզ որ չես նշմարեր թէ այդ դէպ իս վերագիմելու կամէութիւնդ Իւրսիւլին քու վրայ բանեցուցած անդիմադրելի ազդեցութեան մէկ նոր ապացոյցն է :

—Բայց սակայն սոսկալի բան մ'է այս . . . : Եթէ այս կինն երբէք չպիտի սիրէ զիս , գոչեց Աօնթրան , եթէ կը խնդայ տառասրանացս վրայ , եթէ իր արհամարհութիւնները պշրասիրական խորամանկութիւն մը չեն , ուրեմն ինչո՞ւ չեմ կրնար օր մ'իրմէ սիրուելու յոյսը կտրել : Ինչո՞ւ դառն հեշտութիւն մը կը դանեմ այն վիշտերուն մէջ զոր կը պատճառէ ինձ : Աերջապէս ուրեմն ինչո՞ւ կը պաշտեմ զինքը . . . իր կեղծաւոր , նենգաւոր և սիրոյս նկատմամբ անտարբեր կին մ'ըլլալը գիտնալով հանդերձ :

—Աստուած իմ . . . Աստուած իմ , գոչեցի ձեռնամաժ , կամքդ ամենակարող է , Աօնթրանը պատժելու համար կրե՛լ կը տաս իրեն այն շարժարանքը զոր ինք կրե՛լ տուաւ ինձ :

—Ի՞նչ ըսել կուզես , Մաթիլտ :

—Աօնթրան , գիտե՛ս որ նախախնամական բան մ'ունի ինչ որ կանցնի հոս . . . : Երբ քու վրայ կոյր և յամառ սէր մը կզգայի , ես ալ իւրովի կըսէի . Եթէ Աօնթրան ա'լ չսիրեր զիս , ինչո՞ւ իրմէ տակաւին սիրուելու յոյսը սրտիս մէջ արմատացած է . ինչո՞ւ իր անտարբերութիւնք , խստութիւնները չեն յսղնեցներ զիս : Քեզի պէս ես ալ ինքնին կը հարցունէի այս բանը , Աօնթրան . քեզի պէս տեսակ մը դառնահամ հեշտութիւն մը կը դանէի այս վիշտերուն մէջ , քեզի պէս ամեն օր յուսարեկ վստահութեամբ մ'առ ոչինչ կը զրէի

քու նոր արհամարհանքդ . . . . քեզի պէս անշուշտ երկար գիշերներ կանցունէի հողիին այս ցաւառիթ զաղտնիքը հարցափորձելով :

—Ո՛հ , ո՛չ ապաքէն սոսկալի բան մ'է զզալ թէ անդիմադրելի զգացումէ մը կը մղուիս , գոչեց Աօնթրան այնքան խելքը միտքն իր անձին տալով որ կը մոռնար թէ ինձ կը խօսէր այսպէս : —Ո՛հ , ո՛չ ապաքէն , կրկնեց , ո՛չ ապաքէն սոսկալի բան մ'է տեսնել , խոստովանիլ թէ պարտաւորութիւնը , պատիւն անկարող է այս աղետալի արբշուութեան առաջքը առնուլ :

—Սոսկալի գոյներով կը նկարագրես այն ցաւերը զոր տուիր ինձ , Աօնթրան . . . : Բայց ես՝ արհամարհութեանցդ հակառակ քեզի սիրելով պարտաւորութեան ձայնին կը հնազանդէի . ազնիւ սիրոյ մը չափանցութիւնն էր ընթացքս . . . : Բայց դուն այս կինը՝ իր արհամարհանաց հակառակ՝ սիրելով յանցական միտումի մը կը զիջանիս . . . այդ զիջումը ոճրային սիրոյ մը չափանցութիւնն է :

Պ . Տը Լանդրիին անզսպելի ինքնամոլութիւնը՝ պահ մը վհատելէն ետք նորէն երեւան ելաւ , և ահա գոչեց էրիկս .

—Բայց , Աստուած վկայ , վի՛հ մը կայ քու բնաւորութեան և իմինիս մէջ . . . : Դու տկար և առանց զօրութեան ծաղկահաս խեղճ կին մ'ես . ոչինչ գիտէիր կեանքի և կրից նկատմամբ . բայց ես դեռ այդ տեղերը չհասայ . . . : Աերջապէս չպիտի ըսուի թէ տասնութ տարեկան , անձանօթ , անկայուն , անանկ և հիմակ ամենէն լքուն գաւառաքնակ կին մ'այս կերպով կրնայ ծաղրել զիս . . . : Ան խոյս կը տայ իզմէ . . . չուզեր զիս ընդունելու հաւանիլ , ուրեմն կը վախնայ իզմէ . . . : Ո՛հ , կը հասկնամ , այն անամօթ և խրոխտ բնաւորութիւնը կը վախնայ տիրոջմը հանդիպելու . . . : Մնասարծուութիւնը չկուրեր զիս . կաշխատի այդ կինն ինքզինքը խաբելու . խաբեբայ մ'է ան , իզմէ այնքան կը վախնայ որ իր վրայ ունեցած ազդեցութեանս նկատմամբ ինձ ամենատիպքը կասկած մը չտալու համար իր նամակին մէջ կանխապէս ինքնասիրութիւնս պատճառ կը բռնէ այն արգարացի վստահութեան զոր կը պարտաւորի տալ ինձ իր բոլոր ընթացքը , վասն զի յետադայ խօսքը կըսէ այն նամակին մէջ . «Թող հպարտութեանդ

չերևակայե թէ թեղծե իոյս որպէս ապրճարան է թեղծե վախճանալ . . . : Այս է . . . այս է ճշմարտութիւնը . . . : Ալ կասկած չկայ . շատ կանուխ յուսահատեր էի . . . այդ կինը կը վախճայ իզմէ . . . ուրեմն կը սիրէ զիս . . . : Սէրը կը կուրէր զիս իբր դպրոցի աշկերտ մը . . . : Ո՛հ Մաթիլտ , վրէժդ պիտի առնուի :

Ընդմիջեցի էրիկիս խօսքը :

— Մտիկ ըրէ՛ ինձ , Ածնթրա՛ն . . . : Քիչ մ'առաջ դժբաղդ տեսայ քեզի . թէ և այդ դժբաղդութեան պատճառը թշնամանք մ'էր ինձի դէմ , պահ մը կըցայ քեզ կարեկցիլ այն ցաւերու նկատմամբ զոր ես ալ կրեր էի , և մոռնալ թէ դուն էիր այն ցաւերուս պատճառը : Հիմա յոյսը կը վերածնի սրտիդ մէջ , այնքան կոշտութեամբ կը նկարագրես ինձ այդ յոյսը որ ալ քեզ խօսք մ'ըսելս անարժանութիւն մ'է ինձի համար :

— Մաթիլտ . . . ներէ՛ . . . Աստուած իմ . . . խենդ մ'եմ . . . :

— Ես որ խելքիս տէրն եմ . . . վերջին խրատ մը պիտի տամ քեզ : Իւրսիւլ քեզմէն աւելի յաջողակ է : Արնկնիս խիստ ծիծաղելի թակարթի մը մէջ զոր քեզ լարած է ան :

— Թակարթ մը : Ի՞նչ թակարթ :

— Եթէ Իւրսիւլ ամենեւին յոյս մը ձգած չըլլար սրտիդ մէջ , թերևս մոռցած ըլլայիր զան . բայց քեզի կարծել տալով թէ քեզմէ խոյս տալուն պատճառն է շատ սիրելու վախը , տեսակ մ'աղդեցութիւն կը պահէր վրագ , և այսպէս վերջին հարուած մը կը տար ինձ առանց թոյլ տալու որ դանդաղեմ , վասն զի իր խոստումին համեմատ քեզի տեսնելէ կը դադրէր :

— Այդպէս կարծե՛լը բոլորովին վեհանձնական ընթացքի մը պատճառը սոսկալի դիտաւորութիւն մը համարիլ է , դո՛չեց Պ . Տը Լանգրի :

Այս յանդիմանութիւնը զայրացուց զիս :

— Ի՞նչ , չըսե՞ս ինձ թէ ո՛րն է այդ կնկան ըրած վեհանձնութիւնը : Իւրսիւլ՝ կորդելէն ետք իզմէ ինչ որ ամենասիրելի էր ինձ , ըսաւ . « Երբէք չսիրեցի էրիկդ , բայց վատ մասնութեան մը մեղքակիցն ըրի զան , հիմա կը զղջամ և կերդնում քեզ թէ ալ չպի-

տի տեսնեմ զան : Ի՞նչ զոհողութիւն . ամեն կարելի եղած գէշութիւնը ինձ ընելէն ետք հրաժեշտ կը տայ մարդու մը զոր չէ՛ր սիրեր : Ատի՞ է վեհանձնութիւն ըսածդ :

— Բայց յանցանքը խոստովանելովն իր ապագան ձեռքդ կը յանձնէր , տիկի՛ն , և տեսար որ չափանցութեամբ չէր ինչ որ կըսէր իր էրիկին խոստութեան նկատմամբ :

— Է՛հ , մի՞թէ չէր դիտեր , պարո՛ն , թէ անկարող էի զինքը կործանելու . բարեսիրութեանս , տկարութեանս բիւր ապացոյցները արդէն չտուե՞ր էի անոր : Գաղբէ՛ ուրեմն այդքան եռանդապէս գովելէ ինչ որ այդ կնկան վեհանձնութիւնը կանուանես . . . : Ներկային մէջ կը հարուածէր զիս , և անցեալ գէշութեանց համար բան մը չէր կրնար ընել :

Պ . Տը Լանգրիին ինքնամոլութենէն սրտմտելով ոտք ելայ դուրս ելնելու համար . . . բայց ամչնալով քովս եկաւ և ձեռքս բռնեց .

— Ներէ՛ , ըսաւ տրամապէս , ներէ՛ . հիմա կամչնամ խօսքերէս . բա՛րէ , կզգամ թէ ո՛րքան վիրաւորիչ են անոնք : Արդէն ո՛րքան աղէկութիւն էր ինձ մտիկ ընելդ . . . : Նորէն ներումն կը խնդրեմ , բայց այնքան դժբաղդ եմ որ այս կռիւին մէջ անզօր կը դանդեմ ինքզինքս . դործունէութիւնս տկարացաւ , ալ և ոչ խել կամելու զօրութիւն ունիմ , ամեն օր ետ կը թողում օր մ'առաջ ըրած որոշումներս . . . : Այս աղետաւոր մտածումը մտքիս մէջն է , միշտ ներկայ է հոն անողորմելի կերպով մը , չեմ կրնար ազատիլ անկից : Ո՛հ , յիրաւի սոսկալի է այս կացութիւնը . . . : Ի՞նչ ընեմ , Աստուած իմ , ի՞նչ ընեմ :

Եւ նորէն արցունք թափեց այս մարդն որու բնաւորութիւնն այնքան խիստ և ամբողջ էր :

Այս ամօթալի տկարութիւնը աւելի զայրոյթս քան թէ զուժս շարժեց .

— Ի՞նչ ընես , ըսի , ի՞նչ ընես . ինձի՞ կը հարցունես ի՞նչ ընելիքդ : Ահատութիւնդ , անկար ցաւերդ , ոճբային տրիփի մը դիւրաւ համակերպիլդ տեսնող մ'ո՛չ ապաքէն պիտի կարծէ թէ անպարտելի կերպով մը բռնադատուած ես շարժելու ինչպէս որ կը

շարժիս :

—Արսեմ թէ անդիմադրելի է այս ազդեցութիւնը , Մաթիլտ . . . :

—Ես ալ կըրսեմ թէ վա՛տ պատրուակներ են ատոնք : Ի՞նչ ընեմ , կըրսես : Ար պարտաւորիս վերջապէս իբր պարկեշտ մարդ վարուիլ : Մտիկ ըրէ՛ , Աօնթրա՛ն . կոյր չեմ քու նկատմամբ . դըժուարամարս համարձակութեամբ մը խօրելու վայրկեանն եկաւ . իմ և քու ապագայ , նաև մեր զաւկին ապագան կախում ունի այն որոշումէն զոր պիտի ընես այսօր : Աարդուեցար հետս առանց սիրոյ , ըրիր գործ մ՛որ անպատուութեան կը հսկի , մինչև հիմա կիներուն ամենէն դժբաղդն ըրիր զիս , սիրային զարշելի կիրք մ՛ունիս . . . :

—Դարձեալ յանդիմանութիւններ . . . գէթ դուն գութ ունեցիր իմ վրայ , Մաթիլտ :

—Այս տրտմալի անցեալը քեզ յիշելուս պատճառն է լաւ մը յայտնել քու և իմ կացութիւնս , և պատասխանել քու ի՞նչ ընէ՞մ հարցումիդ . . . : Ես ահա պիտի ըսեմ քեզ . . . ինչ ընելիքդ . . . : Այսօր , այս պահուս որ կը խօսինք , տակաւին քու ձեռքդ է երջանիկ և պատուական կեանք մ՛ունենալ . . . վաղը թերևս շատ ուշ պիտի ըլլայ :

—Լա՛ւ , ըսէ՛ նայիմ , լուսաւորէ՛ , մխիթարէ՛ զիս . . . օգնէ ինձ . . . Մաթիլտ . դու լոկ ազնիւ ներշնչումներ կընաս ունենալ , պիտի հետևիմ անոնց :

—Երիտասարդ , քաջասիրտ , խելացի , հարուստ ես . բաւական բարեբաղդ ես քանի որ կըրցաւ անհետիլ աղետալի յանցանքի մ՛ապացոյցն որ կընար անպատուել քեզի . բաւական բարեբաղդ ես , քանի որ սուտն և իրան այնպիսի կերպով մը կը խառնուին հասարակութեան զրպարտութեաց մէջ որ բարեկիր անձինք պիտի դեղեւին քեզի դէմ վճիռ տալու , փոխէ ուրեմն ապրելու եղանակդ , օգտակար եղի՛ր , և հասարակաց համարումը վերստին պիտի ստանաս :

—Բայց , դարձեալ . . . ի՞նչպէս . . . ի՞նչ միջոցներով :

—Եթէ ՚ի բաց առնուի զինական ծառայութիւններդ , կեանքդ

մինչև հիմա անգործութեամբ , զեղխութեամբ անցաւ . ծանր նպատակ մը տուր կեանքիդ , ծառայէ՛ հայրենիքիդ , զբաղէ՛ . . . : Մի՛թէ չկան պատուաւոր պաշտօններ զոր դեռ կընաս վարել . մի՛թէ զինուորական , նաև դեսպան չեղար . . . :

—Այս կառավարութենէն որ և է պաշտօն ոչ պիտի ընդունիմ և ոչ պիտի ուզեմ երբէք :

—Լա՛ւ , իրաւունք ունիս . . . ներելի է այդ դիւրադրողութիւնը : Աացութեամբդ . . . երախտադիտութեամբդ ընտանիքի մը նըկատմամբ որ քեզի և քու կիներուդ մեծ բարիք ըրաւ և որու իմ ծնողքս նոյնպէս անձնուէր եղան միշտ , կը վերաբերիս կուսակցութեան մ՛որ այն արքայական գերդաստանին իրաւունքը և յոյսերը կը ներկայէ . ուրեմն դուն ալ անոր քաջասիրտ պաշտպաններուն հետն եղի՛ր :

—Ուրեմն կը խրատե՞ս ինձ Վանտէ երթալ :

—Չեմ խրատեր քեզի քաղաքային կռիւին մէջ մտնել : Աան մղումներ , եռանդներ զոր կը հասկնամ , կը ներեմ , և որոնց վերայ կսքանչանամ թերևս , բայց չեմ ուզեր որ դուն ալ մասնակցիս անոնց . մի՛թէ այդ ընտանիքին դատը պաշտպանելու ուրիշ միջոց չկայ :

—Բայց ի՞նչպէս :

—Է՛հ , ի՞նչ գիտնամ ես . . . : Ազգային խորհրդարանը , օրինակի աղաղաւ . մի՛թէ արքայականներուն մէջ քեզի համար գեղեցիկ տեղ մը չկայ :

—Ազգային խորհրդարանը . . . իրաւ որ խենդ ես . . . մանաւանդ թէ ո՛ւր են յաջողելու հաւանականութիւնները :

—Եթէ ուզես , կընաս յաջողութեան ամենամեծ հաւանականութիւններ ունենալ . . . Մեր հոս ունեցած կալուածները , և ընտանիքիս այս երկիրներուն մէջ ձգած յիշատակներն ապահով եմ թէ պիտի նպաստեն ընտրութեանդ . ընդունէ այս յոյսը . թող այսուհետև մտածումներդ այդ նպատակին միտին : Միտքդ զիւրիմաց և փայլուն է . տուր անոր նաև հաստատութիւն , կորովութիւն որոնցմէ զուրկ է . . . կուզես հայրենեացդ երեսփոխաններ

բուն մին ըլլալ . տեղեկացի՛ր անոր օրէնքներուն , կառավարութեանը . . . : Հիմնական կրթութեամբ մ'ամբողջացուր այն առաւելութիւնները զորս կը տան մեզ մարդերու հետ ունեցած մեր յարաբերութիւնները և ճանաչումը . . . : Մեր բոլորտիքն ունիս մեր ազարակի վարձակալները , հողակալները , ամենքն ալ այնպիսի անձեր որոնցմէ կրնայ կախում ունենալ ընտրութիւն մը : Բանեցուր անոնց վրայ այն հմայակամ զօրութիւնը՝ զոր դու ունիս երբ կուզես ունենալ . տեղեկութիւն ա՛ն անոնց շահերուն և պիտոյից նկատմամբ , սիրուէ՛ անոնցմէ . մինչև հիմա թէ՛ անգործ և թէ՛ հայրենիքը յուզող երեւելի խնդիրներուն նկատմամբ անտարբեր ազնուական մ'երեւցար այդ ամեն անձերուն . ցուցուր անոնց թէ կարող ես ուրիշ բան ալ ընելու և չէ՛ թէ լոկ որսի շուներդ առաջնորդելու . հասկցուր թէ մարդս կրնայ հին ցեղէ ըլլալ , թէ կրնայ պաշտպանել օդտակար կարծուած սկզբունքներ , երկնային կարծուած իրաւունքներ , և թէ նոյնպէս կրնայ աշխատող , տառապող մարդեքու բարեպաշտական և ազնիւ դատին տէր ելնել և պաշտպանել զայն առաջի հայրենեայ . . . : Չմեռուան երկար գիշերներդ օդտակար ուսումներու գործածէ՛ . ամեն օր ժուռ եկո՛ւր և տե՛ս մեր երկիրները , բարի , արդարասէր , քաղցրաբարոյ եղի՛ր , և ահա կողմնակիցներ պիտի ունենաս . թո՛ղ ինձ գործադրել իմ այն նպատակս զոր այնքան անգթաբար մերժեցիր . շատ աղէկութիւններ ընելով , ծառայութիւններ մատուցանելով հարկաւոր պիտի ըլլաս , և անշուշտ օր մ'այս երկրին քուէարկութիւնը պիտի վարձատրէ՛ . քու խնամքներդ , աշխատութիւններդ . . . : Ածնթրա՛ն , աո՛ւր կեանքիդ այս նպատակը . . . Անատեն յաջողութեամբ պիտի մաքառիս , անատեն պիտի յաղթես այն ամօթալի տրիսփին որ կը վհատէ և կը ջլատէ քեզի . . . : Այս գեղեցիկ և փառաւոր շաւղին մէջ սիրտ առնելու համար անշուշտ ա՛լ չպիտի ունենաս քովդ ամենէն եռանդուն սիրով վառ ու բորբոք սիրտ մը . . . բայց դէ՛թ անկեղծ բարեկամուհի մը պիտի ունենաս որ շնորհակալ պիտի ըլլայ քու մէն մի ջանադրութեանդ , մէն մի գովելի որոշումիդ փոխարէն , որ պիտի օրհնէ զքեզ արի և բարեսիրտ ըլլալուդ համար . ասկից ՚ի զատ պիտի ըսես խրովի թէ

այս գործը զոր վրայ կառնուս , ոչ միայն կրնայ որորմելի տկարութենէ մ'ազատել քեզի , այլ նաև փառաւորել և ազնուացնել այն անունը զոր պիտի կրէ զաւակդ . . . : Անատեն , Ածնթրա՛ն , թերևս քեզի այնպէս փոխուած տեսնելով , այնքան բարեսիրտ տեսնելով , վասն զի երջանիկ և ինքնիրմէդ գոհ պիտի ըլլաս . . . այս տրտմաբեկ սիրտն որու սառած և քեզի համար մեռած ըլլալը կզգամ , թերևս վերստին կենդանութիւն պիտի առնու այն հրաշքներուն մէկովն որոնցմով Աստուած երբեմն կը վարձատրէ քաջաբոյր որոշումները . . . : Եթէ ընդհակառակն մահաբեր եղաւ այն հարուածը զոր ընդունած է այս սիրտը . . . անատեն անկեղծ բարեկամութիւնս , մեր զաւակին դաստիարակութիւնը , աշխարհիս համաբումը , քու համբաւդ , գովելի փառասիրութիւն մը թերևս բաւական պիտի դրաւեն կեանքդ , հետևաբար պիտի կրնաս նուազ ցաւիլ այն անուանութեան մէջ «էրոյ վրայ որու նկատմամբ կը խօսէիր ժամանակաւ :

—Այս յոյսը տասպալողն ես չե՛մ . . . այլ պարագաները : Նաև գեղեցի՛կ օրեր ունեցանք :

—Շա՛տ գեղեցիկ օրեր , Ածնթրա՛ն . . . : Քու յանցանքներուդ մին է ՚ի սկզբան կարի երջանիկ ընել զիս , գիտնալով որ այսպիսի երջանկութիւն մը չէր կրնար տեւել . . . իմ յանցանքս ալ է այսպիսի երանութեան մը շարունակուելուն հաւտացած ըլլալս . . . : Երբ մեր յոյսերուն վըրայիլը սկսաւ , համարձակապէս որոշում մ'ընելու քաջասրտութիւնը չունեցայ . փափկութիւնս ծայրայեղ դիւրագրգռութիւն մը դարձաւ . լոկ տառապիլ կրցայ : Պատրանացս այսպէս բոլորովին փարատիլն հարկ եղաւ որպէս զի սթափիմ , ուշաբրիմ . . . : Եթէ անատեն խօսէի քու հետ ասանկ համարձակ և բանական կերպով մը , թերևս ազնիւ փափաքներ ծլէին սրտիդ մէջ , և ամօթալի նպատակներ ծածկուէին . թերևս նոյն խի քու և իմ առջև վերստին գեղեցկացնէի քեզի . . . բայց նորէն կըսեմ թէ ես հաւտացեր էի խօսքերուդ . . . պատրանքը սոսկալի եղաւ : Մինչդեռ սէրս և արհամարհութիւններդ իրարու դէմ կը կռուէին այն ժամանակ , խելքս տկարացած էր . բայց կզգամ թէ բնութեան իմ վրայ դրած նորանոր սլարտաւորութեանց գիտակցութիւնը հաստա-

տեց , զարգացուց , բարձրացուց միտքս . . . հիմակ ուրիշ կերպով կը տեսնեմ , կը դատեմ և կը խօսիմ :

—Ուրիշ կերպով . . . այո՛ , իրօք ուրիշ կերպով , ըսաւ Աօնթրան ինձ մտիկ ընելէն ետք անկեցուն զարմացմամբ մ'որ խօսքս ընդմիջեկարողութիւնը կառնուր իրմէն : Ի՞նչ , Մաթիլտ , ի՞նչ , դո՞ւն ես այդպէս խօսողը . . . դո՞ւն որ այնքան տկար . . . այնքան համբերատար էիր միշտ . . . :

—Է՛ , պատասխանէ՛ նայիմ , Աօնթրան . . . : Գարձեալ լալով պիտի ըսե՞ս ինձ . « Ի՞նչ ընէ՞ . . . այն յիմարական սիրոյ դէմ որ կը պաշարէ զիս » . կը հարցունեմ թէ պիտի ըսե՞ս գարձեալ այս խօսքը որ անարժան է քեզ :

—Ո՛չ , ո՛չ , դոչեց Պ . Տը Լանդրի , ո՛չ . ամեն ատենուան պէս բարի հրեշտակս պիտի ըլլաս , Մաթիլտ . ազնիւ և անաչառ խօսքերդ բոլորովին նոր հորիզոն մը բացին առջևս . . . : Այո՛ , պիտի ընկճեմ այս սէրը . . . : Պիտի աշխատիմ երկու նպատակի հասնելու , երկու վարձատրութիւն պիտի յուսամ . քու և աշխարհի առջև ինքզինքս վերականգնել , և վերստին տիրել այդ ազնիւ սրտին զոր կորուսի . . . ո՛հ , ազնուազոյն կանանց մէջ ազնիւ կին , երբ այդ ծանր և բարձր խօսքերդ կը համեմատեմ Իւրսիւլին բոլոր լըրբենի մեծաբանութեանց հետ , երբ կը համեմատեմ այդ խօսքերուդ ինձ պատճառած անարատ , փրկաւէտ յուզմունքը և մտքիս մէջ ծնած վեհ գաղափարները այն դառնազին ցասումներուն զոր կը ներշնչէր ինձ միշտ անոր հեղինասէր և խրոխտ միտքը , չեմ կրնար հասկնալ թէ ի՞նչպէս այս աստիճան կրցայ չճանչել քեզի և զոհել . . . : Ո՛հ , Մաթիլտ , ինձի սիրտ տալու համար , առաջին որոշումիս մէջ զիս հաստատելու համար թո՛ղ ինձ հաւտալ թէ սրտիդ այդ անցողական ընդարմացումը շուտ մը պիտի դադրի : Որքան քաղցր պիտի ըլլայ ինձ այս կեանքը եթէ առաջուան պէս դորովանօք և սիրապէս ուզես կենակցիլ հետս . . . :

—Այդ բանն անկարելի է , Աօնթրան . կը կրկնեմ թէ չպիտի զլանամ քեզ այն ամէն սրաշտարանութիւնը , բարեկամական սէրը , զոր պարտաւորութիւնը կը հրամայէ ինձ չզլանալ քեզմէ . ասկից

աւելի ոչինչ կրնամ խոստանալ քեզ : Մեր սիրային ամուսնութիւնն անցաւ , և անոր յաջորդեց պատշաճութեան ամուսնութիւն մը , ուր հանդարտ և տրտում , բայց բոլորովին հողասիրական և անկեղծ յարաբերութիւններ պիտի ունենանք միայն . . . : Աօնթրան , չեմ ուզեր արժէք տալ ինքզինքիս , բայց վերջապէս յիշէ՛ այն ամեն բաները որք տեղի ունեցան մեր մէջ , և տե՛ս թէ չե՞մ վարուիր . . . :

—Իբր կիներուն վեհանձնազոյնը , իրաւ է , հազա՛ր անգամ իրաւ է : Երջանկութեան սովորող մարդն այնքան պահանջող կը լայ . . . որ ես ալ ահա չեմ կրնար բաւական համարիլ ինչ որ արժանի չեմ իսկ վայելելու :

—Օ՛ն , քաջալերութիւն , քաջալերութիւն , Աօնթրան . կեանքը դեռ կրնայ դեղեցիկ ըլլալ քեզի համար . ազնիւ փառասիրութիւններ , հրապուրիչ զբաղումներ , փառաւոր յաղթանակներ պիտի մխիթարեն քեզի . . . : Թերևս իսկ օր մ'ամենեկին ցաւելու բան մը չպիտի ունենաս . . . թերևս ես միայն պիտի նշմարեմ այն տարբերութիւնը որ պիտի ըլլայ ներկային և անցեալին մէջ , տարբերութիւն որ այսօր կը վշտացնէ քեզի . . . : Նոր կեանք մը կրնայ սկսիլ քեզի համար . . . արիութիւն , արիութիւն . . . : Եթէ դժբաղդ ըլլաս , միտքդ բեր այն անձերը որք քեզմէ աւելի դժբաղդ են :

—Այո՛ , այո՛ , արիութիւն , Մաթիլտ . . . : պիտի տեսնես , քեզ արժանի պիտի ըլլամ . . . : Ինչպէս կըսես , այսօրէն նոր կեանք մը պիտի սկսի ինձի համար . . . : Սրտիս մէջ գովելի փառասիրութեան մը ծնունդ տուիր . վերջապէս . . . պիտի հետեւիմ խրատներուդ : Մանաւանդ որ իմ կամքի հակառակ կը ցաւէի և ինքզինքս կը մեղադրէի այս յեղափոխութեան նկատմամբ անտարբեր հանդիսական մնալու և դէժ չբողբելու համար ՚ի նպատ այնպիսի գերդաստանի մ'որու կը պարտաւորիմ ամեն բան . . . : Գրեթէ վատութիւն մ'էր այս ընթացքս : Ո՛հ , շնորհակալ եմ քեզմէ այս վատութիւնս ինձի զգայնելուդ և զիս ամչցնելուդ համար . . . :

Ար խոստովանիմ թէ այս խօսակցութիւնը յոյս մը տուաւ ինձ . շնորհակալ եղայ Աստուծմէ ինձ այնքան լաւ թեւադրած ըլլալուն համար :

Քանի որ կը խորհէի այն խրատներուն և յոյսերուն վրայ զոր տուեր էի Աօնթրանին , ևս աւելի դո՛հ կըլլայի ինքն իրմէս :

Եթէ փառասիրութիւնը կրնար ծլիլ անոր սրտին մէջ , շուտ մը մեծնալով պիտի մարէր այն սաստիկ սէրը զոր էրիկս կզգար Իւրսիւլին վրայ :

Աօնթրան իր խելքովը և մարդերու նկատմամբ ճանաչումովն անշուշտ շուտ մը կրնար մեծ դիրք մ'առնուլ եթէ անդամ մը քաղաքական գործերու խառնուէր :

Ք Լ Ո Ւ Ի Թ Ե Է .

Ե Բ Թ

Է Բ Ի Կ Ս չտեսայ այս խօսակցութեան հետեւեալ օրը , խօսակցութիւն որ այնքան յոյս տուած էր ինձ և որու մէջ Աօնթրան այնքան վեհանձնական որոշում մը յայտնած էր :

Ժամն երկուքի միջոցին օդը թէև ցուրտ այլ խիստ դեղեցիկ էր : Պլօնտօն զրկելով հարցուցի Պ . Տը Լանդրիին թէ կուզէ՞ր կառքով պտոյտ մ'ընել հետս : Սպասուհիս եկաւ և ըսաւ թէ էրիկս խիստ զբաղած է և թէ կը ցաւէր հետս չկրնալ զալուն համար :

Աարծեցի թէ իր բնաւորութեան բնական աշխուժովն արդէն կը խորհէր այն աշխատութեանց վրայ որք այնքան օգտակար զբօսանք մը պիտի ըլլային իրեն :

Մինակս մեկնեցայ :

Չմեռնային տժգոյն արևը բարիք ըրաւ ինձ . տրտմաբեկ սիրտս բացուեցաւ . իմ կամքի հակառակ շատ տարտամ և հեռաւոր յոյս մը դարձեալ սկսաւ փայլիլ ինձի համար :

Թէև ա՛լ սէր չէի զգար էրիկիս վրայ , թէև իր ներկայութիւնը շատ անդամ ցաւալի էր ինձ այն դառն յիշատակներուն պատճառաւ զոր կը յիշեցնէր ինձ այն , չէի կրնար արդիլել զիս լաւագոյն ապագայի մը հնարաւորութեան վրայ խորհելու :

Եթէ Պ . Տը Լանդրի աշխատութեան և կամքի զօրութեամբ յաջողէր յաղթելու Իւրսիւլին վրայ ունեցած տրփաւէտ սէրը և այս

զղացումին տեղ ազնիւ փառասիրութիւն մը զգալու , անասն կազատուէր և ինձ կը վերադառնար :

Փառասիրութիւնն երբ Աօնթրանին բնաւորութիւնը ունեցող մարդերու սրտին մէջ կը ծնի , քիչ տեղ կը թողու սիրային զղացումներու : Գուցէ անասնն համակրութիւնս , անձնուիրութիւնս նկատելով , Աօնթրանին պէտէ Բաւեր սրտիս վայելումը :

Բաւեր , այս խորհրդածութիւններն որոշումներուս տկարութեան և տպաւորութիւններուս անհաստատութեան ապացոյցներն էին :

Ինչպէս որ ըսեր էի էրիկիս , անշուշտ ա՛լ չէի սիրեր զինքը , այլ սակայն երբ ամենափոքր կերպով մը կը յուսայի թէ Աօնթրան պիտի ըլլայ ինչ որ էր ժամանակաւ , ես ալ կը կարծէի թէ առաջուան սէրս պիտի գտնեմ :

Աւելի սիրելի էր ինձ սիրոյս թմրութեան քան թէ մահուանը հաւտալ . . . . . :

Երկարատե պտոյտէ մ'ետք դղեակը եկայ . գրեթէ զիշեր էր : Գղեկին մօտենալով շատ զարմացայ տեսնելով թէ Պլօնտօն զիս գիմաւորելու կը դար այն մեծ ծառուղիին մէջ որ պարտէզին վանդակը կը տանէր :

Սպասուհին նշան ըրաւ կառապանին . կառքը կեցաւ :

Այս պատուական կնոջ տրտում և անհանդարտ կերպարանքը սաստիկ զարմանք տուաւ ինձ :

— Ատքը մտի՛ր , ըսի , պիտի տանիմ քեզի :

— Ես ալ պիտի խնդրէի մտնել , տիկի՛ն :

Մտաւ Պլօնտօ :

— Աստուած իմ . ի՞նչ ունիս , ըսի . տժգոյն . . . և յուզուած ես . . . անշուշտ արտաքոյ կարգի բան մը կայ :

— Նախ , տիկի՛ն , մի՛ վրդովի՛ք :

— Բայց ի՞նչ կայ ուրեմն . կը վախցնե՛ս զիս :

— Եկայ ձեզի գիմաւորելու , տիկի՛ն , վասն զի վախցայ որ դղեկին մէջ խիստ յանկարծապէս չիմացնեն ձեզ . . .

— Բայց ի՞նչ կայ , խօսէ՛ ուրեմն , ի՞նչ եղաւ :

— Հանդարտեցէ՛ք , տիկի՛ն . . . հանդարտեցէ՛ք . . . եղածն անանկ

բան մ'է որ շատ զարմանք պիտի պատճառէ ձեզ . բայց վշտանալու տեղի չունիք եթէ աղէկ խորհիք . . . թերևս լաւապէս է այսպէս ըլլալը , աւելի հանգիստ կըլլաք :

—Աւելի հանգիստ . բայց ինչ ըսել կուզես :

—Բայց անշուշտ իրողութիւնը պիտի իմանաք նամակէ մը զոր պարոն գերկոմսն ինձ յանձնեց ձեզի համար :

—Նամակ մը . ո՞ւր է այդ նամակը :

—Ահաւասիկ , տիկին . բայց զիշեր է . . . չպիտի կրնանք կարգալ :

—Բայց ինչ ըսաւ քեզ Պ . Տը Լանդրին :

—Տիկին , ահա պատմեմ եղելութիւնը : Գուք հազիւ թէ դուրս ելեր էիք , և ահա թէրմէն՝ զոր ժամանանակէ մ'ի վեր Բարիզ զըրկած էր գերկոմսն և որ ամեն օր նամակ կը գրէր անոր՝ Բարիզէն գալով հոս հասաւ և ուզեց անմիջապէս իր տէրը տեսնել : Հազիւ թէ հինգ վայրկեան խօսեր էր պարոն գերկոմսին հետ . . . :

—Է՞ , ե՞տքը :

—Ար հաւաստեմ ձեզ , տիկին , կրկնեց Պլօնտօ դեղևելով և ցաւազին կարեկցութեամբ մ'ինձ նայելով , թերևս աւելի աղէկ էր անոր այսպէս . . . մեկնիլը . . .

—Մեկնիլը . . . : Պ . Տը Լանդրին մեկնեցա՛ւ . . . գոչեցի ձեռնամած :

—Եւ Աստուած տայ չը գա՛յ ալ , ըսաւ Պլօնտօ սաստկապէս՝ չը կրնալով աւելի համբերել , վասն զի վիշտը կրնայ մեռցնել ձեզի , խեղձ տիկինս . . .

Առանց պատասխանելու Պլօնտօյին՝ սենեակս վազեցի Պ . Տը Լանդրին նամակը կարգալու համար :

Ահաւասիկ այն նամակը :

Մարան , ժամն երեք .

»Յանկարծ մեկնելուս պատճառը դիւրաւ պիտի դուշակես . . . » քանի որ այս կէտին հասած կը գտնուինք միասին , աւելորդ է կեղծելը : Ար տեսնես որ կան ճակատագիրներ որոնց մարդս չկրնար » դիմադրելու աշխատիլ առանց յիմարութեան :

»Ներկայութիւնս այսուհետև անտանելի է քեզ , և քուկդ կը յիշեցնէ ինձ անիրաւութիւններ զոր ոչ կրնամ և ոչ կուզեմ ուրանալ : Քու յատկութիւններդ և իմ պակսութիւններս այնպիսի տեսակի մը կը վերաբերին որ չենք կրնար այս տեսակ բացասական մտերմութեամբ մ'ապրելու յոյս ունենալ , մտերմութիւն որ կը բաւէ այնքան ամուսիններու :

»Մեր ամուսնութեան առջի ժամանակներու նկատմամբ ցաւերդ միշտ յանդիմանութեանց պիտի փոխուին , և երկայնամիտ առաքինութիւնդ միշտ պիտի յիշեցնէ ինձ յանցանքներս . ասով բնաւորութիւնս ևս աւելի պիտի զայրանայ , և մերձաւորութիւն մ'երկուքնիս համար ալ մնասասակար է :

»Ամեն ազատութիւն կը թողում քեզ , վստահ ըլլալով թէ պիտի կրնաս պատշաճութիւնները պահել . մի և նոյն շնորհքը ես ալ » քեզմէ կը խնդրեմ . մանաւանդ թէ որոշումս անդառնալի է , և 'ի » զուր պիտի աշխատիս փոխել տալու ըրած որոշումս :

»Կարծեմ թէ տարին քսանուհինգ հազար Ֆրանք պիտի բաւէ քեզ : Թէ Մարան մնաս , և կը խրատեմ քեզ որ մնաս , թէ՛ Բարիզ գաս , այս տարեկանը ճշդապէս պիտի վճարուի քեզ :

»Առողջութեանդ մասին լուր տուր ինձ , և եթէ քեզ առաջարկած դրամական կարգադրութեանցս նկատմամբ առարկութիւն ունիս , գրէ՛ ինձ , պիտի ջանամ ամեն բան կարգադրելու փափաքիդ » համեմատ :

»Քեզի պէս միամտաբար խաբուեր էի երեկուան բարի որոշումէս : » Տկարութիւն մ'էր այն . . . խելքս գլուխս չէր . իբր տկար մարդ » մը շարժեցայ , խօսեցայ : Հոսանքը կը տանի զիս . աչքս կը դո » ցեմ և թող կը տամ ինքզինքս այս հոսանքին . ինչ որ ալ ըսես , » կան պարագաներ որոնց մէջ կամքն անզօր է :

«ԿՕՆԹՐԱՆ ՏԸ ԼԱՆԳՐԻՆ» :

Էրիկիս յանկարծապէս մեկնիլն և այս նամակին ընթերցումն այնպիսի զարհուրանք մը , այնպիսի ջղաձգային բուռն յուզմունք մը պատճառեցին ինձ որ յանկարծ չգիտեմ ինչ ներքին և անհնարին ցաւ մը զգացի . . . արիւնս սառեցաւ երակներուս մէջ . . . սոսկալի

երկիւղ մ'եկաւ անցաւ մտքէս իբր հրային նիզակ մը . . . . տարսափն ու ցաւը նուազեցուցին զիս . . . . . :

Ինչպէս անատեն , նոյնպէս և այսօր , նոյնպէս և միշտ . . . պիտի ըսեմ քեզ . Անիծեա՛լ ըլլաս , Աօնթրա՛ն . . . զաւա՛կս մեռցուցիր արգանդիս մէջ . . . . . :

Անատեն չկրցայ լաւ մ'իմանալ թէ որքան ժամանակ կեցայ յիմարութեան և ասլուութեան մօտ վիճակի մը մէջ . . . . . :

Պլօնտօ օր մը , զիշեր մը չհեռացաւ քովէս : Ետքէն ըսաւ ինձ ան թէ երբ իմացայ զարհուրանքիս սոսկալի հետեւութիւնը , խենդութիւն եկաւ վրաս . . . . և թէ սկսայ ջղաձգային շարժումներով քահ քահ խնդալ :

Այս ջղային տագնապը տեւեց մինչև ոյժերուս բոլորովին սպառելը :

Անատեն տեսակ մը թմբիր , տեսակ մ'անշարժ ընդարմացում գլուխեց զիս գլխովին . . . : Այս վիճակս քանի որ տեւեց , բան մը չբսի . . . կը թուէր թէ չէի լսեր ինձ ուղղուած խօսքերը :

Գրեթէ երկու ամիսէն ետք կրցայ բոլորովին սթափիլ և խելքիս տէրն ըլլալ :

Երբ ուշաբրեցայ հարկ եղաւ որ Պլօնտօ սլատմէ ինձ ամեն բան , ամեն բան , մինչև իսկ էրիկս մեկնիլը . . . . . :

Ամեն բան . . . մինչև իսկ այն յեղափոխութիւնը զոր ինձ պատճառած էր ան մեկնելովը . . . . . :

Վերջապէս ամեն բան . . . մինչև իսկ այն սոսկալի ըոպէն ուր . . . . . :

Բայց զրիչս կանկ կառնու . . . ձեռքս կը դողայ . . . մարմնովին կը սարսուէ զիս դեռ այս կսկծալի յիշատակը . . . : Ո՛հ , զաւա՛կս . . . զաւա՛կս :

Ո՛հ , անիծեա՛լ ըլլաս , Աօնթրա՛ն . . . անիծեա՛լ ըլլաս . . . . . :

Գեռ այս ժամուս յուսահատութեամբ կը հեծկլտամ . . . . . : Ո՛հ ,

անէ՛ծք , անէ՛ծք քեզ որ անգթարար կտրեցիր այն վերջին . . . միակ կապը որ կը պարտաւորէր աշխարհիս յարե՛լ զիս . . . . . :

Վա՛յ քեզ որ զրկեցիր զիս այն միակ պատրուակէն որ կրնար թոյլ տալ ինձ ներել քեզ ինծի ըրած գէշութիւնդ . . . : Անիծեա՛լ . . . յաւիտեա՛ն անիծեա՛լ ըլլաս : . . . . . :

Շատ անգամ հարցուցի իւրովի թէ Աօնթրանին յանկարծապէս մեկնիլն էր պատճառ այն աղետալի դէպքին որ կեանքիս նկատմամբ վճիռ պիտի տար , թէ ոչ կը պարտաւորէի այս աղետալի արկածին պատճառ սեպել այն բուռն վիշտերը որք քանի մ'ամիսէ 'ի վեր հարուածեր էին զիս :

Գեռ երկար ատեն՝ ամչնալով տկարութենէս՝ չուզեցի իւրովի խոստովանիլ այս վերջին և աններելի վատութիւնը . սակայն ճշմարիտ էր այս վատութիւնս . . . էրիկիս սոսկալի մասնութեան հակառակ , առ Իւրսիւլ գրած նամակին հակառակ , քէն ու ոխերուս հակառակ , վերջապէս թէև ըսեր էի անոր թէ ա՛լ չէի սիրեր զինքը . . . ամօ՛թ , անէ՛ծք իմ վրայ . . . տակաւին կը սիրէի , քանի որ մեկնելովն ինձ պատճառած խռովութիւնը զաւկիս կանխահաս մահուանը պատճա՛ռն եղաւ :

Հիմակ որ ալ ամեն պատրանք մշտնջենապէս փարատեցաւ ինծի համար , հիմակ որ անցեալը ճշդապէս կը տեսնեմ . . . . կը նշմարեմ թէ նաև վիշտերուս մէջ զոր խիստ յուսահատական կը կարծէի , դաղանի և տարտամ յոյս մը դեռ կը բռնէր զիս առանց իմ գիտութեան . . . : Աօնթրանին զիս թողուն զգացուց ինձ ինչ որ էր ինծի համար իր ներկայութիւնը :

Ի նանիր գիտէի թէ կը սիրէր Իւրսիւլը , 'ի նանիր կը խոստովանէր ինձ այս անհեղեղ և անդիմադրելի տրիփը . . . : Գէթ Աօնթրան քովս էր . . . տունս էր . ինամոցս և սիրոյս շնորհիւ կրնայի յուսալ թէ օր մը սիրտը դէպ իս պիտի վերադիմէ . . . : Վերջապէս դարձեալ կըսեմ թէ Աօնթրան որքան ալ անադորոյն , ո՛րքան ալ անդութ ըլլար . . . +\*է եր , և լաւագոյն է ներկայութենէն տառապիլ քան թէ բացակայութենէն :

Խղճի սոսկալի, անողորբելի տաղնատ մ'այսուհետև մինչև կեանքիս վերջը պիտի հալածէ զիս . . . : Անարժան սէր մը զաւկիս մահուանը պատճառն եղաւ . . . :

Եթէ՛ ինչպէս կրսէին ստախօս շուրթերս՝ դրուժան մարդ մը մոռնալով, արհամարհելով, բոլոր ապաղաս մայրական սիրոյ վրայ դրած ըլլայի, հանդարտութեամբ և արժանատաւութեամբ համարած պիտի ըլլայի այս մարդէն լքուելու . . . :

Բայց այսպէս չեղաւ : Այս մարդուն մեկնիլը սոսկալի ցաւ մը մը պատճառելով ինձ հատտատեց թէ սիրտս քանի՛ դողդոջուն թելերով դեռ յարած էր անոր . . . :

Բայց նաև իր վատ լքումը այս վերջին, կենդանի և արիւնալի արմատները խլելով, բա՛բէ, շատ ուշ բայց մշտնջենապէս հետաջինջ բրաւ այս ատելի սէրը :

**Ք Լ Ո Ւ Ռ Թ Ե Ը**

**ԿՏԱԿԸ**

**Հ Ի Ի Ա Ն Դ Ո Ւ Թ Ե Ա Ն Ս** միջոցին տիկին Տը Ռիշվիլին յետադայ նամակները Մարան հասեր էին . . . : Այժմտօ այս նամակներուն սև կնքամոմով կնքուած ըլլալը տեսնելով վտանդէ ազատ ըլլալէս ետք յանձնեց ինձ զանոնք : Ատնալով որ գուցէ աղետալի է անոնց պարունակութիւնը, չուղած էր զիս թերևս վտանգաւոր յուզմունքի մ'ենթարկել : Այս կարի բարեսիրտ և անձնուէր կնիկան նախազգացումները չէին խաբեր զինքը :

«Բարիդ, ժամն երկուք, Յունվար 1831.»

«Սիրելիդ իմ Մաթիլտ.»

«Աճապարանօք քանի մը խօսք կը գրեմ քեզ՝ շատ ցաւալի դէպք մ'իմացնելու համար : Հիմա կ'իմանամ թէ Պ. Տը Մօր-

թաներ երեկ մենամարտութեան մը մէջ ծանր վէրք մ'ընդուներ է . . . : Արտուի թէ (բայց չեմ կրնար հաստալ) նախայարձակ եղեր է մեր բարեկամն որու բնաւորութիւնը և ուղղասիրութիւնը զիտես Աիրաբոյժները դեռ չեն կրնար յոյս մը տալ. առջի սպեղանին այս իրիկուն պիտի վերցուի, չգիտեմ ինչո՞ւ կը վախնամ որ Պ. Տը Մօրթաննի մենամարտութիւնը զարշելի դաւադրութեան մը հետևութիւնը չըլլայ . . . :

«Պահ մ'առաջ ես անձամբ դացեր էի իր վրայ լուր առնելու համար. կատրիս մէջ պահուելու պէս նստելով սպասաւորիս դարձին կսպասէի Պ. Տը Մօրթաննի տունին դրան առջև ուր՝ ինչպէս զիտե՛մ միտակ կը բնակի ան. երկու բարձրահասակ մարդ որք աղոր հաղուած էին և որոնց զիբքը դուհիկ կերեար՝ եկան անշուշտ իրենք ալ անոր վրայ լուր առնելու համար :

«Ներս մտնելէ առաջ՝ մին միւսէն առաջ անցնելու համար իրարմէ ներողութիւն խնդրելով՝ քանի մը քաղաքավարական կոշտ ձեւեր ըրին որոնց վրայ զարմացայ. պահ մը տունին մէջ կենալէն ետք դուրս ելան և վայրկեան մը դրան առջև կեցան իրենց երկու կողմը նայելով : Անտան այս մարդերուն մին, ամենէն մեծը . . . : (Երբէք չպիտի մոռնամ իր ցած ու միանդամայն սոսկալի դէմքը, խաղաւարաններով լի երեսը զոր խիտ կարմիր մազէ թանձր կիսամօրուններ կը ջրջանակէին և բայց մոխրագոյն երկու սրբալի սչեր կը լուսաւորէին) անտան այս երկու մարդերուն մեծագոյնը ըսաւ միւսին՝ գաղանային խնդումով մը խնդալով .

—Ար կրկնեմ թէ թեկն տակը միտած դնտակն ալ դանկը մըխուած դնտակին չափ գործ կը տեսնէ, այլ սակայն դուխը նշան առեր էի. բայց ես որ քառսուն քայլ հեռի ճանձին անգամ անվերէպ նշան կառնում միշտ, սախալուեցայ այս մարդուն նայուածքին առջև աչքս թարթելու. երբէք այսպիսի նայուածք մը չտեսեր եմ . . . : Այս է ահա նշանիս աղէկ չառնուելուն պատճառը :

—Անաս չունի, բաւական է որ հարուածը բոլորովին լաւ ըլլայ, կրկնեց միւսը աղգուութեամբ արտասանուած օտար ձայնով. եթէ աղէկ գործ տեսած է, շարայարեց, խոստացուած բան, կա-

տարուած բան : Իր խոստումը կայ միայն . . . և . . . :

«Ալ ուրիշ բան չը լսեցի , վասն զի հեռացան այս երկու սարգերը : Չեմ կրնար ըսել քեզ թէ ո՛րքան կը վրդովէ զիս այս բանը :

«Ինչ են այս մարդերը , ինչ յարաբերութիւններ կրցան տեղի ունենալ Պ . Տը Մօրթանելին և այս տեսակ անձերու մէջ . ինչ կը նշանակեն սա խօսքերը . «խոստացուած բան , կատարուած բան . իր խոստումը կայ միայն , բաւական է որ հարուածը բողբոջին լը ըլլայ , այսինքն անշուշտ , բաւական է որ հարուածը մահաբեր ըլլայ : Ինչ է այս գաղանիքը . . . :

«Երեկոյեան ժամն ութ . Յունիւ Քինջ

«Սիրելի Մաթիլտ .

«Պ . Տը Մօրթանելի վիճակը մի և նոյնն է . հրամայեցին անոր որ բողբոջին լուռ կենայ . ծառայ մը զըկելով աղաչեցի որ անպամ մը տունս գայ Պ . Տը Մէն-Բիէր որ Պ . Տը Մօրթանելի վիճակներուն մին եղաւ , կըսուի . կողէի այն երկու մարդերէն լսած խօսքերս իմոյնել անոր . Պ . Տը Մէն-Բիէրին ալ մեծ զարմանք պատճառեցին այն տարօրինակ խօսքերը : Աարմիր մազեր ունեցող մարդն եղած էր Պ . Տը Մօրթանելին հակառակօրդը : Ահա այն մանրամասն պարտակաները զոր Պ . Տը Մէն-Բիէր տուաւ ինձ այս մենամարտութեան վրայ :

«Պ . Տը Մօրթանելը ուրբաթ իրիկուն Պ . Տը Մէն-Բիէրի տունը եկեր է անոր իմաց տալու համար թէ սաստիկ վէճ մ'ունեցած է իրեն անձանօթ մարդու մը հետ որու ժամանակէ մ'ի վեր ստէս հանդիսած էր Գաֆէ Տը Բարի սրճարանը ուր ինք սովորաբար կը ճաշէ : Այս մարդն և իր ընկերը միշտ յամառաբար կողէին նրասիլ իր սեղանին մօտ սեղանի մը քով երբ որ նստելու առիթը կը գտնուին : Իրենց խօսքը Պ . Տը Մօրթանելին լսել տալու չափ մօտակալ նստելէն ետք կսկսէին կայսեր վրայ խօսիլ ամենակոշտ և խիստ արհամարհական խօսքերով : Սիրելի գ ի.Մ Մաթիլտ , գիտես

արդէն թէ Պ . Տը Մօրթանելը տեսակ մը կուռքի սէս կը պաշակ միշտ Նարոյէոնը , կրնաս ուրեմն հասկնալ թէ ինչպիսի անհամբերութեամբ կը սրարտաւորէր տաղնապիլ այս խօսքերէն որք իր ամենարուսն համակրութեանց առարկային նկատմամբ կը վերաւորէին զինքը :

«Անցեալ ուրբաթ Պ . Տը Մօրթանելը իր սովորութեանը համեմատ սրճարանը եկաւ ճաշելու . հազիւ նստած էր , և ահա երկու մարդերն եկան , և մի և նոյն տեսարանը կրկնեցաւ , մի և նոյն խօսակցութիւնը շարունակուեցաւ . Մեր դժբաղդ բարեկամն և սուրբի դժուարութիւն ունեցաւ ինքզինքը զսպելու երբ մանաւանդ տեսնուի իրեն թէ այս երկու մարդերը գէս իր կողմը նայելով հաղուէ զստութեան նշան մ'ըրին իրարու . սակայն ինքն իր վրայ բարենք իշխանութիւն պահելով կրցաւ ելնել և մեկնիլ սրճարանէն առանց բան մ'ըսելու , վասն զի նախայարձակ ըլլալու պատճառ մը չունէր : Այս երկու մօտակայ անձերը կատարելապէս աղատ էին իրենց կարծիքները մէկ մէկու յայտնելու . աւելից 'ի զատ իրենց խօսքը Պ . Տը Մօրթանելի չէին ուղղեր . . . :

«Պ . Տը Մօրթանելը ճաշարանէն ելնելէն ետք Գօմեաի-Ֆրանսէզի թատրոնը դնաց , ուր քիչ մարդ կար , և նստարանի տեղ մ'առաւ . քանի մը բողբոջէն ետք երկու անձանօթներն ալ դալով իր քովը նստան և նորէն սկսան իրենց խօսակցութիւնը ուր որ ձգեր էին զայն : Պ . Տը Մօրթանելը գրգիռ մը տեսնել կարծեց այս յարատեութեան մէջ սրով կը հալածուէր . դժբաղդաբար համբերութիւնը հասաւ . չկրցաւ զսպել իր կրակոտ բնաւորութիւնը , ըսաւ կարմիր կիստօրուս ունեցող մարդին թէ ասիւրաս մը միայն կրնար համարձակիլ այնպէս խօսելու կայսեր վրայ .

«Այս մարդը փոխանակ պատասխանելու Պ . Տը Մօրթանելին և սուրբի նախատինք թափեց Նարոյէոնին վրայ , շարունակ իր ընկերին ուղղելով խօսքը : Մեր անբաղդ բարեկամը՝ զոր բողբոջին զայրացուց այս անխոստութիւնը՝ ինքզինքը մտնալով մինչև իսկ անձանօթին թեք ջնցեց հարցունելով անոր թէ չէր լսած իր խօսքը : Անձանօթն ուժգնասպէս գոչեց . «Ասիւրաս կոչեցիր զիս , ձեռք վեր-

ցուցիր վրաս , խօսք չուղղեցի քեզի , դուն ես նախայարձակը  
պարտաւորիս հատուցում ընել ինձ : Ահա հասցէս . վաղը առա  
վկաս տունդ սխաի դայ . » և այցատումս մը տուաւ Պ . Տը Մօրթան  
երին :

« Այս այցատումսին վրայ դրուած էր Հարիւրապետ Լը Պլան ,  
Այս վէճին օրուան դիշերն իսկ Պ . Տը Մօրթաներ Պ . Տը Սէն-  
Բիէրին տունը դնաց , խոստովանեցաւ անոր թէ ինքն անիրաւ էր ,  
բայց թէ չկրնալով համբերել բարկացած էր լսելով թէ կը նա-  
խատուի այն մարդուն յիշատակն որու վրայ սաստիկ կսքանչանար ինք .  
աղաչեց Պ . Տը Սէն-Բիէրը որ համաձայնի հարիւրապետ Լը Պլանին  
վկային հետ , շարայարելով թէ սրատրաստ է ամեն հատու-  
ցում ընելու :

« Հետեւեալ օրն առտու ժամը ութին ասպետ Բերիթթի անու-  
նով Իտալացի մ'իբր հարիւրապետ Լը Պլանին վկան եկաւ Պ . Տը  
Սէն-Բիէրին տունը և ղինուց ընտրութիւնը սրահանջեց հարիւրա-  
պետ Լը Պլանին համար որ նախատեղի ըլլալով կուզէր ատրճանա-  
կով մենամարտիլ քսան քայլ հեռուէն , և նախ ինքն արձակել ատրճ-  
անակը : Պ . Տը Սէն-Բիէր ուղեւով կոխին սրտահաւթիւնները  
աւելի հաւասարել' ուղեց որ երկու հակառակորդները միասին ար-  
ձակեն . բայց հարիւրապետ Լը Պլանին վկան ամենեւին չուղեց հա-  
ւանիլ այս առաջարկութեան : Դժբաղդաբար Պ . Տը Մօրթաներ  
նախայարձակն էր առանց դրդուելու : Հետեւաբար Պ . Տը Սէն-  
Բիէր ստիտուեցաւ կըսէ ինձ , ընդունելու կուր ի'նչ կերպով որ  
առաջարկուած էր :

« Երբ Պ . Տը Մօրթաներ խնայաւ այս տեսութեան ձախորդ  
ելքը , տրտում և մտահոգութեամբ դրաւուած երեցաւ : Մեկնե-  
լէն առաջ Պ . Տը Սէն-Բիէրին բանալի մը յանձնեց աղաչելով  
որ իրենց տեղը ղրկէ այն թուղթերը զոր սխաի դանէր իրեն ցու-  
ցուցած արկղի մը մէջ : Պ . Տը Սէն-Բիէր ձանչելով Պ . Տը Մօր-  
թանեի քաջասրտութիւնը որ այսպիսի սարազաններու մէջ խիստ փա-  
ռաւոր ապացոյցներ տուած էր իր արիութեան նկատմամբ , կուէն  
առաջ անոր ունեցած տեսակ մը վհատութեանը սրտաձառ բռնեց  
աղեւտալի նախազգացում մը :

« Մեր բարեկամը բազմիցս ցաւեցաւ ինքզինքը չղսպելով այս մար-  
դը նախատելու չափ բարկացած ըլլալուն համար , իբր թէ կայսեր  
յիշատակն ինքնին չպաշտպանուէր : Պ . Տը Մօրթաներ բազմիցս  
կրկնեց .

« Այս ընթացքս հազիւ ներելի եղած կըլլար եթէ կեանքս լոկ  
՛իմս ըլլար . բայց այս միջոցիս այսպէս վարուած ըլլալս յիմարու-  
թիւնէն աւելի գէշ վարմունք մ'է , դրեթէ ոճիր մ'է այն » :

« Աէսօրին Պ . Տը Մօրթաներ և իր երկու վկաները , նոյնպէս հա-  
րիւրապետ Լը Պլան և իր երկու վկաները Վիլ-Տ'Ավրէյի անտառը  
հասան : Ամեն բան կարգադրեցաւ ինչպէս որ որոշուած էր : Երկու  
հակառակորդները քսան քայլ հեռի տեղաւորեցան . Պ . Տը Մօր-  
թաներ ուղղեց իր մեծ հասակը , և իր ատրճանակը աջ ձեռքովը  
բռնելով հանդերձ թևերը կուրծքին վրայ առաւ խաչաձև , անգամ  
մը հարիւրապետ Լը Պլանին նայեցաւ այնպիսի հաստատ և սուր  
նայուածքով մ'որ այս մարդը սրահ մը վար ըրաւ աչերը , և Պ .  
Տը Սէն-Բիէր որոշապէս տեսաւ անոր ձեռքին երեբալը , սակայն  
բարէ' , արձակուեցաւ ատրճանակը . . . շատ աղետալի եղաւ այս ար-  
ձակումը . . . : Պ . Տը Մօրթաներ անգամ մ'ինքն իր վրայ դարձաւ  
և ծունկի վրայ ընկաւ աջ ձեռքը ձախ կողմին վրայ տանելով . . . ա-  
պա կունակի վրայ ինկաւ գոչելով . « Իե՛ղճ աղջիկս » :

« Ինչպէս կը տեսնես . . . քու վրայ կը խորհէր , Մաթիլտ . . . »

« Իր վկաները երբ գրկեցին զան , գրեթէ վերջին շունչը կը  
տար : Գնտակը կուրծքը մտած էր : Պ . Տը Մօրթաներ Բարիզ  
տարուեցաւ ամենամեծ զգուշութիւններով , և իր վիճակը թէև խիստ  
երկիւղալի է , բայց բարեբաղդաբար երեկուանէ 'ի վեր աւելի գէ-  
շի չգարձաւ :

« Պ . Տը Սէն-Բիէրին ինձ դրած տրտմալի եղելութիւններն ա-  
հա ասոնք են , սիրելիդ իմ Մաթիլտ : Պ . Տը Մօրթանեի հակառա-  
կորդներուն սոսկալի խօսքերուն նայելով՝ զոր լսեր էի' Պ . Տը Սէն-  
-Բիէր ալ ինձի պէս կը կարծէ թէ անշուշտ այս մարդերը հաշ-  
ուեր էին այնպիսի կերպով մ'որմէ Պ . Տը Մօրթաներ ստիպուի իր  
սովորական չափաւորութեան սահմանէն ելնելու , և անխոհեմ նա-

խոյարձակումով այս երկու սուսերամարտներու իշխանութեաններ քեզ-  
լու որոնց մին խիստ վստահ կերևար իր յաջողակութեան վրայ : Բայց  
ինչ է այս սոսկալի վրիժառութեան դադանի շարժիչը : Անտարա-  
կոյս այս ապիրաաներն իւրովի շարժեցան , հարկաւ գարշելի մե-  
քենայութեան մը դործիքն են . . . : Հիմա Պ . Տը Մօրթանէն երկ-  
տող զիր մ'առի . լաւագոյն կզցայ ինքզինքը . կըսէ թէ շատ ծան-  
րակշիւ բաներ պիտի հաղորդէ ինձ : Չպիտի դանդաղիմ կատարե-  
լու այս տրամալի և բարեպաշտական պարտքը . կը թողում քեզի  
շուտ մը վերդառնալու համար , սիրելի աղջիկս :

«ՎԵՐՆԷՕՅԻ ՏԸ ԲԻՇՎԻԼ»

«Բարիդ , դիշերուան ժամը տասնու մէկ» :

«Սիրելի՛դ իմ , Մաթիլտ .

«Հիմա մեր բարեկամին տունէն եկայ . . . : Գոհանաւք Աստուծ-  
մէ , Մաթիլտ , և աղերսենք զան . . . դեռ յոյս մը կայ . . . : Պի-  
տի ապրի՛ մեր բարեկամը . . . ո՛հ , պիտի ապրի բարեկամացը երա-  
նութիւն և թշնամիներուն սրաթիժ տալու համար , վասն զի իր հա-  
կառակորդներէն լսած խօսքերս սոսկալի դաւադրութեան մը շախղը  
ցոյցոյցին անոր . . . : Ի՛նչ վիճ վատութեան . . . : Բայց նախ քու վը-  
լայ խօսինք . . . : Իր առաջին աղաղակն եղաւ «Մաթիլտ» . նախ և  
առաջ աղաչեց զիս բսելու քեզ թէ ծանր պարտաւորութիւններ  
դրաւեր էին զինքը , և թէ այս պատճառաւ չկրցեր է քանի մը բան  
յաակացնել քեզ առանձնական առնին տեսարանէն ՚ի վեր . Պ . Տը  
Մօրթաներ այն սոսկալի դիշերուան պարագաները հաղորդեց բարե-  
կամութեանս . . . : Հիմա պիտի գիտնաս թէ ինչո՛ւ հաղորդեց :

«Այն քաղաքական առդնասպներն որոնց հետեութիւնն եղաւ  
անցեալ տարուան յեղաշրջումն և այն դատին յաղթանակելն որու  
ջերմագոյն պաշտպաններուն մին էր Պ . Տը Մօրթաներ , բաւական  
կլիմայնեն քեզ թէ ի՛նչ շահերով այս բարեկամը քանի մ'ամիս  
զաղեցաւ առանց ուրիշ զբաղում մ'ունենալ կարենալու : Ընդու-  
նած է քու այն նամակդ զոր դրեր էիր իրեն էրիկիդ զեղխութիւն-

ներուն նկատմամբ . իր սովորութեանը համեմատ կուզէր պատաս-  
խանել հանդարտելով քեզի կամ արդիւնաւոր խրատ մը տալով ,  
բայց պարտաւորեցաւ բազմիցս խորհրդակցիլ իր վաստաբաններուն  
հետ , և դեռ երեկ չէ առջի օր կրցաւ ամուսնութեանդ դաշնա-  
դրին մէկ օրինակը ստանալ , ամենամեծ դժուարութիւններէ ետք :  
Բա՛րէ , խեղճ աղջիկս , խիստ նենդալի և անթերի դաւադրութեան  
մը զոհուեր ես . . . դուն ոչինչ կրնաս ունենալ . . . Երիկդ կրնայ  
ամեն բան վասնել , և լոկ թշուառութիւնը թողուլ Նայն կնոջ որ  
ա՛յնքան վեհանձնութեամբ հարստացուցած է զինքը . . . :

«Բայց թո՛ղ Մաթիլտ հանդիստ ըլլայ , ըսաւ Պ . Տը Մօրթան-  
եր , ինչ որ ալ սրտասհի , ապրիմ կամ մեռնիմ , իր ապագաննաւ  
զաւակինը ապահովուած պիտի ըլլայ , և ազատ պիտի մնայ իր է-  
րիկին զեղխութեանէն :» Ամեն բան իմացուցի անոր , խեղճ կին . . .  
թէ՛ նախանձոտութեան իրաւացի պատճառներդ և թէ էրիկիդ տը-  
մարդութիւնը . Պ . Տը Մօրթաներ քեզի այդ բռնաւորին ձեռքէն  
աղաատելու մէկ հնարաւոր միջոց կը սեանէ միայն . . . վերջապէս՝ իր  
կարծիքին համեմատ՝ այս միջոցն է զատուիլ էրիկէդ . . . այլ սակայն  
դեռ տարի մը շանցաւ կարդուելէդ ՚ի վեր , խեղճ կին : Մտիկ ը-  
րէ մեր բարեկամին . . . մտիկ ըրէ՛ ինձ . . . խորհէ՛ . . . սովորէ՛ այս  
գաղափարին . . . թո՛ղ վախ չտայ քեզ այս զատուելու գաղափարը  
. . . : Անշուշտ ցտայի է առանձնութիւնը , բայց լաւագոյն է ա-  
ռանձին մնալ քան թէ ամեն բոսէ վշտահարիլ . . . : Վերջապէս ե-  
թէ Աստուած պահէ մեզ Պ . Տը Մօրթաներ , և չեմ տարակուսիր  
այս մասին , ինքն անձամբ պիտի գայ էրիկիդ առջև՝ տալու հա-  
մար քեզ այն խրատները զոր կաղաչէ ինձ տալու քեզ :

«Հիմակ ըսեմ այն կատկածները զոր տունն իրեն դադունապէս  
լսած խօսքերս : Գիտե՞ս թէ ո՛վ է այն անձը զոր կամբաստանէ . . .  
թէ և արդարաւէր և ուղիղ հոգիի մը յատուկ շախաւորութիւններով  
. . . այն հրեշն է որ անընդհատ իր բոլոր ճիւղը թափած էր քեզի  
կործանելու համար , վերջապէս Ախկարթօն է ան . . . : Պ . Տ . Տը  
Մօրթաներ այս ապիրատին կատողութեան պատճառը հասկցնելու հա-

Պ . Տը Մօրթաներ անտուն չէր գիտեր Պ . Տը Անդրիին Բարիդ մեկ-  
նէր :

մար է որ առանձնական տունին բոլոր դէպքը սլատմեց ինձ , նաև այն վրիժառութեան սպառնալիքը զոր այն հրէշն ըրաւ . հեռանալով . . . : Հա՛տ աղէկ բռնած պիտի ըլլայ իր խօսքը : Իրմէ ստակ ուսող , տեղեկութիւն առնող և զրկուող սուսերամարտներ Պ . Տը Մօրթաների ետեէն ընկած պիտի ըլլան լրտեսութեամբ , և իրենց տիրոջ դժոխային հրահանգները զորձադրելով մեր դժբաղդ բարեկամին զայրոյթը զրգոած են անշուշտ իր առջև նախատելով յիշատակ մը զոր ինք կը մեծարէր :

« Պ . Տը Մօրթաների նախայարձակ ըլլալը լաւ մը հաստատուելէն և կռիւին ընտրութիւնն ու կերպն հարկաւորապէս իր հակառակորդին ձգուելէն ետք մեր բարեկամն ոչ այլ ինչ կրնար ընել բայց եթէ իր զինամասի կուրծքը մատուցանել Պ . Ալուկարթօյին վարձած մարդասպաններուն : Թէև շատ բնական է այսպէս մեկնել իրողութիւն մ'որ անմեկնելի է առանց այս մեկնութեան , թէև Պ . Տը Մօրթաները կարհամարհէ Պ . Ալուկարթօն , բայց և այնպէս չուզէր հաւտալ թէ այն մարդը կարող է այսպիսի արիւնարոյր խայտառակութիւն մ'ընելու : Պ . Տը Մօրթաները իր բնաւորութեան անաչտանկեղծութեամբը լոկ իրողութիւնները , նիւթական ասպոցոյցները կրնողունի երբ ինդիրն ամբաստանելու վրայ է մարդ մ'այնպիսի ուժերի մը նկատմամբ որ դուցէ մարդասպանութենէն աւելի դարշելի է , վասն զի անլրիպելի և անպատուհասելի է . . . : Սակայն կը հաւանի . . . »

Տիկին Տը Քիշվիլի այս նամակն ընդհատուած էր . . . : Սև կնքամամով կնքուած մեծկակ ծրարի մը հետ տոմսակ մը կար զոր տիկին Տը Քիշվիլի զողոթուն ձեռքով մը զրած էր և որու պարունակութիւնը հետեւեալն է .

« Առաւօտ ժամը մէկ .

« Հազիւ զօրութիւն ունիմ . . . այս սոսկալի խօսքերը քեզ զրեւու . . . մեռա՛ւ ան . . . հեղձում մ'առաւ տարաւ զան . . . : Բայց այս չէ ամենը . . . կը վախնամ որ պիտի խենամ սարսափէս : Հազիւ իմացուցեր էին ինձ այս սարսափելի լուրը , և ահա անծանօթ

մը տուփ մը բերաւ ինձի համար . . . : Կաման բացաւ այս տուփը . . . իմ առջև . . . ինչ տեսնեմ . . . արիւնի սէս կարմիր և թունաւոր ծաղիներու փունջ մը , զոր անցեալ տարի առաւօտեան սլարահանդէսը դրուեր էիր . . . և որ առանց դիտութեան զրկուած էր քեզ Պ . Ալուկարթօյի . . . մարդադէմ . . . հրէշի՛ն կողմէն . . . : Այս փունջը սև ժապաւէնով մը կապուած էր . . . : Ոչ ասպքէն ասով կիմանանք թէ ո՛վ է զարնող ձեռքը . . . և թէ նորանոր վրէժներ կըստսլանայ մեզ այս ձեռքը . . . : Եթէ իրա՛ւ է ասի , Աստուած իմ , զթութի՛ւն . . . զթութիւն Կամային , զթութիւն աղջկիս . . . ինձի զարկ , բայց ինչպէ՛ Կաման . . . : Ջղուշայի՛ր Մաթի՛լտ . . . դժոխային ողի մը կը թևարկէ մեր վերևը . . . Մեր բարեկամը թերևս անոր առջի նահատակն է . . . : Մնա՛ս բարև , իւրաւոր այլ վշտալի զղուանքս ընդունիլդ աղաչելու զօրութիւնը ունիմ միայն . մնաս բարե՛ւ , սիրելի՛դ իմ Մաթիլտ :

« ԱԵՐՆԷՕՅԼ ՏԸ ՐԻՇՎԷԼ . »

Այս նամակին հետ ինձ ուղղուած ծրար մը կար կնքուած : Այս ծրարին մէջ Պ . Տը Մօրթաները իր յետին կամքերը կը նշանակէր . . . բոլոր ինչքը ինձ կը սլարդէէր , և կը յայտնէր նուիրական դաղանիք մը որ կը սլարտաւորի սրտիս ամենէն խորունկ յատակը թաղուած մնալ . . . :

Հարկաւորութիւն չունիմ ըսելու թէ սաստիկ եղան վիշտերս : Մահն ահա սառեցուցած էր այն հաստատուն և բարեկամական միակ ձեռքը որ պիտի կրնար թերևս բռնել զիս վհիս եզրին վրայ : Ամեն նեցուկներէ հաւասարապէս զրկուած մնացի . . . ճակատադիրը կարծես կը ծանրանար վրաս . . . :

Ուրեմն եղաւ օր մ'ուր մինակ էի . . . ուր սիրտս դատարկ և և վշտաբեկ . . . հողիս ալ դառնութեամբ և ատելութեամբ լի էր . . . : Ամբարշտութեամբ զայրանալով ճակատադիրն դէմ որու ներքև Աստուած կը պրկէր զիս անշուշտ փորձելու համար , ա՛լ չը կրնալով դիմանալ նահատակութեան և նախատելով անցեալ համակերպութիւնս և առաքինութիւններս՝ խորհեցայ վերջապէս դէշութեան

դէմ գէշութիւն ընել : Պիտի ներքոս ինձ երբէք , Աստուած իմ :  
Թո՛ղ մեզքս քաշէ այն մարդն որ զիս այս մրրկալի և յուսահա-  
տակոն ճամբուն մէջ դրաւ : Ա՛չ , ո՛չ , չե՛ք զթութիւն . . . չեք  
զթութիւն անոր համար . . . : Վասն զի արքայութենէն դժոխք նե-  
տեց զիս . յախշտակեց իզմէ վերջին յոյսս : Ատելութիւն . . . անմահ  
ատելութիւն ԱՅՆ ՄԱՐԳՌՈՒՆ ԴԷՄ ՈՐ ԶԱՒԱԿՍ ՄԵՌՑՈՒՑ  
. . . . :

Գ Լ Ո Ր Ի Թ Թ .

ՆԱՄԱԿԸ

ԱՆՎՍՏԱՀՈՒԹԵԱՄԲ Կը մօտիմ կեանքիս այս նոր ժամա-  
կէտին սլատմութեանը : Պատմելով այն գէտքերը որք տեղի ունեցան  
մանկութենէս մինչև ամուսնութիւնս , և ամուսնութենէս մինչև այն  
բոսկէն ուր Պ . Տը Լանդրի այնքան անդժարար զիս թողուց՝ Բա-  
րիզ երթալու և Խւրսիւլին հետ ապրելու համար , կրնայի անվախ  
վստահիլ ամեն յիշատակներուս և այն ամեն տարտորութիւն-  
ներուս զոր կը զրդուէին անոնք . վասն զի լուելու բան մը չու-  
նէի , ինքնիրմէս պահելու բան մը չունէի . զիւրին էր ինձ ան-  
կեղծութիւնը : Մի միայն քանի մը վեհ յատկութեանց չափանցու-  
թեան համար կը սարտաւորէի մեղադրել զիս . ինչպէս ըսեր էի  
Պ . Տը Լանդրիին ալ , և ինչպէս ես ալ կը խոստովանէի իւրովի ,  
անցեալ վիշտերս չեին կրնար որ և է համակրութիւն մը շահիլ ին-  
ծի համար , ևնթադրելով թէ աշխարհք իմացած ըլլար այն վիշ-  
տերս , վասն զի էրիկիս հետ ունեցած վարմունքիս մէջ կանքի զօ-  
րութիւն , արժանապատուութիւն շունչեր էի , միշտ կուրօրէն  
հնազանդած , վատօրէն համբերած էի . միայն լալ և տառապիլ  
զիսցեր էի . . . և ինչպէս լալը խօսիլ չէ , նոյնպէս վիշտն առաքի-  
նութիւն մը չէ : Վեհ գառի մը համար տառապիլը վսեմ և գեղե-  
ցիկ բան է , բայց խանարհաբար անարժան անձի մ'արհամարհանքը  
և նախատինքը կրեն ամօթալի տկարութիւն մ'է որ թերևս ցուրտ  
զթութիւն մը զրդուէ , այլ ոչ երբէք սրտառուչ հոգասիրութիւն

մը : Այս զիւտը սոսկալի դաս մ'եղաւ ինծի համար . հասկցայ որ  
այնքան չարիք կրեւէս ետք հողիւ հող իրաւունք ունէի զթութիւն  
դանելու . խորհրդածութիւնը , փորձառութիւնը հաստատեց ինձ  
թէ աշխարհիս տեսութեամբը կամ լաւ ևս է՝ մարդերու մեծագոյն  
մասին տեսութեամբը նկատուելով Խւրսիւլ իր մոլութիւններովն և  
զրդուիչ հրապոյրներովը թերևս հաճելի պիտի ըլլար , մինչդեռ ես  
ոչ այլ ինչ կրնայի պահանջել բայց եթէ տժգոյն ակնածութիւն  
մը կամ անարդու կարեկցութիւն մը : Գէթ երբէք սարտաւորու-  
թեանցս հակառակ բան մ'ըրած չըլլալու միտթարական համոզումը  
ունէի . այս զղայումէն տեսակ մը դառն արհամարհութիւն կը քա-  
ղէի որով ես ալ կը խայտառակէի աշխարհիս դատումը և էրիկիս  
մոլորումը . . . . :

Չեմ կրնար ըսել թէ ո՛րքան վհատեցայ , ապշեցայ երբ երկար  
հիւանդութենէս ետք մինակ մնացի՝ լալով զաւկիս վրայ որ չճնած  
մեռած էր : Պ . Տը Մօրթանէի , իմ այս միակ պաշտպանիս ող-  
բալի մահուամբն ևս աւելի ցաւալի կըլլար առանձնակնան վիճակս :  
Քանի որ տեւեց ձմեռը , ախուր համակերպութեամբ մը տառապեցայ .  
բայց դարնան մէջ առաջին գեղեցիկ օրերուն , գեղեցիկ ծաղիկնե-  
րուն տեսքը դառնութեամբ լի ցաւեր պատճառեց ինձ . ախուր ձը-  
մեռը գէթ համաձայն էր սղալի կացութեանս հետ . բայց երբ բնու-  
թիւնն իր վերածնութեան բոլոր շքեղութեամբն երեցաւ ինձ , բայց  
երբ ամեն բան վերստին սկսաւ ապրիլ , սիրել , բայց երբ շնչեցի  
նորափթիթ ծաղիկանց անոյշ հոտերովն ողբուն և բարեխառն օդը ,  
բայց երբ տերեւներու մէջէն թռչուններուն ուրախագին ձայները լը-  
սեցի , յուսահատութիւնս աւելցաւ : Խաղաղուէտ և զուարթագին  
բնութեան տեսքն ատելի էր ինձ . սիրելու և երջանիկ ըլլալու կա-  
րողութեանս սրտիս մէջ բոլորովին մեռած ըլլալը կզգայի . . . :

Ի՞նչ օղուտ ունէին ինծի ջերմաւէտ , արեափայլ և երկնագոյն գե-  
ղեցիկ օրերը . . . ինծի համար ինչի՞ կը ծառայէին աստղազարդ գի-  
շերներն որք զովագին , անուշաբոյր և խորհրդաւոր էին : Շատ ան-  
գամ յանկարծապէս սոսկալի յուսահատութիւն , անկարող կատ-  
ղութիւն մը կը զրաւէր զիս երբ կը խորհէի թէ կեանքս ամեն ժա-

մանակի կեանքէս աւելի երջանիկ պիտի ըլլար եթէ ասորած ըլլար զաւակս , վասն զի մայրական սիրոյ մէջ մխիթարական գանձեր ընդնշմարեր էի : Պ . Տը Լանդրիին ինծի դէմ ունեցած վարմունքն որքան ալ անողորմ , որքան ալ անարժան ըլլար , չպիտի կրնար հասնիլ ինձ այն պաշտելի երանութեանց շրջանին մէջ ուր ասպարհնած պիտի ըլլայի :

Անատեն հասկցայ թէ որքան սոսկալի է մեր այսինքն կանանց վիճակը որք սրտի կեանքին չեն կրնար գործողութեան կեանքը յաջորդեցնել : Տարօրինակ անիրաւութեամբ մը հազար ու մէկ փոխարինութիւններ կընծայուին մարդերուն երբ սրտի վշտով ժամանակ մը կը պարտաւորին տառապիլ , մարդերուն , կըսեմ , որոնց սիրելու կարողութիւնները մերիններուն չափ զարգացած չեն , վասն զի հարիւր անգամ ըսուած է թէ «ինչ որ մեր բոլոր կեանքն է , անոնց համար զբօսանք մ'է :»

Էրիկիս ինծի դէմ ունեցած ատելի վարմունքին հակառակ չէի հասկնար թէ ինչպէս մասնութիւնը կրնար ներելի սեպել և ներել մասնութիւնը :

Այսպէս կը խորհէի չէ թէ Պ . Տը Լանդրիին այլ ինքզինքս յարգելուս համար : Ազգայի թէ աշխարհիս տեսութեամբը նկատելով թերևս ամեն հնարաւոր իրաւունքները ունէի փոխարինութիւններ փնտռելու յանցական սիրոյ մը մէջ . բայց այս տեսակ վրիժառութիւն մ'եթէ բոլորովին դուրսիկ և անպատիւ բան մը չերևար ինձ անգամ , կը կարծէի թէ սրտիս մէջ բոլորովին ցամքած էր սիրոյ աղբիւրը : Երբեմնակի վախ կըտային ինձ ատելութեան , չարասրտութեան այն զգացումներն որք կը կը զրգուէին զիս : Իւրսիւր միտքս բերելով կը սարսափէի , երբեմն վրիժառութեան անհեղեղ եռանդներ կըզայի սրտիս մէջ . . . :

Կանանց վիճակին աղետալի այլանդակութեանց մին ալ հետեւեալն է : Մարդ մը կրնայ իր թշնամիին դէմ ունեցած կատաղութիւնը յազեցնել , զրդուել , ամենուն առջև մեռցնել զան , և այսպէս սոսկալի արդարութեան գործ մը կատարել ինքն իրեն համար . . . բայց կին մ'երբ ուրիշ կինէ մը կը նախատուի , երբ իր սիրելագոյն և

ամեն բանէ աւելի նուիրական սեպհականութիւնը կը բռնաբարուի անորմէ , մի միայն իր արցունքը կրնայ լափել' : Զարմանալի' բան , նորէն կըսեմ թէ մենք' կիներս' զոր այնքան կը տառապէ սէրը չենք կրնար արժանաւոր և փառաւոր կերպով մը մեր վրէժը լուծել : Կրնանք արհամարհանքով վրէժ առնուլ , սխալ ըսուի : Արհամարհանքով . . . արհամարհանքս ինչ կրնար ընել Իւրսիւն որ արդէն ամեն տեսակ խայտառակութեան սովորած էր բոլորովին :

Այս քինախնդիր և բուռն ցաւերուն տխուր անտարբերութիւն մը կը յաջորդէր : Այսպէս կանցնէր կեանքս : Ամէնայով կը խոստովանիմ թէ աղօթքս , աղքատներուս հողը լոկ անցողական մխիթարութիւններ կը տային ինձ . բրած բարիքովս սիրտս դո՛հ կըլլար բայց չէր լեցուեր :

Բազմիցս խեղձ Ալօնտոս յորդորեց զիս ուրիշ տեղ բնակելու , ճամբորդութիւն ընելու . բայց ոչ ոյժ և ոչ փափաք ունէի բնակարանս փոխելու և ճամբորդելու . զիս շրջապատող ամեն իրերը թէև դառնադառն և խիստ ցաւալի յիշատակներ կը բերէին միտքս , բայց և այնպէս Մարան կը բնակէի վհատութեամբ և ակարութեամբ զբառուած :

Օրերը , ամիսներն այսպէս կանցնէին մտքի և կառքի տեսակ մը թմբրութեան մէջ : Միանձնուհի մը կեանքը կը վարէի . Պ . Տը Լանդրիին բոլոր սպասաւորներն իր քովը գացեր էին . իմ բոլոր ծառաներս էին Ալօնտո , երկու կին և մէկ ծեր սենեկատան որ Պ . Տը Մօրթաննի քով ծառայած էր :

Հատ կը քայլէի որպէս զի յոգնութեամբ խորտակուիմ . տունս դառնալով մեքենայաբար կսկսէի պատատ . մը գործել . անկարելի էր ինձ երած շտութեամբ զբաղիլ . այնպիսի ջգային զրգուութիւն մը ունէի որ դաշնակին ձայնը ցաւալի սարսուռներ կը տար ինձ , և արցունք կը թափէի :

Տիկին Տը Քիշիլը ստեպ նամակ կը գրէր ինձ : Այս բարեկամուհիս էրիկիս Իւրսիւրը գտնելու համար Բարիզ դալը տեսնելով առաջարկած էր ինձ գալ Մարանէն առնուլ զիս , թէև շատ ծանր գար

իրենն Էմմայէն բաժնուիլ և թողուլ զան Սաղրէ-Գէօր վանքն որ ի կը վերջացնէր իր կրթութիւնը . շնորհակալ եղեր էի այս սրատուական բարեկամուհիէս իր առաջարկութեան համար՝ աղաչելով որ թողու իր աղջիկը , նաև այսուհետև ամենեւին բան մը չըսել ինձ . Պ . Տը Լանդրիին և Բարսիլին նկատմամբ . կուղէի ամենեւին տեղեկութիւն մը չունենալ ասոնց վարմունքին նկատմամբ :

Տիկին Տը Քիշվիլի նամակները սիրաբոյր և բոլորովին բարեսիրական էին : Ախշաս յարգելով , հասկնալովը հանդերձ կը յորդորէր զիս Բարիզ գալու և զինքը գանելու , բայց անատեն վերստին ընկերութեանց մէջ մանկու մասին անընդձեռն հակառակութիւն մ'ունէի : Գործերս տեսնող անձերէ կիմանայի թէ Պ . Տը Լանդրի կը փէր զիս . կատարեալ իշխանութիւն ունէր իմ կողմէ . ինչքի մասին խորութիւն մը չըլլալու պայմանաւ կարգուեր էինք . հետևաբար կըրնար բոլոր հարստութիւնս օրինապէս և անօրատիժ մտնել : Ար խոստովանիմ թէ այս շահու խնդիրներու մասին բաւական անսարքեր կը մնայի . Ածնթրանին ինձ տուած թոշակը սխալօքիս կը բաւէր . մանաւանդ որ տիկին Տը Քիշվիլ դրած էր ինձ թէ Պ . Տը Մօթթանի յանկարծահաս մահուանը պատճառաւ չկրցած էր ինձ թողած իր ամեն ինչքը էրիկիս զեղխութենէն ազատ սրահելու միջոցները 'ի գործ գնել , և թէ սակայն իրենն այսինքն տիկին Քիշվիլին մեծ դուժար մը յանձնած էր որով թէ՛ իմ և թէ զաւկիս ապագան սխալ ապահովուէր եթէ . Պ . Տը Լանդրի բոլորովին կործանած ըլլայ զիս . Բա՛րէ , զաւակ չունէի ա՛լ . . . ապագան ի՞նչ հոգս էր :

Այսպէս երկու տարիէն աւելի անցաւ միաձև սովորութեանց յատուկ ձանձրալի արագութեամբ մը : Ա՛լ չէի տառապեր , ա՛լ բան մը չէի զգար , ո՛չ ուրախութիւն , ո՛չ ալ վիշտ : Թերևս երկար ժամանակ այս անդդայութեան , ամեն զգացումներու այս թմրութեան մէջ մնայի տակաւին եթէ տիկին Տը Քիշվիլի յետադայ նամակը Բարիզ վերադառնալուս բացարձակ հարկը ցուցուցած չըլլար ինձ :

« Բարիզ , 20 հոկտեմբեր 1834 . »

« Սիրելիդ իմ Մաթիլտ . »

« Ստիպուած եմ Պ . Տը Լանդրիին վրայ խօսիլ , թէ և դու հակառակը սրատուիրած ըլլաս ինձ : Երեկ բարեկամներուս մին ամենամեծ դիպուածով մ'իմացաւ թէ էրիկդ քու Մարանի երկիրդ ծախելու վրայ է : Ծախու սունել ուղող անձը շաւարտեր սակարկութիւնը կարծեմ՝ քսան կամ երսուն հազար ֆրանք ևս տալ չուզելուն համար :

« Գիտեմ թէ որքան յարած ես այս կալուածքին , վասն զի մայրիդն էր այն , և դուցէ նաև հան շատ տառապանք կրած ըլլալուդ համար . արդ անդամ մը խորհրդակցելէն ետք Պ . Տը Քօշվիլինին հետ որ ամիսէ մ'ի վեր հոս հասաւ , կարծեցի օգտակար ընթացք ունեցած ըլլալ գործակատարս Պ . Տը Լանդրիին զրկելով որ չձանչեր զան , որպէս զի առաջարկէ անոր իրեն ծախել Մարանը արդէն առաջարկուած գինէն բարձր գինով մը . էրիկդ հաւանեցաւ . վաճառման պայմանագիրը շինուեցաւ , բայց հոս գանուիդ անհրաժեշտ է : Ամուսնութեանդ դաշնագիրն այնպիսի կերպով մը շինուած է որ դուն չես կրնար ոչինչ ունենալ յատկապէս : Հետևաբար շատ մը ձեակերպութիւններու հարկ կայ կեղծ անունի մը ներքև ապահովապէս այս կալուածը քեզ յատկացնելու և այս կերպով էրիկիդ զեղխութիւններէն ազատ սրահելու համար : Եթէ յարմարին քեզ այս կարգադրութիւնները , իհաստ օգտակարապէս շահադրած կըլլաս այն դուժարը զոր Պ . Տը Մօթթանը ձեռքս յանձնեց այն մշտնջենապէս աղետալի գիշերը . . . :

« Ներէ՛ ինձ , սիրելի աղջիկս , այս ձանձրալի մանր սարազանները քեզ իմացնելուս համար , բայց այս ամեն իրերուն քեզի համար որքան կարևորութիւն ունենալը կը հասկնաս , այնպէս չէ՞ : Եւ բարեբաղդութիւն մ'է ինձ այն դիպուածն որով կարող եղայ քեզի վշտէ մը և նորանոր ցաւերէ ազատ սրահելու : Աւրեմն Բարիզ ուղևորիլդ ան-

հրաժեշտ է. այս ճամբորդութիւնը դուցէ պիտի աղատէ քեզի այլ վշտաբեկ վիճակէդ ուր կը դանուխս : Խեղճ աղջիկ. նամակներդ յուսահատութիւն կը բերեն վրաս : Ախշտ ուրեմն անբուժելի պիտի ըլլայ. սէտք է թողուլ քեզի այդպիսի վշտալի թմբրութեան մը մէջ . . . : Բարեկամութեան մխիթարութիւններն ոչինչ են քեզի համար : Ինչո՞ւ յամառութեամբ առանձին կը մնաս ախուր խորհրդածութեանդ մէջ : Աչ որ ինձի չափ կը հասկնայ ընկերութեանց դէմ հակահրութիւնդ . բայց միջին վայր մը չկայ բաձարցակ առանձնութեան և հանդէսներու յորձանքին մէջ :

«Չեմ համարձակիր խօսիլ քեզ երանութեանս վրայ և կեանքս ցուցունել քեզ իբր օրինակ՝ որպէս զի քեզի ալ տամ քանի մը անկեղծ բարեկամներու հետ անդորր կեանք մը վարելու ախորժակը . . . : Կամնա քովս է, ուստի իրաւամբ կընաս ըսել թէ ամեն վիճակները կը սարսափին երջանկաւէտ երևալ ինձ :

«Սակայն կը թուի ինձ թէ այն առանձնութիւնն ուր կատարիս ոչ այլ ինչ կրնայ ընել բայց եթէ ևս աւելի զրդուել ազնիւ սիրող, եթէ երբէք կրնայ իր հրեշտակային յատկութիւնները կորուսել այն հետեւաբար եկո՞ւր, եկո՞ւր մեր քովը, կըսեմ քեզ :

«Կամնային կը թուի ինչը աւարտելէն և Սաղրէ - Գէօր վանքէն ելնելէս՝ ի վեր իզմէ փոքր ինչ աւելի հասակաւոր կլինեցու զմայլելի մտերմական խումբ մը կազմեցի ինձ. վասն զի խիստ անկեղծօրէն սկսայ սառաւ կին մ'ըլլալ, որով դադրեցան միտս ծամելէ այն կիներն որք կրնային ենթադրել թէ տակաւին սրահանջումներ ունիմ : Ամեն գիշեր տունս կը կենամ, և կը սարսափում ստուգիւ անողոքելի ըլլալ շտեններու համար սրահիս բողբոլին լեցուիլը ուր շատ անգամ քու խօսքդ կը ըլլայ. էրիկիւ ընթացքն այնքան դայժակղելի է, այն սոսկալի կլինն այնքան անաւօթ է և համակերպութիւնդ այնքան արժանատիաւ և արիական է որ ամենքն ալ միաբերան կը մեղքնան քեզի և կըքանչանան վրայ :

«Յեղափոխութիւնը վրդուից, խղից ընկերութիւնը. կրնայ ըսուիլ թէ ալ լոկ փոքր ակումբներ կան. չկայ մեծ տուն մ'որ բաց ըլլայ, և ասոր սրահանքն է չէ թէ գովամակութիւն մը կառավարութեան

դէմ որմէ ոչ այնքան հող կընեն, այլ այն զանազան խումբերը ժողովելու անհնարութիւնը : Աերահաստատութեան ժամանակ մեր ընկերութիւնները կազմող անձանց համացեղութեան կապերն էին արքունիքն և իրենց սարսափութիւնները, յարաբերութիւնները, փառասիրութիւնները, բանսարկութիւնները :

«Հիմակ ամենեւին ստիպում չկայ իւրաքանչիւր որ իր ճաշակին, միտումներուն համեմատ կառանձնանայ, և մանր կուսակցութիւնները կը կազմուին : Սարտէնիայի և Աւստրիայի դեսպանատուններն են միայն այն կեդրոններն ուր տակաւին կը ժողովին մեր ընկերութեան այն ցանուցիր բեկորները :

«Մի զարմանար, սիրելի աղջիկս, այս առերևութապէս տղայական կարծուած մանր սարսափաներուն վրայ զոր կը գրեմ քեզ ծանր որոշում մ'ընել տալու առթիւ, որոշում զոր ընելդ կը խընրեմ : Եթէ ընկերութիւններն ըլլային ինչ որ էին չորս տարի առաջ, եթէ արքունիք մ'ըլլար, պիտի հասկնայի անոնց մէջ նորէն մանել չուղելուդ պատճառը : Քու բնաւորութեան տէր կլինեցը կամչնան այն մարդերու համար որոնցմէ նախատուած են . Պ. Տը Լանդրիին ամօթալի ընթացքը սարսք կը դնէ քու վրայ առանձին սպրիլ. ինչպէս որ դուն իսկ գրեր էիր ինձ, «կին մը կը տառապի իր էրիկէն ձողուելովը, կամ չտառապիր. այս երկու պարագային մէջն ալ գրեթէ չվայլեր այդպիսի կնկան մ'իր անտարբերութիւնը կամ վիշտը ամենուն առջև ցուցնել :» Բայց նորէն կըսեմ, սիրելի աղջիկս, ես չեմ առաջարկեր քեզ ընկերութեանց մէջ մտնել. իմ սովորական ակումբս ուր այնքան կը փափաքին տեսնել քեզի, հազիւ հազ կը բաղկանայ տասնուհինգ քսան հողիէ, որոնց գրեթէ ամենքն ալ ազգականներս կամ խնամիներս են :

«Համոզելու համար քեզի որ հոս դաս, իբր վերջին սրահանքանութիւն ահա . . . անոնց մէկ քանիին վրայ տեղեկութիւն տամ քեզ : Գրեթէ ամեն գիշեր պիտի հանդիպիս ազնիւ Տ'Էրիզուր իշխանին և իր կնոջ : Երկուքն ալ այնքան վեհութիւն և բարութիւն ցուցուցած են որ ներուած է իրենց երջանկաւէտ և սիրաղին երկար կեանք մը զոր ամենափոքր ամսը մը չվժարնած է երբէք : Առաջին

յեղափոխութիւնը կործանած էր զանոնք. վերջինը զրկեց իրենց աստիճանէն որմէ 'ի զատ գրեթէ ուրիշ հարստութիւն չունէին. նորէն աղքատնալով ընդունեցան այս դժբաղդութիւնը այնքան աղնուութեամբ, այնքան արիութեամբ որ յարգել տուին իրենց դժբաղդութիւնը, ինչպէս որ յարգել տուեր էին իշենց երջանկութիւնը:

«Ար հաւաստեմ քեզ, Մաթի'լտ, թէ այս երկու ծերերուն տեսքն որք այնքան քաղցր հանդարտութիւն մ'ունին պիտի հանդարտէ քեզի, օղտակար պիտի ըլլայ, և վիշտդ աւելի քաջութեամբ կրելու համարձակութիւն պիտի տայ քեզ: Երկու օր առաջ առտու իշխանուհին տեսնելու գացի: Կնքն և էրիկը Մօնսոյի քաղաքադրան քով պզտի տունի մը մէջ կը բնակին: Այս թաղին առանձնութիւնը, աղւոր պարտէզի մը վայելումը, և մանաւանդ զնոյն չափաւորութիւնը հոն հաստատեցին զանոնք:

«Չեմ կրնար ըսել քեզ թէ ինչ պատկառանքով մտայ այս անշուք տունը: Ոչինչ այնքան պարզ կրնայ ըլլալ որքան է այս պրզտի սենեակներուն կարգադրութիւնը. բայց ընտանեկան հին և երեւելի պատկերներ, քանի մ'արքայական պարզէններ՝ զոր իշխանն ընդունած էր արտաքոյ կարգի գեսպանութեանցը ժամանակ՝ այս բնակարանին ազնուապէս ընկած մեծութեան այնպիսի դրոշմ մը կը տային որ լացս եկաւ: Գառնապէս կը խորհէի թէ իշխանն և իշխանուհին մեծ կեանքի մը սովորեւէն ետք հիմա թերևս կը կրէին այնպիսի զբոհումներ որք սոսկալի են իրենց հասակին. սակայն իրենց կողմէ երբէք տրտունջ մը, դատն խօսք մը չլսուիր բաղդին գէմ:

«Այս համակերպութեան վրայ կսքանչանայի և չկրնալով համբերել այս սքանչացումն կը յայտնէի իշխանուհիին. սա պատասխանեց ինձ վեհ պարզութեամբ մը. «Սիրելիդ իմ Ամելի, այն զաղանկքը զոր ունի ինչ որ մեր արիական համակերպութիւնը կերպայ քեզ խիստ պարզ է: Ար խորհի՛ք թէ էրիկս և ես կրնայինք բաժնուիլ այս փորձանքի օրերը. կը խորհինք մանաւանդ մեր խեղճ ծեր թագաւորին և իր զաւակներուն վրայ, և շնորհակալ ենք Աստուծոյ մեզի ազատ պահած ըլլալուն համար այնքան վիշտերէ ո-

րոնցմով կրնար փորձել մեզի:

«Մաթի'լտ, գիտեմ թէ որ որքան հողատարութեան, համակրութեան արժանի ես. չպիտի ըսեմ քեզ բաղդատել քու սոսկալի վիշտերդ անոնց ցաւերուն հետ և հետեւիլ այս ստոյիկեան քաջասրտութեան. բայց դարձեալ պիտի ըսեմ. Եկուր, մեր քովն եկո՛ւր: Գրեթէ միսիթարութիւն մ'է այսպիսի անձերը սիրելու պարտաւորիլը. ասկից 'ի զատ ըսէ՛ ինձ նայիմ, խեղճ աղջիկս, վշտաբեկ առանձնութեան օրերէդ ետք երբ կուզես նիրհել ինչ միսիթարական յիշատակ կրնաս միտքդ բերել: Ոչ ինչ: Եթէ ընդհակառակն աչքիդ առջև ունենայիր անանկ սրտառուչ տեսարան մը, ինչպէս է այն զոր պահ մ'առաջ պատմեցի քեզ, մի՞թէ ինքզինքդ նուազ անբաղդ չպիտի զգայիր: Կնչո՞ւ հողիին հիւանդութիւններն ալ մարմինին հիւանդութեանց հետեւութիւնը չպիտի ունենան. եթէ մաքուր և առողջաւետ օդ մը կրնայ վերստին կենդանութիւն տալ, ինչո՞ւ վիրաւոր հոգի մը չպիտի կազդուրի բարձր և վեհ զգացումներու միջոցորտի մը մէջ:

«Գիտեմ որ բարի ես, բարեգործ ես, բայց համեստութեանդ պատճառաւ խկ երկար ատեն չես խորհիր ըրած աղէկութեանդ վրայ, և զթուութիւնը քու վիշտերուդ նկատմամբ օփոփում մը չէ: Գարձեալ կըսեմ, եկո՛ւր մեր քովը, պիտի զուարճայնեմք քեզի, վասն զի տունս պիտի գտնես նաև այն սիրուն և հանձարամիտ Ա. Տը Սըմիւր կոմսուհին, որ հօրեղբօրս դուստրն է, որ նուրբ, ճարտար և փողփողուն խելք մ'ունի, և որ մանաւանդ անողոքելի է այն ամեն իրերու նկատմամբ որք նուաստութիւն, վատութիւն կամ մասնութիւն են:

«Նորանշան խօսքերը ծայրայեղապէս կը սիրէ ան, կըսուի. և գիտե՞ս ինչո՞ւ կը սիրէ. վասն զի կուզէ կարող ըլլալ գովելու ինչ որ վեհ և վսեմ է ամեն կարծիքներու մէջ, նաև անդ թարար զոհելու ինչ որ ծաղրելի և շարասիրական կերեայ իրեն անոնց մէջ:

«Երբ Աւստրիոյ գեսպանուհիին տունը տրուած առաւօտեան պարահանդէսը գալով առաջին անգամ ընկերութեանց մէջ մտար, կը յիշե՞ս անհամեմատապէս գեղանի օտարուհի մը, այսինքն օրիորդ

Ֆլորա Ֆից-Ալէնը նշմարելի : Այն օրիորդը չմոռցաւ մեզի : Շատ կը տեսնեմ նաև զան . անընդհատ քու խօսքդ կընէ հետս : Այն օրը քու զմայլելի դէմքիդ անմեղասպէս զարմացող երևոյթը տեսնելով տակաւին կը զարմանար երբ եկան ըսին իրեն թէ խիստ կիզողական և չարասէր ողի մ'ունիս դուն (օրիորդ Տը Մարանին առաջին զրպարտութեանց մին էր այս , ինչպէս ըսեր էիր ինձ ետքէն) : Օրիորդ Ֆլորան զարմանքով , գրեթէ վախով շուարեցաւ մնաց , կըմէ ինձ ինքը , վշտազին խորհելով թէ քու դէմքիդ սպէս խիստ անմեղ և զմայլելի դէմք մը կընայ եղբր այնքան չարասրտութեան դիմակն ըլլալ :

«Անշուշտ կերևակայես թէ շուտ մը հասկցուցի այս անկլուհիին իր սխալած ըլլալը : Եռանդազին շնորհակալ եղաւ իզմէ , վասն զի ցաւալի բան մ'էր իրեն համար խորհիլ թէ դէմքին անմեղութիւնը , գեղեցկութիւնը կընար այնքան խաբեբայ ըլլալ : Հողի սիտի տաս օրիորդ Ֆլորային վրայ : Իսկ լօրտ Ֆից-Ալէնը անդլիական մեծ իշխանի անթերի տիպարն է , արժանապատուութեան մէջ ուղղասիրութեան անձնուիրութիւնն է :

«Հարկաւ երբեմնակի հանդիպած ես Տը Սերինելի մարբիզուհիին և իր աղջկին որ է Տը Արանվալ դքսուհին . եթէ չես հանդիպած անոնց , երևակայէ՛ թէ ինչ է խիստ անթերի շնորհագեղութիւն մ'ու միանգամայն կերպերու ազնիւ ընտրութիւն և գրեթէ ընդաբոյս վայելչութիւն մը , և ահա ճանչցած կըլլաս այս երկու կիները . վասն զի այս գերզատանին մէջ գեղեցկութիւնը , կիրթ ճաշակն և և արժանապատուութիւնը կարծես թէ կանանց ժառանգական սեպհականութիւնն է . անոնց սալիկեան\* (salique) օրէնքն է :

«Գանք այն մարդերուն որք կը յաճախեն տունս . նախ ստէպ սիտի տեսնես . . . ի դեսպանը որ բարի և հին բարեկամներուս մին է . վեհ սրտի , հազուադիւս արիութեան , հոյակապ մտքի և բարձր

\*Սալիկեան օրէնքը շնորհեր որ կիները գահակալեն ֆրանսայի մէջ ,  
Տ . թ .

խելքի տէր մարդ մ'է ան որ պատերազմի մէջ դանուած է արիաբար կռուելով և որ պարզասէր ու բարի է , վասն զի քաջութիւն և կամքի զօրութիւն ունի : Աաղաչեմ որ հաւտաս , սիրելի աղջիկս , թէ ծանրաբարոյ անձերու հետ կը տեսնուիմ բոլորովին , սակայն գիտես թէ ո՛րքան կը սիրեմ հակադէմ պատկերները , հետեւաբար կը խոստանամ քեզ ներկայ ժամանակիս վայելչասէր երիտասարդաց ընտրելագոյնը , քեռորդիներուս մին , այսինքն Աասթօն Տը Սենվիլը . չկայ տղայ մ'որ աւելի կատարելասպէս կըթեալ այլ սակայն նաև անոր չափ աճեղ ըլլայ , անմեղ կըսեմ աննշան չըսելու համար : Այն սիրուն երիտասարդներուն մին է Աասթօն Տը Սենվիլ որ գեղեցկութեամբ անուանի կնիկի մը պաշտողներուն առջևէն կը քայլեն հին ողբերգութեանց համերգուներու պարագլուխներուն սպէս : Հետեւաբար ես որ ա՛լ գեղեցկութեամբ անուանի կին մը չեմ , կը զարմանայի ստէպ տունս տեսնելով զան . խոստովանեցաւ ինձ թէ նախ կը սիրէ զիս իբր իր աղգականուհիներուն լաւագոյնը , երկրորդ թէ տանս մէջ իր ընտանութիւններն իրեն էութիւն մը , ծանրաբարոյութեան շուք մը կը տան զոր իր հասակը չէր ներեր յուսալ և որ մեծ օգուտ կընէ իրեն : Ասկից ՚ի զատ լաւ բնութիւն մ'ունի որ է ամենուն հետ քաղաքավարութեամբ տեսնուիլ և ամենուրեք ցուցնել իր սիրուն դէմքը և ընտիր կերպերը : Աւելորդ է ըսել թէ Աասթօն Տը Սենվիլ կը տեսնէ ինչ որ նոր արքունիքը կանուանի . ան կիմացնէ մեզ այն ամեն իրողութիւնները որք տեղի կունենան այս արքունի ընկերութեան մէջ , ուր կըսէ թէ քանի մը սիրուն այլ տարօրէն կըթուած կիներ և ընդհանրասպէս անըմբռնելի մարդեր կան : Այս անկարեոր խօսակցութիւնները շատ կը զուարճացնեն մեզի . ասկից ՚ի զատ մէն մի ընտանիքի համար միշտ օգտակար է անդամներուն մէկին ներկայ օրուան իշխանութեան զոհողութիւն ընելը : Մարդ չգիտեր գալիքը . մեր սկզբունքներուն մին է կերպիւ մը յարաբերութիւն ունենալ օրուան կառավարութեան հետ : Նախակիս մէջ տեղ մ'ըսի քեզ Պ . Տը Բօշկիւնին Բարիզ վերադարձած ըլլալը առանց ուրիշ տեղեկութիւն տալու . հիմակ ահա մանրամասն տեղեկութիւններ տամ քեզ : Ա-

րևելքին արևն այնքան սևցուցեր է Պ. Տը Բօշկիւնը որ դժուարաւ կրցայ ճանչնալ զինքը :

«Յոյներուն հետ տաճիկներուն դէմ պատերազմելէն ետք մեկներ է՝ իբր հետաքրքիր՝ Ռուսերուն հետ Չէրքեզներուն դէմ պատերազմելու համար : Անկարելի է աւելի հրապուրելի կերպով մը պատմել իր ըրած ամեն և ստուգիւ հրաշալի պատերազմները : Պ. Բօշկիւն ստացած է ինչ որ չունէր առաջ. այսինքն համարձակութիւն մը, քաջութիւն մը, զուարթարարյութիւն մ'որով բնաւորութիւնն իր ճշմարիտ բարձրութեանը կը հասնի, բնաւորութիւն որ ըստ իս խիստ գեղեցիկ ըլլալով չէր կրնար այնքան վեհերօտ և զգոյշ ըլլալ : Ինչպէս կրնաս երևակայել, Պ. Տը Մօրթանի սըղալի մահուան լուրը վշտապէս ճմլեց անոր այս զուարթարարյութիւնը : Շատ անգամ կը խօսինք մեր այս ազնիւ բարեկամին վըրայ : Պ. Տը Բօշկիւն սաստիկ և անկեղծ համակրութիւն մ'ունի քու վրայ : Ամեն մարդ կը սիրէ զինքը, վասն զի բարեսէր, խելացի և ասպետապէս հաւատարիմ է : Յիրաւի արտաքոյ կարգի բարոյական արիութեան տէր մարդ մ'է ան. որ և է նկատումի առջև չկասիր իր անկեղծութիւնը. կըսէ և կը համարձակի ընելու կամ ըսելու ինչ որ ոչ ոք կը համարձակի ընելու կամ ըսելու : Ա. Տը Սըմիւր դքսուհին շատ իրաւամբ կըսէ անոր համար. «Անկարելի է աւելի անամօթաբար պարկեշտ մարդ ըլլալ :»

«Պ. Տը Բօշկիւն շատ անգամ կատենաբանէ ատենակալաց խորհրդարանին մէջ. իր հատու (incisif) և կծու խօսքը չինայեր ոչ բարեկամ, ոչ թշնամի երբ անոնց դէմ կը պաշտպանէ այն մեծ սկզբունքներուն մին զոր մարդերու և իրերու վերեւը կը դասէ : Թէ և երիտասարդ է ան, բայց շատ կարեւորութիւն առած է մարդերու առջև, վասն զի իր ազդեցութիւնն անկախութեանը կը հաւասարի :

«Ահա գործս գրեթէ կատարեցի, սիրելիս իմ Մաթիլտ : Աշխատեցայ նկարագրելու քեզ այն անձերը որոնց մէջ պիտի ապրիս եթէ ուղես և որք քեզ կսպասեն չէ թէ քեզի սիրելու այլ ըսելու համար թէ երկար ատենէ ՚ի վեր կը սիրեն քեզի :

«Հաւատա՛ ինձ, սիրելի Մաթիլտս, մարդիկ ընդհանրապէս որ»

քան չարասիրտ և զրպարտիչ ըլլան ստէպի, ընտիր բարեկամներու խումբ մ'այնքան բարեսէր և անձնուէր է այն անձերու նկատմամբ որք կը կազմեն զայն : Սիրելի աղջիկս, ինչպէս ըսած եմ քեզ արդէն, կը խոստովանիմ թէ յանցանքներ ունեցած եմ. բայց մարդիկ բաւական չսեպեր էին երեսիս տալ յանցանքներս, և ամեն բան չափանցեր էին, մինչև) իսկ ամենէն զարշելի զրպարսութիւնը ընելով : Անունիս, ընտանիքիս, ազգականներուս, հարստութեանս և բնաւորութեանս շնորհիւ միայն կրցայ դիմադրել այս ընդհանուր յարձակումին : Արդ այն աղմկալի ընկերութիւններէն քաշուելէս ՚ի վեր տարիները, դժբաղդութիւնը, բանաւորութիւնը, կըծնքը ինձ տալէն ՚ի վեր այն հաստատուն սկզբունքները և կանոնաւորութիւնը զոր չունէի, չորս կողմս ոչ այլ ինչ գտայ բայց միայն ներողամտութիւն, համակրութիւն և հոգասիրութիւն :

«Սովորաբար տեսած անձերուս անունները սալով հարկաւորութիւն չունիմ ըսելու քեզ թէ անոնք լաւազոյն ընկերութեան ազնիւ մասը կը կազմեն, և թէ միշտ տունս դալով՝ կրնայ ըսուիլ թէ՛ կարձակին զիս անցեալ յանցանքներէս. մանաւանդ Տ'Էրիգուր իշխանն և իշխանուհին այն անձերու կարգն են որոնց ամբողջ կեանքը այնպիսի հանրահռչակ անարատութեամբ մ'անցած է և բնաւորութիւնն այնպիսի պատկառելի իշխանութիւն ունեցած է որ իրենց պարսաւէն կամ գովեստէն կախում ունի ընկերութեանց մէջ մաշդուս գտնելու ընդունելութիւնը :

«Մէկ խօսքով ըսեմ, Տ'Էրիգուր իշխանն ամեն պատուաւոր, ազնիւ, արիական և բարձր իրերու ներկայիչն է. թէ և բաւական մեկուսի կասրի, սակայն ՚ի ջատագովութիւն ընկերութեան՝ պէտք է ըսել թէ իշխանին անոր վրայ հիմակ ունեցած ազդեցութիւնը գուցէ աւելի մեծ է քան թէ իր դժբաղդութիւններէն առաջ ունեցած ազդեցութիւնը, դժբաղդութիւններ որոնց կը հանդուրժէ ազնուապէս : Ազգաս ուրբմն թէ ո՛րքան երջանկութիւն և պարծանք մ'է ինձ այն սէրը զոր ունին իմ վրայ այս պատկառելի ամուսնիցը :

«Ասկից ՚ի զատ կայ ուրիշ պարագայ մը, ըսեմ արդեօք, որ ուրախութեամբ և երախտապիտութեամբ կը համակէ սիրտս, և որ

է Կամային սիրուին այնպէս ինչպէս արժանի է սիրուելու : Արնայ ըլլալ որ իր ծննդեան զաղանիքն իմացուի , թէ և կը կարծուի թէ խնամոցս յանձնուած որբուհի մ'է ան . բայց այս մասին ազնիւ զգուշութիւն մը կընեն և այս զգուշութիւնը դէժ բարեսիրական թոյլտուութեան ասպացոյց մ'է : Տեսար թէ ո՛րքան դեղեցիկ էր Կամայն , այնպէս չէ . արդ եթէ մայրական հպարտութիւնը չկուրեր զիս , պիտի ըսեմ թէ ևս աւելի դեղեցկացած է ան : Ասկից 'ի զատ Սաղրէ-Պէօր վանքին մէջ աչքիս առջև Կամային ընդունած դաստիարակութեան շնորհիւ անոր ունեցած պատուական տրամադրութիւնները զարգացան , հասունցան : Շարաթն երկու կամ երեք անգամ քովս կը պահեմ զան . քոյր բարեկամներս կը հրճուին իր վրայ : Բայց պիտի տեսնես զան . . . :

«Պիտի տեսնե՛ս . . . : Բա՛րէ , պիտի տեսնե՛ս , Մաթիլտ : Հրաժեշտ տալով ես այդ առանձնական և վշտարեկ կեանքին որով կանցունես ամենէն դեղեցիկ տարիներդ : Խեղճ աղջիկ , յիրաւի դուցէ կարծուի թէ ցաւաղին առանձնակեցութիւնդ ասպաշխարանք մ'է . . . : Աստուած իմ . . . կը կրես ասպաշխարանք մը . . . անշուշտ այն շարեաց փոխարէն զոր մարդիկ բրին քեզ : Բայց կը հանդարտիմ . հիմայ Բարիզ դալու այնպիսի պատճառներ ունիս որ եթէ դեղեկիս յիմարութիւն մ'ըրած կըլլաս : Եթէ ոչ ուրիշ պատճառաւ դէժ նոյն իսկ Մարանը շատ սիրելուդ համար պէտք է իշխանութիւն տալ այդ կալուածը ստանալու :

«Հիմա վերջին դիտողութիւն մ'ալ պիտի ընեմ քեզ , թէ և չեմ համարձակիր յուսալու թէ անով ստիպուիս որոշելու , բայց ինչ և է այս դիտողութիւնն ալ կուզեմ ընել : Պիտես որ հիմա Լիլլ փողոցի տուներուն մին կը բնակիմ : Այս տունին պարտէզին ներսի կողմը դեղեցիկ տաղաւար մը կայ ուր ատեն մը Տը Մօնթալ հարուստ մարքիզուհին կը նստէր . մարքիզուհին ելաւ տաղաւարէն , որ բոլորովին պատրաստ է հիմա : Աուզե՛ս առնուլ զայն : Չեմ կարծեր թէ քու տունդ այս տաղաւարէն աւելի մեծ ըլլայ . բայց ինչ և է , տանս մէջ ծառաներուս յատկացած շէնքին մէկ մասը բոլորովին անօդուս է ինձ , և քեզ կը թողում զայն : Պարտէզն

ընդարձակ է . եթէ ուզես , առանձին կը մնաս տաղաւարիդ ներսը , եթէ չես փափաքիր ոչ զոր տեսնել , ոչ զոր պիտի տեսնես . բայց դէժ ես և Կամայ քովդ պիտի ըլլանք . և հաւատա՛ ինձ , սիրելի աղջիկս , մարդուս համար միշտ մխիթարութիւն մ'է իր քովը բարի և անձնուէր սիրտեր ունենալը : Մաթիլտ , աղէ՛կ խորհէ՛ այս առաջարկութեանս վրայ : Ար հասկնամ թէ ինչո՞ւ չես ուզեր Բարիզ դալ և մինակ ապրիլ . արդի հասակիդ և կացութեանդ մէջ անկարելի է այդ բանը : Միւս կողմէն ալ մտքդ չես կրնար անցունել հօրաքոյրիդ հետ բնակիլը , վասն զի անարժան ազգականուհիդ անոր տունը կը բնակի : Արդ առաջարկութիւնս պատշաճութեանց պայմանները կը կատարէ , ու միանգամայն անթերի ազատութիւն կը թողու քեզ :

«Բոլորովին պարտէ՛ս Կէն դարձայ : Կնչպէս դիտես , երբ որ ուզեցի , ինքզինքիս վստահեցայ միշտ . հետեւաբար այս միասնական բընակութեան շնորհիւ կրնամ խիստ լաւ հողատար մ'ըլլալ պատուոյդ :

«Խօսք մ'ես , Մաթիլտ : Երբէք չպիտի առաջարկէի քեզ դալ և հետս բնակիլ , եթէ հասարակութեան առջև նոր կացութիւնս հաստատած և ամբասնդած չըլլայի այնպիսի կերպով մ'որով կրնաս օգնութիւն և պաշտօնանութիւն գանել քովս . . . : Յարաբերութեանցս ընտրութիւնը , ասպահովութիւնն և մանաւանդ իշխանութիւնն եթէ այսուհետեւ ամեն զրպարտութենէ ազատ չսրահէին զիս , չպիտի համարձակէի քու քով գրեթէ մայրական պաշտօն մը վարելու յանձնառու ըլլալ . . . : Ար հասկնաս միտքս , այնպէս չէ՞ , սիրելի աղջիկս : Այս խոստովանութիւնս պէտք չէ որ զարմանք տայ քեզ . արդէն ուրիշ բաներ ալ խոստովանած եմ քեզ որք աւելի նուաստութիւն կը բերէին սնտիառութեանս : Աւրեմն հաւտա՛ ինձ . քանի որ «եկուր քովս՝» կըսեմ քեզ , ըսել է թէ կրնաս վստահութեամբ և ասպահովութեամբ գալ :

«Հիմակ Կամայն սենեակս մտաւ . աղաչեց ինձ զինքը յիշեցնել քեզ և ըսել թէ շատ անգամ քու վրայ կը խորհի և թէ առանց շատ ճանչնալու քեզի «կը սիրէ զքեզ այնքան որքան զիս կը սիրես : » Բուն իր խօսքն է այս : Սրտիս այնքան քաղցր է այս խօսքը որ ես ալ

նոյնը կը կրկնեմ, ըսելով. Եկո՛ւր, եկո՛ւր. . . ամենքս ինչպէս ան-  
համբերութեամբ կսպասենք քեզ, նոյնպէս կը սիրենք:

«Ընդունէ՛ բիւր սիրազին բարեներս:

«ՎԵՐՆԷՕՅԼ ՏԸ ՐԻՇՎԻԼ.»

ՔԼՈՒԲ Բ.

ՐՈՒՎՐԷՅ

ԱՅՍ նամակին ընթերցումը վճռական ազդեցութիւն մ'ըրաւ  
վրաս: Սակայն եթէ 'ի բայ առնում ինչ որ Մարանը գնելու շահու-  
խնդիրին կը վերաբերէր, տիկին Տը Քիշվիլին միւս ամեն դրածներն  
ոչ այլ ինչ էին բայց եթէ երկու տարիէ 'ի վեր ինձ ուղղած նա-  
մակներուն համառօտութիւնը, բայց լացս եկաւ երբ կարգացի իր  
նամակին վեջին պարբերութիւնը որու մէջ կերեւար թէ տիկին Տը  
Քիշվիլ պնդելով կը յիշէր այն տեսակ մը բարոյական վերականգ-  
նումը զոր կը պարտաւորէր իր վարբին, և այս մասին պնդելովը կու-  
ղէր լաւ մը համոզել զիս թէ ինքն արժանի էր այն գրեթէ մայրա-  
կան պաշտօնին զոր յանձնառու կըլլար կատարելու քովս:

Արդ եթէ Բարիզ ուղևորիլս ուրիշ նկատմամբ հարկաւոր չըլ-  
լար անգամ, կարծեմ թէ կը պարտաւորէի տիկին Տը Քիշվիլին ա-  
ռաջարկութիւնները պատեհ առ իթ սեպել՝ մի միայն չվիրաւորելու  
համար զինքը մերժումով մը զոր աննպաստ կերպով մը մեկնէր թե-  
րեւ: Ար խոստովանիմ թէ որոշումիս փոքր ինչ պատճառ եղանակ  
այն հրապուրելի կերպն որով տիկին Տը Քիշվիլ կը նկարագրէր միշտ  
իր հեան ապրող անձերու մտերմութիւնը, մանաւանդ որ այս ան-  
ձանց զովելի ողին և բնաւորութիւնը լսեր էի միշտ:

Սակայն նոր կեանքով մ'ապրիլ սկսելու միջոցիս քանի մը ցաւ կը  
կրէի հեռանալովս այն տեղերէն ուր այնքան տառապեր էի. հուսկ  
յետոյ քունին պէս տեսակ մ'օղտաւէտ թմբիւր գտեր էի այն ըն-  
դարմացումին մէջ որ յաջորդած էր յուզմանցս. . . Գիտէ՞ թէ ինչ էր

ապաղային ինձ վերապահածը: Առանձնապէս ապրելու որոշումիս  
պատճառը Բարիզի մէջ էրիկիս կամ Իւրսիւլին հանդիպելու վախն  
եղած չէր բնաւ: Պ. Տը Լանդրիին գէմ արհամարհական անտար-  
բերութիւն մը, Իւրսիւլին գէմ ալ սաստիկ ատելութիւն մը կըզ-  
գայի. բայց արժանապատուութեանս նկատմամբ բաւական զիտակ-  
ցութիւն ունենալով՝ ապահով էի թէ անոնց հանդիպելու ա՛լ ըլ-  
լայի, գէմքս չախտի տժգունէր հակառակ անոնց լրբութեան:

Այն օրէն 'ի վեր՝ որ էրիկս թողած էր զիս՝ եթէ ոչ օրինա-  
պէս գէթ իրապէս ինքզինքս անորմէ ընդ միշտ զատուած սեպեր  
էր. այս կացութիւնն որ շփոթալի է անտիական կնիկի մը հա-  
մար և Բարիզի մէջ մինակ ապրիլ չուզելս պատճառ եղեր էին  
Մարանի մէջ երկար ատեն բնակելուս: Տիկին Տը Քիշվիլ՝ առա-  
ջարկելով ինձ որ բնակիմ գրեթէ իր տունը՝ կը ջնջէր իմ ամեն  
խղճահարութիւններս:

Իմաց տուի Պլօնտոյին թէ Մարանէն կը մեկնինք Բարիզ երթալու  
և դքսուհին տունը բնակելու համար: Աւրախազին արցունք թա-  
փեց Պլօնտո, և ուղևորութեան ամեն պատրաստութիւնները շտա-  
պաւ կատարեց վախնալով որ որոշումս չփոխեմ:

Աշնան վերջը մեկնեցայ Մարանէն: Հարկադրեցայ Բուվրէյի առ-  
ջեէն անցնիլ. չգիտէի թէ արդեօք տիկին Սեշըրէնը տեսնելու հա-  
մար կը պարտաւորէի կանկ առնուլ այս գիւղը թէ ոչ. ամենեկին  
լուր մը չառեր էի իր կամ տղուն վրայօք այն աղետալի օրէն 'ի վեր  
որ այս կինը Մարան եկած էր իմացնելու համար Իւրսիւլին թէ  
տղան զայրանալով իրեն գէմ մշտնջենապէս բաժնուած է իրմէն:  
Վախ կը տար ինձ այս այցելութիւնը, վասն զի կրնար թէ իմ և  
թէ այս զժբազդներու սրտին մէջ թերեւս նոր զոցուած վէրքեր  
բանալ վերատին: Սակայն նաև չէի ուզեր անտարբեր երեւալ այս  
կարի պարկեշտ և բարեսիրտ մարդուն վիշտերուն նկատմամբ:  
Մինչդեռ այս վարանումներու մէջն էի, գրեթէ զործարանին գէ-  
մը հասայ:

Ազելով քանի մը վայրկեան ևս ունենալ խորհելու համար, հը-  
րաման տուի կառասպանին որ կամաց երթայ երբ յանկարծ Պ. Սե-

չորէնին մեծ ճամբուն յանգող խոր ճամբէ մը դուրս ելնելը տեսայ :  
Նշմարելով զիս կանկ առաւ , քանի մը վայրկեան ինձ նայեցաւ մո-  
լորագին կերպով մը . ապա ձեռներովն երեսը ծածկելով յանկարծ  
մտաւ այն ճամբան ուսկից պահ մ'առաջ ելած էր :

Պ . Սեշորէն սաստիկ փոխուած էր . զիս ճանչցած ըլլալուն հա-  
մար չէի կրնար իր մօրը տունը չմտնել . ուստի առաջնորդի մը հետ  
գացի տիկին Սեշորէնին տունը : Պլօնտօ կառքին մէջ մնաց և ինձ  
սպասեց այն թմբիներէ շրջապատ ճամբուն ծայրն որու մէջ ատեն  
մը հանդիպեր էի Իւրսիւլին : Մինակս յառաջացայ , սաստկապէս  
կը զարմանայի տեսնելով թէ որքան անխնամ վիճակի մէջ էր սրբ-  
տէզն որ ժամանակաւ այնքան խնամքով և ուշադրութեամբ կը նայ-  
ուէր . անսպիտան խոտեր ծառուղիները կը դրաւէին . հին ծառերը  
որք առաջ համաշափօրէն կտրուած էին՝ Լուար գէտին տես-  
քը և անոր հեռանկար զուարթ տեսարանները կը ծածկէին իրենց  
ոստերովը , վասն զի ա՛լ չէին յատաներ այն ծառերը . Լքուն տո-  
ղաններուն մէջ ծաղկի հետք մ'անգամ չէր նշմարուեր . չորաբեկ  
տերեւներն ոտիցս ներքև խշրտուկ կը հանէին . աշնային առաւօտ-  
ուան մը դորշագոյն և անձրևոտ երկինքը տխուր քօղ մը կը նե-  
տէր այս տրտմալի տեսարանին վրայ : Նշգարիի ծառուղիին ներ-  
սի կողմը՝ ուր գաղանապէս լսեր էի Աօնթրանին առ Իւրսիւլ ուղ-  
ղած առաջին սիրայայտ խօսքերը՝ նկարուն քարէ արձաններուն  
խումբը տեսայ որ կիսովին ջնջուած էր : Անդաստակին տակ գտայ  
երկու սպասուհիներուն մին զորս արդէն տեսեր էի Բուվրէի մէջ .  
սպասուհին ըսաւ ինձ թէ տիկին Սեշորէն սրահն է : Անցայ նա-  
խասենեկէն և ճաշատունէն . այս սենեակներուն մէջ սառնարեր  
ցուրտ մը կար . կանաչանման և խոնաւ էին գետնին աղիւսները ,  
մինչգեռ առաջ ուշադրութեամբ կը կարմրէին և կը ներկուէին : Ա-  
մեն բան աւրուած , Լքուած կերևար : Ի՞նչ փոփոխութիւն տիկին Սե-  
շորէնին սովորութեանց մէջ , տիկին Սեշորէնի՝ որու ընտանեկան  
պարտուց կատարման նկատմամբ միշտ այնքան անողոր և իր բնակա-  
րանին անթերի մաքրութեան մասին այնքան նախանձախնդիր ըլլա-  
լը տեսած էի :

Գուռերը բաց էին . քայլերուս դիտտուքը մեղմ էր . հետևաբար  
երբ հասայ սրահը , տիկին Սեշորէն գեռ չլսած էր գալս : Իր ճա-  
խարակին քովը նստած էր . առաջուան պէս հիմակ ալ սև բօսպա  
մը հագած և սպիտակ կտաւէ գտակ մը դրուած էր : Իր մոխրա-  
գոյն ծեր թութակը ցուրտէն սմբելով կը քնանար իր գաւազանին  
վրայ : Պատուհաններուն ապակիներուն ետեւէն՝ զոր նսեմած էր  
մէղը՝ որթի քանի մը տերեւաթափ ուռեր կը տեսնուէին զոր հովը  
կը շարժէր . այս բարունակներն անխնամ ձգուած վանդակապատէն  
կախուելով հոն հոս կը տարուբերէին : Արակարանին մոխիրներուն  
մէջ երկու սևաթոյր խանձողներ յամբաբար կայրէին : Մուխէն դեղ-  
ներ էին կարասիներուն ծածկոցներն և վարադոյրներն որք ատենօք  
ծիթի պէս ճերմակ էին : Աերջապէս այս բնակարանը՝ որ ժամա-  
նակաւ շուայլութեան հասնող մաքրութեան շքեղութիւն մ'ունէր՝  
ամենուրեք ծերութեան սգալի և դձուձ անհողութիւնը կը ցուցնէր ,  
և այս ծերութիւնը կարծես կըսէր . ի՞նչ հարկ այնքան հոգ տանե-  
լու այսքան քիչ օրերու համար :

Յիշելով այն կենդանութիւնը , զուարթութիւնը զոր ծաղկահաս  
և գեղանի կնկան մը ներկայութիւնը տուած էր այս տունին , սարսուռ  
մը զգացի . . . : Եթէ Պ . Սեշորէն մոռցած չէ Իւրսիւլը , եթէ՝  
իր կնկան աններելի յանցանաց հակառակ՝ ներկայն կը բաղդատէր  
անցելոյն հետ , իր կեանքը հարկաւ կարի տաժանելի էր :

Սիրոս այնքան ուժգնակի կը բախէր որ սրահին դրան առջև  
կեցայ անշարժ : Ուշադրութեամբ քննեցի տիկին Սեշորէնին դու-  
նատ և խիստ կերպարանքը և զարմացայ տեսնելով այն անթիւ և  
խորունկ խորշոմները զոր վիշտը պեղած էր իր գէմբին վրայ : Եր-  
կու անգամ իր ճախարակին չափական շարժումը սակաւ առ սակաւ  
մեղմեցաւ աստիճանաբար կեցող ժամացոյցի մը ճօճանակին պէս :  
Իր զլուխը կուրծքին վրայ ծուեց թեթեակի . անշարժ և կարմրա-  
թել աչքը կը նայէր առանց տեսնելու . արտօսը մը , այն արտօս-  
ներուն մին որք խիստ քիչ անգամ կարտահոսին ծերերու աչքէն՝  
թրջեց անոր հրաբորբօք և կարմիր բիրը . ապա ցատկելով ար-  
թնցողի մը պէս յանկարծական շարժում մ'ընելով , և ուղեով ա-

զատիլ անշուշտ սոսկալի խորհրդածութիւններէ՝ սկսաւ իր ճախարհակր դարձունել տենդային ուժգնութեամբ մը :

Ալ ուզելով նշմարուիլ կղզակին բանալին շարժեցի : Տիկին Սեշորէն վեր ըրաւ զլուխը , տեսաւ զիս , ոտքովն իր քովէն անդին հրեց ճախարակը և թեւերը բացաւ ինձ նայելով անմուռնչ : Պագի իր պատկառելի ձեռները և քովը նստայ :

Քանի մը ըսպէ լուռ կենալէն ետք Տիկին Սեշորէն սաստկապէս դռեց :

—Ո՛հ , շա՛տ դժբաղդ եմ , արարածներուն ամենէն դժբաղդն եմ . . . բայց բան մը մի՛ ըսեր զաւկիս . . . չգիտեր այս դժբաղդութիւնս :

—Հիմա տեսայ զան , ըսի . շատ փոխուած երեցաւ ինձ :

—Խեղճ տղան անձանաչելի է . . . վիշտը կը մեռցունէ զինքը . . . տակաւին կը խորհի այն խայտառակ կնկան վրայ , աճապարեց շարայարելու գրեթէ վայրագ կերպով մը :

Ասպա դառնութեամբ կրկնեց .

—Այլ սակայն այն կինը լոկ դէշութիւն ըրաւ իրեն . . մինչդեռ ես , ո՛հ , Աստուած իմ , մինչդեռ ե՛ս միշտ սիրեցի զինքը իբր սրտագին սիրուած զաւակս . . . այլ սակայն տակաւին անոր վրայ կը խորհի քան թէ իմ վրայ , կրկնեց տիկին Սեշորէն :

—Յուսամ թէ կը սխալիս , ըսի , թերևս Պ . Սեշորէն անարժանաբար մատնուած ըլլալուն վիշտովը դրաւուած է քան թէ յիշելով Իւր . . . :

—Մի՛ տար այդ ատելի անունը , դռեց ուժգնակի տիկին Սեշորէն՝ խօսքս ընդմիջելով : Մի՛ տար անունը , կաղերսեմ . . . : Աուզես մտիթարել զիս , բայց չեմ խաբեր ինքզինքս : Չէ՛ , չէ՛ , սրտմտութիւն չէ զաւկիս զգացածը . . . : Սրտմտութիւնը սաստկապէս կերեւայ , փոթորիկ կը հանէ , մարդ կը փնտռէ միասին անիծելու համար այն անձերը որք պատճառեցին զայն . . . : Աերջապէս սըրտմտութենէն ետք արհամարհանքը կը դայ , և ետքն ալ մոռացումը . . . : Եկո՛ւ տե՛ս որ խեղճը չմոռցաւ . . . բան մը չմոռցաւ . . . :

—Սպասէ՛ , սպասէ՛ . . . տակաւին : Պ . Սեշորէն արդէն կարհա-

մարհէ անշուշտ . . . ատեն մ՛եւս , և ա՛լ սխալի մոռնայ . . . : Հաւտա՛ ինձ . . . եթէ սաստիկ վշտաբեկ է . . . պատճառն է արհամարհանքին վեհ սրտի մը մէջ դառն ըլլալը :

Տիկին Սեշորէն տրտմապէս զլուխը օրելով ըսաւ .

—Քա՛րէ , կը սխալիս : Երանի՛ թէ արհամարհութիւն ունենար այն կնկան դէմ . . . : Բայց գուշակեցի ի՛նչ զգացում ունենալը :

—Իրա՛ւ կըսես , տիկին :

—Ճշմարտութիւնը կըսեմ . . . կը կրկնեմ թէ գուշակեցի ի՛նչ զգացում ունենալը . ահա ասոր համար տղաս կամչնայ , կղզուշանայ զիս տեսնելու . . . առանձին կապրի . . . : Իր վշտին առջի ատենները կը հասկնայի տղայիս մինակ ապրիլ ուզելը : Արսէի իւրովի թէ իմ վրայ ունեցած սէրը չէր թողուր զինքը ցուցնելու ինձ կրած վիշտը : Ասան զի չգիտես թէ ինչպիսի վիշտ կը կրէր տղաս :

—Ուրեմն շա՛տ տառապեցաւ :

—Հապա կը հարցունես . . . : Տեսայ անոր ամբողջ օրերով , ամբողջ դիշերներով իր անկողնին վրայ պառկիլը և ջերմագին արցունք թափելը , և երբ որ իր լացը կը դադրէր , յիմարական կատղութիւններով կը համակուէր , վշտագին և յուսաբեկ աղաղակներով կը դռչէր և կը մոռնէր , զոր կատղութեամբ իր անկողնոյն սաւանները խածնելով միայն կը զսպէր . . . : Աստուած իմ , դեռ կը տեսնեմ անոր տարածուած թեւերը , պրկուած ձեռները . . . ձայնս չէր ճանչնար , և բանդագուշանքովը համակուած այն կինը կը կանչէր . . . այն ապիրատ կինը կը կանչէր . . . առանց ուշադրութիւն ընելու ինձ որ հոն իր քովն էի . . . և աղօթք կրնէի . . . : Ո՛ Աստուած իմ . որբա՛ն դիշերներ անցուցի այսպէս ծունր կրկնելով իր սնարին քով , զոր կը թըրջէր իմ և իր արցունքը , և վախնալով որ իր այն կատաղութիւններով համակուած միջոցին խելքը չթոցունէ . . . : Ինչպիսի՛ անձկութեամբ կսպասէի որ ճանչնար զիս . . . : Ենատեն , . . . ըսաւ թշուառ մայրը՝ թաշկինակովն արցունքը սրբելով , անատեն կուշարբէր , և որովհետեւ մանուկի մը պէս բարի և զգայուն է , կը համբուրէր զիս , ներումն կը խնդրէր զիս վշտացնելուն և իր վիշտը զսպել չկրնալուն համար . . . : Հետևաբար առջի ատենները չէի յուսահատեր . . . :

Ահա տու թեանը համար եթէ մեղադրէի զինքը և եթէ այս պատճառաւ մերթ ընդ մերթ սրտնեղութեամբ կամ անհամբերութեամբ պատասխան մը տար ինձ, իւրովի կրսէի. Ետքն իմն պիտի ըլլայ տղաս . . . : Արցածիս չափ կը ջանայի մխիթարելու, հանդարտելու, սփոփելու զինքը. բայց չէի յաջողիր . . . : Սիրած կերակուրները կեփէի, բայց չէր ուտեր : Քաղքէն շատ հետաքրքրական գիրքեր բերել տուի, և աչքիս տկարութե հակառակ կը կարգայի զանոնք որպէս զի մտիկ ընէ . . . բայց ուշ չէր գներ . . . : Իր բարեկամներուն մէկ քանին ուզեցի հոս բերել. այնքան ցուրտ ընդունելութիւն ցուցուց անոնց որ ալ չհամարձակեցան գալու, ծերութեանս հակառակ առաջարկեցի իրեն հետը ճամբորդութիւն ընել, բայց մերժեց առաջարկութիւնս : Թէև նուիրական է ինձ այս տունը, թէև կուղեմ էրիկիս պէս այս տունին մէջ մեռնիլ, բայց վախնալով որ այս տեղերը շատ գէշ յիշատակներ կարծնցնեն տղուս մտքին մէջ, առաջարկեցի անոր ուրիշ տեղ բռնակիլ. հոգս էր այս տեղափոխութիւնը . . . բայց մերժեց, միշտ մերժեց առաջարկութիւնս ինչպէս կը մերժէ այն ամեն բաները զոր մայրը կառաջարկէ իրեն, շարայարեց դառնութեամբ :

Այնքան սաստիկ վիշտ մը կար այս բնական տրտունջներուն մէջ, տիկին Սեշերէն իր զաւկին անտանելի ցաւերը յիշելով այնպիսի թշուառ կեանքով մ'ապրիլը կընդհամարէի որ այս խեղճ մայրին ձեռքը ձեռներուս մէջ առի, իրեն նայելով ակնայեռ և վշտաբեկ առանց բան մ'ըսելու :

— Կը համբերէի միշտ, կը իննց տիկին Սեշերէն, իւրովի կրսէի. Չպիտի կրնան տեսլ այն ցաւերը զոր թողուց այն սոսկալի կինը . . . Աղօթք կընէի Աստուծու որպէս զի իր շնորհքով տղուս գութը շարժէ և ինձ վերածէ զան . . . : Մոմ վառեցի Աստուածածնին. պատարագներ ընել տուի իր տիրուհիին համար . . . : Բայց ամիսս որ ամեն բան անողուտ եղաւ . . . ամեն բան . . . : Քանի կաշխատէի, ևս աւելի կը տեսնէի թէ ա՛լ բան մը չեմ . . . թէ ա՛լ բան մը չէի կրնար ընել զաւկիս համար, շարայարեց հեծկլտանքով խառն ձայնով մը. բայց չէի համարձակեր այս մասին բան մ'ըսել տղուս, վասն զի արդէն կարի՛ դժբաղդ էր ան. կտրասէի միշտ . . . : Երբեմն

նակի զիս զոհ ընելու համար նուազ տրտում կերպարան մը կ'առնուր . . . : Անգամ մը խեղճ տղան ուզեց ժպտիլ . . . : Իր տրտում և քաղցր ժպտան այնքան կսկծալի էր որ արցունք թափեցի, և որոշեցի ալ այսպէս չբռնադատել զինքը . . . : Առաջի Աստուծու՝ որ կը լսէ ձայնս՝ կերդնում քեզ թէ բնաւ չմեղադրեցի զինքն այսպէս վշտանալուն համար. միայն թէ իր այս վշտահարութիւնը սակաւ առ սակաւ զլիս վհատեց, ճմլեց . . . : Տեսնելով թէ անհոգ էր ամեն բանի նկատմամբ, ես ալ անոր պէս անհոգ եղայ ամեն բանի մասին . . . ամէն բան երեսի վրայ թողուցի . . . : Ամեն բան զանց կ'ըլլայ, պարտեզին մէջ ամենուրեք խոտեր կը բուսնին, ինչպէս քիչ ատենէն պիտի բուսնին նաև խեղճ պառաւի մը գերեզմանին վրայ, պառաւի մը որ ալ օդուտ մը չունի աշխարհիս մէջ, քանի որ չկրնար մխիթարել իր զաւակը . . . :

Ախր այս տեսնելով թէ ինչպիսի հակադէմ պատկեր մը կ'ընծայէր տիկին Սեշերէնին այս վհատութիւնն իր փոքր ինչ խիստ քաջասրտութեան հետ զոր միշտ տեսնէի իր վրայ : Այս բարոյական կքումն անշուշտ Ֆիզիզական մեծ տկարութեան մը դուշակն էր :

Աշխատեցայ սիրտ տալու իրեն իմ օրինակս յառաջ բերելով :  
 — Անշուշտ, ըսի, այս երկու տարիները սաստկապէս երկար երեցած են քեզ, բայց մտածէ թէ ամեն վիշտ հուսկ յետոյ կը մաշի . . . : Եթէ կարի սաստիկ եղան զաւկիդ ցաւերը, ըսել է թէ իր ազատումին ժամը կը մօտի առանց իր դիտութեան : Ես ալ նոյնպէս շատ տառապեցայ, մնայր բարի. կորուսի ոչ միայն այն մարդը որու բոլոր կեանքս նուիրեր էի, այլ նաև զաւակս և ասոր հետ երջանկութեան այն միակ հաւանականութիւնը զոր կարելի էր ինձ յուսալ . . . : Արդ այս սոսկալի կսկիծներուն յաջորդեց հանդարտութիւնը . . . : Իբրև է որ տրտում է այս հանդարտութիւնը, բայց նաև գրեթէ երջանկութիւն մի է երբ կը բաղդանում զայն այն ամեն վիշտերու հետ զոր կրեցի . . . : Քաջալերութիւն ուրեմն, մնայր բարի . . . քաջալերութիւն . . . թերևս հասաւ ալ ցաւերուդ վախճանը . . . : Չաւկիդ պէս ես ալ այն կնկան նահատակն եմ . . . : Սառնալի արհամարհանք մը յաջորդեց ատելութեանս . . . : Հեռի չէ, այն ժամն ուր տղադ ալ մի և նոյն արհամարհանքը պիտի զցայ . . . :

Տիկին Սէշըրէն պատասխանեց՝ տրտմապէս զլուխը օրելով և, բնաբէ, կը պարտաւորիմ խոստովանիլ, այնպիսի ուղիղ դատումով մ'որ վախ տուաւ ինձ .

— Մի և նոյն բանը չէ անոր և քու զգացածը . . . : Երիկդ քու դատուդ վերաբերող մարդ մ'էր . . . : Քեզի համար այնպիսի մարդ մ'էր որ սովորաբար քու տեսած մարդերէդ ոչ բարձր և ոչ ստորին էր . . . : Ոչ այնքան կը սպախի քեզան . . . մինչդեռ խեղճ զաւակս երբէք ճանչցած չէր կին մ'որ դէթ առերևութապէս կարենար համեմատուիլ այն ապիրատ կնկան հետ :

Ապա տիկին Սէշըրէն իր կամքի հին զօրութենէն փայլակ մը ընդունելով գոչեց .

— Բայց ըսել է թէ այդ խայտառակաբարոյ կինն իր սոսկալի հպարտութեամբը ճիշդ գուշակած է՝ իր գիւական յանդդոնութեամբը մարդարէանալով թէ մարդ չէր կրնար մոռնալ իրեն պէս կին մը, թէ զաւակս միշտ ցաւօք պիտի յիշէ զինքը, և արին արցունք թափելով պիտի լայ իր վրայ . . . : Աստուած իմ, տէր իմ Աստուած . . . անիմանալի է կամքդ . . . : Պէտք է շատ հաւատք ունենալ չյուսահատելու համար քու արդարութեանդ նկատմամբ . . . : Մայր մը պէտք է որ շատ սիրէ իր զաւակը որպէս զի տակաւին սիրէ զան երբ այսպէս անօգուտ է անոր վրայ ունեցած իր սէրը . . . :

Տիկին Սէշըրէն միշտ կը խորհէր թէ անօգուտ էր տղուն վրայ ունեցած իր սէրը, և այս մտածումը վշտալի կ'երևէր իրեն . աշխատեցայ սփոփելու զան .

— Մի հաւտար այդ բանին, ըսի : Եթէ դուն չըլլայիր, եթէ հանապազօրեայ ինամքներդ չըլլային, զաւկիդ կեանքը հազար անգամ աւելի սոսկալի պիտի ըլլար :

— Ինչպէս կարելի է որ այդպէս ըլլայ իրողութիւնը . . . : Ինչ ցաւ որ կ'զգայ հիմակ այդ կնիկին վրայ, նոյնը պիտի զգար դարձեալ, կրկնեց տիկին Սէշըրէն տխրալի յամառութեամբ մը : Այո, այս է ճշմարտութիւնը, և եթէ այսքան դժբաղդ չըլլար, պիտի ըսէի թէ դեռ զաւակ մ'է, ապերախտ մ'է . . . :

— Ա՛հ, տիկին . . . :

— Պիտի ըսէի որ իմ քովս կենալուն միակ պատճառն է մարդկային ակնածութիւնը և իր բարկութեան առաջին վայրկենին մէջ երբէք այն ոճրագործ կնկան չներելու համար իր հօրը յիշատակին վրայ երգում ըրած ըլլալը . . . : Ա՛հ, շատ վիշտ կրեցի առանց բան մ'ըսելու . . . : Երկու տարիէ 'ի վեր . . . շատ չարչարանք կրեցի . . . : Ատեն մը կը հաւտար զաւակս այն կնկան առաքինութեանը . կարի ճշդութեամբ կ'ըմբռնէի զան իրմէ վեր դասելուն պատճառը . . . բայց այն իրողութեան տեղի ունենալէն ետք . . . իր սիրտը տակաւին այն կնկան տալը . . . ինձ նայէ, ալ պէտք է որ խօսիմ . . . այո, անոր տակաւին այս կնկան վրայ խորհիլը կը թշնամանէ զիս . . . :

— Թերևս կը սխալիս, ըսի . մարդս կրնայ երկար ատեն բարկութիւն, ատելութիւն զցալ զինքը խարոզներուն դէմ առանց տակաւին անոնց ազդեցութիւնը կրելու՝ այն բարկութիւնը, ատելութիւնը զգալուն համար : Ա՛հ սիրտերը մանաւանդ ընդունակ են այս սաստիկ զգացումներու . այն սիրան որ կոյր, խիստ կոյր վստահութիւն մ'ունեցած է, ալ աւելի դառն կսկիծ մը կ'զգայ երբ կը մասնուի . . . :

— Ինչ և է, օրհնեալ ըլլայ զալուստդ, ըսաւ ինձ տիկին Սէշըրէն աչքը սրբելով, կրցայ ըսել քեզ ինչ որ մէկու մը չըսի դեռ, վասն զի երկու տարիէ 'ի վեր սիրաս դառնութեամբ կը լեցուի : Իցի՛ւ թէ դուրս չյորդէր այս դառնութիւնը և թէ զաւակս բնաւ չիմանար ինձ տուած վիշտը . . . : Սակայն կարելի է թէ օր մ'անշուշտ ալ չհամբերելով պիտի յայտնեմ այս ցաւս . պիտի կրնայ զալ վայրկեան մ'ուր անյարելի պիտի ըլլայ ինձ ինքզինքս զսպել :

— Ա՛հ, զգուշացի՛ր, տիկին, գոչեցի . եթէ իմանայ տղադ այդ բանը, ինչ պիտի ըլլայ իր կեանքը, նաև քուկդ :

— Աստ որում ալ տաղտկալի է ինձ ոչ թէ զաւկիս համար զոհուիլս, ոչ . . . վասն զի ոչ թէ ինձի այլ իրեն կը վերաբերին այն սակաւթիւօրերն որք կը մնան ինձ, այլ անոր տառապիլը՝ իբր թէ մինակ և ամենէն լքեալ ըլլար : Ար վախճամ տեսնելով թէ խայտառակաբարոյ կնիկի մ'ամօթալի յիշատակը զաւկիս սրտին մէջ կը խեղճէ այն երախտագիտութիւնը զոր ինձ կը պարտաւորի : Ա՛րջապէս ըսէ . . . ըսէ, գոչեց տիկին Սէշըրէն կրկնապատիկ սաստկութեամբ և վշտով, ոչ ապա-

քէն սոսկալի բան մ'է տեսնել զաւկիդ հայլեմաշ մեռնիլը և չկրնալ ազատել զան . . . երբ Աստուած այս բանիս համար կը թողու քեզ աշխարհիս մէջ :

Այս հապճեպ խօսակցութիւնը ցուցուց ինձ թէ Պ. Սէշըրէնին և իր մօրը կեանքը կարծածէս աւելի սոսկալի էր :

Ան ատեն Պ. Սէշըրէնին սրահին պատուհաններուն առջևէն յամբարար անցնիլը տեսաւ , պահ մը կանկ առնելով ինձ նայեցաւ , ապա հեռացաւ : Ար կարծէի թէ քովս պիտի գար , բայց բոլորովին անհիմն եղաւ այս կարծիքս : Ենթադրելով թէ կ'ուզէ գաղտնապէս խօսիլ հետս , երթալու և զինքը զտնելու միջոց մը կը փնտռէի , երբ իր մայրն ըսաւ ինձ .

— Զաւակս անշուշտ կ'ուզէ խօսիլ հետդ . հիմա չհամարձակիր խօսելու . . . : Ահա . . . հիմա ման կը գայ նշդարիի ծառուղիին մէջ :

Բռնեցի այս պատրուակը :

— Եթէ հրաման կը տաս , քովն երթամ . զիտես որ միշտ փոքր ինչ վստահութիւն ունեցած է իմ վրայ , թերևս սիրտ պիտի տամ իրեն . թերևս պիտի օգնեմ իրեն զսպելու այս անընկճելի տրամուծիւնը . . . :

Տիկին Սէշըրէն ձեռքը երկնցուց ինձ .

— Միշտ վեհանձն և բարի ես — ըսաւ :

— Միշտ կարեկից եմ այն վիշտերու նկատմամբ զոր նաև ես կրած եմ :

Գտայ Պ. Սէշըրէնը ճիշդ այն ծառուղիին մէջ ուր գաղտնապէս լսեր էի Պ. Տը Լանդրիին Իւրսիւլին հետ ըրած առաջին սիրաբանական խօսքերը : Երբ մօտեցայ ազդականիս , առջի անդամէն աւելի զարմանքս գրաւեց իր դէմքին փոփոխութիւնը :

Բարէ , ինչո՞ւ համար դժբաղդութիւնը և յուսահատութիւնը կարեան վեհութեան դրոշմ մը զարնել ամենէն դուրսիկ դէմքերու վրայ , մինչդեռ երջանկութիւնն և դժգոհանակութիւնը բնաւ չեն վսեմեր զանոնք :

Պ. Սէշըրէնին դէմքը՝ որ ատենօք այնքան զուարթուն , բարի և

ժպտուն էր՝ հիմա մարմարեայ դեղնութիւն մը , ահարկու նիհարութիւն մ'ունէր . իր փոսածև աչերը՝ զոր արցունքը կարմրած էր՝ տենդին հուրովը կը փողփողէին . վերջապէս իր դիմական դիժերը վայրագ վշտի նշմարանք մ'ունէին որ վեհ երևոյթ մը կը տային անոնց , երբեւոյթ զոր բնաւ չէի կրնար կարծել թէ կրնան ունենալ անոնք :

Պ. Սէշըրէն զիս տեսնելով սարսուեցաւ , դէպ երկինք նայեցաւ և կիսահագագ ձայնով մը գոչեց .

— Քեզի ալ շատ գէշութիւն ըրաւ ա՛ն . . . :

— Շատ գէշութիւն . . . այո՛ , բարեկամ . . . բայց ես քաջասրտութիւն ունիմ . . . : Ինչպէս քեզի նոյնպէս և զիս մասնեցին , թողուցին , այլ սակայն այս ժամուս կ'արհամարհեմ , կը մոռնամ այն անձերը որք թշնամանեցին զիս . սիրտս իր առջի հանդարտութիւնը գտաւ , և քեզի պէս չունիմ մայր մ'որ միթարէ զիս :

Պ. Սէշըրէն պատասխան չտուաւ . քովս քայլեց անհաւասար քայլերով . ապա յանկարծ առջևս կանկ առնելով թեքերը կուրծքին վրայ առաւ խաչածև , և անհնարին բարկութեամբ , փողփողուն նայուածքով և կատաղի գոչումով մ'ըսաւ ինձ .

— Տակալին չմեղցուցի էրիկդ . . . հետեաբար շատ վատ կ'երեւիմ քեզ անշուշտ , այնպէս չէ . . . : Բայց համբերութիւն . . . համբերութիւն , շարայարեց տխուր և ամփոփ կերպարանով մը , խեղճ պառաւ մայրս պիտի մեռնի օր մը . . . :

Եւ վերստին սկսաւ քայլել լուխայն :

Այս խօսքերը մեկնեցին ինձ Պ. Սէշըրէնին ընթացքը : Իր բարեմտութեան հակառակ քաջասրտութեան ապացոյցներ տուած էր : Անշուշտ մայրին մեռնելուն կ'ստիպէր հատուցում մը պահանջելու համար : Ա՛լ չէի սիրեր Պ. Տը Լանդրին , բայց սոսկում տուաւ ինձ այս մենամարտութեան գաղափարը : Ուստի պատասխանեցի Պ. Սէշըրէնին .

— Մայրդ բաւական երկար ժամանակ պիտի ապրի , հետեաբար ցաւերդ պիտի կրնան այնքան տկարանալ . . . որ ալ Աստուծու պիտի թողուս յանցաւորներուն պատիժը :

Պ. Սէշըրէն վայրենական քրքիջ մը ձգեց՝ գոչելով .

— Վրէժս Աստուծու ձգել . . . :

Ապա կրկնեց ցած ձայնով և այնպիսի կերպով որ սարսուռ տուալին՝

— Բայց չգիտես ուրեմն թէ երբեմնակի կ'ուզեմ որ շուտով մեռնի մայրս որպէս զի վրէժս լուծեմ :

— Ա՛հ , զարհուրելի բան մ'է այդ զգացումը , գոչեցի . դուն . . . որ միշտ այնքան բարի զուակ ես . . . :

— Ա՛լ բարի զուակ չեմ , կրկնեց անկեղծ կատղութեամբ . ալ բան մը չեմ . . . ալ մի միայն խելագար դժբաղդ մ'եմ . . . որ իր կեանքին կէսը խայտառակաբարոյ կնկանմը վրայ ցաւելով , անոր անունը տալով . . . միւս կէսն ալ այն դրուժանը անիծելով և վրէժ երազելով կ'անցունէ . . . : Քեզի բան մ'ըսեմ . . . կան վայրկեաններ ուր կարող եմ մայրս լքանելու , թէ և գիտեմ թէ այսպիսի լքում մը մահաբեր հարուած մ'ըլլայ իրեն համար :

— Ի՞նչ ըսել կ'ուզես :

— Այո՛ , կարող եմ ամեն բան ընելու երբ կը խորհիմ թէ էրիկդ կրնայ իզմէ առաջ մեռնիլ . . . կամ թէ Խւրսիւլ կրնայ կարծել թէ վատ մ'եմ . . . թէ չեմ համարձակիր մենամարտութիւն ընելու . . . :

Ապշելով Պ. Սէշըրէնին նայեցայ : Խւրսիւլին առջև վատ երևելու վախը կ'ըսէր թէ տակաւին իրքան սաստիկ էր իր սէրը :

— Պէտք է մոռնալ Խւրսիւլը , անարժան է ան քու սրտիդ զբաղումն ըլլալու :

Պ. Սէշըրէն ուսերը վեր բրաւ :

— Գուն ալ . . . ահա դուն ալ մայրիս սէս , սէտք է մոռնալ , կ'ըսես . . . : Մոռնալ . . . : Ըսէ ուրեմն սրտիս որ ալ չբախէ . . . ըսէ ուրեմն արեանս որ ալ չեռայ երակներուս մէջ . . . յիշողութեանս որ մարի :

— Բայց ասիրատ մ'է այն կինը :

— Բայց կը պաշտեն այդ ասիրատ կինը . . . բայց էրիկդ անոր համար թողուց քեզի , քեզի որ սակայն հաղար անդամ աւելի արժէք ունիս քան թէ Խւրսիւլ , գոչեց Պ. Սէշըրէն գրեթէ ամարդութեամբ :

Ար խոստովանիմ թէ պահ մ'անմուռնջ կեցայ : Հարկաւ Խւրսիւլ հրապոյրի անդխմազրելի զօրութիւն մ'ունէր քանի որ այսքան տարբեր

բնաւորութեանց տէր երկու մարդ , այսինքն Պ. Տըլանդրի և Պ. Սէշըրէն այսչափ մոլեղնաբար սիրահարուեր էին անոր :

Պ. Սէշըրէն տխուր կերպարանով մը շարունակեց .

— Մոռնալ զան . . . մոռնալ . . . և ինչո՞ւ մոռնամ . . . : Ա՛լ ըրաւ ինձ ինչ որ ըրաւ Խւրսիւլ մինչև այն օրն որ ոճրագործ եղաւ ան . . . :

— Բայց մայրդ . . .

— Բայց մայրս լուր մայրս է , և կինս ալ կինս էր , գոչեց բարկութեամբ : Աննայս ամենէն գեղեցիկ օրերը պիտի ըլլան միշտ այն օրերը զոր Խւրսիւլին քովն անցուցի . . . : Խւրսիւլ որ իզմէ այնքան բարձր էր խելքով և կրթութեամբ , խոնարհելով ինձ հաւասար եղած էր : Ասկից 'ի զատ իրքան գեղեցիկ էր ան , իրքան գեղեցիկ : Ա՛հ , իրքան գիշերներ անքուն անցուցի բարկութեամբ կատղելով մեր ամայի սենեկին մէջ և Խւրսիւլը կանչելով մեծաձայն աղաղակներով . . . : Մոռնամ . . . բայց չգիտես ուրեմն թէ Խւրսիւլ՝ իրքան իր զմայլելի հանձնարամտութեամբը , նոյնքան և գույշ աւելի իր գրաւիչ գեղեցկութեամբը սիրելի էր ինձ . . . : Մոռնամ . . . և ինչո՞ւ համար . . . մայրիս հետ մինակ ապրելու համար , այնպէս չէ : Ի՞նչ վոխարինութիւն :

— Բայց այդ խօսքերդ սոսկալի են . . . : Ար կարծես թէ ցաւալի չէ մայրիդ տեսնելը թէ իրքան անզր են իր առած միսթարութիւնները :

— Է՛հ , դեռ ի՞նչ կ'ուզէ մայրս . արդէն երջանիկ և գոհ է . . . : Թողուցի Խւրսիւլը իր բաղդին . . . հօրս յիշատակին վրայ երդումը ինձ երեսը շտեմնելու . . . երբէք չներելու իր յանցանքը . . . երգումն կը բռնեմ . . . թէ և ծանր ըլլայ ինձ այս երդմնապահութիւնը . . . : Մայրս ինչո՞ւ կ'ուզէ արցունքէս զրկել զիս , արցունքէս զոր կըրցածիս չափ կը պահեմ իրմէ . . . : Սակայն . . . :

Եւ Պ. Սէշըրէնին շուրթերը ջղային շարժումով մ'երերեցան . աչերէն արասորի խոշոր կայլակներ զլորեցան . զլուխը ծածկեց ձեռներովն և քարէ նստարանի մը վրայ ընկնելով նստաւ և սկսաւ հեծկտալ :

Զարհուրելով այս սոսկալի սէրէն անմուռնջ մնացի :

— Ա՛Տ , գիտեմ թէ ծաղրելի եմ , նուաստ եմ , խենդ եմ , կրկնեց ազգականս՝ արցունքը սրբելով . բայց ի՞նչ ընեմ . իզմէ աւելի զօրաւոր է սէրս : Յանդիմանէ զիս , արժանի եմ յանդիմանութեան , վասն զի . . . զեռ կը սիրեմ զան :

— Դեռ կը սիրե՞ս զան . . .

— Այո՛ . . . խայտառակութիւն մ'է , սոսկալի բան մ'է այսպէս սիրելս . . . այո՛ , և առաջուանէ աւելի կը սիրեմ Խւրսիւլը :

— Կարելի՞ բան է , Աստուած իմ :

— Արքան ալ պատճառանք ունենամ , որքան ալ ըսեմ իւրովի թէ էրիկիդ հետ իր ունեցած վարմունքովը բիւրիցս աւելի յանցաւոր է քանի որ պատիւը զոհեց չէ թէ զան սիրելուն այլ վրէժը լուծելու համար , որքան ալ խոստովանիմ իւրովի թէ անշուշտ սաստկապէս ասպականակիր կին մ'է ան քանի որ անձնատուր եղաւ այն կերպով , դարձեալ կը սիրեմ Խւրսիւլը . . . և եթէ կենդանի չըլլար մայրս , կը լսե՞ս , եթէ կենդանի չըլլար մայրս , քսան անգամ դացած պիտի ըլլայի Պ . Տըլանգըին մեռցնելու կամ իր ձեռքովը մեռնելու համար : Եթէ մեռցնէի զան , Խւրսիւլին ոտքը պիտի ընկնէի ամեն բան ներելու համար իրեն . . . և ապահով եմ թէ ներողամտութեամբ և բարեսիրութեամբ նորէն բարի զգացում պիտի տայի իրեն : Վասն զի ոչ ոք ինձի չափ կը ճանչնայ Խւրսիւլը , ըսաւ Պ . Սէշըրէն՝ աչերը սրբելով . աւելի իր միտքը պէտք է ամբաստանել քան թէ սիրտը :

— Բարեկամ , չեմ սիրեր ամբաստանութեամբ մեղադրել բացակաները . բայց կինդ այնքան գէշութիւն ըրած է ինձ որ կրնամ ըսել ինչ որ կը խորհիմ իր վրայ , և ըսել ուզելուս պատճառն է ոչ այնքան անցեալին նկատմամբ ամբաստանութիւն ընել որքան օգնել քեզ անարժան սիրոյ մը յաղթելու : Խւրսիւլին չպէս չարասիրտ , նոյնպէս և կեղծաւոր է : Տասը տարի ատեց զիս անողորբելի ատելութեամբ մը , և տասը տարի սիրալիբ այլ կեղծ խօսքեր ըսաւ ինձ :

— Բայց վերջապէս չէ՞ր սիրեր էրիկդ , դոչեց առանց պատասխան տալու խօսքերու : Եթէ մայրս չըլլար , կրնայի բարեպատեհ առիթ մը համարիլ Խւրսիւլին այս խոստովանութիւնը՝ իրեն ներելու և այս յարաբերութիւնը սկզբնաւորութեանը միջոցին կտրելու համար : Բայց

որքան անողորբելի է կիներուն ատելութիւնը : Մայրս չմոռցաւ անգամ մը զինքը Խւրսիւլին զոհած ըլլալս . . . ո՛հ , շատ և շատ աղէկ յիշեց իր զոհուած ըլլալը , և կեանքին երանութիւնը կորնչէր անգամ , ես և ինք վշտաբեկ մեռնէինք անգամ , հոգ չէր , բաւական էր որ իր վրէժը լուծուի , և այս վրէժը լուծուելու համար հարկ եղաւ երգնուլ թէ բնաւ չպիտի ներեմ Խւրսիւլին յանցանքը :

— Բայց ըսել է թէ դժոխք մ'է կեանքդ :

— Ըսեմ ուրեմն . . . այո՛ , այո՛ , դժոխք մ'է . . . : Մայրիս առ-

ջև ինքզինքս կը զսպեմ , բայց մարտիրոսաբար կը չարչարուիմ . . . Երբեմն ալ ինքզինքս կ'անիծեմ անզգայ մեալուս համար այն միթաբութեան նկատմամբ զոր կ'աշխատի տալու ինձ : Ա՛զգամ թէ որքան վիշտ կը սրատճառեմ իրեն , բայց այնքան տկար , այնքան վատ եմ որ չեմ կրնար բան մ'ընել . . . Գժոխք մ'է , այո՛ , ինչպէս ըսիր . . . դժոխք մ'է կեանքս : Այլ սակայն խեղճ մայրս կիներուն լաւագոյնն է , այլ սակայն ես՝ որ չարասիրտ մարդ մը չեմ՝ կը սիրեմ . . . խիտ զորովապէս կը սիրեմ մայրս , այլ սակայն կ'զգամ թէ անընդհատ կը վշտացնեմ , կը վիրաւորեմ զան . . . Ա՛Տ , անիծեալ ըլլայ այն դիպուածն որով Խւրսիւլին հանդիպեցայ . . . Եթէ տեսած չըլլայի զան , իմ դասուս վերաբերող կնիկ մ'առած կ'ըլլայի , և կեանքս , ինչպէս և մայրիսն ալ չէր թունաւորուեր այսպէս . . . Եթէ դիտնայիր թէ ինչպիսի կեանք մը կը վարեմ , Աստուած իմ , եթէ դիտնայիր : Ա՛լ ամենափոքր հոգ չեմ տանիր շահու գործերուս . չգիտեմ թէ հիմակ ի՞նչ վիճակի մէջ է ինչքս . գործակատար մը դրի տեղս որպէս զի ալ չխորհիմ շահու վերաբերող գործերու վրայ . . . : Հիմակ ի՞նչ բանի կը ծառայէ ստակը . ես միայն ԻՒՐՍԻԻԼԻՆ համար կ'ուզէի հարուստ ըլլալ : Ինքն ալ գիտէր այսպէս ըլլալը , Աստուած իմ : Արնար ընել տալ ինձ ինչ որ ուզէր ընել տալ . . . : Ապահով եմ թէ դոյքս կրկնապատկելու միջոցը պիտի գտնէի որպէս զի հաճութիւն մը պատճառէի անոր . . . որպէս զի տեսնէի միայն իր գեղեցիկ նաշուած քին պայծառութիւնը և գոհունակութիւնը , որպէս զի իր սիրուն ժպիտովն իզմէ շնորհակալ ըլլալը տեսնէի միայն . . . :

Ապա յանկարծ իր երկու գոց ձեռները աչերուն վրայ դնելով գոչեց խորին ձայնով մը .

Թիւնս , ասկից աւելի բան մը չեմ կրնար ընել , կրկնեց ցրտութեամբ :

— Ահա այս է մեր կեանքը , տիկին , ահա այս վիճակին հասցուց մեզի այն խայտառակարարոյ կինն որու վրայ կը ցաւի աակաւին , գոչեց տիկին Սէշրբէն : Արնաս չցաւիլ պոռնիկի մը վրայ , ըսաւ Պ. Սէշրբէնին խատութեամբ :

Ատինալով այն դարձուածքէն՝ զոր խօսակցութիւնը կ'ընդունէր՝ փութացի ըսելու .

— Ա՛հ , ներէ՛ զաւկիդ , տիկին , վասն զի շատ կը սիրէր զան :

— Կարող է տակաւին սիրելու զան . . . վասն զի անարժան սէր մը շատ վատութիւններ ընել կը տայ :

Պ. Սէշրբէնին աչերը փայլատակեցան . և ահա գոչեց .

— Միայն անարժան սէրը չէ՛ վատութիւններ գործել տուողը , մայր իմ : Մանաւանդ թէ այսքան ժամանակէ՛ ՚ի վեր համբերելս , տառապիլս կը բաւէ . պէտք է որ ալ խօսիմ . . .

— Նոյնպէս ես , գոչեց մայրը բարկութեամբ . ինձ ալ բաւական է այսքան երկար ժամանակէ՛ ՚ի վեր տառապիլս , ալ կը բաւէ այսքան ատենէ՛ ՚ի վեր մոռնալդ ինչ որ կը պարտաւորիս ինձ . . . Արդ կը կրկնեմ թէ այն կնկան նկատմամբ զգացած անարժան ցաւերդ վատութիւններ են . . . մայրիդ համար թշնամանք են . . .

— Բարեկամս . . . գոչեցի Պ. Սէշրբէնին , որ ալ չէր զսպեր ինքզինքը :

— Ամենէն ազնիւ զգացումներն , ամենէն սրբազան պարտաւորութիւնները նոյնպէս վատութիւններ գործել կը տան , կը լսես , մայր իմ . . . :

— Ի՞նչ ըսել կ'ուզէ . . .

— Ալ լուէ , ըսի Պ. Սէշրբէնին , և ցած ձայնով շարայարեցի .

— Միթէ կ'ուզես երկու անգամ մեռցնել մայրդ . . . երբ իր յետին ժամին պիտի խորհի այն վտանգին զոր պիտի երթաս արհամարհելու մենամարտութեամբ մը :

— Իրաւ ըսիր , իրաւ ըսիր , խենդ եմ , չարասիրտ զաւակ մ'եմ քանի որ այսպիսի պատասխան մը կը տամ մայրիս . . . : Ցաւերս կը թշնամանեն զինքը , վասն զի գորովանօք կը սիրէ զիս :

Ապա մայրին առջև ծունկի վրայ դալով անոր ձեռքը բռնեց , համբուրեց և ըսաւ .

— Ներէ՛ , մայր իմ , յանցաւոր եմ այնպէս պատասխանելուս համար :

— Մայր մը կը պարտաւորի ամէն բան ներել , ըսաւ տիկին Սէշրբէն հառաչելով :

Եւ զաւկին ճակատէն պաղաւ ցաւաղին նայուածքովն ինձ նայելով անգամ մը :

— Եւ զաւակ մը կը պարտաւորի ամեն բան կրել , ըսաւ Պ. Սէշրբէն ցած ձայնով , և իր նայուածքն ալ ինձ ուղղուեցաւ իր վիշտերը յայանելու համար . . .

Մեկնեցայ Բուվրէյէն ամենասաստիկ տրտմութեամբ մը համակուելով . Ձեմ կարծեր թէ աշխարհիս մէջ այս մայրին և զաւկին կացութեան չափ սոսկալի կացութիւն մը ըլլայ , մայր ու զաւակ որք միշտ դէմ առ դէմ են , և որոց մին իր զաւկին սիրոյն վրայ կը ցաւի , միւսն ալ յանցաւոր կնկան մը սիրոյն վրայ : Չկրցայ սաստիկ սրտմտութեան շարժում մը զսպել , խորհելով թէ էրիկս կորսուած էր ինձի համար , թէ զաւակս մեռած էր , թէ կեանքս փշրուած էր , և թէ բարեպաշտ կին մ'եմ վեհանձն զաւակ մ'իրենց ժամանակին այնքան սիրալիր յարաբերութեանց հիմա մ'շնորհնապէս զայրացած ըլլալը կը տեսնէին , վասն զի Իւրսիւլ ինձի դէմ ատելութիւն և նախանձ ունեցած էր :

Ք Լ Ո Ւ Ր Բ Ա

Դ Ա Ր Չ Ը

Մարանէն մեկնելէս երկու ամիս ետք Բարիդ հասնելով տեղաւորուեր էի այն տաղաւարին մէջ զոր տիկինն տը Բիշվիլ տուած էր ինձ : Տակաւին կը հարցունեմ իւրովի թէ ինչպէս կրցեր էի այս պատուական կնոջ ներշնչել այն գորովալի սէրը զոր անընդհատ ցուցուց ինձ և որու այնքան ապացոյցները տուաւ երբ Բարիդ վերադարձայ . խիստ գորովալի և մայրական հողասիրութեամբ մը կը դիտէր ամենափոքր փափաքներս , և կը ջանար ամենափոքր ցաւերէ՛ զերծ պահել զիս : Միտքս բե-

— Ա՛լ չպիտի տեսնեմ իր նայուածքը , իր ժպիտը , ո՛չ , երբէք , երբէք չպիտի տեսնեմ : Արժանի՛ եղայ այս չարիքին . Իւրսիւլին ներելու քաջասրտութիւնը չունեցայ . . . : Մայրիս անողորքելի ատելութեան անսացի . մարդ մը չեղայ , տղայի մը , խենդի մը պէս վարուեցայ . . . :

Պահ մը յուզմամբ քայլելէն ետք կրկնեց .

— Ներէ՛ , ներէ՛ , սիրելի տիկինս . . . : Բարէ՛ , սակայն ահա այսպէս են այն օրերը զոր երկու տարիէ՛ ՚ի վեր մայրիս հետ կ'անցունեմ այս գերեզմանի պէս անմուռնչ տունին մէջ : Յորեկը կը քայլեմ , կ'երթամ առանց գիտնալու թէ ուր կ'երթամ , ապա ետ կը դառնամ ընթրելու համար . . . : Մինչև ընթրիքին վերջը կը նայիմ այն տեղն ուր կը նստէր Իւրսիւլ . . . : Ետքը մայրիս հետ կը մնամ , փոփոխակի զիրք կը կարդանք : Ար կարդամ մե քինայարար՝ առանց լսելու , առանց հասկնալու կարդացածս : Ժամը տասնումէկին մայրս բարձր ձայնով իր աղօթքը կ'ընէ , և կը զատուինք . . . : Անատեն Դէր սենեակը կը մանեմ զոր չուղեցի թողուլ . . . : Անատեն անագորոյն տքնութիւններ կ'սկսին . . . : անատեն առաջին օրուան պէս՝ մոլեղին և յուսաբեկ նախանձոտութեան մ'ամեն տանջանքները կը կրեմ՝ երբ կը խորհիմ . . . :

Ապա՝ առանց վերջ տալու իր խօսքին՝ ոտքի վրայ կանկ առաւ , ոտքովը զարկաւ կատղութեամբ , և սպառնական կերպով մը կ'ուզիները դէպ երկինք վերցունելով գոչեց .

— Ա՛հ , պիտի մեռցնեմ այն մարդը , պիտի մեռցնեմ :

Եւ նորէն սկսաւ մեծաբայլ երթեկեկել : Տիկին Սէշըրէնին սպասուհիներուն մին գալով իր կողմէն աղաչեց մեղի որ սրահն երթանք :

— Զնաակս , ըսաւ , երբ մտանք , ազգականուհիդ թերևս ստիպուած է շուտ հասնիլ Բարիդ . պէտք չէ կեցնել զան :

— Իրօք Բարիդ կ'երթամ ստիպողական դործի մը համար , որ չկրնար յապաղիլ : Եթէ այս սրտաձառը չունենայի , պիտի խնդրէի ձեզմէ ձեր հիւրն ըլլալ քանի մ'օր :

— Գէթ խօսք հասկցուցի՛ր իրեն , ըսաւ ինձ տիկին Սէշըրէն իր տղան ցուցնելով :

— Քու խօսքդ ըրի հետը , տիկին , և չկայ զուակ մ'օր իրեն չափ ակնածող և մայրասէր ըլլայ . հաւտան ինձ :

— Ար հաւտամ . . . վասն զի ուզածս է լոկ իր աղէկութիւնը :

— Այդպէս ըլլալը ինքն ալ գիտէ , տիկին :

Ապա նշան մ'ըրի Պ . Սէշըրէնին՝ մայրը ցուցնելով իրեն , յորդորելու համար զինքը որ մայրասիրական քանի մը խօսք ուղղէ անոր : Իր անտարբերութիւնը վախ կը տար ինձ : Ար վախնայի որ տիկին Սէշըրէն ներկայութիւնս պատեհ առիթ մը չսեպէ անոր յանդիմանութիւններ ընելու զոր այնքան երկար ատենէ՛ ՚ի վեր կը զսպէր :

Պ . Սէշըրէն մայրին մօտեցաւ , ձեռքը բռնելով համբուրեց , ապա ըսաւ .

— Ներէ՛ ինձ , մայր իմ . գիտես որ ժամանակէ մը ՚ի վեր կը տառապիմ : Այս պատճառաւ թերևս բնաւորութիւնս գրգռեցաւ : Ամեն բան խոստովանեցայ ազգականուհիս : Շատ յանդիմանութիւններ տուաւ ինձ , շարայարեց Պ . Սէշըրէն տրտմապէս ժպտելով . այսուհետև պիտի աշխատիմ աւելի խոհեմ ըլլալու :

— Անշուշտ շատ դժուար պիտի ըլլայ քեզ խոհեմ ըլլալդ , ըսաւ մայրը խստիւ :

Տեղի պիտի ունենար ինչ որ վախ կը տար ինձ :

Տիկին Սէշըրէն իր մայրական արժանապատուութեան իմ առջև վիրաւորուիլը զգալով չէր կրնար լուծիւն պահել այն ամեն վիշտերուն կատմամբ զոր այնքան ժամանակէ՛ ՚ի վեր կը տար իրեն զուակին աղէտալի մտահոգութիւնը : Աղէտալի նայուածքով մ'անդամ մը Պ . Սէշըրէնին նայեցայ յորդորելու համար որ չափաւորի . բայց ան ալ երկար ատենէ՛ ՚ի վեր զայրացած էր : Ներկայութիւնս վերստին գրգռած էր իր վէրքը : Մարտեցայ խորհելով թէ ցաւալի տեսարանի մ'ակամայ պատճառը պիտի ըլլամ դուցէ : Սակայն Պ . Սէշըրէն վար ըրաւ գլուխը առանց պտտասխան տալու մայրին , որ աւելի բարձր ձայնով կրկնեց :

— Բարի զուակի մը սթարտքն է իր մայրը սիրել ամեն բանէ աւելի :

— Մայր իմ , ըրի ինչ որ կըցայ ընել՝ հնազանդութիւնս քեզ ապացուցանելու համար , թէև շատ սուղի նստաւ ինձ այս հնարան . . .

բերով այն անարժան զրպարտութիւնները որոց նահատակուհին եղած էր ան, և սաւելի զարմացայ երբ տեսայ անոր ինչպիսի սիրալիր մտերմութեամբ մը տեսնուիլը այն անձերու հետ որք ստուգիւ Քարիզի լաւագոյն ընկերութեան ընտրելագոյն մասը կը կազմէին, և որք խիստ զգաստաբարոյ և սրբիկշտասէր կը սեպուէին: Աարծիբին՝ ՚ի նստաստ տիկին տը Վիշվիլին՝ այսպէս փոխուիլը պէտք չէր որ զարմանքս զրաւէր: Անաչառ բարբի տէր անձինք իրենց պաշտպանութիւնը ուղղ անձի մ'անցեալ սխալանաց նկատմամբ այնքան աւելի ներողամիտ են որքան անսգտանելի է նոյն անձին ներկայ կեանքը: Կրաւամբ իրենց սրբածանք մը սեպելով բարուց նկատմամբ այն ապաշխարական փոփոխութիւնը որու տեղի տուած է իրենց փրկուէտ ազդեցութիւնը, նոյն փոփոխութիւնը կրող իրենց նորընծայ ապաշխարողին սրաշտպան և տէր կըլլան նորընծայ հաւատար որ վաստկիլ ուղղներու յատուկ վեհեռանդով: Արդ տիկին տը Վիշվիլ անասան ստուգասէս անձնուէր բարեկամներ ըրած էր իրեն այն ամեն անձերը որք ժամանակաւ իր դժբաղդութեան նկատմամբ կարեկցութիւն և յանցանաց նկատմամբ ցաւ յայտներ էին անկեղծապէս:

Աերջին զոհողութեանց պատճառաւ որոնց ենթարկուած էր տիկին տը Վիշվիլ էրիկէն բռնադատուելով, իր տունը թէև խիստ վայելուչ այլ ոչ այնքան շքեղազարդ ըլլալով, եռանդագին փափաքով մը հոն ընդունուիլ ուղղ անձանց միակ նպատակն էր տիկին տը Վիշվիլի հետ տեսնուիլ որ խիստ շնորհալի հիւրասիրութեամբ մը կը մեծարէր իր այցելուները: Չարմանալի նմանութիւն մ'ունէր իր սովորական ընկերութիւնը կազմող քանի մ'անձանց նկարագրութիւնը զոր ըրած էր ինձ տիկին տը Վիշվիլ Քարիզ հասած օրս. իսկ դիպուածը պատեհութիւն տուաւ ինձ դատում ընելու այս նմանութեան մասին: Ասա քս խորտակուած էր Եթամբի մէջ. այս սրկածին պատճառաւ ակնկալութեանս հակառակ զիշերը ժամը տասնին միայն կրցայ Քարիզ հասնելով տիկին տը Վիշվիլին տունը իջնել: Ալ կարծելով թէ նոյն օրը չալիտի կրնամ հասնիլ, իր սովորութեանը համեմատ հիւր ընդունած էր, հետեալ բար իրքան զարմացայ երբ կառքս սխնողարդ գալիթին մէջ կանկ առնելէն ետք տիկին տը Վիշվիլը հոն տեսայ տ'Երիզուր իշխանին

հետ: Սուրհանդակս իզմէ քառորդ մ'առաջ հասնելով գալուստս իմացուցած էր, և տիկին տը Վիշվիլ վար իջած էր ժամառաջ զիս դիմաւորելու համար: Այն զիշեր իր տունը գտայ տ'Երիզուր իշխանուհին, տիկին տը Սըմիւրը և տիկին տը Արանվալը: Անթերի բարեսիրութիւն և մարդասիրութիւն ցուցուցին ինձ: Մարդ կը սրբաբարոյի ապրած ըլլալ այս ընկերութեան մէջ որպէս զի հասկնայ այս բարեսիրական ու միանգամայն զգուշաւոր ընդունելութիւնը: Գիտէին վիշտերս. սաստիկ համակրութիւն մը կը գրգռէի. բայց խիստ ազնիւ զգուշութեամբ մը խնայեցին զիս այն ամէն բաներու նկատմամբ որք կրնային խիստ ուղղասէս յիշեցնել այնպիսի ցաւեր զոր կը փափաքէին մոռցնել տալ ինձ: Գողցես անկարելի է ըսել թէ ինչ բանի վրայ կը կայանային այս ամենանուրբ զանազանութիւնները. այլ սակայն այս ջնջին բաներու շնորհիւ՝ անզոյշ կարեկցութեան տեղ ծանր և զմայելի հոգասիրութիւն մը կը ցուցնէին ինձ: Քանի որ մեր հին աղնուապետականութեան աւանդութիւններն և կենցաղավարութիւնը կորսուած չալիտի ըլլան, երբէք Եւրոպայի մէջ չալիտի գտնուի ընկերութիւն մ'որ կարողըլլայ մեր լաւ ընկերութեան հետ համեմատուիլ այն փափուկ ընտրողութեան և ճաշակին նկատմամբ որք գաղղիական մտքին հազուադիւտ առանձնաշնորհութիւններն են:

Այսպէս կենացս մէջ չալիտի մոռնամ պատկառելի տ'Երիզուր իշխանուհին յետագայ խօսքերը զոր ըսաւ ինձ երբ այն զիշերը տիկին տը Վիշվիլ անոր ներկայեց զիս.

— Տիկին, թէև այսօր առաջին անգամն է քեզի տեսնելու հաճութիւնը ունենալս, ըսաւ ինձ իշխանուհին, կը ճանչնամ քեզի, և ներէ ինձ ըսել թէ կը սիրեմ քեզի այն օրէն ՚ի վեր որ սիրելի Ամէլիս (տիկին տը Վիշվիլի մկրտութեան անունը Ամէլի էր) քու վրայ խօսիլը ըսեցի, ես և իր բարեկամներն՝ որք նոյնպէս քու բարեկամներդ ենք կը յորդորէինք զինքը միշտ ստիպելու համար քեզի որ ժամառաջ Քարիզ վերադառնաս: Այն մ'երբ քու հասակդ ունի, և սպառաւ մեծմայր մը կրնայ ըսել քեզ ըսելիքս, երբ կին մը, կըսեմ, քու հասակդ ունի, առանձնութիւնը վտանգաւոր է. մարդս եթէ սոցրի առանձին և հեռի ամեն սէրէ, հոսկ յետոյ և իր կամքին հակառակ կը կասկա-

Յի թէ մարդիկ ինքնամոլ կամ անզգայ են : Բայց կը հաւատում քեզ թէ ամենէին այդպէս չեն մարդիկ . ամենէն սրտառուչ և աղնիւ համակրու թիւններու ամենէն սրտառուչ և աղնիւ անբաղդութիւնները երանու թեամբ դիմաւորելը միշտ տեսեր եմ :

— Եւ ես ալ , տիկին , ըսաւ ինձ տը Սըմիւր կոմսուհին զուարթութեամբ և իր արտաբուղիս աշխուժովը , եթէ նաև ամբաստանուելու ըլլամ իբր տարօրէն խօսող մը , ինչպէս շատ անգամ կ'ամբաստանուիմ , կը խոստովանիմ թէ գոցցես փափաքելի էր ինձ տակաւին Թուրէնի գաւառին ներսերը բնակիլը . բայց անտարակոյս մեր տեսլականն էիր . քեզի չտեսնելու ցաւին դէմ մնաք մեզի մխիթարելու համար կ'ըսէինք թէ մարդս իր տեսլականը կ'երազէ և չհանդիպիր անոր , մինչդեռ հիմա եթէ քեզմէ զրուկինք , աւելի պիտի սիրենք քեզի , և շատ աւելի պիտի ցաւինք քու վրայ :

Երբ համեստութեամբ ինքզինքս կը պաշտպանէի այս գովեստներուն դէմ , տ'Էրիգուր իշխանուհին ձեռքս բռնեց և սաստկապէս յուզուած ձայնով մ'ըսաւ ինձ .

— Հաճէ՛ խորհելու , տիկին , թէ նորատի կին մը իր գեղեցկութեանէն , վայելչութենէն և խելքէն ՚ի զատ կրնայ ունենալ ուրիշ բաներ ալ որոնց վրայ մարդս կ'ըքանչանայ , և ահա պիտի զգաս այն անջրպետը , որով սովորական շողջորթութիւն մ'անկատակ և արժանավայել մեծարանքէ մը կը հեռանայ :

Այս ներկայացումներէն ետք Էմմային մօտեցայ , խիստ պարզ և սպիտակ րօպա մը հագած էր ան . իր խարտեաշ , շքեղ և ծփին մազերուն թանձր հիւսակները կը ծրագրէին անոր սպիտակափայլ և փոքր ինչ կարմրաշուք երեսին աղնիւ և անարատ ձուանման ձևը : Էմմայի գեղեցկութիւնն ակնախախլ երևցաւ ինձ :

Այս պատանուհին Մարանէն անցած ժամանակ տասնուչորս , հետեւաբար հիմա տասնուվեց տարեկան էր . երկու տարուան մէջ իր նրբաձև և երկայնագեղ հասակը հին ժամանակի Տիանի հասակին պէս կատարելագործուած էր : Այս դիցարանական համեմատութիւնը կ'ընեմ , վասն զի Էմմային դէմքն , ինչպէս և իր ամենափոքր շարժումները ծանր , զգաստ և զզոն վայելչագեղութեան մը դրոշմը կը կրէին ,

վայելչագեղութիւն որ կարծես վեհափառութիւն մ'էր , եթէ կարելի է այս բառը գործածել տանուվեց տարեկան աղջկի մը նկատմամբ որու երկնագոյն ու մեծ աչերն և թարմաւէտ ժպիտը մանկային անմեղութիւնը կը յայտնէին : Կնչպէս միշտ , նոյնպէս և այն գիշեր Էմմա թէյը կը պատրաստէր և հիւրերուն կը տար մեծարանքի մասին ընտրութիւններ ընելով որոնց մէկ քանին յուզեց զիս : Օրինակի աղաղաւ Էմմա թաս մը մատուցանելով Տէրիգուր իշխանուհին՝ որ ընդունեց զայն՝ թեթեակի ծոռեցաւ և անոր ձեռքը պաղնելու միջոցը գտաւ այն պահուն որ իշխանուհին պիտի դսնար թատակալին (soucoupe) : Էմմա յիշելով անշուշտ թէ տիկին տը Սըմիւր թեթե թէյը կը սիրէ , զայն թեթեւելու ուշադրութիւնը ըրաւ : Այս մանր մունր պարագաներուն վրայ կը խօսիմ , վասն զի Էմմա ամենէն աղնիւ ուշադրութիւններու արժէքը դիտէր տալ անոնց :

Երբէք չպիտի մոռնամ նաև տիկին տը Բիշվիլին թախծութեամբ ինձ ժպտիլը երբ Էմմա իր ներդաշնակ և քաղցր ձայնովն ըսաւ .

— Քեզ ալ թէյ տամ , տիկին :

Բնքէ , այս արկն բառը , ցուրտ և անտարբերական բառն անհնարին կսկիծ կը տար խեղճ մայրին . պէտք էր համակերպիլ : Աշխարհիս առջև իր աղջիկն իրեն համար որր և հեռաւոր ազգականուհի մ'էր , օրիորդ տը Լօսթանժ անունով : Քանի մ'օրէն ետք Էմմա մտերմացաւ հետս , և կրցայ լքանչանալ այս անմեղ սրտին գանձերուն վրայ : Այս սիրտը կարի անկեղծ և ուղիղ և իր բնական դաստիարակութեան հետ չհամաձայնող ամեն իրերը բոլորովին մերժող սիրտ մ'ըլլալով՝ Էմմա երբէք չհասկցած է ինչ ինչ մտութիւններ և ինչ ինչ պակասութիւններ : Յուրի գործերն իրեն համար առանց սրտաճառի արդիւնք էին , հրէշային արկածներ էին . նուատուութեան մը կամ ոճիրի մը տեղի տուող պժղալի հաշիւներն և անկարգ բնազդումներն անըմբռնելի բաներ էին իր իմացականութեան համար որ կրից մասին բոլորովին և պաշտելի կերպով մը սահմանաւորուած էր . ինչպէր օրիորդ տը Մարան և Կուրսիւ իրենց տեսակին , նոյնպէս և Էմմա իր տեսակին մէջ բացառութիւն մ'էր : Քիչ օրուան մէջ կրցայ գուշակել թէ ինչ էր պատճառն այն տարաամ տրամաութեան որով կարծես թէ կ'աւելնար Էմմայի մելամուղ

ձութիւնը : Խեղճ մանկուհին կը ցաւէր իր մայրին վրայ զոր ինք դեռ որորանին մէջ գտնուած ատեն կորուսած էր , ըսեր էին իրեն : Տիկին տը Քիշվիլի համար ունեցած երախտադիտութիւնը սիրագին և անկեղծ էր , սակայն Էմմա վսեմ պարզամտութեամբ սա հաշիւը կ'ընէր .

— Քանի որ ինծի համար այսքան բարեսիրտ է հեռաւոր ազգականու հի մը , ինչ պիտի ըլլար արդեօք մայրս :

Էմմայի տրտմութեան դաղանի պատճառը հասկցած ըլլալով բոլորովին զգուշացայ այս մասին բան մ'ըսելու տիկին տը Քիշվիլին , վասն զի այս պատճառը կրնար սոսկալի հարուած մ'ըլլալ իրեն համար : Տիկին տը Քիշվիլ կը պաշտէր իր աղջիկը , հետեւաբար թերևս կարող ըլլար խոստովանիլ Էմմային իր ծննդեան դաղանիքը , և ես չէի համարձակեր նախատեսել այն վեր 'ի վայր շրջումը զոր Էմմային առ տիկին տը Քիշվիլ ունեցած զգացումները պիտի կրէին իր ծննդեան դաղանիքը իմանալով : Ինչպիսի սոսկալի կռիւ մը պիտի ծագէր անշուշտ այս սէզ և կասկածոտ առաքինութեամբ մը զարդարուն նորաբոյս աղջկին սրտին մէջերը իմանար թէ մայրը մեծ յանցանք մը գործած է , և թէ իր ծնունդը , խեղճ պատանուհի , գրեթէ ոճիր մ'էր իրեն համար : Էմմա անկեղծութեան անձնաւորութիւնն էր : Թէև կորովատեսութենէ զուրկ չէի , բայց և այնպէս կ'զգայի թէ այս աղջիկը դաղանի կողմ մ'ունէր զոր տակաւին չէի կրնար տեսնել : Համոզուած էի թէ գաղտնիք մ'ունի ան , և թէ ինքն ալ չէր գիտեր այս գաղտնիքը . ինչ զարմանալի բան : Ձինքն անկարող կը ճանչնայի իր տպաւորութիւններուն և ոչ մին պահելու , մայրին նկատմամբ իր տարտամ տրտմութեան պատճառը չըսած էր տիկին տը Քիշվիլին , զգալով թէ այս խոստովանութիւնը ցաւալի պիտի ըլլար այն կնկան որ մայրական խնամք տարած էր իրեն : Աւստի նախապէս զգացի թէ Էմմա բան մը կը պահէ իզմէ չէ թէ կեղծաւորութեամբ այլ անգիտութեամբ , այլ վասն զի ինքն ալ իզմէ աւելի չէր կրնար ոչ բացատրել և ոչ սահմանել ինչ ինչ տարօրինակ իրերու պատճառը որք զարմանքս գրաւեր էին :

Օրինակի աղաղաւ երբ ձմեռն եկաւ և Էմմա առաջին անգամ ձիւն գալը տեսաւ , այն ձիւնին պէս տժգունեցաւ , սարսուեցաւ , և զոչնչ ցաւագին .

— Ո՛հ , ձիւնը . . . :

Մինակ էի Էմմային հետ . հարցուցի իրեն թէ ինչ էր այս ցաւալին գոչումին պատճառը . Էմմա պատասխանեց .

— Չգիտեմ թէ ինչու պահ մ'առաջ ցաւ զգացի ձիւնին գալը տեսնելով : Բայց հիմակ անտարբեր եմ :

Հարցուցի թէ արդեօք ցրտահար թշուառներն եղած չէին կերպիւ իւրք պատճառ իր աղաղակին : Միամտապէս պատասխան տուաւ թէ անոնք չէին պատճառը , թէ սաստիկ կը մեղքնար անոնց վրայ և թէ սակայն նոյն պահուն իր մտքէն շանցեր էին անոնք : Ձիւնը տեսնելով իր սիրտը ցաւագին ճնշում մը կրած էր առանց գիտնալու ինքն այս ճնշումին պատճառը . բայց այս տպաւորութիւնն անցած էր արդէն :

Անգամ մ'ալ իր մայրին և իմ առջև չգիտեմ ինչ առ թիւ ծիծունիկներու վրայ խօսք եղաւ : Էմմային աչերը քաղցր արտառքով լեցուեցան , և նորածիլ պատանուհին հրեշտակային ժպիտով մ'ըսաւ մեզ .

— Ծիծեռնիկներու վրայ խօսուիլը լսելով չգիտեմ ինչու հեշտապէս յուզուիլ զգացի , և փափաքեցայ լալ :

Աւերջապէս օր մ'ալ 'ի ձայն փողարի զինուորներ կ'անցնէին տունին առջևէն : Էմմա՛ որու աչքը փողփողուն և այտը վառվռուն էր՝ ելաւ կանգ առաւ ուղիղ և վեհապանծ , և այս ուղմական ձայնը լսելու համար ախանջ տուաւ այնպիսի եռանդագին աւիւնով մ'որ սիրուն գէմքը յանկարծ դիւցազնական երևոյթ մ'առաւ :

Փողարներն անցան , ձայնը նուազեցաւ : Էմմա իր չորս կողմը նայեցաւ զարմացմամբ , տիկին տը Քիշվիլին գիրկը նետուեցաւ կարմրելով և ամչնալով , անոր ձեռքը բռնեց և իր կուրծքին վրայ դրաւ դիւթական վայելչութեամբ մ'ըսելով .

— Ներէ , խենդութիւն էր ըրածս , բայց չկրցայ զսպել այս շարժումը . տես ինչպէս կը զարնէ սիրտս :

Իրօք սիրտն ամենասաստիկ կերպով մը կը բախէր :

Ինչ էր այս գաղտնիքը , ինչ էր այս գրգիռներուն և յուզմանց գաղտնի պատճառը . բարէ , ետքէն իմացայ , բայց ան ատեն Էմմա ինքն ալ ինծի պէս չէր գիտեր այս պատճառը : Եթէ 'ի բայ առնունք այս ախամայ , անախակալ տպաւորութիւնները՝ որոնց պատճառը չէր

Հասկցուեր՝ ամեն բան կարելի էր տեսնել այս բիւրեղի սլէս յստակ և վճիտ սրտին մէջ : Ահա այսպէս էր Էմման : Սակաւ առ սակաւ սլիտի տեսնուի այս բնաւորութեան իր զմայլելի անդիտութեան մէջ զարդանալն այն հաղուադիւտ ծաղիկներուն պէս որք նոյն խակ իրենք չգիտեն այն անոյշ հոտերը զոր կը տան , կամ այն գոյներն որոնցմով կ'երփնաւորին . . . :

Երբ Մարանի մէջ էի , աղերսեր էի տիկին տը Տիշվիին որ բան մը չգրէ ինձ Պ. տը Լանդրիին կամ Իւրսիւլին վրայ . խոյս կը տայի այն ամեն բաներէ որք կրնային միտքս բերել անոնց պժղալի յիշատակները : Տիկին տը Տիշվիլ լուրեր առած էր այնպիսի անձերէ որք ճիշդ տեղեկութիւններ ունէին էրիկիս վարմունքին նկատմամբ : Ահաասիկ իմացածս . օրիորդ տը Մարան ևս քան զևս կը շարունակէր իր զբարտաւթիւններն և չարասրտութիւնները : Իւրսիւլը Քարիզ տեսնելէն ետք իր տունն առաւ , ստարածայնութիւն հանելով թէ անիրաւ ու կատաղի նախանձոտութեանս պատճառաւ Պ. Սէշըրէն զատուած էր իր կնիկէն , թէ ազգականուհիս մասներ եմ էրիկին և թէ Իւրսիւլին յանցանքին իբր ապացոյց քանի մը խաբուսիկ առերևոյթ սարազաներ յառաջ բերած եմ : Հօրաքոյրս կ'ըսէր նաև թէ իմ այս ընթացքս ևս աւելի անարժան վարմունք մ'էր , ըստ որում Պ. Լիկարթոյին հետ սիրային յարաբերութիւնս ոչ էրիկիս անհատարմութեանց նկատմամբ գանգատելու , ոչ ալ ուրիշ կիներու վարմունքը պարսաւելու իրաւունք կը տար ինձ . վերջապէս Պ. տը Լանդրի՝ զոր արդէն հեռացուցած է եղեր բնաւորութեանս խստութիւնը՝ իմացած ըլլալով թէ իր դէպ Անդլիա ըրած ճամբորդութեան ժամանակ յանդգներ էի մինչև անգամ գիշեր մը Պ. Լիկարթոյին տունը մնալ՝ թողած էր զիս : Օրիորդ տը Մարան իմ վրայ ունեցած սիրոյն հակառակ , կ'ըսէր , չէր կրնար չխոստովանիլ թէ Պ. տը Լանդրին իրաւունք ունէր այսպէս վարուելու , և պարտ մը կը սեպէր պաշտպանել այն խեղճ Իւրսիւլն որ իմ նախանձոտութեան և զբարտաւթիւն նահատակուհին էր :

Այս չարախօսութիւններն որքան ալ անհեղեղ ըլլային , ոչնուազ վտանգաւոր սլիտի ըլլային եթէ տիկին տը Տիշվիլ իր բարեկամներն այս խոստատակութիւններէն զյուշայնելու համար ամբողջապէս

պատմած չըլլար անոնց Պ. Լիկարթոյին տունձնական տունին տեսարանը ճիշդ այնպէս ինչպէս պատմած էր իրեն Պ. տը Մօրթաները իր մահուան անկողնին մէջ : Ճշմարտութեան այսպէս յայտնուիլը , Պ. տը Լանդրիին անցեալ վարմունքն և Իւրսիւլին ներկայ ընթացքը բաւական եղան զիս պաշտպանելու հօրաքոյրիս պժղալի ամբաստանութեանց դէմ :

Յուլիսի յեղաշրջումը Պուրպոնեաններու ընկերութիւնը բաժնելով , ցրուելով օրիորդ տը Մարանին սրահը մասամբ խլիք թափուր թողած էր : Հօրաքոյրս Աերահաստատութեան ժամանակ ամէն կողմէ հանապաղօրեայ հող և խնամք կ'ընդունէր , բայց այս հող ու խնամքը կը պարտաւորէր թէ իր ներշնչած երկիւղին և թէ այն զօրաւոր թշնամութեանց կամ ոչնուազ զօրաւոր պաշտպանութեանց զոր իր հաճոյից համեմատ կրնար գործածել : Երբ մարդիկ ալ պարտաւորեցան չվախնալ կամ բան մը չյուսալ իրմէն , սկսան թողուլ զինքը , վասն զի իր չարասրտութիւնը տարիքին հետ կ'աւելնար : Իր տունն ամենին հրապոյր մը , հաճութիւն մը չէր ընծայեր . խնայասիրութիւնն ազահուսթիւնս դարձած էր . սակաւ առ սակաւ օրիորդ տը Մարան բոլորովին մինակ մնաց : Մարան ըրած ճամբորդութեան բուն պատճառն եղաւ այն զայրոյթը զոր զցաց մինակ մնացած ըլլալուն համար : Իր ձանձրոյթները փարատելու զելով եկաւ անշուշտ կրցածին չափ ինձ դէշութիւն ընելու համար : Իւրսիւլը կեսուրին դէմ պաշտպանելով և զան Քարիզ տանելու առաջարկութիւն ընելով նախ իր ինծի դէմ ունեցած ատելութեան բնազդումէն դրդուած էր . բայց երբ ձանչցաւ Իւրսիւլին նորանոր հրապոյրներուն զօրութիւնը , միտքը դրաւ գործածել Իւրսիւլն իր սրահին — ներուի ինձ այս հետեակութիւնը — յաճախորդներ հայթայթելու համար : Ոչ դք օրիորդ տը Մարանին չափ կը ձանչնար աշխարհս . ամենուրեք ծանուցում ըրաւ ան թէ Իւրսիւլ բաժնուած էր էրիկէն : Այսպիսի անկախ կացութեան մէջ գտնուող գեղանի և աղւոր կնկան մը հաճելի ըլլալու յոյսն անդիմադրելի հրապոյր մ'ունի միշտ , և ահա այսպէս շուտ մ'օրիորդ տը Մարան այցելուներ ունեցաւ : Իւրսիւլ բոլորովին աղւոր և անամօթաբար պշրասէր մ'ըլլալով բազմաթիւ քծնողներէ շրջապատուեցաւ :

Պ. տը Լանդրի այս ամեն իրողութիւններն իմանալով մտերիմ անձէ մը՝ զոր Բարիզ զրկած էր՝ նախանձոտութեամբ համակուած խենդ մը դարձաւ : Ահա ան ատեն թողուց զիս՝ Բարիզ երթալու և Իւրսիւլը պանելու համար :

Անշուշտ շատ դձուձ պիտի երևի ինչ որ դեռ պիտի ըսեմ . . . : Գժբաղդարար՝ կեանքի մէջ յառաջանալով՝ այսպիսի խայտառակութեանց բաւական ստէպ ականատես եղայ : Թող իւրաքանչիւր ոք իր յիշատակները հարցուփորձէ, և պիտի խոստովանի թէ ամենեւին չափանց կամ անկարելի բան մը չկայ այն իրողութեանց մէջ զոր պիտի պատմեմ, իրողութիւններ որք ընդ հակառակն աւելի նշանաւոր են տեսակ մ'ազնուութեամբ որ բաւական հաղուագիւտ է այս տեսակ անարժանութեանց մէջ :

Իւրսիւլ եռանդազին կը սիրէր շոայլութիւնը, փառաւորութիւնը, զբօսանքը, հանդէսները . բայց չէր գտներ այս շողշողուն կեանքը հօբաքոյրիս տան մէջ : Օրիորդ տը Մարան բաւական հարուստ ըլլալով թէև կրնար ազնուապէս հիւրեր ընդունիլ, բայց մտքէն իսկ չէր անցներ պարահանդէսներ տալ, մեծ թատրոններու մէջ օթեակներ բռնել և վերջապէս իր ունեցած տնական վիճակէն աւելի նոր, աւելի վայելչազեղ և աւելի մեծ վիճակ մ'ունենալ : Պ. տը Լանդրի Բարիզ հասնելով տեսաւ որ Իւրսիւլ արդէն սկսած էր կանոնաւոր պչրասիրութեամբ մը տեսնուիլ հօբաքոյրիս ընկերութեան մարդերուն երկուքին կամ երեքին հետ : Իր կոյր արիփին հակառակ շատ աղէկ կը ճանչնար կիներն և տեսակ մը կիները, հետևարար կըցաւ գուշակել Իւրսիւլին յօժարութիւնները : Պ. տը Լանդրի թէ իր և թէ անոր պատիւը նկատելով չէր կրնար առաջարկել Իւրսիւլին որ ինք գոհ ընէ ճոխութեան և ծախուց նկատմամբ անոր ունեցած միտումը . գիտէին թէ Իւրսիւլի բոլոր հարստութիւնն էր իր վաթսուն հազար ֆրանք օժիտը : Եթէ իմացուելու ըլլար իր շոայլութեան աղբիւրը, Իւրսիւլ յիսին ծայր արհամարհանաց կենթարկուէր և կ'արտօքսուէր այն ընկերութիւններէն ուր կ'ուզէր փայլիլ :

Պ. տը Լանդրի ամեն բան կարողադրելու խիստ հանձարեղ միջոց մը գտաւ, հօբաքոյրիս հետ այս մասին համաձայնած էր թէ ոչ, երբէք

չկըցայ իմանալ . այս միջոցն էր իր տարփուհիին ճոխ և փառաւոր կեանք մը վարել տալ ընկերութեանց մէջ, չթողուլ որ ասոնց առջև ընկնի ան, և ընդ հակառակն ասպահուստէս վայելել տալ անոր պզտի կուսակցութեան մը համակրութիւնները, կուսակցութիւն որ սակայն խիստ բարեկիրթ և ընտիր անձերէ կը բաղկանար ընդ նախադասութեամբ օրիորդ տը Մարանի : Հօբաքոյրս եթէ ինծի դէմ ատելութիւն ունեցած չըլլար, անշուշտ պիտի մերժէր այն ամօթալի մեղսակցութիւնը զոր ընդունեցաւ այս խայտառակ սակարկութեան մէջ : Իսկ այն կերպը՝ որով իմացայ այս ամեն մանր պարագաները՝ կը վերաբերի գաղտնի դէպքերու նոր շարքի մ'որք դժբաղդարար հաստատեցին ինձ թէ Պ. Լիւկարթօյին չար ողին դեռ կը թեարկէր թէ իմ բոլորտիքս և թէ այն ամեն իրերու վերէն որք ևս քան զևս սիրելի կ'ըլլային ինձ :

Պ Լ Ա Ռ Ի Թ Բ Ե

Ն Ա Մ Ա Կ

Բարիզ գալէս գրեթէ երեք ամիս ետք Պլօնտօ ինձ խաւաքարտէ փոքր տուփ մը յանձնեց զոր գործակալ մը բերած էր : Բացի տուփը, տժգունեցայ ահաբեկ . . . տեսնելով այն կարմրափայլ և թունաւոր ծաղիկներէն փունջ մը որու նմանը ժամանակաւ զրկուած էր ինձ Պ. Լիւկարթօյին կողմէն, և որք այն ատենէն ՚ի վեր իր պժղալի յիշատակին իբր խորհրդանշանն եղած էին, վասն զի տիկին տը Ռիշվիլ ևս նոյնպիսի փունջ մ'ընդունած էր Պ. տը Մօթանեի մեռած օրը : Այս փունջին հետ կար նաև յետագայ նամակը զոր էրիկս գրած էր իր բարեկամներուն մէկին . նամակին պահարանն առնուած ըլլալով չէի ճանչնար այս բարեկամին նմ ըլլալը : Չկըցայ գիտնալ թէ Պ. Լիւկարթօ ինչպէս կըցած էր Պ. տը Լանդրիին նամակը կորզել, քանի որ ինք Բարիզի մէջ չէր, գէթ այնպէս կը կարծէի ես . բայց չզարմացայ այս իրողութեան վրայ . այս մարդն իր անբաւ հարստութեան շնորհիւ կրնար կաշառ քով վաստկիլ մարդերը կամ արբանեակներ ունենալ նոյն իսկ այն անձերու տունը զոր գաղտնապէս կը գիտէր : Իսկ այն փունջին

առարման նպատակը յայանի էր . Պ. Լիւկարթօ չցիտանալով Պ. տը Լանդրիին նկատմամբ անտարբերութիւնս՝ կը կարծէր ցաւազին վէրք մը տալ ինձ էրիկիս և Խւրսիւլին վարմունքին դաղանիքը յայանելով ինձ : Թէև այս դիտաւորութիւնը բոլորովին չկատարուեցաւ , բայց այս նամակը՝ ինչպէս պիտի տեսնէ ընթերցողը՝ ցաւազի ցասումներ պատճառեց ինձ . ըսել է թէ Պ. Լիւկարթօյին նոր նենգամտութիւնը քանի մը դառն արդիւնք ունեցաւ :

Ահա էրիկիս նամակը :

Պ. տը Լանդրի առ. \* \* \*

Քարիզ , յունվար . 1835 :

Սիրելի բարեկամ ,

« . . . . Շնորհակալ եմ քեզմէ նամակիդ համար . իմն անշուշտ մեծ զարմանք տուած պիտի ըլլայ քեզ երբ ասկից ամիս մ'առաջ նամակ մը գրեցիր ինձ ուղելու համար իզմէ այն ատենիկութիւնները զոր զիտես , և երբ շարայարեցիր . «Ինչ կ'ըլլաս . կրնամ հաւտալ ինչ որ » պատահաբար լսեցի անապատիս միջ . իրան է թէ դուն միայն սիրուած ես Բարիզի ամենէն անուանի կնիկէն որ իր խելքովն ու հրաճ պոյրովը կրցաւ մոռցնել տալ իր գոեհիլ անունն որ էր տիկին Սէշըրէն : Իրան է օրիորդ ար Մարանին՝ որ կնիկիդ , Էօրիտիսիդ հօրաքոյրն է՝ տնանկանալու ճամբան բռնած ըլլալը , ահազին ծախսեր ընելը , պարահանդէսներ տալն որոնց շքեղութիւնը կը յիշուի , իր տան շուայլութիւնը : և այլն , և այլն . . . : Արծեմ թէ իր արդի հասակին մէջ ստակ վասնելը փոքր ինչ ուշ սկսիլ է : »

« Այս հարցումներուդ մէկ քանիին պատասխանը տուի . ահա սամ քեզ նաև միւսներուն պատասխանները , վասն զի այնպիսի օրի մը մէջ կը գտնուիմ ուր սրաէս դառնութիւն և ատելութիւն կ'արտահայտի : Դուն այն փորձառու մարդերուն կարգէն ես որոնց ամէն բան կրնայ մտերմարար ըսուիլ և որք կրնան ամեն բան հասկնալ : Բարիզի դժոխքին մէջ երեք ժառանգութիւն հալեցիր , մենամարտութեան մէջ երեք մարդ մեռցուցիր . հրացանով մ'ուղեղդ ջախջախելու փորձով սոսկալի վէրք մ'ընդունելէդ ետք կենդանի մնացիր : Հիմակ այն խենդութիւններուն հրածեշտ տալով , ինչպէս կ'ըսես , իբր փիլիսոփայ հողեպիշ

նայուածքով և մտախոհութեամբ կ'ապրիս Պրիթանի ներսերը հին տունի մը մէջ , երջանկութեամբ նայելով ծովեզերքդ և լսելով զայն անդադար հարուածող ծովին ձայնը : Ըսել է թէ հաստատ բնաւորութիւն մ'ունիս , նաև հաղուաղիւտ հմտութիւն մը մարդկային ակարութիւններու նկատմամբ :

« Չորս կողմն գտնուող անձինք այնքան ապուշ կամ նախանձոտ են որ լաւազոյն է ինձի համար մեռնիլը քան թէ կասկած մը տալ անոնց կրած վիշտերուս մասին , վասն զի շատ գոհ պիտի ըլլան վշտահարիլս իմանալով :

« Թերևս պիտի արհամարհես զիս , ստոյիկեանդ դու . բայց հող չէ . ալ չեմ կրնար տառապիլ առանց մէկու մը զանդատելու թէ չարչարանացս և թէ երանութեանս նկատմամբ , վասն զի երջանկութիւնս ալ տանջանք մ'է : Սակայն արդէն մեծ սիրտով մ'ունեցայ առջի նամակս՝ գրելով քեզ . կը շարունակեմ , քանի որ կ'ըսես թէ չես կրնար որ և է խրատ տալ ինձ մինչև որ չիմանաս պատմութեանս վերջը :

« Մտիկ ըրէ ուրեմն :

« Երբ իմացայ թէ Խւրսիւլ Բարիզի մէջ շատ մը պաշտողներ ունի , նախանձարեկ զայրացայ , թէև իրաւանցս վերստին աէրն ըլլալու ոչ այնքան յոյս ունէի Խւրսիւլին այն անպատկառ նամակէն ետք զոր զրած էր ինձ և որ իր էրիկին ձեռքն ընկած էր , բայց և այնպէս բոլոր զօրութիւնս ՚ի դորձ գնելով իմ իրաւունքներս վերստին ստանալու համար Մարանէն մեկնեցայ : Թողուցի կնիկս և հոս եկայ : Տեսայ որ Խւրսիւլ միշտ գեղեցիկ , հեղհասէր , վէս և ամբարտաւան է : Երբ ուղեցի անցեալ երանութեանս վրայ խոսիլ իր հետ , բիւր հեղհութիւններ ըրաւ ինձ . ինքզինքս զսպեցի , վասն զի նպատակ ունէի :

« Օրիորդ ար Մարան՝ որ կնիկիս հօրաքոյրն է՝ շատ աղէկ բնդունեց զիս . ըսի քեզ արդէն իր ատելութիւնը Մաթիլտին դէմ . այս պարագան պիտի օգնէ քեզ հասկնալու ինչ որ պիտի պատմեմ հիմա :

« Խւրսիւլը կը ճանչնայի . անդուսպ յօժարութեամբ մը շուայլութիւնը և գրօսումները կը սիրէր ան , և կրնար շատ բան զոհել այս փափա

\* Առաջին նամակն անշուշտ կը սարունակէր Աօնթրանին կեանքի պատմութիւնը մինչև այն բողեն ուր Բարիզ եկաւ Խւրսիւլը գտնելու համար : Ծ . 4

քին . բայց զիտէի նաև թէ իր աղքատութեան հակառակ , իր սկզբունքներուն համարձակութեան և իր բնաւորութեան լրբութեանը հակառակ՝ հարարութեան և անկախութեան տարօրինակ խառնուրդ մը չէր թողուր այդ կինը հաւանելու ինչ ինչ նուաստութեանց : Սակայն Իւրսիւլը կամօրիս ներքեւելու , և՛ որքան որ կարելի է՝ իր վրայ իշխելու լաւագոյն միջոցն էր կարող ընել զան վայելելու այն շքեղ կեանքն որ իր բոլոր կեանքին երազն էր , և այս միջոցը պէտք էր գործադրել առանց վիրաւորելու իր զիւրազրդուութիւնն որ շատ անդամ խիստ կասկածոտ է : Ան ատենուան բրած որոշումն հասկնալու համար կը սարտաւորիս յիշել թէ երբէք դեղեւած չեմ երբ խնդիրը մէկ կողմէն նաև ամենամեծ գումարի մը , և միւս կողմէն նաև ամենայնամարտական փափաքի մը վրայ եղած է . մանաւանդ կը սարտաւորիս համալուիլ թէ կը սիրէի և տա- կաին կը սիրեմ Իւրսիւլը գրողուած , զժողո՛հ , անհանդարտ և միշտ անցագ սիրոյ մը բոլոր եռանդովն ու կատարութեամբը . . . : Հիմա հե- տեւան էր այն խնդիրը զոր կ'ուզէի լուծել . Ձիս անհրաժեշտ ընել Իւրսիւլին՝ վայելել տալով անոր ամեն վայելումները , ամեն երևակայե- լի շքեղութիւններն այնպիսի կերպով մ'որ իր փափկասիրութիւնը չվի- րաւորի , նամանաւանդ մարդիկ երբէք չկարենան հասկնալ այս զաղտ- նիքը :

«Օրիորդ տը Մարանին ազահութիւնը , իր ատելութիւնը կնիկիս դէմ որու անանկիլը տեսնելով յանչափս կ'ուրախանար ան , փափաքիս համեմատ ծառայեցին նպատակիս , և ահա ըսեմ թէ ինչպէս : Օր մը Իւրսիւլին առջև որ՝ ինչպէս ըսի քեզ՝ անոր տունը կը բնակէր՝ հար- ցուցի օրիորդ տը Մարանին թէ տարին իրքան ծախս կ'ընէր իր տու- նին , ախոռին և ուրիշ բաներու համար : «Քառսուն հազար Ֆրանք՝ սրատասխանեց : Գոչելով ըսի թէ իր ստակը կը գողցուէր ծախսի առ- թիւ , թէ բնաւ իր տունն եկող զացող չունի , թէ իր կառքերը սոսկա- լի էին . մինչդեռ ես նոյն գումարով կը խոստանայի Քարիզի տունե- րուն լաւագունին պէս նայիլ իր տունն եթէ ուզէր ինձ յանձնել այս հոգն և խրատներուս հետեւիլ :

- Դ՛ն չպէս պիտի ընես , ըսաւ օրիորդ տը Մարան :
- Տո՛ր ինձ քառսուն հազար Ֆրանք . ուրիշ բանի մի խառնու իր ,

և տարի մ'իմ վրայ կ'առնու մ'տունի ծախսը : Պիտի տեսնես թէ ինչ կերպով պիտի ապրեցնեմ քեզի . միայն թէ , եթէ կը հաւանիս , դն՛ս քանի մ'ամիս զիւղը բնակէ՝ ժամանակ տալու համար ինձ որպէս զի ապարանքիդ հարկաւոր եղած փոփոխութիւնները գործադրել տամ առանց քեզմէ ստակ մ'ուզելու այն փոփոխութեանց համար , որոնց ծախսը տարեկան քառսուն հազար Ֆրանքէն պիտի հանեմ :

«Իւրսիւլ ինձ նայեցաւ : Կարծեցի թէ կը հասկնար զիտաւորու- թիւնս , վասն զի ժպիտ մը . . . (ս՛հ , եթէ ճանչնայիր իր ժպիտը) վարձատրեց իմ խաբերայական հանձարաւոր հնարքս :

«Մէկ խօսքէ շատ բան կը հասկնաս , այնպէս չէ : Իւրսիւլ պիտի վայելէր այն ամեն շուայլութիւնը զոր ես կ'ուզէի յանկարծապէս հայ- թայթել օրիորդ տը Մարանին 40,000 Ֆրանքովը . այս կինն ընդու- նեցաւ առաջարկութիւնս՝ քահ քահ խնդալով (այս կինը միշտ կը խնդայ երբ նենդաւորութիւն մը կ'ընէ) : Մեր դաշինքէն տասնուհինգ օր ետք օրիորդ տը Մարան Իւրսիւլին հետ Օթէօյլ գացած և տեղա- տրուած էր զմայլելի տունի մը մէջ զոր Անդլիայի մը ձանձրանալով այս բնակարանէն ոչինչ զինով մ'ինձ վարձու տուած էր , կ'ըսէի : Երբ ստակ ունիմ , յանդատրաստից բաներ ընելու հանձարն ունեցած եմ միշտ :

«Անօղուտ է ըսել թէ որքան ծախսեր ըրի սրատրաստելու համար այս Օթէյլի տունն ուր ամեն օր կ'երթայի , և որ զիւղական և ստու- գապէս զիւթական դեղեցիկ սնակ մ'էր : Նոյն միջոցին Քարիզի ապա- րանքին նորոգումներն արագօրէն յառաջ կ'երթային : Սկսեր էի նախ ախոռը նորոգել տալ : Օրիորդ տը Մարանին հին կառքերուն տեղ Քա- րիզի ամենէն աղւոր կառքերը բերել տուի : Գիտնալով թէ Իւրսիւլ իր- քան կը սիրէ ձի հեծնալը , համոզեցի օրիորդ տը Մարանն որ ապա- րանքին մէջ դատարկ մնացած պղտիկ բնակարան մը վարձու տայ հօր- եղբօրս տը Աւերսագ դուքսին զոր յուլիսի յեղափոխութիւնը բոլորովին անանկած էր . այսպէս տը Աւերսագ դուքսն Իւրսիւլին քով խնամա- կալի պաշտօն վարեց երբ ան ինձի հետ ձի հեծնալով ստոյտ ընելու կ'երթար , և ընկերութեանց մէջ տարաւ զան երբ օրիորդ տը Մարան չէր կրնար հետն երթալ :

«Գործօնէ տ. թեանս շնորհիւ ձմեռուան սկիզբը Մարանի ապարանքն իրական պալատի մը կերպարանքն առաւ : Գեանայարկեայ շքեղ սրահ մ'ընդունելու թեանց սահմանուեցաւ : Իւրսիւ ին սենեակը, սիրելի կուռքիս տաճարը շոայլու թեան և վայելչապեղու թեան հրաշալիք մը եղաւ . այս սենեակը հազուագիւտ կահերով, թանկագին ճենապակիներով, սքանչելի ներկերով, լաւագոյն պատկերահաններու պատկերներով զարդարեցի : Արծուեցաւ թէ օրիորդ տը Մարան կը խենդնար, վասն զի կը կարծուէր թէ ինքն է ընտղն այն ահագին ծախսերը զոր ես կ'ընէի իր առնին համար : Օրիորդ տը Մարան կը թողուր որ այնպէս կարծուի, նաև ես՝ հազարումէկ պատճառներու համար զոր շատ աղէկ կ'ըլլաս :

«Օրիորդ տը Մարան ձմեռը շքեղ պարահանդէսներ, մեծ պահքին մեջ պատուական նուագահանդէսներ, և դարնան ժամանակ ալ դաշտային երեկոյթներ տուաւ իր ամենամեծ պարտեզին մէջ ուր սքանչելի բաներ գործադրել տուեր էի :

«Մարանի ապարանքը Բարիզին ամենէն ախորժելի և փափաքելի տունն եղաւ : Օրիորդ տը Մարան նաև օթեակ մ'Օրէրայի թատրոնին և օթեակ մ'ալ Օ-Պուֆֆօն թատրոնին մէջ ունէր, և այս ամեն բաներն ունէր այն յախտնական քառսուն հազար Փրանքովը զոր տարուէ տարի կը տար ինձ :

«Առաջին տարուան վերջն էրք հաշիւ տուի անոր, սկսաւ քահ քահ խնդալ, ըսաւ թէ հմայիչ մ'էի, և աղերսեց որ շարունակեմ իր մատակարարն ըլլալու : Տասն հազար լուիճիէն աւելի ծախս ըրեր էի : Անօգուտ է ըսել քեզ թէ Իւրսիւն էր այս հանդէսներու թագուհին որք իրեն համար և գրեթէ իրմէ կը արուէին, վասն զի ազնիւ վայելչութեամբ մը, աննման արժանապատուութեամբ մ'ինք կը մեծարէր և կը պատուէր հանդիսականները : Իւրսիւ պատուական երաժշտագէտ մ'եղած էր : Մարանի ապարանքին նուագահանդէսներուն մէջ առաջին կարգի տաղանդ մը ցուցուց ան : Շուտ մ'ամենուրեք խօսակցութեան լոկ նիւթ եղաւ Իւրսիւ և իր փողփողուն և համարձակ միտքը, հանձարալի և հեզնասէր զուարթութիւնը, և մանաւանդ յանդուգն սչրասիրութիւնն որ կը շարշարէր զիս և սրտիս մէջ կ'արծարծէր նախանձուութեան ամեն կատաղութիւնները :

«Օրիորդ տը Մարան իսկ այս հրապուրիչ կնկան աղբեցութեանը ներքեւեցաւ, վասն զի Իւրսիւնն կը հմայուէր ինչ որ կը մերձանար իրեն . Իւրսիւ կ'իներուն հետ, մարդերուն հետ միշտ անփոփոխ, փաղաքուշ, ողջբալի և հրապուրելի կերպերով կը վարուէր . երբեմն այլանդակ, երբեմն յանկարծապէս դրդուիչ կամ սառնապէս անտարբեր կ'ըլլար . այս կերպերուն շնորհիւ հուսկ յետոյ կենդանի հանելուկ մը սեպուած էր և կարող էր ամեն բան վտանգելու, ամեն բանի դիմագրաւելու անպատիժ :

«Կնչ տարօրինակ հակապատկեր . այս կ'ինն որ առանց խղճահարութեան կը վայելէր օրիորդ տը Մարանին անուսովն իրեն համար ըրած իմ ամեն ծախսերս, յետին ծայր խստութեամբ և խիստ նախատական արհամարհանքով վարուեցաւ . հետոս երբ անդամ մ'ուզեցի քանի մը գոհարեղէն ընծայել անոր իր ածնին համար :

«Խորհելով իր այս ընթացքին վրայ չզարմացայ : Իւրսիւ ճաշակի խնդիրներու մասին ընտրողութեամբ դատող մ'է . մարդիկ գիտեն թէ աղքատ է ան . անհաւան ամենափոքր շոայլութիւն մը կ'ընար անունը վտանգել, հետեւաբար իրեն յատուկ նորաձեւութիւն մը ստեղծեց որ ամենասարղ ու միանգամայն խիստ վայելչապեղ է : Այնքան զմայելի վիզ մ'է այնքան թարմ, սպիտակ և բոլորշի թեւ մ'ունի որ քառամանեակ և ասպարանջան գործածել չուզին ալ պչրասիրութիւն մ'է :

«Իրիկուններն անոր սգաճուճանքը կազմուղ իրելն են միշտ սպիտակ շղարշէ բոպա մ'որու գեղեցկութիւնը զմայլելի և ճաշակը պաշտելի է . գեղաթել մեզերուն մէջ բնական ծաղիկ մը . համանման ծաղկեփունջ մ'ալ մէջքը . երբէք ուրիշ բան չդրուիր Իւրսիւ : Առաւօսները հազած զգեստներն են ամենասարղ պզտի մեկնոց մը, բոպա մը մեծ գաշմիր շալի մը հետ : Ինչպէս կը տեսնես, իր օժտին վաթսուն հազար Փրանքը երկար ատեն սխալի բաւեն իր ապրուստին :

«Իսկ այն ամեն շքեղութիւնները՝ որք կը շրջապատէին Իւրսիւն և զոր կը վայելէր ինք՝ պարծանք մը, երջանկութիւն մ'էին իրեն համար իբր թէ ինքն անոնց տիրուհին ըլլար և ոչ թէ պատրուակը . վասն զի այս տարօրինակ կնկան ոչ այնքան սիրելի է շոայլութիւնն ունենալ որքան վայելել զայն : Այս զանազանութիւնը նուրբ պիտի երևի քեզ : Սակայն իբրաւացի պիտի գտնէիր զայն եթէ ճանչայիր Իւրսիւնը :

«Այլ սակայն այս ամեն անձնուիրութեանց հակառակ, այս ամեն զոհողութեանց հակառակ շատ անգամ . . . երջանիկ չեմ: Խղճովին գիտեմ Իւրսիւլին հարկաւոր ըլլալս, ապահովեմ թէ ան դժուարաւ կրնայ հրաժարիլ այն իշխանութենէ զոր ունի իմ վրայ . . . : Քայց ինչ իշխանութիւն:

«Այն նամակէն ետք՝ որ գրած էր ինձ և որ անակնկալ կերպով մը էրիկին ձեռքն անցաւ՝ Իւրսիւլ կը պարտաւորէր մեծապէս շփոթիլ առաջին անգամ հետս տեսութիւն ընելու ժամանակ: Սակայն այսպիսի շփոթութիւն մը չունեցաւ ամենեին: Թէև ունիմ ինչ որ դու անտակաւն կ'անտանես, բայց և այնպէս իրմէն աւելի շփոթեցայ: Այս կէտին վրայ չպիտի զարմանայիր եթէ ճանչնայիր այս բնաւորութեան կազմութիւնը, այս կնկան խելքին կորովութիւնը, յանդգնութիւնն և բարձրութիւնը:

«— Իրապէս կը խորհիս այն ամեն բաները զոր գրեցիր ինձ, հարցուցի անոր գառնութեամբ:»

«Սկսաւ խնդալ Իւրսիւլ, վասն զի այս կինը միշտ կը խնդայ, և սրտասխանեց:

«— Միթէ այն կոյրերուն կարգէն ես որք ներկան և ա՛յցեալը կը շփոթեն: Ինչ որ ճշմարիտ էր երէկ, այսօր չկրնար սուտ ըլլալ, և ինչ որ երէկ սուտ էր, չկրնար ճշմարիտ ըլլալ այս ժամուս: Արեմն ըբան գործ մի ըներ քեզ հասկնալու համար թէ իրաւ մտքիս մէջ կա՞ր թէ ոչ ինչ որ գրեցի քեզ այնպիսի սարագաներու մէջ որք կը տարբերին հիմակուան սարագաներէն ուր կը տեսնեմ քեզի: Ա՛րսես թէ կը սիրես զիս, ուրեմն այնպէս վարուէ որ ես ալ քեզի սիրեմ կամ սիրել ձեայնեմ: Բռնադատել զիս զգալ ձեայնելու զգացում մը՝ զոր չեմ զգար՝ աւելի ողորքելի է քան թէ ներշնչել ինձ զգացում մը զոր կը խոստովանիմ: Եթէ անկեղծաբար սիրեմ քեզի, սիրտդ պիտի ո՞ղորդի. եթէ այս սէրն ունենալ ձեայնեմ, հպարտութիւնդ պիտի յաղթանակէ: Ա՛ր կերպով ալ ըլլայ, գերդ յուսամ թէ բաւական զեղեցիկ է:»

«Ինչ կրնաս սրտասխանել ասանկ այլանդակ խօսքերու, յիմարութիւններու, երբ մանաւանդ այս յիմարութիւններն ականջիդ մըմնջողն

է բուստանման բերան մ'որու ակօաները մարդարտապեղ և շուրթերը թարմաւէտ, ցանկաբոյր և ծիրանեփայլ են և որու խորշերը թաւշանման են ժամանակէ մ'ի վեր կազմուող աննշմարելի սևաթոյր ստեներու սրտածառու . . . : Ինչ կրնաս սրտասխանել երբ այս խօսքերուն հետն է նաև խորին, հրաբորբոք և հեշտաւէտ նայուածք մը . . . : Ա՛հ, չգիտես թէ ինչպիսի մաղնիսական զօրութիւն մ'ունին այն կապտապեղ երկու մեծ աչերն որք իրենց երկայնաձև ունքին և երենոսի պէս սևաթոյր ու նուրբ արտևանունքին ներքև՝ երբ կ'ուզեն՝ մինչև սրտիդ խորերը կը մխեն տրիփը . . . կամ չարասիրաբար կը հաճին սառնահարել քեզի իրենց հեզնալի արհամարհութեամբը . . . : Ա՛չ, ո՛չ, երբէք մարդս չպիտի տեսնէ այս աչերուն նման աչեր . . . . .

«Արդ՝ որ և է ծախս ընելու մասին չընկրկեցայ: Ան ատեն ինձի համար անընդհատ յուզմունքով լի կեանք մը սկսաւ . . . վասն զի այս կինն անիմանալի է, անթափանցելի է, տակաւին չգիտեմ թէ ինչ եմ իրեն համար:

«Երբեմն այնպէս կ'երևի թէ ինձի համար անդիմադրելի սէր մը կ'զգայ որու երբեմնակի կը հաւանի տեսակ մը սիրազին ցասումով: Անհնարին է ըսել քեզ թէ Իւրսիւլ ինչէ ան ատեն, ըսել քեզ թէ ինչ է արբշուութեան և անձնատրութեան այն հաղուապիտ վայրկեաններուն մէջ . . . ինչպէս անհնարին է նաև նկարագրել քեզ իր հրատուչոր մեղկութիւններն երբ յաղթուելով այն զգացումն՝ զոր կը ներշնչեմ իրեն՝ կ'անիծէ զիս այնքան զիւթական և սիրազրդիւ զեղեցկութեամբ մը:

«Ինձ նայէ, երբ միայն այս կէտը կը խորհիմ, սիրտս կը բախէ, արիւնս եռ ու եփ կ'երնէ, այտերս կը վառին: Այլ սակայն այս սէրն երկու տարիէն աւելի է որ կը տևէ, այլ սակայն ապահով եմ թէ կը խարէ զիս այս կինը, այլ սակայն ալս երկու տարուան մէջ թերևս ամիս մ'անգամ կատարեալ երջանկութիւն չունեցայ, վասն զի այս անբռնելի արարածը միշտ խոյս կը տայ իղմէ, կը ծաղրէ զիս, և երկինքէն դժոխք կը նետէ սրտիս մէջ սոսկալի կասկածներ թողլով զոր հետևեալ օրը կրնայ վարատել նայուածքով կամ ժպիտով մը . . . »

«ՄՏ, դու չես երևակայեր թէ ի՞նչ բան է այսպէս շարունակ և փոփոխակի յոյսով և յուսահատութեամբ, ուրախութեամբ և արտառ-քով, բարկութեամբ և սիրով, անվստահութեամբ և կուրուքութեամբ ապրիլը. չգիտես թէ ի՞նչ գժոխային ճարտարութեամբ կրնայ յամբարար մնել այն հեշտահամ ըմպելին որով Կուրսիւ կրնայ արբշիւ մ'ընել զիս: Երևակայէ թշուառ մ'որու ծարաւարեկ շուրթերուն մէն մի անգամին երկար ատեն անյուշելով շիթ առ շիթ կը թափեն այն վճիտ և զովային շուրթ որ կրնայ անոր ծարաւը մեղմել . . . :

«ՄՏ, ըսէ, ըսէ, ո՞չ ապաքէն այս կերպով անոր ծարաւն ևս աւելի կը սաստկանայ, ևս աւելի անողորմ կ'ըլլայ: Ըսէ, ո՞չ ապաքէն կատողութեամբ մեռնիլ է այսպիսի ծարաւով մը տանջուիլը . . . :

«ՄՏ, գժոխային կին . . . : Գիտէ ան թէ հրաբորբոք յիշատակէ մը հրաբորբոք յոյսեր կը ծնին, և թէ յախտնական է ինչ որ յաղուրդ գտած չէ:

«Այս է ահա ակարութեանս, վատութեանս, խայտառակութեանս գաղտնիքը: Այս է նաև յիմարական, ցնորական ուրախութեանս գաղտնիքը, երբ Կուրսիւ կը զիջանի ինծի համար կին մ'և ոչ թէ անամօթ և հեզնասէր գեուհի մ'ըլլալու:

«Երբեմն ալ Կուրսիւ կարող է զիս համոզելու, կամ ես ինքնին կը համոզուիմ թէ իր ամեն ցաւալի կամահաճութեանց հակառակ կը սիրէ զիս եռանդաղին, և թէ գիտմամբ այնպիսի տարօրինակ ընթացք մը կը բռնէ ինծի դէմ զիս խաբելու համար իմ վրայ ունեցած սիրոյն նկատմամբ, սէր որու դէմ կը զայրանայ իր հպարտութիւնը. երբեմն ալ կը կարծեմ թէ սիրտս աւելի երկար ժամանակ պահելու համար է որ յեղյեղուկ և արհամարհական ձևեր կը բանեցնէ, վասն զի գիտէ թէ գուցէ պիտի ձանձրանամ և թէ ալ անհանգստութիւն պիտի չունենամ իր սիրոյն անկեղծութեան վրայ . . . : Ահա ան ատեն բռնաղին սիրոյ ապացոյց մը կը տեսնեմ այն վարմունքին մէջ որ ուրիշ անգամ զայրոյթ և սրամտութիւն կը տայ ինձ:

«Արջայպէս այն օրերն ուր կատկածները կը պաշարեն զիս՝ կերելակայեմ թէ չսիրեր զիս Կուրսիւ, և թէ կը համբերէ ինծի դէմ, վասն զի իր յօծարութիւններն և միտումներն ողորկելու միջոցը կը գտնեմ:

«ՄՏ ապաքէն սոսկալի է այս վիճակը: ՄՏ, ապիրնատ կին. շատ աղէկ գիտեմ թէ իր զօրութիւնը կազմողն է այս զրգուիչ կատկածները, շատ աղէկ գիտէ այսպէս ըլլալը:

«Եթէ ինքզինքս պարզամտօրէն, ալշօրէն սիրուած կարծէի, ինչպէս որ սիրուեցայ կնիկէս և ուրիշ շատ կիներէ, անտարբերութիւնը, ձանձրոյթը շուտ մը պիտի դար. . . նոյնպէս եթէ կարծէի թէ անամօթարար խաղալիկ մ'եղած եմ, առանց գիտելու կը ձգէի Կուրսիւ . . . : Անէ՛ծք: Մի ուրեմն պիտի լուսաւորէ զիս: Գուն իսկ ի՞նչ կը խորհիս այս կացութեան վրայ: Բայց դարձեալ ո՞չ, ես միայն կրնամ դատել այս բանը. եթէ անկարող եմ դատելու, դուն իզմէ աւելի յաջողակ չպիտի ըլլաս այս մասին:

«Ուրիշ ցաւալի բան մ'ալ ունիմ, որ է հպարտութեանս և անձնասիրութեանս կուր. օրիորդ տը Մարան ուշագրութեամբ կ'զգուշանայ այն ամեն բաներէ որք հասարակութեան առջև կրնան իր կողմէն յանցական թոյլտուութեան մը նմանիլ. Գ. տը Քօշկիւնէն առած տունս ծախեցի, և Մարանի ապարանքին բաւական մօտ տունի մը մէջ կը բնակիմ. Օթէօյլի մէջ տնակ մ'ունիմ, և իմ առեքելոյթ իրաւունքներս սովորական մտերմութեան մը սահմաններէն չեն անցնիր: Իսկ Կուրսիւ ինծի համար ընկերութեանց մէջ է ինչ որ է ճշգրտապէս ուրիշ մարդերու համար, և բարեկամներու շատերը տակաւին կը հարցունեն ինձ թէ երջանիկ եմ թէ ոչ:

«Երբեմն կը զայրանամ խորհելով թէ ինձ այնքան սուղի նստող Էր-Ջանկու-Բի-ն մ'անձանօթ կը մնայ, և հասակս բաւական երէրուարդու-կան ըլլալուն համար չեմ կրնար Կուրսիւ ին անունն արատելու խորհիլ. երբեմն ալ վախնալով թէ կը խաբուիմ և ծաղրելի մարդ մը կը սեպուիմ, ուրիշներուն կարծիքը մոլորելու կը նպաստեմ ես ինքս իմ նախանձորդներու անունները տալով:

«ՄՏ, ահա ըսեմ քեզ այս անարժան և հրատոյժ սիրոյն ուրիշ մէկ վէրքն ալ, որ է չգիտնալ թէ արդեօք Կուրսիւ կը խաբէ զիս: Ետեւէն մարդ զրկեցի ուր երթալը գաղտնապէս գիտելու համար. Կուրսիւ թերևս նշմարեց ետեւէն գիտուիլը, վասն զի ոչինչ գիտուեցաւ. բայց չգիտուիլը չհանդարտեց զիս: Անոր աւելի սատանութեանը կը հատամ քան թէ առաքինութեանը:

«Այս տեսակ սիրոյ մէջ ուրիշ սոսկալի բան մ'ալ կայ, ըսել կ'ուզեմ թէ մարդուս այսպիսի սիրոյ մը համար բրած նուաստութիւնները, մատնութիւնները կապեր կը դառնան որոնցմով իր աղետալի կուռքին կը շղթայուի . . . : Երբեմն կը սրտմտիմ մտածելով թէ Իւրսիւլ բաւական կարեորութիւն չտար այն գէշութեան զոր ըրի, այն վիշտերու զոր կը պատճառեմ. վասն զի այն ստակը զոր լիաբուռն կը վասնեմ, առանձին և անբաղդ ապրող կնկանս դոյքն է . . . : Բայց անգուժ կը գանեն զիս այս խորհրդածութիւնները. բաւական վիշտեր ունիմ առանց խորհելու ուրիշներու ցաւերուն վրայ. մանաւանդ թէ ստակի խնդիր մ'է այս, արդ երբէք չզիտցած եմ թէ ինչ բան է ստակը . . . : Մէկ բան միայն կը սարսափէ զիս, այսինքն ինչ որ պիտի ըլլամ այս բոլոր ինչքը վասնուելէն ետք: Իւրսիւլ միթէ միշտ գոհ պիտի ըլլայ օրիորդ տը Մարանին տնական նուազ ճոխ վիճակէն. վասն զի օրիորդ տը Մարան ալ չպիտի թողու Իւրսիւլը. կը պառաւնայ ան, և կը խոստովանի թէ որքան սարսափ պիտի տայ իրեն մենութիւնը . . . : Ոչինչ կրնայ համոզել զինքն որ հիմակ բաժնուի Իւրսիւլէն . . . : Բայց ես . . . ինչ պիտի ըլլամ ես . . . :

«Իւրսիւլին ամենէն անհեղեղ կամահաճութիւնները կանխաւ կատարելու մասին ունեցած յարատեութեանս և հոգատարութեանս մէկ օրինակը կ'ուզեմ սալքեղ իմ այս աղէտալի մտածումներէս հեռանալու համար :

«Ասկից երկու ամիս առաջ այս կինը դէմքը կը ծռէր ինծի դէմ. երբէք այնքան դժբաղդ, այսինքն սիրահար չեղեր էի: Ահա ըսեմ պատճառը. Իւրսիւլ Մարանի ապարանքին մէջ կատակերգութիւն մը ներկայելու կամահաճութիւնն ունեցած ըլլալով, կարծես հմայական զօրութեամբ թատրոն մը կանգնուած էր. Իւրսիւլ Մօլիէրին Մարտիանոս անուն կատակերգութեան Սէլիմինին գերը խաղալու մասին անհատալի տաղանդ մը ցուցնելէն ետք, հակադիմութեամբ մ'որ սիրելի է իրեն՝ ուզած էր օրիորդ Տէժաղէի գեր մը խաղալ փոքր և խիստ լիտի կատակերգութեան մը մէջ. Իւրսիւլին այս գերը խաղալը տեսնող մը մոլեգնաբար կը սիրահարէր անոր եթէ արդէն այսպիսի մոլեգին սիրով մը համակուած չէր:

«Ամեն մարդ ապշեցաւ մնաց: Արդէն բոլորովին հակառակ միտքով տրամադիր անձինք ստիպուեցան խոստովանելու թէ օրիորդ Մարանէն ետք ոչ ոք կրցած էր այսքան շնորհազեղութեամբ, յաջողակութեամբ, հանճարեղութեամբ և մանաւանդ աւելի վսեմ կերպով մը խաղալ Սէլիմինին գերը. իսկ փոքր կատակերգութեան մէջ Իւրսիւլ գէթ օրիորդ Տէժաղէին հաւասարելու չափ մըցած էր չարամտութեան և լիտի անամօթութեան մասին. վերջապէս այս երկու իրարմէ բոլորովին տարբեր կատակերգութեանց մէջ Իւրսիւլին յաջողութիւնը ստուգապէս անլուր եղած էր:

«Սիրով և հպարտութեամբ այլ յայլմէ ըլլալով, ես ալ բազմութեան հետ զովեսսներ տուի Իւրսիւլին. բայց զիտե՛ս թէ ինչ պատասխան տուաւ ինձ իր անամօթութեամբն և սովորական լրբութեամբը:

«— Երբ կենցաղադէտ կին մը կատակերգութիւն կը ներկայէ, իր սիրահարն ամեն մարդէ ետք կը պարտաւորի խնդակցիլ անոր այնքան անթերի դերասանուհի մ'ըլլալը տեսնելով:»

«Ապա քանի մ'որ ինծի դէմ սրդողած երեցաւ, և բաւական ծանրապէս բամբաստեցաւ լօրտ Ս. . . ին հետ, որ խիստ սիրուն և ամենուն ծանօթ մարդ մ'էր:

«Այս անգամ ալ ուղեցի Իւրսիւլին հետ յարաբերութիւնս դադրել. սակայն այս տարօրինակ կնկան մէկ կամահաճութիւնն ենթարկելով զիս այն յիմարական ծախսերուն մէկին որոնց տեղի տալը բան գործ եղած էր իրեն, նորէն զիս ամենասիրաւէտ լուծի մը ներքե դրաւ բոլորովին:»

«Նախ պէտք է ըսել քեզ թէ Մարանի ապարանքին սրարտիզին մէջ տեղը զիւղական խիստ մեծ տաղաւար մը շինել տուեր էի որ գարնային ժամանակուան պարահանդէսի սրահի տեղ կը ծառայէր. ներսի կողմէն սրտերը ծածկուած էին զիւղական եղենափայտով զոր կը զարդարէր անդիլիան բաց կանաչ փայտէ և որթի շամփրակներ ներկայող գրուագ մը:

«Երբ եկայ տխուր և տրտում, Իւրսիւլ այս զիւղական տունին մէջն էր օրիորդ տը Մարանին և Ս. . . լօրտին հետ: Խօսակցութեան միջոցին Իւրսիւլ տաղաւարին պատերը ցուցնելով ըսաւ.

« — Աստուած իմ, որքան զմայլելի բան մը կ'ըլլար եթէ բոլորովին բնական ծաղիկներով ծածկուած ըլլային սվոնք: Ինչպէս սքանչելի կ'ըլլար եթէ այսպէս զարդարուէր այս տաղաւարին ներսը: Մեղք որ վճուկի երազ մ'է այս:

« Ս. . . լորտն և օրիորդ տը Մաման գոչեցին թէ իրօք այսպիսի տեսիլի մը գործադրութիւնն անհնարին էր: Իւրսիւլ անգամ մ'ինձ նայեցաւ իր այն նայուածքովն որու զօրութիւնը կը ճանչնար, և ուրիշ նիւթի վրայ խօսեցաւ. հասկցայ միտքը:

« Հետեւեալ օրը տաղաւարին ներսի պատերն աներևոյթ եղան բնական ծաղիկներէ բաղկացեալ գունազեղ ծածկոցի մը ներքև. եղեղնեայ խիստ հոծ վանդակներ ծածկուած էին յասմիկներով, սպիտակ շահօքրամներով և սպիտակ վարդերով. այս ծաղիկները կատարելապէս խիտ կերպով և համաչափօրէն կարդադրուած ըլլալով բոլորովին միաձև և ձիւնի պէս ճերմակ յատակ մը կը կազմէին, որու վրայ վարդի մեծ փունջեր կանոնաւորապէս տեղաւորուած և կապուած էին երկնագոյն սնդուսէ ժապաւէններու ալիկներով, ինչպէս որ օթոցներու վրայ կը տեսնուի այս:

« Անկարելի է ըսել թէ որքան ստակ, հոգ և կամք պէտք եղաքսանուչորս ժամուան մէջ այս ահագին ծաղիկները ժողովելու համար, վասն զի թերևս հարիւր ոտքի չափ էին որմի դրուագները զոր բոլորովին ծածկել հարկ եղաւ անոնցմով:

« Իւրսիւլ զիջաւ երախտագէտ ըլլալու ինձ այս ուշադրութեանս փոխարէն, ներել այն չարչարանքը զոր կրել տուած էր ինձ, և դարձեալ մարդերուն երջանկագոյնն եղայ:

« Ուրիշ անգամ մ'ալ զիւղը, այսինքն Օթէյլի մէջ գիշեր մ'ուր շքեղ լուսնկայ մը կը ճառագայթէր, խօսակցութեան նիւթ եղած էր Օպէրի կատակերգային նոր օբէրայի մը սկիզբը, որ ան ատեն շատ համբաւաւոր էր: այս կտորին հմտալի ու միանգամայն քաղցրանուագ ներդաշնակութիւնը կը գովուէր: Իւրսիւլ որու հաճելի էր զրգուել զիս, ինձ նայելով ըսաւ.

« — Մեղք որ այս զմայլելի երաժշտութիւնը չկրնար Բարիզէն հոս գալ սա մեղմ սիւքին հետ . . . որ կը հծծէ պարտիզին ծառերուն մէջ: »

« Ժամը վեցն էր: Պահ մը դուրս ելայ: Ապա ետ գալով Իւրսիւլ և օրիորդ տը Մարանը մինչև կէս գիշերէն ետք կեցնելու միջոցը գտայ: Յանկարծ հեռուէն լսուեցաւ Օպէրի օբէրային այն սկզբնական եղանակը զոր երաժշտաց ամբողջ խումբ մը կը նուագէր և որ՝ Իւրսիւլին փափաքին համեմատ կը մօտէր՝ ուրբիւն ծառերուն մէջ հիշողութիւնս հետ:

« Աքանջելիք մը կը թուի քեզ այս բանս, բայց խիստ պարզ էր միջոցը: Իւրսիւլ իր այս փափաքը յայտնելուն պէս ծառաներուս երկուքը Բարիզ շրջիկեր էի, ուր քսան վայրկենի մէջ հասան. մին մեծկակ գումար մը խօստանալով համոզեց Աատակերգային—օբէրայի երաժիշտներուն խումբին առաջնորդը ներկայացումէն ետք Օթէյլ գալու իր խումբովը. միւսն երաժիշտները և իրենց նուագարանները շուտ մը զիւղը բերելու համար հասարակաց կառքեր գտած և իջևանի ձիեր լծել տալով թատրոնին դրան առջև կեցուցած էր: Այս օբէրան բաւական ուսուած ըլլալով կրնար նուագիլ առանց իր բոլոր մասերովն նուագուելու: Ներկայացումը ժամը տասնուամէկին վերջացաւ. ժամ մ'ետք երաժիշտներուն բոլոր խումբն Օթէյլ գալով ծառախիտ տեղ մը պահուած էր, և այսպէս կը կատարէր Իւրսիւլի քմածին կամքը:

« Այս անգամ հազիւ շնորհակալութիւն մ'ընդունեցայ. այնքան սովորեցուցեր էի զինքն այս տեսակ յանկարծական խաղերու, որ ալ անզգայ եղած էր ոսկիին զօրութեամբ ըրած հրաշքներուս նկատմամբ:

« Ալ չկրնալով համբերել այդքան անամօթութեան, ապերախտութեան և խստութեան դէմ համարձակեցայ մեղադրելու զինքը, խօսելու ամեն տեսակ զոհողութեանց վրայ զոր իրեն համար ըրեր էի, կնկանս վրայ զոր կը ձգէի, հարստութեանը վրայ զոր կը վասնէի. Իւրսիւլ սառնարեկ հպարտութեան և սաստիկ արհամարհանաց կերպերով ինչ ըսել թէ ուզելս հարցուց, ըսելով միանգամայն թէ յոռի ճաշակի տէր մարդու մը գործ է իրեն երեսին տալ քիչերայնն նոսր մը և ծաղկի փունջ մը (ակնարկելով պատերուն ծաղկեայ ծածկոցին և աներևոյթ երաժիշտներու խումբին): Իսկ միւս զոհողութեանց մասին չէր հասկնար բնաւ ինչ ըսել ուզելս: Օրիորդ տը Մարան առանձին ապրելէ ձանձրանալով և զինքն անոք տեսնելով առաջարկած էր իրեն որ գայ

Մարանի սպարանքը բնակի և հիւրերը մեծարելու մասին օգնէ անոր : Այս սպարանքն անշուշտ շատ հաճելի էր՝ հարկաւ օրիորդ տը Մարանին ծախսերը խնայողութեամբ մ'ընելու և շնորհիւ . բայց ինքը , բայց Իւրսիւլ ինչ անձնական սպարտաւորութիւն կրնար ունենալ ինձ : Ոչ ապաքէն իր բոլոր սրտմտութիւնը յայտնած էր ինձ անգամ մ'երբ համարձակեր էի քանի մը գոհարեղէն ընծայել իրեն :

« Ճշմարիտ էր այս ամենը : Իւրսիւլ իր բնաւորութեան մէջ անթիւ հակադէմ պատկերներ ունէր , կը կրկնեմ թէ ասոնց մին էր ամօթ սեպել իրեն գոհարեղէն մ'ընդունիլը , բայց և այնպէս առանց դեղեկելու կ'ընդունէր և կը մեծարէր այն տունին հիւրերը որու ահագին ծախսը ես կ'ընէի , և չէր վարաներ տեսակ մը չարասիրական ուրախութեամբ զիս ամենէն յիմարական և ամուլ ծախսեր ընելու ենթարկել :

« Աւերջապէս հետս այսպէս վարուելուն համար յուսահատութեամբ և կատողութեամբ համակուած երբ կը գանդատէի իրեն դէմ ըսելով թէ չար սատանաս եղած է , Իւրսիւլ քահ քահ կը խնդար և յանդգնութեամբ կը սլատասխանէր ինձ .

« — Միշտ ըսեր էի քեզ թէ չլտտահիս ինձ եթէ անտարբերութեանէ և արհամարութենէ զատ զգացում մ'ունենալ ձեռնդ քեզի համար , վասն զի օր մը կրնամ միտքս դնել Մարիէլի վրէժը լուծել քեզ մէ : Արդ ահա կատարուեցաւ ինչ որ ըսեր էի քեզ կանխառ . Մարիէլի վրէժը կ'ունենայ :

« Հետեւեալ օրը սիրադին խօսքով մը դարձեալ մոռցուց ինձ իր արհամարհանքը . . . :

« Ինձ նայէ . այս անխմանալի ընթացքիս որքան ալ սլատառ սեպեմ այն յիմարական սիրահարութեանց մին որոնց այնքան օրինակները կան , իմ կառքի հակառակ , . . . այն . . . իմ կառքի հակառակ կը կարծեմ թէ այս սիրահարութեան մէջ ճակատագրային բան մը կայ . . . : Աւելորդապաշտ եղայ , ուստի կ'ըսեմ թէ ճակատագրային է այս կինը :

« Իր ուրախութեան մէջ տխուր բան մը , աղքեցութեանը , հմայական զօրութեան մէջն ալ տաբօրինակ բան մը կայ :

« Օրիորդ տը Մարան երբեմն կ'ըսէր ինձ .

« — Երբէք ոչ զոք սերտիւ սիրած եմ . ոչ որ բնաւ իշխած է վրաս , այլ եկու տես որ չեմ կրնար այս կնիկէն զատուիլ : Գիտեմ թէ դիւապէս չարասիրտ է ան . բայց հոգ չէ . կը թուի ինձ թէ իր կապտադեղ մեծ աչերուն հուրը ամեն բան կը լուսաւորէ բոլորտիքս : »

« Օրիորդ տը Մարան իրաւունք ունի . Իւրսիւլին աչերն արտաքոյ կարգի սլայծառութեամբ մը կը ճառագայթին . կարծես թէ ներքին լոյսի վառարանէ մը կ'արտադրի այն լոյսն որով կը փողփողին անոնք . . . : Օն , լուեմ ալ . անշուշտ կը խնդաս և կը մեղադրես զիս ըսելով թէ սատանային կը հաւտամ . . . :

« Մնաս բարև . զլուս կ'այրի . այս անցեալ տարիներու վրայ այսպէս անգամ խորհիլս ցաւալի երազի մը ներդործութիւնը ունի վրաս :

« Ինչ կը խորհիս այս ամեն բաներու վրայ . պատասխան տուր , իրատ տուր ինձ , մեղքցի՛ր իմ վրայ : « Կ. ՏԸ ԼԱՆԳՐԻ »

Պ Լ Ո Ւ Բ Գ

Հ Ա Ն Դ Ի Պ Ո Ի Մ

Այս նամակը կարդալէն ետք չդիտեմ թէ Պ . տը Լանգրիին դէմ զթուութիւնը թէ ոչ արհամարհանքը յաղթանակեց սրտիս մէջ . եթէ տակաւին ցաւ մը զգայի անցեալին վրայ կամ ատելութեան զգացում մը էրիկիս դէմ , անհնարին կերպով վրէժս առած կամ վշտաբեկ պիտի ըլլայի :

Սակայն չկրնալով զսպել ինքզինքս , դառնապէս ժպտեցայ միտքս բերելով այն զոհողութիւնները զոր էրիկս կ'ընէր զինքն արհամարհող կնիկի մը համար , մինչդեռ յետին ծայր տմարդութեամբ վարուած էր իմ հետ երբ առաջարկեր էի իրեն որսի շուներուն տեղը փոխել և շափաւոր դումար մը շնորհել ինձ բարեպաշտական գործի մը համար :

Այս նամակին մէջ ուրիշ բան մ'ալ կար որ սաստիկ զարմանքս գրաւեց , այսինքն այն տեսակ մը սարսափը և աւելորդապաշտական տկարութիւնը որ վերջին տողերուն մէջ կը նշմարուէին : Չար սիրտերը , հպարտ միտքերը միշտ տրամադիր են իրենց ծայրայեղութեանց կամ ոճրագործութեանց սլատառը աւելի ճակատագրին կամ գերբնային

ազգեցութեան մը մէջ փնտռել քան թէ իրենց բնութեան տկարութեան և ամբարշտութեան մէջ :

Ասկից ՚ի զատ ուշադրութեան արժանի ուրիշ կէտ մ'ալ կար . այս մարդն որ ատենօք այնքան փողփողուն , անամօթարար անձնազով և երջանիկ էր , այս մարդն որ այնքան կ'արհամարհէր իր սլառձառաւ թափուած արցունքը և որ այնքան անտարբերապէս ինքնամօլ և սլաշտու մներէ ձանձրացած էր , հիմակ իր այս սիրոյն մէջ կատակերդութեան խնամակալի մը պէս խոնարհաբար կը վարուէր , կը ծաղրուէր , կը հեղնուէր . այլ սակայն այս մարդն երիտասարդ , գեղեցիկ , հարուստ և խելացի էր : — Յիրաւի երկնից վրէժն ամեն ձեերը կ'առնու , կ'ըսէի : — Ի՞նչ ձե պիտի առնուր այն վրէժն որ պիտի լուծուէր Իւրսիւէն :

Ալ անտարակոյս զիտէի թէ Պ. տը Լանգրի գէպ իր կործանումը կը քայլէր արագապէս : Ալ միայն իր Մարանի երկրին գինը կը մնար իրեն . այս երկիրը զաղտնապէս ծախու առեր էի : Պ. տը Մօրթանի ժառանգութեան այն մասն որ ինձ և էրիկիս ընկած էր հաւասարապէս , քիչ ատենէն պիտի լափուէր : Չաւկիս մահուանէն ՚ի վեր որքան ալ անտարբեր ըլլայի դրամական խնդիրներու մասին , սաստկապէս կը վիրաւորուէի ատենելով թէ անձնական զոյքս օրիորդ տը Մարանի շուայլութեան ճարակ ըլլալու և Իւրսիւլին այլանդակ կամահաճութիւնները կատարելու կը ծառայէր :

Գծբազդաբար ամուսնական դաշնագիրս այնպիսի կերպով մը շինուած էր որ ամենեւին չէի կրնար հակառակել էրիկիս անհեղեղ զեղխութեանց : Միայն մէկ միջոց մը կար , որ էր դատ մը բանալ , էրիկէս զատուիլ սրահանջել դատաստանի առջև , բայց ամենեւին չէի ուզեր այս աստիճան բերել դործերը և անուանս գայթակղելի յայտնութեանց հետ խառնուիլը ատենել . վշտի մասին միշտ ամօթխածութիւն օնեցած եմ . իմ վիշտերս հաղիւ տիկին տը Ռիշվիլին յայտներ էի : Այս ողորմելի բաները հասարակութեան իմացնելը չէր կրնար մտքէս անցնիլ :

Ուստի համակերպեցայ տանելու ինչ որ չէի կրնար արգիլել : Մասնաւոր թէ այս զոհողութիւնը նուազ ցաւալի էր ինձ յօժարութեանցս

և սովորութեանցս չափաւորութեան սլառձառաւ . . . . .

Տիկին տը Ռիշվիլի նախատեսութիւնները չխաբեր էին զինքը . իր հողատարութիւնները , բարեկամութիւնը , նաև այն անձանց բարեսիրութիւնը զորս ստէպ կը տեսնէի իր տունը , շուտ մը ջնջեցին հին տրամութեանս վերջին հետքն անգամ . վերջապէս վայելցի հանդարտութիւն մ'որ սաստիկ տկարութիւն չէր , հանգստութիւն մ'որ ասլշութիւն չէր . եթէ երջանկութիւնը չէր այս , գէթ տառապանքի բացարձակ դադարումն էր :

Այս անցումի վիճակը հրապուրելի կ'երևէր ինձ . կը նմանէր այն քաղցր և թեթև ընդարմացումին , այն տարտամ բարեկեցութեան որ ցաւազին հիւանդութիւններու կը յաջորդէ :

Փորձառութիւն մը զոր դիպումս ինձ կը սլառաւորէի՝ հաստատեց ինձ ապաքինութեանս անթերի ըլլալը :

Օր մ'երբ տիկին տը Ռիշվիլին հետ Պուլօնի անտառը կը պտըտէինք կառքով , բազմաթիւ մարդերու ընկերութեամբ երկու ձիաւոր կիներու խիստ արագօրէն անցնիլը տեսայ . կիներն էին Իւրսիւլ և Քսէրնիքա իշխանուհին . մարդերն էին Պ. տը Աէրսազ դուքսը , Պ. տը Լանգրի , լորտ Ս . . . և ուրիշ երկու կամ երեք անձինք որոնց անունները չգիտեմ :

Ազգականուհիս մատակ ձիու մը վրայ հեծած էր իր սովորական վայելչազեղութեամբը և յանդգնութեամբը . մատակ ձին էր մեր Սթէլլան : Մեր կառքը քայլելով կ'երթար : Իւրսիւլ և էրիկս կատարելապէս ձանչցան զիս . Իւրսիւլ սակաւագէպ լրբութեամբ մը Պ. տը Լանգրիին ցուցուց զիս հեղնապէս նայելով . . . : էրիկս շատ կարմրեալ և զիս ջնջմարել ձեացուց :

Անցան այս ձիաւորները :  
Տիկին տը Ռիշվիլ կը զիտէր զիս անձկութեամբ . . . . .  
Սիրաս ճնշուեցաւ ցաւազին . բայց արագապէս ջնջուեցաւ այս սպաւորութիւնը . . . . :

Բարիլ դառնալով Իւրսիւլին , Քսէրնիքա իշխանուհին և տը Աէրսազ դուքսին սօսօնեան քառաձի և սիրուն կառքով մը Պուլօնի

անտառէն ետ դառնալը տեսայ : Սպասաւորներն օրիորդ տը Մարանի միանշան զգեստները հագեր էին . Պ. տը Լանդրի ուրիշ կառ. քով մ'ե- տեէն և մօտէն կը դար : Այս նոր փորձին վրայ տիկին տը Քիշվիլ գարձեալ ինձ նայեցաւ . . . : Ժպտեցայ :

— Ար տեսնեմ որ բոլորովին առողջացեր ես , ըսաւ տիկին տը Քիշվիլ :

Օր մը — եթէ յիշողութիւնս չսխալիր երեքշաբթի էր այն օրը — Օ - Պուֆօն թատրոնին մէջ օթեակ մը բռներ էի տիկին տը Քիշվիլին հետ . դքսուհին տ'էրիդուր իշխանը և իշխանուհին հրաւիրած էր մեր հետը թատրոն գալու : Ժամանակէ մ'ի վեր եկեր էինք երբ՝ տարօրինակ դիպուածով՝ Իւրսիւլ և օրիորդ տը Մարանին Պ. տը Աէրսագ դուքսին հետ գալով մի և նոյն կարգի օթեակներուն մին մտան :

Իր մերժումներուն հակառակ աղաչեր էի տիկին տը Քիշվիլը որ օթեակին առջևի կողմն և Տէրիդուր իշխանուհին քովը նստի . ուստի գրեթէ մութին մէջ պահուելով առանց տեսնուելու կըցայ դիտել յետագայ տեսարանը :

Իւրսիւլ սովորութեանը համեմատ՝ անթերի պարզութեամբ մը հա- գուած էր . հագուստն էր սպիտակ րօպա մը , նաև կազէ խիստ թե- թե ունոց մ'որ կարծես թէ ձիւնային մառախուղով մը կը շրջապարէր անոր սիրուն ուսերը , որք ահագին ճրակներու լոյսին կը փայլէին փող- փողուն և յղկուն մէրմէրի մը պէս : Արկու կերասագոյն գամելիաներ շնորհալի կերպով մը դրուած էին իր թխաղեղ մաղերուն մէջ որու խո- սոպիլքը կը ծփային մինչև իր կուրծքին վրայ . մէջքն ալ գլխին ծա- ղիկներուն նման ծաղկանց փունջ մ'ունէր :

Նախանձոտութիւնն երբէք չկուրած էր զիս . Իւրսիւլ թերևս ա- ուջուանէ աւելի աղւոր երեցաւ ինձ . իր դէմքը , դիրքը արժանապա- տուութեան կամ լաւ ևս է ըսել՝ ամբարտաւանութեան զանազանու- թիւն մ'ընդունած էր որ կը հաւասարակշռէր իր նայուածքին յան- դգնութիւնը և խօսքերուն համարձակութիւնը . վասն զի կ'ըսէին թէ Իւրսիւլ երբեմն անհաւատալի լրբութեամբ մը կը խօսէր մարդերու հետ :

Շատ պառաւցած և փոխուած երեցաւ ինձ օրիորդ տը Մարան , որ ինչպէս ամեն ատեն նոյնպէս և այն գիշեր հաւատարիմ մնացած էր իր կարմէլեան րօպային , սև մազերու բոլորակին և իր ոսկեծաղիկնե- ռով զարդարուն զգակին . աչերը միայն պահեր էին իրենց քարբային կենդանութիւնը , և կը փողփողէին իր ալևոր թանձր ունքերուն տակ :

Միջնարարքին ժամանակ օրիորդ տը Մարանին օթեակը շարունակ լեցուեցաւ այցելուներով որք լաւապոյն ընկերութեան ամենէն վայելչա- սիրաց կարդէն էին :

Ան ատեն տեսայ Իւրսիւլը իր յաղթանակին և յաջողութեանցը բո- լոր փառաւորութեանը մէջ : Ըսած էր ան թէ կ'ուզէ ըլլար . . . և պիտի ըլլար Բարիդի ամենէն անուանի կինը : Յաջողած էր Իւրսիւլ , և ստուգիւ ծնած կ'երևէր այն դերին համար զոր կը խաղար :

Իր նայուածքին հուրը , իր աշխոյժ այլ միշտ սիրուն շարժումները , մեղմ և առոյգ քրքիջները , իր մեծաշուք կերպարանքը զոր երբեմնակի կը փոփոխէին պչրական կամ հեզնական մանր ձևեր , վերջապէս ամեն բան կը յայտնէր թէ Իւրսիւլ հաւնուիլ և նշմարուիլ ուզելու սովորու- թիւն մ'ունէր շատ ատենէ 'ի վեր :

Իւրսիւլը բարեւելու եկող մարդերուն մէջ տեսայ Պ. Աասթօն տը Սէնվիլ , որ այն ժամանակի շքեղասիրաց առաջինն էր , ինչպէս կ'ը- սէր տիկին տը Քիշվիլ իր հօրաքոյրը : Թուեցաւ ինձ թէ Իւրսիւլ մաս- նաւոր ազնուութեամբ մ'ընդունեցաւ զան , մինչդեռ աւելի ծանրակաց ուրիշ այցելու մը , որ կարծեմ Սաքսի Պ. գործակատարն էր , օրիորդ տը Մարանին հետ կը խօսակցէր :

Պ. տը Սէնվիլ բազմիցս Իւրսիւլին հեռագիտակը առաւ ընտանե- բար , ցած ձայնով խօսք ըսաւ անոր , քահ քահ խնկաց հետը , ծռուե- ցաւ նայելու համար քանի մ'անձանց զոր անշուշտ անոր կը ցուցու- նէր , վերջապէս ցուցուց այն մտերմութեան փոքր գնացքը զոր երխտա- սարդները միշտ հրձուելով ցուցունել կ'ուզեն երբ ինդիրը անուանի կնիկի մը վրայ է :

Իւրսիւլ ալ իր պչրասիրական կերպերը կրկնապատկեց . ուզելով անոր հոտտել տալ իր ձեռքը բռնած ահագին փունջին հոտը , դէպ ետևը հակեցաւ , և իր աղւոր մէջքը ծռեց կիսովին դառնալով դէպ 'ի Պ.

տը Սէնվիլը, որ հարկաւ հեշտապէս շնչել ձեացուց այն գեղեցիկ ծաղկանց խնկարոյր հոտը : Թէև այս նախամեծարութիւնն Իւրսիւլին կողմէն կիրթ ճաշակի բոլորովին յարմար չըլլար, տակայն կը խոստովանիմ թէ անկարելի էր աւելի հրապոյր և գրգռիչ շնորհապեղութիւն մը տալ այն շարժումին :

Գրեթէ նոյն պահուն պատահաբար անդամ մը նայեցայ դէպ ուրիշ օթեակ մ'որ օրիորդ տը Մարանին օթեկին դէմն էր, և բաց պատուհանին ետեւը տեսայ էրիկիս տժոյցն և ամփոփ դէմքը :

Օթեակներու փողին մէջ կենալով անշուշտ դաղտնապէս Իւրսիւլը կը դիտէր որու դիրքն ու կերպերը անշուշտ անոր նախանձոտութիւնը տարօրէն կը գրգռէին :

Քանի մը բուսկէն ետք Պ. տը Լանգրի աներեկոյթ եղաւ, և ինքն ալ եկաւ բարեւելու օրիորդ տը Մարանը : Պ. տը Սէնվիլը Սաքսի Պ. գործակատարէն շատ աւելի փոքրահաս ըլլալով իր տեղը ստիպուեցաւ էրիկիս տալու. և իրօք տուաւ, ինդալով Իւրսիւլին փունջէն քանի մը ծաղիկ առնելէն և յաղթանակաւ իր թիկնոցին կոճկարանը այն ծաղիկներով զարդարելէն ետք : Պ. տը Լանգրի կարծես կը տանջուէր. քանի մը խօսք փոխանակեց օրիորդ տը Մարանին հետ :

Պ. տը Սէնվիլը մեկնելէն ետք Իւրսիւլը տժոյց կերպարանքով մը յանկարծ իր հեռագիտակը առած էր. առանց անդամ մը Պ. տը Լանգրիին նայելու անգթաբար սրահին ամեն կողմերը կը դիտէր իր դիտակովը : Էրիկիս երկու անգամ խօսք ուղղեց անոր, բայց Իւրսիւլ չլսեց կամ չլսել ձեացուց. Պ. տը Լանգրի ստիպուեցաւ կամաց մ'անոր թեկին դախալու, և ահա միայն ան ատեն Իւրսիւլ էրիկիս ներկայութիւնը նշմարել ձեացուց : Չեռքը Պ. տը Լանգրիին տուաւ անուշադիր կերպով մը, հաղիւ քանի մը խօսք պատասխանեց, և սկսաւ դիտակովը թատրոնին չորս կողմը նայիլ նորէն :

Պ. տը Լանգրի չկրցաւ սրանեղութեան և բարկութեան շարժում մը զսպիլ, և սկսաւ Սաքսի գործակատարին և օրիորդ տը Մարանին հետ խօսիլ :

Առտու Իւրսիւլին արշաւասոյր ընթացքին շնորհիւ հաղիւ ընդ նշմարեր էի Պ. տը Լանգրին. աւելի հանգստապէս նայեցայ իրեն,

և տեսայ որ իր նիհար և յոգնաբեկ դէմքը կը յայտնէր այն վիշտերը, նախանձոտութիւնները զորս իմացուցած էր ինձ իր նամակը : Պ. տը Լանգրի ալ չէր այն մարդն որ փողփողուն ու թեթեւ էր չսիրելովը. ալ չէր այն մարդն որ ծաղրասէր և յանդուգն էր հաճելի ըլլալու և իշխելու մտաին ապահով ըլլալովը. ան ատեն տխուր և անհանդարտ, խոնարհ և համբերատար էր, վասն զի Իւրսիւլը տրփօրէն կը սիրէր և վասն զի ինքն ալ կը ծաղրուէր :

Երբ Իւրսիւլ յուզնելով դագրեցաւ դիտակովը նայելէ, Պ. տը Լանգրի նորէն խօսք ուղղեց անոր, բայց այս անգամ տեսակ մը տրոտում վեհերոտութեամբ ուղղեց : Այս կնկան դէմքը բաւական կը ճանչնայի, հետեւաբար՝ նկատելով իր ամբարտաւան կերպարանքը և շուրթերը վեր ընող հեզնալի ժպիտը, կրցայ տեսնել թէ հեզնութիւններով կը պատասխանէր էրիկիս անուղղակի պանդասներուն : Աերջապէս Պ. տը Աէրսագ օթեակը մտաւ նորէն : Աարագոյրը բացուեցաւ և՛ երաժիշտներուն առաջին համաձայնութիւնները սկսելուն պէս՝ դագրեցաւ այն տեսարանն որ Պ. տը Լանգրիին համար այնքան ցաւալի կ'երևէր :

Սրամտութեամբ լի բուռն ցասում մը կրեց սիրտս երբ միտքս բերի այն սոսկալի յուսահատութիւնը որու մէջ Պ. Սէշըրէն՝ մայրական միսթարութեանց նկատմամբ անզգայ ըլլալով՝ մենապէս կ'սպառէր իր օրերը, մինչդեռ իր կնիկը զուարթութեամբ և երջանկութեամբ համակուած անամօթաբար իր տարփասիրական և պշրասիրական միտումովը կ'զբաղէր :

Այս ամեն դիտողութիւնները ըրեր էի օթեկիս ներսէն ուր գրեթէ պահուած էի :

Տիկին տը Նիշվիլ և իշխանուհին՝ գուշակելով այն խորհրդածութիւնները որք կը պարտաւորէին գրգռել զիս Իւրսիւլը տեսնելովս, շարունակ խօսակցեր էին ուշադրութիւնս չընդհատելու համար :

Իշխանը դուրս ելած էր. ուստի կրցայ ցաւալի խորհրդածութիւններով զբաղիլ :

Անօգուտ չեղաւ ինձ այն դիշերը. հաստատեց ինձ այն թէ Պ. տը Լանգրիին նկատմամբ ոչ այլ ինչ կ'զգայի բայց եթէ արհամարհու-

Թեամբ խառն զթուծիւն մը զոր պիտի զգայի նաև մի և նոյն կեղծ և ամօթալի կացութեան մէջ զանուող օտարականի մը համար :

Սակաւ առ սակաւ զաղափարներս զուարթացան :

Այն վիշտը զոր հարկաւ կը կրէր էրիկս՝ յիշեցուց ինձ իմ կրած ամեն տառապանքս : Շնորհակալ եղայ Աստուծոյ՝ սրտիս մէջ ամեն սիրոյ աղբիւրը ցամքեցնելով զիս այս սոսկալի անձկութիւններէն ազատած ըլլալուն համար , վասն զի ապագայ երանութիւնս ապահովուած կենթադրէի կարծելով թէ ալ այնուհետև անհնարին պիտի ըլլայ ինձ կրել այս զգացումը :

.....

Բարիդ հասնելէս քանի մ'օր առաջ Պ. տը Բօշկիւն մեկնած էր երթալու համար իր երկիրներուն մին ուր քանի մը գործ զինքը կը հրաւիրէր : Իտալեան թատրոնին մէջ Իւրսիւլին հանդիպելէս քանի մ'օր ետք Պ. տը Բօշկիւն նորէն Բարիդ եկաւ :

Պ. տը Բօշկիւնին յիշատակը մտքիս մէջ սերտիւ կապուած էր Պ. տը Մօնթանի յիշատակին հետ : Ինձի համար զգօնապէս անձնուէր , ծանրաբարոյ բնաւորութեան և լուսաւոր մարդասիրութեան տէր անձ մ'ըլլալով ան , մարդիկ ընդհանրապէս այնքան կ'ակնածէին Պ. տը Բօշկիւնէն որ իր երիտասարդութեան հակառակ սովորեր էի իբր հասուն մարդ մը նկատելու զայն , վասն զի հասուն հասակի տէր մարդու հաստատուն և ապահով յատկութիւնները ունէր :

Սաստիկ դժբաղդութիւններ կրած միջոցիս , սակաւին էրիկէս հմայուած ըլլալով , և մտածելով թէ կարելի եղած էր ինձ կարգուիլ Պ. տը Բօշկիւնին հետ , ինքնին և զրեթէ յամօթ իմ ըսեր էի թէ երբէք չպիտի կրնայի սիրով սիրել զան , և ասկից կրնայ հասկցուիլ թէ այն ժամանակ որքան քիչ արժէք ունէր իմ առջև իր զգօն բարեսիրութիւնը Պ. տը Անդրիին հրապուրելի շնորհագրութեանց հետ համեմատուելով :

Տիկին տը Բիշվիլ երբեմնակի խօսելով հետս Պ. տը Բօշկիւնին վերայ , ըսած էր թէ Արևելքէն գառնալէն ՚ի վեր առաջուան պէս փոխանակ անտարբերական զգուշութեամբ մ'անհետ ըլլալու ընկերութեանց մէջ , հաստատուն և համարձակ զիրք մ'առած էր , զիրք որ

յամենայնի արժանի էր իր բնաւորութեան անկախութեանն և ազնուութեանը :

Բարեկամական յիշատակէ և հետաքրքրութենէ զրդուելով անհամբերութեամբ կ'ուզէի տեսնել Պ. տը Բօշկիւնը , ուստի հրճուեցայ անոր Բարիդ վերադառնալը լսելով :

Գիշեր մը , ժամը տասի միջոցին անցնելով ապակաւոր փողէ մը զոր շինել տուեր էի տաղաւարէս տիկին Բիշվիլին տունը երթեկել կարենալու համար , հասայ դքսուհիին տունը :

Չգիտեմ ինչու կան առանձնաշնորհութիւն ունեցող սրահներ որոնց կարգադրութիւնը , սլատշածութիւնները մարդս խօսակցելու և մտերմանալու կը հրաւիրեն : Տիկին տը Բիշվիլինը այս սրահներուն կարգէն էր . այնքան քաղցր զիշերներ անցուցած եմ այս սրահին մէջ որ անոր մէկ ծրագիրը ընելու հաճոյքին չեմ կրնար զիմադրել . կարծես թէ յիշատակներու իրականութիւնը կ'աւելնայ այն տեղերու տեսքովը զոր մարդս սիրած է :

Լաւ և հին պատկերներով զարդարուն առաջին սենեակ մը կը տանէր դէպ ՚ի տիկին տը Բիշվիլի սրահն ուր սովորաբար կը նստէր ան . այս սրահին մէջ ամեն բան տամասկեան կանաչ կերպասով զարդարուած էր , այսինքն օթոցը , վարագոյրները , դուռերուն սրակապանները և ոսկեզօծ փայտէ կարասիներն որք Լուի չորեքտասաներորդի դարուն լաւագոյն ճաշակին համեմատ քանդակուած էին :

Չմինէային մէկ կողմը լայն և պզտի բազմաբան մը կար ուր նոյն զիշեր տիկին տը Բիշվիլի նստած էր տ'Էրիգուր իշխանին հետ , որ սպիտակահեր մեծ և գեղեցիկ ծերունի մ'էր և որու դէմքն ազնիւ , հանդարտ և զուարթուն էր բոլորովին . չմինէային միւս կողմն էր տ'Էրիգուր իշխանուհին : Ասոր տօգոյն և քաղցր երեսն արժանապատուութիւն ու միանգամայն կարի հրեշտակային հեղութիւն կ'արտայայտէր . գդակ մը ծերութեան յատուկ տեսակ մը պզրանքով կը ծածկէր անոր ալևոր և խոպոպած և մազերը : Այս բարեսիրտ իշխանուհին տիկին տը Սըմիւրի հետ խօսելովը հանդերձ՝ չկրնալով համբերել՝ երբեմնակի տ'Էրիգուր իշխանին կը նայէր տեսակ մը զորովալի և զոհունակ հոգասիրութեամբ :

Միշտ կը յուզուէի տեսնելով այս երկու ծերունիները որք համարձակ քայլով մ'այնքան աղէտալի դէպքերու մէջէ անցեր էին իրարու վրայ կոթնելով, և որք վերջապէս իրենց երկար ճամբորդութեան վախճանին կը հասնէին արժանապատուութեամբ, ժպտելով և երկինք նայելով:

Տիկին տը Սըմիւր՝ իշխանուհիին քովը նստելով՝ տարօրէն հակադէմ պատկեր մը կ'ընծայէր անոր հետ. հազիւ քառասուն տարեկան կին մ'էր ան. ասոր ազնիւ ու միանգամայն կայտառ դէմքը կարծես անլուծելի խնդիր մը կը լուծէր, այսինքն մեծատունի կնիկի մը յատուկ ազնուական կերպերը միաբանել կարի շողշողուն և անակնկալ հանձարամտութեան մը շարժուն ու ժգնութեանց հետ: Աւերջապէս այս սրահին երկու պատուհաններուն մէջ տեղը դրուած թէյի սեղանին քով Էմմա նստելով իր սպաստաւը կը դործէր:

Այս պատկերը լմնցնելու համար թող ընթերցողը լուսաւորէ զայն չինական յախճապակէ բազմաթիւ լամպերով որոնց լոյսին սաստկութիւնը լուսարգեշներէ մեղմուելով հոն հոս և կէս մթութեան մը մէջ կը շողացնէ սպիտակ տախտակէ զարդերու ոսկիէ գոյնը, պատկերներուն շրջանակները, կահերուն պղինձները, Սէվրի անօթներուն նկարները կամ ասոնց մէջ գրուած ծաղիկներուն ազդու գոյները. թող վառարանին զուարթ նշոյլներն անթառամ և թանձր օթոցներու վրայ խաղան. թող լաւ մը գոցուած և տաքցած այս սրահը թեթևակի խնկաւէտի փոփոխ ըսուած անգլիական հոտով զոր շատ կը սիրէր տիկին տը Վիշվիլ և զոր դեռ հիմա անկարելի է ինձ հոտոտել առանց յանկարծ մտքիս առջև բերելու այն ժամանակը որ արդէն այնքան հեռի է, — ինչ ինչ անոյշ հոտեր և ինչ ինչ քաղցր եղանակներ մտքիս մէջ յիշատակներու զօրութիւնը կը կրկնապատկեն, — և ահա կարելի պիտի ըլլայ դադարիս մ'ունենալ այն ամենազմայլելի ասպատանարանին վրայ որուն նմանն երբէք չբացուած է մտերմական և ընտիր ընկերութեան մ'երկար և քաղցր խօսակցութիւններուն:

Ք Լ Ո Ւ Ր Բ Գ

Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

Երբ սրահը մտայ, Էմմա ոտք ելաւ ինձ տալու համար ինչ որ ինքն իր ինքնուրուց կ'անուանէր. բաւական ցած և սղտի աթոռ մ'էր այն. վասն զի այս սիրելի պատանուհին դիտած էր թէ ես միշտ այն աթոռը կ'ընտրէի նստելու համար: Ճակատէն սլաղի շնորհակալ ըլլալու համար իր այս մեծարանքին փոխարէն և տ'Էրիպուր իշխանին ձեռքը սեղմեցի բարեկամօրէն:

— Մեղք որ շատ ուշ հասար, սիրելիդ իմ Մաթիլտ, ըսաւ ինձ տիկին տը Վիշվիլ. իշխանը մեր բարեկամներէն մէկին քաջագործութեանց մին կը սլատմէր: Հետաքրքրութիւնդ շատ պիտի դրդուէր այն:

— Եւ ո՞վ է այդ բարեկամը, հարցուցի:

— Պ. տը Րօշկիւն, ըսաւ տիկին տը Սըմիւր. ճշմարիտ Սիտ մ'է ան. արժանի է իր տեղն ունենալու մեր արդի դիւցազնական երգերու մէջ:

— Ուրեմն, ըսաւ իշխանը բարեսիրաբար ժպտելով, ուրեմն շատ խօս մը սեպուելու վտանգին յանձնառու ըլլալով Սիտիս պատմութիւնը նորէն պիտի սկսիմ տիկին տը Ղանդրիին համար. շնորհակալ պիտի ըլլայ ինձ պատմելովս:

— Նաև ես, ըսաւ տիկին տը Սըմիւր, քիչ մ'առաջ յուզուեցայ կամքիս հակառակ: Այս անգամ պիտի զգուշանամ, և պիտի կրնամ ծաղրել դիւցազնդ, վասն զի խիստ անտանելի բան մ'է սքանչանալու ստիպուիլը:

— Ար լսե՞ս . . . ըսաւ տիկին տը Վիշվիլ իշխանուհիին ժպտելով: Եւ տակաւին կը պնդէ թէ չսիրեր նորօրինակ խօսքերը:

— Բայց խիստ պարզ բան մ'է ըսածս, կրկնեց տիկին տը Սըմիւր: Մարդս երբ այդպիսի ախններով կը համակուի, պաշտէ մը դուրս ելնող դիւզացիի կերպարանքը կ'ունենայ: Հետևաբար, բարեհաճեցէք, իշխան, վերստին սկսիլ այն գեղեցիկ դործին պատմութիւնը, որպէս զի կարենամ հանգստաբար խնդալ անոր վրայ:

— Տիկին տը Սըմիւրին հետ ես ալ կ'աղաչեմ որ նորէն պատմես մեզ այն գեղեցիկ իրողութիւնը, ըսի իշխանին, ապահով ըլլալով մահաւանդ թէ ոչ այնքան դժուարին պիտի ըլլայ քեզ այդ կամարարութիւնը . . . վասն զի կ'ըսուի թէ իգական սեռին քով յաջողութիւն գտնող մարդիկ միշտ երջանակութիւն կ'ըզան սիրային իրերու վրայ խօսելով:

— Ահ, կը հասկնամ, ըսաւ ինձ իշխանը ժպտելով, կը հասկնամ . . . : Մեծարելի սիրուն խօսքեր կ'ուղղես ինձ որպէս զի չկարենամ ըսել ինչ որ կը խորհիմ քու վրայ . . . : Բայց եթէ առիթը գտնեմ, անողոքելի պիտի ըլլամ, ուրքան ալ ողորելու ըլլաս հպարտութիւնս, չպիտի զթամ համեստութեանդ . . . բայց քանի որ կը փափաքիս, ահա նորէն կը պատմեմ այն դէպքը զոր կը պատմէի այս տիկնանց:

— Թերեւս գիտէք, տիկիններ, ըսաւ տ'Էրիզուր իշխանը, թէ Բօշկիւն յանուն հելլենական իրաւանց այնքան քաջարար պատերազմեցաւ որ երեք հեծելազօրաց գունդերուն մէկին գնդապետն անուանեցաւ. Բօշկիւն ինք կազմած և իր ծախսովը զինած էր գունդը, որու բարեկամութեան սրտառու խորհրդով մը հունդարեան ձիաւորներու միազգեստը տուած էր, կ'ակնարկեմ այն հունդարեան ձիաւորներու որոնց մին եղած էր Պ. աը Մօրթաներ կայսրութեան ժամանակ: Այս միազգեստը կարծեմ սպիտակ և ոսկեգոյն էր կապտադոյն օձիքով: Մասնաւորապէս կ'իմացնեմ այս պարագան, վասն զի կ'ուզեմ պատրաստել ձեզի բարեկամութեան ուրիշ ոչնուազ սրտառու նշանի մ'որու հանգամանքը ստուգիլ գեղեցիկ ու վսեմ է . . . և որու վրայ պիտի ստիպուիս զմայլելու, տիկին, ըսաւ իշխանը տիկին տը Սըմիւրին, և պիտի զմայլիս առանց ցաւ զգալու:

— Պիտի տեսնենք, պիտի տեսնենք, վասն զի իմաց կը տամ քեզ, իշխան, թէ ամեն տեսակ կասկածոտ անվստահութիւններով մտիկ կ'ընեմ պատմութիւնդ. փաստաբան մը կը դատուի իր պաշտպանած դատովը:

— Զանամ ուրեմն իմինօ վասակելու, ըսաւ իշխանը խնդալով, և շարունակեց: Երբ Յունաստանի անկախութիւնը հրատարակուեցաւ և ապահովուեցաւ, Բօշկիւն ճամբորդութիւն մ'ըրաւ դէպ 'ի Ռուսաս-

տան այն միջոցին որ այս տէրութիւնը պատերազմ կ'ընէր Չէրքէզներու դէմ: Հետաքրքրութիւն ունենալով տեսնելու այս ռազմական գործողութիւնները, կատարելապէս ընդունուելով կայսրէն, իբր հետաքրքիր, կամ լաւ ևս է ըսել իբր կամաւոր զինուոր Աովկասի պատերազմին մէջ գտնուցաւ: Չիաւորներու յարձակումի մը ժամանակ որու մասնակցեցաւ փառաւոր կերպով մը, ծանրապէս վիրաւորեցաւ, և իր երիվարն ալ մեռաւ: Բօշկիւն կարուսած արեանը պատճառաւ բոլորովին տկար մնալով չկրցաւ ձիէն ազատիլ, և պատերազմին դաշտին վրայ նուաղած մնաց: Երբ սթափեցաւ, սոսկալի վայրկեան մ'եղաւ իրեն համար. մինակ կը գտնուէր անբաւ և ամայի դաշտի մը մէջ զոր լուսինն իր տժգոյն ճառագայթովը կը լուսաւորէր. ձիւն կը դարձամրապէս. արդէն կիսովին թողուած էր սառնային խաւի մը ներքեւ երբ սթափեցաւ իր նուաղումէն:

— Ասի սոսկալի բան մ'է, ըսաւ տիկին տը Ռիշվիլ: Այդ ձիւնապատ անապատը անբաւ պատանքի մը ներդործութիւնը ըրած է իր վրայ . . . : Պ. աը Բօշկիւն ըսաւ ինձ թէ այս եղաւ իր ըրած առաջին խորհրդածութիւնը, վասն զի արդէն պատմեց ինձ այդ պարագան, իմացնելով ինչ կերպով վիրաւորուիլը, բայց սահեց իզմէ այս վիպային արկածին շարունակութիւնը:

— Ար հաւտամ, ըսաւ իշխանուհին, վասն զի շարունակութիւնը խիստ պատուաւոր էր իրեն համար:

— Բայց ես իմացայ այդ արկածին շարունակութիւնը, ըսաւ իշխանը, և շիտակը տակաւին երէկ իմացայ կայսեր բանակի օդնականներուն մէկէն: Այս զօրականն ալ պատերազմին մէջ կուտեցաւ Բօշկիւնին հետ, և իրմէ լսած եմ այս մանր պարագաները: Արդ, ինչպէս ըսի, մեր բարեկամը զիշերը բոլորովին ամայի դաշտի մը վրայ առանձին զանուեցաւ ցուրտէն և իր վէրքէն հաշմուած, և հազիւ հազ զօրութիւն ունենալով ազատուելու ձիւնէն որ իր վրայ կը դիզուէր. վերջապէս հեռուէն հեծելազօրաց խումբի մ'երիվարներուն խորին դիւատուքը լսեց, չէր գիտեր թէ բարեկամ էին անոնք թէ թշնամի. բայց մահը իր սոսկալի վիճակէն նախամեծար սեպեց և բոլոր զօրութեամբը գոչելով կանչեց քանի մը լրտես ձիաւորներ որք բարերազգաբար իր քովէն ան-

յան . լսեցին ձայնը , մօտեցան , և Յօշկիւն աղատեցաւ : Այս ձիաւորները Տօնի Աազակներու զօրախումբի մը կը վերաբերէին , զոր ճակատամարտին շարժումը առ ժամանակեաց կերպով բանակին ետևի կողմը տեղափոխած էր . այս անկանոն Աազակներն որք իրենց ձիերուն պէս վայրենի էին կուրօրէն կը հնազանդէին ծերունի Հէթմանին\* որ ասոնց հրամանակալն էր : Յօշկիւն այս հրոսապետին քովը տարուեցաւ որ անոր վէրքը կապելէն ետք իր երկխաբին դաւակին վրայ հեծցուց զան : Այս Հէթմանը , ըսաւ ինձ բանակի օգնականը , հին ժամանակներու արժանի արիւթիւն և դէմք ունեցող տեսակ մը սպատերազմատէր նահապետն էր : Յօշկիւն իր կեանքը կը սարտաւորէր անոր , այն օրէն սկսելով զինակից եղբայրի յատուկ բարեկամութիւն մը հաստատեց անոր հետ , թողուց բանակի սաշտօնաւորները որոնց քով ոչ այնքան զրկումներու կենթարկուէր եթէ մնար , և այնուհետև Հէթմանին ձիաւորներուն հետ միացաւ՝ անոնց պէս վտանգաւոր և ցաւալի կեանք մը վարելով . այս ձիաւորները բանակին կը ծառայէին յառաջ անցնելով թշնամին գիտելու սաշտօնով . երբէք չէին հանդիսը վրանի մը տակ , հողին կամ ձիւնին վրայ կը սպառկէին : Այս չէ ամենը . այս ձիաւորներուն կրած վտանգը շատ մեծ էր , վասն զի կը կուռէին առանց թողութեան , առանց կաշնասուր ընդունելու , առանց գթութիւն շնորհելու կամ ուզելու թաթարներէն որք անոնց պէս կիներ , մանուկներ , ծերեր կը կոտորէին :

— Ներէ , իշխան , եթէ կ'ընդմիջեմ խօսքդ , ըսաւ տիկին տը Սըմիւր խնդալով . բայց ապահով էի թէ երկրորդ անգամ մտիկ ընելով սաշտօնականը քաջագործութիւնները այնքան հիանալու պատճառներ չսխտի գտնեմ . . . : Տես անգամ մը , արկածները սիրելուն համար մարդասպաններու և աւազակներու խումբի մը հետ միացեր և . . . առ երախտագիտութեան՝ անոնց անգթութիւններուն ակնատես եղեր է : Իշխանը սկսաւ խնդալ և սրտասխանեց .

— Ես կ'ըսեմ քեզ , տիկին , թէ ևս աւելի սխտի սքանչանաս Յօշկիւնին վրայ նայն իսկ այս անգթութեանց առթիւ որոց ակնատես եղած է ինք :

\* Աազակներու կամ Գօզակներու ցեղապետը Հէթման կ'անուանի : Ծ . Թ

— Ի՞նչպէս :  
 — Սքանչելիքի մօտ բան մ'է պատմելիքս . . . :  
 — Աւրեմն , իշխան , շուտ հասնինք այդ վախճանին զոր ինչպէս մենք նոյնպէս և տիկին տը Անգրին չգիտեր , վասն զի քիչ մ'առաջ հող ընդմիջեցիր սրտամութիւնդ :

Իշխանը շարունակեց .  
 — Յօշկիւն հաստատապէս որոշելով չզատուիլ իր հէթմանէն մինչև որ մատուցանէ անոր իրեն ըրած ծառայութեան հաւասար ծառայութիւն մը , երկար ատեն չսպասեց արժանապէս իր սարտքը հատուցանելու առիթին : Մոռցայ ըսել ձեզ թէ հէթմանը երկու տղայ զուակ ունէր որք իր խումբին մէջ կը ծառայէին իբր սարգ ձիաւորներ . կը սիրէր զանոնք իր ձագերը սիրող զայլի մը պէս , ամենամեծ վտանգներու մէջ կը նետէր զանոնք առանց տհաճութեան , և կուր ըմնալէն ետք կուրձքին վրայ կը սեղմէր զանոնք տեսակ մը վայրենական ուրախութեամբ և զազանային մեծ շուններով : Յօշկիւն իր բնական աներկիւղութեան շնորհիւ , նաև շնորհիւ հէթմանին բարեկամութեան որու վտանգներուն և զրկումներուն արխաբար կը մասնակցէր , շուտ մը մեծ ազդեցութիւն ունեցաւ այս հրոսներուն վրայ : Քանի մը յառաջապահներէ բաղկացեալ լրտեսներու խումբ մ'որոնց մէջն էին նաև հէթմանին երկու տղան , հեղեղատի մ'եզրին վրայ լարուած որոգայթի մը մէջն ընկաւ : Գրեթէ բոլոր Աազակները ջարդուեցան , և հեղեղին ջուրերը հէթմանի բանակատեղին բերին այն գիակները որք չխորտակուեր էին ժայռերուն մէջ :

— Ա՛հ , սոսկալի բան մ'է այդ , զոչեց տիկին տը Սըմիւր , կարծես թէ արդի վիպասանութիւններէն երես մ'է , կարմրելով փորձող զրազէտ սրտանուհի մը վեհերօտ փորձն է ատի . . . :

— Աւրեմն մտիկ բրէ վախճանը , կրկնեց իշխանը : Ծերունի հէթմանն այս աղէտքը իմանալով շուարեցաւ և անզգայ մնաց : Նոյն միջոցին Ֆէլտ-Մարէշալին բանակի օգնականներէն մին (այն Ռուս զօրականը որու վրայ խօսեցայ) վազելով եկաւ և հրամայեց հէթմանին իր բոլոր ձիաւորներու խումբովն երթալու տեղ մը զոր անոր ցուցուց : Հէթմանը մեքենայաբար նշան մը կ'ընէ զլուխովը . . . : Բանակի օգ-

նականն այս ծեր զօրականին վրայ մեծ վստահութիւն ունենալով, և ուրիշ հրամաններ տանելու ստիպուած ըլլալով, կարևոր չհամարիր աչքովը տեսնել իր տուած հրամանին դործադրութիւնը, և ուրիշ տեղ մը կ'ուղղի արշաւակի: Բօշկիւն քաջապէս է հմուտ պատերազմի իրերուն. թէև երիտասարդ է, բայց երկար ժամանակէ 'ի վեր պատերազմներու մէջ կը գտնուի: Հասկնալով հէթմանին հրամայուած զինական շարժումին կարևորութիւնը, շարժում որ կը պարտաւորէր շանթի արադութեամբ կատարուիլ, հէթմանին անշարժութեանը վրայ ապշեցաւ, խօսեցաւ հետը, յիշեցուց բանակի օդնականէն իր ընդունած հրամանը . . . բայց չկրցաւ պատասխան մ'առնուլ հէթմանէն: Սէն մի յապաղումի վայրկեանը բանակին փրկութիւնը և հէթմանին կեանքը կը վտանդէր, վասն զի ասոր անշարժութիւնը մահուան արժանի էր: Բօշկիւն հէթմանը ազատելու համար այն անզգայութենէ որով համակուած էր ան իր երկու զաւակներուն կոտորածին լուրը առնելով, յուսահատական որոշում մ'ըրաւ և ըսաւ հէթմանին. — 2՛ հեթման + . . . 3՛ հեթման + . . . : Ծերունին Բօշկիւնին նայելով գլուխը օրեց: — Զաւակներդ գոնեւս ոչ ոքի երբեք . . . դոչեց մեր բարեկամը . . . : Փայլակ մը շողաց ծերունիին աչքին մէջ: — Զաւակներս, դոչեց, ո՞ր էն զաւակներս: — Երեւէս եկ'որ . . . ոչ ոքի գոնե՞ս, ըսաւ Բօշկիւն և ձիին վրայ ցայտեց ուղղելով դէպ այն կողմը զոր ցուցուցած էր Ֆէլա-Մարեշալին բանակի օդնականը: — Զաւակներս . . . զաւակներս, դոչեց ծերունին ինքն ալ ձիին վրայ ցայտելով Բօշկիւնին հասնելու համար որ յառաջ կ'երթար: Ազգակներն ալ սկսան իրենց հրամանատարին ետևէն երթալ արադօրէն. դղրդեցան այս ամեն ձիաւորները. Բօշկիւն անոնց առջևէն դնաց և առաջնորդեց, իր ետևէն ունենալով ծեր հէթմանը որ միշտ կը դոչէր: — Զաւակներս . . . զաւակներս . . . : — Երեւէս եկ'որ, պատասխանեց Բօշկիւն: — Թշնամիին զօրաց շարքը տեսնուեցաւ: Բօշկիւն զանոնք հէթմանին ցուցուց ըսելով. — Հոն էն զաւակներդ: Ծերունին կատաղութեամբ ի տղադակ մ'արձակեց, և թշնամիին վրայ յարձակեցաւ. ստիպելի կռիւ մը սկսաւ. հէթման կրակին մէջը մանկելով սթափեցաւ: Բօշկիւն որ ամենևին հեռացած չէր քովէն՝ երկու խօս-

քով հասկցուց անոր իրողութիւնը: Ծերունին իր անխուփութեան վերստին տէրն ըլլալով պատերազմեցաւ սովորական արիութեամբ: Բայց տեսէք հրաշալի դիպուած մը. Բօշկիւն Ձէրքէզ ձիաւորներու խումբի մը վրայ յարձակելով՝ որք յամբարար ետ կը քաշուէին՝ մեծաւսասամբ տասլալեց զանոնք և ստիպեց փախչելով թող տալու համէտաւոր ձի մ'որու վրայ երկու դերիները կաշկանդուած էին . . . :  
 — Ծերունի հէթմանին երկու զաւակները, դոչեց տիկին տը Բիշվիլ: Ի՞նչ երջանկութիւն . . . :  
 — Ճիշդ անոնք էին, տիկին, կրկնեց իշխանը. իրենց մարմինները վէրքերով ծակծկուած էին. թշնամին որոգայթին մէջ միայն անոնց մեղքցած և սպհած էր իբր պատանդ: Ար հասկնալ թէ որքան ուրախութիւն զղաց Բօշկիւն այս երկու աղաները իրենց հօրը քով տանելով: Հէթմանը տեսնելով իր զաւակները թեւ կուրծքին վրայ առախաչաձև, ծունկին մէկը դեմինը դրաւ և Բօշկիւնին ձեռքը պազաւ բարեպաշտութեամբ: Այս ընթացքին որքան արժէք ունենալը հասկնալու համար սէտք է դիտնալ թէ այս հրոսապետները միայն կայսեր կ'ընեն այսպիսի մեծարանք մը. ասկից 'ի զատ այն վայրենի ժողովուրդներուն մէջ անլուր բան մ'է ծերունիի մ'երիտասարդի մ'առջև ծունը կրկնած ըլլալը: «Ահեմեդու զաւակներ էի, դոնս պարսուս ազաբեցիք, ըսաւ ծերունին. արդ ի՞նչ պարտաւորի՞մ անգամ մ'ալ կեանքդ ազաբելուս + եղանակեցած պարսուս վճարած ըլլալուս համար. ասկից 'ի զաւակներս յանձնեցիք ինչ. ի՞նչ ընե՞մ պարսուս հարսուցանելու համար . . . :»  
 — Ահա ըսեմ մեր բարեկամին խօսքերը ճիշդ այնպէս ինչպէս պատմեց ինձ զանոնք բանակի օդնականն որ եկած էր հէթմանը շնորհաւորելու իր Գօզազներուն փառաւոր յարձակման համար: — Գոն և զաւակներդ, ըսաւ Բօշկիւն, երբեք ըբէ + ինչ ինչ այսուհետև ոչ ոքի գոնե՞ս 3՛եր 3՛երս ընկողնանց և մանկանց կամ թերերան զբայ և ինչ ոչ ոքի ըբէ + անոնց. Ապրեցի՛ + յանուս . . . : — Հոս իշխանը կանգ առաւ:  
 — Յանուն որիւ, դոչեցինք:  
 Իշխանը ժպտեցաւ և ըսաւ.  
 — Իմն չէ այդ գաղանիքը, հետևաբար չեմ կրնար ըսել. բայց այսքան միայն դիտցիք թէ հէթմանն և իր երկու տղան այս երդումը

ըրին և բունցին : Այն անունը՝ զոր տուած էր Բօշկիւն՝ այնքան անմուանալի մնաց այն ձիաւորներու խումբին մէջ, ըսաւ ինձ այս պատերազմը լմնցունող այն Ռուս զօրականը, որ անցեալ տարի պատերազմին վերջը նոյն անունը հէթմանին համար նուիրական էր այն երգումին պէս զոր ըրած էր մեր արի և վեհազն հայրենակցին . . . :

— Թափառական ասպետաց զեղեցիկ օրերու արժանի բան մ'է ատի, զոչեց տիկին տը Սըմիւր, և վէպը ամբողջելու համար . . . այդ անունն է անշուշտ անընտել զեղանիի մ'անունը որ . . .

— Ներէ որ ընդմիջեմ խօսքդ, ըսաւ իշխանը ծանր կերպով մը, և հաստատեմ քեզ թէ այն անունն արժանի էր . . . և միշտ արժանի է համակրութեամբ և յարգանք տրուելու . քեզ կը թողում մեր թափառական սիրելի ասպետը, բայց զթուծիւն կը խնդրեմ այն խորհրդաւոր անունին համար . . . զոր կը ճանչես :

— Զոր կը ճանչեմ . . . զոչեց տիկին տը Սըմիւր :

— Այն, տիկին, և դուն քսան անդամ յիշած ես, վասն զի այն անունն է անձի մը զոր կը սիրես . . . վերջապէս վեհանձնական զործողութեան իբր խորհրդանշան ծառայելու յամենայնի արժանի անուն մ'է այն, և Բօշկիւն ասկից աւելի արժանաւոր մեծարանք մը չէր կրնար ընել այն անձին որ կը կրէ այն անունը . . . :

— Ա՛հ, իշխան, քանի՞ն անգութ ես, զոչեց տիկին տը Վիշվիլ, շուտ ըսէ մեզ, ի՞նչ է այդ անունը :

— Անկարելի բան, տիկին. դուն խի իրաւունք պիտի տաս ինձ լուելուս համար . . . երբ իմանաս լուծեանս սրամառը . . . չեմ ուզեր այս անունը քեզ ըսելու հաճոյքէն Բօշկիւնը զրկել :

— Բայց մինչև իր դալն անկարելի է մեր անհնարին հետաքրքրութիւնը զսպել, ըսաւ տիկին տը Սըմիւր : Օ՛ն, իշխան, հաճեցէք արդահատելու : Համոզելու համար քեզի որ խօսիս, ահա խիստ անկասակ կերպով մը կ'ըսեմ քեզ թէ հիանալի կերեւի ինձ Պ. տը Բօշկիւնին վարմունքը : Հէթմանը ուշաբրելու համար «Նաւէս եկուր, զիտեմ զաւանդուող ուր ըլլալը» ըսելն այնպիսի միջոց մ'է որ միայն վեհ մտքէ մը կրնայ արտադրիլ, այն մտքէն որ զիտէ թէ սաստիկ վիշտերն որքան կը դուան սրտին մէջ :

— Ա՛հ ասպարէն ոչնուազ վսեմ խորհուրդ մ'է իրմէ ներշնչուած երախտադիտութիւնը պատեհ առիթ սեպելով այն բարբարոսները զթութեամբ վարուելու հարկադրելու զեղը, ըսաւ տ'Էրիպուր իշխանուհին :

— Ստուդիւ խիստ զեղեցիկ և խիստ վսեմ խորհուրդ որ ձեզ թերևս եթէ ոչ աւելի զեղեցիկ, զէթ աւելի սրտառուչ պիտի երեւի երբ պիտի գիտնաք այն անունը . . . :

— Ա՛հ, իշխան, որքան անողորմ ես, ըսաւ տիկին տը Սըմիւր : Բայցարձակապէս ամեն բանի վրայ կը հիանանք, բայց ոչինչ կրնայ զուծող շարժել . . . :

— Ահա կառքի մը դաւիթը մտնելը կը լսեմ, տիկին. թերևս զի պուածը մեզ կը դրկէ մեր գիւցալներ : Անոր գիմէ . . . :

— Օրհնեալ ըլլայ զիսուածը, եթէ իրօք Պ. տը Բօշկիւնն է եկողը, ըսաւ տիկին տը Սըմիւր : Վիպուածն երբեմնակի այնքան չարագէտ է որ զէթ անգամ մը կը սրտաւորի . . .

Պ. տը Բօշկիւնին ներս մտնելն ընդմիջեց տիկին տը Սըմիւրի պաղատանքը :

Արեւելքին արեն այնքան նսեմած էր Պ. տը Բօշկիւնը, և իր գէմքին նկարագիրն այնքան փոխուած էր որ չէր ճանչուեր ան : Աերպարանքին նսեմաստուեր ձեն աւելի փողփողուն կերեցներ իր գորշագոյն մեծ աչերը սեւթոյր ունքերուն ներքե : Արեսը բողբոլին ամիլուած էր բայ ՚ի թխտոյն պիտեբէն որոնց քով աւելի սրայծառ կերեւելին շուրթերուն կարմրութիւնն և ալուաներուն սպիտակութիւնը, հետեւաբար Պ. Բօշկիւն արեւելեան խիստ որոշ կերպարանք մ'առած էր : Անկարելի էր մոռնալ իր ազդուութեամբ շեշտուած գիմական գիծերը : Իր մեծ և վայելուչ հասակը, սև զգեստները, այն աղբայական և ասպետական կերպն զոր ունէր իր արեակէզ բարձր և սէզ ճակասն ու սևադոյն պիտերը Աէլտոգէզի կամ Աան Տիքի քաջալնական սրտիերի մ'ասպետական և համարձակ զիւրքը կը տար անոր : Իր համարձակ գնացքն անձնադոմներու անամօթութիւնը շունչը ամենն ին. հանդարտ և հզօր, հանձարեղ և զօրեղ բնաւորութիւն մը կը յայտնէր այն : Անոր թեթևակի կամարաձև շուրթերուն ծռութիւնը տեսնող մը

կը դիտէր թէ հեղնութիւնը չէր կրնար ժպիտին ազնիւ բարեսիրտութեանը յաջորդել :

Պ. տը Բօշկիւնը վերստին տեսնելու համար հրճուելով ուրախութիւնս ըսի իրեն մտերմապէս , և ինքն ալ ինծի պէս ուրախացաւ . երբ անցեալին վրայ խօսեցաւ հետս , արտմութեան ամպ մ'անցաւ իր դէմքին վրայ . դուշակեցի թէ Պ. տը Մօրթեանի վրայ կը խորհէր , և թէ սակայն ոչ վայրկեանը և ոչ տեղը յարմար կը սեպէր հետս խօսելու այն ամենասիրելի բարեկամին վրայ :

— Պարոն՝ , չգիտէի թէ դէթ խիստ կեղծաւոր ես , ըսաւ տիկին տը Տիշվիլ Պ. տը Բօշկիւնին :

— Իրաւ կ'ըսես , տիկին դ. քսուհի :  
— Անշուշտ , ինչպէս վիրաւորիլդ , ձիւնին ներքեւ ինչպէս թաղուիլդ և մեռնելու վտանգին ենթարկուիլդ , ինչպէս ազատիլդ պատմեցիր ինձ . . . բայց ուրիշ բան չըսիր . . . զգուշացար ձեր հէթմանի մը խօսքը ընելու . . .

— Խօսելու այն անբաւ ծառայութեան վրայ զոր ըրիր իրեն . . . պատիւը ազատելով , ըսաւ տիկին տը Սըմիւր :

— Իր երկու զաւակները բերելով , վրայ բերաւ իշխանուհին :  
— Երդում ընել տալով անոր և իր զաւակներուն որ այնուհետեւ կանանց , մանկանց և ձերերու վրայ դուր ունենան , ըսաւ տիկին տը Սըմիւր , և ազատ թողուլ զանոնք յանուն . . .

— Ատի է գաղտնիքը , ըսաւ տիկին տը Տիշվիլ . այս չարասիրտ իշխանը չուզէր ըսել մեզ թէ յանուն որո՞ւ . . . այն բարբարոսներու գազանութիւնը մեղմեցիր :

Այս ամեն գանգատներն այնքան արագօրէն իրարու յաջորդեր էին որ Պ. տը Բօշկիւն չկրցած էր ամենափոքր պատասխան մը տալ . փոխանակ փցուն և շփոթուն համեստութիւն մը ցուցնելու՝ ազնուութեամբ և պարզութեամբ ըսաւ .

— Իրաւ է այդ ամենը . սակայն , իշխան , ներէ ինձ հարցունել քեզ թէ ինչպէս դիտես . . . :

— Մի ըսեր ուսկից խնայած ըլլալդ մինչև որ ըսէ մեզ այն խորհրդաւոր անունը , դոչեց տիկին տը Տիշվիլ :

— Տեսէք , ինչպէս կը կարմրի . . . դոչեց տիկին տը Սըմիւր՝ խնդալով :

Պ. տը Բօշկիւն իրօք շատ կարմրած էր . անկեղծապէս խօստովանեցաւ կարմրիլը փոխանակ ժխտելու :

— Այո՛ , կը կարմրիմ , ըսաւ ժպտելով , վասն զի անկարելի է ինձ երախտադիտութեամբ չկարմրիլ ըսելով այն անունը որ միշտ երջանկաբեր եղած է ինծի համար , այն անունը , յիշատակի մ'այն խորհրդանշանն որ կենացս շատ մը ծանր դէպքերուն մէջ առաջնորդս , պաշտպանս և խրատատուս եղաւ : Այն անունը առաջին անգամ արտասանելէս 'ի վեր ինծի համար իբր հմայեակ մ'եղաւ . կուրօրէն կը սլաշտեմ զայն իբր կուռք մը : Այս առտու ըսին ինձ թէ ատենակալաց խորհրդարանին մէջ դեղեցիկ ատենաբանութիւն մ'ըրի . արդ ապահով եմ թէ մտապէս այն անունը օգնութեան կանչելու համար էր յաջողիլս :

— Բայց , ըսաւ տիկին տը Տիշվիլ , մենք ալ ճիշդ այդ ամեն հրաշալեաց պատճառաւ անդուստ փափաք մ'ունինք ճանչնալու այդ անունը :

— Ատոնք ըսելովդ ևս աւելի անհամբեր կ'ընես մեզի , ըսաւ տիկին տը Սըմիւր :

— Վերջապէս պիտի խօսիմ , դոչեց տիկին տը Տիշվիլ : Գիտնաս որ նախ պիտի չարչարենք քեզի մինչև որ պարզես մեզ այս գաղտնիքը : Իշխանը կ'ըսէ թէ կը ճանչնանք այն անունը կրող մնձը . . . և թէ կը սիրենք . . . : Օ՛ն , ուրեմն ըսէ՛ նայինք , ո՞վ է . . . : Ա՛լ համբերելու կարողութիւն չունինք . . . :

— Տիկին , կրկնեց Պ. տը Բօշկիւն ծանրութեամբ , շատ պիտի ցաւիմ եթէ կարենաս կարծել թէ կը վախնամ ըսելու և կրկնելու այն անունը : Այն զգացումն որ թելադրեց զիս ընելու ինչ որ ըրի՝ այնքան պատուելի է որ կ'երգնում քեզ թէ . . . միշտ ամենուրեք և բարձրաձայն ինձ պարծանք մը կը համարիմ զայն : Սակայն ապահով եմ թէ իշխանն ալ ինծի պէս կը կարծէ որ այս միջոցին չեմ կրնար դո՛հ ընել ձեր հետաքրքրութիւնը : Եթէ հակառակը կը կարծէ . . . կը հաւանիմ ըսելու :

— Շատ կը փափաքէի աղաչել քեզի որ խօսիս , ըսաւ իշխանը խնդարով : Այսպէս վրէժս պիտի առնէի . . .

— Որովհէտ , գոչեց տիկին տը Սըմբուր՝ իշխանին վարանիլը տեսնելով :

— Քեզմէ , տիկին , շարայարեց զուարթութեամբ , ևս աւելի հիացրնելով քեզի այն իրողութեան վրայ զոր ակամայ կը գուլես : Բայց վեհանձն եմ , և Բօշկիւնին համակարծիք :

— Ա՛հ , սոսկալի՛ բան մ'է ասի . . . տես , ինչպէս կը համաձայնին , գոչեց տիկին տը Վիշվիլ : Լաւ . . . պիտի սպասենք մինչև որ յարմար դատէք խօսելու . . . : Բայց մեր հետաքրքրութենէն չպիտի ազատիս , պարոն տը Բօշկիւն . սէտք է որ ուրիշ կերպով մը գոհ ընես զայն :

— Պատրաստ եմ հրամանդ կատարելու , տիկին :

— Լաւ , ուրեմն քանի որ պատրաստ ես հրամանս կատարելու , հիմա յիշողութեամբ Էմմայի ալպովին վրայ պիտի դժադրես ծերունի հէթմանին պատկերը :

Էմմա առանց ժամանակ տալու Պ. տը Բօշկիւնին որ պատասխան տայ , ոտք ելաւ ուրախագին և այտերը կարմրած , և մօտեցուց սեղան մ'որու վրայ կար այն ամեն բաներն որք հարկաւոր են ներկաջուրով նկարելու :

— Եւ իր խորհրդասպահութեան պատիժը կրելու համար պիտի երգէ մեզ իր Ծիծուանց ալպանիական երգը , շարայարեց իշխանուհին :

— Էմմա պիտի ձայնակցի հետը , և տիկին տը Լանդրի պիտի հրձուի լսելով , ըսաւ դ. քսուհին :

Էմմա՛ բոլորովին ուրախ՝ գնաց դաշնակը բացաւ մի և նոյն շնորհալի եռանդով :

— Օ՛ն , գաղտնասէրդ դու , ըսաւ տիկին տը Վիշվիլ , շուտ մը ճանչցուր մեզ այն ծեր հէթմանին երեսը զոր շատ կը սիրեմ՝ առանց ճանչելու :

— Եւ երգէ քու Ծիծուանց երգդ զոր շատ կը սիրեմ , վասն զի լսած եմ , ըսաւ տիկին տը Սըմբուր :

— Աւսկից պիտի սկսի , սիրելի իշխանուհի , հարցուց տիկին տը Վիշվիլ :

— Երգէն , վասն զի այն պարզ և սրտառուչ եղանակն այնքան արձագանք կը թողու սրտին մէջ որ այն երգն երգուելէն ետք դեռ երկար ատեն լսել կը կարծես :

Էմմա դաշնակին առջևը նստաւ :

Պ. տը Բօշկիւն սկսաւ :

Ալպանեան եղանակ մ'էր երգն որու ձայնադրերը ինք տողած և խօսքերը թարգմանած էր : Ոչինչ կրնայ այնքան բնական և նախնական ըլլալ որքան էր այս զմայլելի մեղամաղձութիւն մը ներշնչող երգը :

Երբէք չլսած էի Պ. տը Բօշկիւնին ձայնը , մեծահնչիւն , քաղցր ու սաստիկապէս ճօճուն էր այն :

Այնքան հաճոյք տուաւ ինձ այս երգը որ անդամ մ'ալ երգուիլը խնդրեցի . առանց հարկ թողլու որ աղաչուի , Պ. տը Բօշկիւն վերստին երգեց ամենայն յօժարութեամբ :

Էմմա սքանչելի կերպով կը ձայնակցէր անոր դաշնակովը :

Պ. տը Բօշկիւն իր դործին այս առաջին մասը այսպէս շատ աղէկ կատարելէն ետք երկրորդ մասին զբաղեցաւ . դժադրութեան սեղանին քովը նստաւ , և կէս ժամի մէջ լռքով սքանչելապէս ծրագրեց կազակներու հէթմանին պատկերը , որու դժնէաձև և վայրագ դէմքն ևս աւելի աչքի կը զարնէր խիստ նկարչային հազուատով մը : Թէև չդիտէի Պ. տը Բօշկիւնին այսպիսի ստուգապէս տաղանդներ ունենալը , բայց ոչ այնքան զարմանքս կը գրաւէին անոնք որքան այն շնորհալի դիւրակամութիւնն որով կատարած էր իրեն յայտնուած ամեն փափաքները :

Այս արի գինորին , պերճախօս ատենաբանին , աւետարանին համեմատ գթասէրին (վասն զի իր երկրին մէջ խղճահարութեամբ կը շարունակէր իր հօրը մարդասիրական աւանդութիւնները) այսքան վսեմ և տակաւադիւտ յատկութեանց հետ այնքան հաճելի ձիւք ունենալն ինձ զարմանալի ու միանգամայն զմայլելի կերեւէր : Ասկից 'ի զատ ինձ կը թուի թէ մարդս միշտ աննզրապէս գոհ կ'ըլլայ միտքով զօրաւոր և քաջութեամբ հղօր մարդերէ երբ անոնք սլարդութեամբ , բարութեամբ և մարդասիրութեամբ կը վարուին :

Մինակ ես չէի այսպէս զգացողը , թէև Պ. տը Բօշկիւն առանց սեթեւեթի կը ջանար փոքր երեւելու և ուրիշ անձանց ալարժէք տալու .

հազարամէկ հուրը զանազանութիւններէ, ամենաչնչին պարագաներէ դիւրին էր նշմարել թէ Պ. տը Բօշկիւն իր բարձրութիւնը մոռցնել տալու գիտաւորութեամբ իր ամեն ճիգը թափելովն և ս աւելի արժէք և կարեւորութիւն կը տրուէր իր բարձրութեանը :

Պիտի յիշեմ միշտ այն գիշերը զոր այնքան քաղցրութեամբ անցուցինք ճարտարութիւններով, բանասիրութեամբ, ճանբորդութիւններով զբաղելով և որ խիստ շուտ անցաւ մտերմական խօսակցութեան մը հրապոյրին շնորհիւ, ուր ամեն մէկին պահանջումն էր բարեսիրութիւնը, մրցումն էր հաճելի ըլլալու փափաքը :

Մինչդեռ տիկին տը Ռիշվիլ տ'Էրիզուր իշխանուհիին կ'առաջնորդէր դէպ 'ի դուռը, Պ. տը Բօշկիւն հարցուց ինձ թէ առտու տունն եմ թէ ոչ, և թէ կրնայի զինքը ընդունելու շնորհն ընել :

— Արքան ալ մեծ արժէք մը չունենայ այն շնորհքը զոր կ'ուզես իզմէ, ըսի ժպտելով, ես ալ իմ կողմէ շատ կը փափաքիմ սոյնմանաւ մը ընել քեզ այն շնորհը. տիկին տը Ռիշվիլէն շատ աւելի հետաքրքիր կամ յամառ եմ, և շատ դժուարին պիտի ըլլայ ինձ մինչև վաղը սպասել զիտնալու համար այն խորհրդաւոր անձը որու անունովն այնքան վսեմ բաներ կ'ընես :

— Ես ալ, տիկին, չէի կրնար ըսել այն անունը . . . նաև լաւագոյն բարեկամներուդ առջև . . . չէ թէ իրենց պատճառաւ, վասն զի տարակոյս չունիմ թէ ծափահարութեամբ պիտի դուլէին զիս, այլ քու պատճառաւ :

— Ի՞մ պատճառաւ . . . : Եւ ինչո՞ւ համար :

— Ինչո՞ւ համար, կրկնեց Պ. տը Բօշկիւն : Եւ ամենաբնական կերպով մ'ու կարծես բոլորովին պարզ բան մ'ըսելու պէս շարայարեց .

— Վասն զի այն անունը քու անունդ է, վասն զի այն անունը ՄԱԹԻԼՏ է :

Ք Ա Ո Ր Բ Ա Ե

Հ Ի Ն Բ Ա Ր Ե Կ Ա Մ Մ Ե

Տակտին համակուած մնալով այն տպաւորութեամբ զոր պատճա-

ռած էր ինձ Պ. տը Բօշկիւնին յայտնած գաղտնիքը, տունս մտայ անհանդարտութեամբ և սո՞ղոհութեամբ, իբր թէ յանկարծ ինձի սէր յայտնած ըլլար ան :

Շփոթութեանս պատճառն էր չէ թէ կեղծ համեստասիրութեան մը դիւրագրգռութիւնները, այլ վախ մը՝ կարծելով թէ Պ. տը Բօշկիւնի հետ ունենալու ասպայայ յարաբերութեանցս անկեղծ և եղբայրական հանգամանքը պիտի կորսուի : Այս յարաբերութիւնները փոխանակ հաճելի ըլլալու ինձ, ձանձրալի և ցաւալի պիտի ըլլային թերևս այն ցարտ զգուշութեան պատճառաւ զոր պիտի ներշնչէին ինձ :

Սակայն քանի մը խորհրդածութիւններէ ետք հանդարտեցայ. յիշեցի պատկառելի տ'Էրիզուր իշխանին խօսքերը : Գիտնալով թէ ինչիւրն իմ վրայ է չուզած էր անունս տալ՝ համեստութիւնս խնայելու համար, բայց այնքան բացայայտ կերպով մը գոված էր Պ. տը Բօշկիւնը այն պարագային մէջ, նոյնպէս և սա այնքան անկեղծութեամբ խօսած էր այս մասին որ խղճահարութիւններս մեղմեցան :

Մանաւանդ որ չէի կրնար հաւատալ թէ Պ. տը Բօշկիւն ուզած ըլլայ թեթեւապէս վարուիլ հետս : Մեր յարաբերութեանց տեսակը միշտ կարի ազնիւ էր, և երբէք այսպիսի կասկած մ'ունեցած չէի :

Շատ մեծ ծառայութիւններ ըրած էր ինձ. առաջինն էր՝ ամուսնութեանս առջի ժամանակները տունս գալով իմացնել ինձ այն սթղալի տարածայնութիւնները զոր Պ. Լիւկարթօ կը հանէր և զոր կը ջանար հաւտայնելու իմ քովս զանուելովը. երկրորդն էր Պ. տը Մօրթանելին օգնել աղատելու համար զիս այն որոգայթէն ուր այս անուանարկ մարդը նետած էր զիս :

Այս առիթներուն մէջ Պ. տը Բօշկիւն երբէք չըզգած էր ամենապատարեալ զգուշութիւնէ մը : Երբէք ամենափոքր ակնարկութիւն մ'ըրած չէր այն յոյսին զոր ունեցած էր հետս ամուսնանալու համար, և այն զգացումներուն զոր կրնար զգալ ինձի համար :

Պ. Լիւկարթօյի մենական տունին աղէտալի գիշերէն քիչ ժամանակ ետք Պ. տը Բօշկիւն մեկնելով Յունաստան գացած և անկից Ռուսաստան անցած էր : Այս մահաբոյր պատերազմին ժամանակ տեսակ մը հաւատքով պաշտած էր անունս, յիշատակս, չգիտնալով ան ատեն

Թէ որ մը պիտի կրնայ վերստին տեսնել զիս : Արնար վիճակով զիս իր սիրոյն այս վե՛հ ու միանգամայն տարօրինակ անպայտը :

Աստի հանդարտեցայ այն սիրոյ նկատմամբ որով Պ. տը Բօշկիւնը գրաւուած կարծեցի սրահ մը , աւելի դիւրութեամբ հանդարտեցայ՝ կարծելով թէ ամենեւին սիրային միտում մը չունիմ իրեն համար : Արքանչանայի իր հաղադիւտ յատկութեանց և աղնիւ բնաւորութեան վրայ . վերջին ատեններս ալ անոր նորանոր հաճոյական ձիւքերը տեսեր էի : Անկեղծասէս շնորհասպարտ էի իրեն ինծի ըրած ծառայութեանցը համար . բայց կ'զգայի միշտ այն անբաւ տարբերութիւնը որով կը զանազանէր իրեն համար ունեցած սիրադին բարեկամութիւնս այն սէրէն զոր ատեն մը զգացեր էի Պ. տը Լանդրիին համար :

Ամենէն փախուսիկ սպառնալիքներս անգամ վերջութեամբ սուրած ըլլալով , իւրովի հարցուցի թէ արդեօք ինծի համար ցաւալի բան մը չէր խորհիլս թէ քանամեայ հասակի մէջ կը սարսառորէի հրածարիլ սիրելէ . . . սկզբունքներու հաստատութեան ու միանգամայն սրտի անզգայութեան սրտաճառաւ : Ընդ հակառակն սպառնայ երանութեանս ապահովութիւնը անսայ այս ցուրտ անկարելիութիւններու մէջ :

Բարիզ վերադառնալէս ՚ի վեր կատարելասէս երջանիկ կը համարէի ինքզինքս : Լիուլի խնամք և մարդասիրութիւն կը վայելէի այն պզտիկ և ընտիր ընկերութեան մէջ ուր կ'ապրէի : Պարտաւոր էի սիրելու տիկին տը Քիշվիլը , Էմման . ուրեմն՝ եթէ կրնայ ըսուիլ այսպէս՝ սրտի բաւական զբաղում ունէի , հետեւաբար աւելի սաստիկ զգացումներու բացակայութեան վրայ չէի կրնար ցաւիլ :

Մոռցայ ըսել թէ ամեն օր առաւօտները տունս կենալով բաւական տեւալ կ'ընդունէի տիկին տը Քիշվիլի բարեկամները որք իմ ալ բարեկամներս եղեր էին : Հետեւաբար՝ սուրբութեանցս մէջ՝ Պ. տը Բօշկիւնին այցելութիւնը դէպ մի չէր ամենեւին :

Անհամբերութեամբ սպասեցի Պ. տը Բօշկիւնին :

Եկաւ կարծեմ զինքն առաջին անգամ վերստին տեսած օրէս երկու օր ետք : Մինակ էի , ձեռքը երկնցուց ինձ և տրտմասէս ըսաւ .

— Երէկ չէ միւս օր չկրցայ խօսիլ հետդ մեր դժբաղդ բարեկամին

վրայօք , թէ և անոր ամենասիրելի անձանց մէկին տունը գտնուէինք : Բայց ինծի սէս դուն ալ զգացիր թէ այն աղետալի դէպքին վրայ խօսակցելու ժամանակը չէր . . . : Ա՛հ , եթէ գիտնայիր թէ ի՛նչ կորուստ ունիմ այն բարեկամս կորուսելով :

Եւ արտօսը մը՝ զոր Պ. Տը Բօշկիւն չուզեց պահել՝ աչերէն զըլորեցաւ :

— Ես ալ իր վրայ շատ ցաւեցայ , և դեռ ամեն օր կը ցաւիմ . . . ըսի բուն յուզմունքով , երբ կը խորհիմ թէ իր վերջին վայրկեաններուն մէջ դարձեալ իմ վրայ խորհեցաւ . . . : Ա՛հ , ստակալի մահ մ'է . . . դժոխային վրէժ մ'է այն :

Պ. Տը Բօշկիւն դէմքը խոժոռեց և տխուր կերպով մ'ըսաւ .

— Ամեն հնարաւոր միջոց գործածեցի սա ապիրատ Լիւկարթօյին ուր ըլլալը գիտնալու և իր վատ դաւաճանութեան գործինները գտնելու համար . վասն զի այս մենամարտութեան և իր ահարկու հեռանքին նկատմամբ տիկին Տը Քիշվիլին հետ համակարծիք եմ : Հոս ոչ ոք կրցաւ տեղեկութիւն տալ ինձ . քանի մ'անձինք ըսին միայն թէ Լիւկարթօ Ամերիկայի կամ Պրազիլիայի մէջ է :

Անատեն խնայուցի Պ. Տը Բօշկիւնին այն տարօրինակ դէպքը որ Պ. Տը Լանդրիին առ անձանօթ անձ մը զրած նամակը ձեռքս հասցուցած էր :

Այս իրողութիւնը Պ. Տը Բօշկիւնին ուշադրութիւնը գրաւեց . ըսաւ թէ հարկաւոր միջոցները ՚ի գործ պիտի դնէ աշխատելու համար գիտնալ թէ արդեօք Պ. Լիւկարթօ գաղտնասպէս Բարիզի մէջ չգտնուիր :

— Բայց կը կարծես թէ համարձակի Բարիզ դառնալու , ըսի :

— Չեմ կարծեր . այնքան վատ է որ չհամարձակիր մենամարտիլ հետս , և կը խոստովանիմ թէ պիտի դեղե էի գործադրելու այն ըստադանալիքը զոր ըրաւ անոր Պ. Տը Մօրթաներ :

— Ինքն անգամ չպիտի ուզէր անանկ ծայրայեղ միջոցի մը դիմել . . . :

— Չգիտեմ . իր բնաւորութիւնն այնքան ցասկոտ էր որ . . . : Բայց

բան մը կայ որ պիտի աւելցնէ Լիւկարթոյին յանդգնութիւնը , այսինքն իր ուժիւններուն հաստատուած շըլալը . կրնայ օրինաց պաշտպանութեանն ապաւինիլ և չվախնալ դատի մը դայթակղութենէն որ կրնայ բացուիլ իրեն դէմ քու հափափումիդ պատճառաւ :

—Երբէք չպիտի հաւանիմ դատ մը բանալու , գոչեցի . հարկ պիտի ըլլայ յարուցանել շատ մը խնդիրներ որք ամօթալի՛ են կրած անունիս համար : Այն սրտմալի անցեալը հիմակ ինծի համար երազի մը պէս է : Սոսկում կը տայ ինձ ինչ որ անոր իրականութիւնը կը յիշեցնէ ինձ :

—Իրաւունք սնիս . ինձ թող քու վրայ հսկելու հոգը մոռցի՛ր , մոռցի՛ր անցեալը : Ա՛հ , պիտի յաջողինք մտքէդ հանելու այդ անցեալը խօսքի և սիրոյ զօրութեամբ : Մօրթաներ քեզի թողուց տիկին Տը Նիշվիլին , ինծի , վերջապէս այն ամեն անձանց որք վեհ հոգի մ՛ունին : Պիտի ջանանք քեզի համար ըլլալու ինչ որ էր ինք և ցուցնել քեզ թէ աշխարհիս մէջ միայն բարի սիրտեր կան . . . : Խեղճ կին . այնքան տառապեցար , այնքան անուանարկ կամ դձուձ անձերու հանդիպեցար որ քու ուզածդ ալ մեր խօսքին հաւտալ է , նաև թողուլ որ սիրենք քեզի , այնպէս չէ՞ :

Չեմ կրնար բացատրել թէ Պ . Տը Նիշվիլին ինչպիսի պարզ և սրտառու զորովով մ՛ըսաւ այս խօսքերը :

—Որքա՛ն բարեսիրտ ես , ըսի . որքա՛ն երախտազէտ եմ քեզ արդէն : Մի՛թէ արդէն չկատարեցիր Պ . Տը Մօրթանեի փափաքը . յիշէ՛ անդամ մը . . . . ասկից երեք տարի առաջ . . . :

—Ա՛հ , չխօսինք այն բաներու վրայ զոր կը պարտաւորիս ինձ , ըսաւ . վասն զի ես շատ քաղցր . . . շատ սիրազին խորհրդածութիւններ պարտաւորեցայ քեզ :

Չկրցայ շփոթութեան թեթև շարժում մը զսպել :

Պ . Տը Նիշվիլին հասկցաւ միտքս , և ըսաւ ժպտելով .

—Ահա բազմատութիւն մ՛ընեմ որ հասկնաս միտքս : Շատ պիտի ցաւէի եթէ «չե՛ցին + թէ՛ն» մը համարէիր խօսքս . պատկերները , գեղեցիկ արձանները , գեղեցիկ երաժշտութիւնը շատ կը սիրես , այնպէս չէ՞ :

—Անշուշտ :

—Կը հասկնաս ուրեմն թէ մարդս ինչու ժամերով Թրանսֆիլիթաթիւնի , Բաներգըի կամ Վիէրժ Տը Լ՛անֆանի առջև ժամերով կը կենայ հոգեպիշ նայելով :

—Անտարակոյս :

—Կը հասկնաս թէ մարդս ինչո՛ւ երանութեամբ , երախտազիտութեամբ մտիկ կընէ Մօզարի , Ալիսքի կամ Պիթօմի երաժշտութիւնները . վերջապէս կը խոստովանիս թէ մարդս ճարտարութեան այս հրաշակերաններու վրայ սքանչանալով կրնայ այս սքանչումէն ամենէն երկնային վայելումները , ամենաբարձր ներշնչումները ուղել :

—Բայց ինչ յարաբերութիւն կայ . . . :

—Սրդ , այն երկնային վայելումները , այն բարձր ներշնչումները ես ալ ուղեցի բնութեան սրաշակի հրաշակերակ մը , բարութեան , շնորհադեղութեան և ակնուտութեան աւստիան էակէ մը և ստացայ : Հայրիս վերջին խլձերը , Պ . Տը Մօրթանեի փափաքները և այն բարեսրտական ակնածութիւնը զոր ներշնչեցին ինձ վիշտերդ , ևս աւելի զօրացուցին այն եռանդուն հաւատքը որով կը պաշտեմ քեզի : Գու ինծի համար իբր միջնորդ էակ մ՛եղար ներկայելու համար ինչ որ երկնային է : Քեզի Նանչելէս ՚ի վեր միշտ քեզ յատկացուցի լաւագոյն բնազդումներս , վասն զի միշտ քեզ մէ եկած են անոնք . անու՛նդ , անօլրդ վեհ գործերու խառնելով չէ թէ շողքորթութիւն մը կուղղէի քեզ , այլ իրաւանցդ մին կը վճարէի :

—Սակայն իմնիտ տեղ կը պարտաւորէիր ուրիշ յիշատակներ մէջ բերել , ըսի՛ տարբեր ընթացք մը տալու . համար այս խօսակցութեան որ կսկսէր շփոթել զիս , այն սքանչելի մարդն որ քեզն այդքան անխն վզացումներ տալով դաստիարակեց . . . :

—Հայրս . . . կանխապէս զգացած էր թէ ինչ պիտի ըլլայիր . . . յուսացած էր մեզի միասին կարգել , պատասխանեց ինձ ծանրապէս Պ . Տը Նիշվիլին : Բու վրայ խորհիլն անոր վրայ խորհիլ է . . . իր վեհաշուք և նուիրական յիշատակը կը թեւաբիւնայ այն սիրոյ վերեւը զոր ունիմ քեզի համար . . . : Հետեւաբար հանդիստ եղի՛ր . մանաւանդ թէ քեզի հետ «Յնաբանելու» , կամ ինչպէս կըսուի

ուամիօրէն, հետոք քօրէի\* ընելու կարող մի՛ կարծեր զիս : Հետոք քծնարանե՛լ : Քեզի պէս կնիկի մը հետ մարդ չքծնարաներ . . . այնպիսի կին մը ճանչցուելուն պէս կը սիրուի ինչպէս որ արժանի է սիրուելու : Ես ալ ահա այդպէս ըրի միշտ :

— Պարոն Տը Բօշկիւն . . .

— Այս խոստովանութիւնը . . . չկրնար թշնամանել քեզի, չպարտաւորիք իսկ զարմայնել . . . :

— Սակայն . . .

— Մանաւանդ, երբ պիտի գիտնաս թէ քեզի համար ի՞նչ ըլլալ կուզեմ, և ինձի համար ինչ կուզեմ որ ըլլաս դուն, շնորհակալ պիտի ըլլաս իղմէ այս խոստովանութեան համար :

— Իրա՛ւ, պարոն, ըսի, չկրնալով իր աշխուժութեան վրայ ժպտիլս արդիւնէ :

— Եւ կարելի է իսկ թէ երջանիկ պիտի ըլլաս :

— Երջանիկ :

— Եւ սէդ . . .

— Եւ սէդ : Չմայլելի է ատի մտիկ կրնեմ, շարունակէ՛ :

— Խիստ բնական բան մ'է ըսածս : Քաջասիրտ կին մ'ես, և ինչպէս մարդ մ'իր պատիւին նոյնպէս և դու քու պատիւիդ համար նախանձախնդիր ես : Չես կարող յանցանք մը գործելու, վասն զի հաստատուն սկզբունք ունիս, և վասն զի մանաւանդ այն յանցանքը վատ վրիժառութիւն մը կարծուի թերևս, ուրեմն չես կարող յանցանք մը գործելու և էրիկիդ անարժան ընթացքին չքմեղութեան ստուեր մը տալու : Իրա՛ւ է ըսածս :

— Իրաւ է. երբէք ուրիշ կերպով չեմ խորհած այդ կէտին նըկատմամբ :

— Կը տեսնես որ զգացումներուդ բարձրութիւնը մեծաւ մասամբ

\*Յայտնի է թէ մեր մէջ գուհիկ լեզուով սիրարանել ըսելու տեղ կըտուի քօրէի ընել, որ խոսակերէն քօրէի կամ քրանսերէն քօր (սիրարանութիւն) բառն է :

ես ալ կը հաստատեմ : Կը հասկնամ այդ զգացումները, վասն զի ես ալ կըզամ զանոնք : Բայց հաղիւ քսան տարեկան կաս, առջևդ է առանձնական կեանք մը, առանց ընտանիքի, առանց յարաբերութեանց : Այս ժամուս տիկին Տը Բիշկիւնի բարեկամութիւնը տակաւին կը բաւէ քեզ, անցման վիճակի մը մէջ ես վըշտին զաղարումը երջանկութիւն կը համարիս : Այդ բացասական վիճակը չսիտի տեւէ. սիրտդ սիտի արթնայ, պիտի սիրես . . . :

Ընդհատեցի Պ. Տը Բօշկիւնին խօսքը :

— Մինչև հիմա, ըսի, շատ իրաւամբ և ճշմարտութեամբ խօսեցար, բայց այս վերջին կէտին նկատմամբ չեմ կրնար քեզի հետ համաձայնիլ : Ա՛լ չսիտի սիրեմ . . . : Աղետալի . . . բայց բուն արիւմ մը սէրը մեռցուց սրտիս մէջ :

— Սէրը մեռցո՛ւց սրտիդ մէջ, գոչեց, բայց դու բնաւ չսիրած ես . . . :

— Բնաւ չսիրած եմ . . . :

— Բնաւ :

— Բայց, պարոն Տը Բօշկիւն, անկատակ կը խօսինք, կամ թէ տիկին Տը Սըմբուրի նորաբանական յիմարութեանց կը նմանին մեր խօսքերը :

— Անկատակ կը խօսիմ, կը կրկնեմ թէ բնաւ չսիրած ես :

— Բայց, պարոն . . . :

— Բայց, տիկին . . . : Աստուած չուզեր որ այս ինչ կամ այն ինչ աննշան ապիրատէ մը կախում ունենայ քու սրտիդ պէս սրտի մը մէջ վառել կամ բոլորովին մարել զգացումներուն ամենէն աստուածայինը, ա՛յն զգացումն որ հոգիին ամենէն հազուադիւտ, ամենէն շքեղ կարողութեանց կիւտութիւնը կուզէ :

Պ. Տը Բօշկիւնին նայեցայ զարմայնամբ և կրկնեցի .

— Ի՞նչ. չսիրած եմ, կըսես : Բայց ի՞նչ էր ուրեմն զգացածս : Ինչո՞ւ սիրտս այսպէս կործանեցաւ. ինչո՞ւ բոլոր յոյսերս այսպէս մեռան :

— Աշտին սպառումը սրտին կործանումը սեպեցի՛ր . . . : Մի՞թէ սիրտդ կը կործանի : Մի՞թէ հրաժեշտ կը տրուի ամեն յոյսի երբ

ցաւալի կորուստ մը չկայ . . .

—Ցաւալի կորուստ մը չկայ՝ սարոն . . . :

—Աչ. շատ բաներ կան որոնց վրայ կը սպարտաւորիս աշխարհէ բայց ցաւալի կորուստ մը չունիս. հետեւաբար ապագան ամբողջապէս քեզ կը մնայ իր անսահման հորիզոններովը . . . :

—Ապագան . . .

—Անշուշտ, ապագան ինչո՞ւ չէ : Ա՛յլ է ապագան քեզ դոցովը : Ըսէ՛ ինձ թէ ազնիւ, վսեմ, սաստիկ, վեհանձնապէս երկուստեր զգացուած բայց դերմարդկային դէպքէ մը յանկարծ ջախջախուած տրիպաղին սէր մը սրտին մէջ յաւիտենական ցաւեր կը թողու, և զայն կը դոյշ ամեն յոյսերու սուշե, սխաի հաւտամ քեզի : Այ՛ո՛, յաւիտենական սխաի ըլլան այս ցաւերը, վասն զի անտրատ սխաի ըլլայ անոնց սլառձաւը. յաւիտենական, վասն զի փոխանակ մարեւոլու բարեպաշտօրէն սխաի արծարծին. յաւիտենական, վասն զի անոնց մէջ սխաի դանտի այն դառնահամ հեշտութիւնը զոր անմըխաթարելի վշտի մը դիտակցութիւնը կըլտայ, վասն զի անդարմանելի է կորսուած երջանկութիւնը : Բայց անյեպէս այսպէս բարեպաշտական հաւատարմութեամբ սրաշտուիլը սխաի ապացուցանէ՞ թէ սէրը մարած է սրտին մէջ : Ընդհակառակն սխաի հաստատէ թէ այն սէրն երբէք ոչ այնքան անարատութեամբ և եռանդազին վառած է հոն . . . : Արդ . . . այսպիսի բան մը զգացած ես : Աչ, անշուշտ ոչ. սոսկալի կերպով մը տառապելէն ետք սոսկումով խոյս տուիր տառապանացդ յիշատակներէն, շնորհակալ եղար Աստուծմէ քեզի դահլճէդ ազատելուն համար, խեղճ և թշուա՛ն կին :

—Իրաւ է . . . ոչ միայն չեմ պանծար այն սլոգալի յիշատակներով . . . այլ և կը խորշիմ անոնցմէ . . . : Բայց սէրս որքան ալ աղէտալի և՛ կը հաւանիմ թէ՛ որքան ամօթալի եղած ըլլայ, դարձեալ յայտնի է թէ սիրով սիրեցի . . . : Եթէ սիրած չըլլայի, չէի կարգուեր Պ. Տը Լանդրին հետ :

—Տէ՛ր Աստուած. ինչպէս զգայարանքը, նոյնպէս և սիրան երբեմն կը խաբուի. էրիկիդ արտաքին հրապուրիչ կերպարանքը, իր կեղծ և ողորալի խօսքերը, հօրաբոյբիդ խնամակալութենէն ազատելու խիստ բնական եռանդդ, անմեղութեամբ վստահիլդ այնպիսի մարդու

մը զոր անկեղծ և լաւամիտ կը կարծէիր, բնածին վեհանձնութիւնդ, բաղդատութեան բողոքաձակ պակասութիւնը, վերջապէս ամեն բան մղեց քեզի այնպիսի ամուսնութեան մ'որ անարժան էր քեզ :

Երբ կարդուեցար, երբ դժբաղդ եղար, էրիկիդ իշխանութեանը կուրօրէն հնազանդիլդ, սպարտաւորութիւններդ արխաբար կատարելդ սիրոյ ազնիւ անձնուիրութիւնը սեպեցի. տաքինի, համբերատար եղար . . . կարծեցիր թէ խանդավառ սէր մ'ունիս :

—Բայց նախանձոտութեան չարչարանքը չզղայի՞ :

—Ամեն բան կը շղթայուի. շինծու տաւառութենէ մ'առաջնորդուելով ինչպէս սիրոյ նոյնպէս և նախանձոտութեան նկատմամբ սխալեցար :

—Սխալեցայ :

—Էրիկիդ ասկերախտութիւնը շատ աւելի զայրոյթ տուաւ քեզ քան թէ իր անհաւատարմութիւնը :

—Բայց ինչո՞ւ սխաի չսիրէի Պ. Տը Լանդրին :

—Վասն զի արժանի չէր քեզ :

—Ի՞նչ. ուրեմն կին մ'իրեն արժանի անձե՞րը միայն կընայ ստուգապէս սիրել :

—Ար կարծեմ թէ, դու, Մաթիլտ Տը Մարան, դուն քեզ արժանի անձ մը միայն կրնաս սիրել, ստուգապէս սիրել . . . :

—Բայց տե՛ս Պ. Սեշըրէնը. ինքն որչափ բարի է, այնքան չար է իր կինը. կինը անամօթարար խաբեց զինքը, բայց ինք կը պաշտէ զան :

—Ես Պ. Սեշըրէնին վրայ չեմ խօսիր, բնդհանուր կերպով չեմ խօսիր, խօսքս կը մասնաւորեմ : Արսեմ քեզ թէ դու քեզ արժանի անձ մը միայն կրնաս ստուգիւ սիրել :

—Բայց ինչու ե՞ս ուրիշներէ աւելի այսպէս սխաի զգամ :

—Վասն զի կը կրկնեմ թէ սէրը քեզի՛ ինչպէս ամեն ընտրելագոյն սիրտերու համար՝ կը սպարտաւորի վեհ զգայումներու շքեղ փոխանակութիւն մ'ըլլալ :

—Պատճառաբանութիւններդ առ երևոյթս հրապուրիչ են, և մնափառութիւնը կրնայ համոզումին օգնութեան հասնիլ, ըսի Պ.

Տը Բօշկիւնին, բայց ես չեմ համոզուիր :

—Պիտի համոզուիս :

—Բայց ինչո՞ւ կուզես այս համոզումը տալ ինձ . ինչո՞ւ կուզես համոզել զիս թէ սիրտս խաբուած է , թէ ճշմարտապէս սիրած չեմ և թէ կը պարտաւորիմ ինձ արժանի մարդ մը սիրել :

—Կուզեմ այս համոզումը տալ քեզ ստիպելու համար քեզի որ խոստովանութիւնս երջանկութիւն և պարծանք համարիս քեզ , ինչպէս ըսի . . . :

—Բացատրէ՛ միտքդ . . . :

—Հաստատելով քեզ թէ բնաւ սիրած չես և թէ քեզ արժանի մարդ մը միայն կրնաս սիրել , հարկաւորապէս կստիպեմ քեզի խոստովանելու թէ օր մը պիտի սիրես :

—Ամենին չեմ խոստովանիր այդ բանը . . . : Նախ ո՞վ կըսէ քեզ թէ պիտի գտնեմ ինձ արժանի այդ մարդը . երկրորդ ո՞վ կըսէ քեզ թէ պիտի սիրեմ զան . . . :

—Ամեն ինչ կըսէ ինձ թէ պիտի սիրես : Սիրելի կացութեանդ պահանջումներուն մին պիտի ըլլայ . բայց այնպիսի բնաւորութիւն և ըսկզբունք ունիս որ երբ սիրես , պիտի պարտաւորիս ոչ միայն բացառապէս կերպով կարենալ խոստովանիլ սէրդ , այլ նաև անով պարծիլ առաջի աշխարհի . . . :

—Հազուադիւտ է այդպիսի սէր մը . . . :

—Եւս աւելի հազուադիւտ են այդպիսի սէր զգալու արժանի մարդերը : Հետևաբար կըսեմ քեզ թէ երբ պիտի հանդիպիս այն մարդերուն մէկին , պիտի բռնադատուիս սիրելու զան , այն մարդը սիրելու պիտի ստիպէ քեզի ամեն բան , այսինքն սրտիդ պիտոյքը , այնպէս սիրուելու պարծանքն և այն խորհրդաւոր խնամութիւններն որք վերապոյն հոգիները կը մերձաւորեն :

—Բայց այն մարդը :

—Սյն մարդը , եթէ կուզես , ես պիտի ըլլամ :

—Գո՞ւն . . . :

—Ես . . . . Ես կըսեմ , վասն զի ինքզինքս քեզ արժանի կը կարծեմ :

—Սյդպէս խօսող մը եթէ ուրիշ մ'ըլլար քու տեղդ , իր այդ համարձակութիւնը յետին ծայր անձնագովութիւն մը պիտի ըլլար , ըսի ծանրապէս Պ . Տը Բօշկիւնին ձեռքս երկնայնելով . բայց դուն . . . կը հաւտամ . . . դուն իրաւունք ունէիր . երջանկութիւն և պարծանք մ'է ինձ այդ խոստովանութիւնը :

—Սյդպէս ըլլալը ըսեր էի քեզ , կրկնեց անհաւատալի պարզութեամբ մը :

—Պիտի հետեւիմ համարձակախօսութեանդ , ըսի Պ . Տը Բօշկիւնին : Կարելի է թէ զարթնու սիրտս : Եթէ երբէք զգամ սէր մը , այն սէրը զոր կը նկարագրես , այն սէրը որով կարենանք հպարտանալ ես և դու , անատեն . . . կերպնում քեզ թէ երանութեամբ ասպհովութեամբ անձնատուր պիտի ըլլամ այն սիրոյ . . . : Բայց , բա՛րէ . . . ամենէն անարատ , ամենէն սրբազան սէրն ազատ չէ աշխարհիս զրպարտութիւններէն :

—Չեմ ուզեր աշխարհիս շահատակը հանդիսանալ , բայց անոր բրած պէշութեան դրեթէ միշտ պատճառն է զանգատողներուն կեղծաւորութիւնը կամ ակարութիւնը : Խիղճը կը վրդովի , անատեն վհատութիւնը կը աիրէ : Եթէ ընդհակառակն կրես զգացում մը որով կարենաս հպարտանալ , և զոր կարենաս խոստովանիլ աշխարհիս առջև , ինչո՞ւ պիտի պահես այն զգացումը : Եթէ պահես , վատութիւն մ'է և արժանի կըլլաս զրպարտուելու : Կնքզինքդ մեղադրելու բան մը չունի՛ս : Աւրեմն ի՞նչ հարկ կայ դիմելու կեղծաւորութեան , այն զեղջումներու որք միշտ յանցական ընթացքի մը հետ կրնիւրանան : Աերջապէս ինչո՞ւ առաքինութիւնն ալ իր յանդիմութիւնը չունենայ ինչպէս մոլութիւնը ունի իրը : Օրինակի ազդաւ ինչո՞ւ քեզի պէս կլին մ'և ինձի պէս մարդ մ'իրենց ուղիղ և անարատ սէրը արիարար ընդունել չպիտի տան ընկերութեան , ինչպէս երկիդ և Խւրսիւլ ընդունել կըտան անոր իրենց կրկին շենութիւնը : Մարդիկ համարձակութիւնը , յանդիմութիւնը կը սիրեն . ուրեմն թո՛ղ բարեկիր անձինք ալ ասպականակիր անձանց չափ համարձակ և յանդուգն ըլլան : Հուսասար քաջութեան առջև ասպհովեմ թէ մարդիկ բարեկիր անձերը նախապատիւ պիտի սեպեն :

Չմայլում տուաւ ինձ այս ազնիւ յանդգնութեան արտայայտու-  
թիւնն որ կողեւորէր Պ. Տը Րօշկիւնին դէմը :

—Յրաւունք ունիս , ըսի՛ կամքիս հակառակ մղուելով անոր վեհ  
խորհուրդին հասանքէն . վսեմ բան մը կըլլայ զըզարտութիւնը ան-  
զօրութեան դատապարտել՝ բայցայայտապէս անցնելով այն սահմա-  
նէն զոր իր չարասիրական ակնարկութիւնները հազիւ կը համարձա-  
կին ցուցնելու :

Պահ մը խորհելէն ետք , ըսի Պ. Տը Րօշկիւնին .

—Անկեղծութեան և վստահութեան ապացոյց մը պիտի տամ  
քեզ՝ տարօրինակ հարցում մ'ընելով : Ասկից երեք տարի առաջ  
ինչո՞ւ այսպէս չխօսեցար հետս :

—Ասան զի երեք տարի առաջ աւելի երիտասարդ և ոչ այն-  
քան ինքզինքիս վստահ էի , հետեւաբար չէի կրնար այսպէս խօսե-  
լու համարձակիլ : Մօրթաներ զիտէր սէրս . սաստիկապէս յորդորեց  
զիս մեկնիլ Փրանսայէն , ճամբորդութիւնն ընել , կեանքս օգտակար  
ընել ազնիւ իրաւունք մը սրաշտտաններով , մինչև որ ինքզինքիս տէրն  
ըլլալու չափ իշխանութիւն ստանամ . . . . . իբր իբր իբր զատելու  
համար , կըսէր ան , այն սէրն այնպիսի կերպով մը մաքրել որ կա-  
րենայի քեզ ընծայել զայն առանց կարմրելու :

—Եթէ Փրանսա դալով տեսնէիր թէ արդէն երկիկէս լքուելուս  
փոխարէն կը մխիթարուիմ և արժանաւորապէս կը սիրեմ իմ սրտիս  
արժանի սիրտ մը , ինչ պիտի ընէիր . . . :

—Բարձր և անշահախնդիր զգացումները կը դիմանան դառնապէս  
վրիպուած յոյսերու , հող չէ , եթէ նաև իխառ ցաւալի ըլլայ ա-  
նոնց վրիպումն ինքնային սիրոյ համար . այնպիսի սարաղայի մը մէջ  
կըսէի քեզ ինչ որ կըսեմ , կառաջարկէի քեզ ինչ որ կառաջար-  
կեմ , կըսէի և կառաջարկէի նոյն իսկ սիրուած անձին առջև . . . .  
վասն զի այն անձը քեզմէ սիրուելով կարող պիտի ըլլար հասկնալ  
միտքս :

—Համա եթէ ինձ անարժան մարդ մը սիրած ըլլայի :

—Չէր կրնար ըլլալ այդ բանը : Կնչպէս Փիլիպպոս անկարելի ,  
նոյնպէս և բարոյապէս անհնարին բաներ կան . կը կրկնեմ դու

միայն առանց կարմրելու կրնայիր սիրել :

—Բայց եթէ հակառակը սրտահեղ , ո՛ր յամառդ դու :

Պ. Տը Րօշկիւնն պահ մ'ինձ նայելէն ետք ըսաւ հանդիսաւոր  
կերպով մ'որ մեծ արժէք կը տար սա խօսքին .

—ԵՍ ԻՆՔՍ ԻՄ ՎՐԸՅ ՊԻՏԻ ԿԸՍԿԱԾԷԻ :

Այս եղաւ ահա իմ Պ. Տը Րօշկիւնին հետ ըրած տարօրինակ  
և առաջին խօսակցութիւնը :

**ՔԼՈՒԲ ԲԶ.**

**ՄՏԵՐՄԱԿԱՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ**

Բաւական երկար ժամանակ անցուցի Պ. Տը Րօշկիւնին հետ ը-  
րած խօսակցութեանս անդրազարձ սոցաւորութիւնը կրելէս առաջ ,  
եթէ կրնայ ըսուիլ այսպէս :

Այնքան անկեղծ և ուղղամիտ էր ան որ մեր յարաբերութեանց  
մէջ չունեցայ այն զգուշութիւնը զոր իր խոստովանութիւնը թե-  
րևս զիս հարկադրէր ունենալու :

Առաջուան պէս գրեթէ ամեն գիշեր տեսայ զինքը տիկին Տը  
Րիշվիլին ստունը ուր ինչպէս զբտահիին միւս բարեկամները , նոյն-  
պէս և ինք միշտ կը դային . շատ անգամ նաև ստուն կը դար առ-  
տուները :

Այնպիսի վստահութիւն մ'ունէի իր և իմ վրայ որ ինքզինքս թող  
տուի գրաւուելու այս նորածին սիրոյ հրապոյրէն : Հպարտութիւն  
մը , և կարծեմ իրաւացի հպարտութիւն մը կզգայի այն բարեկա-  
մական սիրոյ ապացոյցներէն զոր Պ. Տը Րօշկիւնն ստուծ էր ինձ և  
այն ազնիւ ազդեցութենէն զոր յանդէսս ունեցեր էի իր կեանքին  
վրայ , և այս զգացումն չէի պահեր :

Հրճուանք կը տային ինձ իր յաջողութիւններն որք ամեն օր կը  
մեծնային : Շատ քիչ անգամ կը խօսէր ատենակալներուն խորհրդ-  
դարանին մէջ , բայց իր ճարտասանութիւնն ամեն վեհ սիրտերու

Թերերը կը շարժէր իր խօսքին ազդեցութիւնն ևս աւելի հզօր էր իր անկախութիւնը բացարձակ ըլլալուն համար : Առասակցութեանց և ոչ մէկին կը վերաբերէր . կամ լաւ ևս է ըսել՝ կը վերաբերէր ամեն կուսակցութիւններու , վասն զի ազնիւ և բարձր զգացումներ ունէին անոնք . ամեն արդար , մարդասիրական , մեծ , ճշմարիտ և ազգային բացայայտ կուսակիցի ըլլալով՝ վատութեանց , ինքնամոլութեանց , կեղծաւորութեանց դէմ անողորբելի էր . ամենևին այս կամ այն անձին արբանեակը չըլլալով բացառիկ կացութիւն մը ստացած էր այսպէս , կացութիւն որ ամուլ էր անձնական առաւելութեանց նկատմամբ զորս կրնար քաղել անկից , բայց սքանչելապէս բերրի այն վեհ ճշմարտութեանց մասին զոր ինք կը տարածէր Փրանսայի , Եւրոպայի մէջ :

Իր անուան և զեղեցիկ բնաւորութեան հանրածաւալ հռչակն այնքան հեռի տարածուեցաւ որ Հիւսիսային Եւրոպայի վեհապետներուն մին իրմէ ուղուած շնորհումի մը մասին Փրանսայի բոլոր դեսպաններուն զիմադրելէն ետք Պ . Տը Բօշկիւնին նամակ մը յանձնել տուաւ որու մէջ կիմայնէր իրեն թէ զինքը թէև անձամբ չէր ճանչեր , բայց հաճութիւն մը կը վայելէր՝ թէ իր մեծահամբաւ անունին և թէ մարդկութեան իրաւանց բրած երևելի ծառայութեանցը շնորհելով . . . ինչ որ մինչև անատեն մերժած էր :

Ինձ կը թուի թէ իշխանի մ'այս մեծարանաց մէջ սրտառու համարում ու միանգամայն բարձր բարեսիրութիւն մը կար , իշխան մը մ'որ ամենևին յարաբերութիւն մը չունենալով Պ . Տը Բօշկիւնին հետ (բոլորովին անձանօթ էր ասոր յուզուած խնդիրը) և զիտնալով հասարակային պաշտօններու մէջ իր անշահախնդրութիւնը , երկրին գործերուն մէջ իրեն ազնիւ մաս մը հանելու միջոցը կը գտնէր սակայն՝ ամենակարևոր շնորհում մը տալով մի միայն անոր բնաւորութեան ազդեցութեանը :

Երբէք չսպիտի մտնամ Պ . Տը Բօշկիւնին ուրախութիւնը երբ եկաւ այս բարի լուրը ինձ հաղորդելու , ոչ ալ այն սրտառու ազնուութիւնը որով ուղեց համուլել զիս թէ ամեն ազնիւ ներշնչումները իմ վրայ խորհելով ընդունած ըլլալուն համար կը պարտաւորէր

ինձ յատկացնել այն շնորհը որ մեծ պարծանք մ'էր իրեն :

Թէև անակնունելի էր այս շնորհը , բայց այն աւելի ուրախութիւն պատճառեց Պ . Տը Բօշկիւնի բարեկամներուն քան թէ զարմանք : Իր լուսաւոր մարդասիրութեան , ատենարանական տաղանդին , բրած պատերազմներուն և ընդունած հիմնական և բազմատեսակ կըթութեան շնորհիւ խիստ մեծանուն անձ մ'եղած էր ան :

Թէ իրենց զիտութեամբն և թէ՛ ազնուականութեամբն երևելի հանդիսացող գրեթէ բոլոր օտարականները շատ կը փափաքէին ընդունուիլ տիկին Տը Բիշկիւնի տունը . և գլխին էր տեսնել թէ զբքսուհին ընկերութիւնը կը սիրէր պարծիլ Պ . Տը Բօշկիւնով որ ամենէն բարձր և ողորպի համակրութիւնները ստացած էր :

Այլ սակայն երբ իր մտերիմներուն մէջ կը գանուէր , ոչ որ այս խիստ փառաւոր և հանրածանօթ բարձրութիւնը զմայլելի պարզութեամբ մը , քաղցր և փոխադրական զուարթութեամբ մը մոռցնել տալու ճարտարութիւնը ունէր անոր չափ : Պ . Տը Բօշկիւն սակաւաղիւտ յատկութիւն մ'ունէր , որ էր ոչ միայն հաճոյ ըլլալ , այլ նաև հաճելի ըլլալու փափաք տալ ուրիշներուն :

Իր ինձի համար նախամեծարութիւնները և՛ ինչո՞ւ չըսեմ՝ նաև իմ իրեն համար նախամեծարութիւններս , վասն զի այս նախամեծարութիւնները թեւադրող սիրոյն մէջ չկար բան մ'որմէ պարտաւորէի կարմիրի , այնքան բնական կերևային և տիկին Տը Բիշկիւն ընկերութեան մէջ այնպիսի կերպով մը կը խոստովանուէին մեզմէ որ կարծես թէ իւրաքանչիւր ոք խղճին դէմ կը համարէր Պ . Տը Բօշկիւնը թեւ ինձ տալու հաճոյքէն զրկելու կամ քովս նստիլը . մեր սիրոյն որքան պարկեշտ ըլլալը բաւական կը հաստատուէր այս բարեսիրական թոյլտուութեամբ զոր կը ցուցնէին մեզ այնպիսի անձինք որոնց խոստարարոյութիւնը ծանօթ էր :

Բարեկամական կաթողին սէր մ'ունէի տիկին Տը Բիշկիւնի վրայ . ամեն օր նորանոր բարեսիրութիւններ կը ցուցնէր ինձ : Սրտազին կը սիրէի Եմման դեռահաս քոյր մը սիրելու պէս . երբէք այսքան երջանիկ չեղեր էի :

Գրեթէ բոլոր գիշերներս տիկին Տը Բիշկիւնի տունը կանցու-

նէի ՚ի բաց առնելով Պուֆօնի թատրոնը դացած օրերս և ուրիշ քանի մ'օրեր ուր մինակ կը մնայի մտախոհելու համար :

Առաւօտները քանի մը պայտաներ , քանի մ'այցելութիւններ կը նէի , կամ թէ գաշնակիստաջնը կը նստէի :

Այնքան գոհ էի այս նոր սկսած հանդարտ և մտերմական կեանքէս որ չուզէր էի բնաւ սրբահանդէս երթալու հաւանիլ :

Իրողութիւն մ'որ թիւրևս անլուրէ ընկերութեան պատմութեան մէջ՝ տեղի ունենալով Պ. Տը Վօշկիւնին արդէն կարի արտակերպոն բնաւորութեան մէկ նոր կերպարանքն ալ ցուցուց :

Բայց հասկնալու համար ինչ որ պիտի պատմեմ հիմա , կը սրբաւորեմ ըսել բան մը զոր սակայն շատ դիւրութեամբ մուչեր էի ըսել կուզեմ թէ Պ. Կասթօն Տը Սենվիլը՝ ակիկն Տը Վիշվիլին եղբորորդին՝ խելքը միտքը ինձ տուած էր , հարկաւ խորհելով թէ Պ. Տը Վօշկիւնին խնամատարութեանց յայտնութիւնը և իմ ալ ոչ նուազ բացայայտ կերպով մը զանանք ընդունիլս տեսակ մ'եղբայրական բարեկամութիւն կը հաստատէր մեր մէջ , և թէ այս բարեկամութիւնը անոր այսինքն Պ. Տը Սենվիլին ինձ տեղի կաթողին զգացում մը ներշնչելու ամեն հարաւոր պատահութիւնները կը թողուր :

Պ. Տը Սենվիլ շատ դեռահաս էր . կարծեմ քսան տարեկան էր : Տիկին Տը Վիշվիլ քաղցրութեամբ կընդունէր զան : Այս երկտասարդն աղէկ կը հաղուէր կը շքուէր , բայց անձնական արժէք մը չունէր բնաւ . անիմերի կերպով բարեշնորհ այլ ըստ ինքեան աննշան անձ մ'էր . սակայն ընտիր կերպեր ունէր , և իր խելքին պակտութիւնը կը լեցունէր այնքան վաղահաս կենցաղադասութեամբ մ'որ իր ընտրելապէս քաղաքավարական կերպերը գրեթէ ծիծաղելի հակադէմ պատկեր մը կընծայէին իր գեռ բոլորովին պատանեկան աղւոր կերպարանքին հետ :

Գիտնական պատանիներէն , Գլիլմօն ձեւացող պղտիկ աղջիկներէն ետք ըստ իս ոչինչ այնքան անախորժ է որքան են այն խիստ անտիական պատանիներն որք իրենց հասակին յատուկ զուարթութիւնը և վստահ անդամութիւնը կը փոխեն զգօն համարձակութեան մը ,

և սաստիկ արհամարհութեան մը , արհամարհութիւն՝ այն ամեն իրերու դէմ որք համարձակապէս զուարթ և զուարճալի են : Անշուշտ այս քաղաքավարական շփանցութիւնը նախապատիւ է շատ մը կենցաղագէտ մարդերու գրեթէ ամբողջի անհողութենէն կամ ընտանութենէն . ուստի ես և ակիկն Տը Վիշվիլ խիստ մակրմատիկ և կատակներ կընէինք իր եղբորորդիին ծանրասէր և կշռուած անհամութեանը վրայ :

Չէի ենթադրեր թէ Պ. Տը Սենվիլը ամենափոքր պահանջում մը կընայ ունենալ իմ նկատմամբ , հետևաբար զինքն ընդունէր էի ևս աւելի բարեսիրութեամբ : Սովայն Պ. Տը Սենվիլ ինձ ի այն մեծաբանքը ըրած էր զոր ամեն բարեկիրթ մարդ մը կը սրբաւորի ընել կնոջ . բայց մեր օրերն այնքան հազուադիւրս են լաւ ընկերութեան յարմար անձինք , և մարդերն այնքան քիչ հոգ կը սանին կանանց որ գրեթէ վստահաւոր կըլլայ ամենափոքր մեծաբանքը : Արդ ինչ որ կենցաղավարութիւն կը սեպուէր ակիկն Տը Վիշվիլի խիստ պղտիակումբին մէջ , անշուշտ նուազ փոքր և նուազ ընտիր ընկերութեան մը մէջ հանապաղօրեայ և բացայայտ քծինք պիտի սեպուէր : Յետադայ գէպքին առթիւ կրցայ տեղեկութիւն առնուլ այն դիտաւորութեանց վրայօք զոր Պ. Տը Սենվիլը ունի եղեր կամ ինքն իսկ յայտնած էր և որոնց նկատմամբ երբէք կասկած մ'անդամ չծնած էր մտքիս մէջ :

Տիկին Տը Վիշվիլ առաւօտ մը տունս եկաւ և զիս պազնելով ըսաւ .

— Խիստ ուրախ կը տեսնես զիս . իրաւ է , վասն զի անլուր , անհաւատալի իրողութեան մը գիւցազնուհին ես . չես կրնար երեակայել թէ որքան կը սիրեն քեզի , որքան կը հիանան քու վրայ . կուզեն փոխառնութեամբ մը մուչնել տալ քեզ այն ամեն վիշտերը որոնցմով տառապեցար : Քեզ չըսէի թէ մարդիկ բարի կողմ ունին . . . ահա իրաւունք կը տան քեզ : Ահա ստուգիւ լաւամոլ եղայ :

Տիկին Տը Վիշվիլ այնքան եռանդուն կերևար որ ժպտելով ըսի .  
— Բայց բացատրէ՛ ուրեմն միտքդ , ըսէ՛ ինձ , նայիմ , ինչպէս

այդ անուր , անհատապի իրողութեան գիւցալնուհին եղայ առանց  
այդ մասին տեղեկութիւն մ'ունեցած ըլլալու :

— Էիմա սիտի սրտամեմ և սիտի կարմրիս . . . : Ա՛չ , այո՛ սիտի  
կարմրիս , և բոլոր զօրութեամբդ , վասն զի գովեստներն անձրեի  
պէս անզային վրայ . բայց ամեն բանէ աւելի զմայլելին է եղբոր-  
որդիս Աստիժոն Տը Սենվիլին մէկ յիմարտաւարութիւնը որ Պ . Տը  
Քօշկիւնին խիստ ճարտասանական խօսքեր ներշնչեց . . . և . . . : Բայց  
ամեն բան սրտամեմ քեզ : Գլխես որ երեկ զիշիք զխորածովդուս  
զոցեցի ակիկին Տը Լօնրէյի սունը երթալու և ներկայ գտնուելու իր  
հինգշաբթի օրուան յատուկ հիւրերու ահումբին մէջ . չէի կրնար  
չերթալ , վասն զի բարեօրդա իշխանուհին և իշխանն ալ մի և նոյն  
կերպով կը մեղադրէին ինքզինքնին՝ ըսելով թէ շատանց 'ի վեր տի-  
կին Տը Լօնրէյի սունը դայցած չեն : Երեկ չէ միւս օր խօսք սուեր  
էի իրենց երթալ և զկրննք առնուլ . արդ իշխանուհին , իշխանը և  
ես երեկ ակիկին Տը Լօնրէյի սունը դայցինք : Չեմ յարգեր այս կըն-  
կան բնաւորութիւնը . թէև խելացի է բայց քաջատիրա չէ , եթէ իր  
առջև անդժարօր ծամուելու ըլլայ այն անձանց մէկին միւր , զորս  
ինք իր մտերիմ բարեկամները կանուանէ , ձայն չհաներ և իբր զի-  
տողութիւն բաւական կը համարի ըսելը . . . Ա՛ն , որէ՛ր Աստիժոն  
էր՝ է արի : Անշնին չէի հասարար արածի բռնի մը . . . Բայց արեւ  
գիշերս , իրա՛ն է արի . . . Անշուշտ շահագանցութեան կայ արոր մեջ . . . և  
այն : Տ'երկուր իշխանը հիմակ այնքան քիչ կը յաճախէ ընկերու-  
թիւնները որ ակիկին Լօնրէյի սունը դալը գրեթէ գէպը մ'եղաւ :

Չես կրնար գիտնալ , սիրելի՛ գիւմ Մաթիլա , թէ ինչ սրտակա-  
ռելի ներդարձութիւն մ'ըբաւ իր ներկայութիւնը , և ինչպէ՛ս ներ-  
կայութեամբը զբեթէ յանկարծապէս փոխեց ակիկին Տը Լօնրէյի  
սրահին տեսքը երբ ներս մտանք մենք : Այնքան աղմկապէս կը  
խօսակցէին հոն որ հաշիւ հաղ լուած էր մեր դալուստը խմայնող  
ձայնը : Երբ իշխանին անունը լսուեցաւ , յանկարծ խորունկ լու-  
թիւն մը արեց , բոլոր մարդերը և քանի մը կին անդամ ոտք ելան :

— Բեզի պէս կը խորհիմ , ըսի ակիկին Տը Քիշվիլին . մարդ մտա-  
ծելով այս մեծարանաց և սրտիւններուն վրայ որք կըլլան այնպիսի

մարդու մ'որ այսօր զրկուած է իր այնքան վաղեմի շքեղութիւննե-  
րէն և որ Ֆրանսայի գեղեցիկ անուններուն մին իրեն սէս բարձր  
կը պահէ , հարկաւ կը հաշտուի աշխարհիս հետ :

— Այնպէս չէ՞ : Բայց մտիկ ըրէ մինչև վերջը , շատ աւելի սի-  
տի զարմանաս : Անօգուտ է ըսել թէ Բարիզի մէջ չկայ մարդ մ'ո-  
րու հետ չտեսնուի տիկին Տը Լօնրէյ , իր Բարիզի սունը հետա-  
քրքրական է , վասն զի ամեն կարծիքներու և ամեն ընկերութիւն-  
ներու վերաբերող (ստուգապէս կամ անստուգապէս) նշանաոր  
անձինք հոն կը տեսնուին : Տիկին Տը Լօնրէյ՝ որ սակայն շատ ա-  
ղէկ հիւրասիրութեամբ կը մեծարէ իր այցելուները՝ իշխանին և իր  
կնոջ զալուստէն ետք իր սովորութեանը համեմատ փոխանակ չա-  
բարոյր կամ չարասէր խօսակցութիւն մը իրախուսելու իր նոր հիւ-  
րերուն արժանի նիւթի մը վրայ խօսակցութեան տեղի տուաւ : Քա-  
նի մը վայրկեան ետք Պ . Տը Քօշկիւնն ալ եկաւ :

Երեկ չէ միւս օր ատենակալաց խորհրդարանին մէջ ըրած ատենա-  
բանութիւնը մեծ համբաւ առած էր . ամենքն ալ գէպ անոր նա-  
յեցան : Իշխանը ձեռքը երկնցուց անոր և իր սովորութեանը հա-  
մեմատ ընդունեց զան այն սրտարողի մտերմութեամբ որ մեծադին  
պատիւ մը կը դառնայ . ուրիշ անձեր ալ եկան . ասոնց մէջն էր սի-  
րելի եղբորորդիս՝ Աստիժոն Տը Սենվիլը՝ վերջ հոյաձև փողկապ մը ,  
թիկնոցին կոճկարանին վրայ շքեղ ծաղկեփունջ մ'ունենալով , և  
ինչպէս գիտես ներկայանալով այն կըռուած համարձակութեամբ ,  
այն մասնաւորապէս ուստած վայելչութեամբ որ խնդուկդ կը բերեն :

— Եւ որք յուսահատութիւն կը տան քեզ :

— Անշուշտ . խիստ բարեսէր աղպական եմ , և իրօք ցաւելու բան  
մ'է եղբորորդիս այս կերպերը . . . : Արդ՝ ինչպէս ըսի՝ ականատ որ  
մարդիկ կային տիկին Տը Լօնրէյին սունը : Պէտք է որ ըսեմ քեզ  
հոն գտնուող անձանց անունները , սիտի հասկնաս թէ ինչու կը-  
սեմ : Այլ և այլ անձերու հետ կային մանաւանդ տիկին Տը  
Քսերնիքա և իր վայրենաբարոյ էրիկը . ասոնց ներկայ գտնուիլը  
մեծ ուրախութիւն տուաւ ինձ , և այս ուրախութեանս սրտածառն ալ  
սիտի հասկնաս հիմա : Կար նաև Աւսարիոյ գեսպանուհին . ասոր

հոն դանուիին ալ ուրախութիւն տուաւ ինձ , բայց տարբեր նշանակութեամբ , վասն զի չկայ ազնիւ և վսեմ բան մը զոր չհասկընայ ան . վերջապէս հոն էր նաև այն սեռական մեծ մարդը (մեզի հետ ներս մտած էր) որու համար Պ . Տը Թայէյրան ըսած է այնքան սքանչելապէս դեղեցիկ կերպով մը . պատկառանք կը ներշնչէ և կը հանդիսի .

—Անկարելի է ասկից աղէկ նկարագրել զան , ըսի տիկին Տը Քիշվիլին : Բայց չե՞ս սիրեր նաև իր այն նկարագրութիւնը զոր Տ'Երիգուր իշխանն անցեալ օր բրտա .

«Գրէիք մեծ մարդերու հակառակ կրնայ իր արևակն համարչակութեամբը ինչպէս «Իրմեւ» էր ըստի վայելչութեամբը յարբուել , մեծածախի կարողութիւններովը հրատարակել իր արհմային արհամարհութեամբը ժողովրդային ըլլալ :

—Այդ նկարագրութիւնն ալ շատ ճիշդ կերևայ ինձ , ըսաւ տիկին Տը Քիշվիլ , թէև ասկաւին բուն սրտակերպն հեռի է , վասն զի ինչպէ՞ս դէմքի մը , նոյնպէս և ազնիւ բնատրութեան մ'ամեն նուրբ զանազանութիւնները դժուարին է նկարագրել : Արկար չընեմ , բարիզարնակներուն ընտիր մասը տիկին Տը Ածնբրէյի տունը հաւքուած էր , և մեծապէս ուրախացայ տեսնելով թէ այս ամեն կերպով անթերի ակումբն ականատես եղաւ յետագայ իրողութեան ,

—Շուա ըսէ՛ ուրեմն , վասն զի սոսկալի անհամբերութեամբ մը կը չարչարուիմ ,

Տիկին Տը Քիշվիլ շարունակեց .

—Պ . Տը Քիշվիլն տիկին Տը Ածնբրէյի հետ կը խօսակցէր շփունէային քով : Խօսք բացուեցաւ Գծնակրկութուարի վերջին նուազահանդէսին վրայ ուր էինք միասին , և հարցուցին ինձ թէ քաջ էս երաժշտութեան մէջ , ահա այս առթիւ խօսակցութիւնը քու վրայ շրջեցաւ : —Անշուշտ , պատասխանեցի , և տիկին Տը Անդրիին անընկճելի վեհերօտութիւն մ'ունենալը դժբաղդութիւն մ'է իր բարեկամաց համար , վասն զի շատ անգամ կը զրկէ զանոնք իր նուազելը լսելու հաճոյքին . տիկին ար Անդրի պատուական ո՞՞մ մը և կատարեալ ճաշակ մ'ունի . . . : —Երբ առաջին անգամ տիկին Տը

Անդրիին խօսիլը լսեցի , ըսաւ Պ . Տը Քիշվիլն , ապահով եղայ թէ ան հարկաւ սքանչելի կերպով մը սիրտի երգէր . իր ձայնին հնչիւնն այնքան երաժշտային է որ երգն իրեն համար չէ թէ տազանդ մ'է , այլ տեսակ մը բնական խօսուածք : —Տիկին Քսերնիքա որ անշուշտ շներեր քեզ այն գէշութիւնը զոր ժամանակաւ ուզեց ընել քեզ , սիրելիդ իմ Մաթիլա , նենդալի կերպով մը ժրպտեցաւ և անշուշտ Պ . Տը Քիշվիլնը շփութելու համար ըսաւ անոր շինծու քաղցրութեամբ . —Տիկին Տը Անդրիին վրայ մեծապէս հիացողներուն միջն էք , սարսն : —Այո՛ , տիկին , բայց իր վրայ ունեցած կաթոգին սէրս սուելի մեծ է քան թէ հիացումս , ըսաւ Պ . Տը Քիշվիլն այնպիսի համարձակ ձայնով մը , այնպիսի անկեղծ , յարգալի և խանդավառ կերպով մ'որ այս բացայայտ խոստովանութիւնը տարօրինակ ըլլալովը հանդերձ ամենասպասեհ բան մ'երևցաւ :

—Ոչ որ ինձի չափ գիտէ Պ . Տը Քիշվիլնին ողղամտութիւնը , ըսի տիկին Տը Քիշվիլին՝ կարմրելով : —Երբ քու և բարեկամներուդ առջև համարձակապէս կը խօսի իր իմ վրայ ունեցած բարեկամական սիրոյն վրայ , հոգ չէ , բայց խօսիլ այնպիսի անձերու առջև որոնց բարեսիրտութեանը վրայ ապահով չեմ . . . :

—Անիրաւ ես , սիրելի Մաթիլա . այս իրողութեան վերջը պիտի ապացուցանէ քեզ թէ մեր բարեկամն ընդհակառակը կատարելապէս վարուեցաւ : Տիկին Տը Քսերնիքա յատկապէս կ'ընդհին բառը գիտեց և ըսաւ Պ . Տը Քիշվիլնին՝ հպտելով և անոր վտանգաւոր հարուած մը տալու համար :

—Ահա խօսք մ'որ գէթ անխոհեմութեան նշան է : Գիտէ՞ք որ տեսակ մը սիրարոյր յայտարարութիւն մ'է ասի , և թէ սիրտի կըրնայ տիկին Տը Անդրիին ականջը հասնիլ այն : —Ե՛հ . . . կը կարծէք , տիկին , թէ երկար ատենէ 'ի վեր յայտնած չըլլամ տիկին Տը Անդրիին թէ եռանդալին կը սիրեմ զինքը : —Տիկին Քսերնիքա զարմանալ , շուարիլ ձեացուց , վար բրտա աչիւրը , նորէն վեր բրտա , վրդոված համեստութեան արտայայտութեամբ մը վերստին վար նայեցաւ անգամ մ'և վերջապէս բրտա : —Շատ կը յախմ . սարսն , կատակ մ'ընելով տեղի տալուս համար այդպի-

սի պատասխանի մ'որու հետևանքը կրնայ այնքան ծանր ըլլալ տիկին Տը Լանգրիին պատիւին նկատմամբ և . . . : — Պ. Տը Բօշկիւն ժամանակ չտուաւ որ լմնցնէ խօսքը , և ամենաբնական կերպով մ'ըսաւ : — Բայց տիկին , ինչո՞ւ տիկին Տը Լանգրիին պատիւին պիտի դանայ ըսած խօսքս : Մարդս չ'սարտաւորիր՝ հարտանալ այն սքանչացումով և սիրով զոր կզգայ անոր համար . ո՞չ ասպարէն փառք մ'է զգալն այն ամեն բաները որք աղնիւ և վսեմ են . սէ՞տք է իր աւիւնը կեղծել վասն զի աղնիւ և վսեմ սիրտ մ'ունեցող ծաղկահաս և շնորհագեղ կին մ'է ան : — Անշուշտ ո՞չ , պարոն , կրկնեց տիկին Տը Քսերնիքա նենգալի ժպիտով մը : Միայն թէ այդ աւիւնը կրնայ ենթադրել տալ չարախօսներուն թէ նոյն զգացումը ներշնչող անձն ալ կզգայ մի և նոյն աւիւնը . . . : — Բայց իմալ բոլոր փափաքս է ամենէն առաջ չարախօսներուն համոզուիլը թէ տիկին Տը Լանգրի ամենևին անզգայ չէ այն աւիւնին նկատմամբ զոր ինք կը ներշնչէ ինձ , գոչեց Պ. Տը Բօշկիւն՝ տիկին Տը Քսերնիքային նայելով անողորբելի արհամարհութեամբ լի նայուածքով մը :

« — Չարախօսներ'րր . . . բայց , տիկին , եթէ պատահաբար կը ճանչնաք այդ չարախօսներուն մէկ քանին , հաճեցէ՛ք ըսելու անոնց թէ տիկին Տը Լանգրի զիտէ ինձ ներշնչած բուն սէրը , թէ ինքն ալ անկեղծ սէր մ'ունի իմ վրայ , թէ ամեն օր հետը կը տեսնուիմ և թէ չկայ երանութիւն մ'որ համեմատուի այն երջանկութեան հետ զոր կը վայելեմ այս զմայելի մտերմութեան մէջ : — Պ. Տը Բօշկիւն այսպէս սիղաբար և համարձակապէս հաստատելով իր մտերմութիւնը զոր տիկին Քսերնիքայի չարաբոյր ակնարկութիւնները կուզէին նենգալի կիսալոյսի մը մէջ թողուլ , այս կնկան չարասիրական խօսքերը կը ջնջէր . իշխանուհին ամօթահար մնալով ուզեց օղնութեան կանչել եղբորորդիս Աասթօն Տը Սենվիլը որ կերևայ թէ քեզի պաշտող ցուցուցած էր ինքզինքը , և թողուցած էր կարծուիլ թէ շեւ մերժեր իր պահանջումները :

— Բայց Պ. Տը Սենվիլ երբէք չըսաւ ինձ խօսք մ'որմէ ենթադրէի այդպիսի պահանջումներ ունենալը , գոչեցի . . . , և ես ալ բընաւ . . . :

— Տէ՛ր Աստուած , այդպէս ըլլալը ես ալ գիտեմ , սիրելի՛ աղջիկս , ըսաւ տիկին Տը Բիշվիլ՝ խօսքս ընդմիջելով . և ահա պիտի տեսնես թէ ինչպէս եղբորորդիս իր ժպրհութեան պատիժը գտաւ : Ինչպէս շատ աղէկ կերեակայես , Պ. Տը Բօշկիւնին ուղղասիրական խօսքերն արդէն մեծ նեղութիւն տուեր էին անոր : Պ. Տը Սենվիլ կասկարմիր եղաւ : Տիկին Տը Քսերնիքա հեղնալի կերպով մ'անոր նայելով ըսաւ . — Ե՛ , պարոն Տը Սենվիլ , ի՞նչ կը խորհիս Պ. Տը Բօշկիւնին գաղտնապահութեան նկատմամբ ըսած խօսքերուն վրայ : — Խեղճ եղբորորդիս յանպատրաստից պատասխան գրտնելու մասին քաջալարժ մը չէ : Սակայն պարտաւորեցաւ խօսիլ՝ ապուշ մը չկարծուելու համար : Պիտի տեսնես որ խօսելովը մեծ բան մը չշահեցաւ : Աստի վճռական կերպով մը սլատասխանեց տիկին Տը Քսերնիքայի հարցումին . — Աերևայ ինձ , տիկին , թէ Պ. Տը Բօշկիւնի համար կարեւորութիւն չունի եղբր սիրոյ մէջ գաղտնապահութիւնը , բայց չեմ կրնար համակարծիք ըլլալ իր հետը . այնքան հրապոյր ունի մթութիւնը որ . . . այն կիսալոյսին մէջ զոր մարդս . . . : Բայց այսքան կրցաւ խօսիլ . անկարելի եղաւ Աասթօնին աւելի հեռի երթալ : Չայնն այլայլեցաւ . ամեն նայուածներն իր վրայ յառեցան . Աասթօն թօթուկեց , հազաց . Պ. Տը Բօշկիւն մեղքացաւ իր վրայ , և պատասխանեց նախ տեսակ մը դրեթէ հայրական քաղցրութեամբ , ապա սակաւ առ սակաւ ոգի առնելով . — Ար հաւատեմ քեզ , սիրելիդ իմ պարոն Տը Սենվիլ , թէ գիտեմ այն ամեն արժէքը զոր մթութիւնը և գաղտնիքն ունի . . . օրինակի աղաղաւ երկրայական կամ թօշնիլ սկսող գեղութեան մը , վատ նենգութեան մը , սուտ կամ յանցական սիրոյ մը համար . բայց երբ խնդիրն արևին ճառագայթներէն լուսաւորուած հին գեղեցիկ մարմարիոնի մը սէս անարատ և շողշողուն գեղեցկութեան մը վրայ է , (այսպէս խօսելով տիկին Տը Լանգրիին գեղեցկութեանը կակնարկեմ) չարայարեց հեղնալի փակագծով մը և Քսերնիքա իշխանուհին նայելով ուղղակի , բայց երբ խնդիրն է այնպիսի զգացումի մը վրայ որ պարծանք և երջանկութիւն է նոյնը զգացողներուն համար (այսպէս խօսելովս իմ սիրոյս կակնարկեմ) , այս գեղեցկութիւնը ,

այս սէրը յայսնապէս ցոյցնելու համար որքան ալ պայծառ ըլլայ  
 արեւը, որքան ալ վճիտ ըլլայ երկինքը, որքան ալ ազդու ըլլայ  
 ձայնը, որքան ալ մեծարարբառ ըլլայ պաշտումը, դարձեալ քիչ  
 է ըստ իս... : Անատեն խաւարային, սոճիթալի և երկչոտ հեշտու-  
 թեանց հետ բաղդատելով այն երկնային վայելումները զոր մարդս  
 կը ճաշակէ՝ սիրտը սէզ, ճակատը բաց և նայուածքը համարձակ  
 ըլլալով, կը հարցունեմ ինքնին թէ ո՞վ երբէք կրցած է բաղդա-  
 տել արծիւը բուին, զինորը մարդասպանին, սրտիւր անպատու-  
 թեան, յայտնին դաղանիին և խօսիլը լռելու հետ վերջապէս քեզ  
 իսկ կը հարցունեմ, ախիլին, թէ այն պահուն չե՞մ պարտաւորի  
 բիւրիցս երջանիկ ըլլալ սիրած կնիկիս անունը ՚ի լուր աշխարհի  
 տալով քան թէ կարմրելով ստիպուիլ այս սիրելի անունը թոթո-  
 վելու կամ անամթոթութեամբս պղծելու : Երբէ՞ք, զոչեց ախիլին  
 Տը Տիշվիլ եռանդաղին, երբէք չես կրնար երեւակայել, սիրելիդ  
 իմ Մաթիլտ, Պ. Տը Տօշկիւնի դէմքին հիանալի երեցթը մինչդեռ  
 այսպէս կը խօսէր, և իր նայուածքին հուրը, շարժումին զօրու-  
 թիւնը, վսեմութիւնը, ձայնին յօղմունքով և ախնով լի հնչիւնը  
 և իր հանդարտ ու միանդամայն հրամայական դիրքը : Երկար չը-  
 նեմ ելեքորական եղաւ այն տղաւորութիւնը զոր տուաւ ամենուն .  
 այս տեսարանին ներկայ դանուողներուն ամենքն ալ, Աստիօն և ախի-  
 կին Քսենիքան անգամ Պ. Տը Տօշկիւնին ստիպական ախնը կը-  
 բեցին այն սակաւադէպ, փախուսիկ վայրկեաններուն մէկին մէջ ուր  
 վեհ միաձայնութեան մը համար յարգարուած հողինները աշնուապէս  
 կը ձօճին աչնիւ և ճարտասանական խօսքերէ : Բայց այս չէ ամենը. երբ  
 մեզմեցաւ առաջին եռանդը, Տ'Երիզուր իշխանը կարծես Պ. Տը Տօշկիւ-  
 նին խօսքերը վերին սրբադորձութեամբ մը հաստատելու համար,  
 Տ'Երիզուր իշխանը, կըսեմ, որու ձայնը՝ ինչպէս զիտես՝ այնքան  
 իշխանութիւն ունի սկզբունքի և սրտի զերբերեալ խնդիրնե-  
 բուն մէջ, Պ. Տը Տօշկիւնին ձեռները իր ձեռներուն մէջ առնե-  
 լով զոչեց. — Ա՛ւ, լա՛ւ, բարեկամ, թող դէ՞մ անգամ մ'առա-  
 ջն աշխարհի հրապարակութի և հաստատութի թէ կայ այնպիսի բարձր  
 և պատուաւոր սէր մ'որ զայն զգացողները կրնան խորհրդակից ը-

նել իրենց ամեն բարեսէր և սիրտ կրող անձերը. ապահովե-  
 ղի՞ր թէ ընկերութիւնը պիտի ընդունի այս սէրը այնքան ուղղամը-  
 տութեամբ որքան կը յայտնուի իր առջև : Գեղեցիկ հողինները դիւ-  
 ցազնութեամբ համակելու չափ զոգոող այսպիսի անարատ և սրբա-  
 վան սիրոյ մը մեր օրերու մէջ վերստին ծնունդ տալու պաշտօնը  
 քեզ կը վերաբերէր, քեզ և ծաղկահաս կնիկի մ'որու անունը  
 ակնածական համակրութեամբ մը կարտաբերեմ, համակրութիւն  
 որու արժանի է ինք : — Երատունք ունիս, բարեկամ, կրկնեց պատ-  
 կառելի Տ'Երիզուր իշխանուհին : Գէ՞թ նորատի խեղճ կին մ'որ՝  
 շատ ստուասանք կրեց՝ պիտի զիսնայ թէ մարդիկ եթէ դժբաղ-  
 դարար կարող չեղան ազատ պահելու զինքը սոսկալի վշտերէ, չմու-  
 ցան անոր քաջասրտութիւնը և ցոյցուցած բարեպաշտական համա-  
 կերպութիւնը, և թէ իրենց համակրութիւնը անոր կը յայտնեն  
 յարգելով այն միտիթարութիւնները զորս ան կը փնտռէ զգացումի  
 մը մէջ, զգացում որ ամենէն խստաբարոյ անձանց համար փառք  
 մ'է : — Յուսանք նոյնպէս, ըսաւ իշխանը պատկառելի և անաչառ  
 ձայնով մը, թէ հոս ըսուած խօսքերը փրկաւէտ արձագանք մը պի-  
 տի ունենան . . . և թէ նոյն խօսքերը պիտի հանին մինչև այն  
 մարդերու ականջն որք կը կարծեն թէ ընկերութիւնը ոչ իշխանու-  
 թիւն և ոչ զօրութիւն ունի պատժելու վատ ծայրայեղութիւնները  
 զոր մարդկային արդարութիւնը չկրնար պատժել : Գէ՞թ անգամ մը  
 հասարակութեան ձայնն աղարտէ անարժան մարդ մը և պատժէ  
 վճռելով թէ բարոյապէս արձակուած է իր կինը, և իցի՛ւ թէ ար-  
 դինաւոր ըլլար այս օրինակը. թող նոյն ձայնն ըսէ այս մարդուն  
 աչնիւ և տարաբաղդ կնկան : — Տիկին, այսուհետեւ բան մը չես  
 «սրբապարտիւր այն մարդուն որ վիշտով և նախատինքով ողողեց քեզի,  
 «այն մարդուն որ բաժնուեցաւ քեզմէ՝ պժգալի լրբութեամբ լի  
 «կեանքով մը խայտառակուելու համար, այո՛, ոչայլ ինչ կը պար-  
 «տաւորիս այն մարդուն, բայց միայն անարատ պահել իր անունը,  
 «վասն զի իր անունը քուկդ է այսուհետեւ . . . Սիրադ վերաուրուած է,  
 «խեղճ կին. երկար ժամանակ և լռելեայն տառապէք ու լալէ ետք  
 «քաղցր միտիթարութիւններ կը գտնես անձնուէր ու միանդամայն ազ-

«նիւ սիրոյ մը մէջ: Այս Աստուած, ոչ ալ մարդիկ կրնան պարսա-  
 ւել քեզի» Այս զգացումն աղնիւ, անարատ և անկեղծ է. մար-  
 դիկ կը ծախահարեն այս զգացումը և իրենց չարախօսութենէն ազատ  
 կը թողուն: Աւրեմն դարձեալ փա՛ռք ու պատի՛ւ քեզ, բարեկամ,  
 շարայարեց իշխանը նորէն յուզուելով և Պ. Տը Րօշկիւնին ձեռքը  
 սեղմելով: — Գէթ այսուհետեւ երկու սիրտեր որ դժբաղդ և զատ-  
 ուած են մարդկային օրէնքի տրամադրութեամբ, պիտի կրնան եր-  
 ջանկութիւնը աներկիւղ բնտուել զգացումի մը մէջ որու նկատմամբ  
 չպիտի ստիպուին ամչնալու...: Օրինակդ անոնց առաջնորդն ու  
 փրկութիւնը պիտի ըլլայ: Եթէ այն սիրտերը զրպարտուին, քեզ  
 օրինակ պիտի բերեն, և զրպարտութիւնը պիտի լուէ...:

— Աստուած իմ, ըսի տիկին Տը Րիշվիլին աչքս սրբելով, վասն  
 զի սաստկապէս յուզուած էի, Աստուած իմ, որքա՛ն կը ցաւիմ  
 որ իմ վրայ է խնդիրը, վասն զի չեմ կրնար ըսել թէ քանիօ՞ն  
 կը հիանամ այդ խօսքերուն վրայ:

— Եւ դարձեալ, սիրելիդ իմ Մաթիլտ, ապահով եմ թէ այդ  
 խօսքերը գէշ կը պատմեմ քեզ և կը տկարեմ. մանաւանդ թէ ինչ-  
 պէս նկարագրեմ իշխանին դէմքին վեհութիւնը, այն աղնիւ բար-  
 կութիւնը որով իր ճակատը կարմրեցաւ սպիտակ մազերուն ներքեւ  
 երբ էրիկիդ անարժան ընթացքը ցուցուց, և այն անպատում բա-  
 րեսիրութեամբ լի խօսուածքն սրով քու վրայ խօսեցաւ: Գարձեալ  
 կըսեմ, սիրելի աղջիկս, պէտք է հրաժեշտ տալ այն տեսարանին ներ-  
 դործութիւնը քեզ նկարագրելու: Գիտես որ իշխանն և իշխանու-  
 ճին սրտիւր, կրօնքը, արժանապատուութիւնը, ազնուատոհմութիւ-  
 նը կանձնաւորեն: Աւրեմն երևակայէ՛ անգամ մ'ալ թէ որքան  
 պատկառելի վսեմութիւն մ'ունէր այն տեսարանն որու հանդիսական-  
 ներն էին Բարիլի ընտրելագոյն անձերը: Հիմա Պ. Տը Րօշկիւնը իր  
 անխորհրդապահութեան համար պարսաւելու համարձակութիւնը ու-  
 նիս:

— Անշուշտ ո՛չ, գոչեցի տիկին Տը Րիշվիլին ձեռքը բռնելով,  
 վասն զի իր անխորհրդապահութեան կը պարտաւորիմ կենացս քաղց-  
 րագոյն վայրկեաններուն մին:

— Այնպէս չէ՞:

— Եթէ այդ իրողութիւնը պատմողը դուն չըլլայիր, բարեկամու-  
 ճի՛դ իմ, դժուարութիւն պիտի կրէի հաւտալու համար ինչ որ կը  
 լսեմ, վասն զի այն տեսարանը բոլորովին հեռի կերևայ ինձ մեր  
 սովորութիւններէն, բարքէն և ժամանակէն:

— Բայց նոյնպէս կը կարծե՞ս թէ իշխանը, իշխանուհին և Պ.  
 Տը Րօշկիւն շատ վերաբերին մեր ժամանակին... գոչեց տիկին Տը  
 Րիշվիլ: Քու վրայ չեմ խօսիր, սիրելի աղջիկս, վասն զի թերևս  
 յանդիմանէիր զիս. բայց կը կարծե՞ս թէ ստէպ կրնայ պատահիլ ասանկ  
 մարդ մ'որու ուղղամտութիւնն այնքան ճանչուած է, որ կը պատ-  
 ուէ քեզի և որ կրնամ ըսել թէ աւելի կը բարձրացնէ քեզի հա-  
 սարակաց կարծիքին առջև այնպիսի խոստովանութեամբ մ'որ ուրիշ  
 որ և իցէ մարդու բերնէն ելնելով կրնար մշտնջենապէս կտրելա-  
 նունդ: Տես անգամ մը, այս ասպետական բնաւորութեան իշխանու-  
 թիւնն և իր ներշնչած վստահութիւնն այնքան մեծ է որ ընկերու-  
 թեան ամենէն բարձր և պատկառելի իրերուն ներկայիչներն սեպ-  
 ւող անձինք կը սրբապործեն սէր մը զոր ունի իրեն չվերաբերող  
 կնկան մը վրայ, երևակայէ ուրեմն թէ որքա՛ն վսեմ է այն սէրը,  
 և այն կինն ալ ո՛րքան արժանի է այն սիրոյ...: Ա՛հ, Մաթիլտ  
 ... Մաթիլտ... ըսաւ տիկին Տը Րիշվիլ այնպիսի ձայնով մ'որ-  
 մէ սիրտս խշխշաց, վասն զի բարեսիրութիւն և խղճի տագնապ կը  
 յայտնէր այն, երբէք այսքան լաւ չզգացեր էի այն հեռաւորութիւ-  
 նը որ կայ իմ և քու մէջ... երբէք ոչ այսքան դառնապէս զիղջ  
 զգացած եմ ըրած յանցանացս վրայ...:

— Ի՞նչպէ՞ս կը համարձակիս այդպէս խօսելու, գոչեցի. կուզե՞ս  
 դառնութիւն մը խառնել այս մեծարանաց որոնց շատ քիչ արժանի  
 եմ... բայց ի՞նչ ըրած եմ, տէ՛ր իմ Աստուած, որ արժանի ըլ-  
 լամ այս գովեստներուն, այս համակրութեան զորս քու անյողողդ  
 և հանճարեղ բարեկամութեանդ կը պարտաւորիմ. ո՛չ ապաքէն  
 դուն սրտիդ բոլոր հանճարեղութիւնը ՚ի դործ դրիր արժէք տալով  
 ցուցնելու համար իմ այն միակ յատկութիւնս, որ, բարէ՛, շատ  
 բացասական է, այսինքն համակերպութիւնս: Աստուած իմ, ուրեմն

այնքան դժուարին է տառապելը : Գէթ միայն կուսած եմ : Գէթ միայն անձնուիրութեամբ լի ընթացքով մը ադապտացած եմ սէրս . Ո՛չ . անշուշտ կարծեմ թէ կրնայի ադապտացանել . բայց վերջապէս առիթը չսպասահեցաւ : Չցուցուցի այն հզօր բնաւորութեանց մին որք արիաբար կը զոհուին ազնիւ անբաղդութեանց , որք չեն գեղեկի իրենց երջանիութեան և այն անձերու երջանիութեան մէջ որք բարեկիր անձանց հոգասիրութեան և համակրութեան արժանի են : Ո՛չ , ոչ , դարձեալ ոչ կըսեմ . ինձ անարժան մարդ մը սիրեցի գերուհի մը վատ անձնուրացութեամբ , և այս պատճառաւ իսկ վիշտերս վահուածիւն չունեցան : Աւրեմն մի բաղդատեր զիս քեզի հետ որ այնքան քաջաբար կըրցար վերստին ստանալ կորուստէդ բիրիցս աւելի բաներ . . . : Կ՛նչ հրապոյրի դէմ կուսած եմ : Այս սէրն իսկ , որ կը խոստովանիմ թէ պարծանք մ'է ինձ , ներշնչելու համար ինչ յողնութիւն կրեցի . . . : Աչինչ . . . : Սիրուեցայ առանց իմ կամեցողութեան : Այս համոզումները ինձ տուողը կեղծ համեստութիւնս չէ , բայց կերպով քեզ , բարեկամ , թէ տակաւին չեմ հասկընար այն խանդավառ սէրը զոր Պ . Տը Բօշկիւնին ներշնչեր եմ : Անշուշտ ազնիւ բնազդումներ կըզամ սրտիս մէջ , բայց Պ . Տը Բօշկիւնին սիրածը իմ նախազգացումներս չէ : Աւերջապէս , բարեկամուհիդ իմ , այս սիրոյ աղնուութիւնը , անարատութիւնը կը գոլուի , բայց այս աղնուութիւնը , այս անարատութիւնը նեղութիւն մը կըլի տուած չեն ինձ , և ոչ իսկ կտտիպուիմ կուսելու աւելի սաստիկ զգացութեանց դէմ : Եթէ բաղդատեմ Պ . Տը Բօշկիւնին քով զգացածս այն զգացումներու հետ զոր կը կրէի Պ . Տը Անդրիին քով ամուսնութենէ առաջ երանութեան այն սակաւադիւտ վայրկեաններուն մէջ զոր վայելցի . . . որքա՛ն տարբերութիւն կը տեսնեմ . . . : Անտեսնուան ամեն յուզմունքիս մէջ , որքա՛ն ալ երջանկատ ըլլային , չփոթութիւն , անհանդարտութիւն մը կար միշտ . Պ . Տը Բօշկիւնին քով այսպիսի յուզմունք մը չեմ կրեր : Երբ ներկայ է ինք , անասելի բարեկեցութիւն մը , հանդարտութիւն մը կըզամ . սիրտս փոխանակ ճեպելու իր բախումները , սովորականէն աւելի հանդարտութեամբ կը բախէ , այս ամենասիրելի բարեկամին ներ-

կայութիւնը , խօսակցութիւնը , սիրայայտ խօսքերն իսկ չեն վերգոլեր զիս . կըզամ այն հոգեկին փթթումները զոր միշտ կը կրեմ ես երբ կը հիանամ վեհ և բարի բանի մը վրայ , երբ գեղեցիկ զիւք մը կը կարգամ , երբ աղնիւ տեսարանի մը կը նայիմ հոգեպիշկամ զիւցազնական գործի մը պատմութիւնը կը լսեմ :

Տիկին Տը Բօշկիւնին նախ զարմացմամբ նայեցաւ ինձ , ապա զլուսը օրեց արտմապէս ժպտելով .

— Սիրելիդ իմ Մաթիլա , իմ բոլոր փափաքս է այդ ն հաղարտութեան տեւել կարենալը : Ար ճանչնամ քեզի , եթէ սկզբունքներդ չըլլային իսկ ինչ որ են , սէրդ հիմա այնքան բարձրացած է ամենուն առջև որ նախապատիւ պիտի սեպես մեռնիլը քան թէ հրածեշտ տալ այս միակ փառքին կամ սղծել զայն :

— Եթէ պէտք է ամեն բան բսել քեզ , կրինցի կարմրելով , երբեմնակի վախ կըտայ ինձ Պ . Տը Բօշկիւնին համար աւելի եռանդ և ախն զգալս , թէ և կատարելապէս գիտեմ իր հազուադիւտ յասկութիւններուն արժէքը . . . : Արտուի թէ ամենէն բուն սէրն է չէ թէ այն որ օրուան մը մէջ ծլող , աճող և մեռնող վաղանց տունկերուն պէս յանկարծ օրէն կը զարդանայ . . . այլ այն որ գաղտնապէս կաճի և որու նկատմամբ կասկած մ'անդամ չես ունենար , վասն զի անզգալի են իր գրաւումները . . . : Արդ խոստովանիմ որբեմն , այո՛ , երբեմնակի կը վախնամ որ Պ . Տը Բօշկիւնին վրայ ունեցած բարեկամական սէրս աւելի ազդու զգացում մը չսրահէ , զգացում որու նորածին խանդը շուտ մը պիտի զգամ . . . : Անատեն , բարեկամուհիդ իմ , եթէ գիմադրեմ այս մղումներուն , եթէ յաղթանակեմ , արժանի պիտի ըլլամ գովեստաներուն զոր մարդիկ կը շնորհեն ինձ . բայց հիմա . . . շատ դիւրին է ինձ առաքինութիւնը , հեռակարար չեմ կրնար հպարտանալ անով . . .

Ք Լ Ո Ւ Բ Ի Է

Ն Ա Մ Ա Կ Ն Ե Ր

Այս խօսակցութենէն քանի մ'օր ետք Պ. Տը Լանդրիէն գրուած յետագայ երկու նոր նամակներն ընդունեցայ այն գաղտնի միջոցով որու վրայօք խօսեցայ արդէն :

Անձանօթ անձին ուղղուած այս նամակներուն հետ դարձեալ թունաւոր ծաղկանց փունջ մը կար , որ Պ. Լիւկարթօյի յիշատակին խորհրդանշանն էր :

Պ. Տը Լ Ա Ն Գ Ր Ի Ա Ռ . . .

Բարիդ, Մարտ 1834

«Ամեն բան կը տազնապէ զիս . կատղութիւնս և նախատինքս այնքան սատտիկ է որ պիտի խենդենամ : Ահա հիմակ ալ մարդիկ կերակայեն բարոյականս ուղղել և արտաքսել զիս ինչ ինչ պարկեշտ կարծուած և խստաբարոյ կողմնակցութիւններէ :

«Բողորովին կը ծաղրէի այս բարոյական եպերաբանութիւնները, եթէ հակառակ ներգործութիւն մը չունենային այն կնկան վրայ որ գծրաղղութեանս համար ծնած կը թուի և զոր սակայն չեմ կրնար չսիրել աւելի սաստկութեամբ :

«Երբ պիտի կարգաս այս տողերը քու վայրենական անտառիդ մէջ , անշուշտ պիտի հարցունես թէ արդեօք ետ կը գայ Ամատիսներու և Վալաօրներու ժամանակը :

«Զգիտեմ թէ ժամանակաւ տեսած ես արդեօք ընկերութեանց մէջ Տը Բօշկիւն անունով մարդիդ մը , որ բաւական այլանդակ , խիստ հարուստ , հօրը պէս մարդասէր , տարօրէն վիպասէր և հոն հոս պատերազմներու համար իբր թափառական ասպետ շրջող մարդ մ'է . սակայն քաջ է ան և բաւական խելացի . ատենակալաց խոր-

հրդարանին մէջ կը խօսի այսօր իր բարեկամներուն , վաղն իր թըշնամիներուն դէմ , եթէ բարեկամներն և թշնամիներն իր սկզբունքներուն ընդհարին : Բայց վայելչասէր մարդ մը չէ , և իր հարստութիւնը ոչ վայելել զիտէ , ոչ ալ անով պատիւը աւելցունել . վասն զի երեք հարիւր հազար ֆրանքէն աւելի եկամուտ ունի , և հազիւ վաթսուն հազարը ծախս կընէ , կըսուի : Ար սնդուի թէ շատ ողորմութիւն կը տայ , բայց խիստ գաղտնի կերպով , աւելի խնայողական է այս կերպը : Իսկ իր դէմքը բաւական նշանաւոր , բայց դժնեայ է և անշնորհ : Սակայն կիներն այնքան տարօրինակ են որ Խտալիայի , Սպանիայի և Բարիդի մէջ անդամ այս մարքիղը բաւական սիրային արկածներ ունեցած ըլլալով չկրնար իր փառասիրապէս ցանկացած յաջողութիւններէն աւելի փոքր յաջողութիւններ սպահանջել :

«Տը Բօշկիւն մարքիղն երկամեայ կամ եռամեայ ճամբորդութենէ մ'ետք այս ձմեռ Բարիդ վերադարձաւ : Սրեւելքի արեն անհատատալի կերպով նսեմեց անոր դէմքը : Այս հրասպանը , ինչպէս նաև իր թխագոյն թանձր պեխերն ու այն ամբարտաւան , կծու և հատու ձեն որ կայ իր կերպերուն մէջ՝ քաջ խտալացիի մը կերպարանքը կը տան անոր . բայց մարդիկ իրենց սովորական ասշու թեամբ հիանալով միշտ ամեն բանի վրայ որ նոր է՝ սիրահարեցան այս պարծուկ-մարդասէրին , գատավար-զինուորին , ազահ միլիոնատէրին և այս միջոցիս ո՛վ որ երդնու անոր անունովը կերպնու :

«Եթէ հարցունես ինձ թէ ինչո՞ւ այնքան կամակորութեամբ մանրամասնաբար կը նկարագրեմ այս մարդը , պիտի ըսեմ . — Վասն զի Պ. Տը Բօշկիւն պարզապէս «իւրիւն» «իւրիւն» է . . . . Ասի գէթ լըբութիւն մը մի՛ համարի . այսպէս խօսելով ամենէն ծանրաբարոյ և երկիւղած անձերու արձագանքն եմ , որք այս գեղեցիկ և սրտաուռ սէրը իրենց սրաշտպանութեան ներքե առած են : Այո՛ , անոնք հրասպարակաւ հաստատեցին թէ կինս ազատ է այն ամեն կապերէ որոնցմով հետս կապուած է . միայն մէկ սրայման գրին այս փոքր սպահարդանին , այս սրայմանն է մարուր և անրիժ սպահել անունս . ուրեմն այս թէ ու թիւններով կինս կատարելապէս արտօնու-

Թիւն ունի խաղաղասէս և բացայայտ կերպով Պ. Տը Քօշկիւնին հետ վայելելու պղատանական սիրոյ բոլոր անարատ քաղցրութիւնները, քանի որ կինս թողուցի պժղալի լըբութեամբ մը տարփուհիս հետ ապրելու համար:

«Գլխակէս թէ ո՛վ է ընկերութեան առջև յանուն թշնամանտած ընկերակցութեան այսպէս հասարակայնի միջոցաւ հանդիսացողը. ձեր Տ'Էրիզուր իշխանն է, անարատ և պատուաւոր մարդը, դերագանցասէս մեծ իշխանը: Ախտի խոտաւանիս թէ տարօրինակ է անոր այս խաղացած դերը, ևս աւելի տարօրինակ է քանի որ իր բարոյական գատախաղութիւնը տեղի ունեցաւ Պ. Տը Քօշկիւնին մէկ նոր այլանդակ ընթացքին ստիւ. այս Պ. Տը Քօշկիւնը օրին մէկը զմայելի բան մ'ընել կարծեց բոլոր Բարիկի առջև յայտնելով թէ արիօրէն կը սիրէ կինս և թէ աս ալ զինքը այնպէս կը սիրէ անշուշտ բարի գիտատորութեամբ...»:

«Ասոր վրայ ձեր իշխանն և իշխանուհին (հրեշտակային ջերմուանդ կին մը, նշանակէ այս կէտը) սկսան կիցէ՛ գոչել, և Պ. Տը Քօշկիւնը շնորհաւորել իր անկեղծութեանը համար: Աւերջասէս ախնը կամ լաւ ևս է ըսել ծիծաղելի խնդակցութիւնն այնքան սաստիկ եղաւ որ բարեկամութեան հինգէս այս գէպը ինձ պատմող կին մը ինքն իր վրայ խնդալով հանդերձ խոտաւանեցաւ թէ պահ մ'ինքն ալ չկրցած էր գիմարել ընդհանուր ախնին:

«Ննչպէս գիտես, ամեն բան նորածնութիւն է Բարիկի մէջ. հետեւաբար առ այժմ մարդիկ մեկգնասպէս կը սիրեն ինչ որ Պ. Քօշկիւնին ասպետական ողջամտութիւնը կանուանի: Այնքոր հոգի կը տան իր վրայ, մարդերն ալ կը նախանձին կամ կը վախնան իրմէն: Տիկին Տը Վանդրի կը յիշուի իր առաքինի սիրոյ սքանչելի բնատիպար մը. և այս միջոցիս պղատանական սէրն և իր անմեղ միտթարութիւններն եռանդասպէս կը հռչակուին:

«Այս ամեն պղատանականութեամբ հանդերձ երբեմնակի սաստիկ կը գրողով Պ. Տը Քօշկիւնը ինձ ծանօթ խաբէ բաներուն ամենէն մեծը համարելու. ամենաշիւքին բան մը կըլլայ սիրոյն յարաբերութիւն մը հաստատելու այս նոր կերպով, որով մարդ կենէ խիստ

համարձակասէս և առաքինասպէս կնկան մը վրայ կը խօսի հրապարակաւ, և այս կամակատար ու անարատ վերարկուին ներքև տիմար ներու և բարեմիաներու վրայ կը խնդայ...»:

«Սախայն, ո՛չ, ո՛չ, ես կը ճանչեմ կնիկս. կամ անհաւատալի կերպով փոժուած է ան կամ անունս միշտ անրիժ մնացած է: Քօշկիւնն ալ բաւական այլանդակ մարդ մ'ըլլալով կրնայ ախորժ գանել այս եթերական սիրոյ մէջ որու աննիս թականութիւնը պիտի տուէ... որքան որ կրնայ:

«Նորէն կըսեմ թէ այս ամեն իրողութեանց վրայ շատ պիտի խնդայի եթէ ձեր Տ'Էրիզուր իշխանին խիստ և փրուն խօսքերը գծնդակ հետեւութիւններ ունեցած չըլլային ինձի համար. չեմ կրնար ուրանալ թէ տեսակ մը մեծանուն պատգամ է ան որու խօսքը մտիկ կընեն մարդիկ. Տ'Էրիզուր իշխանը գատաղարուց ինչ որ ինք կնոջս գէմ բռնած ընթացքիս անարժանութիւնը կանուանէ, ըսելով թէ ընկերութիւնը կը սարտաւորի տիկին Տը Վանդրիին վրէժը լուծել բացայայտ անտարբերութիւն մը ցոյցունելով ինձ: Գժբաղդարար այս խօսքերը արձագանք գտան. նախանձորդներն որք կը նախանձէին ինձի գէմ, ապուշներն որոնց ինքնասիրութիւնը վերաւորեր էի, նորատի կիներ գորս խաբեր էի, սոցիոլոգիները զոր անարդեր էի, ընդունեցան իշխանին այս գեղեցիկ խօսքերը, և քանի մ'օրէ ՚ի վեր կը նշմարեմ թէ ընկերութեանց մէջ զիս կրնդունին տխուր լուտութեամբ մը, սատնաբեկ քաղաքաւարութեամբ մը, որք անամօթութեանէն հաղար անդամ աւելի նախատական են, վասն զի գանդատելու կամ սրդողելու սրտբուակը չեմ գաներ:

«Եթէ ձերունի մը չըլլար Տ'Էրիզուր իշխանը, այս վատ գատաղութեան սկզբնասրտածառը կը գանէի և մենամարտութեան կը հըրաւիրէի զանս. բաց սէտք չէ խորհիլ այս բանիս վրայ: Ար մնայ ինձ Քօշկիւնը, օրը քան անգամ կը գրողով հետը մենամարտելու, բայց կը վախնամ ծաղրելի ըլլալու. պիտի կարծուի թերևս թէ նախանձոտութիւնս է այս մենամարտութեան սրտածառը: Սախայն սիւ էի է ինձ մեռցնել այս մարդը, վասն զի կը քամահըմ

զինքը . 'ի բնէ անտի բացարձակ հակակրօթիւն մ'ունեցեր եմիրեն  
դէմ . Մօրթանեին բարեկամն էր , Մօրթանեին զոր ալ պէտք չու-  
նիմ ատելու : Ամուսնութենէս առաջ Քօշկիւն արդէն անտանելի կե-  
րեար ինձ իր թաղուն ողորմութիւններու , զաղանի բարեգործութիւն-  
ներու սեթեթներովը , բայց անատեն չունէր դէթ այն խրոխտ  
դէմքը , այն անամօթ գիրքը զոր ունի հիմա :

«Անցեալ օր հանդիպեցայ իրեն . ձի հեծած էր , ինչպէս նաև  
ես : Արիւնս գլուխս զարկաւ . կը յուսայի թէ չպիտի բարեէ զիս ,  
և թերևս հետը կռիւ մը հանելու համար պատրուակ մը գտնելու  
խենդութիւնը ընէի : Բայց անէ՛ծք . Քօշկիւն բարեկեց զիս . բայց իր  
բարեն եղաւ այն անանուն և անձև թշնամանաց մին որք սաստիկա-  
պէս կը վերաւորեն մարդս և որոնց համար կարելի չէ գանդատիլ .  
իր խստագիծ և անխօս գէմբին վրայ , դժնայ և կծու նայուած-  
քին մէջ կարծեցի նշմարել թէ զիս բարեկրով կը բարեէր այն  
մարդը որու անունը կը կրէր Թիկիւն Տը Անդրի , և կամ թէ գու-  
ցէ իր տարփուհիին էրիկը կը բարեէր . վասն զի վերջապէս խեն-  
դութիւն մ'է կնկանս առաքինութեանը հաւտալս : Բայց դարձեալ  
ո՛չ , ո՛չ , իմ կամեցողութեան հակառակ կուղէի երբեմնակի յանցա-  
ւոր կարծել կնիկս . ինձ կը թուի թէ այսպէս կարծելովս աւելի գիւ-  
րաւ շունչ պիտի առնում . . . և թէ յանցանքներս նուազ պժղալի  
պիտի երևին ինձ . բայց չեմ կրնար վստահիլ իր ակարութիւննե-  
րու . երբէք յանցանք մը գործելու չափ կամքի զօրութիւն չպիտի  
ունենայ ան . պիտի կրնայ լալ , հեծել , բայց վրէժ առնուլ . . .  
ո՛չ երբէք : Այս կէտիս վրայօք խորհելով նախապատիւ կը համա-  
րիմ առաքինութեանը հաւտալ . թէ և ամենևին սէր չունիմ իր վը-  
րայ , թերևս երևակայածէս աւելի ցաւ պիտի դգամ անոր յանցա-  
ւորութիւնը գիտնալով . վասն զի ինքնասիրութեանս ուրիշ վէրք մը  
ալ այս յանցաւորութիւնը պիտի ըլլայ :

«Բայց կէտ մը կայ որ ամեն բանէ աւելի ուշս կը դրաւէ և բար-  
կութիւնս կը գրգռէ սաստիկ . այսինքն կը տեսնեմ որ ոչ ոք ծաղ-  
րելի կը համարի այս Քօշկիւնը . այս պարագայիս մէջ ուր այնքան  
ծաղու առարկաներ կան , իր տեղն ուրիշ որ և է անձ պիտի

պիտի ծաղրուէր : Ո՛ւր է ուրեմն աշխարհիս չարասրտութիւնը . կամ  
թէ ինչպիսի իշխանութիւն ունի այս մարդն որ կրակին հետ կը  
խաղայ , և կը յաջողի ուր որ ուրիշները չպիտի յաջողին : Ինչ-  
պէ՞ս կըլլայ որ ամենուրեք իբր նորաձևութիւն կը հռչակուի՞ յայտ-  
նելով այնպիսի սկզբունքներ որ դէթ տասնուհինգ օրուան համար  
կը վերականգնեն պղտորակա՞ն սէրը , այսինքն ինչ որ տղայոց , աշա-  
կերտաց կամ ծեթերու խախուտ և յիմարական երազն է . . . : Ո՛չ ,  
ո՛չ , անկարելի է որ Քօշկիւն անկեղծօրէն այս խաղը խաղայ . . . :

Սակայն եթէ անառակութիւն մ'է այս բանը , աւելի զարմանա-  
լի չերեա՞ր քեզ մարդը : Ո՛չ ապաքէն սքանչելի բան մ'է Տ'է-  
րիգուր իշխանին և իր կնիկին պէս անձերը պարզամիտ , կամակա-  
տար և պաշտպան սեսլել : Ինձ նայէ՛ . . . այս մարդը անլոյծ խնդիր  
մ'է . բայց ի՛նչ կուղէ ըլլայ , կատե՛մ զինքը , ո՛հ , արիւնը խմ-  
լու չափ կատե՛մ . . . մանաւանդ քանի մը ժամանակէ 'ի վեր , և  
չգիտեմ ինչո՛ւ համար . թաղուն ատելութիւն մ'է այս . կարծես  
նախազգացում մը կըսէ ինձ թէ այս մարդը գէշութիւն պիտի ընէ  
ինձ , թէ պիտի վերաւորէ զիս այն էակին նկատմամբ որ իմ ա-  
մենասիրելիս է . . . :

«Աւերջապէս ինչո՛ւ այսքան անուղղակի ակնարկութիւններով խօ-  
սիմ հետդ . կը գրեմ քեզ բարկութիւնս թափելու , հոգիիս բոլոր  
եռումները դուրս հանելու համար : Արդ , ըսեմ ուրեմն . այն օրէն  
'ի վեր որ այս մարդն ուղղակի կամ անուղղակի պատճառ եղաւ  
այն ցրտութեան որով կընդունուիմ ընկերութեանց մէջ , Իւրսիւ  
անհամբոյր եղաւ իմ նկատմամբ : Չգիտեմ թէ ինքն ալ կը նուաստի  
այն նուաստութեանց պատճառաւ որոնց կենթարկուիմ բռնի , չգի-  
տեմ թէ ինքնասիրութիւնս այս նուաստութիւններէն կը տաղնապի  
անոր կամ ինձի համար . բայց Իւրսիւ համարձակեցաւ ըսելու ինձ  
թէ արժանի էի այսպիսի ընդունելութեան կնկանս գէմ բռնած  
պժղալի ընթացքովս . համարձակեցաւ ըսելու թէ ընկերութիւնն ի-  
րաւունք ունէր այսպէս դատապարտելու զիս , թէ կը պարտաւորի  
աւելի սաէպ գործածել այս տեսակ վրիժառութիւնը որու կրնան  
ենթարկուիլ օրէնքէն խոյս տուող մոլութիւնները կամ ոճիրները ,



սրտի անադորոյն խշխշուք մը, և ասոր միակ սրտածառն էր Խւրսիւլը սրտաբեկ տեսնելս : Չգիտէի իր ցաւերուն պատճառը . բայց կը վեշտանար ան և ես ալ կը վշտանայի . . . անընդհատ դէպ իր հոգին կը խոյանար հոգիս :

«Միայն քեզ կըսեմ թէ այս անգամ անկեղծ էի . աղաչանքս սրբտէս կը բղխէր, հեծկլտանքս աղիքէս կ'արտաբերուէր . . . : Արցունքս յուսահատութեան արցունքիս սէս դառնահամ, կիզողական էր . . . : Այլ սակայն անմուռնչ, անտարբեր և տխուր կը մնար իբր թէ խօսքերս չհասկցած կամ չլսած ըլլար :

«Բայց սպուշ կամ խենդ է այս կինը քանի որ չտեսներ զինքն որքան սիրելի : Չգիտէ՞ ուրեմն այդ թշուա՛ն կինը թէ ի՛նչ բան է դէթ ունենալ սիրտ մ'որու վրայ կրնայ մշտնջենապէս վստահիլ : Չգիտէ՞ ուրեմն թէ ո՛րքան հազուադիւտ է այն տրիագին սէրը զոր կը ներշնչէ ինձ : Չգիտէ՞ ուրեմն թէ ո՛րքան ալ եղեռնական ըլլայ սէրս, եղեռնադործութիւն մ'է զայն արհամարհելը : Ուրեմն չը խորհիր ասպաղային վրայ : Չխորհիր ուրեմն թէ օր մ'իր ծաղկահասութիւնը, դեղութիւնը յիշատակ մը պիտի ըլլայ միայն, և թէ մեծ երջանկութիւն մը պիտի զգայ դանելով այս սէրը զոր հիմա կարհամարհէ, այս սէ՛րը որ կը սարտաւորի յաւերժատե ըլլալ քանի որ իր քմածին կամացը, արհամարհանացը, ասպերախտութեանը գիմադրե՛ց այն . . . : Բայց, յիրաւի՛ սոսկալի բան մ'է այս : Աստղութիւնը զիս կը խենդեցնէ իր և ինձի դէմ : Չեմ կրնար շարունակել այս նամակը . . . : Բարկութիւնն և վիշտը կը կուրեն զիս :»

Բարիկ . . .

«Երեկ անկարելի եղած էր ինձ շարունակել այս նամակը . այսօր նորէն կսկսիմ գրել . նորանոր դէպքեր սրտահեցան : Ար յուսամ գաղափարներս լուսաւորել՝ գրելով, վասն զի միտքս այնպիսի քառս մ'է որ անոնք առանց կարգի և հետևութեան կ'եռան հոն :

«Թողովեմ իրողութիւնները և յիշատակներս : Երեկ այս նամակը ընդմիջելէն ետք Խւրսիւլը տեսնելու գացի . ըսին ինձ թէ տկար է ան, և թէ ոչ զոք կրնդունի . երեք անգամ մինչև իր սենեկին դուռը գացի, բայց անկարելի եղաւ դուռէն ներս մտնել : Այս առտու վերստին գացի . որքա՛ն սալչեցայ երբ օրիորդ Տը Մարան իմացուց ինձ բողբոլին յուզուած (յուզուի՛ այս կինը) թէ Խւրսիւլ իմացուցած էր իրեն Մարանէն մեկնիլը՝ և այսուհետև առանձին ապրելու սարտաւորիլը : Առանց ուրիշ բան մը մտիկ ընելու դէպ Խւրսիւլին սենեակը վազեցի . իր սպասուհին թէև շատ աշխատեցաւ արդիւնէլ զիս, զրեթէ բոնի իր սրահը մտայ . տեսայ որ Խւրսիւլ քանի մը թուղթ կը կարդաւորէ իր արկղին մէջ :

«—Իրա՛ւ է, մի՛ թէ իրաւ է, գոչեցի մոլորադին առանց ըսելու թէ ի՛նչ բանի կակնարկէի :

«Խւրսիւլ տխուր և թարթափուն կերպով մ'ինձ նայեցաւ, և սրտասխանեց .

«—Ի՞նչ կուզես :

«—Օրիորդ Տը Մարան իմացուց ինձ թէ կը մեկնիս այս սպարանքէն . . . : Անկարելի բան է ատի :

«—Աարելի բան է, վասն զի է՞ :

«—Աարելի չպիտի ըլլայ, գոչեցի այլ յայլմէ . . . չե՛մ թողուր որ մեկնիս, պիտի չմեկնի՛ս :

«—Չե՞ս թողուր . պիտի չմեկնի՛մ : Եւ ի՞նչ իրաւունքով այսպէս կը խօսիս, պարո՛ն, կրկնեց ինձ նայելով սիղաբար :

«—Օրինաւոր կամ ասօրինաւոր իրաւունքնեք ունիմ քու վրայ, և այս իրաւունքներս պիտի սաշտսպանեմ :

«—Եւ որո՞ւ քով պիտի սաշտսպանես, պարո՛ն :

«—Արսեմ թէ չեմ ուզեր այս տունէն մեկնիլդ, թէ ոչ հետդ պիտի գամուր որ երթա՛ս, գոչեցի :

«—Պիտի երթամ այս տունէն, պարո՛ն, և չպիտի դաս հետս :

«—Ինձ նայէ՛, Խւրսիւլ, համբերութիւնս մի՛ հատոյներ, մի՛ զայրացներ զիս : Երկու խօսքով ըսեմ քեզ հիմա թէ ինչո՛ւ այսուհետև դուն և ես չենք կրնար իրարմէ բաժնուիլ, կինս քեզ զո՞

հեցի, գրեթէ անպատիւ եղայ հասարակութեան առջև: Ուստի կը տեսնես որ չենք կրնար զատուիլ, ճակատագիրը կուզէ որ այսուհետեւ իրարու հետ շղթայուած ըլլանք: Ինչ որ ըլլայ վիճակս, նոյնը պիտի ունենաս հետս: Ար լսե՛ս, այնպէս չէ՞, ըսի ակուաներս սեղմելով, վասն զի անհնարին՝ բարկութիւն կը պատճառէր ինձ այն անտարբերութիւնն որով կը պատասխանէր Իւրսիւլ:

«Մինչև հոգիիս խորը նայելով և աչերը առանց վար ընելու իմիններուս առջև՝ պատասխանեց.

«— Ես ալ երկու խօսքով ըսեմ՝ քեզ թէ ինչու ալ կը պարտաորինք ամենեին յարաբերութիւն մը չունենալ իրարու հետ: Աշխարհիս մէջ ոչ ոք իրաւունք ունի իմ վրայ. պիտի մեկնիմ այս սունկէն երբ սիրտս պիտի ուզէ. և եթէ նեղես զիս... թէև ամենագոնհիկ բան մ'է այդ վարմունքը, հալածանացդ դէմ պաշտպանութիւն գտնելու համար պիտի դիմեմ առ որ անկ է:

«— Հարկաւ իշխանութեան, ոստիկանութեան պիտի դիմե՛ս, այնպէս չէ՞, գոչեցի ջղաձգային քրքիջով մը. ապա զարմացմամբ երբ չորս կողմս կը նայէի մեքենայաբար, բաղմոցի մը վրայ սե սնդուսէ տօմինօ մը տեսայ:

«Նախանձոտութեան փայլակ մ'անցաւ մտքէս. յիշեցի թէ առջի օրն մեծ սրահքի կէսն էր: Բռնելով տօմինօն և անոր ցուցնելով:

«— Աարծեցեալ վիշտերուդ և թաղծութեանդ հակառակ այս գիշեր Օբերայի պարահանդէ՛սը գացիր, գոչեցի:

«— Իրօք այս գիշեր Օբերայի պարահանդէսը գացի կարծեցեալ վիշտերուս, կարծեցեալ թաղծութեանս հակառակ, կրկնեց Իւրսիւլ. յուսամ թէ ասով կը հասկնաս այն պարահանդէս երթալու փափաքիս ո՛րքան բուռն եղած ըլլալը:

«— Ամեն բան կը տեսնեմ, ամեն բան կը գուշակեմ, գոչեցի. մարդ մը կը սիրես, դաւ մ'ունիս, սիրող մ'ունիս. բայց յանուն դժոխոց կերգնում թէ ձեռքէս կենդանի չպիտի աղատի այն մարդն որու հետ այնքան անամօթաբար կուզես միանալու երթալ... և նախ հոս պիտի մնամ, տեղէս չպիտի շարժիմ, գոչեցի բաղմոցի մը վրայ նստելով:

«— Ազատ ես մնալու, պարոն, ըսաւ, և առանց նշմարել ձեւացնելու ներկայութիւնս շարունակեց ինչ որ սկսած էր:

«Այս անխուժութիւնը, տմարդութիւնն և անամօթութիւնը զայրոյթս գրգռեցին սաստիկ. ձեռքէն քաշեցի առի բունած թուղթերը, և սրահին մէջ տեղը նետեցի:

«Իւրսիւլ ինձ նայեցաւ անզգայ կերպով մը, վեր ըրաւ ուսերը և շարժում մ'ըրաւ դուրս ելնելու համար: Թեկէն բոնեցի խստիւ:

«— Գուրս չպիտի ելնես, գոչեցի. չպիտի ելնես մինչև որ չըսես ինձ թէ ինչո՛ւ այս գիշեր Օբերայի պարահանդէսը գացիր, առանց բան մ'ըսելու ինձ, մանաւանդ որ տկարութիւն ունէիր... վասն զի գունատ ես և փոխուած...: Թշուա՛ւ կի՛ն, ըսի առանց տակաւին զսպել կարենալու արդահատութիւնս և արցունքս՝ իր նիհար երեսը տեսնելով, ի՛նչ է այն անգիմագրելի պատճառն որ կըցաւ քեզի այն պարահանդէսը տանիլ...: Պատասխանէ՛...:

«Իւրսիւլ՝ առանց բան մ'ըսելու մեղմովին քաշեց թեք զոր բռնե՛ր էի. դրան առջևն էի թոյլ շտալով որ անցնի. նստաւ Իւրսիւլ, արմուկը թիկնաթուռի մը թեկն վրայ կռթնցուց, կղակը ձեռքին մէջն առաւ, և այսպէս անշարժ անմուռնչ կեցաւ: Ար ճանչնայի իր անհամբոյր բնաւորութիւնը. ինչպէս հեղութիւնը, աղաչանքը, նոյնպէս և սպառնալիքն ու բռնութիւնը բնաւ չէին մեղմեր զան. անգամ մ'ալ վատօրէն խոնարհեցայ իր առջև:

«Իր ըրած որոշումն այնքան յանկարծական էր, և յոյսերս այնքան սոսկալի կերպով մը կը ջնջէր որ ուզեցի վերջին ճիգերս թափել այս կինը մեղմելու համար. ըսի իրեն այն ամեն խօսքերը զոր ամենէն անկարգ տրիփը, ամենակոյր անձուիրութիւնը, ամենաճշմարիտ, ամենացաւալի կերպով մը ճշմարիտ յուսահատութիւնը կրնան ներշնչել, բայց աղաչանք, հեծկլտանք, բարկութիւն, վերջապէս ամեն բան անօգուտ եղաւ, ամեն բան ՚ի դերև ելաւ այս քարսիրտ կնկան առջև: Ուզելով ամեն միջոց ՚ի գործ զնել խօսեցնելու համար այս կինը որու լուութիւնը անհնարին զայրոյթ կը պատճառէր ինձ, համարձակեցայ մինչև անգամ թշնամանել, ամենախայտառակ յանգիմանութիւններ ըսել. բայց ոչինչ, ոչինչ պատասխանեց,

և ոչ իսկ վանկ մ'արտասանեց :

«Արթուր արձան մ'էր ան : Եւ ոչ իսկ կը լսէր ձայնս : Ուրիշ տեղ էր խելքը : Իր տարտամ և թարթափուն նայուածքը կարծես անջրպետութեան մէջ չգիտեմ ինչ գաղափարի մը կը յառէր . երկու անգամ թեթև և տրտում ժպիտ մը թափառեցաւ իր շուրթերուն վրայ . ապա անգամ մը գլուխը օրեց թեթևակի իբր թէ ներքին խորհրդածութեան մը պատասխան տար :

«Յուսահատելով օրիորդ Տը Մարանին սենեակին իջայ : Այս կինը միշտ ինքնամոլ ըլլալով՝ Իւրսիւլին որոշումին մէջ ոչ այլ ինչ կը տեսնէր բայց միայն ինչ որ իրեն կը վերաբերէր անձնականապէս : Աստաղի ցասումով մը գոչեց թէ Իւրսիւլ մեկնելէն ետք Մարանի ասարանքը նորէն ամայի պիտի դառնար . թէ սովորած էր Իւրսիւլին հանձարամտութեանը , զուարթութեանը . թէ հիմա չէր կրնար անորմէ զատուելու գաղափարին հանդուրժել , վասն զի սարսափ կը տար իրեն առանձնութիւնը . կաղերսէր զիս որ իր հետ ամեն ջանք 'ի գործ դնեմ Իւրսիւլը կեցնելու համար , իբր թէ մի միայն այս չըլլար իմ միակ փափաքս . վերջապէս օրիորդ Տը Մարան՝ իր աճեցուն ազահուութեան հակառակ՝ գոչեց թէ Իւրսիւլը քովը պահելու համար ամեն զոհողութեան յանձնառու պիտի ըլլար , թէ ինձ տուած տարեկան քառսուն հազար ֆրանքն եթէ չէր բաւեր իր տունը հաճոյական ընելու , աւելի պիտի տար ինձ , պիտի տար որքան որ սէտք էր , եթէ նաև հարկ ըլլար իր գրամագլուխին զըպնալ . այնքան քիչ ժամանակ կար իր մահուան օրին որ կրնար այս յիմարութիւնը ընել . . . :

«Այս մանր պարագաները կը գրեմ Իւրսիւլին ազդեցութիւնը քեզ ցուցնելու համար . սա կրնար յաղթել օրիորդ Տը Մարանին դձուձ արծաթասիրութեանը , այս կինը մինչև անասեն անամօթաբար զեղծած էր իմ զեղխութիւնս , և մեծ դժուարութեամբ տուած էր ինձ այն տարեկան գումարը զոր խոստացած էր իր տունը նայելու համար :

«Իւրսիւլին սենեակին ելանք օրիորդ Տը Մարանին հետ : Սա ազդերսեց Իւրսիւլը , իր խելքին բոլոր ոյժը , ամեն շողքորթութիւն-

ները գործածեց համոզելու համար զան որ չմեկնի իր տունէն , բայց Իւրսիւլ անողոր մնաց : Օրիորդ Տը Մարան լացաւ (օրիորդ Տը Մարան լա՛յ) , գոչեց թէ մինակ և իր ծառաներուն խնամոցը յանձնուած խեղճ պատաւ կնկան մը վիճակը սոսկալի է , խոստովանելով թէ շատ մը թշնամի վաստկած ըլլալուն պատճառն էր իր չարասրտութիւնը . թէ Իւրսիւլ մեկնելէն ետք ոչ ոք պիտի դար հետը տեսութիւն ընելու . թէ Յուլիսի յեղափոխութիւնը ցրուած էր հին յարաբերութիւնները որոնց վրայ կրնար իր յոյսը դնել : Բայց Իւրսիւլ չմեղմեցաւ :

«Անատեն օրիորդ Տը Մարան անհնարին կատուութեամբ մը համակուելով խիստ արիւնաբոյր յանդիմանութիւններ ըրաւ անոր , ապերախտութիւնը , գէշ վարքը երեսին տուաւ : Իւրսիւլ ժպտեցաւ և բան մը չըսաւ : Աւերջապէս հարցուցինք իրեն թէ ինչպէս պիտի ապրի , պատասխանեց թէ իր օժիտէն երսուն հազար ֆրանքի չափ մնացած էր և թէ այսքանը պիտի բաւէր իրեն :

«Այս է ահա այն անադորոյն կացութիւնն ուր կը գտնուիմ . Իւրսիւլին բնաւորութիւնը բաւական ճանչնալովս ապահով եմ թէ չպիտի փոխէ իր որոշումը , ուրիշ բան է եթէ հրաշք մը միջամտէ : Երկու ժամ առաջ իր քովէն հեռացայ առանց խօսք մ'առնուլ կարենալու իր բերնէն :

«Որքան ալ միտքս չարչարեմ այս անակնկալ որոշումին պատճառը գուշակելու համար , չեմ կրնար գուշակել , ինչպէս որ չեմ կրնար հասկնալ նաև այն վշտին և տրտմալի վհատութեան պատճառը որոնցմով գրառուած կը տեսնեմ զան ժամանակէ մ'ի վեր :

«Իւրսիւլին կողմէն այսպիսի որոշում մը չկրնար խղճի տաղնապ մ'ըլլալ իր յանցանքին պատճառաւ : Նախ կասկած ըրեր էի թէ իրական և սաստիկ տրիփ մը կզգայ ան . բայց թէև իր ընկերութիւնը կազմող շատ մը մարդերու հետ սչրասիրաբար վարուիլ տեսած եմ . թէև շատ անգամ ունեցայ կասկածներ որք սակայն երբէք սաուդութեան չփոխուեցան , ամենէն աւելի նախանձս գրողող անձանց հետք Իւրսիւլին ունեցած աշխարհային յարաբերութիւններուն մէջ չկա բան մ'որ խորունկ սիրոյ մը յատկութիւնը ունենայ . Իւրսիւլ ինչ-

պէս ինծի նոյնպէս և անոնց հետ այլանդակ , քմածին , անհեղեղ և ամբարտաւան կերպերով կը վարուէ՛ր . բայց երբէք զինքն այսքան տրտում և մտախոհ չտեսեր էի , որքան կը տեսնէի ամիսէ մ'ի վեր :

« Բայց . . . կեցի՛ր . . . այս պահուս բան մը կը դայ միտքս . . . ա-  
յո՛ . . . ինչո՞ւ չէ . . . : Մի՛ խնդար կարեկցարար . . . : Մի՞ դուցէ  
հարստութեանս կէսէն աւելին վատնել տուած ըլլալուն զիղջն է  
Իւրսիւին ևս քան զես տրտմելուն պատճառը :

« Իւրսիւին անհեղեղ կամահաճութեանց և ամբարտաւանութեանց  
հակառակ սիրոյ մէջ անընկճելի կերպով մը հաստատուն մնացած  
ըլլալուս պատճառն է այն համոզումը թէ այս կինն ինծի համար  
կզգար սէր մ'որ աւելի սաստիկ էր քան թէ այն զոր կը խոստովանէր  
զգալ , և թէ այսպէս , նամանաւանդ առ հպարտութեան և իմ վը-  
րայ ունեցած ազդեցութիւնս ինձ նշմարել չտալու համար կը կեղ-  
ծէր , և կը կարծէր թէ աւելի ապահովապէս կիշխէ իմ վրայ այս-  
պէս փոփոխակի կաթողին սէր , անտարբերութիւն կամ արհամար-  
հութիւն մը ցուցնելով ինձ :

« Իւրսիւ այսքան յանկարծապէս օրիորդ Տը Մարանին տունէն  
մեկնելով՝ առանց ըսելու ինչ պատճառաւ մեկնիլը , մի՞ դուցէ ու-  
զէ ապացուցանել ինձ թէ զիս կը սիրէ նոյն իսկ ինծի համար ,  
հրաժեշտ տալով այն շքեղութեանց որոնցմով շրջապատեցի զինքը  
մինչև հիմա : Ասէ՛ , ինչո՞ւ չկրնար այս ըլլալ մեկնելուն պատճա-  
ռը : Այս կինը վերջապէս յաղթուելով եռանդազին սիրոյս բիւր  
ապացոյցներէն , մի՞թէ առջի անդամ զինքն հրապուրող այս շուայ-  
լութիւնը արհամարհելու չափ տարօրինակ կին մը չէ : Թերևս Փը-  
րանսայի մէկ հեռաւոր խորշը կամ օտար երկրի մը մէջ անշուք և  
հանդարտ կեանք մը վարել կերազէ . . . : Եթէ այսպէս ըլլար . . .  
եթէ այսպէս ըլլար . . . ո՛հ , անհնարին ուրախութեամբ մը կը հա-  
մակուէի : Իւրսիւ բոլորովին տակնուվրայ բրաւ ճաշակներս , սովոր-  
ութիւններս . . . հիմակ կը քամահրեմ աշխարհս այնքան որքան կը սի-  
րէի ատեն մը : Իմ միակ իղձս է կեանքս Իւրսիւին քով անցունել  
անյայտ մենութեան մը մէջ , զէթ այսպիսի առանձնութեան մը մէջ  
բոլորովին իմն կըլլայ ան , իր կեանքին բոլոր վայրկեանները իմն

կըլլան զլիտովին :

« Այս ըսածներս անօգուտ խօսքեր , չափազանցութիւններ մի՛ հա-  
մարիր : Ահա երկու տարիէն աւելի է որ կը սեւէ այս սիրային  
յարաբերութիւնը , այլ սակայն առջի օրուանէն շատ աւելի եռան-  
դով և յուսահատութեամբ կը սիրեմ Իւրսիւլը : Ինքզինքս կը ճանչ-  
նամ . . . զիտեմ անոր կարի զրգուիչ , տարօրինակ և անակնկալ հան-  
ճարամտութեան հնարքը . . . իր սիրազրդիւ գեղեցկութիւնն ո՛չ ապա-  
քէն կրնայ ըսուիլ թէ նոր է միշտ . . . այսպիսի կին մը վայելելն  
ո՛չ ապաքէն ամեն տեսակ հեշտարոյր կիները վայելել է :

« Մեղը . . . մինակ կնիկիս հետ անցուցի . . . տասնուհինգ օրէն  
ետք ա՛լ ամեն ինչ լմացաւ . . . ա՛լ ձանձրալի միաձեռութիւն մը , ան-  
տանելի սիրոյ ծանրութիւն մ'եղաւ ան . . . ա՛լ չեղաւ որ և է ե-  
ռանդ , որ և է փոխադարձ զուարթութիւն . . . : Մինչդեռ Իւրսիւ-  
լին հետ . . . Ո՛հ , Իւրսիւին հետ . . . այսպիսի կեանք մը . . . կը  
կրկնեմ թէ մաքուտ խելքը միտքը յափշտակելու չափ սաստիկ ու-  
րախութիւն մ'է . . . :

« Բայց ինձ նայէ՛ . . . ինձ նայէ՛ . . . չեմ սխալիր , հիմակ ամեն  
բան մեկնուեցաւ : Իւրսիւ այսքան երկար ժամանակ կեղծելէն ետք  
ա՛լ չկրնար կեղծել . . . իմ վրայ ունեցած սէրն երկար ատեն ճըն-  
շուած մնալէն ետք ետք ա՛լ սաստկապէս երևան պիտի ելնէ : Աեր-  
ջապէս կին մ'որքան ալ անզգայ ըլլայ , միթէ կարելի է , հաւա-  
նական է , բնական է որ այսպիսի բռնազին սէր մը հուսկ յետոյ  
անոր դու՞թը չշարժէ :

« Հպարտութիւնը չկուրեր զիս . . . քանի որ կը խոստովանիմ քեզ  
այնպիսի բաներ որք իմ նուաստութիւնս կը յայտնեն , կրնամ նաև  
փոքր ինչ բարձր ցուցնել զիս . . . երիտասարդ եմ , բաւական յա-  
ջողութիւններ ունեցայ , սիրուեցայ , եռանդապէս սիրուեցայ այն-  
պիսի կիներէ որք հասարակութեան առջև Իւրսիւլէն աւելի արժէք  
ունէին , ինչպէս էին կինս և իր մտերիմ բարեկամուհին տիկին Տը  
Նիշվիլ : Ինչո՞ւ ուրեմն Իւրսիւլ ալ չպիտի սիրէ զիս : Ինք թող ու-  
զածին չափ ըսէ թէ իր վրայ անզսպելի սէր մ'ունենալու է ինծի  
համար բան մ'զգալուն պատճառը . . . այլանդակ խօսքե՛ր , որոնց-

մով իր ցասումը կը կեղծէ. կզգայ թէ սէրը կը տիրէ իր վրայ, և չուզեր խոստովանիլ սիրոյ այս տիրապետութիւնը:

«Բայց այն սովինսն...: Թերևս Իւրսիւլ կը նախանձի՛ ինծի համար...: Այո՛... հիմա կը յիշեմ թէ քանի մ'օր առաջ ըսած էի իրեն մեծպահարի միջին օրուան պարահանդէսն երթալու գիտաւորութիւնս: Երեկուան տեղի ունեցող ամեն իրողութիւններն արդիւնցին զիս այն պարահանդէսն երթալու. Իւրսիւլ չէր գիտեր նպատակներուս կրած այս փոփոխութիւնը. ուղած պիտի ըլլայ զաղտնապէս գիտել զիս: Իր բնաւորութեան մէջ բաւական կերևան այս սմնեղուկի յատուկ կերպերը:

«Որքան կուրախանամ այս ամենը քեզի գրելով: Այս գիրը ըսկսելով ոչ այնքան լաւագոյն և հանդարտ կզգայի ինքզինքս՝ որքան կզգամ հիմա վերջ տալով անոր. Յոյսը կը վերածնի սրտիս մէջ: Այո՛, որքան կը խորհիմ, այնքան աւելի բարեգուշակ կերևայ ինձ այն լուծութիւնը զոր Իւրսիւլ յամառութեամբ պահեց իր նպատակներուն և տրտմութեան պատճառին նկատմամբ. թերևս վախոյած պիտի ըլլայ զաղտնիքն ինձ իմացնելու՝ պատասխան տալովը: Իր կեղծ թարթափումն փափաքին համեմատ ծառայեց իրեն:

«Երկու տարուան սէրէ մ'ետք զոր կը խոստովանիմ թէ ստէպ վրդովեցին նախանձոտութիւնն և անտարբերութիւնը, և որ սակայն անընդհատ տեւեց այնքան ժամանակ, կին մ'այսպէս չթողուր մարդ մ'առանց պատճառը ըսելու առջ, այնպէս չէ: Առանց ըսելու պատճառը զան այսպէս թողուն նուաստութիւն, բարբարոսութիւն, խենդութիւն է, մանաւանդ այն անբաւ զոհողութիւններէն ետք զոր իրեն համար ըրի...:

«Վերջապէս մով կը բռնադատէր Իւրսիւլը Բարիզ վերադառնալու: Երկին այնքան սիրահարն էր որ Մարանի գէպքէն ետք դարձեալ կընդունէր զան...: Այս կինն այնքան այլանդակ է որ յիրաւի կարծեր էի թէ այս էրիկին պիտի վերադիմէ ան...: Բայց ո՛չ, ո՛չ, անկարելի բան մ'է այս վերադարձը...: Առանց մեծ հրպարտութեան կրնամ Պ. Սեշերէնէն շատ վերագոյն համարիլ զին:

«Հիմա կը յիշեմ ինչ ինչ գիտողութիւններ որք ՚ի սկզբան ոչ

այնքան ուշադրութիւնս դրաւեր էին. երբ Իւրսիւլը թշնամանելու շափ ինքզինքս մոռցայ իր առջև, աչերուն մէջ ոչ բարկութիւն և ոչ ատելութիւն նշմարեցի: Նշմարածս էր կատարեալ անտարբերութիւն: Արդ քանի որ Իւրսիւլ խիստ բարկացոտ և ամբարտաւան է, հարկաւ սաստկապէս զայրացած է այս նախատինքէն: Չօրաւոր պատճառ մը բռնադատած է զինքը կեղծելու իր ցասումը. արդ ինչ կրնայ ըլլալ այս պատճառը, եթէ ոչ այն համակրութիւնը զոր կը ներշնչեմ իրեն: Բարկութիւնս իսկ ո՛չ ապաքէն սէրս կապացուցանէր...:

«Ահա նորէն կըսեմ թէ քեզի այս նամակը՝ զրած ըլլալուս և գրելուս համար ո՛րքան ուրախանալս չեմ կրնար յայտնել քեզ. բացայայտ և մտերմական կերպով մ'այսպէս խորհելով, պատճառաբանութենէ՛ի պատճառաբանութիւն, հետեւութենէ՛ի հետեւութիւն անցնելով սոսկալի և տրտմալի տպաւորութենէ մը գրեթէ կատարուած յոյսի մը հասայ:

«Շտապաւ կը դողեմ նամակս. ամեն թղթաբերի հետ պատասխան գրէ՛ ինձ, անիծեալդ ծոյլ, վտան զի առջի երեկ նամակներս դեռ անպատասխան կը մնան: Բայց չեմ սրդողիր քեզի դէմ այս լուծեանդ պատճառաւ, վասն զի իրողութեանց ամբողջութեամբն աւելի աղէկ պիտի դատես վիճակս...: Անցյաղաղիտական երկար փորձառութիւնդ, անխռով կերպով մը զգաստանալդ, այս ամեն իրողութեանց մէջ անկողմնապահութիւնդ, և մանաւանդ յստակ և համարձակ միտքդ թոյլ պիտի տան քեզ ամեն բան յայտնապէս տեսնելով դատելու, կարևոր խրատներ տալու ինձ և մանաւանդ ըսելու թէ կը կարծես որ ճիշդ ըլլայ տեսածս: Ամեն բան այս բանիս մէջն է: Ապագաս Իւրսիւլին այս վերջին որոշումէն կախում ունի. նախ սոսկալի երկիւղ տուաւ ինձ այս որոշումը. ընդհակառակն հիմա կարի դեղեցկապէս լուսաւոր կերևայ ինձ այն, լուսաւորութիւն որով հազարումէկ պաշտելի յոյսեր կը ճառագայթին առջևս:

«Շատ վատ պիտի համարիս զիս. բայց կաղերսեմ քեզի, միցրուեր այս յոյսերը առանց այս մասին պատուական պատճառներ

տալու ինձ, վասն զի շատ յամու պիտի դանես զիս այս վերջին յոյսին մէջ .

«Ժամը չորսին :

«Վա՛յ ինձ . . . վա՛յ նաև անոր . . . ո՛հ . . . անիծեա՛լ կլին . . . : Հիմա նամակ մ'ընդունեցայ օրիորդ Տը Մարանէն : Իւրսիւ Մարանի ապարանքէն ելեր դացեր է . յայտնի չէ ուր դացած ըլլալը . . . տոմսակ մը գրելով օրիորդ Տը Մարանին իմացուցած է իրեն թէ այսուհետև երբէք չպիտի աեսնէ զինքը . . . : Սոսկալի բան մ'է այս : Ի՞նչ ընեմ . . . ի՞նչ ընեմ . . . ո՛հ , նախազգացումներս . . . : Ո՛հ , յիմարական և ապուշ յոյսերս . . . : Հիմակ ամեն բան կը տեսնեմ . . . բայց վրէժս պիտի առնեմ : Պատասխան գրէ՛ . . . պատասխան տուր ինձ . . . Ո՛հ , շա՛տ դժբաղդ եմ : Վատաղի և դժոխային կերպով մը . . . վրէժս պիտի առնեմ : »

«Կ. ՏԸ ԼԱՆԳՐԻ Ի : »

**ՎԵՐՋ ԵՐՐՈՐԴ ԿԱՏՈՐԻՆ**

**ԱՄ ՈՒ ՍՆ ՈՒ Թ Ի Ի Ն**

ԳԼ .	Ա .	ՈՐՍԸ .	Երէ .
	Բ .	ՄԱՅՐ ՄԸ	6
	Գ .	ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ	19
	Գ .	ՎԵԽԵՐ	35
	Ե .	ՕՐԻՈՐԴ ՏԸ ՄԱՐԱՆ	53
	Զ .	ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՅԻՇԱՑԱԿՆԵՐ	66
	Է .	ԴԱՐՁ	70
	Ը .	ԱՇԽԱՐՀԻՍ ՏԱՐԱԶԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ	98
	Թ .	ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՅՈՅՍ	108
	Ժ .	ՁԻՂՁ	121
	ԺԱ .	ՊԱՏԻԺ	128
	ԺԲ .	ՊԱՐՈՆ ՏԸ ԼԱՆԳՐԻ ԱՌ ԻՒՐՍԻՒԼ	142
	ԺԳ .	ԻՒՐՍԻՒԼ ԱՌ ԿՕՆԹՐԱՆ	149
	ԺԴ .	ՊԱՐՈՆ ՍԷՇԸՐԷՆ ԱՌ ԻՒՐՍԻՒԼ	158
	ԺԵ .	ԷՐԻԿՆ ԵՒ ԳԻՆԸ	169
	ԺԶ .	ՍԻՐԱՅԻՆ ՅՈՒՍԱՀԱՑՈՒԹԻՒՆ	173
	ԺԷ .	ԵՐԹ	185
	ԺԸ .	ԿՏԱԿԸ	202
	ԺԹ .	ՆԱՄԱԿԸ	208
	Ի .	ՐՈՒՎՐԷՅ	218
	ԻԱ .	ԴԱՐՁԸ	234
	ԻԲ .	ՆԱՄԱԿ	253
	ԻԳ .	ՀԱՆԴԻՊՈՒՄ	263
	ԻԴ .	ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ	279
	ԻԵ .	ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄ ՄԸ	289
	ԻԶ .	ՄՏԵՐՄԱԿԱՆ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ	302
	ԻԷ .	ՆԱՄԱԿՆԵՐ	315
			332

U. S. NATIONAL ARCHIVES

1	...
2	...
3	...
4	...
5	...
6	...
7	...
8	...
9	...
10	...
11	...
12	...
13	...
14	...
15	...
16	...
17	...
18	...
19	...
20	...
21	...
22	...
23	...
24	...
25	...
26	...
27	...
28	...
29	...
30	...
31	...
32	...
33	...
34	...
35	...
36	...
37	...
38	...
39	...
40	...
41	...
42	...
43	...
44	...
45	...

